ՃԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԻՐՈՒՊԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՅԵԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1280 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 13 ՅՈՒՆՈՒԱՐ 1994 ՀԱՏԸ ԶԵՐՕՓԷ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ يناير ١٣ الخميس — ١٢٨٠ عدد رقم

ՄԻԱՑ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

«Երիտասարդ Հայաստանի» խմբագիր ԸՆԿԵՐ ԱՐՍԷՆ ՃԵՐԵՃԵԱՆԻ ԽՕՍՔԸ

Ինչպէս որ նախապէս անդրադարձած էինք մեր 25 Նոյ. 1993ի թիւին մէջ, թէ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան շրջանի օրկան «Եր. Հայաստան»ի հիմնադրութեան 90-ամեակին առթիւ տեղի ունեցած էր տօնակատարութիւն մը, 7 Նոյ. 1993ին, Նիւ Ճըրզիի մէջ:

Այս թիւով կու տանք «Եր. Հայաստան»ի այժմու պատասխանատու խմբագիր, Ս.Դ.Հ.Կ.-ի Ամերիկայի Արեւելեան Շրջանի անխոնջ Ատենապետ՝ Ընկ. Արսէն Ճերէճեանի փակման խօսքը (յապաւումներով)։

ԽՄԲ.

Արժանապատիւ հայրեր,
Մեծայարգ Տէր եւ Տիկ. Մ. Կիւլպէնկեան
Յարգելի հիւրեր եւ հանդիսականներ

Իսկապէս, 90 տարին երկար ժամանակաշրջան մը չէ ժողովուրդներու կեանքի տեւողութեան մէջ։ Սակայն, մամուլի մը՝ մանաւանդ հայկական մամուլի, որ կը հրատարակուի ոչ-տնտեսական նպատակներով, այլ կը ծառայէ զինք հովանաւորող կազմակերպութեան գաղափարաբանութեան լուսարձակման, ի շահ եւ ի նպաստ ազգային իրաւունքներու պաշտպանութեան՝ արժանի է ամէն գնահատանքի եւ փառաբանութեան։

«Երիտասարդ Հայաստան» իր գոյութեան ամբողջ ընթացքին, հաւատարիմ մնալով զինք հովանաւորող Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան սկզբունքներուն, մանաւանդ անոր ծրագրի *Մօտաւոր Նպատակին*, նշանաբան ու ծրագիր դաւանեց հայ ժողովուրդի ազգային ուրոյն ինքնորոշումը, ունենալու ազատ ու անկախ ինքնավար հայրենիքը, իր բախտը իր ձեռքով տնօրինելու իրաւունքը, զերծ օտար կաշկանդումներէ։

Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը մեկնելով իր ծրագրի մօտաւոր նպատակէն, առաջին օրէն պահանջատէր կանգնեցաւ հայկական դատին, ջատագովեց Արեւմտահայ հողերու ազատագրութիւնը, թրքական եաթաղանին տակ հեծող հայ եւ այլ ժողովուրդներու մարդկային իրաւունքներու ճանաչումը։ Բացայայտօրէն քողազերծեց Թուրքիոյ Իթթիհատական Կառավարութեան նենգ դիւանագիտութիւնը, եւ զգուշացուց հայ ժողովուրդը պատրաստուող Մեծ Եղեռնի վտանգէն։

Հնչակեան Կուսակցութեան մօտակայ անմիջական նպատակն ու պահանջը եղաւ ազգային անկախութիւն ձեռք բերել: Եւ այս հաւատամքով, Հնչակեան Կուսակցութիւնը ինչպէս 1918ին եւ 1920 Նոյեմբերին, ջերմօրէն ողջունեց ժամանակին համապատասխան գոյութիւն առած Հայաստանի Ա. եւ Բ. հանրապետութիւնները, նոյնպէս ալ անվարանօրէն ողջունեց 1991 Սեպտեմբեր 21ին հռչակուած Հայաստանի երրորդ հանրապետութեան ծնունդը, եւ իր հովանաւորութեան տակ գործող մշակութային, մարզական եւ այլ հարակից կազմակերպութիւններով կը ջանայ կարելի բոլոր միջոցներով նպաստել նորանկախ Ազատ Հայաստանի Պետութեան ամրապնդումին եւ վերելքին։

Չկայ աւելի առաջնակարգ գործ եւ նպատակ քան նորազատ ու անկախ Հայաստանի Հանրապետութեան օգնելու անհրաժեշտութիւնը, օգնելու հայրենաբնակ ժողովուրդի բարեկեցութեանը, որ կը պայքարի երկրաշարժի, ցուրտի եւ ատրպէյճանական պաշարման դէմ, եւ ի հանդիման ունի նաեւ Արցախի ազատագրական պատերազմի հսկայ պարտաւորումները։

Հայ եկեղեցին եղած է հայու յոյսի, հաւատքի եւ մշակոյթի ներշնչարանը։ Այսօր, երբ վերջ գտած է պաղ պատե-

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ԲՈՒՌՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՖԻԶՈՒԼԻԻ ՄԷՋ

ԱԶԵՐԻ ՈՒԺԵՐԸ ԿԸ ԴԱԴՐԵՑՆԵՆ ՅԱՌԱՋԽԱՂԱՑՔԸ

ՄՈՍԿՈՒԱ.- Իթար-Թասի լրատուութեան համաձայն, Լեռնային Ղարաբաղի հիւսիսային և հիւսիս արեւելեան շրջաններուն մէջ մարտերը կը շարունակուին ծանրօրէն։ Իսկ երէկ, բուռն բախումներ կատարուած են Ֆիզուլիի մէջ, որոնք տեւած են աւելի քան 10 ժամեր:

Միւս կողմէ կը տեղեկացուի, թէ ազերի յարձակողական կողմը ստիպուած կ'ըլլայ դադրեցնել իր յառաջխաղացքը, ծանր կորուստներ կրելուն պատճառաւ։ Ըստ լրատուութեան, թշնամին ունեցած է 90 զոհ, իսկ հայկական կողմը՝ 5 սպաննուած և 13 վիրաւոր։ Վերջին երկու շաբթուան ընթացքին բախումներու ժամանակ ազերի բանակէն 14 զինուոր յանձնուած են ու կը շարունակեն յանձնուիլ հայկական ուժերուն։

Լ. Ղարաբաղի պաշտպանութեան կեդրոնը յայտարարեց, որ աւելի քան 40 վաւերագրական փաստաթուղթեր կը գտնուին, որոնք կը հաստատեն թէ 1500-է աւելի աֆղան վարձկան մուճահիտներ, ազերիներու հետ կը մասնակցին այդ շրջանի հակամարտութեան, և որոնք հասած են Պաքու անցեալ Յունիս ամսէն սկսեալ։

Ս. ԾՆՈՒՆԴԸ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

Եւ Շքանշաններու Տուչութիւն

Անցեալ Հինգշաբթի, 6 Յունուար 1994 Ս. Ծնունդի տօնական առթիւ, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին մէջ կատարուեցաւ Ս. Պատարագ եւ կարգ Ս. Մկրտութեան։

Հաւատացեալներու հոծ բազմութիւն մը լեցուած էր Մայր Տաճար, Եգիպտոսի Նախագահ Հոսնի Մուպարաք իր անձնական ներկայացուցիչ՝ յանձինս աւագ գնդապետ Ահմէտ Հելմի, ուղարկած էր ներկայ գտնուելու եւ յանուն Նախագահին շնորհաւորելու հայ համայնքը։ Ներկայ կը գտնուէին յոյն Կաթողիկէ եկեղեցւոյ կողմէ Փոլ Եպս. Անթաքի, եւ հայ Կաթողիկէ եկեղեցւոյ ներկայացուցիչ Տ. Ժիրայր Քհնյ. Անանեան, ՀՀ Դեսպանութեան հաւատարմատար Դոկտ. Էդուարդ Նալպանտեան եւ համայնքիս ներկայացուցչական դէմքեր ու հանգամանաւոր անձեր։

Օրուան պատարագիչն էր Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Չինչինեան։ Ս. Պատարագին կը սպասարկէին Արժ. Տ. Գալուստ Քհնյ. Դարբինեան, ինչպէս նաեւ՝

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

Հայաստանի Ս. Դ. Հ. Կուսակցութեան ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՏՈՒՆԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Հաճոյքով կը յայտնենք մեր արտասահմանի ընկերներուն, համակիրներուն եւ բարեկամներուն, որ Հայաստանի Ս.Դ.Հ.Կ.ը նորերս օժտուեցաւ Կեդրոնական Սեփական Տունով մը Երեւանի մէջ։

Շրջանային ակումբներուն վրայ յաւելուող այս նոր կեդրոնը կը գտնուի Պ. Պռօշեան պողոտայի վրայ եւ օժտուած է կեդրոնատեղիի յատուկ բոլոր յարմարութիւններով եւ ունի դահլիճ մը լսարաններու կայացման համար։

Կուսակցութեանս Երեւանի Կեդրոնական Տան հանդիսաւոր բացումը նախատեսուած է կատարել եկող Մայիսին, Սփիւռքէն եկած հիւրերու ներկայութեան։

ԱՄԱՆՈՐԻ ԵՒ Ս. ԾՆՈՒՆԴԻ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՑԵՐԵԿՈՅԹ ԳԱՀԻՐԷԻ ՄՕՏ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Երեքշաբթի 4 Յունուար 1994ին, Գահիրէի մօտ Հայաստանի Հանրապետութեան Դեսպանութեան մէջ կայացաւ Ամանորի և Ս. Ծնունդին նուիրուած ցերեկոյթ, որուն հրաւիրուած էին Գալուստեան և Նուպարեան Ազգ. վարժարաններու նախակրթական դասարանի աշակերտներ, իրենց ուսուցիչներու և տնօրէններուն հետ։

ՀՀ հաւատարմատար Դոկտ. Էդուարդ Նալպանտեան և դեսպանութեան անձնակազմը ջերմօրէն ընդունեցին բոլոր հրաւիրեալները, շնորհաւորելով բոլորին Ամանորն և Ս. Ծնունդը։

Աշակերտները արտասանութիւններով և երգերով ելոյթ ունեցան գունզգոյն Տօնածառին շուրջ։

Հայաստանէն ժամանած երգչուհի Անահիտ Մանուկեան, երգիչ Վահան Գէորգեան Ֆորշ և օրկէ ընկերակցութեամբ դաշնակահարուհի Իրինա Մալխասեանի, երախաներուն ներկայացուցին Ամանորի խանդավառ երգեր։

Ցերեկոյթի աւարտին, բոլորը մաղթեցին, որ 1994-ը ըլլայ խաղաղ և երջանիկ տարի մը բոլորին՝ և մանաւանդ Հայաստանի և Արցախի համար:

ՆԵՐԿԱՅ ՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՕՏ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՒԱՏԱՐՄԱՏԱՐ ԴՈԿՏ. ՖՈՒԱՏ ՌԱՍԼԱՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՅՑԷՆ

Երէկ, Չորեքշաբթի, 12 Յունվ.ի երեկոյեան, Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան հաւատարմատար Դոկտ. Ֆուատ Ռասլան ելոյթ ունենալով Եգիպտոսի հեռուստացոյցէն, կարգ մը տեղեկութիւններ տուաւ Հայաստանի եւ անոր կարեւորութեան մասին։

Ան յայտնօրէն անդրադարձաւ Կովկասեան երկիրներու եւ յատկապէս Հայաստանի ունեցած դիրքին մասին, աշխարհագրական գետնի վրայ, տրուած ըլլալով որ ան կը գտնուի երկու կարեւոր երկիրներու՝ Իրանի եւ Թուրքիոյ սահմաններուն շուրջ։

Դոկտ. Ֆ. Ռասլան շեշտեց թէ Խորհրդային Միութեան

(Շար. տես էջ 4)

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱՅ կեանք

ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ ՊԱՀԵՐ

Աղեքսանդրահայութիւնը իր տարեվերջը անցուց ապրելով ուրախութեան պահեր, զոյգ պատճառներով։ Նախ իր եկեղեցւոյ և վարժարանի անուանակոչութեան՝ Ս. Պօղոս-Պետրոսի, ապա ՀՀ նախկին արտաքին գործոց նախարար Պր. Ռաֆֆի Յովհաննէսեանի և իր ազնիւ տիկնոջ, Աղեքսանդրիա այցի առիթով։

Կիրակի 27 Դեկտ.ին, Գահիրէէն ժամանած Առաջնորդ Սրբազան Հայրը՝ Տ. Զաւէն Արք. Չինչինեան նախագահեց սրբագործութեան, պատարագեց և քարոզեց։ Ապա հրաւիրեց Պր. Ռ. Յովհաննէսեանը իր խօսքը տալու ներկաներուն և Պօղոսեան Ազգ. վրժ.ի աշակերտութեան։

Յաւարտ Ս. Պատարագի Սրբազան Հայրը, առաջնորդութեամբ վարժարանի աշակերտութեան, դպրաց դասի և քահանայից, թափօրով ուղղուեցաւ դէպի եկեղեցւոյ կից գտնուող գմբարանը, ուր կը հանգչի ազգային մեծ բարերար Պօղոս Պէյ Եուսուֆեան, որու առաջ կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն և աշակերտութեան կողմէ կատարուած երախտագիտական պատշաճ հանդիսութիւն մը։

Յետ յուշատօնին, Առաջնորդ Սրբազան Հայրը, յարգելի հիւրը և ներկաները բարձրացան Առաջնորդարանի մեծ դահլիճը ուր կատարուեցաւ ընդունելութիւն - հիւրասիրութիւն մը, որուն ընթացքին խօսք առին Սրբազան Հայրը, յարգելի հիւրը և վարժարանի հոգաբարձութեան ատենապետ Պր. Վահան Գավուքճեան։ Պր. Ռ. Յովհաննէսեան հակիրճ իր խօսքին մէջ յատկապէս շեշտը դրաւ միասնականութեան անհրաժեշտութեան վրայ։

Հուսկ ուրեմն Յովհաննէսեան ամոլը մեկնեցան ներկաներու ջերմ ծափահարութեանց ներքեւ։

ԹՂԹԱԿԻՑ
ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ԿԸ ԳՐԵՆ

Ստացած ենք Աղեքսանդրիայէն, 20 Դեկտ. 1993 թուակիր նամակը Կոլտման ծածկանունով, որուն մէջ ան լաւ գաղափարներ կը յայտնէ, ի շահ Եգիպտահայութեան։ Սակայն ինչպէս կրնանք հետեւանք տալ եւ պատասխանել նամակի մը որուն, անձը ոչ յայտնած է իր իսկական անունը և ոչ ալ՝ հասցէն։

ՇՔԱՆՇԱՆՆԵՐՈՒ ՏՈՒՉՈՒԹԻՒՆ

(*Շարունակութիւն Ա. էջէն*)

աւաց սարկաւագներ եւ դպիրներ: Արարողութիւններ երգուեցան «Շնորհալի» երգչախումբին կողմէ ղեկավարութեամբ Պր. Նշան Վարդեանի։

Սրբազան Հայրը կարդաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Հայրապետի Ս. Ծննդեան շնորհաւորութիւններն եւ օրհնութիւններ եգիպտահայութեան, ապա տօնին առթիւ իմաստալից խրատ մը խօսեցաւ, որուն արաբերէն թարգմանութիւնը կարդաց Պր. Ժօրժ Սիմոնեան։

Պատարագի աւարտին (որ ձայնասփռուեցաւ Գահիրէի Պետ. Ռատիօկայանէն), տեղի ունեցաւ Ս. Մկրտութեան արարողութիւն: Ապա Սրբազան Հայրը յայտնեց թէ Ամենայն Հայոց Հայրապետ Վազգէն Ա., գնահատելով եկեղեցւոյ եւ ազգային հասարակական ծաւալած աշխոյժ գործունէութիւններ եգիպտահայ համայնքէն ներս, երկու յարգելի ազգայիններու յանձինս՝ ՊՊ. Անդրանիկ Մեսրոպեանի եւ Վարդ Ալեքսանեանի շնորհած է ադամանդակուռ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Ա. կարգի շքանշան: Արժ. Տ. Գալուստ Քհնյ. Դարբինեան ընթերցեց Հայրապետական Սրբատառ Կոնդակները եւ հաւատացեալները յօտնկայս ունկնդրեցին զանոնք։ Առաջնորդ Սրբազան Հայրը շքանշանի տուչութիւնը կատարեց զետեղելով զանոնք մեծարեալ երկու ազգայիններու կուրծքին։

■

Արարողութեանց աւարտին հաւատացեալները հրաւիրուեցան Ազգային Առաջնորդարանի դահլիճը, ուր Սրբազան Հայրը շնորհաւորեց շքանշանակիր երկու բարեպաշտօն ազգայիններն ու իրենց ազնիւ տիկինները յանձինն՝ Տիկ.ներ Նուարդ Մեսրոպեանն ու Նուէր Ալեքսանեանը, որոնք վստահաբար, իրենց ամուսիններուն կողքին կենալով, կը սատարեն միշտ։

Այս ուրախ առթիւ խօսք առին եւ իրենց սրտաբուխ արտայայտութիւնները յայտնեցին յանուն Ազգ. Իշխանութեան՝ Քաղաքական Ժողովի անդամ Պր. Պետրոս Մովսէսեան, յանուն Թեմական Ժողովի՝ նոյն ժողովի ատենադպիր Տքթ. Սուրէն Պայքամեան և ՀՀ Դեսպանութեան հաւատարմատար Դոկտ. Է. Նալպանտեան։ Վերջին խօսք առնողները եղան մեծարեալները, որոնք յուզումով յայտնեցին իրենց շնորհակալական խօսքը։

«Ջահակիր»ի խմբագրութիւնն ու շրջանակը անկեղծօրէն կը շնորհաւորէ երկու շքանշանակիրները՝ Թեմական Ժողովի ժրաջան եւ խոհեմ ատենապետ Պր. Անդրանիկ Մեսրոպեանը եւ պատուական ազգային Պր. Վարդ Ալեքսանեանը, մաղթելով արեւշատութիւն շարունակելու համար իրենց զոհողութիւնները։

ԱՊԱՔԻՆՈՒՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք, որ հայկական ռատիօժամի աշխատակիցներէն՝ Պր. Յակոբ Մ. Բամպուքճեան, ոտքի արկածի պատճառով, ծունկի ոսկորը կոտրած ու հիւանդանոց փոխադրուած է։

Ուրախ ենք որ լաւ խնամքի տակ առնուելէ յետոյ, ան իր տան մէջ ապաքինման շրջան մը կը բոլորէ եւ արդէն մօտերս պիտի վերադառնայ իր աշխատանքներուն։

Կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր բարեկամին:

ԱՐՑԱԽ

5 ՀԱԶԱՐ ՔԻԼՈՄԵԹՐ ՔԱԼԵԼԷ ԵՏՔ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ ԿԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՅ ԵՐԵՒԱՆ

Սէրգէյ Մարտիրոսեան, որ հինգ հազար քիլոմեթր ոտքով քալած էր աշխարհին ուշադրութիւնը հրաւիրելու համար Լեռնային Ղարաբաղի հարցին վրայ, Նիւ Եորքէն վերադարձաւ Երեւան։

Մարտիրոսեան այցելած էր Ռուսաստանի, Պելառուսի, Լեհաստանի, Գերմանիոյ և Ֆրանսայի մայրաքաղաքները ապա հասնելով Միացեալ Ազգերու Կազմակերպութեան Նիւ Եորքի Կեդրոնը նամակ մը յանձնած է ՍԱԿ-ի Ընդհանուր Քարտուղար Պուտրոս Ղալիի ներկայացուցիչներուն։ Նամակին մէջ Մարտիրոսեան կը յայտնէր թէ Ղարաբաղի հարցի լուծման լաւագոյն միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչումն է։ Նման նամակ մըն ալ յղուած է Եւրոպական Խորհրդարանին։

«Ղարաբաղի ժողովուրդի պայքարը արդար է և աշխարհ պէտք է գիտնայ այս մասին» Երեւան վերադարձին յայտնած է Մարտիրոսեան «Արմէնփրէս» գործակալութեան։

ՆՈՐ ՄԱՅՐՈՒՂԻ

Վրացական «Իպերիա» լրատու գործակալութեան համաձայն, Հայաստան և Վրաստան համաձայնած են Հայաստանը Սեւ Ծովուն կապող մայրուղի մը կառուցել։ Մայրուղին վրացական Պաթումի ծովեզերեայ քաղաքը պիտի կապէ Հայաստանի Գիւմրի քաղաքին եւ պիտի անցնի Ախալքալաքէն եւ Ախալցխայէն։ Այս մայրուղիով, Հայաստանի համար աւելի դիւրին կապ մը պիտի ստեղծուի Պաթումի նաւահանգիստին հետ։

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացանք.-

— «Յուսաբեր»ի 1994 տարւոյ պատի գեղատիպ օրացոյցը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դրօշով և զինանշանով, ինչպէս նաեւ Գահիրէի և Աղեքսանդրիոյ հայկական հեռախօսներու համարներու տետրը։

— Հ.Բ.Ը. Միութեան 1994 տարւոյ պատի օրացոյցը օրական թերթիկներով, գունաւոր խորհրդանկարով՝ 17-րդ դարու «Հայուհի» մը, հայկական տարազով։

ԳԱՀԻՐԷ

ՊԱՏԿԱՌԵԼԻ ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

Պատկ. Թեմական Ժողովի՝ 10 Դեկտ. 1993ի Նիստը տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի դահլիճին մէջ, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեանի։ Օրակարգի գլխաւոր հարցերէն մին էր ընտրութիւն Թեմական դիւանի 1994 տարւոյ համար։ Ապա Քաղաքական ժողովի ընտրութիւն՝ երկամեայ շրջանի մը համար։ Թեմական դիւանը մնաց անփոփոխ հետեւեալ կերպով –

ՊՊ. Անդրանիկ Մեսրոպեան — Ատենապետ
Եդուարդ Զարդարեան — Փոխ ատենապետ
Տքթ. Սուրէն Պայքամեան — Ատենադպիր
Պր. Հայկ Իրատեան — Փոխ ատենադպիր

Գալով Քաղաքական ժողովի անդամներու ընտրութեան՝ ժողովը գաղտնի քուէարկութեամբ ընտրեց ժողովի անդամները, որոնք առանձնանալով գումարեցին իրենց Ա. Նիստը կազմելու համար իրենց դիւանը։ Ապա ներկայացուցին ժողովականներուն իրենց դիւանը հետեւեալ կերպով.—

ՊՊ. Հրաչ Սիմոնեան — Ատենապետ
Տիգրան Պօղոսեան — Փոխ ատենապետ
Ներսէս Տէօվլէթեան — Ատենադպիր
Մարտիկ Թէրզիպաշեան — Գանձապետ
Բարսեղ Պըղըլեան — Խորհրդական
Պետրոս Մովսէսեան — »
Վարուժան Կապէեան — »

Խմբագրութիւնս կը շնորհաւորէ նորընտիր կազմերը յաջողութեան մաղթանքներով։

«Զ.»

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՕՆ «ՉԱՅՔՈՎՍՔԻ» ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

Ամէն տարուայ նման, այս տարի եւս Ս. Ծննդեան օր՝ 6 Յունուար 1994-ի երեկոյեան, «Չայքովսքի» հանդիսասրահին մէջ տեղի ունեցաւ Հայ Գեղ. Միութեան Երիտասարդական Փառատօնը հովանաւորութեամբ՝ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեանի, բարձր ներկայութեամբ՝ Եգիպտոսի մօտ ՀՀ հաւատարմատար Դոկտ. Էդուարդ Նալպանտեանի և իր ազնիւ տիկնոջ, նախագահութեամբ՝ Տէր եւ Տիկ. Տիգրան Պօղոսեանի և օրուայ պատուոյ հիւրեր՝ «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» շքանշանակիրներ՝ Տեարք Անդրանիկ Մեսրոպեան և Վարդ Ալեքսանեան եւ իրենց ազնիւ տիկինները, մասնակցութեամբ՝ Գահիրէի մշակութային եւ մարզական միութեանց Երիտասարդական Մարմիններու։ Օրուայ բանախօսուհին էր Տիկին Արշօ Պըլըքտանեան։

Այս տարուայ գործադրուած գեղարուեստական յայտագրի առաջին մասը կը բաղկանար խմբական կատարումներէ, որոնց իրենց մասնակցութիւնը բերին Հ.Գ.Մ.ի և Կոկանեան Սրահի Երիտ. Շարժումը՝ (թատերական ներկայացումով ապա խմբերգներով) «Յուսաբեր» Երիտ. Միութիւնը՝ (հայ յեղափոխական երգերու կատարումով) եւ Նուպարեան Ազգ. վրժ.ի Բ. բարձրագոյնի մատղաշ աշակերտները՝ (խմբային արտասանութեամբ). Միթէ՞ յառաջիկայ տարիներուն համայնքիս բոլոր ազգային վարժարաններու աշակերտները պիտի հրաւիրուի՞ն մասնակցելու այս երիտասարդական Փառատօնին։

Երկրորդ բաժնի յաջող յայտագրին մասնակցողները արուեստագէտներ էին։ Առաջին առթիւ ելոյթ ունեցաւ երիտասարդ ծանօթ գաշնակահար Հայկ Աւագեան (Հայկ. Ընթերցասրահի Երիտ. Մարմնի կողմէ) որ իր նուագածութեամբ առինքնեց ներկայ հասարակութիւնը և արժանացաւ բուռն ծափերու։

Յայտագրին վերջին բաժինը յատկացուած էր հայրենի արուեստագէտներու երաժշտական ելոյթին, որուն իրենց մասնակցութիւնը բերին Անահիտ Մանուկեան, Իրինա Մալխասեան և Ֆորշվահան Գէորգեան։ Իրենց ներկայացուցած հայկական էթրատային երգերն ու արդիական ներկայացնելու ձեւը, նորութիւն մըն էր Եգիպտահայ համայնքին համար։ Հայրենի արուեստագէտները լաւ գիտէին, թէ ինչպէս պիտի խանդավառէին ներկաները և ապա արժանանային երկարատեւ ծափերու։

Առաջնորդ Սրբազան Հօր պատշաճ փակման խօսքերով վերջ գտաւ սոյն Փառատօնը։

Վարձքը կատար բոլորին։

Մ.

ԱՏՐՊԷՅՃԱՆ

ՈՒԹ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՊԱՔՈՒԻ ՀԵՏ

Կրկին կը խօսուի Ատրպէյճանի քարիւղին մասին եւ Արեւմուտք քարիւղային ութ ընկերութիւններու Քոնսորսիում *մը սկզբունքի համաձայնագիր մը ստորագրած է Պաքուի հետ մէկ չէմայի մը համար որ կ՚ընդգրկէ Ազերիի եւ Շիրաքի դաշտերը եւ որու օգտագործելի պահեստները աւելի քան 3 միլիառ տակառ է։ Այս ծրագիրը կարեւորագոյններէն կը նկատուի, ինչ կը վերաբերի Արեւմտեան յանձնառութեան Նախկին Խորհրդային Միութեան մէջ։ Արդարեւ ութ ընկերութիւնները կը նախատեսեն առնուազն 7 միլիառ տոլար ներդրում կատարել երկու դաշտերուն վրայ: Աւելին, Արեւմտեան ընկերութիւնները 500 միլիոն տոլարի* պոնիւս *մը պիտի վճարեն Պաքուի։*

ՓՈՔՐ ՆՈԹԵՐ

ԳՈՐԾԻՉՆԵՐՈՒ ԻՐԵՐԱՄԵՐԺՈՒԹԻՒՆԸ

Կ'ակնարկեմ Հայ Սփիւռքի գաղթօճախներու մէջ ապրող և գործող մտաւորականներու — գրող, խմբագիր, ուսուցիչ, արուեստագէտ, ժողովական, մարզիչ եւն. — փոխյարաբերութեանց, քիչ անգամ հաւաքականօրէն ու յաճախ անհատապէս...։

Բոլորովին անտեղի, անհիմն և վնասակար կեցուածք է — օրինակի համար — դպրոցի այսինչ հոգաբարձուին ժխտական վերաբերմունքը հանդէպ ուսուցիչներու, գրագիրներու և տնտեսներու։ Ժխտական կամ հակակրական կեցուածքը՝ երբեք երբեք չի կրնար ծառայել անոնց թէ՛ մտաւորական և թէ՛ աշխատանքային բարեշրջումին կամ զարգացումին. ոչ ալ կրնայ որոշ խնայողութիւն մը ապահովել ազգի սնտուկին։

Հայ գաղթօճախներու համայնքային ժողովներուն մէջ գործելու կը հրաւիրուին՝ առհասարակ՝ տնտեսապէս փայլուն կամ ունեւոր ազգայիններ։ Եւ, երբեք օգտակար չէ՛ որ ժողովական մը ստորադաս դաւանի ազգային պաշտօնեաները և անոնց ամուսնանալու, օգափոխութեան երթալու, հեռուստատեսիլ ունենալու «իրաւունքները» տնօրինողը ինք ըլլայ...։

Առօրեայ և փոխադարձ յարգանքը (ժողովականներու միջեւ) ու անկեղծ-անվերապահ գնահատանքը (մտաւորականներու միջեւ) կրթութեան և քաղաքավարութեան առաջին պայմաններն են։ Ինչո՞ւ նոյն մարմինի, նոյն վարչութեան անդամները երբեմն կամ յաճախ, տեղի կամ անտեղի, պիտի մղուին թերագնահատելու իրենց պաշտօնակիցները (անոնց ներկայութեան կամ մանաւա՛նդ անոնց բացակայութեան),

Երբեմն կը հասնինք, որ Գործադիր Ժողովի այնինչ անդամը չարախօսեր է օրուան Հոգեւոր Հովիւին մասին՝ զայն մեղադրելով կողմնակցութեան կամ կողմնակալութեան արարքներով։ Ինչ անախորժ մթնոլորտ կը ստեղծուի, երբ Հոգաբարձու մը կամ Միութեան մը վարիչը տեւապէս խծբծանք կը կատարէ Ազգային Խորհուրդի ատենապետին դէմ... կամ փոխադարձաբար։

Մարդիկ պիտի գայթակղին և դառնանան, երիտասարդները պիտի ուծանան ազգէն՝ երբ տեսնեն և հաստատեն, որ խմբագիրներ տեւապէս կամ յաճախ դէմ կ'արտայայտուին այնինչ գրագէտին կամ գեղանկարիչին։ Ինչո՞ւ այսինչ ճարտարապետը միշտ պիտի քննադատէ Կալուածոց Հոգաբարձութեան ատենապետը։

Երբեմն յուսալքութիւն կ'ունենամ տեսնելով՝ որ մտաւորականներ կը չարախօսեն այլ մտաւորականներու դէմ՝ զիրար ամբաստանելով եսամոլութեամբ, ինքնահաւանութեամբ, կեղծաւորութեամբ կամ շահամոլութեամբ։

Ես կը խորհիմ որ, մեր մինուճար Հայրենիքին, իրաւ ազատութեան և ամուր անկախութեան այս օրերէն սկսեալ, մեր ղեկավարութիւնը (ազգային և մտաւորական) պարտի միանգամընդմիշտ կռնակ դարձնել իրերամերժութեան փորձութեան...։

ՀԱՅԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ

Գահիրէ, Դեկտ. 1993

Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ

Գիշերուայ մթութեան եւ լռութեան մէջ կու գար ծագիլ Լոյսը արդարութեան եւ ճշմարտութեան որ պիտի լուսաւորէր աշխարհն ու մարդկութեան հոգիները եւ առաջնորդելու բարիին ու հաւատքին։

Աստուածորդին գալով աշխարհ, ջանաց մարդկութիւնը փրկել կորուստէ, եւ այդ նպատակաւ Ան ներկայացաւ մարդկութեան քարոզելով Աստուծոյ խօսքը եւ անոր վերին իշխանութիւնը որ մարդկութեան կարելիութիւն կու տար երկնաւոր Հօր մերձենալ եթէ ան զրահուած ու զօրացած էր աղօթքով եւ հաւատքով։

Բեթղեհէմի մսուրէն ծագած, Աստուածային այդ հրաշափառ Լոյսը որ այսօր կրկին կը ճառագայթէ աշխարհը լուսաւորելու, դառնալով առաջնորդող ջահը հոգիներուն, եւ ան դարձաւ մշտնջենաւոր Լոյսը մարդկութեան եւ յաւիտենական ճշմարտութեան։

Եթէ մեր մարդկային հոգին կ'ուզէ լուսաւորուիլ, առաջնորդուիլ ու մերձենալ Աստուծոյ, պարտաւոր է ոչ միայն ունկնդրել Աստուածորդւոյն պատգամներն ու խրատները, այլ հետեւիլ Անոր աղօթքով ու հաւատքով։

Աղօթենք առ Աստուած որ Նոր Տարին եւ Աստուածորդւոյն ծննդեան տօները բերեն մարդկութեան սէր ու խաղաղութիւն, մեր Ազգին եւ Հայրենիքին ալ ապահովութիւն ու բարգաւաճութիւն, մեր մայր եկեղեցւոյ պայծառութիւն ու Ազգիս Ընդհանրական Հայրապետին ալ առողջութիւն եւ երկար կեանք։

ՄԻՆԱՍ Ա. ՍՐԿ. ՊԱՆՏՈՅԵԱՆ

Աղեքսանդրիա

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԸՆԿԵՐ ՏՈՔԹ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՍԱՂՐԵԱՆԻ 40-ԱՄԵԱՅ ՅՈԲԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ

Կիրակի, 5 Դեկտեմբերի երեկոյեան տեղի ունեցաւ Ընկ. Տոքթ. Յարութիւն Սաղրեանի բժշկական մտաւորական գործունէութեան 40 ամեայ յոբելեանը, կազմակերպութեամբ՝ «Մասիս» Շաբաթաթերթի, Նոր Սերունդ Մշակութային Միութեան, «Նաւասարդ» ամսագրի, Մաշտոց Գոլէճի, Հայ Բոյժի ամսագրի եւ Հայ Արուեստի Կեդրոնին։

Գործադրուեցաւ գեղարուեստական յայտագիր մը, մասնակցութեամբ սիրուած երգչուհի Արփինէ Փեհլիվանեանի, երգիչ՝ Հրայր Սաւեանի եւ դաշնակահարուհիներ՝ Կլորիա Միքայլեանի եւ Նազելի Աբայեան, ջութակահար՝ Արմէն Անասեան։ Ելոյթ ունեցան Գաբրիէլ Մոլոյեան, Ժան Աբոյեան, Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեան եւ Արմէն Տոնոյեան, իսկ Սաղրեան ընտանիքին կողմէ ելոյթ ունեցաւ Յոբելեարին զաւակը՝ Յովնաթան Սաղրեան։ Վկայութիւններով ելոյթ ունեցան՝ Տոքթ. Կրեկորի Գրիանոֆ, Dr. C. Marti Dey Cy Lichtman Լուիզ Կ. Թապաքեան։ Տեղի ունեցաւ գինեձօն՝ «ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» հատորին։

Ձեռնարկին վերջաւորութեան ելոյթ ունեցաւ յոբելեարը՝ ընկ. Տոքթ. Յարութիւն Սաղրեան։

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ Ի ՊԱՏԻՒ ԲԱՐԵՐԱՐ ՍԱՐԳԻՍ ՍՈՂԱՆԱԼԵԱՆԻՆ

ՎԱԶԳԷՆ Ա.Ի ՀԵՌԱԳԻՐԸ Ս. ՍՈՂԱՆԱԼԵԱՆԻՆ

Երջանիկ եմ լսելով ձեր բարի լուրերը։ Թող Բարին Աստուած առատօրէն օրհնէ ձեզ եւ ձեր ընտանիքի բոլոր անդամները։ Մեր հայրական սէրն ու օրհնութիւնները՝ բոլորիդ։

ՎԱԶԳԷՆ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

21 Հոկտ. 93, Ս. Էջմիածին

Հայրենակիցներու, ազգայիններու և բարեկամներու կազմակերպութեամբ Երեքշաբթի, 30 Նոյեմբերին Կլենտէյլի M.G.M. սրահին մէջ տեղի ունեցաւ ընդունելութիւն մը, ի պատիւ ազգային բարերար՝ Տէր և Տիկին Սարգիս և Շըրլի Սողանալեաններուն։

Առիթը՝ անշուշտ Տիար Սարգիս Սողոնալեանի վերադարձն էր... երկու տարիներու անարդար արգելափակումէ մը ետք։

Ընդունելութեան ներկայ էին քաղաքական կուսակցութեանց, եկեղեցական հաստատութեանց, հայրենակցական միութեանց, մամուլի և այլ կազմակերպութեանց ներկայացուցիչներ, որոնք եկած էին բարի՛ «վերադարձ» մաղթելու բարերար Սողոնալեանին։

Սարգիս Սողոնալեանի կողքին պատուոյ սեղանին վրայ տեղ գրաւած էին իր կողակիցը Տիկին Շըրլին, զաւակը՝ Կարօն, ծանօթ դերասան Մայք Քանըրզ (Գրիգոր Օհանեան) և իր տիկինը։

Ընդունելութեան հանդիսավարն էր Գրիգոր Շէնեան։

Ազգային բարերարին կենսագրական գիծերը ներկայացուց Պէյլանի Հայրենակցական Միութեան ատենապետ՝ Վահան Պահարեան, ելոյթ ունեցաւ նաև Նորայր Մելիքսէթեան։ Ազգային հայրենասիրական երգերով ելոյթ ունեցաւ սիրուած երգիչ Լեւոն Գաթրճեան և Ալիս Կապլանեանը՝ ամուսինով։

Վերջաւորութեան ելոյթ ունեցաւ բարերար Սարգիս Սողոնալեանը, որ անդրադառնալով իր երկու տարիներու «բացակայութեան» ազգային կեանքէն, իր անարդար արգելափակման պատճառով, ցաւ յայտնեց, թէ չէ կրցած իրագործել Հայաստանի ու Արցախի համար իր նախատեսած ծրագիրները։

Իր ելոյթի վերջաւորութեան բարերարը վերահաստատեց իր խոստումը յանձնառու ըլլալով ծառայել հայութեան և Հայաստանին։

ԹՂԹԱԿԻՑ

ՆԻՒ ԵՈՐՔ

ՆԿԱՐԻՉ ՍԻՄՈՆ ՍԱՄՍՈՆԵԱՆԻ ՄԷԿ ԳՈՐԾԸ ԸՆՏՐՈՒԱԾ

Նիւ Եորքի կալըրիներէն՝ «Մոնթսերրաթ», հաւաքական ցուցահանդէսի մը համար կազմակերպած էր մրցակցութիւն մը, որուն համար իրենց գործերը ղրկեցին բազմատասնեակ նկարիչներ։

Ուրախութեամբ կը յայտնենք, թէ դատական կազմը բարձր գնահատելով հանրածանօթ նկարիչ Սիմոն Սամսոնեանի արուեստը, ընտրած է իր մէկ գործը։ Այդ բացառիկ գործը մաս կազմած է անցեալ Նոյեմբեր և Դեկտեմբեր ամիսներուն ցուցադրուած գործերուն։

Ուրախ ենք նաեւ յայտնելու թէ վաստակաւոր արուեստագէտը ստացած է Գիր մը Հայաստանի Միջազգային Մշակութային Կապերու Զարգացման Հիմնադրամի վարչութենէն, թէ զինք ընտրած է «Հիմնադրամի արտասահմանեան պատուաւոր անդամ»։

Նորանոր յաջողութիւններ կը մաղթենք մեր սիրելի արուեստագէտին։

ԱՆԳԼԻԱ



ԼՈՆՏՈՆԻ Ն.Ս.Մ.Մ. ՄԱՆԿԱ-ՊԱՏԱՆԵԿԱՆ ՊԱՐԱԽՈՒՄԲԻ ԵԼՈՅԹԸ

Նոյեմբեր ամիսը Լոնտոնի Նոր Սերունդ Մշակութային Միութեան համար դարձած է աւանդական ամիս մը. ահաւասիկ չորս յաջորդական տարիներէ ի վեր, ելոյթ կ'ունենայ Միութեան մանկապատանեկան և երիտասարդներու պարախումբը, ամէն տարի գերազանցելով նախորդ տարուան նուաճումները։

Լոնտոնի Ն.Ս.Մ.Մ.եան այս գեղեցիկ շարժումին առանցքին են Տէր եւ Տիկ. Նորայր եւ Իվոն Թորիկեանները, որոնք գիշերը ցերեկին խառնած, անաղմուկ, հաւատալով իրենց կատարած գործի սրբութեան մինչեւ այժմ կը հանդիսանան անոր յաջող լրումին։

Այս համեստ զոյգը կրցած է ընտրել այն իսկական հայրենի հայը՝ (Ռաֆֆիկ Պօղոսեան) որ իր բծախնդրութեամբ եւ ինքնազոհութեամբ, այսօր չորս տարիներէ ի վեր խումբը կ'առաջնորդէ վերելքէ-վերելք։

Կիրակի, 14 Նոյեմբերին, երեկոյեան ժամը 7.30ին, Պըլումզպըրի Թատրոնին մէջ, տեղի ունեցաւ Ն.Ս.Մ.Մ. կրտսերներու տարեկան ելոյթը, որուն իրենց մասնակցութիւնը բերին խումբ մը հայրենի արուեստագէտներ, որոնք յատուկ հրաւիրուած էին Լոնտոն՝ այս առթիւ։

Անոնք իրենց ազգագրական երգերով եւ նուագներով գրաւեցին ներկայ հանդիսատեսները։

(Շար. տես էջ 4)

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
13 ՅՈՒՆՎ. 1994

Ս. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԷՆ ԵՏՔ ՏՆՕՐՀՆԷՔ

Գահիրէի Եկեղեցեաց Հոգաբարձութիւնը կը խնդրէ մեր հաւատացեալ ժողովուրդէն որ բարեհաճին, համայնքիս մէջ քահանայագործել սկսած, Արժանապատիւ Տ. Գալուստ Քհնյ. Դարբինեանի հետ հեռաձայնով կամ այլապէս կապ պահեն, տեղեկացնելով իրենց տան հասցէն, որպէսզի քահանայ հայրը աւանդական տնօրհնեաց արարողութիւնը կարենայ կատարել։

Արժ. Տ. Գալուստ Քհնյ. Դարբինեանի տան հեռաձայնի թիւն է **934789**։

ԼՈՆՏՈՆԻ Ն.Ս.Մ.Մ.Ի ՊԱՐԱԽՈՒՄԲԻ ՅԱՋՈՂ ԵԼՈՅԹԸ

713
714
715

(Շարունակութիւնը Գ. էջէն)

Մանիկ Գրիգորեան և Թովմաս Միրզոյեան իրենց թովիչ ձայնով, լեցուցին ներկաներուն հոգիները։

Կրտսերներու խումբի ելոյթը անզուգական էր. 6էն մինչեւ 13 տարեկան, 22 փոքրիկներ համահաւասար, մէկ մարդու պէս կը ցատկէին, հպարտութեամբ կը դիտէինք իրենց ինքնավստահ եւ արի շարժումները բարձրացնող հայկական հէ՛յ-հէ՛յ-ներով։

Պր. Նորայր Թորիկեան երեկոյի վերջաւորութեան խօսք առնելով, շնորհաւորեց խումբը, հայրենի արուեստագէտները, Ռաֆֆիկ Պօղոսեանը և ներկաները, ապա հրաւիրելով լոնտոնահայ Առաջնորդ՝ Տ.Տ. Եղիշէ Արք. Կիզիրեանը յանձնեց չէք մը, Նոր Սերունդ Մշակութային Միութեան կողմէ, (իւրաքանչիւր ծախուած տոմսակի՝ 1.00 փաունտէն գոյացած գումարը նուիրելով) Զմեռ 1994ի՝ Հայաստանի Համահայկական Հիմնադրամ ծրագրին։

Ժողովուրդը խանդավառուած Միութեան այս ազնիւ վարմունքէն յոտնկայս ծափահարութիւններով ողջունեց զիրենք։

ԹՂԹԱԿԻՑ

ԸՆԿԵՐ ԱՐՍԷՆ ՃԵՐԵՃԵԱՆԻ ԽՕՍՔԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

ռազմը, երբ վերացած են մեր եկեղեցին բաժնող քաղաքական պատճառները, հայ եկեղեցին պէտք է գտնէ իր միասնականութիւնը, վերջ դրուի զանազան երկիրներու մէջ հակադիր եկեղեցիներու եւ առաջնորդարաններու գոյութեան։ Մեր համոզումն է, որ հայ ժողովուրդը պէտք է գործէ ինչպէս մէկ ժողովուրդ, մէկ եկեղեցի, մէկ պետութիւն եւ մէկ ազգութիւն։

Այն գնահատանքները, որ եղան անձիս մասին ես կը վերագրեմ իմ նախորդներուն ժառանգ ձգած գաղափարական աւանդին, անմահանուն Սապահ Գիւլեանէն մինչեւ Արղարունի, տասնեակ մը խմբագիրներուն, որոնք սկսելով ամէն դժուարութիւններու անշեղ կերպով հետեւեցան Ս.Դ.Հ. Կուսակցութեան ազգանուէր ծրագրին։

Յոբելինական այս հանդիսաւոր պահուն, գերագոյն պարտականութիւն կը զգամ խորազգաց շնորհակալութիւններ եւ որդիական անխառն յարգանք մատուցանել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա.ին, իր շնորհած Սրբատառ Կոնդակին համար։

Շնորհակալութիւն ձեզ, բոլորիդ, որ եկաք եւ ձեր ներկայութեամբ պատուեցիք ամերիկահայ երիցագոյն թերթի՝ «Երիտասարդ Հայաստան»ի հրատարակութեան 90-ամեակը։

«ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԸ ՆՈՒԷՐ

ՁԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐՈՒՆ

Այն ազգայինները, որոնք կը փափաքին Նոր Տարուան առթիւ «Ջահակիր» նուիրել՝ Հայաստանի կամ արտասահմանի իրենց ազգականներուն և բարեկամներուն, կրնան հեռաձայնել թերթիս վարչութեան (հեռ. 3914908) ամէն օր կ.ե. ժամը 8էն 12 (ի բաց առեալ Կիրակի օրերէն)։ Իսկ Աղեքսանդրիոյ մէջ, պր. Մինաս Պանտոյեանի։ Տարեկան բաժանորդագրութեան սակն է 15 եգ. ոսկի (պարզ փոստով) և 25 եգ. ոսկի (օդային փոստով)։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐ»Ի

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԵՐՋԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ

Ոսկեգրամը	Ե. Ո.	282.00
21 կարաթ՝ կրամը		35.25
18 կարաթ՝ կրամը		30 20

4, Զաղեալ փողոց, Ապտէլ Խալէք Սարուար, Գահիրէ - Հեռ. 3901151

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ընկեր Սարգիս Պալեանի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ շքանշանին արժանացման առթիւ շնորհաւորութեան Տիկին Նելլի Պետրոսեան կը նուիրէ 25

Ողբ. Վարդուհի Պուղտանեանի կսկծալի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր և Տիկ. Մարտիկ Պալեան	10
Պետրոս և Աւետիս Մովսէսեան եղբարք	10

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ»ԻՆ

Ողբ. Միհրան Կէրիկեանի կսկծալի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան կը նուիրեն. Ընկեր և Տիկին

Եդուարդ Աւագեան	10
Տէր և Տիկ. Մարտիկ Պալեան	10
Պետրոս և Աւետիս Մովսէսեան եղբարք	10

ԴՈԿՏ. ՖՈՒԱՏ ՌԱՍԼԱՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՅՑԷՆ

(Շար. Ա. էջէն)

փլուզման հետեւանքներէն է, որ ներկայիս Կովկասեան երկիրներու մէջ տեղի կ'ունենայ ներքին ազգային հակամարտութիւններ։ Ան յայտնեց թէ այդ շրջանի երկիրները անմիջական ազդեցութիւն ունին Միջին Արեւելքի ժողովուրդներու խաղաղութեան եւ բարօրութեան վրայ, մանաւանդ Հայաստանի դերը՝ Ղարաբաղի եւ անոր կապուած փոխադրման հարցի առընչութեամբ։

Հեռուստացոյցը կարգ մը տեսարաններ ներկայացուց Եգիպտոսի մօտ ՀՀ դեսպանութեան բացման հանդիսութենէն՝ Գահիրէի մէջ։ Ապա կարգ մը պատկերներ տուաւ Հայաստանի այսօրուայ իրադարձութիւններէն։

Հաղորդավարը արագ ակնարկ մը նետելով հայ ժողովուրդի վրայ, յայտնեց թէ. ան ըլլալով հնագարեան ազգերէն մին, ունի իւրայատուկ եւ հարուստ մշակոյթ, մանաւանդ ըսաւ ան, արուեստագէտ ժողովուրդ մըն է, զանազան մարզերէ ներս, օրինակ բերելով երգահան Արամ Խաչատուրեանը։ Դոկտ. Ռասլան տեղեկացուց թէ հայ ժողովուրդը թէեւ իր երկրին մէջ մօտ չորս միլիոն է, սակայն արտերկրի մէջ մեծ թիւով հայեր կը գտնուին, յատկապէս Միաց. Նահանգներու մէջ, որոնք իրենց ազդեցութիւնը ունին այդ երկիրներու իրադարձութիւններուն վրայ։

Դոկտ. Ֆ. Ռասլան եզրափակելով իր խօսքը, յայտնեց թէ հայ ժողովուրդը թէեւ եւրոպական ժողովուրդ մըն է, սակայն միաժամանակ արեւելեան ժողովուրդներու շարքին կը դասուի, տրուած ըլլալով որ Հայաստանը կը գտնուի Միջին Արեւելքի հիւսիսային շրջանի սահմանին վրայ, նաեւ՝ տոգորուած է արեւելեան սովորութիւններով եւ զգացումներով։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս։

ՏԽՐՈՒՆԻ

ՊՊ. Մուշեղ եւ Նուպար Կէրիկեան եղբարք, Տէր եւ Տիկ. Ասմանոց Փանոսեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տոքթ. եւ Տիկ. Օննիկ Կէրիկեան (Ռոտ Այլընտ), Տէր եւ Տիկ. Թաթէոս Ասատուրեան եւ զաւակունք (Գանատա), Տէր եւ Տիկ. Ճօ Սիւրմէնեան եւ զաւակունք (Գանատա), Տէր եւ Տիկ. Փիէռ Լապէրժ եւ զաւակունք (Գանատա), Տէր եւ Տիկ. Զօհրապ Գազանճեան եւ զաւակունք (Գանատա), Տէր եւ Տիկ. Գէորգ Գասպարեան եւ զաւակունք (Գանատա), Տէր եւ Տիկ. Արթօ Կէրիկեան եւ զաւակունք (Գանատա), Տէր եւ Տիկ. Էզզաթ Հալպալ եւ զաւակը (Գանատա), Տէր եւ Տիկ. Արա Կէրիկեան (Գանատա), Այրի Տիկին Մարի Կէրիկեան (Գանատա), ինչպէս նաեւ Նէնիզունուշեան (Ֆիլատելֆիա), Հապիպ (Գանատա), Սիմպիլեան (Գանատա), Դարմանեան (Աւստրալիա), Մխիթարեան ընտանիքները, եւ համայն ազգային պարագաները ցաւ ի սիրտ կը ծանուցանեն մահը իրենց սիրեցեալ եղբօր, մօրեղբօր, հօրեղբօր, զարմիկին եւ ազգականին՝

ՈՂԲ. ՄԻՀՐԱՆ ԿԷՐԻԿԵԱՆԻ

որ հանգչեցաւ ի Տէր Երեքշաբթի, 11 Յունուար 1994ի երեկոյեան, «Քասր Էլ Էյնի» հիւանդանոցին մէջ, յետ երկարատեւ հիւանդութեան։

Յուղարկաւորութեան սուրբ արարողութիւնը տեղի ունեցաւ յաջորդ օրը՝ Չորեքշաբթի 12 Յունուարի երեկոյեան ժամը 3-ին, Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց Մատրան մէջ, եւ հանգուցեալին մարմինը ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

Այս տխուր առթիւ «Ջահակիր»ի խմբագրութիւնն ու իր շրջանակը, իրենց զգացուած ցաւակցութիւնները կը յայտնեն ողբացեալին եղբայրներուն ընկերներ՝ Մուշեղ և Նուպար Կէրիկեաններուն, ինչպէս նաեւ սգակիր բոլոր պարագաներուն։

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱՒ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ
1994 ՏԱՐՒՈՅ «ԵՐԵՒԱՆ» ՊԱՏԻ ՕՐԱՑՈՅՑԸ

(51-ՐԴ ՏԱՐԻ)
ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒԱԾ ՀՀ ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ
ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԲԱՑՄԱՆ ՆԿԱՐՆԵՐՈՎ
Լուսանկարներ՝ ԿԱՐՕ ԱՍԱՏՈՒՐԵԱՆԻ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՆՈՒՊԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏԱՆ
Ն. ԵՒ Հ. ՍԻՄՈՆԵԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒ

Ունենալու համար դիմել Սրահ՝ ամէն երեկոյ կամ հեռ. 3914908։
Աղեքսանդրիոյ մէջ դիմել Ընկ. Վրէժ Յէֆէրեանի, հեռ. 4924037։

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ՇՐՋԱՆԻ ՊԱՍՔԷԹ ՊՈԼԻ
ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ
(Ա. ԴԱՍԱԿԱՐԳԻ ԱՂՋԿԱՆՑ)
ԴԱՐՁԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Երեքշաբթի 1 Փետրուար 1994 երեկոյեան ժամը 7-ին
Հ.Մ.Ը.Մ. ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷՄ ՍՓՈՐԹԻՆԿ (Ա)
Երեքշաբթի 6 Փետրուար 1994 երեկոյեան ժամը 7-ին
Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷՄ ՍՄՈՒՀԱ
Բոլոր մրցումները տեղի կ'ունենան
Հ.Մ.Ը.Մ. Նուպարի Մարզադաշտին վրայ

* * *

ՓԻՆԿ-ՓՈՆԿԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔ

Շաբաթ 26 եւ Կիրակի 27 Փետրուար 1994
ՄԻՈՒԹԵԱՆ «Ն. ՋԱՄՊԱՔԵԱՆ» ՍՐԱՀԻՆ ՄԷՋ
Մանրամասնութիւնները յաջորդիւ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	500 Ե.Դ.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար կամ 10 Սթերլին	30 տոլար

ՃԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

جاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԻՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԵԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1281 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 27 ՅՈՒՆՈՒԱՐ 1994 ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 20 Եգ. Դհկ. عدد رقم ١٢٨١ – الخميس ٢٧ يناير ١٩٩٤

ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Անցեալ տարւոյ վերջերը Հայաստանի մէջ հրատարակուող Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան պաշտօնաթերթ «ՀՆՉԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ»ն երրորդ տարին փակելով, իր ընթերցողներուն կարողացաւ յանձնել 100 րդ համարը։

Հետեւաբար 27 Նոյեմբերին, հայաստանեան բովանդակալից այս պաշտօնաթերթը թեւակոխեց չորրորդ տարին, շարունակելու համար իր կուսակցական պատասխանատու առաքելութիւնը, նոր ուժով տալու առաջադրանքով։

Լաւ գիտենք որ այս տագնապալից օրերուն, ինչ - ինչ դժուար պայմաններու տակ թերթ մը կը հրատարակուի Հայաստանի մէջ։ Այս առթիւ մեր սրտագին մաղթանքն է յարատեւութիւն եւ յաջողութիւն խմբագրական կազմի բոլոր անդամներուն, յատկապէս՝ հիմնադիր ու պատասխանատու տնօրէն եւ կուսակցութեան ղեկավար ընկեր Եղիա Նաճարեանին։

Ստորեւ կու տանք Հնչակեան Կուսակցութեան Կեդր. Վարչութեան ատենապետ ընկեր Վահրիճ Ջերեճեանի յոբելինական խօսքը։

Ջ.

Ինքնուրոյն դիմագծով, յստակ հեռանկարով հրապարակ իջաւ «Հնչակ Հայաստանին»՝ համարեա այն օրն իսկ, երբ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան աւելի քան հարիւրամեայ կուսակցութեան առջեւ վերստին բացուեցան հայրենիքի դռները և ան վերադարձաւ իր բնօրրանը։

Հայաստանեան մեր պաշտօնաթերթը, այս համարով, իր 100րդ՝ յոբելեանական համարը կը յանձնէ ժողովուրդին, որուն շահերուն պաշտպանը ըլլալու ծանր պարտականութիւնն ստանձնած է կուսակցութեան կողմէ։

Դժուարին, արհաւրալից պայմաններու մէջ ծնունդ առնող Անկախ Հայաստանի Հանրապետութեան առաջին իսկ ժամերէն զօրակից Հնչակեան կուսակցութեան, Սփիւռքի մէջ հրատարակուող իր մամուլի միջոցով սկզբնական սխալները հանգամանօրէն քննադատող և ազգային ու միջազգային խնդիրներու նկատմամբ ճիշտ դիրքորոշումները ծափահարող մեր կազմակերպութեան միակ մտասեւեռումը եղած է նպաստել ժողովրդավարական, կեդրոնական կազմակերպեալ ու զօրաւոր իշխանութեամբ օժտուած հայրենի պետականութեան կազմաւորման։

«Հնչակ Հայաստանի»ի թէ Պէյրութի «Արարատ»ի, Լոս Անճելոսի «Մասիս»ի, Եգիպտոսի «Ջահակիր»ի կամ այլ հնչակեան թերթերու միջոցով, համագումարներու կողմէ որդեգրուած բանաձեւերով, յայտարարութիւններով ու շրջաբերականներով, նաեւ հրապարակային բեմերէ մեր կուսակցութիւնը պարզորոշ իր զօրակցութիւնն է յայտնած և կը շարունակէ այն պահել Հայաստանի Հանրապետութեան պետականութեան նախագահին և անոր գլխաւորած պետական իշխանութեան։ Սա չի նշանակեր, բնաւ և չի կրնար ընդունուիլ որպէս «ենթակայութիւն»։ Մեր գլխաւոր մտահոգութիւնը եղած է ու կը մնայ՝ բոլորուիլ Հայ ազգային նորակերտ պետականութեան շուրջ, նախապատուութիւնը տալ ազգային միասնական ջանքերով լեռնացած դժուարութիւններու և յարաճուն խոչընդոտներու յաղթահարմանը, հայութեան դարերով երազուած Ազատ ու Անկախ հայրենիքի արդիական հիմքերով կերտմանը։ Ահա, թէ ինչու մենք կը շարունակենք անդադրում կոչ ընել ազգային միասնութեան և հեռու մնալ անպտուղ և անժամանակ «ընդդիմադրութիւններէ»։

Միւս կողմէ, սակայն, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը և անոր բանբերը հանդիսացող մամուլը, այդ թւում «Հնչակ Հայաստանի»ն, չեն կրնար ընդունիլ ու թոյլատրել, որ բազմահազար մարտիրոսներու սուրբ արիւնով

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

Անգլիացի Վարձկան Զինուորնե՞ր Լեռնային Ղարաբաղի Մէջ

Անգլիոյ մէջ հրատարակուող «Ինտիփենտընթ» օրաթերթը, իր 24 Յունուար թիւին մէջ, յայտնած է, թէ անգլիացի եւ թուրք վարձկան զինուորներ բանակցութիւններ կատարած են ատրպէյճանցի իշխանութեանց հետ, ցանկութիւն յայտնելով իրենց մասնակցութիւնը բերելու Լեռ. Ղարաբաղի հակամարտութիւններուն, հայկական անջատողական ուժերուն դէմ։ Նաեւ կ'աւելցնէ թերթը, — բանակցութիւններ կը կատարուին զէնք վաճառելու գծով, անգլիացի *փիզնըս մեն*-երու կողմէ, որոնք պիտի ստանան միլիոնաւոր ոսկիներ։

Առաջին անգամ, — կը գրէ «Ինտիփենտընթ», որոշուած է Ատրպէյճան ուղարկել վարձկան մարզուած զինուորներ, հակառակ որ Անգլիոյ մէջ արգիլուած է վարձկան զինուոր արձանագրուիլ։

◆

ԿԱՏԱՂԻ ՄԱՐՏԵՐ ԼԵՌ. ՂԱՐԱԲԱՂԻ ՄԷՋ

ՄՈՍԿՈՒԱ, *(Ա.Ֆ.Փ.)*.- Ատրպէյճանական «Թուրան» լրատուութեան համաձայն, անցեալ Երկուշաբթի, 24 Յունուարին, բուռն բախումներ տեղի ունեցած են Քելպաջարի շրջանին մէջ։ Ապա հաղորդուած է թէ բանակը կարողացած է հանի մը պզտիկ գիւղեր ազատագրել, որոնք գրաւուած էին հայկական անջատողական ուժերը անցեալ ամառուայ ընթացքին։ Բարեբախտաբար հայկական ուժերը կարողացած են դէմ դնել ատրպէյճանական յառաջխաղացքին։

Լրատուութեան գործակալութիւնը նաեւ հաղորդած է թէ «Ռուսական Զօրաս 127»ը կեդրոն ունենալով Երեւան, կրակ բացած է ատրպէյճանական ուժերուն վրայ։

Միւս կողմէ «Ինթերֆաքս» լրատուութիւնը հաղորդած է, որ հայկական ուժերը յարձակում գործած են անցեալ Կիրակի օր, ռազմաճակատի հարաւ — արեւելեան ուղղութեամբ, Հորատիզի շրջանին մէջ, Իրանի սահմաններուն մօտ։ Կատաղի մարտերու ընթացքին երկու կողմէն զոհուածներ կան։

Այս բարդ կացութեան առաջքը առնելու մտադրութեամբ, Ռուսիա երկու կողմերը հրաւիրելով պահանջած է կռիւներու անմիջական դադրեցում։

◆

ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ ԽԱԹԱՐՈՂ ԳՐԳՌՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Յունուար 7-ին Երեւանի մէջ հրապարակուեցաւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան յայտարարութիւնը, Հայաստանի ներքին քաղաքական կեանքը խաթարող գրգռութիւններուն առթիւ։

Հնչակեան Կուսակցութեան յայտարարութեան մէջ յատկապէս ըսուած է.-

«Մենք հայրենահայութեան լայն զանգուածներին, առաջին հերթին աշխատաւոր ժողովուրդին եւ նրա ծոցից ու յանուն նրա շահերի պաշտպանութեան ծնունդ առած կուսակցութիւններին ու հասարակական կազմակերպութիւններին կոչ ենք անում լինել սթափ եւ ոչ միայն չառնչուել արկածախնդիրների կործանարար ձեռնարկումներին, այլեւ ընդհակառակը, համարժէք հակահարուած տալ նրանց։

Մենք բոլոր Հնչակեաններին ու Հնչակեանութեան համակիրներին, բոլոր սոցիալ դեմոկրատներին կոչ ենք անում ար-

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ

Եւրոպական Համայնքը որոշեց շուրջ 22 միլիոն տոլարի մարդասիրական օժանդակութիւն կատարել Նախկին Խորհրդային Միութեան երկիրներու գաղթականներուն, աղքատներուն եւ հիւանդներուն։ Այս յատկացումէն Հայաստանի բաժինը 5,42 միլիոն տոլար է, որ պիտի բաշխուի մարդասիրական կազմակերպութիւններու կողմէ, որոնց շարքին է «Բժիշկներ Առանց Սահմանի» կազմակերպութիւնը։

Ատրպէյճան եւ Վրաստան նոյնպէս պիտի ստանան 5,42 միլիոն տոլարի օժանդակութիւն։

◆

ՖՈՒԹՊՈԼ

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԸ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ԶՏՈՒՄԻ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆ.- Եւրոպական ֆութպոլի համադաշնակցութեան՝ Եու Իէֆա-ի պատասխանատուները յայտարարած են, թէ 1996-ի Եւրոպայի ախոյեանութեան մասնակցիլ փափաքող բոլոր խումբերուն առիթ պիտի տրուի մասնակցելու զտումի մրցումներուն, սակայն մտահոգութիւն յայտնած են, թէ Հայաստանի, Ատրպէյճանի Խրուաթիոյ և Վրաստանի վիճակը կրնայ դժուարացնել զտումի մրցումները։ Անոնք շեշտած են, թէ զինուորական տագնապներու պատճառով անկայուն դարձած պետութեանց ազգային խումբերը հաւանաբար չէզոք դաշտերու վրայ կատարեն իրենց մրցումները, մրցակիցներուն դաշտերուն վրայ կատարուելիք մրցումներուն փոխարէն։ Ներկայ տուեալներով, զտումի մրցումներուն պիտի մասնակցին 47 խումբեր։

Յունուար 22ին, Մանչեսթըր քաղաքին մէջ, տեղի ունեցաւ զտումի մրցումներուն մասնակցող խումբերու՝ ութ խմբակներու վիճակահանութիւնը։ Որմէ ետք յայտարարուեցաւ, որ Հայաստան պիտի մրցի երկրորդ խմբակին մէջ, Տանիմարքի (ախոյեանակիր), Սպանիոյ, Պելճիքայի, Մակեդոնիոյ և Կիպրոսի դէմ։

16 խումբեր պիտի հանդիպին աւարտականին, իսկ իբրեւ հիւր-

(Շար. տես էջ 4)

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ

Վերջին շրջանում առանձին կազմակերպութիւններ ու անհատներ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան անունից սփիւռքում հանգանակութիւններ են կազմակերպում Հայաստանին ու Արցախին օգնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը յայտարարում է, որ բացի «ՀԱՅԱՍՏԱՆ» Համահայկական Հիմնադրամից, որեւէ այլ կազմակերպութիւն կամ անձ լիազօրուած չէ Հայաստանի Իշխանութիւնների անունից նման հանգանակութիւններ կատարելու։

ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ

10 Յունուար 1994 Թ.

Ս. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԷՆ ԵՏՔ ՏՆՕՐՀՆԷՔ

Գահիրէի Եկեղեցեաց Հոգաբարձութիւնը կը խնդրէ մեր հաւատացեալ ժողովուրդէն որ բարեհաճին, համայնքիս մէջ քահանայագործել սկսած, Արժանապատիւ Տ. Գալուստ Քհնյ. Դարբինեանի հետ հեռաձայնով կամ այլապէս կապ պահեն, տեղեկացնելով իրենց տան հասցէն, որպէսզի քահանայ հայրը աւանդական տնօրհնեաց արարողութիւնը կարենայ կատարել։

Արժ. Տ. Գալուստ Քհնյ. Դարբինեանի տան հեռաձայնի թիւն է 934789։

ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՄԷՋ

(Շարունակութիւն Ա. էջէն)

սաղմնաւորուած մեր հայրենիքի աւիշը ծծող պետական հիմնարկներու թէ մասնաւոր հաստատութիւններու ու խմբակցութիւններու երդիքին տակ ծուարած թալանարար ու շահագործող տզրուկներ։ Մենք ցաւով կը հաստատենք, որ հայրենիքի մէջ այսօր թիւ ու համար չունին աստիճանաւոր թէ շարքային այն մարդիկ, որոնք դարձած են իսկական «սպեկուլեանտ»ներ, որոնց միակ մտահոգութիւնը դրամ կուտակելն է և որոնք իրենց դատապարտելի գործելակերպին տուած են «շուկայի տնտեսութիւն» անունը։ Տիրապետողն, այսօր, ոչ թէ շուկայի տնտեսութիւնն է, այլ վայրի անսանձ մրցակցութիւն, ջունգլիի բարքերու օրինականացման փորձ։ Մենք կը մերժենք նման տնտեսութիւնը և անոր պաշտպանող բարքերը: Մենք կը դատապարտենք նմանօրինակ սանձարձակ կեղեքումը և կը պահանջենք, որ բանջահարուին ամէն տեսակի ապօրինութիւններն ու թալանարարութիւնը։

Մեր մամուլը, այդ շարքին և «Հնչակ Հայաստանի»ն պարտաւորութիւնն ու պարտականութիւնն ունի խարազանելու մանաւանդ ժողովուրդի բարօրութեանը հոգ չտանող, ժողովուրդի շահերը ոտնահարող, իրենց պաշտօնն ու դիրքը չարաշահելով և ապօրինութիւններով իրենց ագահ ախորժակը պարարտացնող տիպերը։ Կուսակցութիւնը յատկապէս «Հնչակ Հայաստանի»ին պարտականութիւն է տուած այսուհետեւ աւելի վճռաբար բացայայտել հայրենիքը թալանող և ժողովուրդին հարուածող բոլոր խոցերը, ի լոյս աշխարհ բերել վարագուրուող «սկանդալ»ները…

Մեր ժողովուրդն այսօր, աւելի քան երբեք, պէտք ունի ամբասիր առաջնորդներու, հայրենասէր ղեկավարներու, իրենց կեանքը զոհաբերած մարտիկներու արեամբ ձեռք բերուածի վրայ գուրգուրացող պետական ծառայողներու, որպէսզի դորշ գայլերով շրջապատուած իր լեռներու վրայ Հայը ունենայ իր ամրախարիսխ և լուսապայծառ տունը՝ առողջ ու կուշտ և կիրթ ու երջանիկ իր զաւակներուն որպէս ժառանգութիւն։

Այդ երազութիւնը պաշտպանելու և ջատագովելու առաքելութեամբ է ծնունդ առել «Հնչակ Հայաստանի»ն։ Եւ հայրենական մեր պաշտօնաթերթն իր տեխնիկ համեստ միջոցներով, տնտեսական թէ այլ ամենատեսակ դժուարութիւններու յանձնառու, խմբագրական իր նոր խորհուրդի բոլոր անդամներով՝ իր էջերէն պիտի կատարէ Ցիտայիի գործ անխնայ հարուածելով ժողովուրդի վնասարարները։ Այո՛, հայրենի ծառին վնասարարող բոլո՛ր տիպերը, հայրենիքի բունը կրծող բոլո՛ր որդերը, անհատ թէ խմբակցութիւն, որպէսզի ուռճանայ ու բարգաւաճի և դարերուն երթայ Նայիրեան բազմահազարեայ մեր դալար բարտին…

Շատ կարեւոր առաքելութիւն է յանձնարարուած «Հնչակ Հայաստանի»ին։

Վստահ եմ, որ Հայաստանի և Ներքին Սփիւռքի Հնչակեան կազմակերպութեան իմ պատասխանատու ընկերները և խմբագրութեան անդամները պատուով, հնչակեանավայել խիզախութեամբ կը շարունակեն կատարել իրենց վստահուած Գործը։

Բարի երթ կը մաղթեմ «Հնչակ Հայաստանի»ին։

ՎԱՀՐԻՃ ՃԵՐԷՃԵԱՆ

ԾՆՈՒՆԴ

Ուրախութեամբ տեղեկացանք որ երեկ 26 Յունվ.ին, ՀՀ Դեսպանութեան Գ. Քարտուղար Տէր եւ Տիկին Արէգ Յովհաննիսեան բախտաւորուած են դուստրիկով մը, զոր անուանակոչած են Մարիամ։

Այս ուրախ առթիւ խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ նորածին մանկան ծնողքը, մաղթելով առողջ եւ երջանիկ կեանք նորածին մանկան։

ԱՐՑԱԽԵԱՆ ԼՈՒՐԵՐ

Արցախի Բանակը ԿԸ ՀԱՇՈՒԷ 25.000 ԶԻՆՈՒՈՐ

«Լոս Անճելըս Թայմզ» թերթը նախկին Խ. Միութեան հանրապետութիւններուն մէջ կազմակերպուող ազգային բանակներու մասին գրութիւն մը հրատարակած է։ Ամերիկեան թերթը կը հաղորդէ, որ նախկին Խ. Միութեան հանրապետութիւնները մօտ տարի մը ի վեր սկսած են կազմել իրենց ազգային բանակները։ Կովկասին մէջ կացութիւնը հետեւեալն է.—

— Հայաստան ունի 25 հազար զինուոր։

— Լեռնային Ղարաբաղը՝ 10 հազար զինուոր։

— Հայաստանի մէջ կան նաեւ 5 հազար ռուս զինուորներ։

— Ատրպէյճանի բանակի զինուորներուն թիւը կը գնահատուի 20 հազարի շուրջ: Ռուսական բանակը հեռացած է այս երկրէն։

— Վրաստանի բանակը կը հաշուէ 10 հազար զինուոր։

Արցախեան Գրաւոր Մամուլը

Վերջին տուեալներով, հետեւեալ թերթերը լոյս կը տեսնեն Արցախի մէջ.— «Մարտիկ» զինուորական թերթը (տպաքանակ՝ 1.300), «Խաչէն» շրջանային թերթը (850), «Արցախ» ԳԽ-ի պաշտօնաթերթը (780), «Ամարաս» (500), «Ջրաբերդ» (400), նաև շրջանային թերթեր։

ՀԱՅԵՐԸ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՄԷՋ

Հիւսիսային Կովկասին մէջ կ'ապրին 800 հազար հայեր, գլխաւորաբար բնակութիւն հաստատած Սոչի (120 հազար), Կրասնոտար (400 հազար) եւ Ստավրոպոլ (200 հազար)։ Անոնք ունին ութ եկեղեցիներ, ուր կը ծառայեն 15 կղերականներ, նաեւ ունին «Խաչքար» անուանուած ամսաթերթ մը (15 հազար օրինակ), զոր կը խմբագրէ հիւսիսային Կովկասի առաջնորդը՝ Եզնիկ Պետրոսեան։

ՖՈՒԹՊՈԼ

«ԶԱՄԱԼԷՔ» ԱՖՐԻԿԷԻ «ԳԵՐԱԶԱՆՑ» ԽՈՒՄԲԸ «ԱՀԼԻ»ԻՆ ՅԱՂԹԵԼՈՎ ԿԸ ՏԻՐԱՆԱՅ «ՍՈՒՓԸՐ» ԲԱԺԱԿԻՆ

Ինչպէս որ նախապէս անդրադարձած էինք, տրուած ըլլալով որ «Ահլի» կարողացած էր տիրանալ Ափրիկէի՝ «Բաժակակիր» եւ «Զամալէք» «Ախոյեանակիր» բաժակներուն, ուրեմն կը մնար մրցիլ Ափրիկէի «Սուփըր» արժէքաւոր բաժակին շուրջ, որ տեղի կ'ունենայ ամէն տարի, երկու բաժակակիր խումբերուն միջեւ։

Այդ սուր մրցումը տեղի ունեցաւ Կիրակի 16 Յունուարին, Հարաւային Ափրիկէի՝ Ժոհանեսպուրկ մայրաքաղաքին մէջ, եգիպտական Ֆութպոլի առաջնաները երկու խումբերուն միջեւ, որ վերջացաւ 1 0 արդիւնքով, ի նպաստ «Զամալէք»ին:

Նախ յիշենք թէ, առաջին անգամ ըլլալով կը զուգադիպի յիշեալ բաժակին շուրջ մրցակցող խումբերը ըլլան նոյն երկրէն: Երկրորդ՝ առաջին անգամ ըլլալով «Ահլի»ն եւ «Զամալէք»ը իրարու դէմ կը խաղան Եգիպտոսէն դուրս: Երրորդ՝ առաջին անգամ ըլլալով Եգիպտոսէն խումբ մը կը տիրանայ սոյն բաժակին։

Մրցումը կը սփռուէր 31 երկիրներու մէջ, ուր աւելի քան 500 միլիոն անձեր կը դիտէին զայն։ Իսկ Եգիպտոսէն 600 քաջալերող ներկայ եղած էին մրցումին։

Գալով մրցախաղին, կարելի է ըսել թէ երկու խումբերն ալ խաղացին *թաքթիքային* խաղարկութիւն մը, հետեւելով իրենց մարզիչներուն ցուցմունքներուն: Առաջին կիսախաղը բաղդատմամբ երկրորդին՝ հանդարտ էր ու վտանգ սպառնացող խփումներ տեղի չունեցան։

Սակայն երկրորդ կիսախաղին, «Զամալէք» սկսաւ յարձակողական, մանաւանդ երբ հակառակորդ խումբէն մարզիկ մը դաշտէն դուրս վտարուեցաւ անկարգութեան պատճառով: Ան կարողացաւ քանիցս

(Շար. տես էջ 4)

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ

ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ ԼՍԱՏԵՍՈՂԱԿԱՆ ԴԱՍԵՐԻԶԸ

Վենետիկի Համալսարանի Հայ Լեզուի եւ Մշակոյթի ամառնային խտացեալ դասընթացքի ծիրին մէջ ՊՕ-ԱՐԱՔՍ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ նախաձեռնութեամբ ծրագրուած հայերէն սորվելու լսատեսողական դասերիզի պատրաստութիւնը լրիւ վերջ գտած է եւ դասերիզը հրապարակի վրայ է ըստ Pal Secam *հեռուստատեսային դրութիւններուն։*

Դասերիզը, որ առաւելաբար պիտի ծառայէ Սփիւռքի մէջ իբր հայերէնի ուսման եւ ծաւալման զօրաւոր ազդակ մը, նկատի ունի գլխաւորապէս կեղծ-սկսնակներու (false-beginners), *այսինքն լեզուին քիչ ծանօթ անձերու մակարդակը, որ կը բաղկանայ երեք տեսատուփերէ, որոնց կ'ընկերակցի առձեռն առաջնորդ գրքոյկ մը, անհրաժեշտ՝ դասերիզի օգտաւէտ գործունէութեան համար: Երեք տեսատուփերուն միասնաբար ընդհանուր տեւողութիւնն է 2 ժամ և 17 վայրկեան։*

Բոլոր պատուիրողներէն – կը խնդրուի ԲԱՑԱՅԱՅՏՕՐԷՆ ՃՇԴԵԼ թէ ի՛նչ դրութեամբ երիզ կը փափաքին ստանալ։

Ստանալու համար անհրաժեշտ է ապսպրանքին հետ ղրկել ստորեւ նշուած գումարը իտալական լիրետով կամ օտար փոխարժէքով Պօ-Արաքսի հասցէին։ Որեւէ միջազգային չեք կամ փոստային փոխագիր (money order) *պէտք է հասցէագրուի միմիայն հետեւեալ հասցէին՝* Assoc. Padus Araxe–Corso audiovisivo c/o Dipt. Studi Eurasiatici – S. Polo 2035–30125 Venezia (Italia)։

ՍԱԿԵՐ.

– Համալսարաններու, հանրային գրադարաններու, հանրային մշակութային հաստատութիւններու եւ կեդրոններու, լեզուական կեդրոններու համար՝ 355 ամերիկեան տոլար։

– Հայ դպրոցներու և վարժարաններու (առօրեայ թէ միօրեայ), հայ մշակութային միութիւններու, համայնքային կեդրոններու, թեմական վարչութիւններու և ազգային հաստատութիւններու համար՝ 180 ամերիկեան տոլար։

– Անհատներու համար՝ 120 ամերիկեան տոլար։

– Պօ-Արաքս Մշակութային Ընկերակցութեան անդամներուն համար՝ որոնք կատարած են ընթացիկ տարուան իրենց անդամավճարը՝ 70 ամերիկեան տոլար:

Կ'ընդունուին միայն վճարման հետեւեալ միջոցները՝

Եւրաչեքեր (Eurocheques) *մինչեւ 300 հազար իտալական լիրետ.*

– Միջազգային փոստային փոխագրեր (International money-orders).

– Միջազգային չեքեր գրուած երկրին դրամանիշով եւ ոչ թէ իտալական լիրետով (օր. Ամերիկայէն ղրկուած չեքը պէտք է գրուի ամերիկեան տոլարով և ոչ թէ համապատասխան իտալական լիրետով)։

Ազնուօրէն կը խնդրուի բոլորէն երբեք չդիմել դրամատնային փոխանցումի bank transfer, *ներկայիս դրամատուներու կողմէ կիրարկուող միջնորդ-չեքի շատ բարձր սակերուն պատճառով ի վնաս թէ ուղարկողին, թէ ստացողին։*

ԴԻՒԱՆ ՊՕ-ԱՐԱՔՍ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ

ՇԱՌԼ ԱԶՆԱՒՈՒՐ ՊԱՏՈՒՈՒԵՑԱՒ ՉԻԼԻԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԷ

Սանթիակոյի Սան Գրիսթոպալ Շերաթըն պանդոկին մէջ, տեղւոյն փոքրաթիւ հայ գաղութը, մամուլի ասուլիս մը, ապա քոքթէյլ մը կազմակերպեց ի պատիւ Հայաստանի Հանրապետութեան շրջուն դեսպան՝ Շառլ Ազնաւուրի, որ ներկայ կը գտնուէր Սանթիակօ համերգ տալու համար։

Ներկայ էին հեռատեսիլի, ձայնասփիւռի եւ մամուլի ներկայացուցիչներ, որոնք լայն արձագանգ տուին այս ձեռնարկին։ Ներկայ էր նաեւ Ֆրանսայի հիւպատոսը։ Շառլ Ազնաւուր արտայայտուեցաւ ֆրանսերէն լեզուով։

ՀԱՆՐԻ ՎԷՐՆԷՕՅԻ «ՄԱՅՐԻԿ»Ը
ՎԵՐԱՑՈՒԵՑԱՒ ԹԱՏՐՈՆԻ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ

Երեւանի Թատերական Ինստիտուտէն շրջանաւարտ՝ Մանուէլ Բէշիշեան, գլխաւորելով Հալէպի Հայ Կաթողիկէ համայնքի «Թումանեան» թատերախումբը բեմադրեց Հանրի Վէրնէօյի (Աշոտ Մալաքեան) «Մայրիկ»ը, իր հասկցած ձեւով, հարազատ մնալով վէպին տրամադրութիւններուն։

Նոր Գիւղի Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ Զուարթնոց Սրահին մէջ, աշխատանքի լծած էր շուրջ 50 հոգի, որոնցմէ որպէս դերասան բեմ հանած՝ 16 երիտասարդներ։

Մ. Բէշիշեան յամառ աշխատողի իր նոր փորձը բեմ բարձրացնելով կրցաւ հաւատացնել, որ նման աշխատանքով ոչ արհեստավարժ տղաքը տեղ մը կրնայ հասցնել։

ՆՈՒԻՐՈՒԱԾ ԼԻԲԱՆԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ՕՐԱԹԵՐԹԻ ՏԱՐԵՎԵՐՋԻ ԲԱՑԱՌԻԿԻՆ

ԱՇԽԱՐՀԸ ԵՒ ԴՈՒ

Ես տէր եմ բոլոր արարումներին,
Ինչ յօրինել է մարդը եւ Աստուած,
Ե՛ւ երկրագնա Հիմալայներին,
Ե՛ւ ստէպներին յաւերժատարած,

Եւ Բրոդուէյներն են աղմկում իմ մէջ,
Ֆուձի-Եաման է վեհօրէն լռում,
Ովկիանոսներն են եւ Խաղաղ, եւ Մեծ
Անձայն փոթորկում իմ երակներում,

Կրծքիս տակ յորդում, թնդում են անվերջ
Համանուագներ եւ հնուց, եւ նոր,
Սանթա-Մարիան ծպտում է իմ մէջ,
«Ավէ-Մարիան» հառաչում է խոր,

Ակրոպոլիսը՝ մարմարինէ բերդ,
Գեղարդի կողքին դիմացս է կանգնում.
Մեծ Ֆլորենցացին Նարեկացու հետ
Ինձ ամէն վայրկեան դրախտ են տանում,

Բոլորն են իմ մէջ՝ մարդ, երկիր ու ծով,
Եկել, հաւաքուել, գտել ապաստան,
Քանզի աշխարհն է խտացել քեզնով,
Քանզի իմ խորքում դո՛ւ ես, Հայաստան…

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ

Ծաղկաձոր, 1993 Թ.

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿ
ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Այս տարուան Հոկտեմբերի 16-ին պիտի լրանայ հայ պարբերական մամուլի սկզբնաւորութեան երկու հարիւր տարին։

Հնդկաստանի գաղութներէն՝ Մատրասի մէջ, ուր արդէն մշակութային գործունէութիւն ծաւալած էր, Յարութիւն քհնյ. Շմաւոնեան՝ 1794 Հոկտեմբեր 16-ին կը ձեռնարկէ «ԱԶԴԱՐԱՐ» ամսագրին հրատարակութեան, ապաւինելով՝ քսանութ հետաքրքիր բաժանորդներու սրտակցութեան….։

Բացառիկ նուիրում պահանջող այս ձեռնարկը կը պսակուի տասնութ պրակներու լոյս ընծայումով։ Ասոր կը յաջորդեն Մխիթարեան զոյգ միաբանութիւններուն պարբերական հրատարակութիւնները, եւ երկրագունդի տարածքին գտնուող քաղաքներուն մէջ լոյս տեսած և դեռ շարունակող բազմաթիւ պարբերաթերթերը։

Պանծալի հրապարակագիրներուն մտքի սերունդը ի մի բերելու, եւ կատարուած աշխատանքին մէկ մասը՝ պատշաճ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ով մը հանրութեան ներկայացնելու համար, արդէն ձեռնարկած ենք նախապատրաստական աշխատանքներու։

Այս առիթով ձեռնարկած ենք նաեւ հանրային եւ անհատական ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ հաւաքածոներու քարտագրումի բարդ աշխատանքին, որուն արդիւնքը պիտի ըլլայ յետագային լոյս տեսնելիք ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՒԱՔԱԾՈՆԵՐՈՒ ՈՒՂԵՑՈՅՑԸ։

Հաւանական է, որ անցեալի մշակութային գանձերէն՝ զովելի ջանադրութեամբ, տակաւին նմոյշներ պահպանուած ըլլան գիտակից եգիպտահայերու մօտ։

Մեր ձեռնարկը լրումին հասցնելու համար՝ կ'առաջարկենք գրասէր անհատներու մօտ գտնուող բոլոր նմոյշներուն մասին տեղեկացնել ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ։

Այս առնչութեամբ, կը խնդրենք կապ պահպանել՝

15, Emad El Din Street - P.O.Box 1079-11511 Cairo

կամ հեռաձայնել՝ 5919636 համարին։

Պարտք կը զգանք յարգելի հասարակութեան հաղորդելու՝ թէ այս բազմաշխատ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍին նախաձեռնող մարմիններն են՝ Հ.Բ.Ը.Մ. Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովը, Հայ Ազգային Հիմնադրամը, Յուսաբեր Մշակութային Ընկերակցութիւնը, Հայկական Ընթերցասրահը և Հայ Մշակոյթի Բարեկամները:

Շնորհակալութեամբ՝

ՀՊՄ 200-ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՎԵՐՏԻԻ «ԱՅՏԱ» ՕՓԵՐԱՆ ԵՒ ՀԱՅԵՐԸ

Ֆրանսացի ականաւոր դիւանագէտ եւ ակադեմական Ֆէրտինանտ Մարի Լէսէփ, Եգիպտոսի կառավարիչ Սայիտ Փաշային ըսած էր 1854ին Սուէզի ջրանցքին կառուցման պայմանագրին մասին եւ շուրջ տասը տարի (1859-1869) անձամբ ղեկավարած էր ջրանցքին շինութիւնը, որուն պաշտօնական բացումը կատարուեցաւ 1869 Նոյեմբեր 17ին։

Այդ կարեւոր հանդիսութեան բացումը արժանավայել շուքով կատարելու նպատակաւ, Եգիպտոսի այն ժամանակուան Արտաքին Գործոց նախարար Նուպար Փաշա Նուպարեան (1825-1899) յանուն կառավարութեան, պաշտօնապէս դիմած էր իտալացի մեծանուն երգահան Ճուզեփփէ Վէրտիի, թելադրելով անոր օփերա մը ստեղծել Սուէզի ջրանցքին բացման առթիւ։ Նիւթը պէտք է վերցուէր Եգիպտոսի կեանքէն։

Եւ ահա 1870ին, Վէրտի, ստեղծագործած էր իր գլուխ-գործոցը՝ «Այտա» օփերան, որ առաջին անգամ ներկայացուած է 1871ին եւրոպացի երգիչներով։ Բացառիկ փայլով տեղի ունեցած է այդ ներկայացումը Գահիրէի օփերային մէջ, որ բացուած է 1869ին եւ որ օտար խումբերով եւ արուեստագէտներով գործի լծուած է։

Ջերմ ընդունելութիւն գտած ներկայացումէն յետոյ, Եգիպտոսի կառավարիչ Խտիւէ Իսմայիլ Փաշա, առաջարկած է Եգիպտահայ թարգմանիչ՝ հետագային Հ.Բ.Ը. Միութեան հիմնադիրներէն Կարապետ Շէրիտճեանի (1852-1926) թարգմանել օփերայի ֆրանսերէն շարադրութիւնը։

Շէրիտճեան կատարած է Փաշային պատուէրը։ «Այտա»ի թըրքերէն թարգմանութիւնը լոյս տեսած է 1872ին Իզմիրի մէջ։

Վէրտիի «Այտա» օփերային եւ հայոց հետ ունեցած առընչութեանց մէկ գրաւականն ալ կը կազմէ հետեւեալ փաստը.-

1883ին, իտալական օփերայի խումբ մը Իսթանպուլի մէջ ներկայացուցած է «Այտա»ն, որուն բեմանկարները պատրաստած է Սերովբէ Շիշէճեան (1854-1910)։ Եւրոպական մամուլը գնահատանքով արտայայտուած է Շիշէճեանի կերտած 162 շքեղ բեմանկարներուն մասին, որոնք կազմուած էին հսկայ բուրգերէ և պալատներէ, մեհեաններէ եւ սփինքսներէ, ինչպէս նաեւ կուռքերէ, արձաններէ, դահլիճներէ ու բնանկարներէ։

Հայաստանի մէջ ալ ներկայացուած է Վէրտիի այդ նշանաւոր ստեղծագործութիւնը՝ հայ օփերայի աստղերու մասնակցութեամբ և թէ սփիւռքահայ տաղանդաւոր երգիչ-երգչուհիներ յաջողապէս մարմնաւորած են «Այտա»ն, Ռատամէսը եւ Ամներիսը։

Ա. ՓԱԽՉԻՆԵԱՆ

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱՒ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ
1994 ՏԱՐՒՈՅ «ԵՐԵՒԱՆ» ՊԱՏԻ ՕՐԱՑՈՅՑԸ
(51-ՐԴ ՏԱՐԻ)
ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒԱԾ ՀՀ ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ
ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԲԱՑՄԱՆ ՆԿԱՐՆԵՐՈՎ
Լուսանկարներ՝ ԿԱՐՕ ԱՍԱՏՈՒՐԵԱՆԻ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՆՈՒՊԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏԱՆ
Ն. ԵՒ Հ. ՍԻՄՈՆԵԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒ

Ունենալու համար դիմել Սրահ՝ ամէն երեկոյ կամ հեռ. 3914908։
Աղեքսանդրիոյ մէջ դիմել Ընկ. Վրէժ Ցէֆէրեանի, հեռ. 4924037։

ՃԱՏՐԱԿ

ՍԱՀԱԿ ԹՈՒՂԼԱՃԵԱՆ
ԹՈՒՐՔԻՈՅ ԱԽՈՅԵԱՆ

Սահակ Թուղլաճեան, 19 տարեկան, նուաճեց Թուրքիոյ ճատրակի երիտասարդներու առաջնութեան ախոյեանի կոչումը և իրեն յաջորդած երեք խաղացողներուն հետ Թուրքիան պիտի ներկայացնէ Պալքաննեան երկիրներու ախոյեանութեան։ Ան Քասթամոնու քաղաքին մէջ տեղի ունեցած մրցումին 84 մասնակցողներէն առաջին տեղը գրաւեց։

Հայ երիտասարդը, որ ականաւոր բառարանագէտ, գրագէտ ու հանրագիտարաններու հեղինակ՝ Բարունակ Թուղլաճեանին որդին է, Իսթանպուլի և Թուրքիոյ միջդպրոցական մրցումներուն բազմիցս ախոյեան եղած է։

ԲԱՌԵՐՈՒ ԱՇԽԱՐՀԷՆ

ՈՒՂՂԱՄՏՈՒԹԻՒՆ

Բառերու աշխարհին մէջ չենք կարծեր կրնայ գտնուիլ բառ մը որ իր մէջ կարենայ պարփակել այնքան գեղեցկութիւն որքան ուղղամտութիւն բառը։

Երբ մէկը իրա՛ւ ուղղամտութեամբ օժտած է իր նկարագիրը, յարգանքի արժանի անձնաւորութիւն մըն է։ Ուղղամիտ մարդը սուտ չի խօսիր, ճիշդը կը դատէ, կեղծաւորութիւն չի ճանչնար, արդարամիտ է, իր տեսակէտին վրայ ամուր կը մնայ, հաստատամիտ է իր գաղափարին վրայ, իր սխալները կ'ընդունի, իր շահը պաշպանելու համար սուտ չի խօսիր:

Ուղղամիտ մարդը ընկերութեան զարդն է. կարելի է վստահիլ անոր ամէն գետնի վրայ։

Առողջապահական

ԽԱՇՈՒԱԾ ԳԵՏՆԱԽՆՁՈՐԻՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Բանջարեղէններու և պտուղներու հարուստ աշխարհին մէջէն, խաշուած գետնախնձորները կարեւոր և մեծ դեր կը խաղայ կիներուն մեծագոյն մտահոգութիւն պատճառող կշիռքի նուազեցումին մէջ, որովհետեւ ան շատ քիչ քանակութեամբ ջերմուժ կը պարունակէ այնպէս մը՝ որ 100 կրամ գետնախնձորը միայն 90 ջերմուժ կը պարունակէ՝ սակայն գետնախնձորին այս յատկութիւնը ձեռք ձգելու համար և գէր մնալու համար վնասակար իւղոտ նիւթերէն որոնք կը յառաջանան տապկուելուն պատճառով, գետնախնձորը պէտք է շոգիի վրայ խաշուի։

ԳԵՏՆԱԽՆՁՈՐԸ ՀԱՐՈՒՍՏ ՀԱՆՔ՝ ԵՒ ՈՒԺԻ ԱՂԲԻՒՐ

Խաշուած գետնախնձորը խնձորեղէններու և բրինձի նման, շատ քիչ քանակութեամբ իւղ կը պարունակէ։ Ան մեզի կու տայ լաւ քանակութեամբ «փրոթէին» և մարմինին անհրաժեշտ «ամինօ»ներ և այլ հանքային նիւթեր։ Ասկէ զատ ան հարուստ է երկաթով. այնպէս որ մէկ 100 կրամ գետնախնձորին մէջ 8 միլիկրամ երկաթ կայ։ Այսպէսով գետնախնձորը ուժի և աշխուժութեան աղբիւր կը հանդիսանայ։

ՊԱՀՈՒԱԾ ԿԵՆՍԱՆԻՒԹԵՐ

Տեսակաւոր կանաչեղէններու նման, գետնախնձորն ալ կը պարունակէ զանազան և մարմնին անհրաժեշտ կենսանիւթեր։ Սակայն գետնախնձորը կանաչեղէններէն կը զանազանուի անով, որ ձմրան ցուրտ օրերուն մեզի աշխուժութիւն կու տայ շնորհիւ իր մէջ գտնուող «C» կենսանիւթին։

Գետնախնձորին վերոյիշեալ սնուցիչ յատկութիւններէն օգտուելու համար, հարկ է նկատի ունենալ պարագայ մը գետնախնձորէն ստացուած օգուտները մէկէ աւելի են եթէ տարբերի անոր եփելու ձեւը: Հաստատուած է, թէ առանց կեղուելու խաշուած գետնախնձորը աւելի օգտակար է քան խորովուածը կամ ձէթով տապկուածը, և այս վերջինը կը կորսնցնէ գետնախնձորին հարուստ և օգտակար յատկութիւնները, ինչպէս նաեւ ան գիրութիւն կը յառաջացնէ ձէթով լեցուած ըլլալուն պատճառով։

«ԱԼ ՀԱՍՆԱ»
ԹՐԳՄ. ՄԱՐԻԱ ՀՈՓԱԼԵԱՆ

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
27 ՅՈՒՆՎ. 1994

ՄԱՀԱԶԴ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնը եւ եկեղեցեաց Հոգաբարձութիւնը խոր ցաւով կը գուժեն մահը Ս. Գրիգոր Լուսաւորիչ Տաճարի բազմամեայ վաստակաւոր մեներգիչ եւ արուեստագէտ՝

ՇԱՒԱՐՇ ԳԱՐԱՆՖԻԼԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Երկուշաբթի 24 Յունուար 1994ին իր բնակարանին մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան։

Յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ 25 Յունուար 1994, կ.ա. ժամը 11.-ին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Տաճարին մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը փոխադրուեցաւ Մարմինայի Ազգային Գերեզմանատունը եւ ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

«Ողորմած Տէր, ողորմեա հոգւոյն մեր ննջեցելոյ»։

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

■

«Ջահակիր» իր խոր ցաւակցութիւնները կը յայտնէ ողբացեալի այրիին՝ Տիկին Ալիս Գարանֆիլեանի, ինչպէս նաեւ հանգուցեալին ազգակից բոլոր պարագաներուն։

ՄԱՀԱԶԴ

Ցաւով տեղեկացանք, որ Քէլգնոյի Սէյնթ Ակնէս հիւանդանոցին մէջ, 19 Յունուար 1994ի առաւօտեան իր մահկանացուն կնքած է մտաւորական, հրապարակագիր եւ գրագէտ՝

ՆՈՒՊԱՐ ԱԿԻՇԵԱՆ

Այս տխուր առթիւ խմբագրութիւնս իր ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալի այրիին՝ Տիկ. Սոնայի եւ զաւակներուն, ինչպէս նաեւ ազգակից բոլոր պարագաներուն։

ՄԱՀԱԶԴ

Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութիւնը խոր ցաւով կը գուժէ Պատկ. Թեմական Ժողովի Նախկին Երեսփոխան՝

ՈՂԲ. ՊԵՏՐՈՍ ԱՇՃԵԱՆԻ

մահը, որ տեղի ունեցաւ Երեքշաբթի 18 Յունուար 1994ին, իր բնակարանին մէջ։

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի ունեցաւ յաջորդ օրը, Չորեքշաբթի կէսօրէ ետք, Շաթպիի Ս. Գէորգ մատուռին մէջ, որմէ ետք հանգուցեալին մարմինը ամփոփուեցաւ տեղւոյն Ազգային գերեզմանատան ընտանեկան դամբարանին մէջ։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

(*Շարունակութիւն Ա. էջէն*)

թուն լինել եւ քայլել հակահարուած տուողների առաջին շարքերում։

Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանի բոլոր կոմունիստներին եւ ռամկավար ազատականներին եւ միւսներին, ում համար թանկ են հայ ժողովրդի խաղաղ ու բարօր գալիքը, դատապարտել ծայրայեղական բոլոր արկածախնդրութիւնները եւ ընկերային - տնտեսական թէ այլ անբաւարարութիւնները ու անբաւականութիւնները չզոհաբերել խաղաղութեան եւ ազգային համախմբուածութեան հրամայականը։

Մենք նաեւ պահանջում ենք, որ Արդարադատութեան՝ Նախարարութիւնը հանրապետութեան օրէնքներից բխող վերաբերմունքը ցուցաբերի եւ գնահատական տայ ժողովուրդին արկածախնդրական ձեռնարկումների մղող կոչերին. ժամանակն է որ Արդարադատութեան պարոն Նախարարը գիտակցի, որ իր ղեկավարած գերատեսչութիւնը իշխանութիւնների առաւել «ուժային» օղակը պէտք է դառնայ։ Ըստ որում էլ պարոն Նախարարը պէտք է կա՛մ օրինական հետապնդումների ձեռնարկի, կա՛մ հրաժարական տայ։

Կուսակցութեան յայտարարութիւնը ամբողջութեամբ լոյս տեսած է «Հայաստանի Հանրապետութիւն» պաշտօնաթերթի Յունուար 12 թիւին մէջ։

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Իրենց սիրելի մօր՝ Ողբ. Վարդուհի Պօղոսաճեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան Տէր և Տիկ. Հայկ Պօղոսաճեան (Զուիցերիայէն) կը նուիրեն 70

Առ ի քաջալերութիւն թերթիս տարած ազգօգուտ գործունէութեան Պր. Յովհաննէս Տէր Պետրոսեան կը նուիրէ 50

Ողբ. Միհրան Կէրիկեանի կսկծալի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Մս. Եդուարդ Յակոբեան կը նուիրէ 10

Ողբ. Հրազդան Պալեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան կը նուիրեն.
Մս. Եդուարդ Յակոբեան 10
Պետրոս և Աւետիս Մովսէսեան եղբարք 10

«ՋԱՄԱԼԷՔ» ԱՓՐԻԿԷԻ «ԳԵՐԱԶԱՆՑ» ԽՈՒՄԲԸ

(*Շար. Բ. էջէն*)

խփել, սակայն ի զուր։ Վերջապէս 41-րդ վայրկեանին, «Զամալէք»ի լաւագոյն մարզիկներէն՝ Այման Մանսուր, ինքնավստահ հարուածով մը յաջողեցաւ բերել առաջին եւ միակ կոլը, իր խումբին ապահովելով յաղթանակն ու բաժակը։

11 քիլոկրամ արծաթ կշռող այս ճոխ բաժակը հանդիսաւորապէս յանձնուեցաւ «Զամալէք»ի խմբապետին, Ֆութպոլի Ափրիկեան Շրջանի Յանձնաժողովի նախագահի ձեռամբ։

Շնորհաւորելի է Ափրիկէի Ֆութպոլի *սուփըր* «Զամալէք»ի կազմը, որ կ'արժանանայ Ափրիկէի «Գերազանց» խումբի տիտղոսին։

ՍԻՄՈՆ ՋԱՄՔԷՐԹԷՆԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԸ ՄԱՍՆԱԿՑԻ

(*Շար. Ա. էջէն*)

ընկալ երկիր, Անգլիոյ խումբը պէտք չունի մասնակցելու զտումի մրցումներուն։

18 տարիքը չամբողջացուցած մարզիկներու ախոյեանութեան զտումի մրցումներու խմբակները արդէն իսկ ճշդուած էին և Հայաստան կը գտնուի ութերորդ խմբակին մէջ։ Ուկրայինայի և Վրաստանի խումբերուն հետ։ Զտումի մրցումները պիտի սկսին 1994-ի կիսուն և պիտի շարունակուին մինչեւ Նոյեմբեր 1995։ 16 տարիքը չամբողջացուցածներուն խմբակները եւս ճշդուած են և Հայաստան պիտի մրցի 9-րդ խմբակին մէջ, Վրաստանի և Սլովենիոյ դէմ։ Այդ մրցումները պէտք է աւարտին մինչեւ Մարտ 1995։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAVAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս։

ՏԽՐՈՒՆԻ

Այրի Տիկին Վերժին Պալեան, Տիար Կարօ Պալեան (Լոս Անճելըս), Մէթր եւ Տիկին Երուանդ Սիմոնեան եւ զաւակունք (Կիպրոս), Տէր եւ Տիկին Տիգրան Ոզունեան (Կիպրոս), Տէր եւ Տիկին Վաճէ Ասատուրեան եւ զաւակունք (Կիպրոս), Քիւչիւքեան ընտանիք (Փարիզ), ինչպէս նաեւ Իսկէնտէրեան, Ասլանեան եւ Թաշճեան ընտանիքները եւ համայն ազգական պարագաները ցաւ ի սիրտ կը գուժեն մահը իրենց սիրեցեալ ամուսնոյն, հօր, եղբօր եւ ազգականին, ողբացեալ՝

ՃԱՐՏԱՐԱՊԵՏ - ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ

ՀՐԱԶԴԱՆ Կ. ՊԱԼԵԱՆԻ

1911 — 1994

որ հանգեաւ ի Տէր, Երկուշաբթի, 17 Յունուարի գիշերը իր բնակարանին մէջ, յետ երկարատեւ հիւանդութեան։

Յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի ունեցաւ յաջորդ օր, 18 Յունուարի երեկոյեան, Ս. Մինաս Մատուռին մէջ եւ մարմինը ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

Այս տխուր առթիւ «Ջահակիր» իր խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնէ ողբացեալի այրիին՝ Տիկին Վերժին Պալեանի, ինչպէս նաեւ հանգուցեալին ազգակից բոլոր պարագաներուն։

ՄԱՀԱԶԴ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնս խոր ցաւով կը գուժէ Գահիրէի Նախկին Թեմական Ժողովի անդամ, ճարտարապետ և արուեստագէտ՝

ՀՐԱԶԴԱՆ ՊԱԼԵԱՆԻ

1911 — 1994

մահը, որ տեղի ունեցաւ 17 Յունուար 1994ի գիշերը իր բնակարանին մէջ, յետ երկարատեւ հիւանդութեան։

Յուղարկաւորութիւնը տեղի ունեցաւ 18 Յունուարի երեկոյեան ժամը 3-ին, Ս. Մինասի մատուռին մէջ։

Ողբացեալին մարմինը ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ - ԳԱՀԻՐԷ

ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

Ցաւով տեղեկացանք, որ Շաբաթ 8 Յունուար 1994ին, Ամմանի մէջ իր մահկանացուն կնքած է Պր. Սամի Եսայեանը, եղբայրը Արժ. Տէր Գալուստ քհնյ. Դարբինեանի երէցկնոջ։

Այս տխուր առթիւ «Ջահակիր»ի խմբագրութիւնը իր խոր ցաւակցութիւնները կը յայտնէ Արժ. Տ. Գալուստ քհնյ. Դարբինեանի և երէցկնոջ՝ Էլմաս Դարբինեանի ինչպէս նաեւ հանգուցեալին ազգակից բոլոր պարագաներուն։

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ՇՐՋԱՆԻ ՊԱՍՔԷԹ ՊՈԼԻ
ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ
(Ա. ԴԱՍԱԿԱՐԳԻ ԱՂՋԿԱՆՑ)
ԴԱՐՁԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Երեքշաբթի 1 Փետրուար 1994 երեկոյեան ժամը 7-ին
Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷՄ ՍՓՈՐԹԻՆԿ (Ա)
Երեքշաբթի 6 Փետրուար 1994 երեկոյեան ժամը 7-ին
Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷՄ ՍՄՈՒՀԱ
Բոլոր մրցումները տեղի կ'ունենան
Հ.Մ.Ը.Մ. Նուպարի Մարզադաշտին վրայ

ՓԻՆԿ-ՓՈՆԿԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔ
Շաբաթ 26 եւ Կիրակի 27 Փետրուար 1994
ՄԻՈՒԹԵԱՆ «Ն. ՋԱՄՊԱՔԵԱՆ» ՍՐԱՀԻՆ ՄԷՋ
Մանրամասնութիւնները յաջորդիւ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԵՐՋԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեգրամը	Ե. Ո.	282.00
21 կարատ՝ կրամը		35.25
18 կարատ՝ կրամը		30.20

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

دار صوفية للطباعة — رقم الإيداع بدار الكتب ٨٠٥

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1282 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 10 ՓԵՏՐՈՒԱՐ 1994   ՀԱՏԸ ՁԵՌՔԻ 20 Եգ. Դհկ.   عدد رقم ١٢٨٢ — الخميس ١٠ فبراير ١٩٩٤

ԱՒԱՐԱՅՐԷՆ՝ ԱՐՑԱԽ



Ճակատագրական եւ ողբերգական զուգադիպում մը կայ այս երկու իրադարձութիւններուն միջեւ, որոնք իրարմէ կ'անջատուին աւելի քան 15 դարեր։ Սակայն զարմանալիօրէն կապուած են իրարու. ամբողջ ժողովուրդի մը լինելութեան եւ ճակատագրին հետ առնչուած են անոնք։ Նաեւ զարմանալի է որ երկուքին պարագային ալ, ընտրուած ամիսը՝ Փետրուարը, մեր ժողովուրդի մաքառումներու եւ դիմադրականութեան ամիսը ըլլայ։

Աւարայրի ճակատամարտի պարագային, Վարդան Մամիկոնեան, 66 հազար զինուորներով, դէմ կը դնէր պարսիկ 300 հազարին, հրատապ հարց ունենալով կրօնքի ու հայրենիքի ազատութիւնը։

Եւ այժմ Արցախ՝ 15 դարերու ոստումով մը կրկին Փետրուարի ընթացքին, այս անգամ 1988 թուին, ծնունդ կ'առնէ արցախեան շարժումը, զերթ նոյնանման կարգախօսերով, ինչ որ եղած էին Աւարայրի պարագային։ Եթէ այն ատեն պարսիկն էր, ներկայիս թուրքն է, իր ազերի տարբերակով եւ իր եօթը միլիոն ժողովուրդով։ Եթէ Աւարայրի ընթացքին կրօնական ազատութեան հարցն էր ակներեւօրէն, այստեղ ժողովուրդներու ինքնորոշման իրաւունքն է, իր մարդկային եւ քաղաքական ամբողջ տարողութեամբ։

Ղարաբաղեան տագնապը ազերի ներքին համայնքային հարց մը չէ, ինչպէս կ'ուզէ զայն ներկայացնել եւ լուծել թշնամին, այլ ժողովուրդի մը ապրելու, իր սեփական հողին վրայ գոյատեւելու իրաւունքն է, որ խնդրոյ առարկայ է։ Ան լաւ գիտէ, թէ Ղարաբաղեան շարժումը ունի Արցախի ժողովուրդի հրաշալի կամքը, կռուելու պատրաստակամութիւնը, մեռնելու տրամադրութիւնը իր հողին վրայ, ազատութեան, մշակութային եւ ազգային աւանդութեանց համար։ Այս հերոսական ժողովուրդի կողքին կայ անշուշտ ղեկավարութիւն մը, որ առանց ամղուկի, պատերազմական մարտավարութեան մը զարմանալի ճանաչողութեամբ կը ծրագրէ ինքնապաշտպանութիւնը, կը ղեկավարէ կռիւը, անոր ընթացքն ու տարողութիւնը։ Կայ նաեւ Հայաստանի ժողովուրդը որ իր բացարձակ մեծամասնութեամբ նեցուկ

(Շար. տես էջ 4)

Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան
ԱՆԳԼԻՈՅ ՄԷՋ

Երեքշաբթի 8 փետր.ին, ՀՀ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան եռօրեայ այցելութեամբ մը Անգլիա մեկնեցաւ։ Նախագահը տեսակցութիւններ կ'ունենայ Մեծն Բրիտանիոյ՝ Էլիզապէթ Թագուհիին, ինչպէս նաեւ վարչապետ Ճ. Մէժըրի հետ։ Տեսակցութեանց ընթացքին գլխաւոր հարցը եղաւ Լեռ. Ղարաբաղի հակամարտութիւնը, ապա քննուեցաւ երկկողմանի յարաբերութեանց զարգացումը, զանազան մարզերու մէջ։

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ

ՀՀ Նախագահ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի խորհուրդի նախագահ Լևոն Տէր Պետրոսեանի նախագահութեամբ Երեքշաբթի 1 փետր. 1994ին, տեղի ունեցաւ Հիմնադրամի Հոգաբարձուներու Խորհուրդի Նախագահութեան Նիստը, մասնակցութեամբ ՀՀ փոխ-Նախագահ Գագիկ Յարութիւնեանի, Գերագոյն Խորհուրդի Նախագահ Բաբգէն Արարքցեանի, վարչապետ Հրանտ Բագրատեանի, Տիկ. Լուիզ Սիմոն Մանուկեանի (ԱՄՆ), Հայր Յովնանեանի (ԱՄՆ) և Վահէ Ճաղմատարեանի (Ֆրանսա)։ Ներկայ էր նաեւ ԱՄՆ ի Միացեալ Հայկ. Ֆոնտի գործադիր տնօրէն Յարութ Սասունեանը։

Քննարկելով «Ձմեռ 94»՝ ջերմուցման և կենսապահովման ծրագրի իրագործման ընթացքի մասին կատարուած աշխատանքներու վերաբերեալ ներկայացուած փաստաթուղթերը, Խորհուրդի Նախագահութիւնը դրական գնահատեց կատարուած աշխատանքները։

ԲՈՂՈՔԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀԱՅ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՆՅԱՅՏԱՑԱԾ ԹԵՀՐԱՆԻ ՄԷՋ

Ֆրանսական մամլոյ գործակալութիւնը կը հաղորդէ թէ, Պարսկաստանի բողոքական համայնքի ղեկավար՝ Հայկ Յովսէփեան անծանօթ պայմաններու տակ անյայտացած է անցնող շաբթուայ ընթացքին։

Ամերիկեան «Ասամպլի Օֆ Կատ» եկեղեցւոյ կապուած համայնքի պատասխանատուները տեղեկացուցած են, որ Յունուար 19ին Յովսէփեան գացած է Թեհրանի «Մեհրապատ» օդակայանը դիմաւորելու համար Էսֆահան քաղաքէն ժամանող իր մէկ հիւրը։ Ասկէ ետք սակայն, Յովսէփեան անյայտացած է։

Պարսկական «Սալամ» թերթը այս կապակցութեամբ յայտնած է թէ, հարցը քննութեան տակ է ոստիկաններու կողմէ, որոնք հերքած են թէ Յովսէփ եան կրնայ ձերբակալուած ըլլալ։

«Ասամպլի Օֆ Կատ» եկեղեցին Իրանի մէջ ունի շուրջ հինգ հարիւր անդամներ, որոնց մէջ կը գտնուին հայեր, ասորիներ եւ պարսկերէն խօսողներ։

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԵՒ ԻՍՐԱՅԷԼԻ ՄԻՋԵՒ

Երէկ գիշեր, Եգիպտոսի Նախագահական պալատին մէջ, մամլոյ ասուլիսի մը ընթացքին պաշտօնապէս յայտարարուեցաւ, որ Պաղեստինի և Իսրայէլի միջև Կազա-Երիքովի համաձայնութեան շուրջ ստորագրուած է գործադրման համաձայնագիր մը, ի ներկայութեան ՊԱԿ-ի Նախագահ Եասէր Արաֆաթի, Իսրայէլի արտաքին գործոց նախարար Շիմոն Փերէզի եւ Եգիպտոսի Նախագահ Մոհամմէտ Հոսնի Մուպարաքի։

Սոյն համաձայնագրին յաջողութիւնը արդիւնքն է Հոսնի Մուպարաքի երկօրեայ յարատեւ ջանքերուն որ կատարեց Եասէր Արաֆաթի և Շիմոն Փերէզի հետ։

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳԻՐՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Եգիպտոսի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանութենէն մեզի փոխանցուած 3 փետր. 1994 թուակիր «ֆաքս»ով մը ստացած ենք «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ծրագիրներու մասին հետեւեալ երեք հաղորդագրութիւնները.—

ա) «Ձմեռ 94» ծրագրի վերջին իրագործումները։
բ) «Աղէտի Գօտի՝ շէնքի յանձնումը Վանաձորի մէջ։
գ) «Երիտասարդ Գիտնականներ-93 Մրցոյթ»ի արդիւնքները։

Մանրամասնութեանց պիտի անդրադառնանք յաջորդ թիւով։

ՀԱՅ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՄԱՐԶԻՉՆԵՐ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ

Ինչպէս նախապէս տեղեկացուցած էինք, թէ Եգիպտոս համաձայնագիր մը կնքած է

(Շար. տես էջ 4)

ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒԹԻՒՆ

Վարդանանց ոգեշունչ Տօնին առթիւ, «Չահակիր» ջերմօրէն կը շնորհաւորէ իր այն աշխատակիցները, ընթերցող բարեկամները ու բոլոր հայրենակիցները, որոնք կը կոչուին Վարդան, Ղեւոնդ, Վահան, Խորէն, Վազգէն, Ներսէհ, Արտակ, Գիւտ, Թաթուլ, Արշաւիր, Շմաւոն, Տաճատ, Ատոմ, Կարէն, Խոսրով, Հայկ, Հմայեակ, Տիգրան, Ներսէս, Արսէն, Շուշան եւ այլ հայկական անուններով, որոնք մասնաւոր տօնակատարութեան օր չունին մեր օրացոյցին մէջ։

ՁԵԿՈՅՑ

ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆԸ

1994-1995 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

1.– Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը 1994-95 ուսումնական տարեշրջանին համար վերանորոգելի կրթաթոշակներէն զատ, պիտի յատկացնէ նաեւ որոշ թիւով նոր կրթաթոշակներ արժանաւոր ուսանողներու:

2.– Հիմնարկութեան ներկայ ծրագիրը կը վերաբերի միմիայն այն ուսանողներուն՝ որոնք համալսարանական լրիւ մակարդակ ունեցող ուսումնական հաստատութեան մը մէջ են եւ պիտի յաճախեն կանոնաւորաբար երկրորդ տարուայ մասնագիտական դասընթացքները, Փիլերային, մասնակի կամ ոչ ակադեմական դասընթացքներ մաս չեն կազմեր ներկայ ծրագրին:

3.– Կրթաթոշակներու յատկացումը կը կատարուի ընտրութեամբ հայկական ծագում ունեցող ուսանողներու որոնք բարձրագոյն ուսման հետեւելու համար զուրկ են նիւթական անհրաժեշտ միջոցներէն: Սկզբունքով՝ Հիմնարկութիւնը չի քաջալերեր ուսանողներ որոնք իրենց ուսումը կ՚ուզեն շարունակել իրենց բնակավայրէն դուրս գտնուող համալսարաններու մէջ:

4.– Թեկնածուները պարտին ունենալ ուսումնական բարձր մակարդակ, լրացնել անհրաժեշտ բոլոր պայմանները, ընդունուած ըլլալ նուազագոյն «sophomore» դասարանը Ամերիկեան համալսարաններու մէջ, կամ համապատասխան դասարան մը այլ համալսարաններու պարագային եւ պարտին յաջողութեամբ աւարտած ըլլալ առաջին տարուայ դասընթացքները:

5.– Ներկայացող թեկնածուներէն կ՚ընտրուին Հիմնարկութեան դատողութեամբ արժանաւորագոյն նկատուածները միայն: Միեւնոյն ընտանիքին պատկանող երկու անդամներ միաժամանակ չեն կրնար օգտուիլ Հիմնարկութեան ներկայ ծրագրէն: Նախընտրութիւնը կը տրուի արժանաւոր այն ուսանողներուն որոնց ընտանեկան անմիջական պարագաներուն մէջ օգտուող չէ եղած անցեալին Հիմնարկութեան համալսարանական կրթաթոշակներէն:

6.– Բոլոր թեկնածուները, ուր ալ բնակին անոնք, իրենց ձեռագիր դիմումնագիրը պէտք է ներկայացուցած ըլլան ստորեւնշանակուած հասցէին, 1 Փետրուարէն մինչեւ 30 Ապրիլ 1994 ամենէն ուշ (Հարաւային Ամերիկայի երկիրներուն՝ ինչպէս նաեւ Աւստրալիոյ համար այս թուականները պիտի ըլլան 1 Սեպտեմբերէն ամենէն ուշ մինչեւ 30 Նոյեմբեր 1994):

ԿԱՐԵՒՈՐ

CALOUSTE GULBENKIAN FOUNDATION
Department of Armenian Affairs
Avenida de Berna 45-A
1093 Lisboa Codex
Portugal

Ա.– Դիմումները պարտադրօրէն պէտք է կատարուին թեկնածուներու կողմէ անձնապէս եւ ձեռագիր:

Բ.– Իր ուղարկած դիմումնագրի թուղթին ու պահարանին վրայ՝ թեկնածուները պարտին յստակօրէն նշել իրենց ինքնութիւնն ու հասցէն լատինատառ:

Գ.– Կը խնդրուի նկատի առնել նաեւ որեւէ թղթատարական ուշացում՝ կամ կորուստ) նամակներ թեկնածուներէն՝ Հիմնարկութիւնը ինքզինք պատասխանատու չի նկատեր:

Դ.– Դիմումնագրին մէջ նաեւ դիմող-ուսանողը պարտի հակիրճ տեղեկութիւններ տալ ուսման ընթացքի ու տեւողութեան մասին:

Վերոյիշեալ կէտերը չյարգող թեկնածուներու դիմումները նկատի չեն առնուիր: Ասոր ի պատասխան՝ թեկնածուներուն կը ղրկուին հարկ եղած տեղեկութիւնները, հարցաթերթիկներն եւ կանոնագիրը:

7.– Ուսանող մը առաւելագոյնը երեք տարի շարունակաբար կրնայ ստանալ Հիմնարկութեան կրթանպաստը:

8.– Շփոթութիւններ կանխելու համար, դիմողները պարտին իրենց անունն ու մականունը թղթակցութեանց եւ հարցաթերթիկներուն մէջ գրել նոյնօրինակ ձեւով, այնպէս ինչպէս կ՚երեւին անոնք ենթակայի ինքնութեան թուղթին կամ անձագրին մէջ:

9.– Հիմնարկութիւնը շատ սահմանափակ թիւով կրթաթոշակներ պիտի տրամադրէ որոշ թեկնածուներուն որոնք արդէն տիրացած են համալսարանական վկայականի մը եւ կը փափաքին առաւելագոյնը 3 տարուայ ընթացքի մը մէջ առանց ընդհատումի պատրաստել Ph D.ի Տոքթորական աստիճանը ստանալու համար աշխատասիրութիւն մը, իրենց բնակած երկրի ուսումնական հաստատութիւններէն մէկուն մէջ: Նախասիրութիւնը կը տրուի անոնց որոնք նուիրուած են հայագիտական կամ արուեստի մարզերուն մէկուն մէջ: Դիմումնագրերը պէտք է կատարուին վերոյիշեալ ձեւով դարձեալ, նկատի ունենալով նոյն պայմանաժամերը: Այս ծրագրէն չեն կրնար օգտուիլ ուսանողներ որոնք Հիմնարկութեան կրթաթոշակէն արդէն նպաստաւորուած են: Որեւէ նպաստ չի յատկացուիր հետազօտական կամ մասնագիտական աշխատանքներ research կատարելու համար:

10.– Ներկայացուած բոլոր թղթածրարները ի վերջոյ կը կեդրոնացուին Լիզպոն՝ ուր արժանաւոր թեկնածուներուն ընտրութիւնը կը կատարուի Յուլիս-Օգոստոս ամիսներու ընթացքին (Հարաւային երկիրներուն եւ Աւստրալիոյ պարագային՝ Յունուարի վերջը:

11.– Ներկայ ուսումնական տարեշրջանին Հիմնարկութենէն համալսարանական կրթաթոշակ ստացող ուսանողներն իրենց կրթաթոշակները 1994-95 տարեշրջանին վերանորոգել տալու համար՝ պարտին դիմումնագրերը յղել ուղղակի Հիմնարկութեան կեդրոնին՝ Փետրուար 1էն մինչեւ 30 Ապրիլ 1994, (Հարաւային Ամերիկայի երկիրներուն եւ Աւստրալիոյ համար՝ 1 Սեպտեմբերէն մինչեւ 30 Նոյեմբեր 1994) ստանալու համար վերանորոգման հարցաթերթիկները: Նշանակուած պայմանաժամերը չյարգող ուսանողներու դիմումնագրերը նկատի չեն առնուիր:

ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

Լիզպոն, 1 Յունուար 1994

ՔՐՈՆԻԿ

ՆԱՄԱԿ

ՊԵՏԱԿԱՆ ՌԱՏԻՈԿԱՅԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՈՒՆ

Ուրախ ենք յայտնելու, որ այս տարի Եգիպտական Հայկական Ժամը կը բոլորէ իր 40-ամեակը: Վստահ ենք թէ այս բարեբաստիկ առիթով պիտի ձեռնարկուի յոբելինական հանդիսութիւն մը:

Ստորեւ կը հրատարակենք արժանի ողջոյնի գիրը, ուղղուած հայկական ժամի ներկայ ժրաջան խօսնակներուն յանձին՝ Տիկ.ներ Արաքսի Տէօվլէթեանի, Սօնիա Պայրամեանի եւ ՊՊ. Յակոբ Բամպուքճեանի, Վարուժան Գազանճեանի եւ Գրիգոր Մարգարեանի, մաղթելով յարատեւութիւն եւ նորանոր յաջողութիւններ, իրենց տարած ազգանպաստ գործունէութեան մէջ:

ԽՄԲ.

Սիրելի Երիտասարդուհիներ եւ Երիտասարդներ,

Ներողամիտ եղէք, որ շատ ուշացաւ ողջոյնի այս գիրս ի գնահատութիւն ձեր աշխուժացեալ գործունէութեան, զոր հաստատեցի Եգիպտոս հերթական այցելութեանս եռամսեայ շրջանին:

Որպէս առաջին գոհունակութիւն՝ կը փութամ արձանագրել, որ ձեր ներդաշնակեալ անձնակազմին մէջ՝ պետէ առնապետ, լիալիր եւ լիազօր ձեւական կերպարանքները զանց առնուած են՝ ի պաշտպանութիւն բոլորի արժանապատուութեան, եւ ի հեճուկս ազգային ուրիշ մարմիններու թանձրացեալ սովորամոլութեան: Վստահ եմ, որ ձեր հաւատարիմ ունկնդիրներէն առաջ կը գիտակցիք, թէ հանրանուէր աշխատանքներու եւ մանաւանդ ձայնասփիւռի եւ հեռուստատեսի պարագաներուն մէջ՝ պարզութիւնը, համեստութիւնը, յստակութիւնը եւ իրականութեան հանդէպ յարգանքն ու հոգածութիւնը առաւելագոյն արդիւնաւորութեան կը հասցնեն, ձեր դժուարին ու բարդացեալ աշխատանքը:

Տարիներ առաջ, երբ իմ բնակավայրս Եգիպտոսն էր, հայ հասարակութեան մէջէն յաճախ անտեղի եւ քիչ անգամ տեղին դժգոհութիւններ, քննադատութիւններ կ՚իմացուէին: Դիտել կը տրուէր, թէ՝ այսինչ խօսնակը, հարկ եղած չափով հմուտ չէ հայ լեզուին, թէ՝ այնինչ զեկուցարարի առոգանութիւնը, շեշտը նուազ հայեցիական են, թէ՝ միւսին ձայնը խռպոտ է, խղդուկ, եւ թէ՝ յայտագիրին այնինչ մասին մտաւորական մակարդակը կա՛մ շատ ցած է եւ կա՛մ շատ բարձր, անմատչելի՝ սովորական ունկնդիրին: Գանգատներ կը լսուէին, թէ կարգ մը երգեր օտարամուտ են եւ անհարազատ հայկական երգարուեստին...:

Է՛հ, ազնուակրօն խօսնակներ ներկայ օրերու,

Տարիներ ետք, այս անգամուան այցելութեանս յԵգիպտոս, երջանկութեամբ կը հաստատեմ որ վերոյիշեալ դիտողութիւններուն առիթ եւ տեղ չկայ այլեւս ձեր ազգօգուտ գործունէութեան մէջ: Վաստակաւոր մտաւորականներուն միացած են նորահաս երիտասարդուհիներ եւ նուիրեալներ: Յատկապէս 1994 տարեգլուխէն ասդին, Գահիրէի Հայկական ժամի յայտագիրներուն բովանդակութիւնը աննախընթաց ոստում մը կրած է դէպի գրականութեան, արուեստի, գիտութեան, մանկավարժութեան եւ ժողովրդային գիտելեաց բարձունքները: Կը հաւատամ եւ համոզուած եմ, որ Երկնաւորի կամքով՝ այս վերելքը պիտի չդանդաղի: Կը մաղթեմ որ շուտով հին եւ նոր շատ մը երաժշտագէտներ, գրագէտներ եւ մտաւորականներ միանան ձեզի՝ ի փա՛ռս մեր Մշակոյթին ու Քաղաքակրթութեան:

Առողջութիւն եւ յաջողութիւն բոլորիդ:

Յարգանքներով՝
ՀԱՅԿ ԺԱՄԿՈՁԵԱՆ

Գահիրէ, 27-1-1994

Յ.Գ. — Ե՞րբ պիտի տօնէք ԵԳԻՊՏ. ՀԱՅԿ. ԺԱՄ-ի Ա. Յոբելեանը:
— Չի՛ մոռցուիր Ողբ. Աստղիկ Բաբլանեանի վաստակը եւ յիշատակը:

◆ ◆ ◆

ԼԻԲԱՆԱՆ

«Հայկ. Աւիաուղիներ»ու եւ LATTA-ի ՄԻՋԵՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ

Հայաստանի Հանրապետութեան Քաղաքային Օդանաւորդութեան փոխ-նախարար Պր. Ներսէս Անսըրեանի պաշտօնական Լիբանան այցելութեան ընթացքին եւ ի ներկայութեան Լիբանանի ճամբորդական գրասենեակներու Սենտիքայի նախագահ՝ Պր. Ղասսան Խայրըլտինի եւ վարչութեան անդամներու, սենտիքայի սրահին մէջ ստորագրուեցաւ Հայկական Աւիաուղիներ Ընկերութեան եւ LATTA ընկերութեան միջեւ Լիբանանի ընդհանուր ներկայացուցչութեան պայմանագիրը, որը ստանձնեց ընկերութեան ընդհանուր տնօրէնուհի Տիկ. Ազնիւ Սապունճեանը:

Տեղին է նշել թէ, փոխնախարար Պր. Անսըրեան մաս կը կազմէր Լիբանան ժամանած ՀՀ Գերագոյն Խորհուրդի Նախագահ՝ Պր. Բաբգէն Արարքցեանի գլխաւորած պաշտօնական պատուիրակութեան, որ Պէյրութ ժամանած էր Հայկական Աւիաուղիներու պաշտօնական առաջին Երեւան—Պէյրութ թռիչքով:

ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԼՈՒՍԻԿ ԲԱԲԼԱՆԵԱՆ ՈՉ ԵՒՍ Է

Դաշնակահար Լուսիկ Բաբլանեան-Գահնէ վերջերս մահացած է Նիւ Եորքի մէջ երկար հիւանդութենէ մը ետք: Ծնած էր Գահիրէ (Եգիպտոս) եւ զաւակն էր երգչուհի Աստղիկ Բաբլանեանի, որ երկար ատեն վարած է Եգիպտոսի հայկական ռատիոժամը: Հայրը՝ Ալեքսանդր Բաբլանեան, 1918-1920 եղած է Կիրովականի քաղաքապետ:

ԸՆԹԱՑԻԿ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ ՇԱՐՔԻՆ

Զարգացման Աջակցութեան Կոմիտէի Նախագահ Ալեքսանտըր Լով, Հայաստանի վարչապետ Հրանդ Բագրատեանի հետ հանդիպման ընթացքին տեղեկացուցած է թէ, Կոմիտէի Փարիզի մէջ կայացած բարձր մակարդակի ժողովի ընթացքին, որոշուած է Հայաստանը ընդգրկել զարգացած երկիրներու ցանկին վրայ: Պր. Լով յոյս յայտնած է թէ, այս որոշումը կը նպաստէ Հայաստանի զարգացման բարդ խնդիրները լուծելու:

ՉԻՆԱԿԱՆ ԶԷՆՔԵՐ ԱՏՐՊԷՅՃԱՆԻ ՄԷՋ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարի խորհրդական Մանոէլ Իսահակեան, «Նոյեան Տապան» մամլոյ գործակալութեան յայտնած է, որ վերջին շաբթուայ մարտերու ընթացքին ԼՂՀ ի պաշտպանութեան բանակը, որպէս ռազմական աւար գրաւած է մեծ քանակութեամբ չինական արտադրութիւն եղող զէնքի տեսակներ: Ատրպէյճանական բանակի ռազմագերի սպաներէն քաղուած տեղեկութիւններուն համաձայն, Չինաստանէն Ատրպէյճան բերուած է շուրջ հազար միաւոր հրաձգային զէնք:

ՔՈՐԷԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Hyundai քորէական ընկերութիւնը՝ արտասահմանեան առաջին ինքնաշարժի ընկերութիւնն է, որ համաձայնութիւն ստորագրեց Հայաստանի հետ, իր արտադրութիւնները ծախելու Հայաստանի մէջ:

Ըստ համաձայնութեան, որ ստորագրուած է Հայաստանի «Արարատ-Լատա» հաստատութեան տնօրէն՝ Անդրանիկ Մանուկեանի հետ, 1994ին 5000 ինքնաշարժներ իսկ 1995ին՝ 6500 պիտի առաքուին Հայաստան:

Ըստ վերոյիշեալ համաձայնութեան Hyundai ի ընկերութիւնը պիտի պատրաստէ վերանորոգութեան գլխաւոր կեդրոն մը եւ 43 վաճառքի կեդրոններ:

Վարդանի խօսքը՝
ԻՐ ՆԻԶԱԿԱԿԻՑՆԵՐՈՒՆ

«Շատ պատերազմներ եմ մղել ես, եւ դուք էլ ինձ հետ, տեղ կար որ քաջաբար յաղթեցինք թշնամիներին, տեղի էլ կար, որ նրանք յաղթեցին մեզ. բայց աւելի շատ այն է, որ յաղթող ենք դուրս եկել եւ ոչ թէ յաղթուած։ Բայց այդ բոլորը մարդկային պարծանք էր, որովհետեւ անցաւոր թագաւորի հրամանով էինք մարտնչում: Ով փախչում էր, վատանուն էր երեւում աշխարհում եւ նրանից անողորմ մահ էր ստանում. Իսկ ով քաջութեամբ առաջ էր ընկնում, քաջ անուն էր ժառանգում եւ մեծամեծ պարգեւներ էր ստանում անցաւոր ու մահկանացու թագաւորից. Եւ մեզնից ամէն մէկս էլ անհամար շատ վէրքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրայ, եւ ուրիշ շատ քաջութիւններ էլ են եղել, որոնց համար եւս մեծամեծ պարգեւներ ենք ստացել. Անարգ եւ անօգուտ եմ համարում այդ քաջութիւնները եւ ոչինչ բաներ՝ այդ բազմաթիւ պարգեւները, որովհետեւ բոլորն էլ ոչնչանալու են։

Իսկ արդ՝ եթէ մահկանացու հրամանատարի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքա՛ն աւելի եւս (պէտք է կատարենք) մեր անմահ թագաւորի համար, որ տէրն է կենդանիների եւ մեռելների եւ բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ. Զէ՞ որ եթէ խիստ շատ ապրելով ծերանամ, միեւնոյնն է՝ այս մարմնից պէտք է բաժանուենք, որպէսզի մտնենք կենդանի Աստծու մօտ, որից այլեւս չպէտք է բաժանուենք.

Արդ աղաչում եմ ձեզ, ո՛վ իմ քաջ նիզակակիցներ, մանաւանդ որ ձեզանից շատերը քաջութեամբ ինձնից աւելի լաւ էք եւ հայրենական գահի պատւով՝ աւելի բարձր բայց երբ ձեր յօժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ եւ զօրագլուխ, թող իմ խօսքերը ախորժալի եւ բաղձալի բոլոր մեծերիդ եւ փոքրերիդ ականջներին: Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմութիւնից եւ ո՛չ էլ մահկանացու մարդու սրի դէմ թիկունքներս դարձնենք որպէսզի եթէ Տէրը յաղթութիւնը մեր ձեռքը տայ, ոչնչացնենք նրանց զօրութիւնը, որպէսզի բարձրանայ ճշմարտութեան կողմը: Իսկ եթէ հասել է ժամանակը մեր կեանքը սուրբ մահով աւարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թէ արիութեան ու քաջութեան մէջ վախկոտութիւն չխառնենք»:

ԵՂԻՇԷ

(Հատուածներ Վարդանի ճառէն՝ Եղիշէի «Վարդանանց Պատմութիւնը» հատորէն, թարգմանութիւն՝ Ե. Տէր Մինասեանի, Երեւան։)

Վարդանանց Լման Նուիրումը

Նուիրման կատարելութիւնն է Վարդանանց Դիւցազնամարտը: Մարմին, միտք ու հոգի՛ լման զոհաբերութեան Աստուծոյ: Երեք անմոռանալի թուականներ կան մեր պատմութեան մէջ. 301ին Հայութիւնը հոգի՛ն տուաւ իր Փրկչին՝ քրիստոնէութիւնը ընդունելով. 406ին՝ մի՛տքը ընծայեց՝ Գրերու Գիւտով և Աստուածաշունչի թարգմանութեամբ. իսկ 451ին՝ մարմի՛նը նուիրեց՝ Աւարայրի Պատերազմով:



Արդարեւ մեր ազգը երեք անգամ երկընտրանքի առջեւ գտնուեցաւ: Նախ՝ Հռովմէական քաղաքակրթութեան և քրիստոնէական հաւատքին միջեւ ընտրութիւն պիտի կատարէր: Ծանօթ աշխարհի տէրն էր Հռովմ: «Ամէն ճամբայ Հռովմ կը տանէր», և ամէն աչք անոր յառած էր: Հռովմէական քաղաքացի ըլլա՛լ իտէալն էր ամէն մարդու: Հարստութիւն ու յաղթական՝ Հռովմի փառքը երկինք հասցուցած էին: Մինչ անոր կայսրերը կ'աստուածացուէին, Յիսուս՝ համայն տիեզերքը ստեղծող Աստուածը՝ կը խաչուէր: Բայց իր Յարութենէն հազիւ պահ մը ետք՝ Ս. Հոգիէն զօրապնդուած՝ միամիտ, տգէտ, և անուս ձկնորսներ ուրախութեամբ կը ձեռնարկէին Քրիստոսի Աւետարանին քարոզութեան ու տարածման, բայց միաժամանակ կը սկսէին տառապանքները: Հայութիւնը ընտրութիւն մը պէտք էր կատարէր՝ հալածուած, փախստական, զնդաններու և խարոյկներու մատնուած Քրիստոնէութեան, ու յաղթական և փառաւոր Հռովմի միջեւ: Պատի՛ւ մեր ազգին, որ ընտրեց նեղ ճամբան, չարչարանքի ու խաչի ուղին, ջուրով մկրտուեցաւ և քրիստոնէութիւնը հռչակեց պետական կրօն Յ.Տ. 301ին:

Եկաւ երկրորդ ընտրանքի շրջանը.— յունական իմաստասիրութի՞ւնը, թէ Աստուածաշունչը: Դարերո՛վ մեծ մտքեր, հանճարներ, գիտական ու փիլիսոփայական, տրամաբանական թէ պատմական հսկայական կոթողներ արտադրած էին Հելլէնները: Մտքի այդ փարթամ գործերուն առջեւ խեղճ ու կրակ ձկնորսներու կողմէ գրի առնուած պարզուկ պատմութիւններ, բանաստեղծական և փիլիսոփայական համ ու կոտոր արտայայտութիւններ, հասարակ մարդոց համեստ կեանքերու նկարագրութիւններ գրուած էին: Փա՛ռք Հայութեան, որ ընտրեց Աստուածաշունչը, որ տուաւ մեզի գիր ու գրականութիւն: Այսպէս՝ հոգիո՛վ մկրտուեցանք 406ին:

Ու հասաւ փորձութեան երրորդ շրջանը: Պարսկական մեծազօր պետութիւնը իր յաղթական Ահրիմանը դրաւ հալածական Յիսուսի դիմաց: Ապրի՛ Հայութիւնը, որ կրկի՛ն ընտրեց Քրիստոնէութիւնը, և այս անգամ կրակով մկրտուեցաւ 451ին: Վարդան իր 1036 քաջարի ընկերներով պատարագուեցաւ՝ որ անմահ պահէ ազգին դաւանանքը: Հայն ու հաւատքը կրակէ անցան, և դուրս եկան քուրայէն՝ զուտ ոսկիի պէս մաքուր:

Քրիստոս ըսած էր. «Ջուրով, Հոգիով և կրակով պիտի մկրտուիք»: Հայութիւնը ունեցաւ այս լման մկրտութիւնը: Ասիկա տիեզերական պատմութեան մէջ աննախընթաց երեւոյթ էր, և անզուգական ալ մնաց: Օտարներ անհատական նուիրումի հիանալի օրինակներ տուած են, անոնք անձնապէս յուզիչ նահատակութեան դրուագներ ունեցած են, ու եղած հիանալի միսիոնարներ: Օտարներ կռիւ մղած են՝ բայց ատիկա կա՛մ քաղաքական էր, և կամ եկեղեցական բաժանումներու առիթ տուած էր.— ոյժի ու գլուխի տեղափոխում, անունէ անուն՝ տարակարծութիւն, պայքար, սպանութիւն: Նոյնիսկ հրէական պատմութեան մէջ չկայ Վարդանանցի նման պայծառ և շողշողուն էջ մը: Քանզի հոս ցեղն ամբողջ կեցած էր ընտրանքին առջեւ, և յարեցաւ առանց բացառութեան նժարին մէ՛կ կողմը, արհամարհուած կողմը:

Կրակապաշտութիւնը անհատին և պետութեան հանգիստ կ'ապահովէր, մինչդեռ Քրիստոնէութիւնը՝ երկունքին ու չարչարանք: Բայց անոնք, մեր հայրերն ու մայրերը, գիտակցաբար չարչարանքի ճամբան ընտրեցին, քանզի քաջ գիտէին թէ «դիւրին է ու ընդարձակ այն ճամբան որ դէպի կորուստ կը տանի, իսկ նեղն ու տաժանելին՝ դէպի յաւիտենական կեանքը»:

Վկա՛յ: Կ'ապրինք տակաւին: Վարդանանքը քուրան էր, որմէ ընտիր դուրս եկանք: Հալածուեցանք, բայց չհալածեցինք: Սպաննուեցանք, բայց չսպաննեցինք: Պատի՛ւ Աւարայրի պարտուածներուն:

ԲԵՆԻԱՄԻՆ ԺԱՄԿՈՉԵԱՆ

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ
(«ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ»ԷՆ)

Այստեղ կանգնեցէ՛ք մի պահ,
Խոնարհուեցէ՛ք,
Ինչպէս խոտերն են խոնարհւում արեւալոյսից առաջ.
Արեան մառախուղից
Ելնում է Վարդանի պատկերը սէգ
Եւ Աջը մեզ մեկնած՝ կրկին գոչում է.
— Հա՛յ քաջեր, յա՛ռաջ...
Այն ժամանակ,
Ինչպէս այսօր ցնդած նացին,
Պարսիկն ուզում էր կլանել մեր սիրտն ու մեր լեզուն
Եւ հայ ցեղերն ի մարս փոխարկուեցին,
Ելան ամէնքը — պարմանները արեւազուն,
Ելան տիկնայք մեր փափկասուն,
Ելան իշխան, ռամիկ եւ քահանայ.
Եւ հայ ցեղերն ի մարս, ի վէճ առաջնորդում էր նա.
Կաղնեբազուկ սպարապետը մեր,
Վարդան Մամիկոնեանը,
Այն անեղ Աւարայրում
Իրար դպան երկու զօրութիւններ,
Պարսիկը ռազմական իր փիղերով,
Հայոց քաջերը հայրենեաց սիրով,
Ընկան փիղերը բիրտ,
Ընկան քաջերը բոցարիւն,
Ընկաւ Կարմիր Վարդանը շառաչով թշնամու սաստ.
Բայց զօր պարսիկն անձ [illegible]՝
Քաշուեց իր հողը բարբարոս
Եւ իր սրտում ասաց.
— Հայե՛ր, թող Ահրիմա՛նը ձեզ տանի,
Կռւում էք... ապրեցէ՛ք.

ՆԱԻՐԻ ԶԱՐԵԱՆ

ՄԱՐԶԱԿԱՆ

1993 ՏԱՐՈՒԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՒԱԳՈՅՆ ՏԱՍԸ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

«Մարզական Հայաստան» (Նախկին «Հայաստանի Ֆիզկուլտուրնիկ») թերթի աւանդութիւն դարձած, Հայաստանի տարուայ լաւագոյն 10 մարզիկներու ընտրութիւնը կատարուած է այս տարի եւս եւ Հայաստանի մարզական լրագրողներու գնահատումը ներկայացուած է հետեւեալ պատկերը:

1. ԻՇԱՆ ՄՈՒՆՉԵԱՆ – *Բռնցքամարտ (48 քկ.) 1993 թուականի աշխարհի ախոյեան: Մունչեան բազմաթիւ տիտղոսներով տիրացած է աշխարհի, ողիմպիական խաղերու և Եւրոպայի մրցանակներուն:*
2. ԱՂԱՍԻ ՄԱՆՈՒԿԵԱՆ: – *Յունահռոմէական Ըմբշամարտ (62 քկ.) 1993 թուականի աշխարհի ախոյեան: Գիւմրիցի Մանուկեան երկու տարի հեռանալէ ետք վերադարձաւ մրցապարէզ:*
3. ՅՈՎԻԿ ՄԱՆՈՒԿԵԱՆ: – *Սամբօ (57 քկ.) 1993 թուականի աշխարհի ախոյեան: Մանուկեան աշխարհի ախոյեանի տիտղոսին տիրացաւ յաջորդական երկրորդ անգամ ըլլալով:*
4. ԱՐՄԷՆ ՆԱԶԱՐԵԱՆ: – *Յունահռոմէական Ըմբշամարտ (52 քկ.) 1993 թուականի աշխարհի առաջնութեան երկրորդ: 19 տարեկան Նազարեան նոյնպէս տիրացաւ Եւրոպայի եւ աշխարհի երիտասարդական առաջնութիւններու ախոյեանութեան:*
5. ԵՈՒՐԻ ՍԱՐԳԻՍԵԱՆ: – *Ծանրամարտ (64 քկ.) 1993 թուականի աշխարհի առաջնութեան երրորդ: Սարգիսեանը կարելի է համարել վերջին 10 տարիներու Հայաստանի լաւագոյն մարզիկներէն մէկը բոլոր մակարդակներու վրայ տիրացած իր տիտղոսներուն համար:*
6. ԽԱՉԱՏՈՒՐ ՔՅԱՓԱՆԱԿՑԵԱՆ: – *Ծանրամարտ (74 քկ.) 1993 թուականի Եւրոպայի ախոյեան և աշխարհի առաջնութեան չորրորդ:*
7. ԱՐՇԱԿ ԱՒԱՐՏԱԿԵԱՆ: – *Բռնցքամարտ (91 քկ.) 1993 թուականի աշխարհի առաջնութեան երրորդ:*
8. ՀՐԱՉԻԱ ՊԵՏԻԿԵԱՆ: – *Հրաձգութիւն 1993 թուականի Պարսելոնայի ողիմպիական խաղերու ոսկի մետալակիր:*
9. ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ – *Սամբօ (62 քկ.) 1993 թուականի Եւրոպայի ախոյեան և աշխարհի առաջնութեան երրորդ.*
10. ԷԼԻՆԱ ԴԱՆԻԷԼԵԱՆ: – *15 տարեկան մարզուհին յաջորդական երկրորդ տարին ըլլալով տիրացաւ աշխարհի պատանեկան առաջնութեան տիտղոսին:*

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
10 ՓԵՏՐ. 1994

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Այսու կու գամ իմ որդիական զգացումներուս միացնել անկեղծ շնորհակալութիւններս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իմ երկարամեայ ազգային, հասարակական, քաղաքական, համայնքային, մշակութային և լրագրական սիրայօժար աշխատանքներու իր կողմէ ինծ շնորհուած Սրբազան Կոնդակին և Ս. Սահակ Ս. Մեսրոպ շքանշանին առիթներով:

Շնորհակալական անկեղծ զգացումներս կը յայտնեմ նաև Եգիպտահայոց Առաջնորդ՝ Գերշ. Տ. Զաւէն Ս. արք. Չինչինեանի, Գանատահայոց Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Ս. արք. Տէրտէրեանի, Հոգշ. Տէր Արարատ վրդ. Գալթագճեանի, Արժ. Տ. Բարթող Ա. քհնյ. Խըրքաճեանի, Արժ. Տ. Զարեհ Քհնյ. Զալդըրեանի, իմ վաղեմի բարեկամ և անուանի բանասէր տիար Նուպար Տ. Միքայէլեանի (Երեւան), սփիւռքահայ մամուլի անդամներ «Մասիս» (Լոս Անճելըս) «Երիտասարդ Հայաստան» (Նիւ Եորք) «Արարատ» (Պէյրութ) «Լուսաբաց» (Թորոնթօ), «Ջահակիր» (Գահիրէ), «Արեւ» (Գահիրէ) և «Յուսաբեր» (Գահիրէ) թերթերու խմբագրութեանց, ինչպէս նաև բոլոր այն ազգայիններուն, ազգականներուն, ընկերներուն և բարեկամներուն որոնք իրենց ներկայութեամբ կամ շնորհաւորական քարտերով, հեռախօսներով, հեռագիրներով և զանազան հայկական հաստատութեանց կատարած նուիրատուութիւններով շնորհաւորեցին զիս այս բարեբաստիկ և ուրախ առթիւ:

ՍԱՐԳԻՍ ՊԱԼԵԱՆ

Մոնթրէալ, 7 Փետրուար 1994

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿ

ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Այս տարուան Հոկտեմբերի 16-ին պիտի լրանայ հայ պարբերական մամուլի սկզբնաւորութեան երկու հարիւր տարին:

Հնդկաստանի գաղութներէն՝ Մատրասի մէջ, ուր արդէն մշակութային գործունէութիւն ծաւալած էր, Յարութիւն քհնյ. Շմաւոնեան՝ 1794 Հոկտեմբեր 16-ին կը ձեռնարկէ «ԱԶԴԱՐԱՐ» ամսագրին հրատարակութեան, ապաւինելով՝ քսանութ հետաքրքիր բաժանորդներու սրտակցութեան...:

Բացառիկ նուիրում պահանջող այս ձեռնարկը կը պսակուի տասնութ պրակներու լոյս ընծայումով: Ասոր կը յաջորդեն Մխիթարեան զոյգ միաբանութիւններուն պարբերական հրատարակութիւնները, եւ երկրագունտի տարածքին գտնուող քաղաքներուն մէջ լոյս տեսած և դեռ շարունակուող բազմաթիւ պարբերաթերթերը:

Պանծալի հրապարակագիրներուն միտքի սխրանքը ի մի բերելու, եւ կատարուած աշխատանքին մէկ մասը՝ պատշաճ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ով մը հանրութեան ներկայացնելու համար, արդէն ձեռնարկած ենք նախապատրաստական աշխատանքներու:

Այս առիթով ձեռնարկած ենք նաեւ հանրային եւ անհատական ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ հաւաքածոներու քարտագրումի բարդ աշխատանքին, որուն արդիւնքը պիտի ըլլայ յետագային լոյս տեսնելիք ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՒԱՔԱԾՈՆԵՐՈՒ ՈՒՂԵՑՈՅՑԸ:

Հաւանական է, որ անցեալի մշակութային գանձերէն՝ գովելի ջանադրութեամբ, տակաւին նմոյշներ պահպանուած ըլլան [illegible] եգիպտահայերու մօտ:

Մեր ձեռնարկը լրումին հասցնելու համար՝ կ՚առաջարկենք գրասէր անհատներու մօտ գտնուող բոլոր նմոյշներուն մասին տեղեկացնել ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ:

Այս առնչութեամբ, կը խնդրենք կապ պահպանել՝

15, Emad El Din Street – P.O.Box 1079-11511 Cairo

կամ հեռաձայնել՝ 5919636 համարին:

Պարտք կը զգանք յարգելի հասարակութեան հաղորդելու՝ թէ այս բազմաշխատ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍին նախաձեռնող մարմիններն են՝ Հ.Բ.Ը.Մ. Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովը, Հայ Ազգային Հիմնադրամը, Յուսաբեր Մշակութային Ընկերակցութիւնը, Հայկական Ընթերցասրահը և Հայ Մշակոյթի Բարեկամները:

Շնորհակալութեամբ՝

ՀՊՄ 200 ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ-ԳԱՀԻՐԷ.

ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ

ԱՒԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ՔՈՒՊԷՊԱ,
ԼԱՀՄԱՃԻՒՆ, ՄԱՆԹԸ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

Բոլոր անոնք որոնք կը փափաքին ունենալ, թող հաճին դիմել սրահ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրենց սիրելի ամուսնոյն, հօր և մեծհօր՝ օղբ. Հրանդ Գազազեանի մահուան քառասունքին առթիւ, Այրի Տիկ. Արաքսի Գազազեան, Տէր և Տիկ. Յակոբ Գազազեան և դուստրը, Տէր և Տիկ. Պերճ Գազազեան և զաւակունք, Տէր և Տիկ. Ժորժ Գազազեան և զաւակը և Չիմէնեան ընտանիք կը նուիրեն.-

Եկեղեցւոյ Պայծառութեան	100
Հայ Կարիքի Խաչին	100
Հայ Ազգատախնամին	100
«Յուսաբեր»ին	100
«Արեւ»ին	100
«Այծեմնիկ»ին	100
Հել. «Յուսաբեր» ակումբին	100
Գալուստեան Ազգ. Վարժարանին	100
Նուպարեան Ազգ. Վարժարանին	100
«Ջահակիր»ին	100

Իրենց սիրելի եղբօր և հօրեղբօր՝ օղբ. Հրանդ Գազազեանի մահուան տխուր առթիւ, Տէր և Տիկ. Արամ Գազազեան և զաւակունք (Գանատա) կը նուիրեն.

Հայ Կարիքի Խաչին	25
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

(Ստանալ «Յուսաբեր»էն)

ԱՒԱՐԱՅՐԷՆ՝ ԱՐՑԱԽ

(Շար. Ա. էջէն)

կանգնած է իր Արցախի եղբայրներուն եւ քոյրերուն, «սեւ ամեներու» անհանդուրժելի եւ դաժան պայմաններու տակ, ձեռք երկարելով իր հարազատին:

Վարդանանց ոգին մեզի ներշնչեց մարտունակութիւն եւ հայօրէն ապրելու ու գոյատեւելու պողպատեայ կամք, յանուն խղճի եւ հայրենիքի ազատութեան:

Ուխտե՛նք մարտնչիլ Վարդանանց ոգիով, որովհետեւ հերոսամարտը՝ մեծ հանգիսութիւն ունի Արցախի ու Հայաստանի ներկայ ազգային իրադարձութիւններուն մէջ:

Ա. Մ.

ՀԱՅ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՄԱՐԶԻՉՆԵՐ

(Շար. Ա. էջէն)

հայրենի ըմբշամարտի մարզիչներու հետ, սահմանելու համար ազատ եւ յունահռոմէական ըմբշամարտի ազգային հաւաքականներու մարզումի առաքելութիւնը: Հետեւաբար Շաբաթ 29 Յունուարին, Գահիրէ ժամանած են հայ աւագ մարզիչներ յանձինս՝ Տաճատ Կանեան (ըմբշամարտի մարզիչ) եւ Եղիա Գազըրեան (յունահռոմէական մարզիչ), որոնք դիմաւորուած են Եգիպտական Ազգային հաւաքականներու վարչութեան տնօրէն Սայիտ Ապտէլ Ռազէքի կողմէ:

Յետագային կրկին պիտի անդրադառնանք այս մասին:



ՄԱՀԱԶԴ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնը խոր ցաւով կը տեղեկացնէ թէ ոչ եւս է Թեմական Ժողովի նախկին անդամ՝ օղբ. Հրազդան Պալեանի տիկինը՝

ՎԵՐԺԻՆ ՊԱԼԵԱՆ

որ տեղի ունեցաւ Կիրակի 7 Փետր. 1994ին, իր բնակարանին մէջ:

Թաղումը կատարուեցաւ Երկուշաբթի, 8 Փետր. 1994ին կէսօրէ ետք ժամը 2.30ին եւ մարմինը ամփոփուեցաւ Գահիրէի Հին Քաղաքի Ս. Մինասի Գերեզմանատան ընտանեկան դամբարանին մէջ:

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ - ԳԱՀԻՐԷ

■

«Ջահակիր»ի խմբագրութիւնը եւս կը յայտնէ իր ցաւակցութիւնները հանգուցեալին սգակիր բոլոր պարագաներուն:

Վարդանանց Տօնակատարութիւն

Հինգշաբթի, 10 Փետրուար 1994 երեկոյեան ժամը 9ին
Հ.Գ.Մ.Ի «ԹԷՔԷԵԱՆ» ՍՐԱՀԻՆ ՄԷՋ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ
ՀԱՅ ԳԵՂ. ՄԻՈՒԹԵԱՆ, Հ.Ա.Հ. ԿՈԿԱՆԵԱՆ ՍՐԱՀԻ
ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ
ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ
ԳԵՐՇ. Տ. ԶԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ
ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՑ
Օրուան խորհուրդը կը ներկայացնէ
ԱՐԺ. ՏԷՐ ԳԱԼՈՒՍՏ ՔՀՆՅ. ԴԱՐԲԻՆԵԱՆ
ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՊԱՏՇԱՃ ՅԱՅՏԱԳԻՐ
ՏԵՂԻ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅ ԱՒԱՆԴԱԿԱՆ ՔԷՇԿԷԿԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ
Սիրալիր Հրաւէր Բոլորին

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՓԻՆԿ-ՓՈՆԿԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔ

Շաբաթ 26 եւ Կիրակի 27 Փետրուար 1994
ՄԻՈՒԹԵԱՆ «Ն. ԶԱՄՊԱՔԵԱՆ» ՍՐԱՀԻՆ ՄԷՋ
Մանրամասնութիւնները յաջորդիւ

ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ՀԱՅՈՑ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

FAX-Ի ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ ԳԱՂՈՒԹԻՍ ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութեան ճամբով կը տեղեկացնէ, թէ Առաջնորդարանին մէջ հաստատուած է «Ֆաքս»-ի դրութիւնը, որուն թիւն է (03) 4926321.

Բոլոր այն ազգայինները որոնք կը փափաքին «Ֆաքս»-եր ուղարկել որեւէ ուղղութեամբ, կրնան գործածել Առաջնորդարանիս «Ֆաքս»ը, իւրաքանչիւր [illegible] համար նուազագոյն սակագինի մը փոխարէն: Իսկ բոլոր այն ազգայինները որոնք կը փափաքին «Ֆաքս»-եր ստանալ, կրնան օգտագործել Առաջնորդարանիս «Ֆաքս»ի թիւը, փոքր գումարի մը փոխարէն, պայմանաւ որ իրենց անունը, հասցէն եւ հեռաձայնի թիւը նախապէս արձանագրուած ըլլան Առաջնորդարանիս մօտ գտնուող յատուկ տոմարին մէջ:

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ

ԹԻՐՔԻՓԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեգրամը	Ե. Ո.	277.60
21 կարաս՝ կրամը		34.70
18 կարաս՝ կրամը		29.75

4, Զուեպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ՉԱՆՏԵՍԵԼ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ

دار حورس للطباعة — رقم الايداع بدار الكتب ٨٠٥

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՒԵՏԻՍ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1283 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 24 ՓԵՏՐՈՒԱՐ 1994 ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 20 եգ. դհկ. عدد رقم ١٢٨٣ — الخميس ٢٤ فبراير ١٩٩٤

ԱՐՑԱԽԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆՈՐ ՀԱՆԳՐՈՒԱՆԸ

Արցախի երկարատեւ պատերազմը այժմ մտաւ նոր հանգրուանի մէջ։ Ազերի կողմը իր կրած ծանր պարտութիւններէն ետք կը փորձէ ինքզինք վերագտնել, հակայարձակումի անցնիլ և իր ձեռքը առնել զինուորական գործողութիւններու նախաձեռնութիւնը։

Հակայարձակումի անցնելէ առաջ, ազերի կողմը աշխատեցաւ իր վիճակը բարելաւել քաղաքական ու դիւանագիտական մարզերուն մէջ, փորձելով սրբագրել մօտիկ անցեալին իր գործած սխալները։ Ճիշդ այս նպատակով է, որ Ալիեւ փոխարինեց Էլչիպէյը և ջանաց առաջին հերթին Ատրպէյճանի յարաբերութիւնները բարելաւել Ռուսիոյ հետ և այս ուղղութեամբ իր երկիրը մասնակից դարձուց Ռուսիոյ կողմէ գլխաւորուած Անկախ Պետութիւններու Հասարակապետութեան, ցոյց տալու համար թէ՝ Ատրպէյճան չ'ուզեր Անդրկովկասը դուրս հանել ռուսական ազդեցութենէն, ինչպէս այդ փորձած էր ընել իր նախորդը։ Այս ընելով մէկտեղ Ատրպէյճան իր կապերը պահեց Թուրքիոյ հետ, անկէ միշտ օգտուելու հեռանկարով։

Դիւանագիտական ու քաղաքական այս նոր ուղղութեան զուգահեռ, Ատրպէյճան աշխատեցաւ ու կը շարունակէ աշխատիլ, վերակազմակերպելու իր քայքայուած բանակը, օգտուելով կարգ մը իրենց բարեկամ երկիրներու օժանդակութենէն, ըլլայ զէնքի, մասնագէտներու, զինուորականներու կամ վարձկաններու առաքումներով։

Եթէ քաղաքական կեանքին մէջ, վճռականը երկրի մը շահերն են, սակայն ներկայիս, կարեւոր դեր վերապահուած է նաեւ քարոզչութեան, տեղեկատուութեան ընագաւառին։ Իւրաքանչիւր կողմ, կ'աշխատի իր տեսակէտին հանդէպ համակրանք շահիլ համաշխարհային հանրային կարծիքին մէջ։ Այս ուղղութեամբ, հակառակորդ կողմը յաջողած է որոշ շրջանակներուն մօտ հայերը ներկայացնել որպէս նախայարձակ։ Այժմ, յարմար ժամանակն է, երբ ատրպէյճանցիները կը փորձեն ձախողեցնել կռիւները դադրեցնելու ամէն փորձ, ինչպէս նաեւ կարգ մը երկիրներու այս նպատակով սկսած նախաձեռնութիւնները, ժամանակն է որպէսզի հայերը, ամէնուրեք, անցնին քարոզչութեան լայն արշաւի մը, ցոյց տալու համար թէ հայկական կողմը խաղաղութեան հաստատման կողմնակից է և պատրաստ է յարգելու դիմացինի իրաւունքները, եթէ անոնք անշուշտ, իրենց կարգին յարգեն հայութեան իրաւունքները։ Այս ուղղութեամբ, մեծ պարտականութիւն կ'իյնայ Սփիւռքահայութեան վրայ, իւրաքանչիւր հայկական գաղութ, պէտք է աշխոյժ աշխատանք տանի իր գտնուած երկրին հանրային կարծիքին մօտ, ստեղծելու համար մեր Դատին նպաստաւոր դիրքորոշումներ, դիմակազերծելու հակառակորդ կողմին հակահայ յերիւրանքները, համոզելու արցախահայութեան դատին արդար և ազատագրական բնոյթը։

Այս աշխատանքը մասնաւոր կարեւորութիւն կը ստանայ արաբական և իսլամական երկիրներուն մէջ, ուր մեր հակառակորդները կը փորձեն կրօնական բնոյթ տալ արցախահայութեան պայքարին և այս հիման վրայ կ'ուզեն շահիլ արաբական և իսլամական աշխարհի համակրանքն ու նեցուկը, ինչպէս այդ կը կատարուի Եուկոսլավիոյ պարագային։ Այս երկիրներու մէջ ապրող հայերը, իրենց առաջին պարտականութիւնը պէտք է նկատեն լուսաբանել արաբական և իսլամական հանրային կարծիքը։ Օգտակար, այլ անհրաժեշտ է որպէսզի բոլոր կողմերու մասնակցութեամբ և ամբողջական կարելիութիւններով կազմել բրոբականտի և տեղեկատուութեան մար-

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ԴՈԿՏ. ԷՏՈՒԱՐՏ ՆԱԼՊԱՆՏԵԱՆԻ

ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՔՈՒԷՅԹԻ ԵՒ ԱՊՈՒ ՏԱՊԻԻ ՄԷՋ

Եգիպտոսի մօտ ՀՀ հաւատարմատար Դոկտ. Էտուարտ Նալպանտեան եւ մոսկուացի դիւանագէտ, արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Պօղոս Ակոպով, անկէ մօտ երկու շաբաթ առաջ, այցելած են Քուէյթ ապա Ապու Տապի։

Քուէյթի մէջ անոնք տեսակցած են Իշխան Շէյխ Կապէր Ահմէտ Էլ Սապահի հետ եւ անոր յանձնած ՀՀ նախագահ Լ. Տէր Պետրոսեանի ուղերձը։ Տեսակցութեան ընթացքին քննարկած են Հայաստանի եւ Քուէյթի միջեւ յարաբերութեանց զարգացումը, զանազան մարզերու մէջ։ Նոյնպէս անոնք տեսակցած են Քուէյթի արտ. գործոց նախարար Շէյխ Սապահ Էլ Ահմէտ Էլ Սապահի հետ։

Ապա երկու դիւանագէտները այցելութիւն մը տուած են Արաբական Միացեալ Էմիրէթի մայրաքաղաք Ապու Տապի, ուր եւս հանդիպումներ ունեցած են պետական բարձրաստիճան անձնաւորութիւններու հետ եւ խօսակցած երկկողմանի յարաբերութիւններու հարցերու շուրջ։

Վարդանանց Ոգեկոչումը Գահիրէի Մէջ

Հինգշաբթի, 10 Փետր. 1994ին, Հայ Գեղ. Միութեան «Թէքէեան Սրահ»ին մէջ, նշուեցաւ Վարդանանց տօնը, հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեանի եւ կազմակերպութեամբ Հ.Գ.Մ.ի, Կոկանեան Սրահի եւ Հայկական Ընթերցարանի վարչութեանց միասնականութեամբ։

Ներկայ էին առաջնորդ Սրբազան Հայրը, Արժ. Տ. Գալուստ Քհնյ. Դարբինեան եւ երէցկինը, Թեմական ժողովի ատենապետ Պր. Անդրանիկ Մեսրոպեան, Քաղաքական ժողովի ատենապետ Պր. Հրաչ Սիմոնեան եւ տիկինը, ՀՀ դեսպանութեան Բ. քարտուղար՝ Պր. Արման Յակոբեան, Գ. քարտուղար՝ Պր. Արեգ Յովհաննէսեան, Գալուստեան Ազգ. վրժ.ի տնօրէն Պր. Նշան Վարդեան, Ազգային Իշխանութեան, ակումբներու, միութեանց ու մամուլի ներկայացուցիչներ եւ ընտրանի հասարակութիւն մը։ Ներկայ էին նաեւ՝ Հայրենիքէն Եգիպտոս հրաւիրուած ըմբշամարտի մասնագէտ մարզիչներ՝ ՊՊ. Շահէն Կանեան եւ Եղիա Գազըրեան, իրենց տիկիններով։

Աւանդական քէշկէկի սպասարկութենէն ետք, Հ.Գ.Մ.ի վարչութեան ատենադպիր Պր. Գրիգոր Մարգարեան բացման խօսքը կատարեց եւ Վարդանանց խորհուրդը ներկայացնելէ յետոյ, յանուն կազմակերպիչ վարչութեանց շնորհաւորեց բոլոր անոնք որոնց անուանակոչութեան տօնն էր։

Գալուստեան վարժարանի աշակերտուհի Անի Պօղոսեան յստակ առոգանութեամբ կարդաց Եղիշէի «Տիկնայք փափկասունք»ը։

(Շար. տես էջ 2)

ՓԻՆԿ - ՓՈՆԿ

Հ.Մ.Մ.-Ի ԽՈՒՄԲԸ ՅԱՂԹԱԿԱՆ

Ուրբաթ 11 և Շաբաթ 12 Փետրուար 1994ին, Հայ Գեղ. Միութեան «Թէքէեան» Սրահին մէջ, տեղի ունեցաւ փինկփոնկի համահայկական մրցաշարք մը նախագահութեամբ Տէր և Տիկին Վիգէն Վարժապետեանի և մասնակցութեամբ Գահիրէէն՝ Հ.Գ.Մ.ի, Հայկ. Ընթերցարանի՝ Հ.Մ.Մ.ի և Հելիոպոլսոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի, իսկ Աղեքսանդրիայէն՝ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի խումբերուն։ Բաժակը նուիրած էին Տէր և Տիկին Խորէն Գալընեան։

Առաջին մրցումը տեղի ունեցաւ Ուրբաթ 11 Փետր.ին, Հ.Մ.Ը.Մ. Նուպարի (Հելպ.) ընդդէմ Հ.Գ.Մ.ի, որ վերջա-

(Շար. տես էջ 3)

ՀՐԱԴԱԴԱՐ Լ. ՂԱՐԱԲԱՂԻ ՄԷՋ

Պի. Պի. Սի.- Երէկ՝ 23 Փետրուարին, Մոսկուայի մէջ, Ռուսաստանի պաշտպանութեան նախարար Պաւէլ Կրաչով յայտարարեց, թէ Լ. Ղարաբաղի հակամարտութեան հարցի գծով՝ Ռուսիոյ միջնորդութեամբ, որոշուած է հրադադար կնքել անմիջապէս։ Նաեւ յայտարարեց, որ Մարտի սկիզբը Մոսկուայի մէջ ժողով մը պիտի գումարուի ՀՀ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի եւ Ատրպէյճանի նախագահ Հէյտար Ալիեւի միջեւ։

Հայկ Յովսէփեանի Դիակը Գտնուած

Պարսկաստանի Բողոքական համայնքի ղեկավար՝ Հայկ Յովսէփեանի մարմինը յայտնաբերուած է Թեհրանի դիարանին մէջ։ Իրանցի պաշտօնատարներու համաձայն, հայ կրօնականը մահացած է իր անյայտացումէն օր մը ետք՝ Յունուար 20ին, եւ դիակը գտնուած է մայրաքաղաքի գլխաւոր պողոտաներէն մէկուն վրայ։

Մարդկային իրաւանց «Միտըլ Իսթ Ուոչ» կազմակերպութիւնը Նիւ Եորքի իր կեդրոնատեղիէն յաւելեալ տեղեկութիւններ փոխանցելով կը յայտնէ թէ պաշտօնական նկարներու միջոցաւ Յովսէփեանի

(Շար.ը տեսնել էջ 2)

ԹՈՒՂԹԵՐՈՒ ՏՊԱՔԱՆԱԿԻ ՆՈՐ ՆՈՒԱԶՈՒՄ

Թուղթի շարունակուող տագնապին պատճառաւ Հայաստանի մէջ լոյս տեսնող գլխաւոր թերթերը ստիպողութեան առջեւ գտնուած են կըրճատելու իրենց տպաքանակը։ «Երկիր» օրաթերթը, որ ամառուայ ընթացքին կը հրատարակուէր 50 հազար օրինակով, այժմ լոյս կը տեսնէ 15600 տպաքանակով։ «Ազգ» օրաթերթը 35 հազարէն իջած է 15 հազարի, իսկ «Հայաստանի Հանրապետութիւն»ը 15 հազարէն 5 հազարի։

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Հ.Մ.Մ.-ԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ «ԿԱՅԾ»ԱԿԱՆՆԵՐԸ Կ'ՕԳՆԵՆ

Յունուար 17-ի Լոս Անճելըսեան ահաւոր երկրաշարժէն ետք, Դաշնակցային ու նահանգային պատասխանատուներ, գլխաւորութեամբ նախագահ Գլինթընի ամէն ինչ ի գործ կը դնեն, արագօրէն վերացնելու երկրաշարժին հետքերը եւ Լոս Անճելըսին վերադարձնելու իր նախկին դէմքը։

Բազմացեղ եւ բազմալեզու այս քաղաքին մէջ պատասխանատու գրասենեակները միշտ կը հանդիպին դժուարութեանց, մանաւանդ լեզուական հարցերու մէջ ու կարիքը կը զգան թարգմանիչներու։ Նկատի ունենալով վնասուող հայ բնակիչներու թիւը, պետական պաշտօնատուներր կարիքը ունին կամաւոր հայ թարգմանիչներու։

Այս կապակցութեամբ՝ Հ.Մ.Մ.-ի սկաուտներ եւ Ս.Դ.Հ.Կ. «Կայծ» Երիտասարդական անդամ անդամուհիներ կամաւոր թարգմանիչի պաշտօն կը կատարեն զանազան հայաշատ շրջաններու մէջ....։

ԱՐՑԱԽԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆՈՐ ՀԱՆԳՐՈՒԱՆԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

մինները, որոնք կարենան հրատարակութիւններ պատրաստել, կապեր հաստատել մամուլի, քաղաքական եւ կրօնական անձնաւորութիւններուն հետ, բացատրելու համար դէպքերու իրական էութիւնն ու հանգամանքները, ցոյց տալով հայերու ոչ-ծայրայեղ, ոչ-կրօնամոլ եւ ոչ ալ ազգայնամոլ ուղղութիւնը եւ մանաւանդ խաղաղասիրական զգացումներն ու արեւելումները։

Ասիկա, ճիշդ է եւ կը վերաբերի բոլոր երկիրներու հայերուն համար եւ պէտք է դառնայ ազգային ընդհանուր ուղղութիւն մը, որուն շուրջ համախմբուին բոլոր հայերը, ամէնուրեք ու միասնական շարքերով նեցուկ կանգնին Արցախի իրենց եղբայրներու պայքարին, յաջողութեամբ պսակելու համար անոնց եւ ամբողջ հայութեան պատկանող արդար Դատը։

ՊԱՐՈՅՐ ԵՐԷՑԵԱՆ

«ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՅԹ» *(Հատուածներ)*

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿ

ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Այս տարուան Հոկտեմբերի 16-ին պիտի լրանայ հայ պարբերական մամուլի սկզբնաւորութեան երկու հարիւր տարին։

Հնդկաստանի գաղութներէն՝ Մատրասի մէջ, ուր արդէն մշակութային գործունէութիւն ծաւալած էր, Յարութիւն քհյ. Շմաւոնեան՝ 1794 Հոկտեմբեր 16-ին կը ձեռնարկէ «ԱԶԴԱՐԱՐ» ամսագրին հրատարակութեան, տպելով՝ քսանութ հետաքրքիր բաժանորդներու սրտակցութեան....։

Բացառիկ նուիրում պահանջող այս ձեռնարկը կը պսակուի տասնութ պրակներու լոյս ընծայումով։ Ասոր կը յաջորդեն Մխիթարեան զոյգ միաբանութիւններուն պարբերական հրատարակութիւնները, եւ երկրագունդի տարածքին գտնուող քաղաքներուն մէջ լոյս տեսած եւ դեռ շարունակուող բազմաթիւ պարբերաթերթերը։

Պանծալի հրապարակագիրներուն մտքի սնունդը ի մի բերելու, եւ կատարուած աշխատանքին մէկ մասը՝ պատշաճ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ով մը հանրութեան ներկայացնելու համար, արդէն ձեռնարկած ենք նախապատրաստական աշխատանքներու։

Այս առիթով ձեռնարկած ենք նաեւ հանրային եւ անհատական ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ հաւաքածոներու ցուցագրումի բարդ աշխատանքին, որուն արդիւնքը պիտի ըլլայ յետագային լոյս տեսնելիք ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՒԱՔԱԾՈՆԵՐՈՒ ՈՒՂԵՑՈՅՑԸ։

Հաւանական է, որ անցեալի մշակութային գանձերէն՝ գովելի ջանադրութեամբ, տակաւին նմոյշներ պահպանուած ըլլան գիտակից եգիպտահայերու մօտ։

Մեր ձեռնարկը լրումին հասցնելու համար՝ կ'առաջարկենք գրասէր անհատներու մօտ գտնուող բոլոր նմոյշներուն մասին տեղեկացնել ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ։

Այս առնչութեամբ, կը խնդրենք կապ պահպանել՝

15, Emad El Din Street - P.O.Box 1079-11511 Cairo

կամ հեռաձայնել՝ 5919636 համարին։

Պարտք կը զգանք յարգելի հասարակութեան հաղորդելու՝ թէ այս բազմաշխատ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍին նախաձեռնող մարմիններն են՝ Հ.Բ.Ը.Մ. Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովը, Հայ Ազգային Հիմնադրամը, Յուսաբեր Մշակութային Ընկերակցութիւնը, Հայկական Ընթերցասրահը եւ Հայ Մշակոյթի Բարեկամները։

Շնորհակալութեամբ՝

ՀՊՄ 200-ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՌՈՒԲԷՆ ԶԱՐԵԱՆ ՈՉ ԵՒՍ Է

Փետրուար 2-ին Երեւանի մէջ իր մահկանացուն կնքեց ակադեմիկոս, արուեստագիտական ինստիտուտի հիմնադիր, շէքսպիրագէտ, արուեստի վաստակաւոր գործիչ՝ Ռուբէն Վարոսի Զարեանը։ Այդ առթիւ Հայաստանի գիտութիւններու ազգային ակադեմիայի նախագահութեան, արուեստի ինստիտուտի, Հայաստանի թատերական գործիչներու միութեան եւ Հայաստանի գրողներու միութեան անունով լոյս տեսաւ մահախօսականը։

Ռուբէն Զարեան ծնած է 1909ին, Ալեքսանդրապոլի մէջ։ 19 6ին աւարտած է Երեւանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Եղիշէ Չարենցէն յետոյ ան 1936-47 թուականներուն ղեկավարած է «Հայպետհրատ»ի գեղարուեստական գրականութեան բաժինը։ 1941-43 թուականներուն եղած է խմբագիր «Սովետական Գրականութիւն» գրական հանդէսին, ուր եւ տպագրած է Պարոյր Սեւակի առաջին բանաստեղծութիւնները։

Զարեան հիմնած եւ կազմակերպած է հայ շէքսպիրագիտութեան կեդրոնը եւ ստեղծած իր տեսակին մէջ հազուագիւտ շէքսպիրեան գրադարան։

1948էն մինչեւ իր կեանքին վերջը, ըլլալով գեղարուեստա թատերական ինստիտուտի դասախօս, ան իր սաներու մէջ սերմանած է հայ գեղարուեստական մշակոյթի սէրը։

Ռ. Զարեանի բեղմնաւոր գրիչը հայութեան նուիրած է գրականագիտական, թատերագիտական եւ յուշագրական երկերու ամբողջ գրադարան մը «ԱԲՈՎԵԱՆԻ ԿԵԱՆՔԸ», ՍԻՐԱՆՈՒՇ», «ԱԴԱՄԵԱՆ», «ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄ» (3 գիրք) եւ այլ բազմաթիւ երկեր։

ՀԱՅԿ ՅՈՎՍԷՓԵԱՆԻ ԴԻԱԿԸ ԳՏՆՈՒԱԾ

(Շար. Ա. էջէն)

ինքնութիւնը հաստատած են որդին՝ Ժոզէֆ եւ «Ասամպլիզ Օֆ Կատ» եկեղեցւոյ Իրանի բաժանմունքի պատասխանատուներ, որոնց ղեկավարն էր Յովսէփեան։

Իրանցի պատասխանատուները չեն յիշած մահուան պատճառները, ոչ ալ բացատրութիւն տուած են։

Մարդկային իրաւանց կազմակերպութեան հաղորդագրութիւնը կը յայտնէ թէ, վերջին շրջանին Յովսէփեան խիստ քննադատութեան ենթարկած է պարսկական իշխանութիւնները ըսելով թէ, անոնք կը նեղեն ու կը հալածեն Իրանի մէջ գործող աւետարանչական եկեղեցիները։



ԱՂԵՔՍԱՆԴՐԱՀԱՅ կեանք

1994 ՏԱՐՒՈՅ ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ Ա. ՆԻՍՏ

Աղեքսանդրահայ Պատկ. Թեմական ժողովը 1994 տարւոյ իր անդրանիկ նիստը գումարեց Ուրբաթ 28 Յունվ. 1994ին, ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ, նախագահութեամբ Թեմիս բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Չինչինեանի եւ ատենապետութեամբ Պր. Նորայր Պէնօհանեանի եւ ի ներկայութեան մէկ կրօնականի եւ 22 երեսփոխաններու։

Պր. Ն. Պէնօհանեան հրաւիրեց Նախագահ Սրբազան Հօր, որ Տէրունական Աղօթքով նիստի բացումը կատարէ։ Նախքան բացումը Սրբազան Հայրը մասնաւոր հոգւոց արտասանեց Ողբ. երեսփոխան Գարեգին Նախշքէրեանի եւ Նախկին երեսփոխան, Նորոգ հանգուցեալ Պետրոս Աշճեանի հոգւոյն ի հանգիստ։

Ապա ժողովը անցաւ օրակարգի քննութեան։ Գլխաւոր հարցերէն մին էր՝ ընտրութիւն Թեմական ժողովի դիւանին։ Ժողովը համաձայն գտնուեցաւ որ նախորդ շրջանի դիւանը նոյնութեամբ ընտրուի հետեւեալ ձեւով.—

ՊՊ. Նորայր Պէնօհանեան — Ատենապետ
Անդրանիկ Միսքճեան — Փոխ-ատենապետ
Պարգեւ Մազլըմեան — Ատենադպիր
Յակոբ Բէհնեայեան — Փոխ-ատենադպիր

Կազմուեցաւ նաեւ Նուիրատուութեանց Յանձնախումբը յանձինն՝ ՊՊ. Ն. Պէնօհանեանէ, Ս. Վարձպետեանէ, Ա. Միսքճեանէ, Պ. Փալանճեանէ եւ Ն. Լէյլէկեանէ։

— Քաղաքական ժողովը նամակով մը Թեմական ժողովին կը տեղեկացնէր, թէ Պր. Վահէ Մալխասեան իր ունեցած կալուածը (վիլլան, փոքր պարտէզով եւ մէջի պարունակութեամբ) Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ պայծառութեան կը նուիրէր, փոխան ցկեանս թոշակի։

— Կարդացուեցաւ 1992 տարեշրջանի Քաղաքական ժողովի նիւթական եւ բարոյական գործունէութեան տեղեկագիրը պատրաստուած Պր. Հայկազ Տէտէեանի կողմէ։

— Առաջնորդ Սրբազան Հայրը առաջարկեց նուիրատուներու ցանկը պատրաստել ու դիւանատան մէջ կախել, համայնքի անդամներուն տեսողութեան հասանելի ըլլալու նպատակաւ։

— Ազգային վարժարանը վճարովի վերածելու հարցը։ Ժողովը ունկնդրելէ ետք Քաղաքական ժողովի կողմէ ներկայացուած բացատրական տեղեկագրութիւնը, որոշեց յառաջիկայ՝ 1994-95 տարեշրջանէն սկսեալ Ազգային վարժարանը վճարովի ընել։

— Նիստը քննեց Սիտի Ղազիի ազգապատկան հողերու հարցը։ Բաւական վիճաբանութենէ եւ թեր ու դէմ կարծիքներու փոխանակութենէ ետք, կազմուեցաւ յատուկ յանձնախումբ մը բաղկացած հինգ երեսփոխաններէ յանձինն՝ ՊՊ. Ա. Միսքճեանէ, Պ. Մազլըմեանէ, Յ. Բէհնեայեանէ, Մ. Պասմաճեանէ եւ Տք. Է. Մանուկեանէ, պատրաստելու համար տեղեկագիր մը ու զայն ներկայացնելու յառաջիկայ Թեմական ժողովին։

Ժողովը փակուեցաւ Առաջնորդ Սրբազան Հօր կողմէ արտասանուած «Պահպանիչով»։

ԹՂԹԱԿԻՑ
ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Ապա բեմ հրաւիրուեցաւ օրուան բանախօս՝ Արժ. Տ. Գալուստ Քհնյ. Դարբինեան։ Նախ ամփոփ գիծերու մէջ ներկայացուց Վարդանանց պատերազմի այդ ժամանակաշրջանի՝ Հայաստանի արտաքին եւ ներքին կացութիւնը, ապա՝ Աւարայրի ճակատամարտի իմաստը, յիշելով թէ Աւարայրը իր քաղաքական, ռազմական ու պատմականէն աւելի, եղած է հոգեկան ապրումներու ներշնչարան։ Ան յայտնեց թէ «Վարդանանք»ը այսօր մեզի համար ազգային հպարտութեան փառատօն մըն է։

Ապա անդրադառնալով ներկայ կացութեան մասին, եզրափակեց իր խօսքը յաւելով. «Իրարու դէմ ճակատող դիրքաւորումներ եւ կեցուածքներ, անպայման կը յանգին տխուր արդիւնքի, որը կը ջլատէ մեր ուժերը ու կործանումի կը տանի բոլորս ալ»։

Արժ. Տէր Հօր իմաստալից բանախօսութիւնը մեծապէս գնահատուեցաւ բոլոր ներկաներուն կողմէ եւ արժանացաւ ջերմ ծափահարութեանց։

Փակման խօսքով ելոյթ ունեցաւ Առաջնորդ Սրբազան Հայրը, որ բնութագրեց Վարդանանցի եւ Արցախի հակամարտութեան հանգիտութիւնը։ Ապա շեշտը դրաւ Արցախի հայ մարտիկներու վճռականութեամբ եւ նոյնիսկ կեանքի զոհաբերութեամբ, հայրենիքի հողը եւ անկախութիւնը ամրապնդելու գաղափարաբանութեան վրայ։ Սրբազան Հայրը նշեց, ամէն հայու ներկայ պարտականութիւններուն մասին, ըլլայ ան նիւթական կամ այլ օժանդակութիւններով, ծառայելու իր հայրենիքին, այս ճգնաժամային օրերուն։

Տօնակատարութիւնը վերջ գտաւ Առաջնորդ Սրբազան Հօր «Պահպանիչ»ով։ Ներկաները հրաժեշտ առին Վարդանանց անմեռ յիշատակը արծարծած ըլլալու գոհունակութեամբ։

Մ. Պ.

Հ.Մ.Մ.-Ի ԽՈՒՄԲԸ ՅԱՂԹԱԿԱՆ

(Տարունակութիւն Ա. էջէն)

ցաւ 30 արդիւնքով, ի նպաստ Հ.Գ.Մ.ի։

Երկրորդ մրցումը տեղի ունեցաւ ՀՄՄ ի և Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի (Ազբր.) խումբերուն միջեւ որ վերջացաւ 3-1 արդիւնքով ի նպաստ Հ.Մ.Մ ի։

Նոյն 12 Փետրուարին, նախքան աւարտական մրցումը սկսիլը, տեղի ունեցաւ Հ.Գ.Մ.ի աղջկանց անհատական և կրտսերներու աւարտական մրցումներ, որոնց առաջին հանդիսացան՝ Անի Պօղոսեան և Հ.Գ.Մ.ի Բ խումբը։ Ապա սկսաւ աւարտական մրցումը Հ.Գ.Մ.ի և Հ.Մ.Մ.ի խումբերուն միջեւ։ Հ.Մ.Մ.ի խումբը առանց դժուարութեան, կարողացաւ բոլոր մրցումները շահիլ 20 արդիւնքով և այսպիսով ապահովել յաղթանակը՝ 3.0։

Օրուան նախագահ՝ Պր. Վիգէն Վարժապետեան ՀՄՄ-ի խմբապետ ընկ. Սիմոն Զամքրթճեանի կը յանձնէ բաժակը, ի ներկայութեան ՀԳՄ-ի ատենապետ Պր. Եդուարդ Զօրդարեանի եւ բաժակը նուիրող՝ Պր. Խորէն Գալըճեանի։

Մրցաշարքի վերջաւորութեան, ընդհանուրի ծափահարութեանց ներքեւ Հ.Մ.Մ.ի խմբապետ ընկ. Սիմոն Զամքրթճեանի յանձնուեցաւ օրւայ նուիրուած բաժակը նաեւ յիշատակի մետալները։

Ապա տեղի ունեցաւ ընդունելութիւն-պատուասիրութիւն մը, ի պատիւ բոլոր մասնակցող խումբերու մարզիկներուն։

Կը շնորհաւորենք ՀԳՄ ի վարչութիւնը, յատկապէս մրցաշարքերու ընդհանուր պատասխանատու՝ Պր. Հրայր Շահրոզեանը, մասնակցող խումբերը և Հ.Մ.Մ.ի յաղթական խումբը, յանձին՝ Ս. Զամքրթճեանի, Յակոբ Պաս[illegible]ճեանի, Ռաֆֆի Մարթայեանի և Ֆրէտի Գոլոյեանի, մաղթելով իրենց յաջողութիւն յառաջիկայ մրցաշարքին, որ տեղի պիտի ունենայ ամսոյս 26 և 27ին, Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.Նուպարին մէջ։

Գ. Ի.

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ԱՌԹԻՒ

Ողբ. Միհրան Կէրիկեանի Մասին

Կոկորդի անհանգստութեամբ տառապեցաւ երկար ժամանակով։ Կը յուսացուէր, որ վիրաբուժական գործողութենէ ետք՝ պիտի լաւանար իր վիճակը։ 1911-ի ծնունդ, պատանեկութենէ ի վեր սրտակից բարեկամս Միհրան Կէրիկեան, մահացաւ 1994 Յունուար 11ին՝ կսկիծ առթելով բոլորիս։

Դասընկերներ էինք Գալուստեան վրժ.էն (1923) մինչեւ Ֆրանսական Լիսէ (1932)։ Գ. դասարանին մէջ՝ Միհրանն սիրելին էր գրաբարագէտ ուսուցիչ Ղազարոս Նահապետեանի և նկարիչ Երուանդ Տէմիրճեանի։ Գեղագրութեան ուսուցիչ Մարտիրոս Պալաեանն ալ կը սիրէր մեզ՝ գծագրական մեր ընդունակութիւններուն համար։ Միհրանը զօրաւոր էր քերականութեան և ֆրանսերէն լեզուի մէջ։ Ան չէր կրնար Արշակ Ալպօյաճեանի, պատմութեան դասերուն լաւ հետեւիլ։ Ո՛չ ալ կը սիրէր բնագիտութիւնը և քիմիան (ուսուցիչ Ազարիկ Գոլոյեանի հետ)։ 1925ին՝ միատեղ արձանագրուեցանք սկաուտ՝ Հայ Արիներու Ընկերակցութեան (հիմնադրուած Հնչակեաններու կողմէ), որուն վարչութիւնը, Ֆակկալայի Հայ Կաթողիկէ կեդրոնէն փոխադրուած էր Գալուստեան վրժ.ի բակին մէջ շինուած տախտակեայ խցիկի մէջ։ Անդամ էինք «Կարմիր Թաչ» խումբին, խմբապետ՝ Վահան Մամիկոնեան (Աթէշ Վահան)։ Ընդհ. խմբապետն էր Տոքթ. Մակարոս Գազանճեան, փոխանորդը՝ Կոպեռնիկ Էսկիճեան։ Միհրանին երէց եղբայր Գէորգը՝ «փայաներ» խումբի պետն էր, իսկ Լեւոն միջնեկ եղբայրը՝ անդամ նոյն խումբին։

Մինչեւ 1928 սկաուտ մնացինք։ Երեք տարիներու ընթացքին, ընդհանուր ուժանց մէջ ամիջակ՝ եղող Միհրանը, գեղագրութեան, գծագրութեան, պասքէթպոլի և ֆրանս-քերականութեան մէջ ախոյեան մըն էր։ Մարմնակրթանքի ուսուցիչ Արամ Քրիսեանի ընտրեալն էր։ Միհրանը նաեւ փայլուն պասիստ հանդիսացաւ Հայկիկ Գառնուկ բարերարին կազմած ֆանֆառի խումբին մէջ։ (Ինքս ալ անդամ էի ֆանֆառի խումբին)։

Ինչպէս վերը ըսի, Միհրանին հետ Ֆրանսական Լիսէի մէջ ալ դասընկերներ մնացինք երեք տարի։ Փոխ-տնօրէնը, լեզուագէտ Մր. Տը Պուսօն, մաթեմաթիքէն Տը Պուլոնեը, գիտութեանց ուսուցիչ Տը Մենվիել, նաեւ մարզանքի ուսուցիչ Մր. Կիւյոմ, մեր Միհրանին ֆրանսագիտութիւնը որպէս տիպար կը ցուցահանէին միւս 22 ուսուցիչներու և վրժ.ի 1200 աշակերտներուն առջեւ։ Միհրան «փար-էքսէլանս» յիշատակութեամբ ստացաւ ֆրանսական ա. և բ. աստիճանի Պաքալորէա-ն (Պաշօ)։ Տարի մը առաջ լիսէէն շրջանաւարտ եղած էր մեզի մտերիմ Հրազդան Կ. Պալեանը։ 1929ին վերակազմուած «Գալուստեան Շրջանաւարտից Միութեան» վարչութիւնը (ատենապետ Յովսէփ Յովսէփեան, անդամք՝ Համբ. Գարայեան, Տիգ. Պապիկեան, Արաքսի (Յովսէփեան՝ աւելի ուշ), Վահան Հապէշեան, Արտ. Գարտաշեան, Հ. Ժամկոչեան) յարգանքի թէյասեղան մը սարքեց երկու ընկերներուն՝ նախագահութեամբ տնօրէն Լեւոն Թաշճեանի։

Արուեստասիրութեան մէջ փայլուն եղող Հրազդան Պալեան և Միհրան Կէրիկեան, առաջինին հայրը՝ ճարտարապետ Կոլօ Պալեանի սկզբունքային մեկենասութեամբ պիտի մեկնէին Փարիզ, «Պօ-զառ» ֆակուլթէի մէջ կատարելագործուելու։ Բայց Միհրան Կէրիկեան, ընտանեկան արգելքներով, չկրցաւ ընկերակցիլ Հրազդանին։ Ու մնաց Գահիրէ, իր եղբօր՝ Նուպար Կէրիկեանին հետ ոսկերչութիւնը շարունակելով։

Կէրիկեանները մօտ եղած են հասարակական — մշակութային կեանքին։ Անդրանիկը՝ Գէորգ Կէրիկեան, բաւական յաջողակութեամբ դերասան էր։ Նոյնը՝ Արամ Կէրիկեանը։ Միհրան, Մուշեղ և Նուպար՝ յառաջադէմ եղած են ափորի մէջ և գործօն անդամներ Հնչակեան «Հայկ. Ընթերցարանի»։ Միհրանը պարբերաբար տրուող թատերական ներկայացումները կ՚օժտէր տիպիկ տեգորներով։ Մուշեղը, մինչեւ այսօր, կ՚անդամակցի երգչախումբին։ Միհրանը՝ վերոյիշեալ սկաուտական-մարզական գործունէութիւններէն աւելին չէ տուած մեր համայնքին՝ հակառակ օժտուած անձ մը ըլլալուն։

Միհրան Կէրիկեան, իր անկեղծ եւ անշահախնդիր նկարագիրով, ամէնուն համար տիպար ընկեր էր, Հնչակեան գաղափարաբանութեամբ տոգորուած։ Իր կոկորդի յաջող գործողութիւնը շնորհաւորելու գացած օրս, քանեակ մը ներկաներու մէջ, բազկատարած ողջագուրեց զիս— «Օ՜, իմ ամենահին դասընկեր-եղբայրակիցս...» բացագանչելով։ Մէկ ժամէ աւելի գլուխ պահեց իր քովը՝ թուղթի վրայ իր ըսելիքները գրելով, զի՝ գործողութիւնը զինք զրկած էր ձայնալարերու գործումէն։

Աննախընթաց սրտակից-գաղափարակից մըն էր Միհրան Կէրիկեանը...»։ Ցաւգանք, յաւերժ յարգանք իր յիշատակին։

ՀԱՅԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ

Գահիրէ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

«ՁՄԵՌ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐԷՆ

Մինչեւ այսօր «Ձմեռ» ծրագրի շրջանակներում ստացուել է մօտ 20000 տոննա մազութ և աւելի քան 5500 տոննա տիզելային վառելիք։

Մազութը բաշխուել է Երեւանին, Հանրապետութեան քաղաքներին և շրջկենտրոններին, որտեղ ընդհանուր առմամբ ջեռուցւում է 2336 բնակելի շէնք, մօտաւորապէս 116800 բնակարան։

Երեւանում ջեռուցման պատկերն հետեւեալն է.

- Դաւիթաշէն թաղամաս՝ 88 շէնք (6180 բնակարան).
- Նորքի բնակելի զանգուածի 1,2,3, միկրոշրջաններ՝ 57 շէնք (3990 բնակարան)։
- Նորքի բնակելի զանգուածի 5,6,7 8,9, միկրոշրջաններ՝ 127 շէնք (8890 բնակարան).
- Հարաւ-արեւմտեան բնակելի զանգուած՝ 114 շէնք (7980 բնակարան).
- Արարատեան բնակելի զանգուած՝ 42 շէնք (2940 բնակարան).

Գիւմրիում ջեռուցւում է 515 շէնք, Վանաձորում՝ 425, Մեղրիում՝ 5, Կապանում՝ 7, Գորիսում՝ 9, Սիսիանում՝ 139, Ջերմուկում՝ 48, Վայքում՝ 30, Եղեգնաձորում՝ 36, Վեդիում՝ 35, Արարատում՝ 84, Արտաշատում՝ 31, Մասիսում՝ 50 Աշոցքում՝ 26, Սեւանում՝ 145, Կամոյում ջեռուցւում է միայն մանկատունը, Նոր Հաճնում՝ 61, Հրազդանում՝ 250։

Երեւանում և միւս քաղաքներում ջեռուցւում են 71 դպրոց, 69 մանկապարտէզ, 44 առողջապահական հիմնարկ, 271 այլ հաստատութիւններ։

Մազութ է յատկացւում նաեւ հացի գործարաններին հացի արտադրութեան համար։

Ստացուած 5500 տոննա տիզելային վառելիքը յատկացուել է հետեւեալ կարիքների համար.

- Ալիւրի տեղափոխում Հայաստանի տարածքում և Արցախ.
- Հացի գործարանների աւտոնոմ ելեկտրական սնուցում.
- Ջրամատակարարման ելեկտրական պոմպերի աշխատանք.
- Քաղաքային ելեկտրացանց.
- Սննդի տեղափոխում Հանրապետութեան տարածքում.
- Մազութի տեղափոխում Հանրապետութեան տարածքում.
- Ջրամատակարարման հանգոյցների սպասարկում.
- Առողջապահական հաստատութիւնների աւտոնոմ էլ սնուցում.
- Արզնիի ՀէԿ-ի ջրատարի վթարի վերականգնողական աշխատանքներ.
- Հրազդանի ՊՇէԿ-ի Գիւմրիի կաթսայատների աշխատանքներ.
- Երեւանի քաղաքային տրանսպորտ.
- Հեռախօսակապի և հեռուստահաղորդման վերահաղորդիչ կայանների, տիզելային գեներատորների աշխատանք.
- Կապանի կապի հանգուցային հեռախօսակապի ապահովում.
- Արցախի տնտեսութեան կենսապահովման հաստատութիւններ.
- Սէյսմիկ ազգային ծառայութիւն.
- Սոցիալական ոլորտի այլ ծառայութիւններ.

«ԱՂԵՏԻ ԳՕՏԻ»Ի ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

1994 թ. Յունուարի 28ին Վանաձորի Տարօն թաղամասում բնակիչներին յանձնուեց «Աղէտի Գօտի» ծրագրով կառուցուած հինգ յարկանի, 15 բնակարանով բնակելի շէնքը։ Շէնքը կառուցել է «Ա. Կըրշին» շինարարական կազմակերպութիւնը։ Բնակիչների համար ստեղծուած են ապրելու անհրաժեշտ բոլոր պայմանները։ Յատակի գորգային ծածկոյթը բերուել էր Իրանից, իսկ ապակին և սանտեխնիկան օդանաւով բերուել էր Մոսկուայից։ Սենեակներում պատերը պաստառապատուած են, յատակը պատուած է գորգային ծածկոյթով, անցկացուած են ինժեներական բոլոր գծերը, շէնքը միացուած է Վանաձորի քաղաքի ջեռուցման համակարգին։ Հաշուի առնելով Հայաստանի պայմաններն ու փորձը, տեղադրուել են յատուկ ծխնելոյզներ փայտի, ածուխի, նաւթի վառարանների համար։

Հիմնադրամի ընդունած առաջին շէնքի բնակիչների ցուցակը կազմել է Վանաձորի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտէն առաջնորդուելով սահմանուած սկզբունքների հաշուառումով։ Կարելի է նշել, որ Տարօն թաղամասում կառուցուած շէնքը շինարարական յղացմամբ, ներքին և արտաքին յարդարանքով գերազանցում է նախկինում ընդունուած չափանիշները և կարեւոր քայլ է միջազգային չափանիշների հասնելու ճանապարհին։

Փետրուար ամսուայ ընթացքում Հիմնադրամը պատրաստւում է բնակիչներին յանձնել եւս մէկ շէնք Վանաձորում, երկուսը՝ Գիւմրիում։ Մինչեւ 1994 թ Յունիս ամիսը աղէտի գօտում նախատեսւում է յանձնել շուրջ 400 բնակարան։

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

«Հայաստան» Հիմնադրամի Նոր Հոգաբարձուները

ՀՀ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հրամանագրով որոշուեցաւ «Հայաստան» Հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի կազմին մէջ ընդգրկել նաեւ՝

ՀՀ Կեդր. նախագահ Բագրատ Ասատրեանը, ԼՂՀ-ի ներկայացուցիչ Ռոպերդ Քոչարեանը, Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ ներկայացուցիչ Պետրոս Արք. Մինիարեանը, Հայ Աւետարանական համայնքի ներկայացուցիչ Վեր. Մովսէս Ճամպազեանը եւ Հ.Օ.Մ.ի ներկայացուցիչ Լիմա Աւագեանը։

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
24 ՓԵՏՐ. 1994

ՄԱՀԱԶԴ

Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի եւ Ներքին Սփիւռքի կազմակերպութիւնը գուժում է կորուստը հայրենիքի պաշտպանութեան ծառայագրուած ընկերներ՝

ԱՐԱՅԻԿ ՎԱՐԴԱՆԻ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ
ԵՒ
ՎԼԱՏԻՄԻՐ ՍԵՐԳԷՅԻ ՍԱՐԳՍԵԱՆԻ

որոնք հերոսի մահով ընկան Օմարի Լեռնանցքի շրջանը ազերի խուժների եւ վարձկանների դէմ պաշտպանելիս.

✱✱

Արայիկ Պետրոսեանը, հայրենադարձ ընտանիքից սերած, ծնուել է 1970 թ., Լենինական քաղաքում եւ 1991 թ., Հնչակեան Կուսակցութեան անդամագրման օրուանից, միախառնուել էր Արցախի պաշտպաններին. Տեսքով ու հոգով դեռ պատանի, բայց խիզախ եւ զգայուն Արայիկից, իր ազնիւ յիշատակի հետ, մեզ է մնում բանաստեղծական զողտրիկ, թոթովանքների մի տետր, որն ստորագրել է Արա Հնչակ: Նա թողնում է նաեւ անմխիթար մի մայր՝ ընկերուհի Եպրաքսյա Գեղամեանը, որին ներկայացնում ենք մեր խորազգած ցաւակցութիւնները.

Վլադիմիր (Վլադիկ) Սարգսեանը, աբխազահայ ընտանիքից սերած, 1958 թ. ծնունդ, իր պապենական հայրենի համար նաեւ կռւում էր պատմական Հայաստանի արեւելեան ծայրամասերում. Հայրենի հողի պաշտպաններին նա միախառնուած էր 1990 թուից եւ մասնակցել է Շահումեանի, Լաչինի եւ Բելբաշարի շրջաններում, երկու անգամ ծանր վիրաւորուել է եւ երկու անգամ էլ ապաքինուելուց յետոյ վերադարձել իր ընկերների շարքերը. Նա մի երազանք ունէր, տեսնել Արցախի հերոսամարտի յաղթական աւարտը եւ ապա վերադառնալ Աբխազիա, որոնելու իր անցեալ տարի տեղահանուած հարազատներին, յատկապէս իր երկու մանկահասակ զաւակներին....

ՄԱՀԱԶԴ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնս խոր ցաւով կը գուժէ մահը

ՕՐԻՈՐԴ ՀԵՐՄԻՆԷ ՊՈՒՏԱԳԵԱՆԻ

քոյրը Ազգային Առաջնորդարանիս բազմամեայ, վաստակաշատ քարտուղարուհի Օր. Աստղիկ Պուտագեանի։

Հանգուցեալի մահը պատահեցաւ քաղաքիս իտալական հիւանդանոցին մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան։

Թաղման արարողութիւնը կատարուեցաւ Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց Մատրան մէջ, Ուրբաթ 11 Փետրուարի յետ միջօրէին և մարմինը թաղուեցաւ նոյն գերեզմանատան մէջ։

Ողբացեալը բազմամեայ պաշտօնեայ էր Գահիրէի Կեդրոնական Դրամատան մէջ:

Տէրը լուսաւորէ հանգուցեալին հոգին։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ - ԳԱՀԻՐԷ

■

«Ջահակիր» խմբագրութիւնը եւս կը յայտնէ իր խոր ցաւակցութիւնները հանգուցեալի քրոջ՝ Օր. Աստղիկ Պուտագեանի եւ ազգակից բոլոր պարագաներուն.

ՏԽՐՈՒՆԻ

Աստղիկ Պուտագեան, Լեւոն եւ Ալիս Պօյաճեան, Տէր եւ Տիկին Անժելօ Պօյաճեան եւ զաւակունք (Փարիզ), Իշխանեան ընտանիքներ *(Դամասկոս)*, Պուտագեան ընտանիքներ (Գանատա, Աւստրալիա), եւ համայն ազգակից պարագաներ ցաւ ի սիրտ կը ծանուցանեն դառնաղէտ մահը իրենց սիրեցեալ քրոջ, զարմուհիին եւ ազգականին

ՀԵՐՄԻՆԷ ՊՈՒՏԱԳԵԱՆԻ

որ հանգաւ ի Տէր Հինգշաբթի, 10 Փետրուար 1994 առաւօտեան, Իտալական հիւանդանոցին մէջ.

Յուղարկաւորութեան սգոյ արարողութիւնը տեղի ունեցաւ Ուրբաթ, 11 Փետրուար 1994ի, յ.մ.ի ժամը 3ին, Հելիոպոլսոյ գերեզմանատան Ամենայն Սրբոց Մատրան մէջ եւ մարմինը թաղուեցաւ նոյն գերեզմանատան մէջ.

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրենց սիրեցեալ եղբօր Ողբ. Միհրան Կէրիկեանի մահուան քառասունքին առթիւ, անոր քաղցր յիշատակին ՊՊ. Մուշեղ և Նուպար Կէրիկեան եղբարք կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	25
Հայկական Ընթերցասրահին 716	25
Հայ Գեղ. Միութեան	25
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

Իրենց սիրելի հօրեղբօր Ողբ. Միհրան Կէրիկեանի մահուան քառասունքին առթիւ, անոր քաղցր յիշատակին Տէր և Տիկ. Էդգար և Լուսին Հապիպ և զաւակը և Տէր և Տիկ. Արա Կէրիկեան կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	40 *717
«Ջահակիր»ին	40
Գահիրէի Աղքատախնամին	20

Նոյն տխուր առթիւ, վասն ցաւակցութեան Պր. Ատէլ Սաատ կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
«Ջահակիր»ին	10

(Բոլոր նուիրատուութիւնները ստանալ «Ջահակիր»էն)

Ողբ. Հերմինէ Պուտագեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան Տոքթ. և Տիկին Հենրի Բետիրեան կը նուիրեն.

«Արեւ»ին	10
«Ջահակիր»ին	10

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացանք.

Սուրէն Ա. Գիւլխասեանի «170 ԽՈՐՀՈՒՐԴ ՄԱՅՐԵՐԻՆ» «Միջնադարեան Բժշկութեան Գանձարանից»: Գրքոյկը գրուած է երախաներու խնամքի և առաջին բուժօգնութեան հարցերու մասին: Հիմնական շեշտը դրուած է ժողովրդական բժշկութեան մեթոտներու վրայ և նախատեսուած է երիտասարդ մայրերու և երախաներու խնամքով զբաղուող անձերու համար։

Այս գիրքի վաճառքէն գոյացած գումարի զգալի մասը տրամադրուած է կարիքաւոր երախաներու բուժման նպատակին:

Մաքուր տպագրութիւն, 32 էջ: «Լոյս» հրատարակութիւն, Երեւան: ՀՀ Գ.Ա.Ա. հրատարակութիւն, Երեւանի տպարան, 1990։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:

ԾՆՈՒՆԴ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, որ մեր բարեկամներէն Տէր եւ Տիկ. Վազգէն եւ Սիլվիա Բուստանեաններ Պրազիլիոյ մէջ, ամսոյս 7ին, բախտաւորուած են երկրորդ զաւակով մը, զոր անուանակոչած են Արմէն.

Այս ուրախ առթիւ կը շնորհաւորենք նորածին մանկան ծնողները, մեծ ծնողները՝ Տէր եւ Տիկ. Վահրամ Բուստանեանները ու Տէր եւ Տիկ. Համբարձում Պօյաճեանները եւ մեծ մեծմայրիկը Տիկ. Արաքսի Պօյաճեանը, մաղթելով երջանիկ եւ երկար կեանք նորածինին.

ԴԱՇՆԱԿԻ ՄԵՆԱՆՈՒԱԳ
ԿԱՏԱՐՄԱՄԲ
ՀԱՅԿ ԱՒԱԳԵԱՆԻ

Երկուշաբթի, 7 Մարտ 1994, երեկոյեան ժամը 8.30ին
ԳԱՀԻՐԷԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ԿԵԴՐՈՆԻ
ՉԱՅՔՈՎՍՔԻ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ
127 էլ Թահրիր փողոց, Տոքքի

ՅԱՅՏԱԳԻՐ
ՊՈՐԹՆԻԱՆՍՔԻ, ԿՐԻՊՈԵՏՈՎ, ԽԱՉԱՏՐԵԱՆ,
ՇՈՍԹԱՔՈՎԻՉ, ՌԱԽՄԱՆԻՆՈՎ, ՓՐՈՔՈՖԻԵՒ
Մուտքը ազատ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Մեծ Պահոց շրջանին, ամէն Հինգշաբթի երեկոյեան ժամը 5ին, Հելիոպոլսոյ Մերճանեան Մանկապարտէզի աղօթատեղիին մէջ տեղի կ'ունենայ խաղաղական ժամու կամ եկեսցէի արարողութիւն.

Իսկ ամէն Ուրբաթ առաւօտ ժամը 9.30ին Արեւագալի արարողութիւն. Ինչպէս նաեւ ամէն Կիրակի Ս. Պատարագէն ետք կը կատարուի Արեւագալի արարողութիւն.

Ուրբաթ երեկոյեան ժամը 5ին, խաղաղական ժամու կամ եկեսցէի արարողութիւն կը կատարուի, Ազգային վարժարաններու աշակերտութեան մասնակցութեամբ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ.

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՓԻՆԿ-ՓՈՆԿԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔ

Շաբաթ 26 եւ Կիրակի 27 Փետրուար 1994
ՄԻՈՒԹԵԱՆ «Ն. ԶԱՄՊԱՔԵԱՆ» ՍՐԱՀԻՆ ՄԷՋ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ
ՏՈՔԹ. ԵՒ ՏԻԿԻՆ ԿԱՐՕ ԱՆՍՈՒՐԵԱՆԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ ԳԱՀԻՐԷԻ ԵՒ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ
ՄԱՐԶԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆՑ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ
17 Ապրիլ 1994

Կը խնդրուի նկատի ունենալ և չխաչաձեւել։

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ

ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեգրամը	Ե. Ո.	278.40
21 կարատ՝ կրամը		34.80
18 կարատ՝ կրամը		29.80

4, Զաղեպ փողոց, Ապտել Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ՃԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱԻՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՅԵԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1284 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 10 ՄԱՐՏ 1994 ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ الخميس ١٠ مـــارس — ١٢٨٤ عدد رقم

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀՀ ԹԵԹԵՒ ԱՐԴԻՒՆԱԲԵՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՌՈՒՏՈԼՖ ԹԷՅՄՈՒՐԱԶԵԱՆԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Ինչպէս յայտնեց ՀՀ դեսպանութեան մամուլի խօսնակ Վարուժան Գազանճեանը, 1994թ. փետրուարի 25-ից աշխատանքային այցով Եգիպտոսում է գտնւում Հայաստանի թեթեւ արդիւնաբերութեան նախարար Ռուտոլֆ Թէյմուրազեանը։

Նախարարը, Եգիպտոսում ՀՀ գործերի ժամանակաւոր հաւատարմատար Էտուարտ Նալպանտեանի ուղեկցութեամբ, հանդիպումներ ունեցաւ Եգիպտոսի արդիւնաբերութեան և հանքային պաշարների նախարար Իպրահիմ Ֆաուզիի, էքոնոմիքայի և առեւտրի նախարար Մահմուտ Մոհամմէտ Մահմուտի, Միջազգային համագործակցութեան պետական նախարար Եուսէֆ Պուտրոս Ղալիի, արտգործնախարարի տեղակալ Ռաուֆ Ղոնէյմի, Եգիպտոսի խորհրդարանի արդիւնաբերութեան և էներգետիկայի յանձնաժողովի նախագահ Ամին Մուպարաքի, կենտրոնական բանկի տնօրէն Իսմայիլ Հասան Մոհամմէտի և արդիւնաբերական միութեան նախագահ Մոհամմէտ Ֆարիտի հետ։ Կայացաւ նաեւ հանդիպում Եգիպտոսի գործարար մարդկանց ասոցիացիայում։

Ռուտոլֆ Թէյմուրազեանը Էտուարտ Նալպանտեանի և պատուիրակութեան ուղեկցութեամբ այցելեց մի շարք եգիպտական խոշորագոյն արդիւնաբերական գործարաններ, ինչպէս նաեւ «10-րդ Ռամատան» նոր արդիւնաբերական կենտրոնը։

Կայացած բանակցութիւնների արդիւնքում կողմերի միջեւ ստորագրուեց Արձանագրութիւն երկկողմանի փոխ-շահաւէտ տնտեսական և առեւտրական յարաբերութիւնները ակտիվացնելու մտադրութիւնների վերաբերեալ։ Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց Երեւանում եգիպտական առեւտրի կենտրոնի ստեղծման վերաբերեալ, որոշուեց, որ կողմերը աջակցութիւն կը ցուցաբերեն Երեւանի և Գահիրէի միջեւ ուղիղ օդային հաղորդակցութեան հաստատման, համատեղ եգիպտահայկական առեւտրատնտեսական պալատների և գործարար մարդկանց երկկողմանի խորհրդի ստեղծման հարցերում։

Կողմերը նաեւ պատրաստակամութիւն յայտնեցին աջակցելու Հայաստանի և Եգիպտոսի միջեւ երկկողմանի առեւտրական և այլ փոխ-շահաւէտ տնտեսական համագործակցութեան վերաբերեալ պայմանագրերի նախապատրաստման ու կնքման հարցերում։

Հանդիպումների ընթացքում Եգիպտոսի պաշտօնական, ինչպէս նաեւ գործարար շրջանակները ցուցաբերեցին իրենց յստակ ձգտումն ու շահագրգռուածութիւնը Հայաստանի հետ երկկողմանի յարաբերութիւնների յետագայ զարգացման եւ ամրապնդման վերաբերեալ։

ՀՀ թեթեւ արդիւնաբերութեան նախարար Ռուտոլֆ Թէյմուրազեանը Փետրուար 25ին այցելեց Ազգային Առաջնորդարան, որտեղ հանդիպեց Եգիպտոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Զաւէն Արք. Չինչինեանի, թեմական խորհրդի ատենապետ Պր. Անդրանիկ Մեսրոպեանի և քաղաքական ժողովի ատենապետ Պր. Հրաչ Սիմոնեանի հետ։

Փետրուար 27ին Ռուտոլֆ Թէյմուրազեանը ՀՀ դեսպանութիւնում հանդիպում ունեցաւ եգիպտահայ համայնքի գործարար մարդկանց հետ։ Նախարարը ներկայացրեց արդի կացութիւնը Հայաստանում, ինչպէս նաեւ պատմեց եգիպտական կողմի հետ անցկացուող բանակցութիւնների ընթացքի մասին։ Վերջում պատասխանեց ներկաներին յուզող բազմաթիւ հարցերին, ինչպէս նաեւ կոչ արեց սփիւռքահայ գործարար մարդկանց առաւել ակտիւ մասնակցութիւն ցուցաբերել Հայաստանի հետ տնտեսական յարաբերութիւններում։ Որպէս դրա օրինակ

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ՀԱՅՐԵՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԷՏՆԵՐ ԵԳԻՊՏՈՍԻ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՄԷՋ

Անցեալ Երկուշաբթի 7 Մարտ 1994ին, Գահիրէի Ոստիկանական Ակադեմիային մէջ սկսաւ վերապատրաստական դասընթացք մը, կազմակերպութեամբ Եգիպտոսի Ներքին Գործոց Նախարարութեան, որ պիտի տեւէ վեց շաբաթներ։

Քառասուն երիտասարդ մասնագէտներ Գահիրէ հասած են ԱՊՀ-ի զանազան երկիրներէն, որոնցմէ հինգը եկած են Հայաստանի Հանրապետութենէն, յանձինն՝ Գայանէ Զարգարեանի, Անահիտ Աբրահամեանի, Վահէ Յարութիւնեանի, Վահագն Մինասեանի և Տաճատ Ստեփանեանի։

Սոյն խտացեալ դասընթացքները կը պարփակեն սահմանային ապահովութեան, մաքսային տնօրէնութեան, անցագրութեան և այլ հարցեր։

Յիշենք թէ Եգիպտոսի Ներքին Գործոց Նախարար Հասան էլ Ալֆի, ասկէ մօտ ամիս մը առաջ հրամանագրով մը, Գահիրէի մէջ հիմնած էր Ուսումնասիրական Կեդրոն մը, ոստիկանութեան և ապահովութեան ծիրէն ներս, յատկապէս ԱՊՀ-ի երկիրներուն սատարելու կապակցութեամբ։

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ

Հինգշաբթի, 3 Մարտ 1994ի երեկոյեան, հաճոյքը ունեցանք ընդունելու այցը ուաշինկթընաբնակ «AGBU News» եռամսեայ անգլիատառ պարբերաթերթի խմբագիր և Ամերիկայի «Լրատու Սպասարկութեան» տնօրէն Պր. Դաւիթ Զէնեանի, ընկերակցութեամբ Հ.Բ.Ը.Միութեան Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովի ատենապետ Պր. Պերճ Թէրզեանի։

Պր. Դ. Զէնեան Եգիպտոս ժամանած էր տասնօրեայ գործնական այցելութեամբ մը։ Ան եկած էր մօտէն ծանօթանալու համար եգիպտահայ համայնքի ազգային կեանքին։ Այս առընչութեամբ, յարգելի հիւրը այցելեց նաեւ Հայկական Ընթերցասրահ, ուր ապա՝ խմբագրութեանս գրասենեակը, որուն ներկայ գտնուեցան ակումբիս եւ թերթիս պատասխանատու անդամներ։

Հանդիպումի ընթացքին, լայն տեղեկութիւններ տրուեցան Հայկ. Ընթերցասրահի պատմութեան և կացութեան շուրջ։ Որմէ ետք զրոյցը կեդրոնացաւ այժմու համայնքային հարցերու վրայ, հայապահպանման գործի կապակցութեամբ։ Նաեւ ընդհանուր տեղեկութիւններ տրուեցան թերթիս աշխատանքին մասին։

Սակայն քանի մը օրեր առաջ տեղեկացանք, թէ Պր. Դ. Զէնեան իջեւանած իր հիւրանոցին սանդուխներէն սահելով, ցաւալիօրէն ձեռքի ու ոտքի ոս-

(Շար.ը տեսնել էջ 2)

ՓԻՆԿ-ՓՈՆԿ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ Հ.Մ.Մ-Ի ԽՈՒՄԲԸ ՏԻՐԱՑԱՒ «ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԱՆՍՈՒՐԵԱՆ» ԲԱԺԱԿԻՆ

Օրուան նախագահ՝ Տոքթ. Կարօ Անսուրեան ՀՄՄ-ի խմբապետ Սիմոն Զամքիւրճեանի կը յանձնէ բաժակը, ի ներկայութեան Աղեքսանդրիոյ ՀՄԸՄ-Նուպարի պատասխանատու ընկեր Վրէժ Սէֆէրեանի։

(Մրցաշարքին նկարագրականը կարդալ էջ 2)

ԹՈՒՐՔ ԲԱՆՈՒՈՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷ՞Ջ

Անցեալ շաբթուայ ընթացքին Հայաստանեան մամուլին համար զգայացունց յայտնութիւն դարձաւ այն փաստը, որ Երեւանի Միացեալ Նահանգներու դեսպանատունէն ներս կը գտնուին 23 թուրք շինարարներ։

Հայաստան հասնող մարդասիրական օգնութեան շուրջ դեսպան Հարրի Կիլմորի, մամլոյ ասուլիսի ընթացքին «Հայաստան» թերթի թղթակիցի կողմէ այս մասին տրուած հարցումին պատասխանելով դեսպանը ըսած է, որ թուրք բանուորներ օգտագործելը բնական երեւոյթ է, քանի որ ԱՄՆ-ի պետական պաշտօնատունը վերանորոգման աշխատանքներ յանձնարարած է բանակին, որուն երկար տարիներէ Անգարայի մէջ գտնուող գլխաւոր գրասենեակը կը համագործակցի թրքական շինարարական մասնաւոր ընկերութիւններու հետ. Դեսպանի կարծիքով այս փաստը

(Շար. տես էջ 2)

ՖՈՒԹՊՈԼ

25 ՀԱԶԱՐ ՏՈԼԱՐ ՀԱՏՈՒՑՈՒՄ ԱՐՄԷՆ ՍԱՆԱՄԵԱՆԻ

Փորթ Սայիտի «Էլ Մասրի» մարզական ակումբը, վերջապէս ընդունեց վճարել 25 հազար ամերիկեան տոլար, հայրենի ֆութպոլիստ՝ Արմէն Սանամեանի, ըստ համաշխարհային ֆութպոլի համագործակցութեան ֆիֆայի (F.I.F.A.) որոշումին։

Արմէն պիտի ստանայ այս գումարը, որպէս վնասուց հատուցում, տրուած ըլլալով որ «Էլ Մասրի» ակումբի վարչութիւնը չեղեալ նկատած էր անոր հետ, երկու տարի խաղալու իր պայմանագրութիւնը։

ՀԱՅԿ ԱՒԱԳԵԱՆԻ ՅԱՋՈՂ ՄԵՆԱՆՈՒԱԳԸ

Անցեալ Երկուշաբթի, 7 Մարտի երեկոյեան, «Չայքովսքի» համերգասրահին մէջ տեղի ունեցաւ դաշնակի յաջող մենանուագ մը, կատարողութեամբ ծանօթ դաշնակահար Հայկ Աւագեանի։

Սոյն շքեղ մենանուագին մասին, որ մեծապէս գնահատուեցաւ օտար թէ հայ հասարակութեան կողմէ, պիտի անդրադառնանք յաջորդ թիւով։

ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ԱՌԹԻՒ

ՀՐԱԶԴԱՆ ՊԱԼԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ



Տարեգլուխը՝ Միջին Արեւելքի հայութեան բերաւ ծանր մը կսկծալի կորուստներ՝ ազգային եւ մտաւորական շրջանակներէն: Գահիրէի հայ գաղթօճախը 94 Յունուար 17ին, զրկուեցաւ իր սակաւաթիւ ճարտարապետներէն ճարտարապետ Հրազդան Կ. Պալեանէն՝ երկարատեւ հիւանդութենէ ետք: Ան զաւակն էր նոյնպէս երեւելի ճարտարապետ Կարօ Պալեանի, որ Հիւսէյն Քամէլ Սուլթանի եւ Ֆուատ Ա. թագաւորի շրջանին կառուցած է պետական եւ ժողովրդական մեծ հաստատութիւններ, որոնց կարգին՝ Գահիրէի Կաթողիկէ Հայոց Մայր Տաճարը (Սապրի Ապու Ալամ կեդրոնական պողոտային վրայ): Այս եկեղեցին նշանակ եղած է իր էջմիածնեան կառոյցով, ինչպէս նաեւ՝ Զագազիկի հայոց Ս. Խաչ եկեղեցին: Կարօ Պալեան հեղինակն է ճարտարապետական գիրքերու, մասնաւորաբար «Եգիպտոս եւ Արաբական ճարտարապետութիւն» 253 էջ հատորին (Տպ. Զ. Պէրպէրեան, 1922):

Բարս Թուղլա (Բարսեղ Թուղլաճեան) եւ Վահան Զարդարեան («Յիշատակարաններուն մէջ») Կ. Պոլսոյ մեծագոյն յիշատակարանները կառուցող Պալեան եղբայրներու մասին գրած են ընդարձակօրէն: Կարօ Պալեան շառաւիղն էր Պալեան գերդաստանին եւ հայրը՝ Ճրտ. Հրազդանին:

Հրազդանը Գ. կարգի ուսանող էր Արամ Տէրտէրեանի, Գէորգ Պալեանի, Ասատուր Օհանեանի, Վահրամ Թաշճեանի եւ այլոց հետ, երբ Մինաս Կէրիկեան եւ ինքը՝ Գ. դասարանին մէջ (Գալուստեան վարժարան 1923)՝ տնօրէն ունենալով Գրիգոր Կիրակոսեանը (Հ.Բ.Ը.Մ.-ի ընդհ. տնօրէնը՝ աւելի ուշ): Հակառակ տարբեր դասարաններու աշակերտ ըլլալնուն, վերոյիշեալ անձերու միջեւ եղբայրական մտերմութիւն էր ստեղծուած՝ յատկապէս սփորի համբով եւ արուեստի սէրով:

Նոյն մտերիմ բարեկամութիւնը կար Ֆրանսական Լիսէի մէջ (1928-1931) ուսանող Գալուստեանցիներուն մօտ (Սենեքերիմ Արթինեան, Ա. Չիթճեան, Վարդգէս Քիւլէսեան, Մինաս Կէրիկեան, Հրանդ Տատրեան, Վազգէն Պիւլպիւլեան, Հ.Ժ. եւն.): Այնտեղ, Հրազդանն իսկապէս պատիւ կը բերէր հայ անունին՝ իր կրթութեամբն ու ընկերասիրութեամբը:

Լաւ կը յիշեմ, Գալուստեան վարժ.ի մէջ (Աւչեանց բաժին) Ալիսա Պալեանն էր (Հրազդանին քոյրը) նոյն ժողովրդականութիւնը ունէր: Ուսուցիչներ՝ Օր. Մելիքեանի եւ Զ. Տողիկեանի փայլուն աշկերտն էր Ալիսան:

Լիսէն փառաւոր յաջողութեամբ աւարտելէ ետք, Հրազդան գնաց Փարիզ եւ ուսանեցաւ Սորպոն ու Պօ-զ'ար (ճարտարապետութիւն): Վերադարձին, ունեցաւ իր սեփական գրասենեակը՝ նոյն մը օգնական ճարտարապետներով եւ շատ հսկայ համբաւի մը, որ պարծանք կու տայ հայ անունին: Եգիպտական այլազան նախարարութիւններուն համար գեղեցիկ շէնքեր կառուցեց: Ապու Զաապալի պետական տարալուծարանին համալիրը շինելով՝ արժանացաւ նախագահ Կամալ Աբտէլ Նասէրի արժանեաց շքանշանին եւ նիւթական յատկանշելի պարգեւի:

Ամբողջ խառնամբոխ մը նախանձ լի եւ օր, ճակէլի այս գործունէութեան ընթացքին, Հրազդան Պալեան չմերժեց նաեւ պատուական ծառայութիւններ ընծայել հայ համայնքին, իր սիրեցեալ Գալուստեան վարժարանին եւ յարանուանական հաստատութիւններուն: Իր զարգական (ծին) ընկերներուն հանդէպ ցոյց կու տար ջերմ սէր եւ օժանդակութիւն: Պալեանի՝ Կարօ անունով միակ որդին այժմ հաստատուած է Լոս Անճելըս:

Գահիրէի մէջ, հայոց թեմական համագործակցութեան միջոցին, Հ. Պալեան, իբրեւ հոգաբարձու, իբրեւ երեսփոխան՝ ունեցաւ այնպիսի գործունէութիւն, որուն նմանը կը կարդանք վէպերու մէջ: Իր աշխատասիրութիւնը, իր նուիրեալ ծառայութիւնը ու մանաւանդ իր կիրթ ու ազնուական վերաբերմունքը բոլորի հետ — իրեն ապահովեցին մեծ նշանակ, որը դժբախտաբար նախանձով դիմաւորեցին մի քանի «պաշտօնակիցներ»: Անցուած աշխատող (նաեւ Կիպրոսի գաղթօճախի մէջ) չկրցաւ խուսափիլ չարախնդութեան ընծայ մորթային ցաւը: Տառապեցաւ երկար տարիներ:

(Շար. տես էջ 4)

ՓԻՆԿ-ՓՈՆԿ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ Հ.Մ.Մ.-Ի ԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ ԻՐ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՏԻՐԱՑԱՒ «ՏՈՔԹ. ԿԱՐՕ ԱՆՍՈՒՐԵԱՆ» ԲԱԺԱԿԻՆ

Ինչպէս հաղորդած էինք մեր անցեալ թիւով՝ Շաբաթ 26 եւ Կիրակի 27 Փետր. 1994ին, Աղեքսանդրիոյ ՀՄԸՄ-Նուպարի վարչութիւնը կազմակերպած էր փինկ-փոնկի համահայկական մրցաշար մը, «Նուպարի Զամպաճեան» սրահին մէջ, նախագահութեամբ Տոքթ. եւ Տիկ. Կարօ Անսուրեանի, որ միաժամանակ տրամադրած էին նաեւ բաժակը: Մրցաշարքին իրենց մասնակցութիւնը բերին Գահիրէէն՝ Հայ Գեղ. Միութեան, Կոկանեան Սրահի եւ Հայկ. Ընթերցասրահի՝ ՀՄՄ-ի իսկ Աղեքսանդրիայէն՝ ՀՄԸՄ-Նուպարի խումբերը:



Յաղթական ՀՄՄ-ի խումբին կազմը, ձախէն աջ՝ Ֆէրտի Գոլոյեան, Ռաֆֆի Մարքարեան, մարզիչը Այման Ռաշէտ, Սիմոն Զամպերպեկեան եւ Յակոբ Պասմաճեան:

Մրցաշարը սկսաւ Շաբաթ օր կ.ե. ժամը 8ին, ՀՄԸՄ-ի եւ ՀԳՄ-ի խումբերուն միջեւ: ՀՄԸՄ առանց դժուարութեան շահեցաւ 3·0 արդիւնքով եւ հասաւ աւարտական մրցումին: Երկրորդ մրցումը տեղի ունեցաւ Կոկանեան Սրահի եւ ՀՄՄ-ի խումբերուն միջեւ: Հետաքրքրական այս մրցումին ՀՄՄ-ի մարզիկները լաւ խաղարկութիւն մը ցուցաբերելով, շահեցան 3 1 արդիւնքով, որով նոյնպէս հասան աւարտական մրցումին:

Հետեւաբար Կիրակի 27 Փետրուարի յետմիջօրէին ժամը 4.30ին, տեղի ունեցաւ աւարտական մրցումը ՀՄԸՄ-ի եւ ՀՄՄ-ի խումբերուն միջեւ:

Նախքան մրցումը սկսիլը ՀՄԸՄ Նուպարի պատասխանատու ընկեր Վրէժ Սէֆէրեան խօսք առնելով, յանուն վարչութեան շնորհակալութիւն յայտնեց օրուան նախագահներուն, մասնակցող խումբերուն եւ անոնց վարչութեանց:

Ապա սկսաւ աւարտական մրցումը: Սուր խաղարկութիւն մը տեղի ունեցաւ երկու խումբերուն միջեւ, սակայն ՀՄՄ-ի խումբը իր յարձակողական խաղարկութեամբ կարողացաւ յաղթել 3 1 արդիւնքով եւ տիրացաւ տրամադրուած բաժակին:

Աւարտական մրցումէն ետք տեղի ունեցաւ բաժակին եւ մետալներուն յանձնումը:

Ջերմօրէն կը շնորհաւորենք մրցաշարը կազմակերպող՝ ՀՄԸՄ-Նուպար վարչութիւնը, մասնակցող խումբերը եւ յաղթական Հայկ. Ընթերցասրահի՝ ՀՄՄ-ի խումբը, մաղթելով՝ շարունակել իր վերջին շրջանին ունեցած փայլուն նուաճումները:

Գ. Ի.

«ՀՆՉԱԿԵԱՆ ՍԱՄԼՈՅ ԵՒ ՔԱՐՈԶՉՈՒԹԵԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ»

ԿԱՐԾԻՔՆԵՐ ԵՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի ընկերաբանական ուսումնասիրութիւններու կեդրոնի ղեկավար Գէորգ Պօղոսեան կատարած է յատկանշական յայտարարութիւն մը ժողովուրդ-կուսակցութիւններ յարաբերութեան շուրջ.-

«Մեր ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ քաղաքականութիւնը հետաքրքրում է միայն քաղաքական վերնախաւին, Բնակչութեան 60 տոկոսից աւելին ոչ մի կուսակցութեան չի յարում: Հասարակ մարդու համար միեւնոյնն է, թէ ինչպէս կ՚ընդունուի Սահմանադրութիւնը, խորհրդարանական, հանրապետութիւն թէ նախագահական, ժողովրդի համար միեւնոյնն է, միայն թէ լուծում ստանան նրան հետաքրքրող հարցերը: Ժողովուրդը կարիք ունի ուժեղ ձեռքի իշխանութեան: Սահմանադրութիւնը ժողովրդին յուզող ամենակարեւոր հարցը չէ, սա է մեր եզրայանգումը:

■

Ժամանակ մը, ամբողջ իշխանութիւնը վերցնելու պատրաստակամութիւն յայտնող և համապատասխան ուժ ու հնարաւորութիւն ունենալու մասին յայտարարող Հ.Յ.Դ.-ն աստիճանաբար սկսաւ զարգացնել այն միտքը, որ ոչ մէկ կուսակցութիւն ի վիճակի չէ առանձինը ստանձնելու իշխանութեան պատասխանատուութիւնը: Եւ այսպէս Հայաստանի կեդրոնական կոմիտէն Փետրուար 4ին հասարակական — քաղաքական բոլոր կազմակերպութիւններուն կոչ կ՚ընէր միաւորուիլ «Ազգային Համաձայնական Կառավարութեան» գաղափարին շուրջ առաջ դրելով նաեւ այդ կառավարութեան համար տնտեսական հիմնադրոյթներ:

Ինչպէս կ՚ակնկալուէր, դաշնակցութեան դիմումին դրական արձագանք տուին Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը (Նախագահ՝ Աշոտ Նաւասարդեան), Հայաստանի Դեմոկրատական կուսակցութիւնը (Նախագահ՝ կոմունիստներու վերջին ղեկավար Արամ Սարգսեան), Հայաստանի Սահմանադրական Իրաւունք Միութիւնը (Նախագահ՝ Հրանդ Խաչատուրեան) և Ազգային Ժողովրդական Միութիւնը (Նախագահ՝ Դաւիթ Վարդանեան):

ԴՊՐՈՑՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԱՆ

Փետրուարի 1-ից, ինչպէս որոշուած էր, ձմեռնային երկարատեւ արձակուրդները վերջ գտան և դպրոցները վերաբացեցին իրենց դռները: Ճիշդ է, բոլոր աշակերտները չէ, որ կանոնաւոր յաճախում են, սակայն պէտք է խոստովանել, որ ջեռուցման հարցը հիմնականում լուծուած է. առանց բացառութեան բոլոր կրթօջախները ստացել են 10-ը փոխարէն 12-ական վառարան և անհրաժեշտ քանակութեամբ վառելանիւթ: Միակ հոգսը յատակի քանդուած մանրատախտակներ վերաշարման խնդիրն է: Մանրատախտակը ոմանք նորում են, բայց ահա կպցնող կուպրի խնդիրը անլուծելի է մնում:

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ

(Շար. Ա. էջէն)

կողերը վնասուած են, որուն պատճառով, ան չէ կարողացած այցելել Աղեքսանդրիա, շարունակելու համար իր ուսումնասիրութիւնները և երէկ՝ Չորեքշաբթի օդային ճամբով մեկնած է Գահիրէէն:

Բարի վերադարձ և շուտափոյթ ապաքինում կը մաղթենք մեր յարգելի հիւրին:

ԹՈՒՐՔ ԲԱՆՈՒՈՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷ՞Ջ

(Շար. Ա. էջէն)

«կը հանդիսանայ հայերու եւ թուրքերու միջեւ համագործակցութեան մէկ օրինակ՝ անհատներու մակարդակով»:

Հակառակ դեսպանի կողմէ տրուած այս բացատրութեան, Հայաստանեան մամուլը չէ բաւարարուած և հարց կու տայ թէ, արդեօ՞ք Թուրքերը միայն խաղաղ շինարարութեամբ կը զբաղուին Երեւանի մէջ....:

ՅՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ

Յորդանանի հայկական գաղութը ներկայիս կը հաշուէ շուրջ 500-600 ընտանիք. մօտ 3000 հոգի։ Յորդանանահայութիւնը բաւական լաւ կազմակերպուած գաղութ մըն է, որուն մասին քիչ տեղեկութիւններ կը գտնենք հայ մամուլին մէջ։

Հայեր Յորդանան հաստատուած են Խաչակիրներու շրջանէն, Հեթում Թագաւորի օրով (ԺԳ դար), սակայն պատմական յիշատակութիւն մը չեն թողած։

Համայնքը սկսած է կազմաւորուիլ 1915էն՝ Մեծ Եղեռնէն ետք։ Մանաւանդ 1920-ական թուականներուն, երբ Տէր-Զօրէն, Սուրիայէն եւ այլ վայրերէ, գաղթական հայեր ապաստան գտած են Յորդանանի տարբեր շրջաններու մէջ, ինչպէս՝ Մաանի, Զարքայի, Իրպիտի կամ Քարաքի մէջ։

1928ին Քարաքի մէջ գոյութիւն ունեցած է հայկական վարժարան մը։ Իսկ 1930էն ետք, երբ հայերը սկսած են Յորդանանի մայրաքաղաք՝ Ամմանի մէջ աւելի կեդրոնանալ, 1933ին կառուցած են մատուռ մը և ազգային վարժարան մը Հեթումեան անունով։ Սակայն տարիներու ընթացքին փակուած են բոլորը։

Քանի մը տարի ետք՝ 1960-ին, Երուսաղէմի Պատրիարքութիւնը ձեռնարկած է եկեղեցիի ու վարժարանի կառուցման։ Այժմ Աշրէֆիէ շրջանի՝ Հայ էլ էրմենի մէջ (որ կը նշանակէ հայկական թաղ), կը գտնուի Ս. Թադէոս եկեղեցին և Իւզպաշեան ազգային վարժարանն ու Կիւլպէնկեան մանկապարտէզը։

Թադէոս Իւզպաշեան գեղեցիկ գաղափարը կ'ունենայ 100 հազար տոլարի նուիրատուութեամբ, եկեղեցւոյ ու վարժարանի բարեբար հաշակնելու։

Ս. Թադէոս եկեղեցին հայկական ոճով գեղեցիկ կառոյց մըն է, ուր ամէն Կիրակի և տօնական օրերու պատարագ կը մատուցուի։

Գալով վարժարաններուն՝ նախակրթարանը ունի վեց դասարաններ եւ մանկապարտէզը երկու տարուայ շրջան մըն է, որ կը յաճախէ հայ մանուկը։

Վարժարան յաճախող աշակերտներէն գանձուած սակերը կը գոցեն դպրոցական ծախսերու 50 առ հարիւրը իսկ մնացած գումարը կը հայթայթուի Հ.Բ.Ը. Միութեան նպաստով, վարժարանին կողմէ կազմակերպուած ձեռնարկներու հասոյթով և մասնակի նուիրատուութիւններով։

Գաղութը Սահմանադրական իմաստով թեմական կառոյց չունի։ Եկեղեցին և վարժարանը Երուսաղէմի Պատրիարքութեան սեփականութիւնն են։ Պատրիարքը ինք կը նշանակէ Առաջնորդ կամ հոգեւոր հովիւը և տեղական Ազգային Խորհուրդը, որ կը բաղկանայ եօթը անձերէ։

Հոս նշենք թէ համայնքի հոգեւոր հովիւ Գերշ. Տ. Վահան Եպս. Թօփալեանի տարած ջանքերուն շնորհիւ, թէ եկեղեցին և թէ վարժարանը չարունակ պայծառութեան ու յառաջդիմութեան մէջ են։

Ամմանի հայ Կաթողիկէ համայնքը ներկայիս կը հաշուէ մօտաւորապէս 20 ընտանիք։ Այժմ եկեղեցին փակ է և ժողովրդապետ չունի։ Իսկ Ս. Սահակ – Մեսրոպ վարժարանն ալ վարձու տրուած է օտարներու։

Անցեալին գոյութիւն ունեցած է հայ Աւետարանական համայնք։ Նաեւ ունեցած են վարժարան մը 80 աշակերտներով եւ սակայն ներկայիս գոյութիւն չունին։

Արդարեւ յիշենք թէ պետութիւնը վստահութիւն եւ յարգանք ունի հայ եկեղեցիին, հայ վարժարանին հանդէպ մասնաւորապէս և հայ համայնքին նկատմամբ ընդհանրապէս։

Ամմանի հայկական գաղութը ունի երկու ակումբներ որոնք կը գտնուին դէմ դիմաց եկեղեցւոյ ու վարժարանին կից։ Երկուքն ալ ունին գեղեցիկ կառոյց ու լծուած են աշխոյժ գործունէութեան։ Ակումբներէն մին կը պատկանի Հ.Մ.Ը.Մ.-ի, միւսը Ա.Մ.Մ. (Ազգային Մարզական Միութիւն), որ կը վայելէ Հ.Բ.Ը.Միութեան հովանաւորութիւնը։

Հ.Մ.Ը.Մ.-ը Ամմանի մէջ հիմնուած է 1936ին։ Տասը տարի ետք՝ 1946ին, ստացած է պետական պաշտօնական ճանաչում եւ այժմ ունի մօտ 120 անդամ։ Կը մասնակցի պասքէթպոլի Ա. դասակարգի մրցաշարքերուն, որոնք կը կազմակերպուին Յորդանանի Երիտասարդաց Նախարարութեան կողմէ։ 1960ին տէր եղած է ներկայ ակումբին։ Միայարկ շէնք մըն է, որ նաեւ ունի իր խաղավայրը։

Ա.Մ.Մ.-ը հիմնուած է 1955-ին։ Ան գործունէութիւն տարած է զանազան վայրերու մէջ։ 1973-ին Երուսաղէմի Պատրիարքութեան կողմէ տրամադրուած հողին վրայ շինուած է ներկայի երկյարկանի շէնքը, որ ունի մօտ 180 անդամ-անդամուհի։ Նոյնպէս կը մասնակցի պասքէթպոլի Ա. դասակարգի մրցաշարքերուն։

Երկու ակումբներն ալ բաց են ամէն օր, ուր կը յաճախեն առաւելաբար հայ երիտասարդներ, զբաղելու համար զանազան խաղերով՝ ըլլայ ան պասքէթպոլ, փինկ-փոնկ, ճատրակ կամ նարտ։ Ակումբներուն մէջ անպակաս են հաւաքոյթներ, ընտանեկան խրախճանքի երեկոյթներ, մշակութային ու գեղարուեստական ձեռնարկներ և կէսօրուայ ճաշի սպասարկութիւն։

Գործունեայ միութիւն մըն է Հ.Օ.Մ.-ը, որ ունի 90էն 110 անդամուհի։ Ունի պետական ճանաչում և մաս կը կազմէ միջազգային Կարմիր Խաչին։ Անցեալին պահած է ծերանոց մը, որ քանի մը տարի առաջ փակուած է ծերերու չգոյութեան պատճառով։ Միութիւնը կ'օգնէ կարիքաւոր ընտանիքներու, հիւանդներու, կարօտեալներու։ Երկու տարիէ ի վեր Հ.Օ.Մ.-ը իր լայն օժանդակութիւնը կը բերէ Հայաստանի Օգնութեան Ֆոնտին։

Ուրախ ենք յայտնելու, թէ հայկական այս փոքր գաղութը, մեծ թիւով համալսարանական շրջանաւարտներ ունի, մօտաւորապէս 200էն 250 համալսարանաւարտ։ Անոնցմէ շատեր ուսանած են Հայաստան։ Մաս մը տեղական և մաս մըն ալ օտար երկիրներու մէջ։ Այս երեւոյթ մըն է, որ պատիւ կը բերէ Յորդանանի հայ գաղութին մասնաւորապէս ու հայութեան ընդհանրապէս։

Նոյնպէս յայտնենք թէ, Յորդանանի հայութիւնը ազգասէր, հայրենասէր, եկեղեցասէր եւ մանաւանդ ընկերասէր ու հիւրասէր է։

Յաջորդ թիւով պիտի անդրադառնանք Յորդանանի անցեալի ու ներկայի պատմութեան։

ԳԱԼՈՒՍՏ ՔՀՆՅ. ԴԱՐԲԻՆԵԱՆ

Գահիրէ

ԸՆԹԱՑԻԿ ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԷՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄԸ

Հայաստանի Կեդրոնական Դրամատան որոշումով Փետրուար 21էն սկսեալ շրջանառութեան մէջ դրուած են 1,3, 5 եւ 10 դրամ, 10,20 եւ 50 լումա արժողութեամբ մետաղադրամներ: Հետեւաբար յառաջիկայ Մարտի 16էն սկսեալ այլեւս շրջանառութեան մէջ պիտի չըլլան նախկին Խորհրդային 1,3,5,10,25,50, 100,200 եւ 500 ռուբլիանոց թղթադրամներն ու մետաղադրամները։

«Լումա» եւ «դրամ» մետաղադրամները պատրաստուած են ալումինէ եւ մէկը միւսէն կը տարբերի իր տրամագիծով։ Մէկ երեսի վրայ ուռուցիկ նշուած է արժողութիւնը, իսկ միւս երեսին պատկերուած է Հանրապետութեան զինանշանը եւ «Հայաստան» բառը։

Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԳՆԵԼ ՄԷԿ ԱՄՍԱԿԱՆՈՎ

Գաղտնիք չէ, որ հանրապետութեան գործող (թէ չգործող) հիմնարկներում մարդկանց ամսական աշխատավարձը 250-300 դրամի սահմաններում է։ Իսկ դրանով ի՞նչ կարելի է գնել Երեւանի շուկաներում, շուրջ մէկ քիլոգրամ միս, ձուկ, կամ երշիկ, կամ էլ մէկ քկ. կարագ կամ պանիր, կամ էլ երեք քկ. միրգ, տաս քկ. բողկ, կաղամբ կամ գետնախնձոր, կամ երեք քկ. չոր սոխ եւայլն... Շուկաներում պանան էլ կայ քիլոն 1000 դրամ, անանաս էլ հատը 2000 դրամ, արտասահմանեան օղի էլ՝ շիշը 400 դրամ։

Մէկ ամերիկեան տոլարի փոխարժէքը հասած է 200 դրամի։

ԵՐԵՒԱՆ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅ ԻՐ ԶԻՆԱՆՇԱՆԸ

Վերջերս Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանի զինանշանի ստեղծման մրցոյթ յայտարարուեց։ Մրցոյթին կարող են մասնակցել ինչպէս մեր հանրապետութեան, այնպէս էլ արտասահմանեան քաղաքացիներ։ Յաղթողն ստանալու է 1200 տոլարի մրցանակ, իսկ 5 հոգու էլ տրուելու է 200-ական տոլարի խրախուսական մրցանակ։ Զարմանալի չէ, որ մրցանակային գումարը խեղճուկրակ է։ Զարմանալին այն է, որ յաղթողին խոստացւում է ամերիկեան տոլար և ոչ թէ ... հայկական ազգային դրամ։

«ՀՆՉԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ»



ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ

Ուրախ ենք տեղեկացնելու, թէ համայնքիս ծանօթ ազգային՝ Տէր և Տիկին Նուպար Սիմոնեանի որդին՝ երիտասարդ գործունեայ անդամ Դր. Ժորժ Սիմոնեան Շաբաթ 26 Փետրուար 1994ի առաւօտեան, Հելուանի համալսարանին մէջ ներկայացուց իր գիտութեան մագիստրոսի տիտղոսի պաշտպանութիւնը, նիւթ ունենալով «Եգիպտական տպագրական մելանի որակի հարցեր»։ Ներկայ էին հայ եւ օտար ընտիր հասարակութիւն մը, գլխաւորութեամբ դատական մարմնի չորս դոկտորներու։

Դր. Ժ. Սիմոնեան շատ լաւ ուսումնասիրութիւն մը բրած էր տեղական մելանի կարեւորութեան մասին, ապա բաղդատական մը ընելով եւրոպական և տեղական մելաններու շուրջ, յայտնեց որ եգիպտական մելանը հասած է միջազգային որակի 75 առ հարիւրին և թէ այս չափանիշը կարելի է բարձրացնել, եթէ ճիգերը բազմապատկուին։

Վերջաւորութեան, ներկայ քննիչ դոկտորները հարցումներ ուղղեցին թեկնածուին, որոնց ան պատասխանեց ինքնավստահութեամբ։ Դր. Սիմոնեանի թէզը դատական կողմին կողմէ միահամուռ արժանացաւ գերազանց յիշատակութեամբ վկայականի։

Ան այժմ դասախօս է համալսարանին մէջ։ Յիշենք թէ 1992ին Լոնտոնի մէջ միամեայ ուսումնական շրջան մը բոլորելով, արժանացած է «Օֆսէթ Լիթոկրաֆ»ի վկայականին, զոր աւարտած է գերազանց արդիւնքով, առաջին հանդիսանալով ամբողջ համալսարանի ուսանողներուն վրայ։ Նոյն տարին՝ Դր. Ժորժ, ստացած է Լոնտոնի համալսարանի լաւագոյն ուսանողի մրցանակը «Օֆսէթայփ» ընկերութեան կողմէ։

Մեր ջերմագին շնորհաւորութիւնները կը յայտնենք սիրելի բարեկամ Դր. Ժորժ Սիմոնեանին, այս պատուաբեր յաջողութեան համար, իր ազնիւ կողակցին՝ Տիկին Նայիրիին և ծնողքին ու մեծ մօր՝ Տիկին Տիգրանուհի Սիմոնեանին, մաղթելով նորանոր փայլուն յաջողութիւններ իր ընտրած՝ տպագրական ասպարէզին ներս։

«Ջ.»

ՀԵՌԱԽՕՍԻ ԹԻՒԻ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

Տէր և Տիկին Օննիկ և Ալիս Ալեքսանեաններու բնակարանի նոր թիւն է՝ 4172729 փոխան 661181-ի։

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԱՒԱՐՏՈՒԵՑ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ–93» ՄՐՑՈՅԹԸ

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի 1992 թ. Հոկտեմբերի 30ի որոշմամբ նախատեսուել էր գիտամշակութային ծրագրերի շրջանակներում անցկացնել «Երիտասարդ գիտնականներ – 93» մրցոյթը, որի նպատակն էր բացայայտել Հայաստանում առկայ գիտական ներուժը եւ յայտնաբերել գիտութեան ոլորտում աշխատող նոր անուններ։ Նախատեսուած էր մրցանակներ շնորհել մինչեւ 15 երիտասարդ (առաւելագոյնը՝ 35 տարեկան) գիտնականների։ Հանրապետութեան անուանի գիտնականներից ստեղծուել էր յանձնաժողով։ Յանձնաժողովին, ըստ կանխաւ հրապարակուած ընթացակարգի, ներկայացուել էր 63 աշխատանք։ Յանձնաժողովն այդ աշխատանքներից ընտրել է 10-ը։ Յաղթող են ճանաչուել

ՍԱՄՈՒԷԼ ԲԱԴԱԼԵԱՆ (ֆիզիկա) – «Ցրումների շարք երկչափ էլեկտրոնային գազում էլեկտրոն – էլեկտրոն, էլեկտրոն – ֆոնոն, էլեկտրոն–խառնուրդ փոխազդեցութիւնների մասին».

ԼԵՒՈՆ ՅՈՎԿԻՄԵԱՆ (ֆիզիկա) – «Դիսլոկացիոն կինկերի կողմից խոչընդոտների յաղթահարման պրոցեսում քուանտային և պոլիարոնային երեւոյթների տեսութիւն».

ԳԵՂԱՄ ԳԷՈՐԳԵԱՆ (մաթեմատիկա) – «Օրթոգոնալ շարքերի զուգամիտութեան եւ միակութեան հարցեր».

ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ (մաթեմատիկա) – «Հետազօտութիւններ բազմաչափ կոմպլեքս անալիզի բնագաւառում».

ԴԱՒՐԷՆ ՀԱՍԱՆԵԱՆ (մեխանիկա) – «Դեֆորմացուող ֆերոմագնիսական մարմինների և մագնիսական դաշտերի փոխազդեցութեան խնդիրները».

ՍԷՅՐԱՆ ՂԱՆԴԻԼԵԱՆ (էլեկտրամեխանիկ) – «Էլեկտրամեխանիկայի զարգացման տեսական հիմունքներն առաւել կիրառական արժէք ներկայացնող մի քանի հիմնախնդիրների ուսումնասիրում».

ՎԻԳԷՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ (մեքենաշինութիւն) – «Արագընթաց եւ մեծ բեռնուածութեան մեքենաների դինամիկ սինթեզ».

ԳԷՈՐԳ ԱՌԱՔԵԼԵԱՆ (կենսաբանութիւն) – «Հայաստանի մրջիւնները».

ԴԱՒԻԹ ԳԻՒՐՋԻՆԵԱՆ (լեզուաբանութիւն) – Յօդուածներ նուիրուած հայերէնի բառակազմութեան և իմաստաբանութեանը».

ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍԵԱՆ (պատմութիւն) – «Հնագոյն պետութիւն Հայաստանում՝ Արատտա».

Բոլոր աշխատանքներն անցել են լուրջ և համակողմանի փորձաքննութիւն։ Արժէ յիշատակել, որ մրցոյթի 10 յաղթողներից մէկը՝ Արտակ Մովսիսեանը, Երեւանի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող է։

Փետրուարի 1-ին Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը հանդիսաւոր պայմաններում շնորհագրեր յանձնեց մրցոյթի յաղթողներին։ Յաղթողները ստացան նաեւ դրամական պարգեւ՝ 1000 ամերիկեան տոլար։

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
10 ՄԱՐՏ 1994

ՄԱՀԱԶԴ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնը եւ Եկեղեցեաց Հոգաբարձութիւնը խոր ցաւով կը տեղեկացնեն թէ՝

ՏԻԱՐ ԵՂԻԱ ՅԱԿՈԲ ՊԱՆՏԱՅԵԱՆ

Նուիրատու Ս. Եկեղեցւոյ, ի Տէր հանգեաւ իր բնակարանին մէջ Հինգշաբթի, 3 Մարտ 1994ին, յետ կարճատեւ հիւանդութեան, յառաջացած տարիքին մէջ։

Ողբացեալին յուղարկաւորութիւնը կատարուեցաւ յաջորդ օրը, 4 Մարտ 1994ին Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց Մատրան մէջ ի ներկայութեան Ազգային Իշխանութեան անդամներուն, հոգեւոր դասուն, եւ հանգուցեալին պարագաներուն։

Անշնչացեալ մարմինը ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

«Երանի այնոցիկ որք ի Տէր ննջեն»։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ - ԳԱՀԻՐԷ

■

Այս տխուր առթիւ «Ջահակիր»ի խմբագրութիւնը եւս իր խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին սգակիր բոլոր պարագաներուն։

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿ

ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Այս տարուան Հոկտեմբերի 16-ին պիտի լրանայ հայ պարբերական մամուլի սկզբնաւորութեան երկու հարիւր տարին։

Հնդկաստանի գաղութներէն՝ Մատրասի մէջ, ուր արդէն մշակութային գործունէութիւն ծաւալած էր, Յարութիւն քհյ. Շմաւոնեան՝ 1794 Հոկտեմբեր 16-ին կը ձեռնարկէ «ԱԶԴԱՐԱՐ» ամսագրին հրատարակութեան, ապաւինելով՝ քսանութ հետաքրքիր բաժանորդներու սրտակցութեան...։

Բացառիկ նուիրում պահանջող այս ձեռնարկը կը պսակուի տասնութ պրակներու լոյս ընծայումով։ Ասոր կը յաջորդեն Մխիթարեան զոյգ միաբանութիւններուն պարբերական հրատարակութիւնները, եւ երկրագունդի տարածքին գտնուող քաղաքներուն մէջ լոյս տեսած և դեռ շարունակուող բազմաթիւ պարբերաթերթերը։

Պանծալի հրապարակագիրներուն մտքի սխրանքը ի մի բերելու, եւ կատարուած աշխատանքին մէկ մասը՝ պատշաճ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ով մը հանրութեան ներկայացնելու համար, արդէն ձեռնարկած ենք նախապատրաստական աշխատանքներու։

Այս առթիւ ձեռնարկած ենք նաեւ հանրային եւ անհատական ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ հաւաքածոներու ցուցակագրումի բարդ աշխատանքին, որուն արդիւնքը պիտի ըլլայ յետագային լոյս տեսնելիք ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՒԱՔԱԾՈՆԵՐՈՒ ՈՒՂԵՑՈՅՑԸ։

Հաւանական է, որ անցեալի մշակութային գանձերէն՝ գովելի ջանադրութեամբ, տակաւին նմոյշներ պահպանուած ըլլան գիտակից եգիպտահայերու մօտ։

Մեր ձեռնարկը լրումին հասցնելու համար՝ կ'առաջարկենք գրասէր անհատներու մօտ գտնուող բոլոր նմոյշներուն մասին տեղեկացնել ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ։

Այս առնչութեամբ, կը խնդրենք կապ պահպանել՝

15, Emad El Din Street - P.O.Box 1079 11511 Cairo

կամ հեռաձայնել՝ 5919636 համարին։

Պարտք կը զգանք յարգելի հասարակութեան հաղորդելու՝ թէ այս բազմաշխատ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍին նախաձեռնող մարմիններն են՝ Հ.Բ.Ը.Մ. Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովը, Հայ Ազգային Հիմնադրամը, Յուսաբեր Մշակութային Ընկերակցութիւնը, Հայկական Ընթերցասրահը և Հայ Մշակոյթի Բարեկամները։

Շնորհակալութեամբ՝

ՀՊՄ 200-ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՌՈՒՏՈԼՖ ԹԷՅՄՈՒՐԱԶԵԱՆԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Նախարարը նշեց Ալեքսանդրիայի քաղաքական ժողովի ատենապետ, գործարար Պր. Վահան Ալեքսանեանի նախաձեռնութիւնը Հայաստանում համատեղ ձեռնարկութիւն հիմնելու վերաբերեալ։

Մարտի 3ին ՀՀ թեթև արդիւնաբերութեան նախարար Ռուտոլֆ Թէյմուրազեանը և ուղեկցող պատուիրակութիւնը մեկնեց Ալեքսանդրիա, որտեղ այցելեց մի շարք արդիւնաբերական ձեռնարկութիւններ, հանդիպումներ ունեցաւ գործարար մարդկանց, ինչպէս նաև հայկական համայնքին ներկայացուցիչների հետ։

8 Մարտի, 1994թ.

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ»ԻՆ

Պր. Ժորժ Սիմոնեանի գիտութեանց մագիստրոսի տիտղոսին արժանացման ուրախ առթիւ կը նուիրեն.

Տէր և Տիկին Մարտիկ Պալաեան	*10*
Պետրոս և Աւետիս Մովսէսեան եղբարք	*10*

718

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Ողբացեալ Պետրոս Աշճեանի մահուան քառասունքին առթիւ ու անոր խնկելի յիշատակին, Աշճեան ընտանիք (Աղեքսանդրիա), Տէր և Տիկին Հայկ Աշճեան և ընտանիք (Սիտնի) կ'ընեն հետեւեալ նուիրատուութիւնները.

Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ Պայծառութեան	*100*
Հայ Աղքատախնամին Մարմնին (Աղեքս.)	*100*
Աղեքս. Հայ Աւետարանական Եկեղեցւոյ	*100*
«Տիգրան Երկաթ» Մշակ. Միութեան	*100*
Հ.Մ.Ը.Մ.-Նուպարին (Աղեքս.)	*100*
«Արեւ»ին	*100*
«Յուսաբեր»ին	*100*
«Ջահակիր»ին	*100*

(Բոլոր նուիրատուութիւնները ստանալ Աղեքսանդրիոյ Ազգային Առաջնորդարանէն)

ՍՏԱՑԱՆՔ

Ասար Սեբաստացիի «ԳԻՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԻ» (16րդ—17րդ դդ.) աշխատասիրութիւն Դ. Մ. Կարապետեանի, Պատասխանատու խմբագիր՝ Դոկտ. Հ.Դ. Փափազեան,

Գիրքը նուիրուած է բժշկութեան պատմութեամբ զբաղուողներուն, բժշկութեան, դեղաբանութեան և դեղագործութեան մասնագէտներու ինչպէս նաեւ բժշկութեամբ հետաքրքրուող ընթերցողներու համար։

Սոյն գիրքը տպուած է Ալեք և Մարի Մանուկեան Մշակ. Հիմնադրամի մեկենասութեամբ, ի յիշատակ նորոգ հանգուցեալ Մարի Մանուկեանի։

Մաքուր տպագրութիւն, 402 էջ։ ՀՀ ԳԱԱ-ի հրատարակութիւն և տպագրութիւն, Երեւան 1993։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAVAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ *(11511)*, Եգիպտոս։

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
Հեռ. 4920633
Փոստարկղ թիւ՝ 627

ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԵԱՑ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ
ՎԻՏԷՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵԱՆՔԸ, ՀՐԱՇՔՆԵՐԸ,
ԽԱՉԵԼՈՒԹԻՒՆՆ ՈՒ Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆԸ
Տեղի կ'ունենայ
ՊԼԸՔՏԱՆԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ
Հինգշաբթի, 24 Մարտ 1994 կ. ե. ժամը 9 ին
«ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ»

Ազգային վարժարաններու աշակերտութիւնը քաջալերուած է ներկայ գտնուելու։

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ
ԵԳԻՊՏԱՀԱՅ ՏԻԿՆԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐ
Կիրակի 14 Մայիս 1994
ՃԱՇԿԵՐՈՅԹ
Կը խնդրուի նկատի ունենալ և չխաչաձեւել։

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ
17 Ապրիլ 1994
Կը խնդրուի նկատի ունենալ և չխաչաձեւել։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ-ԳԱՀԻՐԷ

ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ
ԱՒԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ՔՈՒՊԷՊԱ,
ԼԱՀՄԱՃԻՒՆ, ՄԱՆԹԸ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

Բոլոր անոնք որոնք կը փափաքին ունենալ, թող հաճին դիմել սրահ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՀՐԱԶԴԱՆ ՊԱԼԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

(*Շարունակութիւն Բ. էջէն*)

Հ. Պալեան կը խորշէր փառասիրութենէ եւ կը ծառանար փառասէրներուն դէմ։ Կը խորշէր ցուցադրամոլութենէ, կեղծիքէ, քծինքէ։ Եւ ունեցաւ զինք ատողներ (շահադէտ անձինք)։

Մամուլի մէջ՝ առաջին անգամ երեւցաւ «Ջահակիր»էն ներս (ա. շրջան, 1950) ճարտարապետական մասնագիտական յօդուածներով)։ Ասոնք շարունակուեցան առօրեայ մամուլի մէջ եւս։ Սիրայօժար եւ փութկոտութեամբ կը պատասխանէր՝ երբ բանախօսելու հրաւէր կ'ուղղուէր իրեն։ Կը խորշէր պատուոյ կամ այլ կարգի մեծարանքի հաւաքոյթներէն։

Վերջին անգամ՝ ես Հ. Պալեանը տեսայ Տ. Զաւէն Ս. Առաջնորդի եւ Ողբ. ատենապետ Փօլ Քիլիճեանի նախաձեռնութեամբ կայացած խորհրդակցական ժողովին, ուր պիտի քննուէր *Սիմոնեաններ* երկու ընտանիքի կողմէ եղած նուիրատուութեամբ մը կառուցուելիք Ազգային Թանգարանի ծրագիրը։ Պատուական ճարտարապետը՝ նոյնինքն Հրազդան Կ. Պալեանը, այժմ ողբացեալ, բայց *միշտ յարուցեալ*՝ բոլորիս սիրտերուն եւ միտքերուն մէջ։

Հանգի՛ստ իր խոնջած ոսկորներուն։

ՀԱՅԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ
Գահիրէ

«Ջ» — Հովանաւորութեամբ Գահիրէի Ամերիկեան համալսարանի և նախաձեռնութեամբ Նիհալ Թամրազ-Այվըրսընի, Չորեքշաբթի 23 Փետր. 1994ին՝ «Սանի Կալըրի Էտհէմ Սէնթըր» ճարտարապետական ցուցահանդէսի բացման ընդունելութիւնը կատարուեցաւ կ.ե. ժամը 8.30ին։ Ցուցադրուած էին լուսանկարները ճարտարապետական այն գործերուն, զորս իրագործած է

«Օսմանեան Արքունի Ճարտարապետ
ԿԱՐՕ ՊԱԼԵԱՆ՝
Արդի Եգիպտոսի Մէջ»

(ըստ հրաւիրագիրի յայտարարութեան)։ Այս ցուցահանդէսը ծանուցուած չէր հայ մամուլին մէջ։

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԷՐՁԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ

Ոսկեգրամը	Ե. Ո.	291.20
21 կարատ՝ կրամը		36.40
18 կարատ՝ կրամը		31.20

4, Զողէյ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ՃԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՅԵԱՆ

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1285 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 24 ՄԱՐՏ 1994 ՀԱՏԸ ՋՆՈՒԷ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ الخميس ٢٤ مـــارس — ١٢٨٥ عدد رقم

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐՈՒԱՆ ԱՌԹԻՒ

Հայ Մօր Դերն Ու Պարտականութիւնը

«Մայրերու Օր»։ Օր մը, երբ իւրաքանչիւր անձ պարտաւոր կը զգայ երախտագիտութեան ու շնորհակալութեան բառերով մեծարելու իր մայրը, որ օրինակ մըն է գեղեցկութեան, բարութեան և զոհաբերութեան։

Ամենէն աւելի Հա՛յ մայրն է, որ կարօտ ունի իր զաւակներուն շնորհակալութեան և երախտագիտութեան արտայայտութիւններուն, որովհետեւ բռնակալ պայմաններու տակ, յատկապէս սփիւռքի մէջ, ան կը մեծցնէ իր զաւակները բազում դժուարութիւններով ու զոհողութիւններով։

Դժուարին ճամբաներէն մինչեւ օտարութեան ափերը, հայ մայրը ոչ միայն ծնած, սնուցած, խնամած ու կրթած է, այլ նաեւ կռուած է անոր համար ու իր կեանքին գնով պաշտպանած զայն, նոյնիսկ մանկութեան տարիներէն ալ ետք, բազմաթիւ վտանգներու դէմ։

Ոչ մէկ մա՛յր, այնքան երկար ժամանակ անխոնջ իր թեւերուն տակ կը պահէ իր զաւակը որքան հայ մայրը։ Եւ ոչ մէկ մօր սիրտ կը ցաւի այնքան ուժգնօրէն, երբ այդ գուրգուրանքով մեծցած զաւակը անտարբերութեամբ կը հեռանայ ու կը կորսուի օտարութեան մէջ։

Երբ այսօր նոր սերունդը կը վայելէ նիւթական և ընկերային որոշ բարիքներ, որոնք կրնան զինք առաջնորդել ազգային ինքնամոռացում, հայ մօր մը պարտականութիւնը ա՛լ աւելի կը ծանրանայ ու կը դժուարանայ։

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

«ԱՅՍ ՀՈՂԸ ԻՄՍ Է

Հայրենակի՛ց,

Ծանօթ է քեզի Արցախեան վեցամեայ պատերազմին զարգացումները։ Հայութիւնը իր մահու կենաց պատերազմն է, որ կը մղէ Արցախի սահմաններուն վրայ։ Հայութեան ճակատագիրն է, որ պիտի վճռուի հո՛ն, Արցախի մէջ։

Արցախը մեր օրերու Սարդարապատն է։ Սարդարապատեան ոգիով է, որ պիտի ապահովենք հայութեան յաղթանակը։

Հայե՛ր, ոտքի, մէ՛կ սիրտ ու մէ՛կ հոգի, բոլորդ միասի՛ն, բոլորս միասի՛ն Արցախին համար։ Արցախը կը սպասէ մեզի. ով ինչպէ՞ս, ով ինչո՞վ կրնայ օգտակար հանդիսանալ Արցախին՝ պարտաւոր է։ Բա՛ւ է խօսք՝ ժամն է զոհաբերութեան ու զոհողութեան։ Արցախի մէջ մեր ազատամարտիկները իրենց կեանքը կը զոհաբերեն յանուն հայրենիքին, մոռնալով կին ու զաւակ, մոռնալով մա՛յր, մոռնալով ամէն-ամէն ինչ՝ ու այս բոլոր զոհողութիւնները՝ որպէսզի ազատագրուի հողն հայրենի, որպէսզի իրականութիւն դառնայ հայութեան երազը՝ անկախ Հայաստանի երազը, որպէսզի հզօրանայ Հայաստանը։ Փա՜ռք Արցախի հերոսներուն։ Յարգանք անոնց ծնողներուն ու պատի՛ւ հայութեան։

Սակայն, դո՛ւն, հայորդի դուն, որ համեմատաբար աւելի լաւ պայմաններու մէջ կ՚ապրիս՝ դո՛ւն ինչո՞վ կ՚օգնես Արցախի քու հայրենակիցիդ, ինչո՞վ կ՚օգնես քու հայրենիքիդ, որպէսզի վաղը իրաւունք ունենաս ըսելու, «ԱՅՍ ՀՈՂԸ ԻՄՍ Է»։

Հայրենակի՛ց, մասնակցի՛ր «ԱՐՑԱԽ ՖՈՆՏ»ի նուիրահաւաքին։ Դի՛ր քու լումադ հայութեան յաղթանակներու գանձանակին մէջ։ Եղի՛ր մէկը անոնցմէ, որոնք պատմութեան ընթացքը կը փոխեն ու յաղթանակներ կը կերտեն։

Պատի՛ւ քեզ, ու պատի՛ւ բոլոր անոնց, որոնք կը նուիրուին հայութեան ու Հայաստանին։

ՍՈՑ. ԴԵՄԿՐ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
«ԱՐՑԱԽ ՖՈՆՏ»

ԱՐՑԱԽ

ԻՐԱՆԵԱՆ ՕԴԱՆԱՒ ՄԸ ՋԱԽՋԱԽՈՒԱԾ

Ստեփանակերտի Տարածքին Մէջ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲԱՐԴԱՑԱԾ

Կը հաղորդուի թէ անցեալ Հինգշաբթի 18 Մարտին, Ստեփանակերտէն երեք քմ. հեռաւորութեան վրայ, իրանեան զինուորական փոխադրական օդանաւ մը ջախջախուած է։ Զոհուած են 32 անձեր, որոնց մէ 19-ը Ռուսիոյ մէջ պաշտօնավարող իրանցի դիւանագէտներու ընտանիքներու անդամներ են, իսկ 13-ը օդանաւի անձնակազմի անդամներ։ Ան թռիչք առած էր Մոսկուայէն դէպի Թեհրան։

Թէեւ անմիջական յատուկ յանձնախումբի մը կողմէ սկսած են հետաքննութիւնները, Ռուսիոյ միջամտութեամբ, սակայն ցարդ չէ գիտցուած ինքնաթիռի ջախջախման պատճառը։ Կ՚ենթադրուի թէ օդանաւը յանկարծական ճնշում ունեցած է, որուն պատճառաւ թռիչքի կշիռքը կորսնցնելով կործանած է գետնին վրայ։

Այժմ զոհերու աճիւնները Երեւան փոխադրուած են, անկէ Թեհրան փոխադրուելու համար։ Միւս կողմէ Կիրակի օր իրանցի փորձագէտներու 25 անձերէ բաղկացած պատուիրակութիւն մը Երեւան ժամանած է, որոնց ընդունած է ՀՀ փոխ նախագահ Գագիկ Յարութիւնեանը։ Քննարկուած են յանձնախումբի աշխատանքներու կազմակերպման առնչուող հարցերը։

«Իթար-Թաս»ի լրատուութեան համաձայն, Ռուսիոյ միջամտութեամբ կազմուած յանձնախումբը հարց տուած է Իրանին, թէ ինչո՞ւ «Մի 130» տիպի զինուորական փոխադրական օդանաւի մը մէջ, որ

(Շար. տես էջ 4)

ԸՆԴԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԿԱԶՄԱԾ Է «ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԵԱՆ» ՍՏՈՒԵՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՄԸ

«Հնչակեան Մամլոյ եւ Քարոզչութեան Գրասենեակ». —

Հայաստանեան «Հրապէր» օրաթերթը Մարտ 8ի իր թիւով հրատարակած է ընդդիմադրութեան կողմէ կազմուած «Ազգային համաձայնութեան» ստուերային կառավարութեան ցանկը։ Թերթի համաձայն, Հայաստանի որոշ քաղաքական կուսակցութիւններուն միջեւ համաձայնութիւն գոյացած է և որոշուած է ցանկը ներկայացնել Հանրապետութեան Նախագահին։

«Ազգային Համաձայնութեան» կառավարութեան վարչապետ նշանակուած է նախկին վարչապետ Վազգէն Մանուկեան, իսկ փոխ վարչապետի պաշտօնը վստահուած է Մանուկեանի մօտ գործակիցներէն Ղեւոնդ Վարդանեանին, որ ծանօթ է «Մոկօ» անունով։ Կազմին մէջ, ընդգրկուած են կոմունիստներ, նախկին կոմունիստներ, Հ.Յ.Դ.-ի անդամներ, Հ.Ռ.Ա.Կ.-ի երկու թեւերու պարագլուխները (Միրզախանեան և Խաչատուրեան), ՀՀՇ-էն անջատուած եւ հեռացած Ղարաբաղ Կոմիտէի նախկին անդամներ եւ անկուսակցականներ։

Նման ցանկի մը գոյութիւնը իրականութի՞ւն է, թէ պարզապէս տրամադրութիւնները շօշափելու համար մէջտեղ նետուած քաղաքական խաղաքարտ մը պարզապէս տակաւին յստակ չէ, սակայն մէկ բան յստակ է թէ, Հայաստանը կործանելու ամենակարճ ճանապարհը այսպիսի կառավարութիւն ունենալն է։

Հ.Մ.Բ.Գ.

Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ

ՃԱՀԱԿԻՐ

ՋԵՐՄՕՐԷՆ ԿԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԷ ԻՐ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ԵՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

Ղարաբաղեան Ուժերը Կը Վերագրաւեն Ալխանլին

Երէկ, Չորեքշաբթի առաւօտեան ԼՂՀ պաշտպանական ուժերը յաջողած են ոչ միայն կասեցնել թշնամիին լայնածաւալ գրոհը, Ֆիզուլիի շրջանին մէջ այլեւ անցած են հակայարձակման եւ վերագրաւած Ալխանլի գիւղը, իր շրջակայ բարձունքներով։

Ըստ լրատուական հաղորդման, Լեռնային Ղարաբաղի սահմանային միւս հատուածներուն մէջ պահպանուած է յարաբերական անդորրը։

ԱԹՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԸ ԳՈՐԾԷ 1995-Ի ՍԿԻԶԲՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետութեան ուժանիւթի նախարար Միրոն Շիշմանեան յայտարարեց թէ անցեալ Ուրբաթ 18 Մարտին, Մոսկուայի մէջ ստորագրուեցաւ հայկական աթոմակայանի վերաբերեալ հայ-ռուսական համաձայնագիրը, որուն հիման վրայ պիտի սկսին վերականգնման աշխատանքները։ Հայկական աթոմակայանի երկրորդ պլոկը կրնայ գործել 1995 ի առաջին եռամսեակին։

10 ՄԻԼԻՈՆ ՏՈԼԱՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Միացեալ Նահանգներու Եութա Նահանգի քիմիական խոշորագոյն ընկերութեան՝ «Հեմբիքըլզ»ի ջանքերով այս տարուան ընթացքին 10 միլիոն տոլարի մարդասիրական օժանդակութիւն պիտի առաքուի Հայաստան։

Ամերիկեան Քրիսչըն Սայընս Մոնիթըր» թերթը տեղեկացուցած է, որ նախատեսուող օգնութեան մէջ պիտի ըլլան 750 թոն սննդամթերք եւ Հայաստանի տնտեսութեան անհրաժեշտ նիւթեր։ Օգնութիւնը Հայաստան պիտի հասցուի Իրանի ճամբով։

ՆԱԽԱԳԱՀ ԼԵՒՈՆ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ

Պարզած Մտքերը Լոնտոնի Մէջ

Ինչպէս անդրադարձած էինք իր ժամանակին, թէ անցեալ ամսուան մէջ, ՀՀ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան պաշտօնական այցելութեամբ մը Մեծն Բրիտանիա մեկնած էր՝ ուր արձանագրեց դիւանագիտական մեծ յաջողութիւն մը։

Իր ունեցած հրապարակային ելոյթներու և ասուլիսներու ընթացքին, Նախագահի կողմէ պարզուած մտքերու շարքին յատկանշական էին հետեւեալները.—

«Հարիւրամեակներ շարունակ բազում զոհեր տուած հայ ժողովուրդն այլեւս երբեք չի կորցնի իր անկախութիւնը»։

«Եթէ վեց տարի ու Ղարաբաղը նորից չըմբոստանար. եւ ամէն ինչ զարգանար նոյն ձեւով, ապա այսօր Ղարաբաղը գոյութիւն չէր ունենայ։ Այդ վեց տարուայ պայքարն էր, որ թոյլ տուեց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պատրաստ լինել այսօրուան»։

«Իտէալական կը լինէր այն տարբերակը, որ Ատրպէյճանը վերջապէս ընդունէր Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, սակայն դա միայն իտէալ է։ Աւելի իրական է թւում փոխ-զիջումային տարբերակը։ Սակայն, ցաւոք ներկայ հոգեբանական պայմաններում ո՛չ հայկական եւ ո՛չ էլ ատրպէյճանական կողմը պատրաստ չեն փոխ զիջման։ Մինչեւ չվերջանայ պատերազմը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերեալ վէճերը միայն էլ աւելի կը խորացնեն զինուած հակամարտութիւնը։ Ղարաբաղի կարգավիճակը պիտի ապագայում դառնայ Մինսկի կոնֆերանսի հիմնական հարցը, եւ այստեղ հայկական կողմը ունի առնուազն երկու պահանջ. առաջին՝ ԼՂՀ-ի կարգավիճակը պիտի սահմանուի միջազգային կազմակերպութիւնների կողմից եւ այնպէս որ Ատրպէյճանի կողմից այդ կարգավիճակը որեւէ խախտում ապագայում հիմնովին բացառուի, եւ երկրորդ՝ պիտի ապահովուի Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչութեան անվտանգութիւնը։ Մենք կ'անենք ամէն ինչ, որ ինչպէս Հայաստանը, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղը դուրս չգան ռեալ քաղաքականութեան շրջանակներից»։

Հ.Մ.Ք.Գ.

* * *

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔ

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1994

Վենետիկի Համալսարանի Հայ Լեզուի և Մշակոյթի խտացեալ դասընթացքը, գործակցութեամբ Պ.—Արաքս Ընկերակցութեան, տեղի պիտի ունենայ 3—25 Օգոստոսին։ Քննութիւնները՝ 26 Օգոստոսին։ Դասընթացքը ունի հինգ հիմնական մակարդակ՝ բացարձակ սկսնակներէ մինչեւ յառաջացեալներ։ Դասերը տեղի կ'ունենան Երկուշաբթիէն Ուրբաթ, օրը հինգ պահ, առաւօտեան։ Դասերու ներկայութիւնը պարտադիր է։

Արձանագրութեան սակը ոչ մէկ պարագայի կը փոխանցուի եւ անգամ մը կատարուած վճարումը որեւէ պատճառով ետ չի դարձուիր։ Դիմումները պէտք է կատարել անձամբ և գրաւոր՝ նշելով միշտ հեռաձայնի, եթէ կայ՝ նաև հեռապատճէնի (FAX) թիւ մը։ Պայման է լրացուցած ըլլալ տասնութ տարիքը։

Արձանագրութեան սակն է՝ 890.000 (ութ հարիւր իննսուն հազար) իտալական լիրետ կամ անոր համապատասխանը տարադրամով օրուան սակին համաձայն. այս գումարէն 390.000 (երեք հարիւր իննսուն հազար) լիրետի բաժինը պէտք է կանխաւ վճարուի՝ յետ ստանալու ընդունելութեան գրաւոր պատասխանը՝ մինչեւ սահմանուած պայմանաժամը։ Արձանագրութեան մնացեալ մասը կը վճարուի մուտքի օրը։

Ամէն չէք կամ փոխագիր պէտք է հասցէագրուի միայն այսպէս՝ ASSOCIAZIONE PADUS ARAXES և ղրկուի հետեւեալ հասցէին՝ c/o Dipt. Studi Eurasiatici - S. Polo 2035 30125 Venezia (Italia) Կը խնդրուի բոլորէն՝ երբեք չղրկել դրամատնային փոխանցում (bank transfer), միջնորդչէքի շատ բարձր սակերուն պատճառով. Ամէն պարագայի՝ դրամատնային բոլոր ծախսերը ղրկողին վրայ են։

Կ'ընձեռուի բնակութեան հնարաւորութիւն համալսարանական ուսանողատան մը մէջ, որ այս տարի կը գտնուի բուն պատմական Վենետիկի մէջ, ոտքով շուրջ տաս վայրկեան հեռաւորութեամբ դասերու շէնքերէն։ 1—26 Օգոստոս ներառեալ, ամբողջ շրջանին համար, բնակութեան սակն է՝ 400.000 (չորս հարիւր հազար) լիրետ զոյգ սենեակի համար, 650.000 (վեց հարիւր յիսուն հազար) լիրետ առանձին սենեակի համար։

Իւրաքանչիւր ճաշ կամ ընթրիք կ'արժէ 11.000 (տասնմէկ հազար) լիրետ տեղւոյն վրայ վճարելի։

Ժամանումի օրերն են՝ 1 և 2 Օգոստոս։ Ի հարկին՝ հեռաձայնել Հ. Լեւոն Զէքիեանի հետեւեալ թիւով՝ (041) 52 07.737, առաւօտեան 8էն 9 Իտալիոյ ժամով։ Կը խնդրուի՝ լաւ ստուգել ժամերու տարբերութիւնը. բացակայութեան պարագային՝ կրկին փորձել կամ լուր մը թողուլ. Չհեռաձայնել Վենետիկի Համալսարանի գրասենեակներուն։ Տրուած հեռախօսի համարը կ'ընդունի նաեւ հեռապատճէն (FAX)։

ԸՆԹԱՑԻԿ ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԷՆ

ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՈԳԵԿՈՉԵՑ ՍՈՒՄԿԱՅԻԹԻ ԵՂԵՌՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Մարտ 1ին, Ս.Դ.Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի եւ Ներքին սփիւռքի կազմակերպութեան քաղաքական դիւանի ընդլայնուած նիստին մէջ յոտնկայս լռութեամբ յարգանք մատուցուեցաւ Սումկայիթի զոհերու յիշատակին։ Ոգեկոչուեցան նաեւ Արցախի հերոսամարտի ընթացքին քաջաբար ինկած Հնչակեան մարտիկները։

Նոյն օրը, «Հնչակ Հայաստանի» թերթի խմբագրատան մէջ տեղի ունեցաւ խումբ մը ուսանող — ուսանողուհիներու կուսակցութեան շարքերը ընդունելու արարողութիւնը։ Նախագահող ընկեր Ե. Նանարեան իր ելոյթին մէջ ծանրացաւ ազատագրական պայքարին՝ Հնչակեանութեան կարեւոր ներդրումին վրայ ու շեշտեց, որ այսօր եւս Հնչակեանները պատնէշի վրայ են՝ ինչպէս ռազմի դաշտերու վրայ, այնպէս ալ ներքաղաքական պայքարներու ընթացքին։

ՍՈՒՐԻԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Անցնող շաբթուայ ընթացքին պաշտօնական այցելութեամբ Հայաստան գտնուեցաւ Սուրիոյ արդիւնաբերութեան նախարար՝ Ահմատ Նիզամ Ադդին։ Սուրիական պատուիրակութեան մաս կը կազմէին արդիւնաբերողներու մեծ խումբ մը։

Պատուիրակութիւնը այցելեց Երեւանի և շրջաններու մեծագոյն գործարանները՝ առեւտրատնտեսական փոխյարաբերութիւններու զարգացման միջոցները ուսումնասիրելու համար։

Հայաստանի արդիւնաբերութեան նախարար Աշոտ Սաֆարեանի հետ իր ունեցած շարք մը հանդիպումներու կողքին, սուրիացի հիւրը ընդունուեցաւ հանրապետութեան նախագահին ու վարչապետին կողմէ։

Նախատեսուած է Սեպտեմբերին Երեւանի մէջ բացումը կատարել սուրիական արդիւնաբերական արտադրութիւններու ցուցահանդէսին։

* * *

ԼԻԲԱՆԱՆ

ԵՐԵՒԱՆ - ՊԷՅՐՈՒԹ

ԱՌԱՋԻՆ ՈՒՂՂԱԿԻ ԹՌԻՉՔԸ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՒԻԱՈՒՂԻՆԵՐ» ընկերութեան օդանաւ մը, Երեքշաբթի 8 Մարտին, Երեւանէն ուղղակի Պէյրութ ժամանումով, բացումը կատարեց ուղղակի թռիչքներուն, շաբաթական հերթականութեամբ։

Առաջին թռիչքով Պէյրութ ժամանեցին 120 ճամբորդներ, որոնց մէջ էր նաեւ Երեւանի քաղաքապետը։

ԴԱՇՆԱՄՈՒՐ

ՀԱՅԿ ԱՒԱԳԵԱՆԻ

ԲԱՐԵՅԱՋՈՂ ՄԵՆԱՆՈՒԱԳԸ

Նախանցեալ Երկուշաբթի, 7 Մարտ 1994ին, Գահիրէի Ռուսական Մշակ. Կեդրոնի՝ «Չայքովսքի» անուան դահլիճին մէջ տեղի ունեցաւ շնորհալի դաշնակահար Հայկ Աւագեանի 6-րդ մենահամերգը, իր Եգիպտոս վերադարձէն ի վեր՝ 1991ի Սեպտեմբերէն, հայրենիքի մէջ կատարելագործուելէ ետք որպէս մասնագէտ։

Հայեացք մը նետելով համերգի ծրագրի վրայ, դժուար չէ նկատել, որ բացի Արամ Խաչատրեանի զոյգ երկերէն, Հ. Աւագեան ռուսական մշակութային օճախի մը մէջ ելոյթ ունենալու բերումով, ծրագրած էր ներկայացնել նմոյշներ ռուսական բարձր երաժշտական մշակոյթէն։

Այսպէս, համերգի առաջին կէսին կատարուեցան նախ մինչ-դասական կարեւորագոյն ռուս նուագահաններէն Պորթնիանսքի «տօ մաժոր» սոնադը, որ արտացոլելով իր ժամանակի՝ այսինքն 18-րդ դարու վերջերու և 19 րդ դարերու սկիզբներու ռուսական երաժշտութեան գեղագիտական և ոճային մակարդակը, որոշակիօրէն ցոյց կու տար «Մոցարդեան» հնարաւոր ազդեցութիւններ։ Ապա ան կատարեց մեծ հայասէր, գրող, դիւանագէտ և ամաթէոր երաժիշտ՝ Կրիպոյետովի երկու գողտրիկ վալսերը, որոնք կը բովանդակէին ռոմանթիզմի նախանշաններ։

Վերոյիշեալ երկու ռուս վաղ շրջանի երաժիշտներուն երկերը ներկայացնելով, անկասկած դաշնակահարը կը հետապնդէր ճանաչողական նպատակներ, քանի որ այդ ստեղծագործութիւնները հազուագիւտ կը կատարուին մանաւանդ արտասահմանի մէջ և գիտակից երաժշտասէրի մը տեսանկիւնէն՝ շատ հաճելի է ունկնդրել զանոնք, գիտնալու համար, թէ ինչ տեղի է ունեցած ռուսական երաժշտութեան մէջ, մինչև անոր դասական շրջանը սկզբնաւորող հանճարեղ Մ. Կլինքայի երկերուն երեւան գալը։

Ապա Հայկ, համերգի առաջին կէսը աւարտեց Ա. Խաչատրեանի դաշնամուրային յայտնի զոյգ երկերու՝ «Պոէմ» (1927) և «Թոքաթթ»ի (1932) փայլուն կատարմամբ։ Հմայիչ էր Խաչատրեանական տարահնչիւնային (տիսսոնանսային) երանգներով յագեցուած այդ ձայնային քաղցրահունչ «խնճոյքը»։

Համերգի երկրորդ կէսին, Հ. Աւագեան կատարեց երկեր Շոսթաքովիչէն, Ռախմանինովէն և Փրոքոֆիեւէն։ Ուրեմն մէկ կողմէ ներկայացուց ռուսական երաժշտութեան սովետական շրջանի երկու խոշորագոյն դէմքերը (որոնք հզօր երեակ մը կը կազմեն Ա. Խաչատրեանի հետ), միւս կողմէ, Ռախմանինովի երկերով՝ կարծես խտացուց ռուսական ռոմանթիզմը։

Շոսթաքովիչի «րէ մինոր» «փրելիւտ» և «ֆիւկ»ը (1932-33) վաղ երկ մը ըլլալով հանդերձ, յստակօրէն ցոյց կու տար նուագահանի ոճային առանձնայատկութիւններէն մեծակերտայնութիւնն (մոնիւմենթալիզմ) ու տրամաթիք լարուածութիւնը։ Իսկ Ռախմանինովի երկու ծանօթ «Էթիւտ Թապլոներ»ը՝ երկ 33 թիւ 8 (1911) և երկ 39 թիւ 5 (1916-17) խտացնելով 19րդ դարու ռուսական ռոմանթիզմը, այնուամենայնիւ արդիական շունչով մը օժտուած էին ինչպէս մեծանուն նուագահանի բոլոր երկերը։

Համերգի աւարտին, դաշնակահարը ինքնավստահօրէն կատարեց Սերգէյ Փրոքոֆիեւի 7րդ սոնադը (1940) որ իրաւամբ կը համարուի 20րդ դաշնամուրային գրականութեան գոհարներէն մէկը։ Ոճային տեսակէտէ այս երեք մասերէ (շարժումներէ) բաղկացած ծաւալուն ստեղծագործութիւնը, մէկ կողմէ կը ներկայացնէ դարուս լարուած տրամաթիզմը, միւս կողմէ «նոր դասական» Փրոքոֆիեւի հարուածային ոճն ու կրակոտ խառնուածքը, անշուշտ զերծ չմնալով լիրիքական շունչէ (երկրորդ մասը ամբողջութեամբ)։ Այս սոնադի կատարումով, Հայկ ծանրակշիռ աւարտով մը օժտեց ամբողջ համերգը։

Բոլոր ներկաները բարձր տրամադրութեամբ մեկնեցան համերգասրահէն սրտանց շնորհաւորելով Հայկ Աւագեանին՝ իրենց պարգեւած անհուն գեղագիտական հաճոյքին համար։ Անհամբեր կը սպասենք երիտասարդ երաժիշտի յաջորդ համերգին։

ՀՐԱՆԴ ՔԷՇԻՇԵԱՆ
(Արուեստագէտ)

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ՄԱՅՐԵՐԻՆ

Մայրերն են պահել մեր հայոց լեզուն,
Մեր մանուկներին են տուել կաթի հետ
Եւ հայրենիքով դարձրել են լեցուն,
Որ ժողովուրդը ապրի յար յաւէտ.

Մայրերն են պահել մեր հայոց երգը,
Երբ մանուկներին օրօր են ասել,
Արցունքն աչքերին, սրտերում վէրքը
Մեր ազատ կեանքի օրն են երազել.

Նրանք չեն եղել օտարի գերին
Ու չեն վհատուել եւ ոչ մի դարում,
Հայ գիրքն ու մանկան սեղմած կրծքներին
Հպարտ են ապրել նրանք աշխարհում.

Ես ձեր ձեռներն եմ համբուրում, մայրեր,
Սրբութիւն սրբոց էք դուք իմ հոգում,
Պահպանեցէք միշտ Հայերէնը մեր,
Որ յար յաւիտեան մնանք աշխարհում.

ԳԵՂԱՄ ՍԱՐԵԱՆ

ԳԱՆԱՏԱ

ՄԵԾԱՐԱՆՔԻ ԵՐԵԿՈՅ
ՆՈՒԻՐՈՒԱԾ
ԴՈԿՏ. ԳԷՈՐԳ ՊԱՂՃԵԱՆԻ

Կիրակի, 27 Փետրուար 1994ին, «Վիլ Սէն Լորէն»ի (Գանատա) մէջ տեղի ունեցաւ ՄԵԾԱՐԱՆՔԻ ԵՐԵԿՈՅ մը նուիրուած՝ ծանօթ մտաւորական ԴՈԿՏ. ԳԷՈՐԳ ՊԱՂՃԵԱՆ-ին (Հացունի) իր ծննդեան 80 ամեակին առիթով, կազմակերպութեամբ՝ Հայ Կաթողիկէ Միութեան Գրական Յանձնախումբին.

Վերոյիշեալ հանդիսութեան ընթացքին խօսք առին տոքթ. Յակոբ Գոճեան և Տիար Նուրհան Ուզունեան.

Այս առթիւ, «Ջահակիր» ջերմօրէն կը շնորհաւորէ բազմավաստակ մտաւորական Դոկտ. Գէորգ Պաղճեանը մաղթելով իրեն նորանոր յաջողութիւններ և արեւշատութիւն:

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

«ՓԱՆՈՐԱ ԱՐԱՊԷՅԱ»Ի ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 7ՐԴ ՏԱՐԻՆ

Խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ Լոս Անճելըսի մէջ լոյս տեսնող «Փանորա Արապէյա» ամսաթերթը, իր հիմնադրութեան 7րդ տարեդարձին առթիւ, որուն սեփականատէրն ու խմբագրապետն է նախկին եգիպտահայ, վաստակաւոր լրագրող Պր. Ուիլիէմ (Նուպար) Ղազարեան.

Յաջողութիւն եւ յարատեւութիւն կը մաղթենք մեր սիրելի պաշտօնակիցին:

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐՈՒԱՆ ԱՌԹԻՒ

ՀԱՅ ՄՕՐ ԴԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Առանց հայ մայրերու չի կրնար գոյութիւն ունենալ հայ սփիւռք մը, և առանց տոկուն, առողջ և գիտակցուած դաստիարակութեան չկան օրինակելի հայ մայրեր.

Հետեւաբար, հարկ է որ լաւագոյն հիմերու վրայ դրուին հայ նոր սերունդին դաստիարակութիւնը ընդհանրապէս և հայ իգական սեռին դաստիարակութիւնը մասնաւորապէս.

Իւրաքանչիւր հայուհի, որ մայր կը դառնայ, անոր կը յանձնուին հոգիներ դաստիարակելու պարտականութիւններ: Կը յաջողի ան փոխանցելու անխախտելի սէր դէպի իր ազգը, հայրենիքը, լեզուն ու կրօնքը. Հո՛ն պէտք է փնտռել յաջողութիւնը.

«Մայրերու Օրը միայն սիրոյ, երախտագիտութեան, շնորհապարտութեան օր մը չէ, այլ՝ ազգային ծառայութեան յատուկ որոշումներ առնելու օր մը. Հայ մայր մը սիրոյ իր արդար տուրքը ստանալով, բարոյական այնպէս հզօր զօրացում մը պիտի զգայ, երբ դառնայ մայրը այն զաւակին, որ ազգին պարծանք կը պատճառէ. Հետեւաբար, հայ մայրը պիտի զինուորագրուի նոր զոհաբերութիւններով, յօգուտ ազգին և սփիւռքի գոյատեւման:

Զաւակներն ենք աշխատասէր, քաջ ու պայքարիլ սիրող ժողովուրդի մը: Սփիւռքի կարիքները անսահման են. ունինք երազներ ու յոյսեր. անհրաժեշտ են ազգասէր հայորդիներ, որոնք ըլլան առողջ ու գիտակից՝ մտքով թէ հոգիով. Հայ ընտանիքի մը քայքայումը կը նշանակէ նաեւ ազգային քայքայում, այսինքն՝ այլասերում: Գաղտնիք չէ թէ կինն է բուն սիւնը ընտանիքին՝ ինչ կը վերաբերի ազգապահպանման. Ազգային առողջ և տոկուն դաստիարակութիւն ունեցող կին մը ամենէն ազդու երաշխիքն է հայ ընտանիքին և հայ ազգին գոյատեւման. Հայ մայրն է նոր սերունդին հոգիին վրայ ամենէն խորունկ կնիքը դրոշմողը. Եւ չափազանցուած չէ՝ երբ կ'ըսուի թէ «Ժողովուրդի մը ճակատագիրը մայրերէն կախեալ է»:

Գիտակից մայրերու շնորհիւ է, որ նոր սերունդը հպարտ պէտք է զգայ իր ազգային պատկանելիութեամբ, հաւատք ու իմաստ գտնէ հայ անունին մէջ և վերջապէս իր գերագոյն մտահոգութիւնը ըլլայ հայ ազգին և հայրենիքին վերելքն ու բարգաւաճումը.

Սփիւռքի դժուարին պայմաններուն մէջ ամէն ժամանակէ աւելի, հայ մայրերը, շնորհիւ իրենց զօրութեան, հմայքին ու պարտականութեանց գիտակցութեան, հարկ է որ իրենց ներկայութիւնը աւելի զգալի դարձնեն և ամէն տեղ. Ամէն կին մա՛յր է, մա՛յր իր և ազգին զաւակներուն համար.

Փա՛ռք քեզ, Հա՛յ Մայր:

ՌԱՀԵԼ ՏՐԴԱՏԵԱՆ

«Քուլիս»

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ տեղեկացանք, որ համայնքիս շնորհալի երիտասարդուհիներէն՝ Օր. Մարլօ Ջէմանեան, Գահիրէի Ամերիկեան համալսարանի յատուկ երկամեայ դասընթացքները փայլուն յաջողութեամբ աւարտած է Distinction գերազանց պատուոյ յիշատակութեամբ, ստանալով Executive Secretary Certificate վկայականին.

Յիշենք թէ, Մարլօն 1992ին աւարտած է Գահիրէի համալսարանի «Առեւտրական Քաֆիւյլ»ի երկամեայ դասընթացքները եւ այժմ ուսանող է «Էյն Շամս» համալսարանէն ներս «առեւտրական» բաժինը: Ան միաժամանակ ստանձնած է Եգիպտոսի մօտ ՀՀ Դեսպանութեան մէջ քարտուղարուհիի պաշտօնը, Յունուար 1993էն սկսեալ.

Մարլօն իր հայեցի կրթութիւնը ստացած է Գալուստեան Ազգ. վրժ.ին մէջ, ապա երկրորդական ուսումը ստացած է Նուպարեան Ազգ. վրժ.ի՝ «Գիտական բաժնէն».

Խմբագրութիւնս կը շնորհաւորէ զինք եւ իր մայրը՝ Տիկ. Աղաւնի Ջէմանեանը, մաղթելով նորանոր յաջողութիւններ համալսարանական ուսման մէջ.

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ ՄՕՐ ՄԱՍԻՆ

× Մայր մը առաջնորդ մը եւ ներշնչող մըն է.

× Մօր մը սիրտը լեցուն է գթութեամբ եւ նուիրուածութեամբ: Ազնիւ է եւ ներող.

× Մայր մը լեցուն է գեղեցկութեան, իմաստութեան եւ վեհ արժանիքներու իսկական գիտակցութեամբ եւ զօրակցութեամբ.

× Մայր մը մեծ համբերութեամբ տոգորուած է եւ կը մեղմացնէ բոլոր մեր ցաւերը: Էակ մը՝ որ իր մէջ անսահման հաւատք կը կրէ իր զաւակներուն հանդէպ եւ կը սիրէ զիրենք օրէ օր.

ՕԳՏԱԿԱՐ ԴԻՏԵԼԻՔՆԵՐ

— Սուրճին ձգած արատը ճերմակ ծածկոցին վրայէն անհետացնելու համար, շփեցէք զայն գաղջ ջուրի մէջ խառնուած քիչ մը հաւկիթի դեղնուցով:

— Ներկուած պատերուն վրայէն մատի հետքերը հանելու համար, շփեցէք տեղերը երկուքի բաժնուած մեծ գետնախնձորով մը, և յաջորդաբար կտրեցէք երբ ան աղտոտի յետոյ լաթով սրբեցէք:

— Սառնարանին անհաճոյ հոտը անհետացնելու համար, կաթսայի մը մէջ գինիի քացախ դրէք և եռացուցէք, երկու ժամ պահելէ յետոյ գոց սառնարանին մէջ մաքուր ջուրով մաքրեցէք և աշխատցուցէք սառնարանը:

— Արծաթէ զարդեղէնները մաքրելու համար, զանոնք շփեցէք լեմոնի շերտով մը, յետոյ ցողուեցէ՛ք տաք ջուրով, ապա peau de chamois-ով չորցուցէք:

— «Պրոնզ»ները տաք գինիի մէջ թաթխուած լաթով մաքրեցէ՛ք, յետոյ շփեցէք մաքուր լաթով:

— Ծածկոցներուն վրայէն կարմիր գինիի արատը անհետացնելու համար թաթխեցէք տեղերը ճերմակ գինիի մէջ, ապա ձգեցէք զայն մինչեւ որ պէտք եղած արդիւնքը ստանաք:

— Գիշերները մժեղները ձեզ չեն խայթեր, եթէ ձեր բարձին վրայ, քանի մը կաթիլ անանուխի իւղ դնէք:

— Մատներուն վրայէն մելանի արատները հանելու համար, պանանի կեղեւին մէջի մասով զայն շփեցէք:

— Երբ լաթին վրայ շատ տաք արդուկը հետք ձգէ, անմիջապէս դեղնած մասը օքսիժէնի մէջ թաթխուած բամպակով շփեցէք:

— Պտուղները փտութենէ զերծ պահելու համար, պտղամանին մէջ, կափարիչը բաց չիշեր դնել, որոնց մէջ երկուքի բաժնուած սխտորի պճեղներ կը դընէք:

— Գիտէ՞ք թէ լաւագոյն վայրկեանը բաղնիք առնելու, անկողին մտնելէ առաջ է. հանդարտ քուն մը կ'ունենաք, եւ ձեզ երկու անգամ աւելի լաւ կը հանգչեցնէ:

— Գիտէ՞ք թէ օրական վեց գաւաթ ջուր պէտք է խմէք, որուն մէկ գաւաթը գաղջ առաւօտեան զարթնումին:

— Գիտէ՞ք թէ կաթը, ամենակատարեալ սնունդն է, եւ պէտք է սովորութիւն ընէք, նըւազագոյնը օրական երկու գաւաթ խմելու:

— Գիտէ՞ք թէ շաբաթը մէկ անգամ լաւ է որ շատ թեթեւ ուտէք և նոյնիսկ եթէ կրնաք բանջարեղէնի ապուր խմել և պտուղներու հիւթ:

ՔԱՂԵՑ՝ ԱՐՄԻՆԷ ԱՄԱՏՈՒՆԻ

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
24 ՄԱՐՏ 1994

ԳԱՀԻՐԷ

ՏՕՆ ՀՐԱՇԱՓԱՌ ՅԱՐՈՒԹԵԱՆ

Մեծ Պահոց Քառասնօրեայ շրջանէն եւ հոգեւոր պատրաստութենէն ետք, մեր գաղութի բարեպաշտ ժողովուրդը Կիրակի, 3 Ապրիլ 1994ին, պիտի տօնախմբէ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ։

Զատկական Ս. Պատարագը տեղի պիտի ունենայ Ս Գրիգոր Լուսաւորիչ Տաճարին մէջ, առաւօտեան ժամերգութենէն ետք։

Այս առիթով Ս. Պատարագ պիտի մատուցանէ եւ քարոզէ

ԳԵՐՇ. Տ. ԶԱՒԷՆ ՍՐԲ. ԱՐՔԵՊՍ. ՉԻՆՉԻՆԵԱՆ

Առաջնորդ Հայոց Եգիպտոսի

Քարոզէն առաջ ի լուր ժողովրդեան պիտի կարդացուի Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը։

Ս. Պատարագը պիտի երգուի քառաձայն Եկեղեցւոյս երգչախումբին կողմէ, ղեկավարութեամբ Պր. Նշան Վարդեանի, երգեհոնահարութեամբ Օր. Արփիկ Ճանիկեանի։

Սկիզբ ժամերգութեան առաւօտեան ժամը 8.-ին
Ս. Պատարագ » » 10.-ին

Կը հրաւիրենք հաւատացեալ ժողովուրդը ներկայ գտնուելու Զատկական Ս. Պատարագին։

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿ

ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Այս տարուան Հոկտեմբերի 16-ին պիտի լրանայ հայ պարբերական մամուլի սկզբնաւորութեան երկու հարիւր տարին։

Հնդկաստանի գաղութներէն՝ Մատրասի մէջ, ուր արդէն մշակութային գործունէութիւն ծաւալած էր, Յարութիւն ք.հյ. Շմաւոնեան՝ 1794 Հոկտեմբեր 16-ին կը ձեռնարկէ «ԱԶԴԱՐԱՐ» ամսագրին հրատարակութեան, ապաւինելով՝ քսանութ հետաքրքիր բաժանորդներու սրտակցութեան....։

Բացառիկ նուիրում պահանջող այս ձեռնարկը կը պսակուի տասնութ պրակներու լոյս ընծայումով։ Ասոր կը յաջորդեն Մխիթարեան զոյգ միաբանութիւններուն պարբերական հրատարակութիւնները, եւ երկրագունդի տարածքին գտնուող քաղաքներուն մէջ լոյս տեսած և դեռ չարունակուող բազմաթիւ պարբերաթերթերը։

Պանծալի հրապարակագիրներուն մտքի արդիւնքը ի մի բերելու, եւ կատարուած աշխատանքին մէկ մասը՝ պատշաճ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ով մը հանրութեան ներկայացնելու համար, արդէն ձեռնարկած ենք նախապատրաստական աշխատանքներու։

Այս առիթով ձեռնարկած ենք նաեւ հանրային եւ անհատական ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ հաւաքածոներու ցուցագրումի բարդ աշխատանքին, որուն արդիւնքը պիտի ըլլայ յետագային լոյս տեսնելիք ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՒԱՔԱԾՈՆԵՐՈՒ ՈՒՂԵՑՈՅՑԸ։

Հաւանական է, որ անցեալի մշակութային գանձերէն՝ զովելի ջանադրութեամբ, տակաւին նմոյշներ պահպանուած ըլլան գիտակից եգիպտահայերու մօտ։

Մեր ձեռնարկը լրումին հասցնելու համար՝ կ՚առաջարկենք գրասէր անհատներու մօտ գտնուող բոլոր նմոյշներուն մասին տեղեկացնել ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ։

Այս առնչութեամբ, կը խնդրենք կապ պահպանել՝

15, Emad El Din Street - P·O·Box 1079-11511 Cairo

կամ հեռաձայնել՝ 5919636 համարին։

Պարտք կը զգանք յարգելի հասարակութեան հաղորդելու՝ թէ այս բազմաշխատ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍին նախաձեռնող մարմիններն են՝ Հ.Բ.Ը.Մ. Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովը, Հայ Ազգային Հիմնադրամը, Յուսաբեր Մշակութային Ընկերակցութիւնը, Հայկական Ընթերցասրահը և Հայ Մշակոյթի Բարեկամները։

Շնորհակալութեամբ՝

ՀՊՄ 200-ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԷՐՁԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեգրամը	Ե. Ո.	294.40
21 կարատ՝ կրամը		36.80
18 կարատ՝ կրամը		31.55

4, Զաքէյ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ 3901151

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ»ԻՆ

Մայրերու տօնին առթիւ, Տէր և Տիկին Մարտօ և Շուշիկ Գասապեաններ (Թորոնթոյէն) կը շնորհաւորեն իրենց մայրերը և այս առթիւ կը նուիրեն 10

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Ոգբ. Յակոբ Մազլումեանի կսկծալի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Պետրոս և Աւետիս Մովսէսեան եղբարք կը նուիրեն.
Եկեղեցւոյ Պայծառութեան 10
«Ջահակիր»ին 10

ԱՂԵՔՍ. Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՆ

Ար ի քաջալերութիւն Շարժումիս ազգօգուտ գործունէութեան Տոքթ. և Տիկ. Արթօ Արթինեան կը նուիրեն 30

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացանք Մոնթրէալէն.- «ԷՋԵՐ ՈՒՍՈՒՑԻՉԻ ՄԸ ՕՐԱԳՐԷՆ» գիրքը։ Հրատարակութիւն՝ վաստակաւոր դաստիարակ, թերթիս աշխատակից, նախկին Եգիպտահայ, Պրն. Ա. Սրկ. Օննիկ Գալուստեանի (ՍԱՐՕԳ)։

65 էջերու մէջ հեղինակը համառօտ ներկայացուցած է իր կրթական, եկեղեցական եւ մշակութային գործունէութեան 40-ամեայ վաստակը՝ Եգիպտոսի, Սուտանի եւ Գանատայի մէջ։ Մաքուր տպագրութիւն։ Տպարան՝ Բոլ Զէյթունեան, Գանատա – Արքայալեռ, 1992։

■

Շնորհակալութեամբ ստացանք Մոնթրէալէն, նախկին եգիպտահայ Ոգբ. Լեւոն Քէօթէքեանի (1896-1983) յիշատակին նուիրուած գրքոյկը։ Հրատարակութիւն՝ Առաջնորդարան Հայոց Գանատայի, 1993։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս։

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
Հեռ. 4920633
Փոստարկղ թիւ՝ 627

ԿԱՐԴԱՑԷՔ
ԵՒ
ՏԱՐԱԾԵՑԷՔ
ՀՆՉԱԿԵԱՆ ՄԱՄՈՒԼԸ

ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԵԱՑ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ
ՎԻՏԷՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
ՄԵԾ ՊԱՍՏԱՌԻ ՎՐԱՅ
ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵԱՆՔԸ, ՀՐԱՇՔՆԵՐԸ, ԽԱՉԵԼՈՒԹԻՒՆՆ ՈՒ Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆԸ
Տեղի կ՚ունենայ
ՊԼԸՔՏԱՆԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ
Հինգշաբթի, 24 Մարտ 1994 կ. ե. ժամը 6-ին
«ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ»

Ազգային վարժարաններու աշակերտութիւնը քաջալերուած է ներկայ գտնուելու։

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ ԳԱՀԻՐԷ

ՓԻՆԿ - ՓՈՆԿԻ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ
«ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆ»

Դ. ՉԱԼԵՆՃ ԲԱԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ
Հինգշաբթի 14 Ապրիլէն, Շաբաթ 16 Ապրիլ 1994
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ Հ.Մ.Մ.-Ի
Մասնակցութեամբ՝ Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ մշակութային եւ մարզական միութիւններուն
(Մանրամասնութիւնները յաջորդիւ)
Կը խնդրուի նկատի ունենալ

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՇԵՐԵԿՈՅԹ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ
ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀՈԳԵՒՈՐ ՊԵՏԵՐՈՒ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ
ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ
ԵԳԻՊՏԱՀԱՅ ԲՈԼՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ
Շաբաթ 23 Ապրիլ 1994, երեկոյեան ժամը 9-ին
ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ «ՊԼԸՔՏԱՆԵԱՆ» ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ
Մանրամասնութիւնները յաջորդիւ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ
17 Ապրիլ 1994
Կը խնդրուի նկատի ունենալ և չխաչաձեւել։

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՏԻԿՆԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐ

Կիրակի 14 Մայիս 1994

ՃԱՇԿԵՐՈՅԹ

Կը խնդրուի նկատի ունենալ և չխաչաձեւել։

ԻՐԱՆԵԱՆ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՕԴԱՆԱՒ ՄԸ ՋԱԽՋԱԽՈՒԱԾ

(Շարունակութիւն Ա. էջէն)

կը փոխադրէր 19 անձեր միայն, անձնակազմը 13 անդամներէ կը բաղկանար, եւ թէ ինչո՞ւ շեղած էր իր ճամբէն ու կ՚անցնէր ռազմական բախումներու տարածքի մը վրայէն։ Յանձնախումբը պահանջած է նաեւ յիշեալ անձնակազմի անդամներուն անունները, սակայն Իրան մերժած է յանձնել զայն, ինչ որ առաւել բարդացուցած է հետաքննութեան աշխատանքները։

Մինչ այդ, երէկ Իրանի արտաքին գործոց նախարարութեան հրատարակական բաժնի տնօրէն՝ Ապպաս Անիման «Իթար-Թասս»ի յայտնեց, թէ այդ զինուորական փոխադրական օդանաւի թռիչքը ոչ մէկ հետախուզական առաքելութիւն չունէր եւ լուսանկարչական գործիքներով չէր սարքաւորուած։

دار صوت للطباعة — رقم الإيداع بدار الكتب ٨٠٥

ՃԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅԻՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՅԵԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1286 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 7 ԱՊՐԻԼ 1994 ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 20 Եգ. Դհկ. عدد رقم ١٢٨٦ — الخميس ٧ أبـريل ١٩٩٤

ՄԵՐ ԱՆԿԻՒՆԷՆ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԿԵՐՏՈՒՄԸ

Արցախի հերոսական պայքարը կը շարունակուի:

Սկսած՝ հայ հողի ազատագրութեան համար, հայու արժանապատուութեան բարձր գիտակցութեամբ։

Եղածը՝ պատմութեան կերտումն է։ Պատմութիւն մը կը կերտուի հոն, Արցախի մէջ։ Արցախի մեր հայրենակիցները պատմութեան անիւի ընթացքը կասեցնելով պատմութեան մը կերտումը սկսան հոն՝ Արցախի մէջ։

Ու այս բոլորը մեզի պիտի առաջնորդեն յաղթանակի։

Յաղթանակը մերն է, հայութեան: Ճակատամարտ, պատերազմի զինադադար ու դաշինք. եզրայանգումը յստակ է. յաղթանակ հայութեան։

Վեց տարուան Արցախեան պայքարը, այսօր հասած է այդ հանգրուանին։

Սակայն.

Հայութիւնը Արցախի մէջ կրնայ վերջնական յաղթանակի հասնիլ, միա՛յն այն ատեն երբ կրնանք մարտականն ու քաղաքականը համադրել, երբ յաջողինք ազգովին նեցուկ ըլլալ Արցախին:

Հայութիւնը Արցախի մէջ կրնայ յաղթական դուրս գալ այն պարագային երբ ազգին կամքն է զօրծօն ազդակը ու ազգը կը բնորոշուի իր հողով, պետականութեամբ եւ ժողովուրդով։ Հայրենիք ու ազգ այս երրեակ համակցողութեան, այս ըմբռնումին արդիւնքն է։

Արցախը Հայաստանի անբաժանելի մէկ մասն է։ Ամբողջական Հայաստանի իրականացումը, պայմանաւորուած է Արցախի ազատագրումով։ Այս ճշմարտութիւն է։

Ճշմարտութիւն է նաեւ, որ իւրաքանչիւր հայ, աշխարհի որ ծայրամասի վրայ ալ գտնուի, նոյնիսկ եթէ անորոշ չափով մըն ալ պարպուած ըլլայ հայութենէն, կը ցանկայ ունենալ ու տեսնել ամբողջական ու անկախ Հայաստան մը:

Արդ ուրեմն՝ ամբողջական ու անկախ Հայաստանի հիմնաքարն է, որ կը դրուի Արցախի մէջ։ Ու մենք պարտինք ազգովին կերտել մե՛ր պատմութիւնը։

Այսօր, պատմութիւն մը, հայոց պատմութիւնը կը գրուի Արցախի լեռներուն վրայ: Ո՞վ պիտի չուզէ մասնակից ըլլալ մեր պատմութեան կերտումին։ Ո՛վ, ինչո՞վ կրնայ մասնակցիլ Արցախի ազատագրութեան սրբազան գործին պարտի՛ մասնակցիլ։ Ժամն է, որ մենք ազգովին կերտենք մեր պատմութիւնը լեցնենք անոր էջերը յաղթանակներով։ Այսօրուայ եւ ապագայի յաղթանակները կախեալ են մեր համախմբական կեցուածքէն։ Ոեւէ հայ անհատ պէտք չէ մտածէ, թէ ի՛նք սոսկ անհատ մըն է, հետեւաբար ուրիշներ կան որոնք կը մտածեն ազգին մասին, կը հոգան ազգին հոգերը։ Այո՛, կառավարութիւն, կազմակերպութիւններ, միութիւններ բոլորն ալ, իրենց աշխատանքին մեծ մասը կեդրոնացուցած են Արցախի համար, իրենց ուշադրութեան կեդրոնն է Արցախը։

Իւրաքանչիւր հայ անհատ, ուր որ ալ գտնուի, պարտի օժանդակել Արցախին, որովհետեւ իւրաքանչիւր հայ անհատի կամքէն կախեալ է հայութեան յաղթանակը, Հայաստանի հզօրացումը ամբողջական, անկախ Հայաստանի իտէալի իրականացումը։

Հայե՛ր միացուցէք ձեր ճիգերը Արցախեան ազատագրական պայքարին։

Այս է թելադրութիւնը Արցախի վեցամեայ պատերազմին: Այս է կամքը Արցախի հերոս նահատակներուն։

ԺԱՆ ԱԲՈՅԵԱՆ

Հայրենի Մասնագէտներ

ԳԱՀԻՐԷԻ ԶԲՕՍԱՇՐՋԻԿԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՄԷՋ

Ուրբաթ, 18 Մարտ 1994ին, Գահիրէ ժամանած են ՀՀ Արտասահմանեան Թուրիզմի գլխաւոր վարչութեան ներկայացուցիչներ, յանձինս՝ Նելլի Մալխասեանի, Այտա Սարգիսեանի և Աշոտ Կուտպալեանի։

Հայրենի մասնագէտները միանալով, Գահիրէ ժամանած զանազան ԱՊՀ-ի երկիրներէ՝ 24 ուրիշ երիտասարդ մասնագէտներու, պիտի մասնակցին յատուկ խտացեալ դասընթացքներու, Գահիրէի համալսարանի զբօսաշրջիկային և հիւրանոցային ակադեմիային մէջ։

Սոյն դասընթացքները, որ պիտի տեւեն ութ շաբաթներ, կազմակերպուած է Եգիպտոսի արտաքին գործոց նախարարութեան՝ ԱՊՀ-ի երկիրներու հետ թեքնիքական ընկերակցութեան վարչութեան կողմէ։

* * *

ԱԹՈՄԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՒՈՐՈՒԱԾ

ԱՏՐՊԷՅՃԱՆ ԿԸ ԲՈՂՈՔԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԷՄ

Մարտ 17ին, Մոսկուայի մէջ Ռուսաստանի Դաշնութեան եւ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան միջեւ կնքուեցաւ համաձայնագիր հայկական ատոմակայանի վերագործարկման կապակցութեամբ։

Փաստաթուղթին համաձայն, կողմերը միասնաբար պիտի կատարեն ատոմակայանի հիմնական սարքաւորումներու հետազօտումը եւ նախնական այլ աշխատանքներ: Ֆինանսաւորումը պիտի ապահովէ Հայաստանի կառավարութիւնը, մինչ Ռուսաստան պիտի տրամադրէ մասնագէտներ՝ թիւով 560 հոգի։ Հիւլէական ելեկտրակայանը պիտի արտադրէ 800 մեկավատ ուժանիւթ:

Միւս կողմէ, Ատրպէյճան բողոքած է ատոմակայանի վերաշխատման դէմ, ըսելով որ այդ սպառնալիք է հարեւան երկիրներու ապահովութեան դէմ։ Նախագահութեան մամլոյ սպասարկութեան յայտարարութեան մէջ ըսուած է. «Ատոմակայանի մը գործարկումը պետութեան մը մէջ որ պատերազմական աշխոյժ գործողութիւններ կը վարէ Ատրպէյճանի դէմ, կրնայ առաւելապէս օգտագործուիլ որպէս ատիքական ռազմոյժ եւ իսկական սպառնալիքի տակ դնել շրջանի պետութիւնները։

* * *

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ Հ.Հ. ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը Եգիպտոսի հայկական համայնքին յատկացնում է Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում անվճար ուսանելու երկու տեղ հետեւեալ մասնագիտութիւններով՝

— հումանիտար գիտութիւններ (բանասիրութիւն, պատմութիւն, լեզուագիտութիւն, հոգեբանութիւն եւ այլն)
— արուեստ (երաժշտութիւն, գեղանկարչութիւն, թատրոն)
— ճարտարագիտութիւն
— գիւղատնտեսութիւն
— բժշկութիւն

Մանրամասն տեղեկութիւնների համար դիմել Հ.Հ. դեսպանութիւն: Դիմումները ներկայացնել մինչեւ ս.թ. Մայիսի 15:

27 Մարտի, 1994 թ.

Ս. Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐՈՒ ԱՅՑԸ ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ

ՀՀ Գերագոյն Խորհուրդի Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան ներկայացուցիչներ՝ ընկերներ Մխիակ Մխիթարեան եւ Ռաֆֆի Մելքոնեան մեկնած են Լոս Անճելըս, ներկայ գտնուելու համար, «Մասիս» Շաբաթաթերթի հրատարակութեան 13-ամեակի հանդիսութիւններուն։

Առիթէն օգտուելով, ի պատիւ հիւրերուն ժողովրդային հաւաք մը կազմակերպուած է Կիրակի 27 Մարտին, Հ.Մ.Մ.ի Փասատինայի Տան «Կարօ Սաղանալեան» սրահին մէջ, ուր ելոյթ ունեցած են յարգելի ընկերները, մեծապէս խանդավառելով ներկայ հասարակութիւնը։

ԹՐՔԱԿԱՆ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՏՐՊԷՅՃԱՆԻ ԲԱՆԱԿԻՆ

ՓԱՐԻԶ.- Անցեալ Կիրակի 3 Ապրիլին, Թուրքիա մօտ 500 թուրք սպաներ ղրկած է Ատրպէյճան, միանալու տեղւոյն թրքական զօրքերուն, որոնք արդէն կը մարզեն ատրպէյճանական բանակը։

Այս ռազմական օժանդակութիւնը արդիւնքն է Ատրպէյճանի Նախագահ Հ. Ալիեւի Անգարա տուած վերջին այցելութեան։

Միւս կողմէ Ապրիլ 4-ին, Ատրպէյճանի զօրքերը յարձակում գործած են Աղտամի շրջանին վրայ: Բարեբախտաբար հայ ուժերը կասեցուցած են զայն։

ՊԷՆԶԻՆԻ ՍԱԿԸ

Հայաստանի մէջ վերջին քանի մը օրերու ընթացքին, գրեթէ կրկնակի բարձրացաւ պէնզինի սակը: Այժմ Երեւանի մէջ մէկ լիթր պէնզինը կ՚արժէ գրեթէ ամերիկեան մէկ տոլար: Փաստօրէն մէկ թիթեղ պէնզինը կ՚արժէ մինչեւ 3800 դրամ։

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

ՏԻԱՐ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆ ԿԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԻ ՀԱՐԻՒՐ ՀԱԶԱՐ ՏՈԼԱՐ ԱՐՑԱԽԻ ՖՈՆՏԻՆ

Հ.Բ.Ը.Մ.-ի ցկեանս նախագահ Տիար Ալեք Մանուկեան պարգեւատրուած է Արեւելեան Միչիկըն Համալսարանի կողմէ արժանանալով Michigan Founders Lifetime Achievement մրցանակին, որպէս հիմնադիրը Մասքօ ընկերութեան:

Միչիկընի հիմնադիրներու պատիւին կ'արժանան այն գործարար անձիք, որոնք իրենց ընկերութիւնը կը հիմնեն ստեղծագործութեամբ, նորարութեամբ, տեսլականով եւ վճռականութեամբ:

Մանուկեան իր ընկերութիւնը հիմնած է 1928 թուականին ու տարիներու ընթացքին մեծցած է դառնալով բազմազգ ընկերութիւն մը, որ սպառողական ապրանքներ կը մատակարարէ շինարարական շուկային:

Նաեւ տեղեկացանք թէ, Տիար Մանուկեան հարիւր հազար տոլարի նուիրատուութիւն մը կատարած է, ի նպաստ Արցախի ֆոնտին եւ յանձնած Լեռնային Ղարաբաղի առաջնորդ Գեր. Տ. Պարգեւ Արք. Մարտիրոսեանի, Միաց. Նահանգներ այցելած շրջանին:

Աւելի քան 50 տարիներէ ի վեր Ալեք Մանուկեան կը նկատուի Ամերիկահայ գաղութի առաջնորդող ղեկավարներէն, որ իր տիկնոջ՝ Մարի Մանուկեանի հետ միասին կատարած է աւելի քան 75 միլիոն տոլարի նուիրատուութիւն բարեգործական, կրօնական, մշակութային եւ կրթական նպատակներու:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Լրացաւ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ծննդեան երկու տարին: Ստեղծուելով 1992-ի Մարտ 3-ին Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագրով, «Հայաստան» Հիմնադրամն իր առջեւ խնդիր դրեց մէկ միասնական կառոյցում ներկայացնելու հայութեան բոլոր կազմակերպական կառոյցներն ու շերտերը՝ սկսած հայոց նորանկախ պետութիւնից մինչեւ նշանաւոր անհատներ: Թերեւս առաջին անգամ է, որ հայոց բոլոր եկեղեցիները, աւանդական կուսակցութիւնները, բարեգործական եւ հասարակական կազմակերպութիւնները ի մի գալով՝ վճռում են պետութեան եւ հայութեան համար կենսական նշանակութիւն ունեցող խնդիրներ եւ յորդորում են ժողովրդին աջակցել այդ խնդիրների իրականացմանը:

Բարեգործութիւնը մեզանում խոր արմատներ ունի եւ որպէս ազգային բարոյականութեան դրսեւորում միշտ եղել է անվրէպ արձագանքը պատմական իրադարձութիւնների՝ ցեղասպանութիւն, առաջին հանրապետութեան անկում, երկրորդ աշխարհամարտ եւ վերջապէս Ղարաբաղեան շարժում եւ երկրաշարժ: Պատմական այս իրադարձութիւններից իւրաքանչիւրը բարեգործութեան արտայայտման իր ձեւն ու չափն է թելադրել: Անկարելի է ուրանալ հայ բարեգործութեան փորձն ու վաստակը, անկարելի է արժանին չմատուցել բոլոր այն կառոյցներին, որոնք տասնամեակներ շարունակ իրենց աստուածահաճոյ գործունէութեամբ պահպանել են սփիւռքը եւ ըստ կարելւոյն երբեմն-երբեմն ճեղքելով խորհրդային բռնապետութեան կարծր պատնէշը օգնել նաեւ Խորհրդային Հայաստանին: Այս փորձառութիւնն էր նաեւ, որ պատմութեան մեզ համար բեկումնային պահին՝ հայոց անկախ պետութեան հռչակումից յետոյ, հնարաւոր դարձրեց յիրաւի համահայկական մի կառոյցի ստեղծումը: Պատմութիւնն այսօր այլ տրամաբանութիւն ունի եւ այլ հնարաւորութիւն է պարտադրում եւ այդ պարտադրանքը, բնականաբար, հայութեան ներուժը պիտի ընդունի նոր, աննախադէպ դրսեւորմամբ, որ է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը որպէս կառոյց եւ Ազգային Տուրքը որպէս վէմն այդ կառոյցի:

Պատմութիւնն այսօր մեզ ընձեռել է հայրենի հողի վրայ անկախ պետութիւն ունենալու հնարաւորութիւն եւ այդ հնարաւորութիւնը նոյնպէս իր պարտադրանքն ունի, ունի իր գերիշխող գաղափարը՝ ազգային պետութիւն եւ աշխարհով մէկ սփռուած ժողովրդի առանձնայատկութիւն: Այս երկու գաղափարներն են, որ այսօր մեզ պիտի մղեն անպայման հաստատման եւ զօրացման: Այս երկու գաղափարներն են, որոնցից պիտի ածանցուեն հասարակական, քաղաքական, ընկերային ու մշակութային բոլոր միւս գաղափարները: Եւ այս երկուսի շրջանառութեան առանցքը պիտի լինի Ազգային Տուրքը:

Ազգային տուրքն է, որ հաստատում է հայ մարդու՝ որտեղ էլ նա ապրելիս լինի, ինչպիսի քաղաքական հայեացքներ էլ ունենայ, ինչ դաւանանքի էլ պատկանի եւ նոյնիսկ ինչ լեզուով էլ խօսի, պատկանելիութեանը իր ժողովրդին, իր երկրին եւ հայրենիքին:

Ազգային տուրքն է, որ նիւթական զոհաբերում լինելով՝ ինքնին պիտի վերածի հոգեւոր նուիրաբերման:

Ազգային տուրքն է, որ պիտի հաւասարակշռի այս հողի համար երէկ թափուած ու այսօր թափուող արեանը:

Ազգային տուրքն է, որ իր երազը կերտող ժողովրդին պիտի երբեք չամաչեցնի, ինչպէս Աստուածաշնչում ասուած՝ «Յոյսը երբեք չի ամաչեցնում»:

Արդ, եկէք այս անգամ եւս՝ պատմութեան ժամերը ճշգրիտ զգալով, առաջնորդուենք մեր երազի ու մեր իղձերի թելադրանքով ու կերտենք մեր պետութիւնը եւ մեր հայրենիքը կերտենք, որ է հայոց միասնութիւնը ի Հայաստան եւ ի Սփիւռս աշխարհի:

ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԷՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Հայաստանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի աշխատավարձը շուրջ եօթ ամերիկեան տոլար է. Ինչպէս յայտնեցին նախագահի մամլոյ կեդրոնէն, Հայաստանի ղեկավարի ամսականը կը կազմէ 15 նուազագոյն աշխատավարձ՝ 1650 դրամ կամ մօտաւորապէս 7.2 տոլար: Մասնագէտներու կարծիքով, Լեւոն Տէր Պետրոսեան ներկայիս աշխարհի մէջ ամենաքիչ վարձատրուող նախագահն է:

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԿԸ ՍՏՈՐԱԳՐԵՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՕՐՔԵՐՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Երեքշաբթի, Մարտ 15-ին Երեւանի մէջ ստորագրուեցաւ Ռուսաստանի սահմանապահ զօրքերու վերաբերեալ Հայ-ռուսական համաձայնագիրը:

Սահմանապահ զօրքերու ընդհանուր հրամանատար, զօրավար Անտրէ Նիքոլաեւ նախագահ Պորիս Ելցինի անունով ստորագրեց համաձայնագիրը, որ կու գայ ճշդելու Հայաստանի քաղաքացիներու զօրակոչման եւ ծառայութեան եղանակը, Հայաստանի մէջ տեղակայուած Ռուսաստանի սահմանապահ զօրքերէն ներս: Նաեւ՝ ստորագրուեցաւ երկկողմանի յատուկ փրոթոքոլ, հայ զինուորներու կատարելիք երդումի բովանդակութեան շուրջ:

Ստորագրուած համաձայնագիրը եւ փրոթոքոլը, երկուքն ալ շատ կարեւոր են, յայտարարեց Նիքոլաեւ «Իթար-Թասս» մամլոյ գործակալութեան: «Ռուսական սահմանապահ զօրքերու ներկայութիւնը Անդրկովկասի մէջ, Վրաստանի եւ Հայաստանի հետ ստորագրուած համաձայնութիւններու հիման վրայ ցոյց կու տայ թէ Ռուսաստան կը գիտակցի շրջանէն ներս իր ռազմավարական շահերուն», աւելցուց ռուս զօրավարը:

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Մարտ 11-ին, Հայաստանի կեդրոնական դրամատան նախագահ Բագրատ Ասատրեանի նախագահութեամբ եւ վարչապետ Հրանդ Բագրատեանի ներկայութեամբ տեղի ունեցաւ նորակազմ վարչութեան անդրանիկ նիստը: Շնորհաւորական խօսքերէ եւ բարեմաղթութիւններէ ետք, վարչապետը շեշտը դրաւ դրամավարկային քաղաքականութեան մարզէն ներս առկայ խնդիրները կառավարութեան եւ դրամատան փոխ-համաձայնեցուած գործողութիւններով լուծելու անհրաժեշտութեան վրայ: Ան յատկապէս կարեւոր նկատեց Դրամի կայունացումը ապահովելու հարցը, մանաւանդ որ, այս տարուայ կէսերուն Միջազգային Դրամական Ֆոնտի կողմէ կը սպասուի Դրամի կայունացման նպատակաուղղուած ներարկում:

ՄԵՐ ՎԵԹԵՐԱՆՆԵՐԸ

ԸՆԿԵՐ ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

(ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ)



Ահա մօտ 22 տարիներ առաջ անվերադարձ մեզմէ կը բաժնուէր եգիպտահայ հասարակական գործիչ, Գահիրէի Հայկ. Ընթերցասրահի հիմնադիրներու խորհուրդի անդամ եւ ակումբիս ժրաջան ատենապետ, վեթերան Հնչակեան ընկեր Նուպար Պալաեան:

Մեծ հայրենասէր Ն. Պալաեանի մահով համայն եգիպտահայութիւնը կորսնցուց նուիրեալ ղեկավար մը, ուղղամիտ եւ արժէքաւոր հայորդի մը:

Իր հաւատաւոր նուիրուածութիւնը, առաքինի կեանքն ու տարած բեղուն գործունէութիւնը համայնքէս ներս, չենք մոռցած ու չենք կրնար մոռնալ երբեք:

Ան թէեւ ապրեցաւ կարճ սակայն արդիւնաշատ կեանք մը ունեցաւ: Բոլորիս սիրելի կենսունակ Նուպար ծնած էր 23 Հոկտ. 1918ին եւ մեռած է 20 Մայիս 1972ին:

Ան միակ որդին էր, համայնքի հանրածանօթ ազգային գործիչ, Հնչակեան վեթերան եւ Գահիրէի Հայկ. Ընթերցասրահի հիմնադիր անդամ, ռահվիրայ Մարտիրոս Պալաեանի եւ թոռներէն մին՝ Զէյթունի 1896ի ապստամբութեան մասնակիցներէն, Քեսապի Հնչակեան մասնաճիւղի հիմնադիր՝ Քեռիին (Սարգիս Պալաեանի): Իսկ մայրը եղած է ուսուցչուհի գաղափարանուէր անզուգական ընկերուհի Սաթենիկ Պալաեանը (ծնեալ Հապէշեան):

Ընկեր Նուպար իր հայեցի ուսումը ստացած է Գալուստեան Ազգ. Վրժ.-ի մէջ եւ փայլուն յաջողութեամբ աւարտելէ ետք 1932ին, իր միջնակարգ եւ երկրորդական ուսումը առած է Գահիրէի «Ամերիկեան Գոլէճին մէջ: Ապա հետեւած է Ֆրանսական Լիսէին մէջ ուսուցչութեան եւ հաշուակալութեան դասընթացքներուն:

1936ին ստացած է հաշուակալի վկայական «Սոսիէթէ տը Գոնթապլիթէ տը Ֆրանս»-էն եւ 1938էն պաշտօնի կոչուած

(Շար. տես էջ 3)

ՍՏԱՑԱՆՔ

«ԲԱԶՄԱՎԷՊ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹԻ 1993 ԹԻՒԸ (ՎԵՆԵՏԻԿ)

Հայագիտական հրատարակութիւն մը, արդիւնք է անշուշտ հսկայական աշխատանքի եւ կը վկայէ ազգի մը մտաւորականութեան բարձր մակարդակի մասին: Բանասիրական մամուլի մը գոյութեան նախապայմանն է՝ տրամադրութեան տակ ունենալ անցեալի հարուստ մատենագրութիւն, ուսումնակրթական բեղուն անցեալ եւ աւանդական մշակութային հաստատութիւններ, որոնք արգասիքը կը կազմեն ազգի մը իմացական ընդունակութիւններուն:

Մինչեւ 1700-ական թուականները, մենք հայերս, ունեցած ենք անհրաժեշտ նախապայմանները հարուստ ազգային բանասիրութեան, շնորհիւ մեր ճոխ մատենագրութեան, սակայն գրեթէ չենք ունեցած բանասիրական պատրաստութիւն ունեցող հմուտ անձեր, Հայաստանի մէջ տիրող օտար ճնշումներու պատճառով:

Միայն ԺԸ. դարու վերջաւորութեան էր, որ Մխիթար Վրդ. Սեբաստացին, Կ. Պոլսոյ նման հայաշատ, սակայն օտար ազդեցութիւններու ենթակայ միջավայրէն հալածուած, իր նպատակալից հաւատքով յաջողեցաւ հաստատուիլ Վենետիկի կղզիներէն մէկուն վրայ, ու այնտեղ Սբ. Ղազարի կղզեակին մէջ, հիմնեց Եւրոպական ըմբռնումով Հայագիտական կեդրոն մը, որ երեք դարերէ ի վեր վերածուած է Հայագիտական բանասիրութեան ջահակիրը: Սոյն մշակութային բեղուն կեդրոնը, 1810 թուին, հայ բանասիրութեան իր նուիրած մեծ ստեղծագործութիւններով, պաշտօնապէս անուանեցաւ «Մխիթարեան Հայկական Կաճառ»:

Ժամանակը հասեր էր որ հայ ժողովուրդի մտքի արգասիքը ցանուէր հայ ուսումնասէր մտքերուն մէջ: Մխիթարեաններու «Հայկական Կաճառ»ի հիմնադրութենէն 33 տարի յետոյ (1843-ին) անկարելի էր որդէն գոյատեւել առանց սեփական մամուլի եւ Հայր Գաբրիէլ Այվազովսքին ու իր եղբայրակից Վարդապետները իրենց ջահը վառեցին Կաճառի աշխատակիցներուն արտադրած աշխատութիւններու մեծ ատրուշանէն: Անոնք նախաձեռնեցին «Բազմավէպ» թերթի հրատարակութեան հայագի-

(Շար. տես էջ 4)

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Տ. Տ. ՎԱԶԳԷՆ Ա. ՀԱՅՐԱՊԵՏԻ ԶԱՏԿԱԿԱՆ ԻՄԱՍՏԱԼԻՑ ՔԱՐՈԶԷՆ ՀԱՏՈՒԱԾ ՄԸ (3 ԱՊՐԻԼ 1994Թ.)

Երանի՜ թէ մեր օրերի պետութեանց սահմանադրութիւններն ու օրէնքները եւս շաղախուած լինէին Քրիստոսի սիրով, Քրիստոսի Աւետարանի խաղաղարար շնչով:

Սիրելի հաւատացեալ զաւակներ Մեր, որ ի Հայաստան և որ ի սփիւռս աշխարհի, այս խօսքերով ու իղձերով բերում ենք ձեզ բոլորիդ անխտիր աւետիսը Քրիստոսի սուրբ յարութեան, խոր հաւատով, որ մեր հայրենական ժողովուրդը Հայաստանում և Արցախում վերջապէս ազատագրուած անցեալի ողբերգական ճակատագրի կապանքներից, իր մայր հողի վրայ պիտի ապրի ու գոյատեւի ազատ ու ինքնիշխան, և կերտի իր նոր ապագան:

Ինչ լաւ է սիրելիներ, որ գարուն է այսօր, որ Զատիկ է այսօր, որ մենք՝ բոլոր հայաստանցիներս, մեր հայրենի հողի վրայ ենք ապրում մեր նորաստեղծ անկախ պետութեան հովանու ներքոյ, որ մարտնչում ենք յաղթահարելու մեր առաջ ծառացած դժուարութիւններն ու զրկանքները անմար յոյսով, որ պիտի հասնենք նաւահանգիստը արդարութեան և խաղաղութեան:

Փա՜ռք արդարութեան արեգակ և խաղաղութեան իշխան յարուցեալ Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի այժմ և յաւիտեան. ամէն:

ՎԱԶԳԷՆ Ա.

ԳՈՂԳՈԹԱ

Ասա՛, Տիրամայր,
Որդուդ կորուստին ինչպէ՞ս դիմացար,
Ինչպէ՞ս դիմացար, երբ խաչափայտին
Տեսար նահատակ անմեղ Յիսուսին...
Ների՛ր Տիրամայր,
Ես չեմ դիմանար,
Իմս մէ՛կը չէ...
Իմս տասնեակներ ու հազա՛րը չէ...
Իմս՛ մեծ փոքր, իմս՛ ծեր, մանուկ,
Իմս՛ հարսնացու, բաց դրած փեսայ,
Իմս՛ կիսաքաղց, իմս՛ ցրտահար,
Իմս՛ զէնքերի ու խաւարի զոհ,
Եւ իմաստազուրկ այս Գողգոթայից
Համբարձուել չկայ...

Աղաչում եմ քեզ ո՛վ Աստուածամայր,
Քեզ աղօթելիս, ինձ լուռ փափսայ,
Թէ՛ ե՞րբ երազով կը շնորհես ինձ
Քո համբերութեան սուրբ մանանայից
Մի կտոր Նշխար...

Ո՛վ սուրբ Տիրամայր,
Քարախաչուել եմ հազար կողմերով,
Նահատակուել եմ հազար վէրքերով
Տարել կոտորած, մահեր Գողգոթա...
Տէրութի՛ւն արա,
Յոգնել եմ վաղուց էլ չեմ դիմանում,
Փորձութեան մի՛ տար
Այլ փրկիր չարից,
Փրկիր խոցտանգուած մարմինս ու հոգիս,
Իմ Սուրբ Տիրամայր...

ՄԵՏԱՔՍԷ

Ակնարկ Մը Յորդանանի Վրայ

Նախանցեալ թիւով տեղեկութիւններ տուինք Յորդանանահայութեան մասին: Իսկ այս թիւով կ'ուզենք ծանօթանալ եւ հպանցիկ ակնարկ մը նետել Յորդանանի անցեալի ու ներկայի պատմութեան վրայ:

Յորդանանը կը գտնուի Արաբական Աշխարհի կեդրոնը: Սահմանակից է Սուրիոյ, Իրաքի, Սէուտ Արաբիոյ, իսկ արեւմուտքէն՝ Պաղեստինի, որմէ կը բաժնուի Յորդանան գետով:

Երկրի տարածութեան երկու երրորդ մասը անապատային է. տափարակ երկիր մըն է, քանի մը փոքր լեռներով, որ կը տառապի ջուրի պակասութենէ:

Յորդանան ունի չորս միլիոն բնակչութիւն եւ տարածութիւնն է 96 հազար ք.մ.:

Բնակչութեան 95 առ հարիւրը Սիւննի Իսլամ են: Մնացեալը՝ հայ, քիւրտ, չէրքէզ, յոյն, ասորի եւայլն:

Հնագիտական պեղումները կը հաստատեն թէ շուրջ 200 հազար տարուայ պատմական անցեալ մը ունեցած է:

Մշակոյթի հետքեր գտնուած են քարէ ու պղինձէ դարաշրջանի ընթացքին Փեթրայի, Մեռեալ ծովի ու Ղորի հովիտի շրջաններուն մէջ: Պատմական երկիր մը կը նկատուի Յորդանանը, որ տիրապետուած է Ամորթիներէ, Հեքսոսներէ և Բաբելացիներէ:

Ն.Ք. վեցերորդ դարուն պարսիկները տիրապետած են ամոնացիներու երկրին:

Մեծն Աղեքսանդր նուաճելէ ետք պարսկական կայսրութիւնը, կը դառնար Միջերկրականի Արեւելեան շրջանի մենատէրը: Յունարէնը կը դառնար հասարակաց լեզու եւ շրջանը՝ ներառեալ Յորդանանը, որոշ չափով կը կրէր հելլենական ազդեցութիւնը:

Բ. դարուն Յորդանանը մաս կազմած է Մակաբայեցոց թագաւորութեան: 324ին, Մեծն Կոստանդին կը դառնար հռոմէական կայսրութեան միակ տէրը, և Բիւզանդիոնը դարձնելով մայրաքաղաք, կը կոչէր Կոստանդնուպոլիս: Կը սկսէր բիւզանդական շրջանը, Մերձաւոր արեւելքի մէջ, իր մշակոյթով ու արուեստով: Բիւզանդական շրջանի հետքերը շատ զգալի են Յորդանանի մէջ: Երկրի զանազան շրջաններու մէջ բերդեր, քաղաքներ, եկեղեցիներ մանաւանդ Մատապայի շրջանը, որ եկեղեցիներու կեդրոն մըն է: Հոս բազմաթիւ եկեղեցիներ կան որոնց սալայատակները նշանաւոր են գունաւոր մոզայիքներով (խճանկարներով):

Արաբական արշաւանքը որ տեղի ունեցաւ Է. դարու սկիզբը, իր առաջին պատերազմը ըրաւ Բիւզանդիոնի հետ 629 թուականին: Իսկ 636 թուին Բարաքի մօտ, Եարմուքի պատմական ճակատամարտին, Բիւզանդիոնի պարտութեամբ, Մահմէտականները յաղթականօրէն յառաջացան դէպի Դամասկոս, այսպէսով՝ Մեծ Սուրիոյ մէկ մասն ու Յորդանանը մաս կազմեցին Արաբական կայսրութեան:

1187-ին Սալահէտտին Էլ Այուպի կը յաղթէ խաչակիրներուն ու Յորդանան կ'իյնայ Սէլճուքներու տիրապետութեան տակ.

1516-ին, Մաժտապիքի պատերազմին հետեւանքով Յորդանան մաս կը կազմէ Օսմանեան կայսրութեան:

Համաշխարհային Ա. պատերազմին Մեքքէի իշխան Շէրիֆ Հիւսէյն Իպն Ալի 1916ին, ապստամբութեան դրօշ կը պարզէ Թուրքիոյ դէմ: Պատերազմի վերջաւորութեան Պաղեստինն ու Յորդանանը մաս կը կազմեն Բրիտանական հոգատարութեան:

Յորդանանի էմիրութիւնը կը հիմնուի 1921ին իսկ 1946ին Ապտալլա Իպն Հիւսէյն կը հռչակուի թագաւոր Հաշիմական իշխանութեան (Ներկայ թագաւորին՝ մեծ հայրը):

Յորդանանը անապատական, երկրագործական երկիր մըն է: Տնտեսութեան գլխաւոր ճիւղը կը կազմէ գիւղատնտեսութիւնը Հողագործութեան գլխաւոր շրջանը Յորդանանի հովիտն է (Ղորի շրջանը):

Ամման, մայրաքաղաքն է Յորդանանի Հաշիմական թագաւորութեան՝ մէկ միլիոնէ աւելի բնակչութեամբ: Ամման մայրաքաղաքի անունը եկած է Ամմոն թագաւորութեան շրջանէն, 1200-1500 Ն.Ք., Ռապաթ Ամմոն թագաւորին անունով

1967էն ի վեր Յորդանան հողային հարց ունի Իսրայէլի հետ, որ ներկայիս բանակցութիւններ տեղի կ'ունենան այդ ուղղութեամբ:

ԳԱԼՈՒՍՏ ՔՀՆՑ. ԴԱՐԲԻՆԵԱՆ
Գահիրէ

ՄԵՆՔ–ՄԵԶԻ

«ԵԱՆ»ՈՎ ԹԷ ԱՌԱՆՑ «ԵԱՆ»Ի

Օրհնեալ ըլլայ ան, որ մեր մականուններուն ետեւի «եան»ը ստեղծելով, մեզ «սինիէ» ժողովուրդ դարձուցեր է:

Այս «եան»ով որքան զիւտեր ըրած ենք ու որքան հայեր «ուրացած», երբ անոնց անուններուն հանդիպած ենք շարժապատկերի, մամուլի, գրականութեան, նոյնիսկ ճարտարարուեստի եւ այլ բնագաւառներու մէջ:

«Եան»ը հազիւ բռնած, ի՜նչ ուրախութիւն ապրած ենք:

Զգացական ժողովուրդ ենք չէ՞:

Ու ասոր զուգահեռ ալ, որքան սխալ վերագրումներ կատարած ենք ու փորձած հայացնել հայութենէ տասնեօքը պորտ հեռու մարդիկ:

«Տ'Արթանեան»ը, «Ժան Լուի Թրենթինեան»ը, «Շաթոբրիան»ը եւ ասոնց նման ուրիշներ, քիչ մնացած է որ իրենց «եան»երուն պատճառաւ իրենց ազգութիւններէն հեռացուին եւ Հայ օծուին...:

Տկարի եւ տուժածի հոգեբանութիւն է: Կ'ուզենք մեր ազգը քանակով ու որակով մեծցնել, նոյնիսկ եօթնօտարը հայ մկրտելու գնով, երբ անդին, մեր շրջապատին մէջ, մեր աչքերուն առջեւ իսկական հայեր կը կորսուին ու կ'երթան, «եան»ով, թէ առանց «եան»ի, գիտութեամբ, թէ անգիտութեամբ...:

Խառն ամուսնութիւնները մասնաւորաբար պատուհասեցին մեր ազգը բացառութիւններ միշտ յարգելով):

Ինչպէ՞ս չընդվզիլ, երբ այս տեսակի ամուսնութեան պտուղը եղող հայ պատանի մը, ան ալ «եան»ով, ոչ հայերէն բառ մը իմանայ, ոչ իսկ Հայաստանի մասին ամենաչնչին գաղափարը ունենայ, ու Պուլկարիոյ դրօշին համար ըսէ, թէ այս է Հայաստանի դրօշակը, երբ սպիտակ - կանաչ-կարմիրը, ոչ մէկ նմանութիւն ունի կարմիր - կապոյտ-նարնջագոյնին հետ:

Մեր երախաներն ու պատանիները քիչ մը աւելի հայ պահելու համար ինչ-ինչ միջոցներու կը դիմենք, հարցը ծայրայեղութեան հասցնելով, երբ մեր շուրջը ոչ արհամարհելի թիւով հայեր, արդէն ցնդած են Հայութեան շարքերէն, նոյնիսկ եթէ հետք մը ձգած են մեր եկեղեցական տոմարներուն մէջ «եան»ով, թէ առանց «եան»ի:

Ո՞վ պիտի մտածէ այս կամայ, թէ ակամայ մոլորածները դէպի արմատները վերադարձնելու մասին:

Այլապէս, դեռ շատ պիտի կորսուինք:

«Եան»ով, թէ առանց «եան»ի:

Գիտութեամբ թէ անգիտութեամբ:

Մեղա՜յ, մեղայ Արարատին...:

ՓԻՆՈՔԻՕ

«Կուլիս»

ԸՆԿԵՐ ՆՈՒՊԱՐ ՊԱԼԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

(Շար. Բ. էջէն)

է Գահիրէի «Պանք տիւ Քրէտի Լիոնէզ»-ի մէջ: Դրամական զանազան բաժիններու մէջ պաշտօնավարելէ ու տարուէ տարի յառաջդիմութիւններ արձանագրելէ ետք ու «Ընթացիկ Հաշիւներու գրասենեակին պետի տեղակալի պաշտօնին տիրանալէ յետոյ, տնօրէնութեան կողմէ 1953ին ուղարկուած է Խարթում (Սուտան) այնտեղ դրամատան մասնաճիւղ մը հիմնելու նպատակով:

Հոն եւս ունեցած է յառաջդիմութիւններ և վարած դրամատան փոխ տնօրէնի պաշտօնը: Խարթումի մէջ ընկեր Նուպար մեծապէս սատարած է տեղւոյն հայկական գործունէութեան և դարձած սիրուած անձնաւորութիւն մը:

Եգիպտոս վերադառնալով, ողբացեալ ընկերը յաջորդաբար քննիչի, փոխ տնօրէնի և տնօրէնի պաշտօններ վարած է նոյն դրամատան մէջ, մինչեւ իր մահը, հաւատարմօրէն ծառայելով 34 տարիներ շարունակ: Յիշենք թէ դրամատան պետականացումէն ետք, անունը փոխուած էր «Պանք տիւ Քէրօ», ուր Նուպար դարձած էր հմուտ տնտեսագէտ մը:

Իր պաշտօնավարութեան կողքին սիրելի ընկերը կատարած է ազգային և հասարակական անշահախնդիր և նուիրեալ աշխատանք:

Պատանի հասակէն անդամակցած է Հայկ. Ընթերցասրահին և Ս.Դ. Հնչ. «Երեւան» Երիտ. Միութեան հիմնադիր և վարչական անդամներէն մին եղած է:

Մասնակցած է Սրահին «Քնար» նուագախումբին՝ ջութակի նուագածութեամբ: Նաև անդամակցած է՝ կազմուած «Գուսան» և «Սպենդիարեան» երգչախումբերուն:

Մարզական շրջանակէ ներս, ան իր պատանեկան և երիտասարդական շրջաններուն արձանագրած է յաջողութիւններ՝ պասքէթ պոլի և փինկ-փոնկի ճիւղերուն մէջ քանիցս դառնալով սրահին ախոյեանը: Երիտասարդական շրջանին, որպէս Հայկ. Ընթերցասրահի պատուիրակութեան անդամ, եղած է հիմնադիրներէն մին՝ Եգիպտոսի փինկ-փոնկի ֆետերասիոնին (1937):

Աս արդ, Հայկ. Ընթերցասրահի վարչութիւնը յաւերժացնելու համար իր ընկերոջ անմեռ յիշատակը, աւելի քան 20 տարիէ ի վեր, կը կազմակերպէ փինկ-փոնկի համահայկական մրցաշարք մը «ՆՈՒՊԱՐ ՊԱԼԵԱՆ» չալենճ բաժակի շուրջ, որուն իրենց մասնակցութիւնը կը բերեն Գահիրէի և Աղեքսանդրիոյ մշակութային և մարզական ակումբներու փինկ փոնկի սիրահարները:

Յաջորդ թիւով պիտի տանք Ն. Պալեանի հասարակական և կուսակցական օգտաշատ գործունէութեանց մանրամասնութիւնները:

Ա. Մ.

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
7 ԱՊՐԻԼ 1994

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Կիրակի 17 Ապրիլ, 1994, Առաւօտեան ժամը 12ին

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ

Հանդէսէն ետք
ՈՒՍԱՆՈՂԱՑ, ԾՆՈՂԱՑ ԵՒ ՇՐՋԱՆԱՒԱՐՏԻՑ ՀԱՒԱՔՈՅԹԻ ՕՐ
ՔԷՐՄԷՍ
Վարժարանիս ցուցափակին մէջ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՆՈՒՊԱՐ ՍԻՄՈՆԵԱՆԻ
Զանազան խաղեր — ճաշելի ժամանց
Անուշեղէններու եւ ճաշերու սպասարկութիւն
Կարկանդակներու եւ խմորեղէններու պազար
Հայկական Երաժշտութիւն
Սիրալիր հրաւէր հայ հասարակութեան

* * *

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՇԵՐԵԿՈՅԹ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ
ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀՈԳԵՒՈՐ ՊԵՏԵՐՈՒ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ
ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ
ԵԳԻՊՏԱՀԱՅ ԲՈԼՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ
Շաբաթ 23 Ապրիլ 1994, երեկոյեան ժամը 9ին
ՀԷԼԻՈՊՈԼՍՈՅ «ՊԼԸՔՏԱՆԵԱՆ» ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ
Մանրամասնութիւնները յաջորդիւ

* * *

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Պր. Ժօրժ Սիմոնեան, որ Գահիրէի Համալսարանի կիրառական արուեստի ֆաքիւլթէի դահլիճին մէջ, Շաբաթ 26 Փետրուար 1994ի առաւօտեան ժամը 11ին քննողաց կողմէ մեծապէս գնահատուած և արժանացած էր Գիտութեանց Մագիստրոսի տիտղոսին, ներկայիս կուգայ իր խորին շնորհակալութիւնները յայտնելու բոլոր անոնց, որոնք ներկայ գտնուելով, շնորհաւորագրեր ղրկելով, ծաղկեփունջեր ուղարկելով և զանազան հաստատութիւններու և միութիւններու նուիրատուութիւններ կատարելով, շնորհաւորեցին զինք ու մաղթեցին նորանոր յաջողութիւններ։

* * *

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Գահիրէի Քաղաքական ժողովը, գործադրելով «Վ. Զաքրեան» հայերէն լեզուի եւ հայագիտական ճիւղերու ուսուցչաց Ֆոնտին յատուկ կանոնագրութեան տրամադրութիւնները, որոշեց 1993 Հոկտեմբեր - Դեկտեմբեր եռամսեայ շրջանին համար, Գալուստեան, Նուպարեան եւ Պօղոսեան վարժարաններէն ներս այս ճիւղերը դասաւանդող ուսուցիչ ուսուցչուհիներուն եգ. ոսկի 3641,86 դհկ. [illegible] յատկացում կատարել 7 Ապրիլ 1994էն սկսեալ, Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ Առաջնորդարաններուն միջոցաւ։

ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԻՐՔԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ

Ոսկեդրամը	Ե. Ո.	296.00
21 կարատ՝ կրամը		37.00
18 կարատ՝ կրամը		31.70

4, Զողեպ փողոց, Ապտել Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Իր շատ սիրելի ամուսնոյն, ողբ. Գ. [illegible] Երզնկացեանի և իր համայն ննջեցելոց քաղցր յիշատակին Տիկին Սիրվարդ Երզնկացեան կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	15
Գալուստեան Ազգ. Վարժարանին	15
«Արեւ»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ «Արեւ»էն)

Ողբ. Սեդրակ Գաբրիէլեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Տէր եւ Տիկին Մարտիկ Պալաեան կը նուիրեն.

«Արեւ»ին	10
«Ջահակիր»ին	10

* * *

ՍՏԱՑԱՆՔ

(Շար. Բ. էջէն)

տական, բանասիրական, գիտական, ազգային ու գրական ճոխ առաջագրանքներով ու բովանդակութեամբ։ «Բազմավէպ»ը, երկու՛ր տարիներէ ի վեր իր գիտական լոյսը կը սփռէ բարձր պահելով հայագիտութիւնը հայ եւ օտար գիտական աշխարհին դիմաց։

Ինչպէս ամէն տարի, այս անգամ եւս հարուստ է 1993-ի «Բազմավէպ»ի բովանդակութիւնը, իր աւելի քան 300 էջերով։ Տեղ գտած են յայտնի պատմագէտ և բանասէրներ՝ Պօղոս Վրդ. Անանեանի, Կարապետ Եպս. Ամատունիի, Սահակ Վրդ. Ճեմճեմեանի, Տաճատ Վրդ. Եարտմեանի, Ղեւոնդ Վրդ. Ալիշանի, ինչպէս նաեւ Շուշանիկ Նազարեանի, Հայկ Տէր-Ղեւոնդեանի, Եղիա Ներսէսեանի, Արմէնուհի Արապեանի, Անատոլի Պետրոսեանի, Հրանոյշ Ղարիբեանի, Վարդան Մաթէոսեանի, Եդուարդ Կիւլբէկեանի, Յարութիւն Գայայեանի և ուրիշներու գիտահետազօտական աշխատութիւնները։

Այսպիսի հրատարակութիւն մը միայն պատիւ ու վարկ կը բերէ մեր ազգին և Մխիթարեան Հայրերու Ակադեմական խումբին։ Հատորի բովանդակութեամբ կը հետաքրքրուի ամէն հայագէտ և ամէն ընթերցող պիտի գտնէ հոն օգտակար նիւթ մը մեր ժողովուրդի անցեալէն ու ներկայէն։ Հատորը յանձնարարելի է մտքի ու մշակոյթի կալուածէն ներս գիտաշխատող մտաւորականներու։

* * *

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս.

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պաշտօնական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
Հեռ. 4920633
Փոստարկղ թիւ՝ 627

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

ԳԱՀԻՐԷ

ՓԻՆԿ - ՓՈՆԿԻ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՔ
ՀԷԼԻՈՊՈԼՍՈՅ Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐԻ ՄԱՐԶԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ
Հինգշաբթի 14 Ապրիլէն, Շաբաթ 16 Ապրիլ 1994
«ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆ»
Դ. ՁՕԼԵՆՃ ԲԱԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊԵԱՆԻ
(Ատենապետ Պատկ. Թեմական Ժողովի)
ԲԱԺԱԿԸ ՆՈՒԻՐԱԾ ԵՆ
ՏԷՐ ԵՒ ՏՈՔԹ. ՎԱՀԷ ԵՒ ՀԵՐՄԻՆԷ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆՆԵՐ
ՏԵՂԻ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅ ՆԱԵՒ ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ՄՐՑԱՇԱՐՔ
ԲԱԺԱԿԸ ՆՈՒԻՐԱԾ Է
ԸՆԿԵՐ ՎՐԷԺ ՍԷՖԷՐԵԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ Հ.Մ.Մ.-Ի
Մասնակցութեամբ՝ Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ
մշակութային եւ մարզական միութիւններուն
ՄԵՏԱՅԼՆԵՐԸ ՆՈՒԻՐԱԾ ԵՆ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՎԱՐԴ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ
Շաբաթ, 16 Ապրիլ 1994, կ.ե. ժամը 9-ին
ԱՒԱՐՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՄ
ՅԱՆՁՆՈՒՄ ԲԱԺԱԿՆԵՐՈՒՆ ՈՒ ՄԵՏԱՅԼՆԵՐՈՒՆ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ Ի ՊԱՏԻՒ
ՄԱՐԶԻԿՆԵՐՈՒՆ ԵՒ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՈՒՆ

* * *

Հ.Հ. ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆ

Չորեքշաբթի, 13 Ապրիլին
ՎԱՒԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐ «ԱՇՆԱՆ ԱՐԵՒ»
(աշխարհահռչակ կինօբեմադրող Ս. Փարաջանովի մասին)
ՆՐԱՆ ԳՈՅՆԸ
(Ս. Փարաջանովի ստեղծագործութեան մասին խօսքով հանդէս կը գայ Դոկտ. Վարուժան Գազանճեանը)
Կիրակի, 24 Ապրիլին
ՎԱՒԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐ
ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
Չորեքշաբթի, 11 Մայիսին
ՄՈՌԱՑՈՒԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՈՒԵՐՆԵՐԸ
(Կինօբեմադրող Ս. Փարաջանով)
Չորեքշաբթի, 25 Մայիսին
ՄԵՆԱՒՈՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ
(գլխաւոր դերում՝ Սօս Սարգսեան)
Չորեքշաբթի, 8 Յունիսին
ՔԱՆԻ ԴԵՌ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ…
(գլխաւոր դերում՝ Խորէն Աբրահամեան)

Ֆիլմերը ցուցադրուելու են դեսպանութեան առաջին յարկի սրահում՝ սկիզբը՝ ժամը 21.00։

* * *

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ
ԵԳԻՊՏԱՀԱՅ ՏԻԿՆԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐ
Կիրակի 14 Մայիս 1994
ՃԱՇԿԵՐՈՅԹ
Կը խնդրուի նկատի ունենալ և չխաչաձեւել։

* * *

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

دار شوقة للطباعة ـــ رقم ايداع دار الكتب ٨٠٥

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԵԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1287 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 21 ԱՊՐԻԼ 1994 ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ عدد رقم ١٢٨٧ — الخميس ٢١ أبريل

ՉԵ՛ՆՔ ՄՈՌՆԱՐ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ ԿՏԱԿԸ

Հայ Ժողովուրդը Աւելի Քան Երբեք Վճռակամ է

Այսօր հայ ժողովուրդը իր ազգային անտեսուած իրաւունքներու պահանջքին մէջ, աւելի քան երբեք վճռակամ է:

Ապրիլ 24ի ոգեկոչումի խորհուրդը մեզ կը պարտաւորեցնէ յիշել եւ յիշեցնել մեր բիւրաւոր նահատակներու, մեր բռնագրաւուած հողերու մասին եւ մնալ հաստատ մեր պահանջատիրական պայքարին մէջ:

Երկիւղածութեամբ եւ սրտի դառնութեամբ կը համախմբուինք ամէն տարի Ապրիլ 24ին, խնկելու մեր մեծ սուգը: Կը համախմբուինք ամէն տարի, բարձրաձայն աղաղակելու, թէ հայ ժողովուրդը չէ մոռցած իրեն դէմ գործադրուած ցեղասպանութիւնը եւ պահանջ ունի ցեղասպան դահիճները պատժուած տեսնելու ու ձեռք բերելու Հայկական Դատի արդար լուծումը, ազատագրումը Արեւմտեան Հայաստանին եւ անոր միացումը Հայաստանի Հանրապետութեան, որուն պէտք է վերադառնան նաեւ Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը, անխզելի մասերը պատմական Հայաստանին:

Այժմ գտնուելով քաղաքական դժուարագոյն կացութիւններու առջեւ, համայն հայութեան կը մնայ ըլլալ միասնական սիրտ եւ միասնական ոգի:



ԱՆՈՒԱՆԻ ԱՐՁԱԿԱԳԻՐ ՎԱՐԴԳԷՍ ՊԵՏՐՈՍԵԱՆ ՍՊԱՆՆՈՒԱԾ

ԵՐԵՒԱՆ.- Ուրբաթ, 15 Ապրիլ 1994ի իրիկուան, սպաննուած է հայ անուանի արձակագիր, հրապարակագիր, հասարակական գործիչ Վարդգէս Պետրոսեան (ծնեալ 1932ին):

Ան 1987էն ի վեր նախագահն էր Հայկական Մշակոյթին Ֆոնտի եւ 1984էն մինչեւ օրս Հայաստանի Գերագոյն Խորհուրդի անդամ: Վերջին շրջանին ան ներկայացուցիչն էր ՀՀ Գ.Խ.ի ՀՌԱԿ-ի պատգամաւորական խմբակցութեան:

Վ. Պետրոսեան 1975 1987 նախագահ եղած է Հայաստանի Գրողներու Միութեան եւ ԽՍՀՄ Գրողներու Միութեան քարտուղար:

Վարդգէս Պետրոսեան նա-

(Շար. տես էջ 2)

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԷՏՆԵՐԻ ՅԱՏՈՒԿ ԴԱՍԸՆԹԱՑՔՆԵՐ

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Ապրիլի 13ին Գահիրէում Հայաստանցի հինգ երիտասարդ մասնագէտների Եգիպտոսի ներքին գործերի առաջին փոխ-նախարարը հանդիսաւոր պայմաններում տիպլոմներ յանձնեց ոստիկանական յատուկ դասընթացների աւարտման կապակցութեամբ: Վերոյիշեալ դասընթացները նուիրուած էին ներքին գործերի նախարարութեան գործունէութեան հետ առնչուող մի շարք խնդիրներին:

Մէկ շաբաթից կ՚աւարտուեն նաեւ հիւրանոցային մենեջմենթին և Թուրիզմի զարգացմանը նուիրուած դասընթացները, որին նոյնպէս մասնակցում են երեք հայ մասնագէտներ՝ Հայաստանի համապատասխան համակարգից:

Այդ դասընթացները կազմակերպած էին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարութեան աջակցութեամբ, ընդ որում ճանապարհի և կեցութեան ծախսերն իր վրայ էր վերցրել եգիպտական կողմը:

Վերոյիշեալ փաստը, ինչպէս նաեւ անցեալ տարի Գահիրէի դիւանագիտական ակադեմիայում անցկացուած դասընթացները, որին մասնակցել են ութ հայ երիտասարդ դիւանագէտներ, ոչ միայն կարեւոր է փորձի փոխանակման և կադրերի պատրաստման առումով, այլեւ հանդիսանում է կարեւոր ներդրում հայ-եգիպտական միջպետական կապերի ամրապնդման և համագործակցութեան զարգացման գործում:

ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԿԱՏԱՂԻ ՄԱՐՏԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ՃԱԿԱՏՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

ԼՂՀ լրատուութեան համաձայն, կատաղի մարտերը կը շարունակուին Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջաններուն մէջ: Թշնամիին զօրքերը զրահապատներու օժանդակութեամբ, անցեալ Երկուշաբթի 18 Ապրիլին՝ կրկին փորձած են յարձակում գործել Մարտակերտի և Աղդամի ուղղութիւններով, սակայն հայկական զօրքերը դիմադրելով, կարողացած են կասեցնել ազերիներու յառաջխաղացքը:

Միւս կողմէ Երեքշաբթի առաւօտեան մարտերը վերսկսած են Հայաստանի սահմանամերձ շրջաններուն մէջ: Նախիջեւանի բանակային կազմաւորումները կրակ բացած են Սիսիան, Շաղաթ և Արեւիս գիւղերուն վրայ: Ըստ ԼՂՀ տուեալներուն թէեւ տուժածներ կան սակայն հակաօդային պաշտպանութեան ուժերու ձեռնարկած միջոցառումներու շնորհիւ, յարձակումները ետ մղուած են:

ՓԱՍԱՏԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ Կ'ԸՆԴՈՒՆԻ

Ս. Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐ ԸՆԿԵՐՆԵՐ Մ. ՄԽԻԹԱՐԵԱՆՆ ՈՒ Ռ. ՄԵԼՔՈՆԵԱՆԸ

Երեքշաբթի, Մարտ 29ին Փասատինայի Քաղաքապետ Պրն. Ռիք Քոլ սիրալիր ընդունելութեան արժանացուց Հայաստանի Խորհրդարանի անդամ ընկ. Մեխակ Մխիթարեանը, Խորհրդարանի անդամ եւ Արմաւիր քաղաքի քաղաքապետ ընկ. Ռաֆֆի Մելքոնեանը եւ Արմաւիրի շրջանի ընդհանուր դատաւոր Տիկին Եւա Դարբինեան Մխիթարեանը:

Իր գրասենեակին մէջ տեղի ունեցած հանդիպումի ընթացքին Պրն. Ռիք Քոլ հիւրերուն ծանօթացուց քաղաքը ու անոր վարչական կառուցուածքն ու կառավարման ձեւերը: Քաղաքապետը յայտնեց, թէ մօտերս կը պատրաստուի մեկնելու Հայաստան ու այցելելու Վանաձոր քաղաքը, որուն հետ Փասատինա հաստատած է քոյր քաղաքի կապեր:

Հանդիպումի աւարտին տեղի ունեցաւ յուշանուէրներու փոխանակում:

ՓԻՆԿ-ՓՈՆԿ

«ՆՈՒՊԱՐ ՊԱԼԵԱՆ» Դ. ՉԱԼԵՆՃ ԲԱԺԱԿԻՆ ՇՈՒՐՋ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՔԻՆ

Հ.Մ.Մ.ի Խումբը Ախոյեան Հանդիսացաւ

Ողբ. Նուպար Պալեանի յիշատակին դրուած Դ. չալէնճ բաժակին (որ նուիրուած են Տէր եւ Տոքթ. Վահէ եւ Հերմինէ Վարժապետեաններ) մրցաշարքը տեղի ունեցաւ անցեալ Հինգշաբթի 14, Ուրբաթ 15 եւ Շաբաթ 16 Ապրիլ 1994ին, Հելիոպոլսոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի Մարզադաշտին մէջ, նախագահութեամբ Գահիրէի Թեմական Ժողովի ատենապետ Պր. Անդրանիկ Մեսրոպեանի եւ իր տիկնոջ, կազմակերպութեամբ՝ Հ.Մ.Մ.-ի վարչութեան եւ մասնակցութեամբ՝ Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ վեց հայկական խումբերու: Նաեւ տեղի ունեցաւ կրտսերներու մրցաշարք մը (որուն բաժակը նուիրուած էր ընկեր Վրէժ Սէֆերեան), մասնակցութեամբ՝ չորս հայկական խումբերու:

Հետաքրքրական պայքարէ ետք, Հայկական Ընթերցարանի Հ.Մ.Մ.ի խումբը յաղթական դուրս գալով, շահեցաւ երկու բաժակները:

Տեղի սղութեան պատճառով, մրցաշարքերուն մանրամասնութիւնները պիտի տանք յաջորդ թիւով:

ՀԱՄԱԼՐՒՈՒՄ ԵՆ ՀՆՉԱԿԵԱՆՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ

Ուրբաթ, Մարտի 18ին, դարձեալ մարդաշատ էր «Հընչակ Հայաստանի» պաշտօնաթերթի գրասենեակը: Այդ օրը Հնչակեան Կուսակցութեան դրօշի ներքոյ զինուորագրուելու իրենց երդումն էին տալիս շուրջ 40 թեկնածուներ։ Նրանց մէջ կային Մեծ Հայրենականի կռիւների միջով անցած անուանի հերոսներ, աշխատանքի վետերաններ, երիտասարդ գիտաշխատողներ, ուսանողներ, բանուորներ։

Երդման արարողութեան նախագահում էր եւ յաւուր պատշաճի խօսք ասաց Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի եւ ներքին սփիւռքի կազմակերպութեան Կեդրոնական Վարչութեան ատենապետ՝ ընկեր Եղիա Նաճարեանը, ծանրանալով ինչպէս երէկ, այնպէս էլ մանաւանդ այսօր հայկական անկախ պետականութեան ստեղծման ու կայացման գործընթացին Հընչակեանութեան ամբողջական նուիրուածութեան վրայ: Խօսք առին, նաեւ, կեդրոնական Վարչութեան անդամ ընկերներ Հ. Ամիրեանը եւ Դ. Յովհաննիսեանը, Վերստուգիչ Յանձնաժողովի նախագահ՝ ընկեր Խ. Նիկոլեանը, Քաղաքական Դիւանի անդամ եւ «Յ. Կուժուն» մասնաճիւղի ղեկավար ընկեր Է. Սողոմոնեանը, «Արծուաշէն» մասնաճիւղի ղեկավար ընկեր Ա. Հայնեցը։

Նորագիրների անունից հայրենիքին ու ժողովուրդին ծառայելու իրենց պատրաստակամութեան եւ Հնչակեան դրօշի ներքոյ նոր եռանդ դրսեւորելու յանձնառութեան մասին խօսեցին Թամանեան դիվիզիայի փառապանծ մարտիկ, Հայաստանում փառքի շքանշանների ասպետ՝ Սուրէն Մարգարեանը, Իշխան Ասատրեանը, Ա. Եղիազարեանը, դասախօս՝ Սաշիկ Մրզաքունեանը, ուսուցիչ՝ Լեւոն Այտընեանը, պետական համալսարանի ուսանողուհի Արմինէ Դանիէլեանը եւ ուրիշներ։

Երդման արարողութեանը, հետեւեց եղբայրական սիրոյ հացը, որի սեղանի շուրջ խօսք առին Հայաստանի Հնչակեանութեան ղեկավար գործիչներ եւ նորագիրներ, իսկ ներկայ հրաւիրեալներից Հայաստանի «Աւազանի» վետերանների կազմակերպութեան նախագահ Տիկին Մանիա Յովհաննիսեանը։

«ՀՄՔԳ»

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ Հ.Հ. ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը Եգիպտոսի հայկական համայնքին յատկացնում է Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում անվճար ուսանելու երկու տեղ հետեւեալ մասնագիտութիւններով՝

— հումանիտար գիտութիւններ (բանասիրութիւն, պատմութիւն, լեզուագիտութիւն, հոգեբանութիւն եւ այլն)

— արուեստ (երաժշտութիւն, գեղանկարչութիւն, թատրոն)

— ճարտարագիտութիւն

— գիւղատնտեսութիւն

— բժշկութիւն

Մանրամասն տեղեկութիւնների համար դիմել Հ.Հ. դեսպանութիւն: Դիմումները ներկայացնել մինչեւ ս.թ. Մայիսի 15:

27 Մարտ, 1994 Թ.

Հ.Հ. ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆ

Կիրակի, 24 Ապրիլին
ՎԱՒԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐ
ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
Չորեքշաբթի, 11 Մայիսին
ՄՈՌԱՑՈՒԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՈՒԵՐՆԵՐԸ
(Կինօբեմադրող Ս. Փարաջանով)
Չորեքշաբթի, 25 Մայիսին
ՄԵՆԱՒՈՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ
(գլխաւոր դերում՝ Սօս Սարգսեան)
Չորեքշաբթի, 8 Յունիսին
ՔԱՆԻ ԴԵՌ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ...
(գլխաւոր դերում՝ Խորէն Աբրահամեան)

Ֆիլմերը ցուցադրուելու են դեսպանութեան առաջին յարկի սրահում՝ սկիզբը՝ ժամը 21,00։

ՔՈՒԷՅԹ

ՃԱՇԿԵՐՈՅԹ Հ.Մ.Մ.Ի ԶՈՅԳ ՏԱՐԵԴԱՐՁՆԵՐՈՒՆ ԱՌԹԻՒ

Անցեալ շուրջ երեք տարիներուն Քուէյթի Հայ Մարմնամարզական Միութիւնը (Հ.Մ.Մ.) առիթ չունեցաւ կազմակերպելու լայն տարողութեամբ ձեռնարկներ երկրին ծանօթ պայմաններու պատճառով։ Վերջերս Հ.Մ.Մ.ի վարչութիւնը որ նոր աշխոյժով գործի է լծուած, կազմակերպեց իր առաջին մեծ ձեռնարկը որը նուիրուած էր Քուէյթի մէջ Հ.Մ.Մ.ի հիմնադրութեան 13րդ (1981ին) եւ ֆութպոլի Ա. խումբի կազմութեան 5րդ տարեդարձներուն։

Ճաշկերոյթը տեղի ունեցաւ «Շերաթոն»ի շքեղ սրահին մէջ, 28 Յունուար 1994ին, շուրջ 300 հոգիի ներկայութեան։

Խօսք տրուեցաւ Հ.Մ.Մ.ի ատենապետ ընկ. Վահէ Գոճեանի որ զեկուցեց Հ.Մ.Մ.ի վերջին տարիներու գործունէութեան մասին որը նախկին թափը չունեցաւ բոլորիս կամքին հակառակ, բայց ան վստահեցուց, որ գալիքը պիտի ըլլայ աւելի արդիւնաւէտ։

Հ.Մ.Մ.ի Ա. խումբի կազմութեան հինգերորդ տարեդարձին առիթով պատրաստուած էր Հ.Մ.Մ.ի զինանշանով զարդարուած կարկանդակ մը։ Կտրելու արարողութեան հրաւիրուեցան Քուէյթի Հ.Մ.Մ.ի Ա. Պետ ընկ. Նազարէթ Տարտագանեան, Հ.Մ.Մ.ի խնամատարներէն ընկ. Աւետիս Մոմճեան եւ ֆութպոլիստներուն մարզիչը՝ եուկոսլաւացի Պրն. Ստանլիօ Կարասի եւ տարիներու ծառայութեամբ ծանօթ Հ.Մ.Մ.ական ընկերուհի Նազելի Թէօքմէճեան։

ԹՂԹԱԿԻՑ

ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՆՏԻ 63-ՐԴ ԹՌԻՉՔԸ

Միացեալ Հայկական Ֆոնտի մարդասիրական օգնութեան 63րդ օդանաւը հասաւ Հայաստան Մարտ 7ին, Երեւանի մէջ տիրող մթնոլորտային աննպաստ պայմաններու բերումով հինգ շաբաթ յետաձգումէ ետք։

DC-8 ապրանքատար օդանաւը երեք միլիոն տոլար արժողութեամբ մարդասիրական օգնութեան ապրանք կը փոխադրէր, առաւելաբար դեղօրայք եւ հիւանդանոցային գործիքներ։

ՎԱՐԴԳԷՍ ՊԵՏՐՈՍԵԱՆ

(Շար. Ա. էջէն)

խաձեռնողներէն մին եղած է գրական եւ երիտասարդական «ԳԱՐՈՒՆ» ամսագրի եւ նորերս լոյս տեսնող «Երկիր Նայիրի» շաբաթաթերթին։

Այս տխուր առթիւ «Ջահակիր»ի խմբագրութիւնն ու իր շրջանակը, իրենց զգացուած ցաւակցութիւնները կը յայտնեն հանգուցեալի ընտանեկան պարագաներուն եւ իր գաղափարական ընկերներուն։

(Ողբացեալին մէկ ուշագրաւ գրութիւնը կարդալ էջ 3)

ՄԵՐ ՎԵԹԵՐԱՆՆԵՐԸ

ԸՆԿԵՐ ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

(ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ)

(Բ)

Անցնելով Ողբ. Նուպար Պալաեանի կուսակցական գործունէութեան, ան կատարելով իր կուսակցական ուխտը Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան շարքերէն ներս մտած է 1938ին։

Այդ թուականէն սկսեալ մաս կազմած է Հնչ. կուսակցութեան Գահիրէի մասնաճիւղին, ապա հասած է՝ կուսակցութեան Եգիպտոսի Վարիչ Մարմնի անդամի հանգամանքին։

Պատանի հասակէն անդամակցած է Հայկական Ընթերցասրահին եւ Ս.Դ. Հնչակեան «Երեւան» Երիտ. Միութեան հիմնադիր ու վարչական անդամներէն մին եղած է:

Ողբ. ընկեր Նուպար մօտաւորապէս 1965էն սկսեալ, բացառիկ զոհողութեամբ սկսաւ մօտէն հետաքրքրուիլ մեր երկսեռ երիտասարդութեամբ եւ անոնց ազգային, մշակութային, մարզական, միութենական աշխատանքներովը եւ որպէս անոնց ղեկավարը՝ յաջող շարժում մը ստեղծեց իր շուրջը։ Շնորհիւ իր ջանքերուն կազմաւորուեցան Գահիրէի Հ.Մ.Մ.ի եւ «Նոր Սերունդ»ի մարմինները, որոնք կը շարունակուին ու պիտի շարունակեն գործել ողբացեալ ընկերոջ իրենց տուած ցուցմունքներով։

1963ին երբ «Ջահակիր»ը սկսաւ նոր խմբագրութեամբ, ողբացեալ Նուպար Պալաեան բերաւ իր գործօն մասնակցութիւնը, յատկապէս հրատարակութեան սկզբնական շրջանին եւ մինչեւ իր մահը մօտէն հետեւեցաւ «Ջահակիր»ին յաջողութիւններով:

1946ին, ողբացեալ ընկերը իր ուժը տրամադրած է հայրենադարձութեան աշխատանքներուն տիւ եւ գիշեր աշխատելով, Եգիպտոսէն մեկնած հայրենադարձներու գործերու օժանդակութեան:

Իր կեանքի երազ՝ Մայր Հայրենիք այցելութիւնը իրականացաւ, երբ 1970ին Սփիւռքահայութեան Մշակ. Կապի Կոմիտէի հրաւէրով, ներկայ գտնուեցաւ Ս. Հայաստանի 50ամեակի տօնակատարութեանց։ Շուրջ մէկ ամիս Հայաստանի մէջ ապրած իր օրերը, իր կեանքին ամենաերջանիկ շրջանը կազմեցին եւ խանդավառուած՝ ան աւելի եւս նուիրուեցաւ հասարակական աշխատանքներու, հակառակ բժիշկներուն իրեն ըրած յանձնարարութիւններուն, հանգստեան շրջան բոլորելու։

Կրնանք արդարօրէն ըսել, որ Ողբ. ընկեր Նուպար հայ եւ արաբ բարեկամական կապերու սերտացման գլխաւոր աշխատողներէն մին եղաւ Եգիպտոսի մէջ։ Յատկապէս ընկեր Նուպարի նախաձեռնութեան ոգիին արդիւնքն էր՝ Երեւանի 2750-ամեակի կրկնակի տօնակատարութիւնները։ Որուն շնորհիւ արաբները տեղեկացան Երեւանի հնամենի պատմութեան:

Ն. Պալաեան ճանչուած էր կազմակերպական աշխատանքներու մասնագէտ մը։ Շնորհիւ իր բծախնդիր գործելակերպին Գահիրէի Թեմական ընտրութիւններուն, հայրենասիրական ճակատը կ'ապահովէր յաղթանակը։

Ազգային, հասարակական եւ ընկերային աշխատանքներուն մաս կազմած են իր անդամակցութիւնը՝ Հայկ. Ընթերցասրահի հիմնադիրներու խորհուրդին, Ընթերցասրահի վարչութեան (ատենապետ), Գահիրէի Հ.Բ.Ը.Մ.-ի մասնաժողովի վարչութեան, Հելիոպոլսոյ Նուպարեան Ազգ. վրժ.ի հոգաբարձութեան, Եղիայեան Սանուց Յանձնախումբի, Ազգային Տուրքի Յանձնախումբին, «Ջահակիր»ի խմբագրական կազմին, ինչպէս նաեւ զանազան ազգային եւ միջմիութենական մեծ ձեռնարկներու կազմակերպիչ մարմիններու։

Ողբ. Նուպար Պալաեան ամուսնացած էր «Մարօ» Տիկնանց Յանձնախումբի ժրաջան անդամուհիներէն՝ Տիկին Անուշի հետ եւ ունեցած երեք զաւակներ յանձին՝ Տիկին Սաթենիկ Արապեանի, Պր. Մարտիրոս Պալաեանի եւ Տոքթ.հի Հերմինէ Վարժապետեանի, որոնք իրենք եւս իրենց հօր նման, սատար կը հանդիսանան ազգապահպանման նուիրական գործին։

Պէտք է յիշել նաեւ ողբացեալի մեծ եւ կրտսեր եղբայրները յանձին՝ վեթերան ընկերներ Սարգիս եւ Ջաւէն Պալաեաններու, որոնք նոյնպէս եւ նոյն թափով իրենց գործօն դերը կատարած են եգիպտահայ համայնքէն ներս, յատկապէս «Ջահակիր»ի եւ Հայկ. Ընթերցասրահի գործունէութեանց, ուր այժմ հաստատուած են Մոնթրէալ:

Ողբ. Նուպար Պալաեան հայրենասիրական շունչով, նուիրուած հոգի մը եղաւ ոչ միայն Հնչակեան դրօշին եւ Հայկ. Ընթերցասրահին՝ այլ ամբողջ եգիպտահայ համայնքին համար, որ մինչեւ այսօր երախտագիտութեամբ եւ ակնածանքով կը յիշենք զինք, որովհետեւ շատ բան կը պարտինք իրեն։

Ա. Մ.

Խոտորջուր Գիւղում Հարսանիք, Որ Վրէժ էր Նաեւ...

Տաղանդաւոր արձակագիր Վարդգէս Պետրոսեանի անցեալ Ապրիլ 15-ի դառնաղէտ մահուան առիթով, խմբագրութիւնս այս թիւով կը հրատարակէ «Հայկական էսքիզներ»ու երրորդ գիրքէն՝ ուշագրաւ հատուած մը, որ կը զուգադիպի Ապրիլեան ոգեկոչումի շաբթուան։

«Զ.»

Խոտորջուր գիւղում հարսանիք էր։

Դեկտեմբերեան ձիւնն իջնում էր երկնքից՝ հալւանման ճերմակ փոշու պէս ծածկելով լեռները, տները, ծառերը։ 1915-ի յուլիսին ամբողջ գիւղը անցել էր Արաքսը, պատսպարուել Շիրակում, բայց յաջորդ գարնանը, երբ Թուրքերը ետ էին շպրտուել, նորից վերադարձել էին հայրենի գիւղ։ Նորից զօղանջել էին եկեղեցիների զանգերը, և ծուխ էր ելեր մարած օջախներից։

1917 թ. Դեկտեմբեր. Արեւմտահայաստանը՝ եթէ արիւնից ծաղիկներ ծաղկէին, նոյնիսկ ձմրանը ծածկուած կը լինէր կարմիր մեխակներով, լեռներում, կիրճերում հայ ֆետայիներն էին՝ տունե-տեղից, օջախից, երեխաներ ունենալու հեռաւոր յոյսից ձեռք քաշած տղերք, իսկ Խոտորջրում հարսանիք էր։

Եւ յանկարծ...

Մարդկային տաք կոկորդից դուրս թռած աղաղակի պէս տագնապալի ու զիլ հնչեցին Ազնուախաչ եկեղեցու զանգերը։

Եկեղեցու զա՞նգն էր, թէ՞ թուաց...

Ողջ գիւղը, մայր ու մանուկ այստեղ է, եկեղեցու մօտ ո՞վ կարող էր լինել, և զանգն էլ ուրախութեան զանգ չէր։ Թուա՞ց, թէ՞ երազ լսեցին...

Հարցական ու չարագուժ լռութեան մէջ նորից աղաղակեցին զանգերը։ Գուցէ մահից փրկուած խելակորոյս մէկն է, որ իմաց է տալիս, թէ դեռ ապրում է, օգնութիւն է աղերսում։ Գուցէ նա լսել է հարսանիքի ձայները և խելագարուել...

Մի քանի րոպէ գիւղի ամենաազդեցիկ մարդիկ գլուխ - գլխի տուին, խորհուրդ արին, իսկ քիչ անց հինգ պնդակազմ տղամարդ արդէն լեռն էին մագլցում ձիւների միջով։

Հարսանիքն ընդհատուեց։ Սպիտակ քօղի տակ հարսը լաց էր լինում, եւ եթէ նա դրսում լինէր, արցունքները կը սառչէին եւ մարգարիտներ դառած կը զարդարէին հարսանեկան քօղը։ Փեսան (նրան ասացին՝ չշարժուես տեղիցդ) գալարւում էր նստած տեղում, որովհետեւ ինքն էլ գնացողների մէջ պիտի լինէր...

Եկեղեցու շուրջ-բոլորը կենդանի շունչ չկար։ Նշմարեցին միայն մի քանի ոտնահետք։ որ թափուող ձիւնը դեռ չէր հասցրել ջնջել։ Եկեղեցու ներսում էլ ցուրտ անապատ էր, բայց տեսան մի մոմ էր վառւում։ Զանգի պարանն անշարժ կախուած էր, թուաց ոչ թէ գմբէթից, այլ երկնքից, ձեռք տուեցին՝ պարանը սառն էր։ Նորից բակ դուրս եկան և յանկարծ մէկի աչքը տեսաւ. եկեղեցու փայտէ դռան վրայ սեւ ածուխով ինչ-որ բան էր գրուած. «Լուսեղէն է, – ասաց մէկը,– տեսնենք ինչ է գրուած»։ Խելք-խելքի տալով, իրար ուղղելով, կարդացին. «Քրիստոնեաներ, վաղը գիշեր թուրքերը պիտի յարձակուին ձեզ վրայ, փրկուեցէք...»։

Մռայլ նայեցին իրար երեսի։

Ո՞վ կարող է գրած լինել... Երեւի նոյն ձեռքը, որ քիչ առաջ եկեղեցու զանգն էր տալիս։

Խառնուեցին իրար, ձնագնդերի պէս գլորուեցին լեռնալանջերով, ամէն մէկը մտքում կրկնելով ածխով գրուած բառերը, որ հաղորդեն տեղը տեղին, առանց բառ բաց թողնելու կամ բառ փոխելու։ Անտարբեր ու անհասկացող երկնքից դեռ թափւում էր ձիւնը, եւ ձիւնն արդէն սպիտակ չէր, արեան գոյնի էր եւ սարերի գլխին արդէն հարսանեկան քօղ չէր, այլ որդեկորոյս մօր սեւ գլխաշոր։

«Ուրեմն, վաղը գիշեր, – մռայլ կնճռոտուեցին ծերերը.– վաղը գիշեր...»։ «Ի՞նչ եղաւ խաչեղբայրը, – ձայն տուեց փեսայի հայրը,– հարս ու փեսան ե՞րբ են պարելու...»։

Հարս ու փեսայի պարը զուռնան պիտի գլէր, պարկապզուկը պիտի ծղրտար, բայց միայն դուդուկները նուագեցին՝ զսպուած ուրախութեամբ, անզուսպ ցաւով, իսկ մարդիկ կուլ տուեցին իրենց աղաղակը, որ պիտի խլացնէր անգամ զուռնայի, պարկապզուկի ձայնը...

Եւ հարսը պարեց՝ նազելի ու չփոթուած։ Եւ փեսան կանգնեց նրա թիկունքում՝ ջղաձիգ ու անկոտրում, զնգոցով թափուեցին ոսկեդրամներ, արծաթ, ձիւն...

«Աստուած շնորհաւոր անի, – օրհնեց խաչեղբայրը,– քահանան մի քանի բառ մրմնջաց Աւետարանից, յետոյ հարսը հեզաքայլ գնաց իր ննջարանը, իսկ փեսան, կրծքի կարմիր ժապաւէնը փամփուշտակալի փոխարինելով, քայլ արեց ընկերներին միանալու։ «Դու գնա նրա մօտ, – մեղմ ու անկոտրում ասաց հայրը,– դու պիտի գնաս։ Թուրքը էն է ուզում, որ դու չգնաս... նրա մօտ»։

Կասկածներ, ի հարկէ, եղան. իսկ եթէ սուտ ահազանգ է, եթէ մէկնումէկը չար կատա՞կ է արել... բայց... «Քրիստոնեաներ, վաղը գիշեր... փրկուեցէք»։ «Բարի ձեռք է գրել, – վերջակէտ դրեց քահանան–։ Բարի եւ սուրբ»։

Պատրաստուեցին ողջ գիշեր, յաջորդ ամբողջ օրը պատրաստուեցին, մէկ առ մէկ հաշուեցին ունեցած փամփուշտները, հրացան հասաւ նոյնիսկ մի քանի աղջկայ։ Ոսոխը գիւղ կարող էր մտնել միայն լեռնանցքով, եւ նրանք բարձրացան ժայռերի վրայ, սաւանների մէջ փաթաթուած թաքնուեցին ձիւների մէջ։

Մարդկային վրէժի աքցանը պատրաստ էր իր գործն անելու։

Մռայլ իջաւ գիշերը, լուսինը չերեւաց՝ և աստղեր չերեւացին. լուռ էր։

ԱՀԱՒՈՐԷՆ ԱՒԵԼԻ...

> Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ...
>
> ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ

Ահաւոր բանը արդէն կատարուած է, օ՜, Վարպետ,
Ձիւղը կոտրած է վաղուց, ծառը ինկած է ծունկի,
Կոճղը հիմա անբազուկ ո՜ւս է կարծես զինուորի,
Հողը խոռո՜չ է բացուած՝ սրակոտոր դանգի պէս.

Տունը հիմա կքած է մէջքին վրայ տանտիրոջ,
Պատերն այժմ՝ քարացած ճի՜չ են մեռնող մանուկի,
Տանիքը ա՜չք է սառած՝ երկնքին դէմ սառնասիրտ,
Ներկը արցո՜ւնք է ու ծուխ, ծեփը՝ արի՜ւն թանձրացող.

Լռութի՜ւն է հիմա հոն՝ յուշարձանի պէս անշարժ,
Մթութի՜ւն է անթափանց՝ բիբի՜ նման խարանուած,
Անձա՜յն ողբ է, ու՛ր լացող կայ պաղատանք մ'անբարբառ,
Անքոյ ճռա՜գ՝ որ կարծես գիշերին մէջ կը հեւայ.

Ի՞նչ ըսեմ ես, Աստուա՛ծ իմ, որ ահաւոր բանն յանկարծ՝
Դառնայ գիրք մը չգրուած, չպատմուած ասք մը լոկ,
Ի՞նչ ըսեմ ես, որ հայոց օգնութեան կանչն երկարող
Մենութեան մէջ չփնտռէ լուսամուտ եւ արձագանգ.

Ինչպէ՞ս ըսեմ որ յանկած ծառը հասնի երկնքին,
Հողը դառնայ արգաւանդ՝ սիրտո՜յ նման մայրական,
Տունը բանայ դո՜ւռ եւ սի՜րտ տանտիրոջ պէս հիւրընկալ,
Տանտէրն ըսէ թեւե՜րն իր՝ անխորտակ սիւն եւ խարիսխ.

Ինչպէ՞ս, ինչպէ՞ս ըսեմ որ անկարելի հրաշքով,
Արաքսի այս ափն ըլլայ միւս ափին պէս յարանուն,
Արաքսի այս ափն ըլլայ դարձեալ մե՛ր եւ անհուն
Երջանկութեամբ փաթթուի միւս ափի վի՜զ իր եղբօր.

Ահաւոր բանը հիմա՝ չսպիացող վէ՛րք է խոր...

ԳԱՌՆԻԿ ԱԴԴԱՐԵԱՆ

Կէս գիշերի դէմ աղմուկ լսուեց. ձիւնը փափուկ էր, բայց լսեցին՝ մարդու, ձիու ոտնաձայն էր, Այո, թշնամին էր. գալիս էլ լուռ ու մունջ, սեւ ամպի նման. կը լինէին երեք-չորս հարիւր մարդ։ Մա՞րդ... Այդ բառը ոչ ոք չմտածեց. եկողները մի՞թէ մարդիկ էին։ Նա էր մարդը, որ սեւ ածուխով գրել էր եկեղեցու դռներին։

Թուրքերը վստահ էին ու, իսկապէս, ինչպէս մտածել էին խոտորջուրցիները, եկան-հաւաքուեցին ձորում, իջան ձիերից, մի կողմ դրին հրացանները... Դէ մի քիչ հանգիստ առնել էր պէտք արիւնոտ «աշխատանքից» առաջ։ Եւ հենց այդ ժամանակ պայթեցին վրէժի հրացանները։

Թուրքերը գլուխները կորցրած վազեցին այս ու այն կողմ, մտան ձիւների մէջ։ Երեւի հազիւ հինգ-վեց հոգի ազատուեց։

Իսկ մի քանի օր անց արդէն թուրքական կանոնաւոր զօրամասը գրոհեց փոքրիկ այդ գիւղը։ Խոտորջուրցիները յանկարծ տեսան-տարբերեցին՝ թուրքական դիրքերի կենտրոնում խաչելութիւն էր, եւ խաչուածը կնոջ մարմին էր։ Հետախոյզներ ուղարկեցին, նրանք ետ եկան ցնցուած ու տխուր խաչուածը ուկրաինուհի Շուրան էր, Ալեքսանդրան, նրան գիտէին – թուրք սպայի կին էր, մի քանի անգամ եկել էր Խոտորջուրում, աղօթել հայերի հետ նոյն եկեղեցում։ Ուրեմն, նա էր զանգահարողը, և բնական է, նա էր գրել եկեղեցու դռներին։ (Ինչպէս յետոյ պարզուեց, Շուրան պատահաբար լսել է իրենց տանը հաւաքուած թուրք զինուորականների խօսակցութիւնը եւ...)։

Սարսռեցին խոտորջուրցիները, և կայծակի պէս պայթեց որոշումը՝ անկասելի, անբեկանելի և սրբազան. եթէ ողջ գիւղն էլ կոտորուի, նրանք պիտի խլեն Շուրայի մարմինը։

Եւ խլեցին։ Երեք հարիւր երեսունեօթ հրացանաւոր հայից հարիւր ութը մնացին ձիւների վրայ, բայց ազնուագոյն ուկրաինուհու մարմինը խլեցին։ Թուրքերը շշմած էին այս դիմադրութիւնից, նրանք ճշգրիտ գիտէին խոտորջուրցի տղամարդկանց թիւը, և դա երեք անգամ նուազ էր, քան իրենց զօրքը։ «Հաւաքւում են սառցեալ անհաւատները, – ասաց թուրք գնդապետը,– դադար պիտի տանք, ճար չկայ, մինչեւ զօրքը հասնի։ Նրանք ո՞ւր պիտի գնան...»։

Իսկ մինչ այդ՝ Շուրային թաղեցին նոյն այդ Ազնուախաչ եկեղեցու ներսում, խորանի մօտ, քրիստոնէական ծէսի բոլոր օրէնքներով, և հնչեցրին բոլոր զանգերը. բոլորը, ով ողջ էր մնացել՝ մէկ տարեկանից մինչեւ հարիւր եօթ տարեկան Նաւասարդ հայրիկը, կռացան, համբուրեցին նրա լոյս-մաքուր, ազնուական ճակատը։ Եւ ձիւնի փաթիլները հանդարտ իջան, սպիտակ շուշանների պէս պարուրեցին նրա բզկտուած մարմինը։

Յետոյ խոտորջուրցիները գիշերով ճեղքեցին ոսոխի փշալարը եւ կրկին անցան Արաքսը։

...Նորածինն աղջիկ էր, եւ նրա անունը որոշուեց նոյն պահին՝ Շուրա։

Առասպել չէ այս ամէնը, պատմութիւն է՝ ճշգրիտ որպէս թուաբանութեան դասագիրք, խոց ու՝ ինչպէս վէրք։ Եւ եթէ այսօր Նորոգ Հայաստանում ապրում են խոտորջուրցիների մի քանի սերունդ, նրան, միայն նրան են պարտական՝ Շուրային, որի գերեզմանն, աւա՜ղ, մնաց Արաքսից այն կողմ։ Եւ ո՞վ պիտի ետ բերի այդ ազնիւ գերեզմանը։ Չգիտեմ, ինչքան պիտի սպասես, Շուրա... Ներիր մեզ, եթէ երկար...

ՎԱՐԴԳԷՍ ՊԵՏՐՈՍԵԱՆ

ԱՆՑԵԱԼԻ ՅՈՒՇԵՐԻՑ

ԵՍ ԾՆՈՒԵԼ ԵՄ ԱՌԱՋԻՆ ԿՈՏՈՐԱԾԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հայրս՝ Համբարձում Ցակոբի Փափազեանը եղել է Հնչակեան Կուսակցութեան անդամ և գործունեայ հասարակական աշխատանք է տարել հայ համայնքի շրջանում, լինի Թուրքիայում և հետագայում էլ Սիրիայում և Լիբանանում։ Զբաղուել առեւտրով և գործի բերումով յաճախակի շրջագայել Թուրքիայի բազում քաղաքներում։ Գերազանց տիրապետել է օսմաներէն լեզուի և օսմանեան կայսրութեան պատմութեանը։

Մայրս՝ Սարի Փափազեան, հրաշքով ազատուել է թէ Սուլթ. Համիդեան կոտորածի և թէ 1915 թ. երիտթուրքերի գործադրած հայաջինջ ցեղասպանութիւնից։ 1921 թ. իր ամուսնու հետ յաջողուել է տեղափոխուել Լաթաքիա (Սիրիա)։ Իսկ ծնողիս հարազատներից մի քանիսը տեղահանութեան օրերին եւ յետոյ աքսորի ճանապարհին զոհ են գնացել թուրքական վայրագ կոտորածներին։

Երբ ես չափահաս դարձայ, մօրիցս յաճախակի լսում էի Եղեռնի օրերի դժուարութիւնների, սովի եւ վարակիչ հիւանդութիւնների, սպանութիւնների մասին։ Մէկ անգամ չէ, որ մայրս դառն դրուագներ է պատմել Եղեռն օրերի մեր ազգականների անցկացրած մղձաւանջային պահերի և նրանց կրած տառապանքների մասին։ Նրա պատմածներն այնքան տպաւորիչ եւ ցնցող էին, որ մինչեւ այսօր իմ յիշողութիւնից չի հեռանում եւ առիթը ներկայանալու դէպքում պատմում եմ ընկերներիս, ծանօթներիս։

Շատերը լսելով, նոյնիսկ խորհուրդ էին տալիս գրել և հրատարակել այդ բոլորը։ Ահա եւ կատարում եմ նրանց խորհուրդը։ Ուրեմն. այսպէս նախ նշեմ, որ մայրս թրքախօս էր։ Երբեմն մեր հարցումներին թէ որ գիւղը որ թիւին կամ ամսին է ..., չէր կարողանում ստոյգ յիշել։ Նոյնիսկ չգիտեր իր ծննդեան թիւը. Բայց անընդհատ կրկնում էր թէ ծնուել է առաջին կոտորածի ընթացքում։

Հետագայում երբ դարձայ Թրքագէտ – պատմաբան բնականաբար հետաքրքրութեամբ «վերծանեցի» մօրս ծննդեան թուականը։ Մայրս պատմում էր. «Առաջին կոտորածի ընթացքում ծնողներս սարսափահար ինձ բարուրի մէջ դրած յանձնել են իրենց թուրք հարեւանին եւ մի քանի օրով փախել են դէպի լեռները և պատսպարուել անտառների մէջ։ Այնուհետեւ իրավիճակը որոշ առումով հանդարտուելուց յետոյ վերադարձել են եւ ինձ վերցրել...»։

ՄԷԿ ԷԼ ԱՅՍ ԿՈՂՄԵՐԸ

ՋՕՐԵՒԱ՛Ս

Հայրս առեւտրական գործերի անհրաժեշտութեամբ մի առ ժամանակ բնակութիւն է հաստատել Ատանայում։ Մի օր լսում են, որ իրենց կողքի թուրք հարեւանը գողութիւն կատարելու յանցանքով սպանելու ատեան ծեծում

(Շար. տես էջ 4)

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
21 ԱՊՐԻԼ 1994

ՏԽՐՈՒՆԻ

Տէր եւ Տիկին Արսէն եւ Մարի Էմիրզեան եւ զաւակը Ալէն, Պր. Պետրոս Մովսէսեան, Պր. Աւետիս Մովսէսեան, Տէր եւ Տիկին Յովսէփ Մովսէսեան եւ զաւակը Ալեքս, Տէր եւ Տիկին Պասոլի (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Ճագու եւ զաւակը (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Փափիլի եւ զաւակունք (Աւստրալիա), Այրի Տիկին Նելլի Պետրոսեան, Տէր եւ Տիկին Նուպար Տէօվլէթեան, Այրի Տիկին Անահիտ Սարգիս եւ դուստրը Սոնիա, Օր. Նարդունի Թիւրապեան, ինչպէս նաեւ Պետրոսեան, Տէօվլէթեան, Ճիզմէճեան, Մովսէսեան, Գրիգորեան ընտանիքները եւ համայն ազգակից պարագաները ցաւ ի սիրտ կը ծանուցանեն յանկարծական մահը իրենց սիրելի մօրաքրոջ, հօրաքրոջ, զարմուհիին եւ ազգականին՝

ՈՂԲ. ԼՈՒՍԻ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Երեքշաբթի, 19 Ապրիլ 1994 կ.ե. ժամը 3-ին, 82 տարեկան հասակին մէջ։

Յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը կատարուեցաւ յաջորդ օրը Չորեքշաբթի, 20 Ապրիլի կէսօրուան ժամը 12ին, Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց Մատրան մէջ, եւ մարմինը ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

Այս տխուր առթիւ «Ջահակիր» իր զգացուած ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին սգակիր բոլոր պարագաներուն։

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՇԱՏՕՆ
ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ

79-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԻԹՈՎ (1915-1994)
ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ
ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀՈԳԵՒՈՐ ՊԵՏԵՐՈՒ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ
ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ
ԳԱՀԻՐԷԱՀԱՅ ԲՈԼՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ
Շաբաթ 23 Ապրիլ 1994, երեկոյեան ժամը 9-ին
ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ «ՊԼԸՔՏԱՆԵԱՆ» ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ

ՅԱՅՏԱԳԻՐ

ՔԱՅԼԵՐԳ	— Եգիպտական — Հայաստանի Հանրապետութեան
ԲԱՑՄԱՆ ԽՕՍՔ	Օր. Նորա Գոլոյեան
ՍՐԻՆԳ	Օր. Թալին Կապէեան
ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ	«Կտակ» Յ. Շիրազ ասմունքող՝ Տիար Հայկ Ասատուրեան
ԴԱՇՆԱՄՈՒՐ	Օր. Արփի Ճանիկեան կը նուագէ Ա. Խաչատուրեան Andantino Ա. Պապաճանեան Impromptu
ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ	Գ. Աղգարեան (Հատուած) ասմունքող՝ Օր. Թալին Զիմէնեան
ՋՈՒԹԱԿ	Տիկ. Նայիրի Քըլտեան-Բուջիկեան Կոմիտաս՝ Ծիրանի Ծառ Կաքաւիկ Կռունկ Pugnani Kreisler, Prelude Allegro Դաշնամուրի նուագակցութեամբ Տիար Հայկ Աւագեանի
ԸՆԹԵՐՑՈՒՄ	Ե. Օտեան «Սեպիլի վրաններուն տակ» Օր. Մարկրիթ Թանբապյրունեան
ԽՕՍՔ	Արժ. Տ. Գալուստ Քհնյ. Դարբինեան
ՊԱՀՊԱՆԻՉ	Առաջնորդ Սրբազան Հայր

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱԴԻՐ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ԿԱՐ ՈՒ ՁԵՒ
ՎԻՔԹՈՐԻԱ
ԱՄԷՆ ՏԵՍԱԿԻ ԿԱՆԱՑԻ ԶԳԵՍՏՆԵՐ
Հեռ. 906691 (առաւօտեան 10-2, բացի Կիրակի օրերէ)

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ»ԻՆ

Սրահիս Հ.Մ.Մ.ի կազմակերպած «Նուպար Պալաեան» Դ. չալենճ բաժակի եւ կրտսերներու փին կ- փոնկի համահայկական մրցաշարքներուն յաջողութեան առիթով կը նուիրեն.

Օրուան Նախագահ Տէր և Տիկին Անդրանիկ Մեսրոպեան	*1000*	726
Ընկեր Վրէժ Սէֆէրեան	*500*	728
Տէր և Տիկին Լեւոն Գաղթացեան	*500*	733
Տէր և Տիկին Նուպար Սիմոնեան	*500*	735
Տէր և Տիկին Հրաչ Սիմոնեան	*500*	737
Տէր և Տիկին Վարուժան Գազանճեան	*300*	738
Պր. Էտուար Մելիքեան	*250*	751
Տէր և Տիկկին Վահէ Վարժապետեան	*200*	743
Տէր և Տիկին Մարտիկ Պալաեան	*200*	
Ասատուրեան Ընտանիք	*200*	741
Տէր և Տիկին Մարտիկ Թէրզիպաշեան	*200*	754
Տէր և Տիկին Խոսրով Զաքարեան	*200*	762

(Շարունակելի)

ԱՆՑԵԱԼԻ ՅՈՒՇԵՐԻՑ

(Շար. Գ. էջէն)

է իր որդին։ Աղմուկը, ծեծկռտուքը, լացն ու կոծը խնդրում-պաղատում է հօրս ազատել տղային։ Իրօք, որ մի կերպ տղային ազատելով բերում է մեր տուն։ Այնուհետեւ երբ կռիւները հանդարտւում են նրան յանձնում են ծնողին և հաշտեցնում։ Շուտով ծնողները տեղափոխւում են իրենց մշտական բնակավայրը՝ Նիկդէ։ Անցնում է մի քանի տարի եւ կրկին տեղահանութեան և կոտորածի բօթը հասնում է իրենց գիւղը։ Այդ օրերին հայրս առեւտրական գործերով գտնուելիս է եղել Թուրքիայում Բելեմետիք քաղաքում։ Այստեղ Թուրք զինուորները ձերբակալում են հօրս և 7 այլ հայերի հետ, ձեռքերին կապած նախապատրաստում են բարձրացնել կախաղան։ Հրամանը ի կատար ածելու ընթացքում մտրակը ձեռքին, գազազած վրայ է հասնում մի երիտասարդ Թուրք սպայ։ Հայհոյելով, հարուածելով եւ գոռոցով ասում է հօրս. «Ես գիտեմ թէ դու ով ես, քեզ սպաննելու ենք տանջամահ անելով»։ Եւ մտրակի հարուածների տակ տանում է ինչ որ մի խուց եւ այնուհետեւ ազատ է արձակում ասելով. «Գնա Համբարձում էֆէնտի, գնա։ Մէկ էլ այս կողմերը չերեւաս»։

Ընթերցողը երեւի կռահեց։ Այդ երիտասարդ սպան հենց այն Թուրք հարեւանի որդին էր եղել, որին հայրս ազատել էր գազազած հօր ձեռքից։

Մազապուրծ ազատուելով մահուան ճիրաններից, հայրս այդ օրուանից երդւում է ասելով. «Այսուհետեւ որքան որ ապրեմ և ինչ որ վաստակեմ, շահածս կիսելու եմ աղքատներին եւ չքաւորներին»։

Իրօք որ հետագայում մեր ազգականները երախտագիտութեամբ եւ հպարտութեամբ պատմում էին հօրս կատարած բարեգործութիւնների մասին։ Այդ մղձաւանջային օրերին հայրս իր ուժի ներածի չափ, նոյնիսկ աւելիով պատսպարել և ապրուստ է հոգացել աքսորից մազապուրծ ազատուած հայ գաղթականներին։

ԱՒԵՏԻՍ ՓԱՓԱԶԵԱՆ

ԳԱՀԻՐԷ

79-ԱՄԵԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՂԵՌՆԻ

Ապրիլեան Եղեռնի 79 դ տարելիցին առթիւ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Տաճարին մէջ Կիրակի 24 Ապրիլ 1994ին տեղի պիտի ունենայ հանդիսաւոր Ս. Պատարագ եւ ապա հոգեհանգիստ, ոգեկոչելու համար խնկելի յիշատակը մեր բիւրաւոր նահատակներուն։

Ս. Պատարագ պիտի մատուցանէ եւ քարոզէ

ԳԵՐՇ. Տ. ԶԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆ

ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ ԵԳԻՊՏԱՀԱՅՑ

Յաւարտ Ս. Պատարագի տեղի պիտի ունենայ մասնաւոր հոգեհանգստեան արարողութիւն եւ ծաղկեպսակներ պիտի զետեղուին մեր բիւրաւոր նահատակներուն ի յուշ կառուցուած մատուռին մէջ:

Երգեցողութիւնները պիտի կատարուին Մ. Եկեղեցւոյս Երգչախումբին կողմէ բազմաձայն, ղեկավարութեամբ Պրն. [illegible] Վարդեանի եւ երգեհոնահարութեամբ Օր. Արփի Ճանիկեանի։

Սկիզբ ժամերգութեան	առաւօտեան ժամը	8.-ին
Սկիզբ Ս. Պատարագի	առաւօտեան ժամը	9.45-ին
Քարոզ	առաւօտեան ժամը	11.-ին
Հոգեհանգիստ	առաւօտեան ժամը	11 30-ին

Հայրենիքի եւ հաւատքի համար մարտիրոսացեալներուն ու նահատակները յարգել, անոնց արժանի յաջորդները ըլլալ կը նշանակէ։

Կը հրաւիրենք մեր բարեպաշտ ժողովուրդը ներկայ ըլլալու բոլոր արարողութիւններուն, աղօթելու անոնց հոգիներու հանգստեան համար:

■

Կիրակի 24 Ապրիլ 1994ի առաւօտեան, Հայկական Եղեռնի մեր բիւրաւոր նահատակներու ի հանգիստ եւ անոնց ի յուշ Ս. Պատարագի եւ հոգեհանգստեան արարողութեան առթիւ, ժողովուրդի փոխադրութեան համար, կազմակերպուած է օթօպիւսի մասնաւոր սպասարկութիւն, Հելիոպոլիսէն Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի։

Կէսօրէ ետք ժամը 1.30ին, Նուպարեան Ազգային Վարժարանի Պըլըքտանեան սրահի ներքնամասի սեղանատան մէջ տեղի պիտի ունենայ Համազգային Հոգեհաց։

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Ջութակի Եւ Դաշնամուրի Զուգանուագ

(ՌԷՍԻԹԱԼ)

Երեքշաբթի 3 Մայիս 1994, կ.ե. ժամը 8-ին
ՊԵՏԱԿԱՆ ՕՓԵՐԱՅԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃԻՆ ՄԷՋ

ՆԱՅԻՐԻ ՔԸԼՏԵԱՆ - ԲՈՒՋԻԿԵԱՆ
(ՋՈՒԹԱԿ)
ԷԼԵՆԱ ԾԱՄԱՇՎԵԼԻ
(ԴԱՇՆԱՄՈՒՐ)

ՅԱՅՏԱԳՐԻՆ ՎՐԱՅ
ՍՈՆԱԹՆԵՐ՝ ՏԷՊԻՒՍԻ, ՖՈՐԷ, ԲԱԲԱՋԱՆԵԱՆ

Մուտքի տոմս՝ 10 Ե.Ո. Ուսանողներու 2 Ե.Ո.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Յայտնուում է Եգիպտոսում մշտական կամ ժամանակաւոր բնակութեան գտնուող ՀՀ քաղաքացիներին, որ նրանք մինչեւ 1994թ. Յունիսի 1-ը պէտք է հիւպատոսական հաշուառման կանգնեն ՀՀ դեսպանութեան հիւպատոսական բաժնում։

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեգրամը	Ե.Ո.	296.00
21 կարատ՝ կրամը		37.00
18 կարատ՝ կրամը		31.70

4, Զողեպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

دار [illegible] — [illegible] ٨٠٥

ՃԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԻՐՈՒՊԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԵԱՆ
Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1288 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 5 ՄԱՅԻՍ 1994 ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ الخميس ٥ مايـو — عدد رقم ١٢٨٨

ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ՝ ԵՂԵՌՆԻ ԼՈՅՍԻՆ ՏԱԿ

ՊԵՊՕ ՍԻՄՈՆԵԱՆ

Ներկայ աշխարհի քաղաքա-տնտեսական եւ ընկերային զարգացումները՝ ուրուագծող նոր համակարգի մը հեռանկարով՝ հայ քաղաքական միտքը կը դնեն նոր հրամայականներու առջեւ։ Հրամայականներ, որոնք ապրիլեան մեծ եղեռնի լոյսին տակ կը պարտաւորեցնեն հայ քաղաքական միտքը,- Հայրենիք-Սփիւռք տարածքին վրայ,- կեդրոնացնելու իր մտածողութիւնը պարագայականէն եւ հատուածականէն վեր ընդհանրականութեամբ, հիմնահարցերու վրայ։ Հիմնահարցեր, որոնք կը վերաբերին հայութեան ազգային *միակ ու անփոխարինելի* օճախին՝ Հայաստանի նորանկախ հանրապետութեան անվտանգութեան. Արցախի հայանպաստ բարւոք լուծումին. Հայկական սփիւռքի գոյատեւումին եւ հողային դատի հետապնդումին՝ միջազգային ներկայ իրադրութեան եւ ուժերու յարաբերակցութեան տուեալներէն մեկնելով։

Նորանկախ ու գերիշխան Հայաստանը կը տառապի մէկէ աւելի նորայայտ վէրքերէ։ Տնտեսա-ընկերային շրջագիծ. ներս գործազրկութիւնն ու ապրուստի պայմաններուն վատթարացումը՝ շրջափակումի թէ շուկայական տնտեսավարութեան իր հետեւանքով՝ ցնցած են ու կը ցնցեն ժողովուրդն ու պետութիւնը, որոնք բարւոք ու բնականոն յարաբերութենէ հեռու են։ Իրերու այս կացութեան մէջ Հայաստանէն հեռացումները մարտուժի կորստեան տագնապեցուցիչ մտահոգութեամբ, հայրենիքը իր ժողովուրդ եւ մտաւորականութիւն,- քանակականօրէն եւ որակապէս կը տկարացնեն։ Հայրենիքի նկարագրով,- ներկայ եւ ապագայ.- մտահոգ հայ պետականութիւնն ու քաղաքական միտքը չեն կրնար անտարբեր մնալ։ Այս առընչութեամբ յատկապէս պետական մակարդակի վրայ որեւէ անպատասխանատու արտայայտութիւն եւ յայտարարութիւն, որ տնտեսա-ընկերային տագնապին լուծում կը հեռացնէ, առաւել եւս կը խորացնէ ժողովուրդի առօրեայ մղձաւանջին վէրքը։ Ահա թէ ինչո՞ւ այս օրերու հայ քաղաքական միտքէն կը պահանջուի աւելի քան ըլլալ խոհեմ, ինքնազուսպ եւ շրջահայեաց:

Վէրքը դարմանելու կոչուած «Հայաստանի Համահայկական Հիմնադրամը»՝ Հայրենիքը ամէն բանէ վեր նշանաբանով՝ պէտք կազմէ այս օրերու հայութեան հայրենակերտումի եւ հայրենապահպանման ծառայութեան վկայութիւնն ու փորձաքարը։ Հայրենիքի լինելիութեան եւ գոյապայքարին վճռումը միայն պատերազմի դաշտին վրայ չէ որ կը կայանայ, այլ՝ անոր վերականգնումին եւ վերակառուցման բերուած անսակարկ եւ բոլորանուէր նպաստով: Ամէն հայու սրբազան պարտքը կը կազմէ օգնել Հայրենիքին, որ ան պահէ ու ամրապնդէ իր անկախութիւնը. զօրացնէ իր տնտեսութիւնը. ուժաւորէ դիմադրականութիւնը. դիմագրաւէ ներքին թէ արտաքին ջլատիչ գործօններու վտանգը։ Հայրենիքը գլուխը վեր բարձրացնէ ու պահէ իբր ամբողջական հայութեան ազգային օճախի արժանապատուութիւնն ու վարկը։ «Հայաստանի Համահայկական Հիմնադրամ»ին յաջողութիւնը մէկ նոր ապացոյցը պէտք կազմէ Հայրենիք-Սփիւռք միասնութեան բարիքին, որ Ապրիլեան եղեռնի նահատակներուն անշիրիմ ու անյայտ աճիւններէն բարձրացող ու ճչացող ձայնն է.... Հայ քաղաքական միտքը արտօնուած չէ չանսալ անդրշիրիմեան այդ ցեղային զգաստացնող ձայնը։ Այդ ձայնին ունկնդրութեամբ պէտք գործէ հայ քաղաքական միտքը՝ ներկայ օրերու աշխարհավարութեան յառաջացուցած ուժերու յարաբերակցութեան լոյսին տակ.... Այս մեկնակէտով՝ հայրենիքի ապահովութիւնն ու կայունու-

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

Ջերմագին Շնորհաւորութիւններ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՍՆԻ ՄՈՒՊԱՐԱՔԻ

Երէկ, Չորեքշաբթի 4 Մայիս, ծննդեան տարեդարձն էր Նախագահ Մոհամմէտ Հոսնի Մուպարաքի։ Այս ուրախ առիթով «ՃԱՀԱԿԻՐ» ջերմօրէն կը շնորհաւորէ երկրիս իմաստուն ղեկավարին, մաղթելով երկարակեցութիւն, առողջութիւն, յաջողութիւն եւ արդիւնաւէտ գործունէութիւն, ի շահ երկրիս բարօրութեան ու խաղաղութեան:

ՓԻՆԿ-ՓՈՆԿ

Հ.Մ.Մ.-Ի ԽՈՒՄԲԸ ԱԽՈՅԵԱՆ ԿԸ ՀԱՆԴԻՍԱՆԱՅ ՈՂԲ. «ՆՈՒՊԱՐ ՊԱԼԵԱՆ» ԵՒ «ԸՆԿԵՐ ՎՐԷԺ ՍԷՖԷՐԵԱՆ» ԲԱԺԱԿՆԵՐՈՒՆ

Հինգշաբթի 14 Ուրբաթ 15 եւ Շաբաթ 16 Ապրիլ 1994ին, Հելիոպոլսոյ ՀՄԸՄ-Նուպարի մարզասրահին մէջ, տեղի ունեցաւ փինկ-փոնկի համահայկական մրցաշարք, նախագահութեամբ Գահիրէի Թեմական Ժողովի ատենապետ Տէր եւ Տիկ. Անդրանիկ Մեսրոպեանի, Ողբ. Նուպար Պալեանի յիշատակին դրուած չորրորդ չալենճ բաժակին շուրջ (նուիրուած՝ Տէր եւ Տոքթ. Վաչէ եւ Հերմինէ Վարժապետեաններու կողմէ), կազմակերպութեամբ Հայկական Ընթերցա-



Մրցաշարքին նախագահ՝ Պր. Անդրանիկ Մեսրոպեան բաժակը կը յանձնէ ՀՄՄ-ի խմբապետ Սիմոն Զամբէրբէնեանի, ի ներկայութեան ՀՄՄ-ի ատենապետ ընկ. Պետրոս Մովսէսեանի եւ Հայկ. Ընթերցասրահի վարչական՝ ընկ. Տոքթ. Եդուարդ Գասապեանի։

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

ՆԱՅԻՐԻ ՔՐԷՏԵԱՆ-ԲՈՒՉԻԿԵԱՆԻ ՅԱՋՈՂ ՌԵՍԻԹԱԼԸ

Անցեալ Երեքշաբթի 3 Մայիսի երեկոյեան, Պետական Օփերայի դահլիճին մէջ, տեղի ունեցաւ ջութակի եւ դաշնամուրի բացառիկ զուգանուագ մը, կատարողութեամբ անուանի ջութակահար Նայիրի Քրէտեան-Բուչիկեանի, դաշնակի ընկերակցութեամբ Էլենա Ծամաշվիլիի, որը մեծապէս գնահատուեցաւ հայ թէ օտար հասարակութեան կողմէ։ Մանրամասնութիւնները յաջորդ թիւով։

Պաշտօնական Համաձայնագիր Պաղեստինի Եւ Իսրայէլի Միջեւ

Երէկ, Մայիս 4-ի առաւօտեան ժամը 11ին, Գահիրէի մէջ, յատուկ հանդիսութեամբ, Պաղեստինի եւ Իսրայէլի միջեւ ստորագրուեցաւ պաշտօնական համաձայնագիր մը, որը կը պարփակէ ծնունդը՝ Պաղեստինի պետականութեան, Կազա-Երիքովի ինքնավար շրջաններուն մէջ։

Համաձայնութեան կնքման ներկայ եղան ու ստորագրեցին ՊԱԿ-ի նախագահ Եասէր Արաֆաթ եւ Իսրայէլի վարչապետ Իսհաք Ռապին, նախագահութեամբ նախագահ Հոսնի Մուպարաքի, ի ներկայութեան Ամերիկայի Միաց. Նահանգներու արտ. գործոց նախարար Ուորրէն Քրիսդոֆըրի, Ռուսաստանի արտ. գործոց նախարար Անտրէ Գոզիրեւի, Եգիպտոսի արտ. գործոց նախարար, Ամր Մուսայի եւ Իսրայէլի արտ. գործոց նախարար Շիմոն Փերեզի։

Այս համաձայնագրութեամբ, 1948էն սկսած, Պաղեստինի ժողովուրդի ազատագրական պայքարը, կը յաջողի ստանալ սահմանափակ ազատ ինքնավար շրջաններ, հիմնելով խաղաղութեան գործընթաց մը, ոչ միայն Պաղեստինի եւ Իսրայէլի ժողովուրդներուն միջեւ, այլ Միջին Արեւելքի բոլոր ժողովուրդներուն համար։

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 79-րդ Տարելիցը Գահիրէի Մէջ

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՇԱՏՕՆ

Շաբաթ, 23 Ապրիլ 1994, երեկոյեան, Հելիոպոլսոյ «Պլէֆտանեան» հանդիսասրահին մէջ տեղի ունեցաւ համազգային յուշատօն, հովանաւորութեամբ եգիպտահայ հոգեւոր պետերուն, նախագահութեամբ Գահիրէի Ազգ. Իշխանութեան, մասնակցութեամբ գահիրէահայ բոլոր մշակութային եւ մարզական կազմակերպութիւններուն եւ ի ներկայութեան հոծ հասարակութեան մը։

Օրուան գեղարուեստական յայտագրին իրենց մասնակցու-

(Շար. տես էջ 3)

ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ՝ ԵՂԵՌՆԻ ԼՈՅՍԻՆ ՏԱԿ

(Շարունակութիւն Ա. էջէն)

թիւնը, անվտանգութիւնն ու զարգացումը ուրիշ ամէն կարգի առաջնահերթութիւններէ վեր կը դասուին։ Դա՛սուելու են։ Այս տեսակէտով չ՚արդարանար եւ պատմութեան առջեւ պատասխանատու կը մնայ հայ քաղաքական մտքի որեւէ թեւ, որ փոխանակ զօրակցելու հայրենիքը զօրացնելու եւ իր ճգնաժամէն դուրս բերելու պետական նախաձեռնութիւններուն, ընդդիմադրական ոչ-շինիչ դիրքորոշում կ՚որդեգրէ պետականութիւնը իշխանութենէն զատելու այլապէս քաղաքա-իրաւական տրամաբանութեամբ։ Ո՛չ Հայաստանի ճգնաժամային դրութիւնը եւ ոչ ալ մեծ եղեռնին թելադրող դասերը կը թոյլատրեն ընդդիմադրութիւն խաղալ.... Օրուան հրամայականը կը խտանայ մէկ եւ համահայկական նոյն լոզունգի տակ.- *«Հայրենիքը վեր ամէն բանէ»*։

Անկախաբար հայրենիքի ներկայ կացութեան անյարիր ընդդիմադրական ոչ-շինիչ դիրքորոշումներէ, հայրենիքի պետական կառոյցին առողջ եւ ժողովրդավար կշռոյթին համար Սահմանադրութեան որդեգրումն ու անոր գործադրութիւնը հայ ներկայ պետական մտքին գլխաւոր առաջադրանքը կազմելով, Հայաստանը օժտելու է Սահմանադրութեամբ մը, որ ո՛չ միայն ապահովէ օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւններու գործակցութեան յստակութիւնը, այլեւ՝ ժողովուրդ-պետութիւն յարաբերութեան օրինական հիմունքները:

Հայրենի այժմու պետական մտքին համար արտօնուած չէ որեւէ նոր ձգձգում....

Մեծ եղեռնէն 79 տարիներ ետք, եղեռնին հետեւանք Հայկական Սփիւռքը կը շարունակէ գոյատեւել։ Մաշումը եւ կորուստը անխուսափելի են՝ հակառակ ազգապահպանման համար տարուող վիթխարի ճիգերուն։ Բայց Հայկական Սփիւռքը շրջապատող կացութիւնները այնքան զերիվեր են մեր պայմաններէն, որ տասնամեակէ տասնամեակ ազգային նահանջը մտածել կու տայ Հայկական Սփիւռքի ապագայի մասին: Մինչեւ ե՞րբ պիտի կրնայ պահել իր կենսունակութիւնը։

Մեծ եղեռնի լոյսին տակ, նահատակներու կտակին հաւատարիմ մնալու ուխտով, հայ քաղաքական տարբեր թեւերը անջատաբար թէ հաւաքական զետնի վրայ, իրենց ազգապահպանման աշխատանքներուն, ծրագիրներուն եւ նախաձեռնութիւններուն համար որոնելով նոր ու արդիական տարազներ պիտի շարունակեն ճիգը մագլցումի՝ հոսանքն ի վեր։

Ճիգը հայապահպանումէն անդին, հայկական դատի հետապնդումին, Արեւմտահայաստանի ազատագրութեան կը ձգտի։ Ձգտումը եւ երազի իրականացման նուիրականութիւնը իր համահայկական տարողութեամբ հայ քաղաքական միտքը ազգային միասնութեամբ գործելու հրամայականին առաջ կը դնէ։ Միայն ամէն տարի եղեռնի ոգեկոչման հանդիսութիւններու առիթով պէտք չէ գոհանայ եւ սահմանափակուի հայ քաղաքական միտքը, երբ թուրք թշնամի պետութիւնը կարելի բոլոր միջոցներով կը ջանայ ուրանալ ու մոռցնելու ճգնիլ ցեղասպանութեան ոճիրը։ Հակառակ յուսախաբութիւններու Հայաստանի պետական իշխանութիւնները դիւանագիտական լեզուով կը շարունակեն խօսիլ հայ-թուրք յարաբերութիւններու մասին։ Հայաստանի պետական իշխանութիւնները իրենց ճամբով, սփիւռքը՝ իր։ Օրը կու գայ եւ հեռու չէ այդ օրը, երբ հայրենի պետութիւնն ու հայկական Սփիւռքը կը միանան Հայկական Դատի պահանջատիրութեան մէջ....

Մինչ այդ՝ հայկական Սփիւռքի քաղաքական մտքի թեւերը, անդուլ հետեւողականութեամբ թշնամիին ու աշխարհին պիտի յիշեցնեն, որ թուականէս 79 տարիներ առաջ, քաղաքակիրթ աշխարհի մը անտարբերութեան դիմաց, հազարամեակներու վրայ տարածուող քաղաքակրթութեան եւ մշակոյթի տէր ժողովուրդ մը իր պապենական հողերուն վրայ ցեղասպանութեան ենթարկուեցաւ. իր հողերէն աքսորուեցաւ. ազգային ու անհատական ամէն ինչ ու հարստութիւն կողոպտուեցան: Իրաւազրկուած ու դեռ հատուցումի սպասող ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդին աշխարհացրիւ յետնորդներ, իրենց վերապրումի եւ վերականգնումի վճռակամութեամբ կը յիշեցնեն թէ պահանջատէ՛րն են իրենց հողերուն, արեան եւ իրաւունքին....

Մեծ եղեռնի լոյսին տակ հայ քաղաքական միտքը վերատեսութեան, վերաշխուժութեան կը կարօտի՝ ի դիմաց նոր մարտահրաւէրներու....

ՊԷՊՕ ՍԻՄՈՆԵԱՆ

(Յապաւումներով) *Պէյրութ, 1994*

ՉԱՆՏԵՍԵԼ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Ինչպէս յայտնեց Գահիրէյում ՀՀ Դեսպանութեան խօսնակ Վարուժան Գոգանեանը, Ապրիլի 24ից Մայիսի 1-ը Եգիպտոսում էր գտնւում ՀՀ փորձագէտների աշխատանքային խումբը, որը գլխաւորում էր Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Պր. Գագիկ Բախշեանը։ Պատուիրակութեան կազմում էին նաեւ Հայաստանի օդագնացութեան պետական վարչութեան նախագահ Պր. Միխայիլ Ակրիտովը, բարձրագոյն կրթութեան և գիտութեան փոխնախարար Պր. Արամայիս Շահինեանը, արտաքին գործերի նախարարութեան Միջին Արեւելքի վարչութեան պետ Պր. Հենրիկ Գրիգորեանը, օդագնացութեան պետական վարչութեան օդային փոխադրումների բաժնի վարիչ Պր. Վլադիմիր Քոչարեանը, օդագնացութեան պետական վարչութեան միջազգային կապերի բաժնի վարիչ Պր. Գամառնիկ Ղահրամանեանը, արդիւնաբերութեան նախարարութեան ֆինանսական վարչութեան պետ Պր. Բենիամին Մարկոսեանը։

Պատուիրակութեան այցի գլխաւոր նպատակն էր՝ նախապատրաստել հայ-եգիպտական համատեղ միջկառավարական յանձնաժողովի Երեւանում կայանալիք անդրանիկ նիստը։ Համատեղ յանձնաժողովը ստեղծուած է Հայաստանի և Եգիպտոսի միջեւ 1992թ. Մայիսի 27ին ստորագրուած առեւտրա-տնտեսական և գիտա-տեխնիկական համաձայնագրի համաձայն։

ՀՀ Գործերի Հաւատարմատար Դոկտ. Էդուարդ Նալբանդեանի մասնակցութեամբ, պատուիրակութեան անդամները աշխատանքային հանդիպումներ ունեցան և բանակցութիւններ վարեցին Եգիպտոսի միջազգային համագործակցութեան, էկոնոմիկայի և արտաքին առեւտրի, փլանաւորման, բարձրագոյն կրթութեան, գիտական հետազօտութիւնների նախարարութիւններում, քաղաքացիական օդագնացութեան վարչութիւնում, գիտութիւնների և տեխնոլոգիաների ակադեմիայում։ Ընդլայնուած աշխատանքային նիստերում եգիպտական կողմից մասնակցեցին նաեւ արտաքին գործերի, արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան նախարարութիւնների, Եգիպտոսի կենտրոնական և ներդրումների ազգային բանկերի, առեւտրական պալատի, արդիւնաբերական ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Եգիպտական կողմից բանակցութիւնները ղեկավարում էր Եգիպտոսի միջազգային համագործակցութեան փոխնախարար Պր. Ռաֆիք Սալահեդտինը։

Բանակցող կողմերը փոխանակեցին Հայաստանի և Եգիպտոսի միջեւ երկկողմանի համագործակցութեանը վերաբերող մի շարք համաձայնագրերի և կոնկրէտ ծրագրերի նախագծեր։ Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց Երեւանի և Գահիրէի միջեւ օդային ուղիղ կապ հիմնելու մասին: Դրա վերաբերեալ յատուկ փաստաթուղթ ստորագրուեց Եգիպտոսի և Հայաստանի քաղաքացիական օդագնացութեան վարչութիւնների միջեւ։

Բանակցութիւնների աւարտից յետոյ, Ապրիլի 28ին, երեկոյեան ժամը 10.30ին, Պր. Գագիկ Բախշեանը և Պր. Ռաֆիք Սալահեդտինը ՀՀ Դեսպանութիւնում ստորագրեցին եզրափակիչ փոխըմբռնման արձանագրութիւն, որում շարադրուած են համատեղ աշխատանքի արդիւնքները և նշուած են հայ-եգիպտական համագործակցութեան յետագայ քայլերը, որոնցից կարեւորագոյններն են՝ Երեւանում Ցոնխամոիդ եգիպտական առեւտրական կենտրոնի բացումը և հայ-եգիպտական միջկառավարական համատեղ յանձնաժողովի Երեւանում կայանալիք առաջին նիստը, որի ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջեւ նախատեսւում է ստորագրել 6 առեւտրական տնտեսական և այլ համաձայնագրեր։

Ապրիլի 24ին Հայաստանի Հանրապետութեան Դեսպանութիւնում տեղի ունեցաւ հանդիպում եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հայկական պատուիրակութիւնը այցելեց նաեւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին՝ հանդիպելով առաջնորդարանի դահլիճում եգիպտահայ թեմի առաջնորդ Զաւէն Արքեպս. Չինչինեանի, թեմական ժողովի ատենապետ Պր. Անդրանիկ Մեսրոպեանի, քաղաքական ժողովի ատենապետ Պր. Հրաչ Սիմոնեանի հետ։ Պատուիրակութիւնը հանդիպեց նաեւ Ալեքսանդրիայի հայ համայնքի հետ։

Մայիսի 1ին պատուիրակութիւնը մեկնեց Երեւան։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Յայտնւում է Եգիպտոսում մշտական կամ ժամանակաւոր բնակութեան գտնուող ՀՀ քաղաքացիներին, որ նրանք մինչեւ 1994թ. Յունիսի 1-ը պէտք է հիւպատոսական հաշուառման կանգնեն ՀՀ դեսպանութեան հիւպատոսական բաժնում։

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Տ. Ալեք Մանուկեան 50 հազար տոլար կը նուիրէ ՀԿԲՄ-ին

Ազգային մեծանուն բարերար Հ.Բ.Ը.Մ.ի ցկեանս նախագահ Տիար Ալեք Մանուկեան, նախորդ տարիներուն նման՝ այս տարի եւս պատկառելի գումար մը՝ 50 հազար տոլար նուիրեց Հայկական Կրթական Բարեսիրական Միութեան։ Սոյն լիաբուռն նուիրատուութեամբ, սիրուած բարերարը՝ տարեկան աւանդութեան մը վերածած է սատարելը սփիւռքահայ այս կարեւոր կազմակերպութեան՝ Հ.Կ.Բ.Մ.ին, նեցուկ կանգնելու անոր մշակութային, կրթական բարեսիրական եւ հրատարակչական գործընթացին։ Արդարեւ, նման միջոցառումներ՝ դրական մեծ նպաստներ են որոնց նկատմամբ բացառիկ հոգածութիւն ցոյց կու տայ մեծ բարերարը։

«ՄԱՍԻՍ»Ի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒՄ «ՏՔ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՍԱՂԸՐԵԱՆ» ԱՆՈՒԱՄԲ

«Մասիս» Շաբաթաթերթի պատասխանատուները, ի գնահատանք Ընկ. Տոքթ. Յարութիւն Սաղըրեանի 40-ամեայ գրական ու հասարակական գործունէութեան, որոշեցին թերթին խմբագրատունը անուանել «Տոքթ. Յարութիւն Սաղըրեան» անուամբ։

Ուրբաթ 18 Մարտի երեկոյեան, Կարօ Ողանալեան Սրահին մէջ տեղի ունեցաւ անուանակոչութեան պաշտօնական արարողութիւնը։ Ներկայ էին Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական վարչութեան անդամներ, Հայաստանի Հանրապետութեան Խորհրդարանի անդամներ՝ ընկեր և Տիկ. Մեխակ և Եւա Մխիթարեան, ընկեր և Տիկ. Ռաֆֆի և Թամարա Մելքոնեան, շրջանի Վարիչ Մարմնի անդամներ, կուսակցութեան այլ միաւորներու պատասխանատուները և գաղութիս մամուլի ու տեղեկատուութեան ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Սաղըրեան ընտանիքի անդամները։

Խօսք առնելով շրջանիս Վարիչ Մարմինի Ատենապետ ընկեր Գրիգոր Խոտանեանը, առնուած որոշումը վերագրեց ընկ. Տոքթ. Յ. Սաղըրեանի բազմակողմանի կարողութիւններուն և անոր ընձեռած հասարակական ծառայութեանց, յատկապէս՝ «Մասիս»ին և անոր գաղափարական շրջանակին։

ԹՂԹԱԿԻՑ

ՓԻՆԿ-ՓՈՆԿ

Հ.Մ.Մ.-Ի ԽՈՒՄԲԸ ՍԽՈՅԵԱՆ ԿԸ ՀԱՆԴԻՍԱՆԱՅ

(Շարունակութիւն Ա. էջէն)

սրահի ՀՄՄ-ի վարչութեան և մասնակցութեամբ Գահիրէի և Աղեքսանդրիոյ վեց հայկական խումբերու։ Նաեւ տեղի ունեցաւ կրտսերներու մրցաշարք մը (որուն բաժակը նուիրած էր վեթերան ընկեր Վրէժ Սէֆէրեան) մասնակցութեամբ չորս հայկական խումբերու։

Հինգշաբթի օր կ.ե. ժամը 7.30ին, սկսելով մրցումները նախ խաղացին Կոկանեան Սրահի և Ս. Թերեզայի կրտսերներու խումբերը, որ վերջացաւ 0–2 արդիւնքով, ի նպաստ Ս. Թերեզայի։

Ապա սկսաւ երեցներու մրցումները. առաջին խաղը տեղի ունեցաւ Գահիրէի ՀՄԸՄ-Նուպարի և Ս. Թերեզայի խումբերուն միջև, որ վերջացաւ ի նպաստ ՀՄԸՄ-ի՝ 3-2 արդիւնքով։ Երկրորդ մրցումը խաղացին Կոկանեան Սրահի եւ Հայ Գեղ. Միութեան խումբերը։ Մրցումը վերջացաւ 3-0 արդիւնքով ի նպաստ Կոկանեան Սրահի։



Յաղթական ՀՄՄ-ի խումբի կազմը։ Ձախէն աջ՝ Սիմոն Զամքէրթճեան՝ Բենիամին Իրատեան, մարզիչը՝ Այման Ռաշէտ, Ռաֆֆի Մարթայեան եւ Յակոբ Պամաճեան։

Հետեւաբար Ուրբաթ օր շարունակելով մրցաշարքը՝ առաջին առթիւ տեղի ունեցաւ կրտսերներու մրցումը, Ս. Թերեզայի և ՀՄՄ-ի Բ. խումբին միջև։ Ս. Թերեզա յաղթելով 2-0, հասաւ աւարտական մրցումին։ Ապա խաղացուեցաւ կրտսերներու երկրորդ մրցումը ՀԳՄ-ի և ՀՄՄ-ի Ա. խումբերուն միջև։ ՀՄՄ եւս շահելով 2-0, հասաւ աւարտականին։

Ժամը 7.30ին, սկսաւ երեցներու մրցումները. Նախ խաղացին Կոկանեան Սրահի և Աղեքսանդրիոյ ՀՄԸՄ-Նուպարի խումբերը։ Կոկանեան Սրահ յաղթելով 3-0 արդիւնքով հասաւ աւարտական մրցումին։ Երկրորդ մրցումը տեղի ունեցաւ Գահիրէի ՀՄԸՄ-ի եւ ՀՄՄ-ի խումբերուն միջև։ ՀՄՄ եւս 3-0 արդիւնքով յաղթեց ու հասաւ աւարտականին։

Շաբաթ 16 Ապրիլին, առաջին մրցումը տեղի ունեցաւ երրորդ և չորրորդ կարգի հանդիսացման մրցումը, որ խաղացուեցաւ Գահիրէի և Աղեքսանդրիոյ ՀՄԸՄ-Նուպարի խումբերուն միջև։ Գահիրէի ՀՄԸՄ-ը յաղթելով 3-2 արդիւնքով, հանդիսացաւ երրորդ։

Նախքան աւարտական մրցումները սկսիլը, Հայկ. Ընթերցասրահի վարչութեան կողմէ խօսք առաւ ընկ. Տոքթ. Եդուարդ Գասպեան։ Ան նախ անդրադարձաւ Ողբ. Նուպար Պալաեանի կատարած դերին մասին համայնքէս ներս, ի մասնաւորի Հայկ. Ընթերցասրահէն ներս։ Ապա շնորհակալութիւն յայտնեց Հելիոպոլսոյ ՀՄԸՄ-Նուպարի վարչութեան, որ սիրայօժար տրամադրած էր մարզասրահը, իր բոլոր սարքաւորումներով, տրուած ըլլալով որ Հայկ. Ընթերցասրահը երկրաշարժի աղէտէն քիչ մը վնասուած էր։ ըսաւ ան։ Յատուկ շնորհակալութիւն յայտնեց օրուան նախագահ՝ Տէր և Տիկին Անդրանիկ Մեսրոպեաններուն, որ միշտ քաջալեր կը հանդիսանան ակումբիս ձեռնարկներուն։ Տոքթ. Ե. Գասպեան նաեւ շնորհակալութիւն յայտնեց մրցաշարքին բաժակները նուիրողներուն և մետալները նուիրող՝ Տէր և Տիկին Վարդ Ալեքսանեաններուն եւ հուսկ ուրեմն շնորհակալութիւն յայտնեց բոլոր մասնակցող խումբերուն եւ անոնց վարչութիւններուն։ Ապա խնդրեց ներկաներէն, մէկ վայրկեան լռութեամբ յարգեն ողբացեալ ընկերոջ յիշատակը։

Ապա սկսաւ աւարտական մրցումները։ Կրտսերներու մրցումին, աւարտական մնացած էին Ս. Թերեզայի եւ ՀՄՄ-ի Ա. խումբերը։ Նախ խաղացին Ռաֆիք (Ս.Թ.) եւ Ռոսքօ Պօղոսեան (ՀՄՄ)։ Մրցումը վերջացաւ ի նպաստ Ս. Թերզայի 2-0 արդիւնքով։ Ապա զոյգ մրցումը խաղացին Ռաֆիք եւ Շատի (Ս.Թ) ընդդէմ Բենիամին Իրատեանի եւ Ժիրայր Պալաեանի (ՀՄՄ-էն), որ վերջացաւ 2-0 արդիւնքով, ի նպաստ ՀՄՄ-ի։ Երրորդ եւ վերջին մրցումը խաղացին Շատի (Ս.Թ.էն) եւ Ժ. Պալաեան (ՀՄՄ.էն)։ Ժիրայր շահելով 2-0 արդիւնքով, ՀՄՄ-ի խումբը տիրացաւ կրտսերներու տրամադրուած բաժակին։

Ժամը 10.30ին սկսաւ երեցներու աւարտական մրցումը Կոկանեան Սրահի եւ ՀՄՄ-ի խումբերուն միջև։ Առաջին մրցումը տեղի ունեցաւ Գէորգ Աւանեանի (Կ.Ս.) ընդդէմ Ռաֆֆի Մարթայեանի (ՀՄՄ)։ Թէեւ մրցումը վերջացաւ ի նպաստ Գէորգին՝ 21–17 և 21–18 սակայն Ռաֆֆին շատ լաւ խաղարկութիւն մը ցուցաբերեց։ Երկրորդ մրցումը խաղացին Ռուբէն Սիմոնեան (Կ.Ս.) եւ Յակոբ Պամաճեան (ՀՄՄ)։ Կրնանք ըսել որ Յակոբ խաղաց իր լաւագոյն խաղերէն մին եւ կարողացաւ յաղթել 2-1 արդիւնքով (21-13, 21-23 եւ 21–14)։

Զոյգ մրցումը խաղացին Գ. Աւանեան եւ Պերճ Սուլթանեան (Կոկանեան Սրահէն) ընդդէմ Սիմոն Զամքէրթճեանի եւ Յ. Պամաճեանի (ՀՄՄէն)։ Սուր մրցապայքարէ մը ետք ՀՄՄ յաղթեց 22-20, 22-24 եւ 21-13 (արդիւնք՝ 2-1)։ Վերջին մրցումը խաղացին Կարօ Գումրուեան (Կ.Ս.) եւ Ս. Զամքէրթճեան (ՀՄՄ)։ Սիմոն դիւրութեամբ յաղթելով՝ 21-12 եւ 21-8, ապահովեց բաժակը ի նպաստ

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԷՆ

ԼՈՅՍ ԿԸ ՏԵՍՆԷ «ԱՊՏԱԿ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԻԾԱԹԵՐԹԸ

«Հնչակ Հայաստանի» եռօրեայ Ապրիլ 1-ի թիւը լոյս տեսաւ 8-ի փոխարէն 16 էջով, որպէս յաւելուած ընթերցողներուն ներկայացնելով «Ապտակ» քաղաքական երգիծաթերթը։

«Ապտակ»ը նոր անուն չէ Հնչակեան հրապարակախօսութեան պատմութեան մէջ: 1894-1897 թուականներուն նախ Աթէնքի մէջ ապա Լոնտոն, Ա. Նազարբէկի խմբագրութեամբ լոյս տեսած է «Ապտակ»ը, որու 100-ամեակին նուիրուած էր «Հնչակ Հայաստանի»ի յաւելուածը։

Երեւանի մէջ «Ապտակ»ը այսուհետեւ կանոնաւորաբար լոյս պիտի տեսնէ իւրաքանչիւր ամսուայ 1ին և 15ին, 8 էջով և 5.00 տպաքանակով։ «Ապտակ»ի շուրջ համախմբուած են խումբ մը մտաւորականներ, գլխաւորութեամբ խմբագրապետի պաշտօնակատար յայտնի գրող և հրապարակախօս, երգիծաբան և ծաղրանկարիչ Գուրգէն Գալստեան։

«Տեղին ապտակը անտեղի չի անցնում» նշանաբանով հրատարակուող թերթի առաջին թիւին մէջ լոյս տեսած գրութիւններու շարքին են Ի. Աբգարեանի «Վերաւորակաւորուած Համբարձում Գալստեանի միլիարդով պատասխանենք խորհրդային օլիգարխիայի տրիլլիոններին», Գ. Գալստեանի «Ժողովի և ժողովականների մասին» Պ. Թերզեանի «Համազգային» մէկուկէս բացառութեամբ» և Ե. Նախարարեանի «Իսագուլեանից մի զգուշացէք, զգուշացէք «Ազգ»ի Ալիից» յօդուածները։

«Հնչակ Հայաստանի»ի Ապրիլ մէկեան թիւը, իր «Ապտակ» յաւելուածով մի քանի ժամ ետք Երեւանի կրպակներէն անյայտացած էր արդէն եւ թերթի վարչութիւնը ստիպուած եղաւ յաւելեալ 1000 օրինակ տպագրել ուղղակի խմբագրատուն դիմողներու պահանջքը բաւարարելու համար։

ՎՏԱՆԳԱՒՈՐ ԱՐԵՒԱԾԱՂԿԻ ՍԵՐՄ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Երեւանի գլխաւոր սանիտարական բժիշկ Եուրի Օհանեանը հանդէս է եկել մի յայտարարութեամբ, որում ասուած է, որ վերջին օրերին Երեւանում վաճառքի է հանուել ներմուծուած արեւածաղկի սերմի մի տեսակ, որը մշակուած է մարդու և կենդանիների առողջութիւնը խիստ վտանգող քիմիական միացութիւններով: Դրա օգտագործումը, ինչպէս նաեւ դրա հետ հասարակ շփումը կարող են հանգեցնել տեսողութեան անվերադարձ կորստի, աղիքաստամոքսային, մաշկային և շնչառական օրգանների համար ծանր հետեւանքներ ունեցող հիւանդութիւնների։

Ներկայումս գործօն միջոցներ են ձեռնարկւում այդ սերմի գործածութիւնից դուրս բերելու համար։

ՄԻԱՑ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

Ս. Դ. ՀՆՉԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐ ԸՆԿԵՐՆԵՐ՝ Մ. ՄԽԻԹԱՐԱՆ ԵՒ Ռ. ՄԵԼՔՈՆԵԱՆ ԿԼԷՆՏԷՅԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ Կ՚ԱՅՑԵԼԵՆ

Հայաստանի Խորհրդարանի անդամներ՝ Ընկ. Մխակ Մխիթարեան եւ Ընկ Ռաֆֆի Մելքոնեան Լոս Անճելըս իրենց կեցութեան ընթացքին այցելեցին Կլէնտէյլի Քաղաքապետարանը, ուր Քաղաքապետ Լէրի Զարեանի կողմէ արժանացան ջերմ ընդունելութեան:

Հայրենի հիւրերը մեծ հետաքրքրութեամբ լսեցին հայազգի Քաղաքապետի տուած տեղեկութիւնները, Կլէնտէյլի ընդհանուր վիճակին, պիւտճէի գոյացման եւ կառավարման եղանակին առնչուող:

Պր. Զարեան իր կարգին հետաքրքրուեցաւ Հայաստանի ներկայ իրավիճակով ու նաեւ Արմաւիր քաղաքով, որու քաղաքապետն է Ընկ. Ռաֆֆի Մելքոնեան։

Հանդիպումին ներկայ էին նաեւ Ս.Դ. Հ.Կ.ի Արեւմտեան Ամերիկայի շրջանի ղեկավար ընկերներ, որոնք մօտէն հետաքրքրութիւն ցոյց տուին Կլէնտէյլի հայ համայնքի թիւին, ընտրողական ուժին, յարմարեցման հարցերուն, ինչպէս նաեւ քաղաքի ղեկավարման պատասխանատու յանձնախումբերէն ներս հայ տարրերու ներկայութեան։

Հանդիպումի ընթացքին տեղի ունեցաւ յուշանուէրներու փոխանակում:

ԱՐՑԱԽ

ԲՈՒՌՆ ՄԱՐՏԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ

Պի.Պի.Սի.— Անցեալ Երկուշաբթի 2 Մայիսէն սկսեալ, սաստիկ մարտերը կը շարունակուին Ղարաբաղի ռազմաճակատի երկայնքով։ Ատրպէյճանական բանակը յարձակման անցած է յատկապէս Մարտակերտի և Աղտամի շրջաններուն մէջ: Ղարաբաղեան ուժերը դիմած են պատասխան գործողութիւններու Մարտակերտի և Տարտառի շրջաններուն մէջ, ուր երկուստեք կան զոհեր և վիրաւորներ։

Մինչ այդ, անցեալ շաբթուան մէջ, կը տեղեկացուի, թէ հայկական ուժերը յաջողած են Ֆիզուլիի վերեւ ատրպէյճանական «Մի 24» ուղղաթիռ մը վար առնել։

ԳԱՀԻՐԷ

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ 79-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

թիւնը բերին հանդիսավարութեամբ Պր. Գրիգոր Մարգարեանի (նաեւ հակիրճ խօսք՝ ազգային Իշխանութեան կողմէ), բացման խօսքով՝ Օր. Նորա Գոլոյեան, ֆլիւթի նուագածութեամբ՝ Օր. Թալին Կապէեան, ասմունքով՝ Պր. Հայկ Աստուրեան, դաշնամուրի նուագածութեամբ՝ Օր. Արփի Ճանիկեան, ասմունքով՝ Օր. Թալին Զիմէնեան և ընթերցումով՝ Օր. Մարկրիթ Թանթապրունեան, որոնք արժանացան ներկաներուն բարձր գնահատանքին։ Գեղարուեստական պատշաճ յայտագրին յաջորդեց Արժ. Տ. Գալուստ քհնյ. Դարբինեանի բանախօսութիւնը։ Իսկապէս շահեկան եւ իմաստալից ելոյթ մը ունեցաւ Արժ. Տէր Հայրը։ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեանի հայրենաշունչ փակման խօսքով և Պահպանիչով վերջ գտաւ Ապրիլեան Եղեռնի 79րդ տարելիցի յուշատօնը։

Ս. ՊԱՏԱՐԱԳ ԵՒ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Հանդիսաւոր Ս. Պատարագ եւ Հոգեհանգիստ, մեր բիւրաւոր նահատակներուն՝ տեղի ունեցաւ յաջորդ օրը Կիրակի 24 Ապրիլին՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ։ Պատարագիչն էր Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Չինչինեան, որ յաւուր պատշաճի քարոզ մը տուաւ. Ապա նահատակներու ի յուշ կառուցուած մատուռին մէջ կատարուեցաւ հոգեհանգստեան մասնաւոր արարողութիւն։

ՀՈԳԵՃԱՇ

Եկեղեցւոյ արարողութենէն ետք, ժողովուրդը մեծամասնութեամբ ուղղուեցաւ Հելիոպոլսոյ «Պլըքաճեան» սեղանատունը, ուր տեղի ունեցաւ Հոգեճաշ, որուն ընթացքին սրտառուչ ելոյթ ունեցան Սրբազան Հայրն ու Պր Վահագն Տէփոյեան։

ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Նոյն օրը՝ երեկոյեան ժամը 9ին, Գահիրէի ՀՀ Դեսպանութեան դահլիճին մէջ ցուցադրուեցաւ Ապրիլեան Եղեռնի վերաբերեալ վաւերագրական ֆիլմ մը, ի ներկայութեան Հայրենիքէն հիւրերու եւ ընտրանի հասարակութեան մը։

Ա. Մ.

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
5 ՄԱՅԻՍ 1994

Հ.Մ.Մ.Ի ԽՈՒՄԲԸ ԱԽՈՅԵԱՆ ԿԸ ՀԱՆԴԻՍԱՆԱՅ «ՈՂԲ. ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆ» ԵՒ «ԸՆԿԵՐ ՎՐԷԺ ՍԷՖԷՐԵԱՆ» ԲԱԺԱԿՆԵՐՈՒՆ

(Շարունակութիւնը Դ. էջէն)

ՀՄՄ-ի 3-1 արդիւնքով։ Յիշենք թէ այս յաղթանակով, Հայկ. Ընթերցասրահ 2րդ անգամ ըլլալով կը շահի ողբացեալ ընկերոջ Դ. Չալըճեան բաժակը։



Յաղթական ՀՄՄ-ի կրտսերներու խումբը. ձախէն աջ՝ բաժակը բռնող ընկ. Վրէժ Սէֆէրեան, Ֆրէսի Գոլոյեան, Աշոտ Նագաշեան եւ Ժիրայր Պալաեան։ Բացակայ են՝ Ռիսքօ եւ Ռամզի Պօղոսեան։

■

Մրցումներէն ետք տեղի ունեցաւ բաժակներուն եւ մետայլներուն յանձնումը, ապա ընդունելութիւն — պատուասիրութիւն մը ՀՄԸՄ–Նուպարի մարզադաշտին վրայ, ի պատիւ մարզիկներուն եւ իրենց ղեկավարներուն։ Ճոխ սեղաններու շուրջ՝ (որ պատրաստուած էր Հայկ. Ընթերցասրահի Տիկնանց «Մարօ» Յանձնախումբի ժրաջան տիկիններուն կողմէ) բացման խօսքով ելոյթ ունեցաւ ՀՄՄ-ի վարչութեան ատենապետ ընկեր Պետրոս Մովսէսեան։ Ան յիշեց Ողբ. Ն. Պալաեանի բարեմասնութիւնները, ապա շնորհակալական եւ շնորհաւորական խօսքերէն ետք, յաջորդաբար խօսք առնելու հրաւիրեց Աղեքսանդրիոյ ՀՄԸՄ-Նուպարի պատասխանատու վարիչ ընկեր Վրէժ Սէֆէրեան, Կոկանեան Սրահի ցկեանս նախագահ Պր. Կարպիս Եազըճեան եւ Նիլը Իսթ ակումբի պատասխանատու վարիչ Պր. Լեւոն Տէր Յակոբեան, որոնք իրենց խօսքերուն մէջ յատկապէս շեշտը դրին փինկ-փոնկի մրցաշարքի առիթով՝ հայ երիտասարդութեան համախմբումը եւ համերաշխօրէն գործակցումը, գէթ մարզական գետնի վրայ։

Անկեղծօրէն կը շնորհաւորենք ՀՄՄ-ի վարչութիւնը, որ կարողացած էր բացառիկ կանոնաւորութեամբ կազմակերպել սոյն մրցաշարքը, նաեւ կը շնորհաւորենք բոլոր մասնակցող խումբերն ու յաղթական՝ Հայկ. Ընթերցասրահի ՀՄՄ-ի փինկ-փոնկի կազմը։

Գ. Ի.

Հ.Հ. ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆ

Չորեքշաբթի, 11 Մայիսին
ՄՈՌԱՑՈՒԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՈՒԵՐՆԵՐԸ
(Կինոբեմադրող Ս. Փարաջանով)
Չորեքշաբթի, 25 Մայիսին
ՄԵՆԱՒՈՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ
(գլխաւոր դերում՝ Սօս Սարգսեան)
Չորեքշաբթի, 8 Յունիսին
ՔԱՆԻ ԴԵՌ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ…
(գլխաւոր դերում՝ Խորէն Աբրահամեան)

Ֆիլմերը ցուցադրուելու են դեսպանութեան առաջին յարկի սրահում՝ սկիզբը՝ ժամը 21.00։

ԿԱՐ ՈՒ ՁԵՒ
ՎԻՔԹՈՐԻԱ
ԱՄԷՆ ՏԵՍԱԿԻ ԿԱՆԱՑԻ ԶԳԵՍՏՆԵՐ
Հեռ. 906691 (առաւօտեան 10-2, բացի Կիրակի օրերէ)

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Առ ի քաջալերութիւն թերթիս տարած ազգօգուտ գործունէութեան, Ոմն կը նուիրէ 50

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ»ԻՆ

(Բ. ՑԱՆԿ

Սրահիս Հ.Մ.Մ.ի կազմակերպած «Նուպար Պալաեան: Դ. Չալըճեան բաժակի եւ կրտսերներու փինկ-փոնկի համահայկական մրցաշարքներուն յաջողութեան առիթով կը նուիրեն.

Տէր եւ Տիկին Էտուար Դուիթեան	100	729
Տէր եւ Տիկին Դանիէլ Ճաճաեան	100	730
Տէր եւ Տիկին Եդուարդ Աւագեան	100	
Տէր եւ Տիկին Հայկ Իրատեան	100	
Տէր եւ Տիկին Յակոբ Էքսէրճեան	100	749
Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք	100	
Ռոպէր, Արամ եւ Յակոբ Արթինեան եղբարք	100	
Տոքթ. եւ Տիկին Գէորգ Երզնկացեան	100	756
Տէր եւ Տիկին Խորէն Գալընեան	100	742
Տէր եւ Տիկին Օննիկ Ալիքսանեան	100	750
Տիկին Ժագլին Փարթամեան	50	739
Պր. Յակոբ Պոտամճեան	50	
Պր. Սիման Զամքէրթճեան	50	
Ճարտ. Գէորգ Իրատեան	50	745
Տոքթ. եւ Տիկին Եդուարդ Գասապեան	50	753
Ճարտ. եւ Տիկին Յակոբ Իրատեան	50	
Տէր եւ Տիկին Անդրօ Վարժապետեան	50	748
Տէր եւ Տիկին Կարպիս Եազըճեան	50	734
Տէր եւ Տիկին Էտուար Զարդարեան	50	746
Տէր եւ Տիկին Պերճ Քէչէճեան	50	740
Տոքթ. եւ Տիկին Նորայր Սիմոնեան	50	
Տէր եւ Տիկին Նորայր Տէօվլէթեան	50	
Տէր եւ Տիկին Սարգիս Խաչերեան	50	755
Տէր եւ Տիկին Լեւոն Տէր Յակոբեան	30	731
Պր. Պետրոս Գոգորեան	30	
Տէր եւ Տիկին Խաչիկ Գասապեան	20	736

Ողբ. Լուսի Պետրոսեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան, Օր. Նարդուհի Թիւրապեան կը նուիրէ 15

Ողբ. Հերմինէ Պուտագեանի մահուան քառասունքին առթիւ Օր. Տիանա Գոգորեան կը նուիրէ 10

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Իր սիրելի քրոջ Ողբ. Հերմինէ Պուտագեանի մահուան քառասունքին առթիւ Օր. Աստղիկ Պուտագեան կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Գահիրէի Աղքատախնամին	50
«Արեւ»ին	50
«Յուսաբեր»ին	50
«Ջահակիր»ին	50

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ «Հ.Մ.Ը.Մ.— ՆՈՒՊԱՐ»ԻՆ

Հայկ. Ընթերցասրահի Հ.Մ.Մ.ի կազմակերպած «Նուպար Պալաեան» Դ. Չալըճեան բաժակի եւ կրտսերներու՝ փինկ-փոնկի համահայկական մրցաշարքներուն յաջողութեան առիթով, Տէր եւ Տիկին Մարտիկ Պալաեան կը նուիրեն 100

ՇՆՈՐՀԱՒՈՐԱՆՔ

Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա.ի կողմէ Ս. Սահակ, Ս. Մեսրոպ շքանշանով եւ Սրբատառ Կոնդակով վերջերս ընկեր Սարգիս Պալաեանի պարգեւատրման բարեբաստիկ առիթով, Փրովիտենսի Ռոտ (Այլընտ-ՍՄՆ) Հնչակեան հաւատաւոր եւ պարտաճանաչ վեթերան ընկեր Մուշեղ (Միչըլ) Տէրտէրեան գողտրիկ նամակով մը իր ուրախութիւնն ու սրտագին շնորհաւորութիւնները կը յայտնէ եւ ի միջի այլոց կը գրէ.— «Իսկապէս գնահատելի է Ձեզի տրուած պատիւը՝ որ մեզ բոլորս ուրախացուց: Հպարտ ենք Ձեզմով, սիրելի ընկեր Պալաեան, միշտ յարգանք Ձեզի հանդէպ»։

Ընկ. Մ. Տէրտէրեան իր նամակին կը կցէ 50 (յիսուն) ամերիկեան տոլարի չէք մը որպէս նուէր «ՋԱՀԱԿԻՐ»ին, Շնորհակալութիւններ։

ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ
ԵԳԻՊՏԱՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐՈՒ
ԱՐՈՒԵՍՏԻ ԳՈՐԾԵՐՈՒՆ
ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ
ԳԵՐՇ. Տ. ԶԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ
ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՑ
Հինգշաբթի, 12 Մայիս 1994, կ.ե. ժամը 9-ին
ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ «ՊԼԸՔՏԱՆԵԱՆ» ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ
Հասարակութիւնը սիրով կը հրաւիրուի
ԵԳԻՊՏԱՀԱՅ ՏԻԿՆԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐ

ՄԵՐՃԱՆԵԱՆ ԱԶԳ. ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ
ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ
Կիրակի, 29 Մայիս 1994, կ.ե. ժամը 6 ին
«ՊԼԸՔՏԱՆԵԱՆ» ՍՐԱՀԻՆ ՄԷՋ
ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ
ԳԵՐՇ. Տ. ԶԱՒԷՆ ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ
Բարեխնամ Առաջնորդ Եգիպտոսի Հայոց
ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԽՈՐԷՆ ԳԱԼԸՆԵԱՆԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
ԳԱՀԻՐԷ
ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ
ԱՒԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ԼԱՀՄԱՃԻՒՆ,
ՔՈՒՊԷՊԱ, ՄԱՆԹԸ, ՏԵՐԵՒԻ ԼԻՑՔ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

Բոլոր անոնք որոնք կը փափաքին ունենալ, թող հաճին դիմել սրահ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ
ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
Կիրակի 26 Յունիս 1994
ՔԷՐՄԷՍ
Մանրամասնութիւնները յաջորդիւ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԷՐՁԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեգրամը	Ե. Ո.	288.00
21 կարատ՝ կրամը		30.85
18 կարատ՝ կրամը		26.00

4, Զողէկ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅԴԱ ՍԻՐՈՒՊԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԵԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1289 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 19 ՄԱՅԻՍ 1994 ՀԱՏԸ ՁԵՌՔԻ 20 Եգ. Դհկ. عدد رقم ١٢٨٩ — الخميس ١٩ مايـو ١٩٩٤

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՊԷՏՔ Է ԿԵՐՏԵԼ ՆՈՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՆԵՐ

Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովուրդին դիւցազնամարտն էր՝ ընդդէմ դարաւոր թշնամիին, որ կը սպառնար հաշուեյարդարը կատարել հայութեան մնացորդացին Մեծ Եղեռնէն ետք։

1918 Մայիս 25ին, երբ թրքական իժը կը սողոսկէր Արագածի շուրջ, իսկ Էջմիածնի և Երեւանի գրաւումը օրերու հարց նկատելով՝ Հայոց մայրաքաղաքին իշխանաւորները պատրաստութիւն կը տեսնէին «արժանավայել», շուքով ընդունելու Վեհիպ Փաշան, զողանջեցին Էջմիածնի զանգակները և ահազանգեցին վերահաս վտանգը վերջնական կործանումի։ Ցնցուեցաւ բովանդակ հայութիւնը և դիմեց ճակատ դիմագրաւելու թշնամին։ Դէպի Սարդարապատ, Բաշ Ապարան ու Ղարաքիլիսէ դիմեց հայութիւնը իր բոլոր կուսակցութիւններով, իր բոլոր խաւերով՝ — աղքատով և հարուստով, զինուորականով և քաղաքայինով, կինով ու տղամարդով, կղերականով ու աշխարհականով, մեծով ու պզտիկով — բոլորը, բոլո՛րը դիմեցին ռազմաճակատ միահոյլ բազուկ և ճակատ կազմած՝ մղելու համար գոյութեան կռիւը, մեռնելու համար հաւաքական մարտիրոսացումով և կամ կանգնած՝ զէն ի ձեռին, յաղթելու և ապրելու իբր ազատ ու պատուին տէր մարդ և ժողովուրդ, որ գիտէ արիւնով պաշտպանել իր ինքնիշխան ու անվրդով կեանքը այս արեւին տակ։

Մայիս 22-26ի ժամանակամիջոցին, երեք ճակատներու վրայ, հայութիւնը իր բոլոր հատուածներով, մղեց իր լինելութեան պայքարը, տուաւ իբրեւ ազգ ապրելու և գոյատեւելու, հայրենիք և պետականութիւն կերտելու իր վճռականութեան ապացոյցը։ Այս իրադարձութեան անմիջական հետեւանքը եղաւ այն որ հայ ժողովուրդի աւելի քան եօթ դարերու ստրկական կեանքը հիմնովին փոփոխութեան ենթարկուեցաւ, 1375էն ի վեր կորսուած հայկական պետականութեան վերականգնումով։

Ֆիզիքական ու հոգեկան պայքարի Սարդարապատ մը մղելու վրայ ենք այսօր, Հայաստանի ու Արցախի մէջ յատկապէս։ Մնանք Սարդարապատի ոգիին, ասոր խորհուրդը կազմող ռազմավարութեան ու մարտավարութեան բարձրութեանը վրայ։ Գործենք վիճակի գիտակցութեամբ, աչքի առաջ ունենալով երկրին ներքին կացութիւնը, հայրենիքը շրջապատող պայմանները, միջազգային կլիման։ Պոռոտախօս ելոյթները միայն յուսախաբութիւն կ'արժեն մեզի։ Երեւակայական օգնութիւններու վրայ յոյս դնելով մեր ունեցածը չվտանգենք։ Անգարա և Պաքու, ձեռք ձեռքի տուած, մեր վրայ կէտեր կ'արձանագրեն օրէ օր։ Ժամն է սթափելու և վերանայելու մեր հաշիւներուն։ «Բարոյական յաղթանակներ պէտք չեն այլեւս մեզի։ Հայաստանի ու Արցախի ֆիզիքական գոյութիւնը ապահովելն է կարեւորագոյնը։ Լաւ է և ճիշդ ա՛յն, որ այս արդիւնքին կը հասցնէ մեզ։

Պէտք է կերտել նոր սարդարապատներ։

Այս իրականութեան գիտակցող իւրաքանչիւր հայրենասէր հայ, պարտի օրուայ ծանրակշիռ վիճակին համապատասխան կեցուածք որդեգրել և ձգտիլ դէպի նոր սարդարապատներու կերտումին։

Հայութեան գոյամարտի անկրկնելի խորհրդանիշ Սարդարապատի թելադրականն է, ազգի գոյատեւումին նպաստող յառաջամղիչ ուժ ստեղծել, միահամուռ, համահայկական, հաւաքական ճիգերով։

Հայ ժողովուրդը պէտք ունի նոր յաղթանակներու։

Զինադադար Լեռնային Ղարաբաղի Հակամարտութիւններուն

Անցեալ Հինգշաբթի 12 Մայիսին, Հայաստանի Հանրապետութեան և Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարներու և Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի հրամանատարի միջեւ հաստատուած է զինադադարի համաձայնութիւն մը։

Սոյն համաձայնութիւնը, որ ԵԱՀԽ-ի և Ռուսաստանի միջնորդութեան ջանքերուն արդիւնքն է, կը պարփակէ դիտորդներու և ռուս զօրքերու ներկայութիւնը 5-10 քիլոմեթր հեռաւորութեամբ, զինազերծ տարածքին մէջ։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱՅԻՆ

Մայիսի 11ին Փրեթորիայում Հարաւ-Աֆրիկեան Հանրապետութեան նորընտիր նախագահ Նելսոն Մանդելան իր պաշտօնական նստավայրում ընդունեց ՀՀ նախագահի յատուկ բանագնաց Էդուարդ Նալբանդեանին, որը ներկայացնում էր Հայաստանը Հարաւային Աֆրիկէի առաջին սեւամորթ նախագահի պաշտօնակալման հանդիսաւոր արարողութիւններում։ Պր. Նալբանդեանը յանձնեց Նելսոն Մանդելային ՀՀ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի շնորհաւորական ուղերձը, որն ընդունուեց երախտագիտութեամբ։ Նելսոն Մանդելան խնդրեց նաեւ իր լաւագոյն բարեմաղթութիւնները յայտնել ՀՀ նախագահին և հայ ժողովրդին։ Կայացած զրոյցի ընթացքում յատնուեց երկկողմանի փոխշահաւէտ համագործակցութիւն զարգացնելու ցանկութիւն և պատրաստակամութիւն։

Նոյն օրը կայացաւ Է. Նալբանդեանի հանդիպումը Հարաւ-Աֆրիկեան Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Ալֆրեդ Նզոյէ հետ։

Մայիսի 10ին՝ նոյնպէս Փրեթորիայում, Է. Նալբանդեանը հանդիպեց Պաղեստինի Ազատագրման Կազմակերպութեան գործադիր Կոմիտէի նախագահ Եասէր Արաֆաթի հետ։

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐՈՒ ՅԱՋՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

Անցեալ Հինգշաբթի 12 Մայիսի երեկոյեան, տեղի ունեցաւ եգիպտահայ նկարիչներու արուեստի գործերու ճոխ ցուցահանդէս մը, Հելիոպոլսոյ «Պլեքտանեան» Հանդիսասրահին մէջ, հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Չինչինեանի, նախաձեռնութեամբ Եգիպտահայ Տիկնանց Կազմակերպութիւններու եւ ներկայութեամբ ընտրանի հասարակութեան մը։

Սոյն ցուցահանդէսին կարգ մը ազգայիններ հանգուցեալ նկարիչներու գործերէն նուիրած էին, նաեւ ժամանակակից նկարիչներ նուիրած էին իրենց մէկ քանի նկարներէն։

Ցուցադրուած էին 63 արժէքաւոր գործեր, որոնցմէ վեցը՝ քանդակագործութիւններ էին։ Հետեւաբար 57 յարգի նկարներով հանդիսասրահը ճոխացուցած էին յանձինս՝ Աշոտ Զօրեանի, Սիմոն Սամսոնեանի, Ճօն Բաքալեանի, Վահան Հովիւեանի, Տիրան Կարապետեանի, Շանթ Աւետիսեանի, Վահան Դելիփեանի, Էլիզ Փարթամ-

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ՄԱՀԱԶԴ

Կիրակի, 8 Մայիս 1994ին երեկոյեան, իր մահկանացուն կնքած է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հայրը, նախկին կուսակցական վետերան՝

ՅԱԿՈԲ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ

86 տարեկան հասակին մէջ։

Այս տխուր առթիւ «Ջահակիր»ն ու իր շրջանակը ցաւակցական հեռագրով մը իրենց վշտակցութիւնը յայտնեցին յարգելի նախագահ Լ. Տէր Պետրոսեանին։

Ահաբեկչական Պայթում Թբիլիսիի Հայկական Թատրոնին Մէջ

ԹԲԻԼԻՍԻ.— Կիրակի, 15 Մայիս 1994ին, հայկական դրամաթիքական թատրոնին մէջ, մանկական ներկայացում մը սկսելէ առաջ, ռումբ մը պայթած է, ուր վընասուած են մօտ 16 հոգի. անոնցմէ՝ երախաներ, թատրոնի տնօրէնն ու իր տեղակալը եւ պարի ուսուցիչը։

Կ'ըսուի թէ վնասուածներու այս թիւը շատ աւելի պիտի ըլլար, եթէ ներկայացումը կէս ժամով յետաձգուած չըլլար թեքնիքական պատճառներով։

Վրաստանի ղեկավար Էտուարտ Շեւարտնաձէն պայթումէն 15 վայրկեան ետք անձամբ այցելած է պայթումի վայր եւ յանձնարարած Վրաստանի Ազգ. Անվտանգութեան Ծառայութեանց պետին, ու անմիջապէս հետախուզական աշխատանքներու ձեռնարկեն ու յանցագործները պատիժ ենթարկեն։

ՖՈՒԹՊՈԼ

ՀԱՅԱՍՏԱՆ ԸՆԴԴԷՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ

Հայաստանի ազգային հաւաքականը Ամերիկայի դէմ իր անդրանիկ հանդիպումը կատարեց Կիրակի, 15 Մայիսի երեկոյեան ժամը 5ին, Ֆուլըրթընի մարզադաշտին վրայ։

Հետաքրքրական խաղարկութենէ մը ետք, մրցումը վերջացաւ 1-0 արդիւնքով, ի նպաստ Միաց. Նահանգներու։ Այս առթիւ Հաւաքականի մարզիչ Էտուարտ Մարգարով կազմած էր հաւակնորդներու 27 հոգինոց ցանկ մը որուն մէջ ընդգրկուած էր ՀՄՄ-ի դարպասապահ Արա Աբրահամեան,

Խումբը Հայաստան պիտի վերադառնայ ամսոյս 25ին։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԸ ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏԷ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Ռուսաստանի Դաշնութեան Պետական Դումայի (Խորհրդարանի) ԱՊՀ-ի հարցերու եւ հայրենակիցներու հետ կապերու կոմիտէն Ապրիլ 20ին ընդունեց յայտարարութիւն մը, ուր կը դատապարտէր Հայկական Ցեղասպանութիւնը, որպէս 20րդ դարու ընթացքին ցեղասպանութեան առաջին վկայութիւնը։

Ռուսաստանի Խորհրդարանը Ապրիլ 22ի իր լիագումար նիստին դարձեալ քննարկեց հայոց ցեղասպանութիւնը դատապարտելու հարցը հակառակ Թուրք դեսպանի եւ այցով Մոսկուա գտնուող պաշտպանութեան նախարարի ճնշումներուն։ Խորհրդարանը ընդունեց յայտարարութիւն մը եւ խորհրդարանականները մէկ վայրկեան լռութեամբ յարգեցին եղեռնի զոհերու յիշատակը։ Դուման պիտի շարունակէ քննարկել հայկական ցեղասպանութեան վերաբերեալ յատուկ բանաձեւը։

Ստորեւ Ռուսաստանի Խորհրդարանի յայտարարութիւնը.-

«20րդ դարը նշանաւորուել է մարդկութեան ոգու եւ կամքի խոշորագոյն յաղթանակներով։ Սակայն այն կը մնայ նաեւ պատմութեան մէջ համաշխարհային պատերազմների արհաւիրքներով, բռնատիրական վարչակարգերով եւ մարդկութեան նկատմամբ նողկալի յանցագործութիւններով։

Ցեղասպանութեան յայտնութեան առաջին վկայութիւնը հայկական զանգուածային կոտորածներն ու բռնի տեղահանութիւններն, օսմանեան կայսրութեան 1915 16թթ.։ Արդիւնքում զոհուեց աւելի քան մէկ միլիոն մարդ եւ հասցուեց անռելի մեծ վնաս աշխարհի ժողովուրդների ընտանիքին։

Մարդկային խոր ցաւը, անկախ ազգութիւնից եւ հաւատից, զոհուածների եւ կամ աշխարհն եկած բանաստեղծների ու արհեստաւորների, հողի մշակների ու նկարիչների համար ամէնուր յաւերժական է։

Ռուսաստանի Դաշնութեան Ֆետերալ Ժողովի Պետական Դուման այդ ողբերգութեան 79րդ տարուայ յիշատակին նախաշեմին դատապարտում է հայերի ցեղասպանութիւնը եւ արտայայտում է իր խոր ցաւակցութիւնը հայ ժողովրդին, վշտակցելով եղեռնի զոհերի բոլոր հետնորդներին, ովքեր բնակւում են Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում։ Յիշատակը եւ խիղճը, որոնք մեզ հանգիստ չեն տալիս, բախտորոշ վկաներն են այս զուր չանցնող դարաշրջանի»։

«ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ»

⁂

ԻՍՐԱՅԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՃԱՆՉՆԱՅ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԸ

27 Ապրիլին, խորհրդարանում կատարած իր յայտարարութեան մէջ, Իսրայէլի արտաքին գործերի փոխ նախարար Եոսի Պելինը, թրքական կառավարութեան կողմից իրագործուած հայերի կոտորածը բնութագրած է որպէս «անկասկած եղեռն եւ կոտորած», մի բան, որ աշխարհը պարտաւոր է յիշել։ Նա աւելացրեց որ Իսրայէլը այսուհետեւ մերժելու է այդ եղեռնը մոռացութեան տալու որեւէ փորձ, նոյնիսկ եթէ դա կատարուի ի վնաս Իսրայէլի քաղաքական շահերին։

Պելինի յայտարարութիւնը պատասխանն էր վերջերս Իսրայէլի հեռուստատեսութեամբ Թուրքիայի դեսպանի տուած հարցազրոյցի, որտեղ Թուրքիայի դեսպանը հայերի կորուստները բնութագրած էր որպէս Ա. համաշխարհային պատերազմին ընթացքում պատերազմական գործողութիւնների հետեւանքով կրած կորուստներ։

Իսրայէլի կառավարութեանը կողմից հայոց Մեծ Եղեռնի դատապարտումը վերջ է դնում Մեծ Եղեռնի մասին լռելու, իսկ երբեմն ալ ընդհանրապէս ճանաչելու Իսրայէլի երկար տարիների մերժմանը։

ԵԳԻՊՏԱՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐՈՒ ՅԱՋՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

եանի, Աննա Պօղիկեանի, Վահէ Վարժապետեանի, Ռաֆֆի Չէչէնեանի, Հրանդ Քէչիչեանի, Մարի Արթինեանի, Արմենուհի Ժամկոչեանի, Քրիսթին Զատրճեանի, Քիրազի, Սարուխանի, Բիւզանդ Կոճամանեանի, Կարպիս Էլիբէկեանի և Սիմոն Շահրիկեանի։ Իսկ գեղեցիկ գանդակագործութիւնները նուիրած էին արուեստագէտներ՝ Սարգիս Թօսունեան և Վահան Դելֆեան։

Կը շնորհաւորենք բոլորին և յատկապէս յարգանքի խօսք ունինք նախաձեռնող ազնիւ տիկիններուն, իրենց տարած հայրենանպաստ աշխատանքին համար։

Ա. Մ.

ԸՆԹԱՑԻԿ ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԷՆ

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀՈՍՔԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ

Բարեսիրական և մարդասիրական օժանդակութիւնները աշխարհի տարբեր կողմերէն կը շարունակեն հոսիլ դէպի Հայաստան։

Վերջերս Ճափոնի կառավարութիւնը մէկ միլիոն արժողութեամբ դեղորայք նուիրած է Հայաստանին։ Առաջին մասը ստացուած է Ապրիլ 7ին, իսկ ամբողջ քանակը հասած պիտի ըլլայ երկու ամսուայ ընթացքին։

Ֆրանսայի մարդասիրական գործունէութեան գծով պետական նախարարութիւնը մթերքներով և առաջին անհրաժեշտութեան ապրանքներով լեցուն 40 հազար ծանրոց ուղարկած է Հայաստան, «Ազնաւուրը Հայաստանի համար» ընկերակցութեան միջոցով բաշխուելու՝ ընդհանրապէս որբեր խնամող ընտանիքներուն։

Ռուսաստանի Դաշնութեան պետական մաքսային կոմիտէն 750 հազար տոլար մաքսատուրքէ վերջապէս ազատած է Միացեալ Նահանգներու կառավարութեան միջոցներով Ռուսաստանէն գնուած և Հայաստան ուղարկուելիք 2000 թոն հացահատիկի սերմը։

Միւս կողմէ, ՄԱԿ ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԷՖ), որ անցեալ տարի Հայաստան հասցուցած էր 2 միլիոն տոլարի դեղամիջոցներ, պատուաստանիւթեր, վիթամիններ և այլն, այս տարի պիտի օգնէ Հայաստանի մէջ 9 ծրագիրներու իրականացման։ Այդ ծրագիրներու 7-ը առողջապահութեան և 2ը լուսաւորութեան և ընկերային ապահովութեան բնագաւառներուն մէջ են։

«ԳԱՌԶՈՒ» ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Չարենցաւանի (Հայաստան) գեղարուեստական դպրոցը, 2 Ապրիլին, կոչուած է ժամանակի ականաւոր նկարիչ Գառզուի (Գառնիկ Զուլումեանի) անունով։ Անուանակոչութեան ներկայ եղած են «Հայաստան-Ֆրանսա» ընկերութեան նախագահ Ռուբէն Սահակեան, Հայաստանի մշակոյթի փոխ նախարար Ստեփան Լուսիկեան, ՀՀ Ֆրանսայի դեսպանատան ներկայացուցիչներ եւ այլք։

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՅԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՅՑԵՐԸ

ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹԻՒՆ

– 1994թ. Մայիսի 2ին Օմանի Սուլթանութիւն յատուկ առաքելութեամբ մեկնեց ՀՀ Նախագահի բանագնաց Էդուարդ Նալբանդեանը։

Մայիսի 3ին կայացաւ Նրա երկարատեւ հանդիպումը Օմանի Սուլթանութեան արտաքին գործերի պետական նախարար Եուսէֆ Բէն Ալաուի Բէն Աբդալլայի հետ։ Հանդիպման ժամանակ պատրաստակամութիւն յայտնուեց զարգացնել երկկողմանի յարաբերութիւնները եւ ընդլայնել փոխշահաւէտ համագործակցութիւնը զանազան բնագաւառներում։ Պր. Նալբանդեանը մանրամասն տեղեկացրեց Օմանի արտաքին գործերի նախարարին ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղուած Հայաստանի ջանքերի մասին։

Մայիսի 4ին Պր. Նալբանդեանը հանդիպեց Օմանի փոխվարչապետ Կայս Բէն Աբդել Մունիմ ալ-Զավավիի հետ, որին յանձնեց ՀՀ Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի ուղերձը ուղղուած Օմանի Սուլթան Կաբուս Բէն Սաիդին։ Երկարատեւ զրոյցի ժամանակ շօշափուեցին հայ-օմանեան յարաբերութիւնների զարգացման հեռանկարները։ Նշուեց, որ երկու երկրների միջեւ ստեղծուել է բարեացակամ եւ փոխադարձ վստահութեան մթնոլորտ, ինչը թոյլ է տալիս զարգացնել եւ ընդլայնել երկկողմանի փոխշահաւէտ համագործակցութիւնը։ Հայ ներկայացուցիչը մանրամասնօրէն պատմեց Օմանի փոխվարչապետին Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման վերաբերեալ։

Է. Նալբանդեանը հանդիպումներ ունեցաւ նաեւ Օմանի արտաքին գործերի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների հետ։ Քննարկուեցին տարբեր բնագաւառներում երկկողմանի համագործակցութեան մի շարք համաձայնագրերի նախագծեր։

Է. Նալբանդեանը 1993թ. Հոկտեմբերից՝ որպէս գործերի ժամանակաւոր հաւատարմատար, պաշտօնապէս ներկայացնում է Հայաստանի Հանրապետութիւնը նաեւ Օմանի Սուլթանութիւնում։

Հարկ է նշել, որ Օմանի արտաքին քաղաքականութիւնը լայն ճանաչում է ստացել միջազգային ասպարէզում։ Դրա ապացոյցներից մէկն այն է, որ 1994թ. Օմանն ընտրուած է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ մշտական անդամ։ Բաւական ակտիւ քաղաքականութիւն է իրականացնում Օմանը նաեւ Պարսից ծոցի պետութիւնների համագործակցութեան խորհրդի եւ այլ տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում։

ՔԱԹԱՐՈՒՄ

Մայիսի 6-ին, որպէս ՀՀ Նախագահի յատուկ բանագնաց, Քաթարի մայրաքաղաք Տոհա ժամանեց Եգիպտոսում Հայաստանի գործերի ժամանակաւոր հաւատարմատար Էդուարդ Նալբանդեանը։ Մայիսի 7-ի առաւօտեան նա հանդիպեց Քաթարի էմիր Շէյխ Խալիֆա Բէն Համադ ալ-Սանիի հետ, որին յանձնեց Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի ուղերձը։ Էմիրը երախտագիտութիւն յայտնեց ուղերձի համար և յղեց իր լաւագոյն բարեմաղթութիւնները ՀՀ Նախագահին և առաջընթացի և բարգաւաճման մաղթանքները հայ ժողովրդին։ Ջերմ մթնոլորտում կայացած մէկժամանոց զրոյցի ընթացքում շօշափուեցին Հայաստանի և Քաթարի միջեւ յարաբերութիւնների հաստատման և երկկողմանի համագործակցութեան զարգացման հեռանկարները։

Այնուհետեւ Է. Նալբանդեանը հանդիպեց Քաթարի առաջին փոխնախարար Ահմադ Աբդալլա ալ-Մահմուդի հետ, որին մանրամասնօրէն ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ։

Նոյն օրը կայացաւ Է. Նալբանդեանի հանդիպումը Քաթարի էկոնոմիկայի, ֆինանսների եւ նաւթի նախարար, Քաթարի էմիրի որդի Շէյխ Աբդելազիզ Բէն Խալիֆա ալ-Սանիի հետ։ Քննարկուեցին երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցութեան հեռանկարները։

ՀԱՅԱՍՏԱՆ ՊԻՏԻ ԱՐՏԱԴՐԷ ԹԵԹԵՒ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ

«Նոյեան Տապան» գործակալութիւնը կը հաղորդէ թէ, Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի (ՀՃԱ) ներկայիս կ'աշխատի ուժանիւթի խնայողութեան բնագաւառէն ներս կարեւոր ու հեռանկարային հետազօտութիւններու վրայ։

ՀՃԱ-ի առաջնահերթ ծրագիրներէն մին է գործարկել Աբովեանի բնական կազի խտացման և պահեստաւորման գործարանը, որու տարողութիւնը 160 միլիոն խորանարդ մեթր է։

Ակադեմիան քննարկած է նաեւ կարգ մը կազմակերպութիւններու կողմէ ներկայացուած առաջարկը, որ կը վերաբերի Հայաստանի մէջ թեթեւ ինքնաթիռներ արտադրելու հարցին։ Երկուտեղնոց այս ինքնաթիռները կրնան տեղափոխել 300-400 քիլօկրամ բեռ եւ վայրէջք կատարել 80 մեթր թռիչքուղիի վրայ։ Միջազգային Ճարտարագիտական Ակադեմիայէն ֆինանսաւորումը ապահովելու պարագային Հայաստանի մէջ պիտի սկսի այդ օդանաւերու արտադրութիւնը և որու պահանջքը շատ մեծ է յատկապէս Միջին Արեւելքի մէջ։

ՀՃԱ-ն ստեղծուած է 1992-ին, նախկին ԽՍՀՄ-ի ինժեներական ակադեմիայի հայկական բաժանմունքի հիման վրայ։ Ան ներկայիս ունի 12 իսկական, 15 թղթակից անդամ և 18 ակադեմիականի խորհրդական։ ՀՃԱ-ն հասարակական, ինքնակառավարուող ստեղծագործական կազմակերպութիւն է և անդամ է Միջազգային Տնտեսագիտական Ակադեմիային։

ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՆԱՅԻՐԻ ՔՐԷՏԵԱՆ-ԲՈՒՋԻԿԵԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ԵԼՈՅԹԸ

Պիտի չփափաքէի զրկուիլ այն վայելքէն եւ փախցնել առիթը ունկնդրելու ջութակահարուհի Նայիրի Քրէտեանին, քանի զինք լսած էի նախապէս։ Մօտ ութ տարիներ առաջ, ան մեզի ներկայացած էր իր ջութակով, ընկերակցութեամբ Գահիրէի սիմֆոնիք նուագախումբին՝ «Մենտելսոնի Քոնչերթոյով»։

Այս առիթով, պիտի նուագէր Գահիրէի Օփերայի դահլիճին մէջ, Երեքշաբթի 3 Մայիս 1994ի երեկոյեան, ընտրեալ յայտագրով մը (ռեսիթալ), որ կը բաղկանար երեք ստեղծագործութիւններէ, երկուքը Ֆրանսացի՝ Տէպիւսի եւ Ֆորէ, իսկ երրորդը հայ՝ Ա. Պապաջանեան։

Համեստափայլ արուեստագիտուհին չէր ուզեր յայտնի ըլլալ իր նուագելիք երաժշտական հեղինակներուն խոչընդոտ դժուարութիւնները։

Վիրթիւզ մենակատարուհին Նայիրին բեմ բարձրանալով, «Վիյոմ» ջութակը ի ձեռին, սահուն եւ ինքնավստահ նուագածութեամբ, յաջողած էր յաղթահարել բոլոր դժուարութիւնները։ Դաշնակի վրայ իրեն կ'ընկերակցէր արուեստագիտուհի Էլենա Ծամաշվիլի, որ կրցաւ ներդաշնակօրէն արձագանգել երանգաւոր բոլոր ելեւէջները։

Շաղուած միացումով, անոնք ներկայացուցին օրուան յայտագիրը, արուեստի բարձր կատարելութեամբ։ Մերթ ընդ մերթ ջութակը կը տիրապետէր, ապա դաշնակի հաստատ փախումներով, կը միանային ընդգրկելու զիրար։

Երաժշտական այս բացառիկ երեկոյին՝ մեզի կը մնայ շնորհաւորել զոյգ արուեստագիտուհիները, որոնք կրցան արժանանալ ներկաներուն բարձր գնահատանքին։

Ուրախութեամբ կ'արձանագրենք շնորհալի Նայիրիին այս յաջողութիւնը, որ մեծ ոստումներով կը յառաջանայ եւ իր *Թէքնիք*-ով կը հասնի անուանի նուագողներու մակարդակին, պատիւ բերելով թէ՛ իր ազգին եւ թէ՛ իր ծնողքին։

Նորանոր յաջողութիւններ։

ՊԵՏՐՈՍ ԳՈԳՈՐԵԱՆ

Եղեռնի 79-րդ Տարելիցը Երեւանի Մէջ

Մեծ Եղեռնի տարելիցի օրը մայրաքաղաքի փողոցները վաղ առաւօտից աշխոյժ եռուզեռի մէջ էին։ Ժողովուրդը պատրաստւում էր խումբ առ խումբ գնալու Ծիծեռնակաբերդ եւ խոնարհուելու նահատակների յուշակոթողի առաջ։

Ժամը 11ին Ծիծեռնակաբերդի յուշակոթող այցելեցին եւ Մեծ եղեռնի զոհերին ծաղկեպսակներ մատուցեցին Հայաստանի Հանրապետութեան ղեկավարները՝ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, փոխ-նախագահը, խորհրդարանի նախագահը, նախարարներ, Գերագոյն Խորհրդի անդամներ, Երեւանի քաղաքապետը։ Յուշակոթող այցելեց նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա. Հայրապետը՝ բարձրաստիճան հոգեւորականների ուղեկցութեամբ։ Ծիծեռնակաբերդում եղան Երեւանում հաւատարմագրուած դիւանագիտական մարմինների ղեկավարները։

Այնուհետեւ սկսուեց ժողովրդական ուխտագնացութիւնը։ Հարիւր հազարաւորների թւում էին նաեւ հասարակական քաղաքական եւ այլ կազմակերպութիւնների անդամները առանձին խմբերով, իրենց դրօշակներով եւ ծաղկեպսակներով։

Ժամը 10ին «Հնչակ Հայաստանի»ի խմբագրատան առաջ հաւաքուել էին Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի եւ Սփիւռքի կազմակերպութեան ղեկավարներ եւ շարքայիններ, «Նոր Սերունդ»ի երիտասարդներ, ՀՄՄ ՖԻՄԱյի եւ ՀՄՄ-ի պատանեկան Ֆութբոլի խմբի անդամները՝ մարզիչների գլխաւորութեամբ, նաեւ հայրենական պատերազմի եւ աշխատանքի վեթերաններ, «Աւազանի» կազմակերպութեան Հնչակեանները՝ իրենց անկուսակցական ընկերների բազմութեան հետ։ Տեղում Եղեռնի զոհերին ոգեկոչող թռուցիկ հաւաքից յետոյ, ներկաները 6 ավտոբուսներով տեղափոխուեցին Յաղթանակի կամուրջի շրջան, որտեղից Ս.Դ.Հ.Կ.ի եւ Հ.Մ.Մ.-ի դրօշներով, համազգեստաւոր երիտասարդների կրած փառահեղ ծաղկեպսակների ետեւից՝ մի քանի հարիւր հոգիանոց թափօրը շարժուեց դէպի Ծիծեռնակաբերդ։

ԱՊԱՔԻՆՈՒՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք որ համայնքիս ծանօթ անձնաւորութիւններէն Տիկ. Գեղանոյշ Սարգիսեան, վերջերս «Տար էլ Շիֆա» հիւանդանոցին մէջ, *քաթարաքթի* գործողութեան մը ենթարկուած է։ Ուրախ ենք որ գործողութիւնը անցած է յաջող եւ ան իր բնակարանը վերադառնալով այժմ կը բոլորէ ապաքինման շրջան մը։

Շուտափոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի Տիկին Գ. Սարգիսեանի։

ԼԻԲԱՆԱՆ

Ն.Ս.Մ.ՄԻՈՒԹԵԱՆ ՊԱՐԻ ՀԱՄՈՅԹԸ

Վերջերս «Յակոբ Տէր Մելքոնեան» թատերասրահին մէջ, սկսած էր ներկայացուիլ Պէյրութի Նոր Սերունդ Մշակութային Միութեան Ազգային եւ ժողովրդական պարանցիկ համոյթին ելոյթները, հովանաւորութեամբ՝ Տէր եւ Տիկին Աբրահամ եւ Մարի Տէտէեանի։

1987 «Մոն Լա Սալ» եւ Ժպէյլի փառատօնին յաջող ելոյթներէն ետք այսօր, ողջունելի է Ն.Ս.Մ. Միութեան պարախումբին նորակազմ անդամներով լիբանանահայ բեմ վերադարձը։ 54 տղաք ու աղջիկներ, փոքրեր եւ պատանիներ ներկայացուցին հայկական, արաբական եւ դասական պարերու փունջ մը, ղեկավարութեամբ՝ Տիկիններ Գալինա Յովհաննիսեանի, Անի Հոկլենսի եւ Պրն. Սամի Էլ-Հաժի։

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԴԱՒԻԹ ՋԷՆԵԱՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Հ.Բ.Ը.Մ.-ի Հայկական Տեղեկատուական սպասարկութեան պատասխանատու՝ Դաւիթ Ջէնեան Ուսթրթաունի (Մեսեչուսեց) մէջ դասախօսութիւն-պատկերիզի ցուցադրութիւն մը տուած է Բարեգործականի Հայաստանի ընձեռած օգնութեան մասին։ Ցարդ կատարուած օժանդակութեանց արժէքը 13 միլիոն տոլար է։ Ձեռնարկը կազմակերպուած է Հ.Բ.Ը.Մ.-ի Նիւ Ինկլընտի Շրջանային Վարչութեան կողմէ։

ԹՈՒՐՔԻԱ

7 ՔԱՂԱՔԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՅ ԱՆԴԱՄՆԵՐ

22 Մարտին, Թուրքիոյ մէջ, տեղի ունեցած քաղաքապետական ընտրութիւններու թեկնածու ներկայացուած 13 հայերէն 7-ն դարձած են քաղաքապետական խորհուրդներու անդամներ։ Իսթանպուլի տարբեր շրջաններու մէջ, յաջողութեան հասած հայերը ընտրութիւններու ներկայացած էին «Մայր հայրենիք», «Ճշմարիտ ուղի», «ՍԷՀԷՓԷ» կուսակցութիւններու ցուցակներով։

ՄԱՐԶԱԿԱՆ

ՓԻՆԿ-ՓՈՆԿԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՅԱՋՈՂ ՄՐՑԱՇԱՐՔԸ ԿՈԿԱՆԵԱՆ ՍՐԱՀԻՆ ՄԷՋ

Հինգշաբթի 5, Ուրբաթ 6 և Շաբաթ 7 Մայիս 1994ին, Կոկանեան Սրահին մէջ տեղի ունեցաւ փինկ-փոնկի համահայկական մրցաշարք մը, նախագահութեամբ Տէր և Տիկին Սարտիկ Թէրզիպաշեանի։ Երէցներու բաժակը նուիրած էր Գահիրէի Քաղաքական ժողովի ատենապետ Տէր և Տիկին Հրաչ Սիմոնեան, որոնց մասնակցեցան Գահիրէի և Աղեքսանդրիոյ եօթ երէցներու եւ եօթ կրտսերներու խումբեր։

Երէցներու խումբին իրենց մասնակցութիւնը բերին Գահիրէի Կոկանեան Սրահի, ՀՄԸՄ-Նուպարի Հայկ. Ընթերցասրահի՝ ՀՄՄ Հայ Գեղ. Միութեան, Ս. Թերեզայի, իսկ Աղեքսանդրիայէն՝ ՀԸԼ. Նուպարի եւ ՀՄԸՄ-Կամքի խումբերը։

Յարգուած նկատելով բոլոր դժուարութիւնները, համեր. մթնոլորտի մէջ բոլոր խումբերը խաղացին իրենց մրցումները Հինգշաբթի եւ Ուրբաթ օրերը, որոնցմէ աւարտական մնացին ՀՄՄ և Կոկանեան Սրահի խումբերը։ Շաբաթ երեկոյեան անոնք մրցեցան իրարու հետ։ Սուր մրցապայքարէ մը ետք վերջացաւ նպաստ Կոկանեան Սրահի 3-1 արդիւնքով։ Այսպէսով բնականա, ՀՄՄ-ի խումբը հանդիսացաւ 2-րդ։

Գալով կրտսերներու մրցաշարքին, իրենց մասնակցութիւնը բերին Կոկանեան Սրահի, ՀՄՄ-ի եւ ՀԳՄ-ի Ա. եւ Բ. և Ս. Թերեզայի խումբերը։ Նոյնպէս մրցումները սկսան Հինգշաբթի երեկոյեան եւ շարունակուեցան Ուրբաթ օր, ուր խաղացին Ս. Թերեզայի և ՀՄՄ-ի Ա. խումբերը։ ՀՄՄ-ի խումբը յաղթելով 2-0 արդիւնքով, հասաւ աւարտականի։ Երկրորդ մրցումը խաղացին Կոկանեան Սրահի Ա. և Բ. խումբերը։ Կոկանեանի Ա. խումբը յաղթելով 2-1 արդիւնքով, նոյնպէս հասաւ աւարտականի։

Հետեւաբար Շաբաթ երեկոյեան, տեղի ունեցաւ աւարտական մրցումը Կոկանեան Սրահի եւ ՀՄՄ-ի Ա. խումբերուն միջեւ։ Հայկ. Ընթերցասրահի՝ ՀՄՄ-ի խումբը յաղթելով 2-0, տիրացաւ տրամադրուած բաժակին։

Մրցումներէն ետք տեղի ունեցաւ պատշաճ ընդունելութիւն։

Կը շնորհաւորենք Կոկանեան Սրահի վարչութիւնը, մասնակցող խումբերը եւ ՀՄՄ-ի կրտսերներու յաղթական Ա. խումբը, յանձին Միրայր Պալեանի և Ռիսքօ Պօղոսեանի, մաղթելով նորանոր յաջողութիւններ։

Գ. Ի.

ԵՒՐՈՊԱՅԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐՔԸ ՊԻՏԻ ՍԿՍԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ՊԵԼՃԻՔԱ ՄՐՑՈՒՄՈՎ

Պրիւքսէլի մէջ կայացած խորհրդակցական հանդիպումի մը ընթացքին, Եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան երկրորդ խմբակի ներկայացուցիչները, յետ երկարատեւ քննարկումներու, որոշած են Եւրոպայի ախոյեանութեան մրցաշարքը սկսիլ Հայաստան-Պելճիքա մրցումով։ Յիշենք, որ երկրորդ խմբակի մէջ են Հայաստան, Պելճիքա, Դանիա, Սպանիա, Մակեդոնիա և Կիպրոս։ Իսկ Հայաստանի խաղերու ժամանակացոյցն է հետեւեալը - 1994 Սեպտեմբեր 7ին՝ Պելճիքա-Հայաստան, Հոկտեմբեր 10ին՝ Հայաստան Կիպրոս, Նոյեմբեր 16-ին, Կիպրոս Հայաստան, 1995 Ապրիլ 26ին՝ Հայաստան-Սպանիա, Մայիս 10ին՝ Հայաստան Մակեդոնիա, Յունիս 11ին՝ Սպանիա-Հայաստան, Օգոստոս 16ին՝ Հայաստան Դանիա, Սեպտեմբեր 6ին՝ Մակեդոնիա-Հայաստան, Հոկտեմբեր 7ին՝ Հայաստան-Պելճիքա, Նոյեմբեր 26ին՝ Դանիա-Հայաստան։

Սփիւռքահայ փորձառու ֆութպոլիստներ պատրաստակամութիւն յայտնած են մասնակցելու Հայաստանի հաւաքականին։ Անոնց շարքին է Անգլիոյ առաջնութեան մասնակցող եւ Ուիլվըրհէմփթըն խումբի անդամ Արա Պետրոսեան։

ԱԹԼԱՆԹԱՅԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ ՈՂԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՆ ՄԱՐԶԻՉ ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Ամերիկայի Միացեալ Նահանգներու Աթլանթա քաղաքին մէջ, 1996ին, տեղի պիտի ունենայ ամառնային 26րդ Ողիմպիական խաղերը։ Իբրեւ կափամարտի իրաւարար, յիշեալ մրցումներուն իր մասնակցութիւնը պիտի բերէ Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր մարզիչ, միջազգային կարգի իրաւարար Դերենիկ Գաբրիէլեան։ Ըստ ընդունուած օրէնքի, Եւրոպայի ցամաքամասէն 13 իրաւարարներ կրնան ծառայել յիշեալ միջազգային խաղերուն, որոնցմէ մէկն է հայրենի մարզիչը։ Գաբրիէլեան, այս տարուան Սեպտեմբեր 19էն 27 Ողիմպիական ակադեմիայի կազմակերպած իրաւարարներու սեմինարին պիտի մասնակցի Յունաստանի մէջ։

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
19 ՄԱՅԻՍ 1994

ՄԱՀԱԶԴ

Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութիւնս խոր ցաւով կը գուժէ մահը Ազգային բարերար՝

ՏԻԱՐ ԱՍԱՏՈՒՐ ՍՎԱՃԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Կիրակի 15 Մայիս 1994-ի վաղ առաւօտեան, տեղւոյս Իտալական հիւանդանոցին մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան։

Ողբացեալի անշնչացեալ մարմինը փոխադրուեցաւ Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցին։ Թաղման կարգը կատարուեցաւ ի ներկայութեան հոգեւորական դասուն, Աղեքսանդրիոյ Թեմական և Քաղաքական Ժողովներու անդամներուն։

Ծաղկեպսակներ ղրկուած էին Ազգային Իշխանութեան, ազգային վարժարանի, եկեղեցեաց հոգաբարձութեան եւ խնամակալութեան կողմէ։

Արժանապատիւ Տ. Սարգիս Քահանայ Թաշճեան դամբանական խօսեցաւ եւ դրուատեց ողբացեալի արժանիքները և գովեց բարերարութիւնը։

Հանգուցեալի մարմինը փոխադրուեցաւ Շաթպիի Ազգային Գերեզմանատան Ս. Գէորգ մատուռը ուր Ս. Աւետարանի ընթերցումէ և հոգւոց արտասանելէ ետք, յաւէտ ողբացեալ Ազգային բարերարին մարմինը ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ:

«Երանի այնոցիկ որք ի Տէր ննջեն»։

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի Տիկին Անոյշ Պալաեան, Տէր եւ Տիկին Թագւոր Արապեան եւ զաւակունք (Լոս Անճելըս), Տէր եւ Տիկին Մարտիրոս Ն. Պալաեան եւ զաւակունք, Տէր եւ Տիկին Վահէ եւ Սօֆի Հերմինէ Վարժապետեան եւ զաւակունք, Տէր եւ Տիկին Սարգիս Պալաեան (Մոնթրէալ), Տէր եւ Տիկին Զաւէն Պալաեան (Մոնթրէալ) եւ համայն պարագաներ կը ծանուցանեն, թէ Կիրակի 22 Մայիս 1994, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ, յետ աւարտման Ս. Պատարագի, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ ամուսնոյն, հօր, մեծհօր, եղբօր եւ ազգականին՝

ՈՂԲ. ՆՈՒՊԱՐ ՊԱԼԱԵԱՆԻ

մահուան 22րդ տարելիցին առթիւ։

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

Հ.Հ. ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆ

Չորեքշաբթի, 25 Մայիսին

ՄԵՆԱՒՈՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ

(գլխաւոր դերում՝ Սոս Սարգսեան)

Չորեքշաբթի, 8 Յունիսին

ՔԱՆԻ ԴԵՌ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ…

(գլխաւոր դերում՝ Խորէն Աբրահամեան)

Ֆիլմերը ցուցադրուելու են դեսպանութեան առաջին յարկի սրահում՝ սկիզբը՝ ժամը 21.00։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Յայտնում է Եգիպտոսում մշտական կամ ժամանակաւոր բնակութեան գտնուող ՀՀ քաղաքացիներին, որ նրանք մինչեւ 1994թ. Յունիսի 1-ը պէտք է հիւպատոսական հաշուառման կանգնեն ՀՀ դեսպանութեան հիւպատոսական բաժնում։

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԻՐՔԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեգրամը	Ե. Ո. 294.00
21 կարաս՝ կրամը	36.75
18 կարաս՝ կրամը	31.50

4, Զողեպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Իր սիրելի բարեկամին Ողբ. Նուպար Պալաեանի մահուան 22 րդ տարելիցին առթիւ, անոր քաղցր յիշատակին Պր. Վաղինակ Լուսինեան (Միաց. Նահանգներ) կը նուիրէ 50 տոլար։

Պր. Մանուկ Պօհճալեան ընդ Օր. Սօնա Գէորգեանի ամուսնութեան ուրախ առթիւ, վասն խնդակցութեան կը նուիրեն.

Տիկ. Անուշ Պալաեան	20
Տէր և Տիկին Մարտիկ Պալաեան	20

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ»ԻՆ

Ողբ. Լուսի Պետրոսեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Տիկին Ալիս Մազլումեան կը նուիրէ 20

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Տիկին Գոլէթ Քիւրքճեան, Տէր և Տիկին Տիրան Քիւրքճեան, Տէր և Տիկին Նուբհան Քիւրքճեան և զաւակունք, իրենց սիրելի մօր և մեծ մօր Ողբ. Երանդիկ Գայսերլեանի մահուան քառասունքին առթիւ կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	200
Գահիրէի Աղքատախնամին	200
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

Գոհար Գայսերլեան, Տէր և Տիկին Նշան Գայսերլեան և զաւակունք, իրենց սիրելի մօր եւ մեծ մօր Ողբ. Երանդիկ Գայսերլեանի մահուան քառասունքին առթիւ կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	200
Գահիրէի Աղքատախնամին	200
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

Տէր և Տիկին Գրիգոր եւ Նայիրի Պետրոսեան իրենց սիրելի մեծ մօր Ողբ. Երանդիկ Գայսերլեանի մահուան քառասունքին առթիւ կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	100

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

Ողբ. Լուսի Պետրոսեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան Տէր և Տիկին Նուպար Տէօվլէթեան կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	25
«Ջահակիր»ին	25

Ողբ. Լիւսի Պետրոսեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան Տիկին Անահիտ Սարգիս և դուստրը՝ Սօնիա կը նուիրեն.

«Ջահակիր»ին	15
«Արեւ»ին	10

(Ստանալ «Արեւ»էն)

Այրի Տիկին Ալիս Գարանֆիլեան և Օր. Սիւզան Համամճեան, իրենց շատ սիրելի ամուսնոյն եւ քեռայրին քաղցր յիշատակին կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Ս. Գրիգոր Լուսաւորիչ Երգչախումբին	25
Աղքատախնամին (Գահիրէ)	25
Կոկանեան Սրահին	25
Հայ Գեղ. Միութեան	25
Հ.Մ.ԸՄ.-Նուպարին (Հելիպ.)	25
«Ջահակիր»ին	25
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25

Տէր և Տիկին Գէորգ Սուլթանեան, իրենց սիրելի զարմիկին, Ողբ. Շաւարշ Գարանֆիլեանի քաղցր յիշատակին կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Նուպարեան Ազգ. Վարժ.ի Տիկ. Խնամակալութեան	20
Գալուստեան Ազգ. Վարժ.ի Ճաշի սեղանին	20
«Արեւ»ին	20
«Յուսաբեր»ին	20
«Ջահակիր»ին	20

Տէր եւ Տիկին Հայկ Նազաշեան եւ զաւակները՝ Աշոտ, Ալին և Արէն, իրենց շատ սիրելի մօր եւ մեծ մօր, հօր եւ մեծհօր՝ Արշալոյս եւ Յարութիւն Նազաշեանի մահուան առաջին և երկրորդ տարելիցին քաղցր յիշատակին առթիւ կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	20
Աղքատախնամին (Գահիրէ)	20
Այծեմնիկի Հանգստեան Տան	20
Հայ Կարմիր Խաչին	20
Նուպարեան Ազգ. Վարժ.	20
Գալուստեան Ազգ. Վարժ.	20
Կոկանեան Սրահին	20
Հայկական Ընթերցասրահին	20
«Արեւ»ին	20
«Յուսաբեր»ին	20
«Ջահակիր»ին	20

ԱՂԵՔՍ. Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐԻՆ

Պր. Պերճ Խորասանճեան ընդ Ռոզի Գուզուքեանի ամուսնութեան ուրախ առթիւ Տիար Յովհաննէս Զորլեան և դուստրը Օր. Լիւսի կը նուիրեն 10

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:

ԳԱՀԻՐԷ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Կիրակի 29 Մայիս 1994ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյս մէջ, ի ժամ Ս. Պատարագի, պիտի ոգեկոչուի յիշատակը Սարդարապատի Հերոսամարտի քաջարի նահատակներուն, որոնց անունը եւ հերոսական խոյանքը միշտ պիտի յիշուի։

Տեղի պիտի ունենայ նաեւ Գոհաբանական մաղթանք։ Ամենէն ետքը յատուկ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Հայաստանի Առաջին Հանրապետութեան պետականութեան հաստատման առթիւ զոհուածներու 76 ամեակի լրման առթիւ։

Թող Տէրը լուսաւորէ բարի, ազգասէր եւ հայրենանուէր բոլոր այն հերոսներուն հոգիները որոնք ինկան ազգային ազատագրական բուռն պայքարի ճանապարհին, կերտելով լուսաւոր էջ հայոց նոր շրջանի պատմութեան մէջ։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ - ԳԱՀԻՐԷ

ՄԵՐՃԱՆԵԱՆ ԱԶԳ. ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ

ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԷՍ

Կիրակի, 29 Մայիս 1994, կ.ե. ժամը 6ին

«ՊԼԸՔՏԱՆԵԱՆ» ՍՐԱՀԻՆ ՄԷՋ

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

ԳԵՐՇ. Տ. ԶԱՒԷՆ ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ

Բարեխնամ Առաջնորդ Եգիպտոսի Հայոց

ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ

ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԽՈՐԷՆ ԳԱԼԸՆԵԱՆԻ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Ամառուայ եղանակի ընթացքին Միութեանս Մարզադաշտը բաց է ամէն օր, ի բաց առեալ Հինգշաբթի օրէն։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՒԱՔՈՅԹ

ԱՄԷՆ ԵՐԵՔՇԱԲԹԻ ԵՒ ՈՒՐԲԱԹ ԵՐԵԿՈՆԵՐԸ

**

Միութեանս պասքէթ-պոլի եւ փինկ փոնկի երէցներու, կրտսերներու, տղոց եւ աղջկանց խումբերու, ամառուան եղանակի փորձերը պիտի վերսկսին.—

ՈՒՐԲԱԹ 3 ՅՈՒՆԻՍ 1994-ԻՆ

**

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Կիրակի 26 Յունիս 1994

ՔԷՐՄԷՍ

Մանրամասնութիւնները յաջորդիւ

**

ՀԱՒԱՔՈՅԹՆԵՐՈՒ ՎԵՐՍԿՍՈՒՄ

Շարժումիս չորս բաժիններուն՝ սկաուտներու, կայտերու, գայլիկներու եւ արծուիկներու, ամառնային եղանակի հաւաքոյթները պիտի վերսկսին —

ՈՒՐԲԱԹ 3 ՅՈՒՆԻՍ 1994 Կ.Ե. ԺԱՄԸ 6.30ԻՆ

եւ պիտի շարունակուին ամառուայ եղանակի ընթացքին, ամէն Ուրբաթ օրերը։

ՃԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԻՐՈՒՊԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՅԵԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1290 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 16 ՅՈՒՆԻՍ 1994 ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 20 Եգ. Դհկ. عدد رقم ١٢٩٠ — الخميس ١٦ يـونيو ١٩٩٤

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՔՍԱՆ ՀՆՉԱԿԵԱՆՆԵՐԸ՝

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՋԱՀԱԿԻՐՆԵՐԸ

79 տարիներէ ի վեր հայ ժողովուրդը ամէն Յունիս 15ին, պահ մը կը մտամփոփուի եւ կը պատկերացնէ այն հսկայ ծրագիրը, զոր գործադրել յանձն առին Փարամազներն, Պէննէններն ու Վանիկները, վասն հայրենիքի եւ հայ ժողովուրդի ազատագրութեան եւ իրենց թանկագին կեանքերը զոհաբերեցին այն խորանին առջեւ, որուն լուսաւոր կանթեղին մէջ ամէն տարելիցի՝ հայ ժողովուրդը պարտի մշտավառութեան իւղը աւելցնել ու հաղորդուիլ այդ հերոսներուն գաղափարներով։

79 տարիներէ ի վեր կը գրուի Հնչակեան Քսան հերոսներուն մասին, որոնք Թուրք կառավարութեան զինուորական դատարանի վճիռով կախաղան բարձրացան Պոլսոյ Սուլթան Պայազիտի հրապարակին վրայ 1915 Յունիս 15ի առաւօտեան։

Քսաններուն նահատակութիւնը կը խորհրդանշէ հայութեան գոյամարտը ընդդէմ ազգի ոխերիմ թշնամի փանթուրքիզմին։ Անոնք պայքարեցան եւ կախաղան բարձրացան հայ ժողովուրդի ազատագրութեան համար։ Այսօր այս ճգնաժամային օրերուն, հայրենակ մեր ժողովուրդն ալ հետեւելով քսան հերոսներուն, կը տանի ազատագրական պայքար մը, Հնչակեան հաւատքով՝ պահանջելով Արցախը, որովհետեւ ան հիմնուած է հաւատքի ու արդարութեան վրայ։

Հայ պայքարի տարեգրութեան մէջ Քսան Նմանները, առ այսօր, մեզի յեղափոխականութեան գաղափարականը ոգեշնչող տիպարներն են, որ սերունդէ սերունդ կը ժառանգուի անպայման։ Կախաղաններուն վրայ ճօճուող անոնց դիակները, մեզի կենդանութիւն պարգեւող, ու բոցավառ դարձնող, ոգի ներշնչող ջահակիրները կը մնան։ Անոնց հրաշունչ պատգամները մեզի համար անփոխարինելի թելադրականներ են։

«Հոն ուր կախաղաններն են ճօճւում ազատութիւնն է ման գալիս, հոն ուր մեռելներն են ննջում՝ յարութիւնն է մօտալուտ»:

Անոնք կախաղաններուն վրայէն տեսան ներկայ Հայաստանը, աւետեցին հայ ժողովուրդի եւ հայրենիքի լուսաշող առաւօտը։ Անկախ Հայաստանի վերածնունդը իրականացած եւ մարմին առած է այսօր։ Անկախ Հայաստանի գոյառումը լուսաշող արեւով կը ջերմացնէ մեր հոգիները, անոր մէջ տեսնելով նաեւ մեր դարաւոր ազգային դատի ամբողջական եւ արդար լուծման գրաւականը։

Անոնց հաւատքն ու մարգարէացումները լաւագոյն օրինակը եւ մղիչ ուժն են այսօրուայ ազատամարտիկներուն, սահմանապահներուն եւ Հայաստանի Հանրապետութեան նորակազմ բանակին։

Որպէսզի վիժին հայութեան թշնամիներու նոր սադրանքները անհրաժեշտ է բոլոր հայերու ազգային համախմբումը, միասնականութիւնը՝ «Մէկ ազգ, մէկ հայրենիք» նշանաբանով, օժանդակելու համար Հայրենիքի անկախութեան ամրապնդման։

Հայ ազատագրական պայքարի ջահակիր Քսաններով, հպարտ Հնչակեան կուսակցութիւնը, հաւատարմօրէն կը պահէ իր գաղափարական կարգախօսը.-

«Միշտ ժողովուրդին հետ, ժողովուրդին համար»:

Եւ այսօր ալ, Ս.Դ. Հնչակեան կուսակցութիւնը քաղաքական հասունութեամբ, հեռատեսութեամբ եւ յստակատեսութեամբ կը վերլուծէ հայութեան ու Հայաստանին հետ առնչուող հարցերը առանց հատուածականութեան, առանց վաքի որոնման։

Բիւր յարգա՛նք Քսաններու անթառամ յիշատակին: Նաեւ յաւերժական յարգա՛նք Հայրենիքի ազատութեան համար նահատակուող բոլոր արիներուն։

Ժիրայր Լիպարիտեան Եգիպտոսի Մէջ

29 Մայիս 1994ին, Գահիրէ ժամանեց ՀՀ արտաքին գործոց նախարարի Ա. տեղակալ, ՀՀ նախագահի քաղաքական վերլուծութեան գծով խորհրդական Ժիրայր Լիպարիտեան, գլխաւորելու համար Հայաստանի պատուիրակութիւնը չմիացած երկիրներու շարժման 11րդ համաժողովին, որ տեղի ունեցաւ 31 Մայիսէն, 2 Յունիս 1994: Այս միջազգային կազմակերպութեան, Հայաստան ունի դիտորդի կարգավիճակ:

Այս առթիւ Ժ. Լիպարիտեան հանդիպումներ ունեցաւ Արաբական Պետութիւններու գլխաւոր քարտուղար Էսմաթ Ապտել Մէկիտի, Եգիպտոսի նախագահի քաղաքական գրասենեակի տնօրէն Ուսամա Էլ Պազի եւ աւելի քան 30 երկիրներու արտգործ. նախարարներու եւ փոխնախարարներու հետ, մասնակցութեամբ Եգիպտոսի մօտ ՀՀ գործերու հաւատարմատար Դոկտ. Էտուարտ Նալպանտեանի։

Հանդիպումներուն ընթացքին քննարկուեցան երկկողմանի յարաբերութիւններն ու Ղարաբաղեան հակամարտութեան խա-

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

Հայրենի Մասնագէտներ Գահիրէի Մէջ

Անցեալ Երեքշաբթի 7 Յունիսին, ՀՀ Ներքին գործոց Նախարարութենէն վեց մասնագէտներ եկած են Գահիրէ, վերապատրաստութեան շրջան մը բոլորելու համար Գահիրէի Ոստիկանական Ակադեմիային մէջ, որ պիտի տեւէ վեց շաբաթներ։ Այս շրջանի դասընթացքները կը պարփակեն յատկապէս թմրեցուցիչներու առեւտուրի եւ գործածութեան արգելափակման ու հետազօտական հարցերու շուրջ։

Յիշենք որ Եգիպտոսի Ներքին գործոց Նախարարութիւնը, անցեալ Փետրուար ամսուայ ընթացքին հիմնած էր Ուսումնական կեդրոն մը, ոստիկանական եւ ապահովութեան ծիրէն ներս, յատկապէս ԱՊՀ-ի երկիրներուն սատարելու մտադրութեամբ։



Յղացում եւ գործ՝ ՍԻՄՈՆ ՍԱՄՍՈՆԵԱՆԻ

ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷՋ

Անցեալ Երկուշաբթի 13 Յունիսին, Պէյրութի մէջ պաշտօնական բացումը կատարուեցաւ Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան Լիբանանի մէջ։ Բացման հանդիսաւոր արարողութեան մասնակցած է ՀՀ արտաքին գործոց նախարար Վահան Փափազեան եւ Լիբանանի արտաքին գործոց նախարար Ֆարէս Պուէյզ։ Ներկայ գտնուած են նաեւ Եգիպտոսի մօտ ՀՀ հաւատարմատար Դոկտ. Էտուարտ Նալպանտեան, Սուրիոյ մօտ ՀՀ հաւատարմատար Դաւիթ Յովհաննէսեան եւ Լիբանանի մօտ ՀՀ հաւատարմատար Երուանդ Մելքոնեան։

Հեռաձայնային հաղորդակցութեամբ տեղեկացանք, թէ սոյն հանդիսաւոր արարողութեանց ներկայ գտնուած են նաեւ լիբանանահայ համայնքի ներկայացուցչական դէմքեր, հանգամանաւոր անձեր

(Շար. տես էջ 3)

ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴ
ԳԵՐՇ. Տ. ԶԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆ
ԳԱՀԻՐԷ ՎԵՐԱԴԱՐՁԱՒ

Եգիպտահայոց Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Չինչինեան ամսոյս 4ին Գահիրէ վերադարձած է Փարիզէն, ուր ճամբորդած էր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Վազգէն Ա. Կաթողիկոսի հրաւէրով։ Սրբազան Հայրը հանդիպում ունեցած է Վեհափառ Հայրապետին հետ ու քննարկած եկեղեցական ու ազգային հարցեր։

Առ այդ, տեղեկացնենք թէ Ամենայն Հայոց Հայրապետը Փարիզի մէջ բժշկական բարդ քննութեանց ենթարկուած էր, ուր կը բուժուէր 24 Մայիսէն ի վեր եւ 8 Յունիսին վերադարձած է Մայր Աթոռ Ս. Էջմիածին։

Շուտափոյթ ապաքինում կը մաղթենք Նորին Սրբութիւն Վազգէն Ա. Կաթողիկոսին։

ԿԻԼԻԿԻՈՅ ԵՒ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԵՄԵՐՈՒ Ս.Զ.Կ. ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐՈՒ ՈՒՂՂՈՒԱԾ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հայաստանեայց Եկեղեցւոյ Արեւմտեան Թեմի Առաջնորդն ու Թեմական Խորհուրդը (Էջմիածնական) եւ Արեւմտեան Թեմի Առաջնորդն ու Ազգային Վարչութիւնը (Կիլիկեան) գոհունակութեամբ կը յայտարարեն, թէ կազմած են Միութեան Յանձնաժողով մը, որուն նպատակն է բանակցութիւններու ճամբով յանգիլ Հայց. Եկեղեցւոյ թեմական եւ վարչական միացումին՝ Արեւմտեան Միացեալ Նահանգներու մէջ։

Յանձնաժողովի սկզբնական պատասխանատուութիւնն է յստակօրէն պարզաբանել այն հիմնական հարցերը, որոնք լուծման կը կարօտին՝ յանգելու համար ցանկալի միութեան։

Միութեան Յանձնաժողովը կազմուած է իւրաքանչիւր թեմի կողմէ նշանակուած չորսական ներկայացուցիչներէ եւ իր առաջին ժողովը ունեցաւ Մարտ 10, 1994ին։

Մեր աղօթքն է որ Միութեան Յանձնաժողովի խորհրդակցութիւնները Ս. Հոգիի օրհնանքով առաջնորդուին՝ ի պայծառութիւն Արեւմտեան Ամերիկայի Հայց. Եկեղեցւոյ եւ Մէկ, Սուրբ, Առաքելական Մայր Եկեղեցւոյ համայն հաւատացեալներուն։

ՏԱԹԵՒ ԱՐՔ. ՍԱՐԳԻՍԵԱՆ
Առաջնորդ Արեւմտեան Թեմ

ՎԱՉԷ ԱՐՔ. ՅՈՎՍԷՓԵԱՆ
Առաջնորդ Արեւմտեան Թեմ

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ 76-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

Կիրակի, 29 Մայիսի առաւօտեան Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ, գոհաբանական մաղթանք և հոգեհանգստեան արարողութիւն Հայկական Պետականութեան վերահաստատման 76րդ տարեդարձին առթիւ։ Պատարագեց ու քարոզեց Արժ. Տ. Գալուստ Քհնյ. Դարբինեան։

Ապա Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ ընդունելութիւն մը, որուն ընթացքին խօսք առին յանուն Ազգ. Իշխանութեան Տոքթ. Սուրէն Պայրամեան և ՀՀ գործերու հաւատարմատար Դոկտ. Էտուարտ Նալպանտեան։

Նոյն օրը՝ երեկոյեան, Հելիոպոլսոյ «Յուսաբեր» ակումբին մէջ տեղի ունեցաւ հանդիսութիւն մը նախագահութեամբ Պր. Էտուար Թումայեանցի։ Գործադրուեցաւ գեղարուեստական պատշաճ յայտագիր մը, ապա օրուայ խորհուրդին մասին բովանդակալից բանախօսութեամբ ելոյթ ունեցաւ Յունաստանէն յատկապէս հրաւիրուած Պր. Դերենիկ Մարուխեան։

Ա.

ԵԳԻՊՏԱՀԱՅ ԹԵՐԹԵՐԻ ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ

Կը ցանկանայի եգիպտահայ մամուլի միջոցով յայտնել իմ խորին եւ անկեղծ երախտագիտութիւնը եգիպտահայ գաղութի այն բոլոր ներկայացուցիչներին, որոնք մասնակցեցին Գահիրէում վերջերս կայացած Եւրոպական բարեգործական բազարին Հայաստանի տաղաւարի ձեւաւորմանը։ Այդ մասնակցութեան շնորհիւ է, որ մեր տաղաւարը ճանաչուեց լաւագոյններից մէկը եւ պատւով ներկայացրեց Հայաստանը եւրոպական պետութիւնների շարքում։

Լաւագոյն բարեմաղթութիւններով
ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ
Եգիպտոսում Հայաստանի Գործերի Հաւատարմատար

Յորդանանի Մէջ Կը Ստեղծուի «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Սուրիական Արաբական Հանրապետութեան մօտ Հայաստանի ժամանակաւոր հաւատարմատար Դաւիթ Յովհաննէսեան և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի անդամ ընկ. Տիրան Ակինեան վերջերս այցելած են Յորդանան, հիմնադրամի տեղական յանձնախումբ ստեղծելու նպատակով։

Դ. Յովհաննէսեան և Տ. Ակինեան Ամմանի մէջ հանդիպումներ ունեցած են հայ գաղութի եկեղեցական խորհուրդի եւ կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն հետ։ Առանձին հանդիպում ունեցած են Երուսաղէմի պատրիարք Թորգոմ Արք. Մանուկեանի հետ։ Պատրիարքը բարձր գնահատելով հիմնադրամի ազգանուէր գործունէութիւնը, յանձն առած է ամենակարճ միջոցին նախապատրաստել հիմնադրամի Յորդանանի յանձնախումբի ստեղծումը՝ Պատրիարքական իրաւասութիւններու և Յորդանանի պետական օրէնքներուն համապատասխան։

ԱՊԱՔԻՆՈՒՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք որ Գահիրէի Քաղաքական Ժողովի փոխ ատենապետ Պր. Տիգրան Պողոսեան, վերջերս Միաց. Նահանգներու՝ Լոս Անճելըսի մէջ, սրտի երակի գործողութեան մը ենթարկուած է, որ բարեբախտաբար անցած է յաջող։

Ան այժմ Գահիրէ վերադառնալով, ապաքինման շրջան մը կը բոլորէ իր տան մէջ։ Կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի բարեկամին։

⁂

Տեղեկացանք, որ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ Տիկնանց Խնամակալութեան ժրաջան անդամուհիներէն՝ Տիկին Մարօ Չէչնէճեան, Հելիոպոլսոյ «Քլիոպաթրա» հիւանդանոցին մէջ լեղուցի գործողութեան մը ենթարկուած է։

Ուրախ ենք որ գործողութիւնը անցած է յաջող եւ ան իր բնակարանը վերադառնալով, այժմ ապաքինման շրջան մը կը բոլորէ։

Շուտափոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթենք Տիկին Մ. Չէչնէճեանի։

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԿԱՐԱՊԵՏ (ՉԱՔ) ՀԱՅԹԱՅԵԱՆ ԾԵՐԱԿՈՅՏԻ ՏԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

Նիւ Ճըրզիի Էսեմպլիի նախագահ Կարապետ (Չաք) Հայթայեան որոշած է իր թեկնածութիւնը դնել Միացեալ Նահանգներու Ծերակոյտի ընտրութիւններուն, որ տեղի պիտի ունենան յառաջիկայ Նոյեմբերին։ Հանրապետական Չաք Հայթայեան պիտի ճակատի դեմոկրատ Ֆրենք Լաթընպըրկի, որ վերընտրութեան թեկնածու է։

Չաք Հայթայեանի ընտրական յաջողութեան նպաստելու համար, ծրագրուած է հանգանակութեան միտումով ձեռնարկներ կազմակերպել երկրի զանազան շրջաններէն ներս։

ՄԱՐԶԱԿԱՆ

ԱՐԿԱԴԻ ՋԱՔԱՐԱՆ ԱԽՈՅԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ

Մոսկուայի մէջ վերջերս, տեղի ունեցած են «Վարպետի Գաւաթ» քարաթէի Անկախ Հասարակապետութեան անդամ երկիրներու ախոյեանութեան մրցումները։ Հայաստանը ներկայացուցած է Արկադի Զաքարեան, որ տիրացած է յիշեալ մրցումներու ախոյեանութեան։ Ան ստացած է ախոյեանութեան բիւրեղապակեայ բաժակն ու 300 հազար ռուսական ռուբլի պարգեւը։ Կը շնորհաւորենք զինք։

ՆԵՐՔԻՆ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

ՆՈՒՊԱՐ ՏԷՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Նախկին ցարական կայսրութիւնում գոյութիւն ունէին հայկական աւելի քան հարիւր վանք և հազար եկեղեցի (իսկ Արեւմտեան Հայաստանում՝ կրկնակի՝ շուրջ 2.000 հայկական աղօթատեղի)։ Միայն Թիֆլիսում գործում էին շուրջ 28 հայկական վանք և եկեղեցի։ Կայսրութեան բոլոր հայկական բնակավայրերում հայոց եկեղեցու կողքին և հովանաւորութեամբ գործում էր մեր ազգային դպրոցը։ Բացի այդ մի շարք մեծ քաղաքներում գործում էին հայկական թատրոններ և տպարաններ։ Լոյս էին տեսնում բազմաթիւ հայկական թերթեր և հանդէսներ։

Քաղաքից-քաղաք նշանաւոր հայ դերասանները (Սիրանոյշ, Պետրոս Ադամեան, Վահրամ Փափազեան և այլն) իրենց առաջնակարգ խաղերով ոգեւորում էին հայկական համայնքները ազգային ոգիով։ Հարիւր հազարաւոր հայ մանկտիք յաճախում էին մեր ազգային դպրոցները։ Հայաստանից բացի բազմաթիւ մեծ քաղաքներում (Մոսկուա, Սանկտ-Փեթերբուրգ, Աստրախան, Բաքու, Թիֆլիս, Շուշի և այլն) գոյութիւն ունէին տպարաններ, ուր լոյս էին տեսնում գրքեր և մամուլ։

1917 թ. Ռուսաստանում ծագած համայնավարութեան խորշակն եկաւ խորտակելու մեր ազգային ոգին, գիտակցութիւնն և միութիւնը։ Սկսուեց քայքայել անաստուածութիւնը, փակել Ս. Էջմիածնի Գէորգեան և Մոսկուայի Լազարեան ճեմարանները, Թիֆլիսի Ներսիսեան դպրոցն և այլ բազմաթիւ կրթական վարժարանները, փակել գրեթէ բոլոր հայկական աղօթատեղիները (95 առ հարիւր), մնացած դպրոցները անջատել եկեղեցուց, փակել հայկական բոլոր թատրոնները, տպարանները, թերթերը և այլ ազգային հաստատութիւնները։ Մշակութային և կրօնական այս հիմնարկներից մնացին միայն մի քանիսը Հայաստանում և Վրաստանում, ինչպէս նաեւ հատուկենտ այլ վայրերում։

Այս բոլորը կատարուեցին «ընկերվարութեան գիտութեան» անուան տակ 1917-53 թթ. ժամանակաշրջանում, Լենինի եւ բռնակալ Ստալինի տիրապետութեան օրերին։ Նոյնիսկ ՍՍՀՄ-ից դուրս եւ մի քանի համայնավար երկրներում (Ռումանիա, Բուլղարիա, Եթովպիա) նոյն ինքն ՍՍՀՄ-ի թելադրութեամբ փակուեցին բազմաթիւ հայկական վանքեր եւ եկեղեցիներ, գրեթէ մեր բոլոր ազգային դպրոցներն և հայաշունչ մամուլը։

Այս բոլորի հետեւանքով աճեց և բազմացաւ ներքին սփիւռքի հայութեան մեծամասնութեան ձուլումն և ուծացումը, մայրենի եկեղեցուց և հայրենի դարաւոր աւանդութիւններից հեռացումը, ինչպէս նաեւ օտարների հետ ամուսնութեան քանակի ցաւալի աճը։

Հայաստանից դուրս ներքին սփիւռքը, որ այսօր շուրջ երկու միլիոն հայ ունի, սկսեց կորցնել իր ազգային դիմագիծը։ Ռուսաստանում, Վրաստանում, Ատրպէյճանում և նախկին կայսրութեան այլ քաղաքներում բնակուող հայութեան մեծ մասը (շուրջ 70-80 առ հարիւր), գրեթէ մոռացել մեր քաղցրիկ հայոց լեզուն և ներկայիս խօսում է ռուսերէն, վրացերէն և թուրքերէն, հայկական դպրոցի, եկեղեցու և մամուլի բացարձակ չգոյութեան հետեւանքով։ Նոյնիսկ Վրաստանն ու Ատրպէյճանն արգելած էին տեղի հայերին հայերէն թերթեր բաժանորդագրուելով ստանալ Հայաստանից։ Նոյն էր ցաւալի պարագան նաեւ Արցախի համար եւս։

1976 թ. այս տողերը գրողն առիթ ունեցաւ շուրջ մէկ ամսով այցելել Միջին Ասիայում գտնուող ՍՍՀՄ-ի մահմետական հինգ հանրապետութիւնները, ուր ոչ մի տեղ գոյութիւն չունէին մինչեւ անցեալ տարի, ոչ մի գործող հայկական եկեղեցի, դպրոց, թատրոն, տպարան, մամուլ, ինչպէս նաեւ ազգային տուն կամ կեդրոն։ Ամբողջ այս տարածքաշրջանի հինգ մայրաքաղաքներում և երկրորդական քաղաքներում այսօր ապրում և գործում են շուրջ քառորդ միլիոն հայեր, որոնց երեխաները սովորում են ռուսական դպրոցներում, իսկ մեծերն էլ դարձել են ռուսախօս։

⁂

Պատերազմից յետոյ, հայատեաց, վայրագ եւ բռնակալ Ստալինի մահից յետոյ, սառոյցը կոտրուեց եւ շնորհիւ նոր ժամանակներում գոյութիւն առած ձեռնտու քաղաքական վիճակից (գուցէ նաեւ պատերազմի յաղթանակի համար հայերի կողմից տրուած մեծ օգնութեան եւ զոհաբերութեան, հայ ազգաբնակչութեան թուաքանակի տոկոսային յարաբերութիւնը նկատի առնելով), հայկական մէկական եկեղեցիներ բացուեցին Մոսկուայում, Բաքւում, Թիֆլիսում, Կիրովականում, Ախալքալաքում, Ախալցխայում եւ Նոր Նախիջեւանում, ինչպէս նաեւ Հայաստանում շուրջ 25 վանք եւ եկեղեցի։

1988 Դեկտեմբերի 7-ին հիւսիսային Հայաստանում պատահած ահաւոր երկրաշարժից յետոյ ներքին սփիւռքն՝ եւս իր բաժինը բերաւ իր դժբախտ ազգակիցներին օգնելու համար, որքան որ հնարաւոր եղաւ։

1988-ից սկսած Արցախեան շարժումն եւ հերոսամարտն ոչ միայն արտաքին սփիւռքի ամբողջ հայութեան սիրտն ու հոգին ցնցեցին մէկ ակնթարթում, այլ նաեւ ներքին սփիւռքի հայութեանը, որ 70 տարուայ իր թմբիրից զարթնելով, գիտակցեց եւ զգաց իր երակներում հոսող հայկական մաքուր արեան եւ սրտում անթեղուած հայկական ծագմանը։

Իսկ 1991 թ. Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութեան վերակազմաւորումն եւ մեր սրբազան հայրենիքի ազատութեան հռչակումը պատճառ դարձան, որ ներքին սփիւռքի հայութեան սիրտն ու հոգին պոռթկան ազգային գիտակցութեամբ, վերադառնան իրենց նախնեաց աւանդութիւններին եւ արմատներին, պահանջեն եկեղեցի եւ հոգեւոր սպասաւոր, դպրոց եւ թերթ, ազգային տուն եւ հայկական միութիւն։

Այստեղ անկարելի է ման-

(Շար. տես էջ 3)

ՓԱ՛ՌՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՔՍԱՆ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐՈՒՆ

ՓԱՐԱՄԱԶ (ՄԱՏԹԷՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ)
ՅԱԿՈԲ ԳԱԶԱԶԵԱՆ
ՄԻՆԱՍ ԳԷՇԻՇԵԱՆ
ՍՄԲԱՏ ԳԼԸՃԵԱՆ
ՎԱՀԱՆ ՊՕՅԱՃԵԱՆ
ՏՈՔԹ. ՊԷՆՆԷ (ՊԵՏՐՈՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ)
ԱԲՐԱՀԱՄ ՄՈՒՐԱՏԵԱՆ
ԱՐԱՄ ԱՉԸԳՊԱՇԵԱՆ
ՀՐԱՆԴ ԵԿԱՒԵԱՆ
ԱՐՄԵՆԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

ԳԱՐԵԳԻՆ ՊՕՂՈՍԵԱՆ
ՅԱԿՈԲ ՊԱՍՄԱՃԵԱՆ
ՊՕՂՈՍ ՊՕՂՈՍԵԱՆ
ԹՈՎՄԱՍ ԹՈՎՄԱՍԵԱՆ
ՄԿՐՏԻՉ ԵՐԷՑԵԱՆ
ԳԵՂԱՄ ՎԱՆԻԿԵԱՆ
ԵՐԵՍԻԱ ՄԱՆԱՃԵԱՆ
ԵՐՈՒԱՆԴ ԹՕՓՈՒԶԵԱՆ (ԲԱՆՈՒՈՐ)
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ
ԳԱՌՆԻԿ ՊՕՅԱՃԵԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

(Շար. Ա. էջէն)

և մեծ թիւով ազգայիններ, սակայն նկատելի եղած է որոշ շրջանակի մը բացակայութիւնը։ Մանրամասնութեանց պիտի անդրադառնանք յաջորդիւ:

ԱՐԺԱՆԹԻՆԻ ՄԷՋ

Երկուշաբթի 2 Մայիս 1994ին, պաշտօնական բացումը կատարուած է Արժանթինի հայկական դեսպանութեան Պուէնոս Այրէսի մէջ, մասնակցութեամբ արտգործ. նախարար Վահան Փափազեանի: Դեսպանութիւնը որ կը գտնուի նախագահական պալատէն ոչ շատ հեռու, առաջինն է Լատինական Ամերիկայի մէջ:

Արժանթինը Հայաստանի Հանրապետութիւնը ճանչցաւ 20 Դեկտ. 1991ին։ Ապա ամիսի մը ետք, արդէն երկու երկիրներուն միջեւ հաստատուած էր դիւանագիտական յարաբերութիւններ:

Առ այդ, կը տեղեկանանք որ Արժանթինի նախագահ Գարլոս Մենէմ յառաջիկայ Հոկտեմբերին ծրագրած է այցելել Հայաստան:

ՌՈՒՄԱՆԻՈՅ ՄԷՋ

Կիրակի 24 Ապրիլ 1994ին, Պուքրէշի մէջ հանդիսաւոր բացումը կատարուած է Ռումանիոյ ՀՀ դեսպանութեան։ Բացման արարողութեան ներկայ եղած են արտգործ. նախարար Վահան Փափազեան և Ռումանիոյ պետական քարտուղար Իոն Կորիցա։ Դեսպանատան օծման արարողութիւնը կատարած է Ռումանիոյ և Պուլկարիոյ հայոց Թեմի Առաջնորդ Տ. Տիրայր Արք. Մարտիկեան։

Նոյն ամսոյն 18ին, Ռումանիոյ մօտ ՀՀ դեսպան Գէորգ Ղազինեան երկրին նախագահին ներկայացուցած էր իր հաւատարմագիրը։ Իսկ երկու օր ետք՝ Ապրիլ 20ին, Վ. Փափազեան ստորագրած էր երկու պետութիւններուն միջեւ հիւպատոսական համաձայնագիրը:

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՔՍԱՆՆԵՐՈՒՆ ՀԵՏ՝ ԱՅՍՕՐ...

Լոյսն եկա՛ծ, դուք դէպի լոյս մեկնեցա՜ք
Կըսկիծի ու դառնութեանց ծով՝
Փոթորկայոյզ մեծ սրտերով.
Արդարութեան մեծ երազով անապակ...

Դուք մեկնեցա՛ք, բոսոր արեամբ ձեր յուռթի
Սերմեր եղած մէն մի հայու.
Որ զայրոյթով մ'արդար, հուժկու
Դարեր ու մրրոց պիտ անդրընդհատ բողբոջի...

Ու հիմա որ զերթ հրեղէն էակներ,
Աստղեր դարձած՝ նոր յարդ գողեան
Դարձած պատգա՛մ յաւերժութեան
Անհուններէն մեզ կը դիտէք, աներեր։

Ձեզ կը ժպտի, բերրի հունձքով առլցուն
Երկիրն հայուն Արարատեան։
Ձեզ կ'ողջունէ աստանդական
Սփիւռքն հայուն, ջերմ իղձերով խլրտուն...

Արիւնամած բայց աննուաճ Ձեր հոգին՝
Ունէր վէրք մ'ալ ժանտ ահաւոր
Խոցուած ձեռքով նենգ վաս եղբօր,
Վէրք մ'անդարման, աններելի, ցաւագին...

Ձեզ խոցոտող վէրքն այդ խորունկ, ո՜ գիտէ՞ք
Դեռ կը կոտտայ մեր հոգւոյն մէջ,
Ճիչեր՝ անբիւ, իղձե՛ր անէջ...։
Հայկի թոռնե՛րն, Ձեր հուր շունչով, բուժէ՛ք մէ՛կ։

∴

Լոյսն եկա՛ծ, դուք դէպի լոյս մեկնեցա՜ք
Եղած ջահե՛ր իրաւունքի
Նահատակներ՝ սուրբ պահանջքի
Արդարութեան ջերմ կարօտով անապակ...

ԴԱՒԻԹ Յ. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

(Մոնրէալ)

ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏԵԱՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ

(Շարունակութիւն Ա. էջէն)

ղաղ կարգաւորման ուղղուած ջանքերը եւ այլ միջազգային հարցեր։

Երկուշաբթի 30 Մայիսի երեկոյեան, ՀՀ դեսպանութեան մէջ, Հայաստանի պետականութեան վերահաստատման 76րդ տարեդարձին առթիւ խօսք առնելու հրաւիրուած էր Ժիրայր Լիպարիտեան, որուն ընթացքին յարգելի հիւրը լայն տեղեկութիւններ տուաւ Հայաստանի այսօրուայ կարգավիճակին եւ Ղարաբաղի հարցին շուրջ։ Որմէ ետք տեղի ունեցաւ հարց-պատասխանի բաժին:

Ուրբաթ 3 Յունիսի երեկոյեան, Պր. Ժ. Լիպարիտեան այցելեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճար, ընկերակցութեամբ ՀՀ հաւատարմատար Էդուարդ Նալպանտեանի։ Ապա Գահիրէի Ազգ. Առաջնորդարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ հանդիպում համայնքի ներկայացուցչական դէմքերուն հետ։

Յարգելի հիւրին այցը աւարտեցաւ ամսոյս 4ին։

Ա.

ՅԱԿՈԲ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ՄԱՀՆ ՈՒ ԹԱՂՈՒՄԸ

Մայիսի 8-ին, կեանքի 86րդ տարում վախճանուեց Հայաստանի Հանրապետութեան նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հայրը՝ Յակոբ Պետրոսի Տէր Պետրոսեանը։

Աղասու զինակից եւ Զէյթունի ապստամբութեան մասնակից, բերդարգելութիւնից ազատուելուց յետոյ Մուսա Լեռան հերոսամարտի բովով անցած Հնչակեան մարտիկ Պետրոսի որդի, հանգուցեալը պատանի հասակում անդամագրուել էր Սիրիայի Հնչակեանութեան շարքերը, 1920 ական թթ. երկրորդ կէսին դառնալու համար Կոմկուսի նախաձեռնողներից մէկը։ Համաշխարհային երկրորդ պատերազմից յետոյ Յակոբ Տէր Պետրոսեանը աւանդ է ներդրել Մուսալեռցի հերոս տոհմիկների հայրենադարձման, Մուսա Լեռ աւանի հիմնադրման եւ Յուշակոթողի կառուցման գործում։

Մայիսի 9ին հանգուցեալի հոգեհանգստեան, իսկ Մայիսի 10ին թաղման արարողութեան բազմահազար մասնակիցների թւում ներկայ էին Հայաստանի Հնչակեանութեան ներկայացուցիչները՝ ընկեր Ե. Նահարեանի եւ Գերագոյն Խորհրդի պատգամաւոր ընկեր Նորիկ Իսախանեանի գլխաւորութեամբ։ Նրանք Հայաստանի եւ ներքին սփիւռքի հնչակեան ղեկավարութեան անունից անկեղծ ցաւակցութիւն յայտնեցին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին եւ նրա հարազատներին։

«ՄԱՍԻՍ»

ՄԱՅԻՍԻ 9-Ի ՏՕՆԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՉԱԿԵԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Մայիսի 9-ը համաշխարհային երկրորդ, խորհրդային ժողովուրդների համար Մեծ Հայրենական պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դէմ յաղթանակի 49րդ տարեդարձի օրն էր։

Բոլոր դէպքերում Մայիսի 9-ը այս տարի Հայաստանում նշուեց աւելի մեծ փայլով, քան անցեալ տարիներին։ Հանրապետութեան նախագահը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին յղեց ողջոյնի յատուկ խօսք, որում շեշտուած էր. «Դուք՝ խիզախ ու անձնուէր հայ ռազմիկներդ, փառահեղ ուղի անցաք աշխարհամարտի բովով եւ լուրջ աւանդ ներդրեցիք յաղթանակի հասնելու գործում։ Ուստի այսօր բոլորիս պարտքն է յաւուր պատշաճի յարգանքի տուրք մատուցել ձեզ եւ այն բազմահազարների յիշատակին, ովքեր իրենց կեանքի գնով խափանեցին Հիտլերեան հրէշաւոր ծրագրերի իրականացումը։

Մայիսի 9-ին Ս.Դ.Հ.Կ Հայաստանի Ներքին սփիւռքի կազմակերպութեան ղեկավարութիւնը, «Հայկ Բժշկեանց» մասնաճիւղի անդամ մի քանի տասնեակ չքանշանակիր վետերանների եւ ծաղկեպսակներ կրող նոր սերնդականների ուղեկցութեամբ, եղաւ «Յաղթանակի զբօսայգում» որտեղ հանդիսաւոր հանրահաւաք էր կազմակերպուած։ Այնտեղ էին հայրենիքի հարիւրաւոր պաշտպաններ, զինծառայողներ, ստեղծագործական և գիտական կոլեկտիւների ներկայացուցիչներ, աշխատաւորներ։ Հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին Գերագոյն Խորհրդի Նախագահ Բ. Արարքցեանը, փոխնախագահ Գ. Յարութիւնեանը, վարչապետ Հ. Բագրատեանը, խորհրդարանականներ, դիւանագէտներ, հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների ղեկավարներ, ի դէպ, «Անյայտ Զինուոր»ի գերեզմանին պսակ դրեց փոխ նախագահը Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Լ. Տէր Պետրոսեանի անունից, արարողութեանը չկարողանալով մասնակցել հօր մահուան պատճառով։

Այնուհետեւ Հնչակեան ղեկավարութեան մի խումբ անդամներ, քաղաքական դիւանի անդամ ընկեր Կ. Սողոմոնեանի գլխաւորութեամբ, եղան Եռաբլուրում և այցելեցին արցախեան գոյամարտին իրենց կեանքը զոհաբերած Հնչակեան ազատամարտիկների շիրիմներին ու ծաղկեպսակներ դրեցին։ Այդ առթով սգահանդէսով բացումը կատարուեց Հնչակեան հերոս մարտիկ Վաչէ Յարութիւնեանի շիրմակոթողի, որի առաջ յաւուր պատշաճի խօսք ունեցան ընկերներ Է. Սողոմոնեանը, Հ. Ամիրեանը, չքանշանակիր վետերան Ս. Մարգարեանը և ուրիշներ։

ՆԵՐՔԻՆ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

(Շարունակութիւնը Բ. էջէն)

րամասն գրել ներքին սփիւռքի բազմաթիւ վայրերից հասնող այն դիմումների մասին, որոնք ըստացւում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ Հայաստանի Հանրապետութիւնում, պահանջելով բացել փակուած հայկական եկեղեցիները եւ կառուցել նորերը, խնդրել հայերէն դասագրքեր, ուղարկել հայոց լեզուի ուսուցիչներ եւ հոգեւոր սպասաւորներ եւ այլն։ Բայց մենք կը նշենք այստեղ միայն մի քանի երկրներում կատարուող հայկական այն ազգային-եկեղեցական հոգեփոխութեան մասին, որ տեղի է ունեցել ներքին սփիւռքի հայկական շրջանակներում, վերջին մէկ-երկու տարում։ Յաջորդ թիւով Ռուսաստանի մասին։

ՆՈՒՊԱՐ ՏԷՐ ՍԻՔԱՑԷԼԵԱՆ
«Երիտասարդ Հայաստան»

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
16 ՅՈՒՆԻՍ 1994

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

ՊՐ. ՌՈՊԷՐ ՄԵԼԻՔԵԱՆ
ԵՒ
ՕՐ. ՆԵՐԻՆ ՏԻԳՐԱՆ ՊՕՂՈՍԵԱՆ

Ամուսնացեալք

Արիզոնա Սքոթ Տէյլ Փենիքս 28 Մայիս 1994

Այս ուրախ առթիւ «Ջահակիր» ջերմօրէն կը շնորհաւորէ նորապսակ ամոլը եւ կը մաղթէ երջանիկ եւ երկար կեանք։ Մեր շնորհաւորութիւնները կը յայտնենք նաեւ իրենց ծնողաց Տէր եւ Տիկ. Տիգրան Պօղոսեանի եւ Մելիքեան ընտանիքի անդամներուն։

ԾՆՈՒՆԴ

Ուրախութեամբ տեղեկացանք, որ մեր բարեկամներէն Տէր եւ Տիկ. Պերճ եւ Յասմիկ Սուլթանեանները ամսոյս 9ին, բախտաւորուած են երկրորդ մանչ զաւակով մը, զոր անուանակոչած են Ռաֆֆի։

Այս բարեբաստիկ առթիւ մեր ջերմագին շնորհաւորութիւնները կը յայտնենք մանկան ծնողքին, մեծ ծնողներուն՝ Տոքթ. եւ Տիկ. Նուպար Սուլթանեաններուն եւ Տիկին Շուշան Հալաճեանին, մաղթելով առողջ եւ երջանիկ կեանք նորածին մանկան։

**

Ուրախութեամբ կը տեղեկանանք, որ սուրիահայ ծանօթ մեներգիչ Անդօ եւ իր տիկինը Օֆելիա Սահնեան, 31 Մայիս 1994ին Հալէպի մէջ, բախտաւորուած են աղջիկ զաւակով մը, զոր անուանակոչած են Լուսի։

Այս ուրախ առթիւ կը շնորհաւորենք նորածինին ծնողները եւ մեծ մայրը՝ Տիկին Մարի Հելվաճեանը, մաղթելով երջանիկ եւ երկար կեանք նորածինին։

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Ամառուայ եղանակի ընթացքին Միութեան Մարզադաշտը բաց է ամէն օր, ի բաց առեալ Հինգշաբթի օրէն։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՒԱՔՈՅԹ
ԱՄԷՆ ԵՐԵՔՇԱԲԹԻ ԵՒ ՈՒՐԲԱԹ ԵՐԵԿՈՆԵՐԸ

**

ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՒ ԿԱՅՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Կիրակի 26 Յունիս 1994

ՔԷՐՄԷՍ

Մանրամասնութիւնները յաջորդիւ

**

ՀԱՒԱՔՈՅԹՆԵՐՈՒ ՎԵՐՍԿՍՈՒՄ

Շարժումիս չորս բաժիններուն՝ սկաուտներու, կայտերու, գայլիկներու եւ արծուիկներու, ամառնային եղանակի հաւաքոյթները պիտի վերսկսին —

ՈՒՐԲԱԹ 3 ՅՈՒՆԻՍ 1994 Կ.Ե. ԺԱՄԸ 6.30ԻՆ

եւ պիտի շարունակուին ամառուայ եղանակի ընթացքին, ամէն Ուրբաթ օրերը։

ԳԱՀԻՐԷ

ՀՐԱՊԱՐԱԿԻ ՎՐԱՅ ԵՆ

Ի գիտութիւն մեր ժողովրդեան կը ծանուցանենք, թէ Ս. Ծննդեան Պատարագի զունաւոր վիտէօները պատրաստ են եւ ծախու։ Բոլոր անոնք որոնք կը փափաքին ունենալ թող հաճին դիմել Ե.Գ.Մ. Հոգաբարձութեան անդամներուն կամ Գահիրէի Ազգային Առաջնորդարանի դիւանատունը։

Գինն է 50 Ե.Ո.

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Տիկին Աստղիկ Գալէմեան եւ Տիար Լեւոն Իպիշեան իրենց սիրեցեալ եղբօր Սմբատ Իպիշեանի (Գանատա), մահուան առթիւ եւ անոր քաղցր յիշատակին կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Գերեզմանատան Բարեզարդման	50
Եկեղեցւոյ Տիկնանց Խնամակալութեան	50
Աղքատախնամին (Գահիրէ)	50
Հայ Կարիքի Խաչին	50
Նուպարեան Ազգային Վարժարանին	50
Գալուստեան Ազգային Վարժարանին	50
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

Տիկին Զուարթ Տիարեան եւ զաւակները Վարուժան եւ Թերեզ, իրենց սիրեցեալ որդւոյն եւ եղբօր մահուան տարելիցին առթիւ կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Աղքատախնամին (Գահիրէ)	50
Հայ Կարիքի Խաչին	25
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

(Ստանալ «Արեւ»էն)

Իրենց սիրելի մօրաքրոջ, Ողբ. Լուսի Պետրոսեանի մահուան եւ քառասունքին առթիւ, անոր քաղցր յիշատակին Մովսէսեան եղբարք կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
«Ջահակիր»ին	50

Իրենց սիրելի մօրաքրոջ, Ողբ. Լուսի Պետրոսեանի մահուան եւ քառասունքին առթիւ, անոր քաղցր յիշատակին Տէր եւ Տիկին Արսէն եւ Մարի Էմիրզեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
«Ջահակիր»ին	50

Իր սիրելի ազգականին, Ողբ. Լուսի Պետրոսեանի մահուան քառասունքին առթիւ Տիկին Նելլի Պետրոսեան կը նուիրէ.

«Արեւ»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ «Ջահակիր»էն)

Իրենց սիրելի մօր Ողբ. Վարդուհի Տնկճեանի մահուան տխուր առթիւ Պետրոս, Յովհաննէս եւ Նուպար Տնկճեան եղբայրները կը նուիրեն.

«Արեւ»ին	50
«Յուսաբեր»ին	50
«Ջահակիր»ին	50

Ողբ. Ալեքս Ղազարեանի մահուան տխուր առթիւ Տէր եւ Տիկին Յակոբ Քալըչեան եւ զաւակունք կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	25
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

Ողբ. Վարդուհի Տնկճեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Տիար Լեւոն Ղազարոսեան կը նուիրէ.

«Արեւ»ին	10
«Յուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ «Արեւ»էն)

Ողբ. Վարդուհի Տնկճեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	10
«Ջահակիր»ին	10

Նոյն տխուր առթիւ Տէր եւ Տիկին Մարտիկ Պալաեան կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	10
«Ջահակիր»ին	10

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ-ԳԱՀԻՐԷ

Կիրակի, 19 Յունիս 1994, առաւօտեան ժամը 10.30ին
ԳԱՀԻՐԷԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՆ ՄԷՋ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

1915-ԻՆ ՊՈԼՍՈՅ ՄԷՋ ԿԱԽԱՂԱՆ ՀԱՆՈՒԱԾ

ՔՍԱՆ ՀՆՉԱԿԵԱՆՆԵՐՈՒ

ՅԻՇԱՏԱԿԻՆ, ԱՆՈՆՑ ՆԱՀԱՏԱԿՄԱՆ 79-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹԻՒ

Կը հրաւիրուի հայ հասարակութիւնը անխտիր, իր ներկայութեամբ յարգելու անմահ հերոսներուն յիշատակը։

ՄԱՀԱԶԴ

Տեարք Պետրոս, Յովհաննէս եւ Նուպար Տնկճեանները, Տէր եւ Տիկին Խորէն Զաքարեան, Այրի Տիկին Զարուհի Խաչերեան, Այրի Տիկին Լիւսի Պէզազեան եւ զաւակունք *(Ֆրէզնօ)*, Այրի Տիկին Զարուհի Շափշափեան եւ զաւակունք (Գալիֆորնիա), Տէր եւ Տիկին Եդուարդ եւ Աստղիկ Ապաճեան եւ զաւակը (Գալիֆորնիա), ինչպէս նաեւ Մենկուշեան, Թօփալեան, Աճեան, Քէօսէեան, Նաճառեան, Զաքարեան, Թէւզեան եւ Պասալեան ընտանիքները եւ համայն սգակիր պարագաները, ցաւ ի սիրտ կը ծանուցանեն կսկծալի մահը իրենց սիրեցեալ մօր, քրոջ եւ ազգականին, որ է.

ՎԱՐԴՈՒՀԻ ՏՆԿՃԵԱՆԻ

(ԾՆԵԱԼ ՇԱՓՇԱՓԵԱՆ)

որ տեղի ունեցաւ Երեքշաբթի, 17 Մայիս 1994ի առաւօտեան «Գայրօ Մետիքըլ Սենթըր» հիւանդանոցին մէջ, յետ կարճատեւ հիւանդութեան։

Յուղարկաւորութեան սգոյ արարողութիւնը տեղի ունեցաւ յաջորդ օր, Չորեքշաբթի 18 Մայիսին կէսօրէ ետք ժամը 3ին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը փոխադրուեցաւ Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց Ազգային գերեզմանատունը եւ ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

Այս տխուր առթիւ «Ջահակիր» իր խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնէ ողբացեալի զաւակներուն՝ Տեարք Պետրոս, Յովհաննէս եւ Նուպար Տնկճեաններուն եւ սգակիր բոլոր պարագաներուն։

ՄԱՀԱԶԴ

Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութիւնը խոր կսկիծով կը գուժէ մահը Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ պատուարժան հոգաբարձութեան վաստակաւոր անդամ եւ ատենապետ՝

ՈՂԲ. ԺԻՐԱՅՐ ՆԱԶԱՐԷԹԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ 1 Յունիս 1994ի երեկոյեան, իր բնակարանին մէջ։

Հանգուցեալին համար կատարուեցաւ Ազգային յուղարկաւորութիւն Շաբաթ 4 Յունիս 1994ի կ.ե. ժամը 4ին, Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցիին մէջ, ուրկէ ետք հանգուցեալին մարմինը ամփոփուեցաւ Շաթպիի Ազգային գերեզմանատան ընտանեկան դամբարանին մէջ։

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեգրամը	Ե.Ո.	302.00
21 կարատ՝ կրամը		37.75
18 կարատ՝ կրամը		32.35

4, Զողեպ փողոց, Ապտել Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՆ

Մեր այս թիւը կարելի չեղաւ լոյս ընծայել անցեալ Հինգշաբթի օր, գրաշարին անհանգստութեան պատճառով։

Այս առթիւ մեր ընթերցողներուն ներողամտութիւնը կը հայցենք։

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Շնորհակալութեամբ ստացանք.- Պր. Փարամազ Տօնիկեանէ (Պէյրութ) 1993 եւ 1994 տարուոյ բաժանորդագին՝ 60 ամերիկեան տոլար։

دار مروة للطباعة — رقم الإيداع [illegible] ٨٠٥

ՃԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՒԵՏ. ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1291 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 30 ՅՈՒՆԻՍ 1994 ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ الخميس ٣٠ يونيو ١٩٩٤ — عدد رقم ١٢٩١

Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան Ընդունեց Ս.Դ.Հ.Կ.-ի Ղեկավարները

«Հնչակեան Մամլոյ եւ Քարոզչութեան Դրասենեակ».—

Երեքշաբթի, Յունիսի 14ին, Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը նախագահական պալատում ընդունեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կենտրոնական վարչութեան անդամներ ընկերներ Վահրիճ Ճէրէճեանին, Աւետիս Տէմիրճեանին, Պետրոս Մուշեանին եւ Տիրան Ակինեանին, ինչպէս նաեւ Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի եւ ներքին սփիւռքի կազմակերպութեան նախագահ ընկեր Եղիա Նաճարեանին։

Շուրջ մէկուկէս ժամ տեւած ընդունելութեան ընթացքում զրոյցի առարկայ դարձան Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման եւ Արցախի ժողովրդի ազգային ու մարդկային իրաւունքների ամբողջական յարգման հետ առընչուող խնդիրներ, Հայաստանի Հանրապետութեան ընկերային տնտեսական եւ հասարակական քաղաքական կեանքի հիմնախնդիրներ, յատկապէս Սահմանադրութեան ընդունման գործընթացին վերաբերող զարգացումներ։

Հնչակեան Կուսակցութեան պատասխանատուները մի անգամ եւս հաւաստեցին իրենց անվերապահ զօրակցութիւնը հայոց նորանկախ պետականութեան կայացման ուղղութեամբ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի ի գործ դրած ջանքերին, իրենց համերաշխութիւնը յայտնեցին հայրենի իշխանութիւնների արտաքին եւ ներքին ձեռնարկումներին, միաժամանակ մատնանշելով մի շարք ոլորտներում առկայ բացթողումների եւ վրիպումների դարմանման անհրաժեշտութիւնը։ Կարեւորութեամբ ընդգծուեց, որ Հնչակեանները, հայրենիքում թէ սփիւռքում, յստակօրէն սահմանազատուած են որպէս քաղաքական ընդդիմութիւն հանդէս եկող ուժերից եւ դատապարտում են ոչ-կառուցողական ամէն մի դիրքորոշում։ Նախագահն, իր հերթին, բարձր գնահատական տալով, Ս.Դ.Հ.Կ.-ի հայրենասիրական առողջ դիրքորոշմանը, կուսակցութեան պատասխանատուներին անհրաժեշտ լուսաբանութիւններ տուեց։

Ընդունելութիւնն անցաւ ջերմ մթնոլորտում։

Ս. Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Յունիսի 8-ին հայրենիք ժամանեցին Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան անդամ ընկերներ Վահրիճ Ճէրէճեանը, Աւետիս Տէմիրճեանը, Պետրոս Մուշեանը Տիրան Ակինեանը։ «Զուարթնոց» օդանաւակայանում նրանց դիմաւորեցին Հայաստանի և Ներքին սփիւռքի կազմակերպութեան պատասխանատուներ։

Նոյն օրը Երեւան ժամանեցին նաեւ Ս.Դ.Հ.Կ. Արեւմտեան Ամերիկայի, Քուէյթի, Լիբանանի, Աւստրալիայի, Սիրիայի, Ֆրանսիայի և այլ երկրների Վարիչ Մարմինների ներկայացուցիչներ։

Կենդրոնի ընկերները Յունիսի 8-ին և 9-ին մի շարք հանդիպումներ ունեցան Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի և Ներքին սփիւռքի կազմակերպութեան ղեկավարների հետ, ծանօթացան նրա գործունէութեան ու խնդիրների հետ։

ԱՅՑԵԼՈՒՄ՝ ԵՌԱԲԼՈՒՐԻ ՊԱՆԹԷՈՆ

Յունիսի 12-ը յիշարժան օր է մնալու Հայաստանի Հնչակեանութեան համար։ Վաղ առաւօտեան, սփիւռքից ժամանած ղեկավար ընկերները, ուղեկցութեամբ տեղական պատասխանատուների և մեծ թւով կուսակցականների, այցելեցին Եռաբլուրի պանթէոն և ծաղկեպսակներ դրեցին Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում զոհուած Հնչակեան ազատամարտիկների շիրիմներին։ Պան-

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Է. Ա. ՆԱԼԲԱՆԴԵԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆԻ ԴԻՒԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եգիպտոսի Արաբական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Էդուարդ Աղուանի Նալբանդեանին շնորհել արտակարգ եւ լիազօր դեսպանի դիւանագիտական աստիճան։

Հայաստանի Հանրապետութեան Նախագահ
ԼԵՒՈՆ ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆ

22 Յունիսի 1994թ. քաղ. Երեւան

⁂

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Է. Ա. ՆԱԼԲԱՆԴԵԱՆԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էդուարդ Աղուանի Նալբանդեանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան։

Հայաստանի Հանրապետութեան Նախագահ
ԼԵՒՈՆ ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆ

22 Յունիսի 1994թ. քաղ. Երեւան

■

Այս առթիւ «Ճահակիր» և իր շրջանակը իրենց ջերմագին շնորհաւորութիւնները կը յայտնեն Դոկտ. Էտուարտ Նալպանտեանին, մաղթելով յաջողութիւն, շարունակելու համար իր պատուաբեր առաքելութիւնը ի շահ Հայրենիքին և հայ-եգիպտական բարեկամական կապերու ամրապնդման։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՔՍԱՆ ԱՄԱՀՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ

ՆԱՀԱՏԱԿՄԱՆ 79-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹԻՒ

Կիրակի 19 Յունիս 1994ի առաւօտեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Գեր. Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեանի, ի յուշ 1915 Յունիս 15ին, Կ. Պոլսոյ Պայազիտ հրապարակին վրայ կախաղան բարձրացուած Քսան Հնչակեան նահատակներու 79րդ տարելիցին, մատուցուեցաւ Ս. Պատարագ եւ տեղի ունեցաւ Հոգեհանգիստ։

Արարողութեանց ներկայ էին համայնքիս հանգամանաւոր ներկայացուցիչներ եւ գաղափարի ընկեր-ընկերուհիներ։ Այս առթիւ Գահիրէ ժամանած էին Աղեքսանդրիայէն՝ ընկերներ առաջնորդութեամբ ընկ. Վրէժ Սիմէքեանի։ Նաեւ ժամանած էր թերթիս թղթակիցն ու ներկայացուցիչը՝ Պրն. Մինաս Ա. Սրկ. Պանոյեան, սպասարկելու համար Ս. Սեղանին, Սարկաւագաց Դասուն հետ։ Արարողութիւնները երգուեցան «Շնորհալի» երգչախումբին կողմէ ղեկավարութեամբ Պր. Նշան Վարդեանի։

Օրուան պատարագիչն էր Արժ. Տ. Գալուստ Քհնյ. Դարբինեան, որ յաւուր պատշաճի քարոզ մը խօսեցաւ եւ արժանին մատուցանեց Քսան Հնչակեան հերոսներուն։

Հոգեհանգստեան արարողութենէն ետք, ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ հաւաքուեցան ներկաները, ուր Սրբազան Հայրը վերակոչեց յիշատակը Քսաններուն, ապա խօսք տուաւ Հայկ. Ընթերցարանի պատասխանատու վարիչներէն՝ ընկ. Պետրոս Մովսէսեանի, որ վեր առաւ Քսան.

(Շար. տես էջ 3)

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՀՐԱՒԻՐՈՒԱԾ

Կը տեղեկանանք, որ ՀՀ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին փոխանցուած է յառաջիկայ Օգոստոս ամսուն Միացեալ Նահանգներ այցելելու հրաւէրը՝ Նախագահ Պիլ Քլինթընին կողմէ։

ՋՐԱՄԲԱՐԻ ԱՐԿԱԾԸ ԶՈՀԵՐ ԿԸ ԽԼԷ

Չորեքշաբթի, Յունիս 10ին Հայաստանի կառավարական աղբիւրները յայտնեցին թէ օր մը առաջ Արթիկի շրջանին մէջ պատահած ջրամբարի արկածը խլած է նուազագոյնը չորս հոգիներու կեանք։

50 մեթր բարձրութիւն ունեցող պատի քանդումին հետեւանքով պահեստայինի ջուրերը դուրս գալով ողողած են Նոր Կեանք, Վարդաքար եւ Արափի գիւղերը, որոնց բնակիչները հարկադրուած հեռացած են իրենց տուներէն։

Կազմուած է կառավարական յատուկ յանձնախումբ, օգնութիւն հասցնելու համար ողողուած շրջաններու բնակիչներուն ու նաեւ՝ առաջքը առնելու բնութեան այս աղէտին.

Պետական նախարար Գագիկ Մարտիրոսեանի գլխաւորած յանձնախումբը ուղղուած է աղէտի վայրը։

«Իթար Թաս» մամլոյ գործակալութիւնը կը յայտնէ թէ քանդուած են 100 բնակարաններ։

ՅԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՆՈՒԱՆԻ ՆԿԱՐԻՉ ԲԻՒԶԱՆԴ ԿՈՃԱՄԱՆԵԱՆԻ

Հինգշաբթի 23 Յունիս 1994-ի երեկոյեան, «Համազգային» Մշակութային Յանձնախումբը գեղեցիկ գաղափարը ունեցած էր Յիշատակի Երեկոյ մը կազմակերպել Հելիոպոլսոյ Յուսաբեր ակումբի՝ «Մէօբէլեանեան» սրահին մէջ, նուիրուած նախկին եգիպտահայ, տաղանդաւոր նկարիչ, արուեստագէտ հանգուցեալ Բիւզանդ Կոճամանեանի։

Ընտիր հասարակութեան մը ներկայութեան, երեկոն սկսաւ Տիկ. Նարէ Յովակիմեանի բացման խօսքով։ Ապա Տոքթ. Սուրէն Պոյրամեան ելոյթ ունենալով, պատշաճօրէն ներկայացուց մեծատաղանդ նկարիչը իբրեւ արուեստագէտ եւ որպէս մեծ Եղեռնի օրեր ապրած՝ իրաւ հայ մարդը:

Յաջորդաբար խօսք առին նաեւ ՊՊ. Նշան Վարդեան, Վահագն Տէփոյեան, եւ ողբացեալին այրին՝ Տիկ. Նարէ Կոճամանեան, որ օրերս Գահիրէ կը գտնուի։ Հուսկ ուրեմն եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Չինչինեան։

Յիշենք թէ սրահին ամբողջ պատերը զարդարուած էր արուեստագէտին թանկագին գործերէն նմոյշներ:

Անուանի նկարիչը իր մահկանացուն կնքեց անցեալ տարի՝ 17 Նոյեմբեր 1993ին, Լոս Անճելըսի մէջ: Ա.

ՀԱՅԿԱԿԱՆ
վարժարաններէն ներս

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐ

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Ուրախութեամբ կը յայտնենք կրթասէր մեր հասարակութեան եւ ծնողներուն, թէ Նուպարեան Ազգ. Վարժարանի աշակերտութիւնը 1993-1994 կրթական տարեշրջանին, ամավերջի պետական քննութիւններուն իբրեւ արդիւնք ձեռք ձգած են հետեւեալ նիշերը.

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ (Իպթիտաէիա)	300	100
Սարգիս Ռամի	272	90,6
Էմիրզեան Ալէն	270	90
Սիմոնեան Սթիվ	270	90
Գասպարեան Լորա	265	88,3
Շահմիրեան Ռիթա	254	84.6
Յակոբեան Թալին	250	83,3
Յակոբեան Ալիս	249	83
Երամեան Ճենիֆա	236	78,6
ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ (Իտատիա)	**280**	**100**
Վարժապետեան Արմէն	214	76,4
Նազարեան Ալին	207	74
Պասիլի Ռեմոն	193	69
Վարժապետեան Շողեր	179	64
Մուրատեան Վարդան	154	55

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

* * *

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք յարգոյ հասարակութեան եւ ազնիւ ծնողներուն որ վարժարանիս 1993-1994 ուսումնական տարեշրջանի նախակրթարանի եւ Բարձրագոյն նախակրթարանի աւարտական դասարաններու պետական քննութեանց արդիւնքները եղած են հարիւր առ հարիւր յաջողութեամբ։

Ստորեւ կուտանք ցանկը համապատասխան նիշերով։

ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ (Իպթիտաէիա)	300	100
Աբրահամ Վարուժան Թաճրապրունեան	246	82
Անժէլ Ուանիս Կազանճեան	242	80.4
ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ (Իտատիա)	**280**	**100**
Անի Օննիկ Պօղոսեան	245	87.5
Լիլիան Պօբրոս Հաննա	224	80
Սարգիս Գրիգոր Մարթայեան	202	72.1
Բիէր Գրիգոր Համբիկեան	196	70
Գէորգ Պետրոս Գազազեան	189	67.5

Տնօրէնութիւնս եւ ուսուցչաց կազմը կը շնորհաւորեն յարգելի ծնողները եւ յաջողած աշակերտները յառաջիկայ նորանոր նուաճումներու մաղթանքներով։

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

* * *

Խմբագրութիւնս եւս կը շնորհաւորէ զիրենք, իրենց ծնողները, վարժարաններու տնօրէններն ու ուսուցչական կազմը և կը մաղթէ նորանոր յաջողութիւններ։

ԱՊԱՔԻՆՈՒՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք որ Հայ Մշակոյթի Բարեկամներու յարգելի ատենապետ Պր. Վարդգէս Քէլէշեան, վերջերս ականջի վիրաբուժական թեթեւ միջամտութեան մը ենթարկուած է, որ անցած է յաջող։

Շուտափոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի բարեկամին։

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԷՆ

Ս.Դ.Հ.Կ. Հ.Հ.Շ. ՀԱՆԴԻՊՈՒՄ

Երեքշաբթի, Յունիսի 14ի առաւօտեան, կանխօրէն բերուած պայմանաւորուածութեան համաձայն, Հայոց Համազգային Շարժման վարչութեան նախագահ Տէր Յուսիկ քահանայ Լազարեանը եւ վարչութեան անդամ, Գերագոյն Խորհրդի Հ.Հ.Շ. Խմբակցութեան նախագահ Երուանդ Եազուպեանը Հ.Հ.Շ վարչութեան կենտրոնատեղիում ընդունեցին Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական վարչութեան անդամներ ընկերներ Վ. Ճէրէճեանին, Ա. Տեմիրճեանին, Պ. Մուշեանին եւ Տ. Ակինեանին, ինչպէս նաեւ Հայաստանի Հնչակեան ղեկավարութեան անդամներ ընկերներ Ե. Նաճարեանին եւ Է. Սողոմոնեանին ու Աւստրալիայի Հնչակեաններու պատասխանատու՝ Հ. Նաթրեանին։

Հանդիպումն անցաւ փոխըմբռնման եւ ջերմութեան մթնոլորտում։

* * *

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՒՍՏՐԻԱՅԻ ՄԻՋԵՒ

Հայաստանի Հանրապետութեան տնտեսական նախարար Արմէն Եղիազարեանի գլխաւորութեամբ, կառավարական պատուիրակութիւն մը Աւստրիա կը գտնուէր։

Վիեննայի մէջ կը ստորագրուի երկու երկիրներու միջեւ պայմանագիր առեւտրատնտեսական համագործակցութեան։ Պատուիրակութիւնը հանդիպում ունեցած է դրանսբորդի և արդիւնաբերութեան նախարարի հետ, և հանդիպման ընթացքին քննարկուած է երկու երկիրներու միջեւ օդագնացութեան մարզէն ներս համագործակցութեան պայմանագիր։

Ըստ պայմանագրի, երկու երկիրներու ինքնաթիռներու թռիչքները արտօնուած են իրարու օդային տարածութիւնները օգտագործել։

Հայաստանի պատուիրակները այցելած են Աւստրիայի մայրաքաղաքի շարք մը ձեռնարկութիւններ եւ ծանօթացած անոնց գործունէութեան մասին։

ՀԱՅՐԵՆԻ ԱՇԽԱՐՀ

Հ.Մ.Մ.-Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

Յունիսի 9-10 Ծաղկաձորի գրողներու տան մէջ կայացաւ Հայ Մարմնամարզական Միութեան *(Հ.Մ.Մ.)* ընդհանուր պատգամաւորական ժողովը, որուն մասնակցելու համար Հայաստան ժամանած էին Արեւմտեան Ամերիկայի Քուէյթի, Լիբանանի, Աւստրալիոյ, Սուրիոյ, Ֆրանսայի եւ այլ երկիրներու ներկայացուցիչներ։

Բացման նիստի ընթացքին ելոյթ ունեցողները կարեւորութեամբ ընդգծեցին հաւաքի պատմականութիւնը նախ եւ առաջ այն իմաստով, որ իր աւելի քան եօթանասունամեայ պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով Հայ Մարմնամարզական Միութիւնը իր պատգամաւորականը կը գումարէր հայրենի հողի՝ նորանկախ Հայաստանի մէջ։

Համերաշխ ու գործարար մթնոլորտի մէջ պատգամաւորական ժողովը ուղեգծեց բազմաթիւ բանաձեւեր ու մշակեց ծրագիրներ, որոնք պիտի նպաստեն, աշխարհի տարածքին Հ.Մ.Մ.-ի գործունէութեան ընդլայնման եւ յատկապէս Հայաստանի մէջ կազմակերպութեան առաւել ամրապնդման։

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Բեմում կուսակցութեան խօսքն ասաց Կենդրոնական Վարչութեան անդամ ընկեր Աւետիս Տէմիրճեանը, որ զուգահեռ անցկացրեց ազգային-ազատագրական շարժման անձնուրաց հերոսների, յատկապէս Քսանների և մերօրեայ ազատամարտիկների միջեւ։ Զոհուած մարտիկների շիրիմների շուրջ հնչեցին ամերիկահայ երգիչ Վաչէ Ղազարեանի «Հնչակ Դրօշի Տակ», «Քսան Հնչակեան Վկաներուն» և այլ երգեր։

ԲԱՑՈՒՄ՝ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ

Ժամը 11ին Հնչակեան պատասխանատուների մասնակցութեամբ տեղի ունեցաւ Պռոշեան փողոցի վրայ կուսակցութեան համար գնուած կենդրոնական գրասենեակի պաշտօնական բացումը։ Ֆրանսիայից ժամանած վեթերան ընկեր Նազարէթ Փշտիկեանին վիճակուեց ժապաւէնը կտրելու պատիւը։ Հիւրերն այնուհետեւ եղան բարերար ընկերներ, Յարութիւն Քիւլլաքեան և հանգուցեալ Ղազար Ղազարեանի անունները կրող յուշատախտակներով զարդարուած սրահներում։ Սրտաբուխ խօսքեր ասացին ընկերներ Վահրիճ Ճէրէճեանը, Տիրան Ակինեանը, Նազարէթ Փշտիկեանը, Եղիա Նաճարեանը և ուրիշներ։

175 ՆՈՐԱԳԻՐՆԵՐ ԿԸ ՄԻԱՆԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՇԱՐՔԵՐԸ

Ժամը 12ին հոծ բազմութիւն էր հաւաքուել Օփերայի Թատրոնի մերձակայ այգու դիմաց կուսակցութեան որպէս կենտրոնական ակումբ յատկացուած շէնքի առաջ։ Ակումբի ժապաւէնը կտրելու պատիւը այստեղ վիճակուեց Դամասկոսից բարերար ընկեր Գեղամ Օհանեանին։ Ակումբի ընդարձակ սրահում այնուհետեւ տեղի ունեցաւ Երեւանից և շրջաններից 175 նորագիրների կուսակցութեան շարքերն ընդունուելու երդման արարողութիւնը։ Ընկերներ Վահրիճ Ճէրէճեանի, Եղիա Նաճարեանի և Նազարէթ Փշտիկեանի՝ օրուայ խորհուրդը բացայայտող ելոյթներից յետոյ նորագիրները իրենց ուխտը կատարեցին։ Նորագիրների թւում էին բազմաթիւ գիտնականներ, բժիշկներ, մանկավարժներ, ուսանողներ, բանուորներ։ Սրանց այնուհետեւ տրամադրուեց ասմունքողների, երգի ու պարի վարպետների։ Վերջում տեղի ունեցաւ ճոխ ընդունելութիւն։

ՅՈՒՇԱՏՕՆ՝ ՔՍԱՆ ԿԱԽԱՂԱՆՆԵՐՈՒ

Ժամը 16ին Երեւանի կամերային երաժշտութեան տանը կայացաւ Հնչակեան Քսան Նահատակների յուշատօնը։ Կուսակցութեան զինանշանով և Փարամազի մեծադիր նկարով զարդարուած բեմի վրայ էին կենդրոնական վարչութեան անդամները, Հայաստանի կուսակցական պատասխանատուները։ Հանդիսավար ընկեր Էռնեստ Սողոմոնեանի բացման խօսքից յետոյ յաջորդաբար ելոյթ ունեցան Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի և Ներքին սփիւռքի կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Եղիա Նաճարեանը, Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմնի ատենապետ ընկեր Գրիգոր Խոտանեանը և Կենտրոնական վարչութեան անդամ ընկեր Տիրան Ակինեանը։

Ժամը 17ին «Տաղարան» համոյթը ներկաների համար տուեց ճոխ համերգ, որի ընթացքում կատարուեցին ազգային հայրենասիրական, յատկապէս Հնչակեան յեղափոխական երգեր։ Ելոյթ ունեցան նաեւ ասմունքողներ, յատկապէս ժողովրդական արուեստագէտ Վլադիմիր Աբաջեանը և Սարգիս Նաճարեանը, որոնք կատարեցին օրուայ խորհուրդը նշող ստեղծագործութիւններ։

ՆԵՐՔԻՆ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

ՆՈՒՊԱՐ ՏԷՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Բ.

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդն է Տիրան Արքեպիսկոպոս Կիւրեղեանը, որ երկար տարիներ ծառայում է այս պաշտօնում։

ՄՈՍԿՈՒԱ

Մոսկուայի հայկական պատմական գերեզմաննոցում կայ մի փոքրիկ մատուռ, ուր պատերազմից յետոյ գործածւում է մայրաքաղաքի հայ համայնքի կրօնական ծառայութիւնների համար։ Մոսկուայի հայութեան վերազարթօնքի հետեւանքով այլեւս այս մատուռը չի բաւարարում առաջացած մեծ պահանջը, որով Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսն երբ այս տարի Յունուար ամսին պաշտօնական գործով գտնւում էր Մոսկուայում, դիմեց մայրաքաղաքի քաղաքապետ Յուրի Լուժկովին, խնդրելով մի հողամաս հայկական նոր եկեղեցի կառուցելու համար։ Քաղաքապետն ընդառաջելով Վեհափառ Հայրապետի դիմումին սիրով խոստացաւ մի հողատարածք յատկացնել Մոսկուայի հայութեան, մի շքեղ եւ մեծ եկեղեցի կառուցելու համար։

Մոսկուաբնակ մեր հայրենակիցների մօտ, ներկայ բարենպաստ ժամանակ, արդէն կարիքն զգացւում էր հայկական մի դպրոց ունենալու համար։ Որով Մոսկուաբնակ ազգային բարերար Սերժ Ջիլաւեանը նկատի առնելով այս սուր պահանջը հիմնադրեց հայկական մի գիմնազիա (երկրորդական վարժարան), որը նուիրուեց ազնիւ բարերարի անունով։ Բացի այդ, յիշեալ անձնաւորութիւնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնին նուիրեց նշանակելի մի մեծ դրամական օժանդակութիւն, որի համար Վեհափառ Հայրապետը բարերարին շնորհեց օրհնութեան կոնդակ եւ նրան պարգեւատրեց Ս. Գրիգոր Լուսաւորչի շքանշանով։ Բարերարն անդամ է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Թեմական Խորհրդին, որի ատենապետն է ներկայիս Մոսկուաբնակ Կամօ Ուդումեանը՝ Հայաստանի մշակոյթի նախկին նախարար եւ ՍՍՀՄ-ի նախկին դեսպան Եւրոպական երկրներում։

Հայկական ոգու զարթօնքի հետեւանքով 1989 թ. սկսած Մոսկուայում տասը հազար տպաքանակով լոյս է տեսնում 8 էջանոց ռուսերէն մի ամսաթերթի ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ (Արմյանսկի վեստնիկ) անունով, ուր լուրեր է տրւում Մոսկուայի, Արցախի եւ Հայաստանի հայութեան մասին։ Խմբագիրն է Վահան Էմինը, բանաստեղծ Գէորգ Էմինի որդին եւ քաղաքական գործիչ ու բանաստեղծ Վահան Տէրեանի թոռը։

Արդէն մի քանի տարի է, որ Մոսկուայի նախկին Լազարեան ճեմարանի մեծ շէնքը (հիմնադրուած 1815 թ. եւ փակուած 1921ին, երբ սկսուել է գործածուել որպէս հայկական մշակոյթի տուն), այժմ յանձնուել է Հայաստանի Հանրապետութեան, որպէս մեր երկրի ներկայացուցչական տուն (դեսպանատուն)։ Այստեղ այժմ կատարւում է հայոց լեզուի դասընթացք, յաճախ կատարւում են նաեւ հայկական համերգներ, կազմակերպւում նկարչական ցուցահանդէսներ եւ տեղի հայկական համայնքի հետ հանդիպումներ։

ՍՈՉԻ

Խոշոր առողջարանային քաղաք, որ գտնւում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում, Սեւ ծովի ափին։ Այստեղ կայ հայկական համայնք, որ ունի եկեղեցի։ Էջմիածնից անցեալ տարի Սոչի գործուղուեց Եզնիկ Ծ. Վրդ. Պետրոսեանը, որպէս Հոգեւոր Հովիւ, տեղի հայութեան։ Համայնքը ենթակայ է Մոսկուայում գտնուող առաջնորդ Տիրան Սրբազանին։

Եզնիկ Հայր Սուրբի ձեռներէցութեամբ եւ տեղի եկեղեցական Խորհրդի որոշմամբ 1993 թ. Յունուարից սկսած հրատարակւում է 16 էջանոց մեծածաւալ ռուսերէն մի ամսաթերթ ԽԱՉՔԱՐ անունով, նկարազարդ։ Այն ունի հարուստ բովանդակութիւն, տեղեկութիւններ եկեղեցական կեանքից, աղօթքներ, հայոց լեզուի ուսուցման էջ, անուանի հայերի եւ հոգեւորականների կենսագրութիւն եւ այլն։ Ամսաթերթն ունի տասը հազար տպաքանակ եւ լոյս է տեսնում Հիւսիսային Կովկասի Փիաթիկորսք քաղաքում։

Սոչի քաղաքում ապրող եւ գործող եկեղեցանուէր մի ազգային բարերար՝ Արտամ Ադալեանց անունով, 5-6 ամիս առաջ մեծագումար մի նուիրատուութիւն կատարեց յօգուտ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, արժանանալով Վեհափառ Հայրապետի օրհնութեան Կոնդակին։

ՆՈՎՈՐՈՍԻՍԿ

Սա եւս Սեւ ծովի ափին նաւահանգիստ մի քաղաք է, ուր ներկայիս ապրում է շուրջ քսան հազար հայութիւն։ Սրանց մշակութային միութեան միջոցով 1992 թ. Սեպտեմբեր ամսից լոյս է տեսնում ԼՈՅՍ անունով ռուսերէն չորս էջանոց փոքրածաւալ մի ամսաթերթ, հազար տպաքանակով, որի խմբագիրն է Լ. Ա. Մկրտչեանը։ Այս թերթում տրւում են տեղեկութիւններ ազգային-եկեղեցական կեանքի, Արցախի եւ հայութեան մասին։

Սոչիի հաստատուեալ հայ համայնքի խնդրանքով անցեալ տարի Մայր Աթոռից Նովորոսիսկ գործուղուեց Սակար Քահանայ Տէրտէրեանը, ծառայելու համար որպէս Հոգեւոր Հովիւ այս համայնքում։

Յաջորդ թիւով՝ Ուկրաինայի հայկական գաղութի մասին։

«Սրիտասարդ Հայաստան»

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

(Շար. Ա. էջէն)

ներու անձնազոհութեան արժանիքին խորհուրդը, շեշտելով թէ այդ անմահները ամբողջութեամբ կը պատկանին հայ ժողովուրդին, որովհետեւ անոնք իրենց կեանքը զոհեցին հայ ժողովուրդի ազատագրութեան համար։

Ներկաները հրաժեշտ առին յարգանքի իրենց տուրքը, մատուցանելու գոհունակութեամբ։

Վ. Ց.

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Մեներգիչ Լեւոն Եկաւեանի «ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ԱՉԵՐԻՍ»

Ինչպէս նախապէս տեղեկացուցած էինք, թէ լոյս տեսած է ամերիկահայ սիրուած մեներգիչ Լեւոն Եկաւեանի՝ «Լսէ երկինք» վերնագրով առաջին հայկական ձայներիզը (Տես՝ թիւ 1264, 1992թ.) Սակայն այս անգամ Լեւոն իր հաղորդական ձայնով, մեզի կը հրամցնէ «ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ԱՉԵՐԻՍ» ձայներիզն ու տեսերիզը, որ իսկապէս նոր ոստում մըն է երգիչին ստեղծագործական կեանքին մէջ։

Սոյն գասէթ ալպիւմը հայկական էսթրատային 10 երգերու փունջ մըն է, որոնց սիրային բառերու չարաճճիութիւնն ու ճաշակաւոր և հայաշունչ երաժշտութիւնը յօրինումն է նոյնինքն՝ երգիչին։ Պէտք է ըսել թէ, մէկը միւսին գերազանցող այս փունջը, որ մերթ մեղմ ու տխրաթախիծ, մերթ աւոյժ ու ոգեւորիչ երաժշտութիւններու ներդաշնակութիւն մըն է, միաժամանակ կը յուզէ ու կը խանդավառէ հայ ունկնդիրը։

LEVON
Volume 3
Artsoonkner Atceris

«Ինչ որ լինի քեզ սիրում եմ», «Արցունքներ աչերիս», «Սիրուն հայ աղջիկ» և այսպէս յաջորդաբար ունկնդրելով բոլոր երգերը, պահ մը մտածել կու տայ լսողին, որ բոլոր նորօրեայ երգիչները չէ՛ն որ «ալա թուրքա» ոճով կ'երգեն, այլ դեռ կան սփիւռքի մէջ իրաւ հայ արուեստագէտներ, որոնք կ'ապրին հայօրէն և կը ստեղծագործեն 60-ական թուականներու սկսած հայկական էսթրատային մեղեդիներ։

Կ'արժէ գիտել նաեւ «Արցունքներ աչերիս» որակաւոր տեսերիզը, որուն թեքնիքային աշխատանքն ու ներկայ ժամանակներու կշռոյթով ու ճաշակով նկարահանուած գործը, կը ցոլացնէ մեներգիչին ներքին աշխարհը։ Վիտէօ-գասէթին մաս կազմած է ծանօթ անգլիացի գերասանուհի Sarah Courtney և երգիչին զոյգը՝ Անթուանէթը, որոնք երրորդութիւն մը կազմելով լաւագոյնս մեկնաբանած են երգին տխուր բառերու իմաստին։

Կը շնորհաւորենք նախկին եգիպտահայ արուեստագէտ Լեւոն Եկաւեանին, իր յօրինած Յրդ ալպիւմին առթիւ (Դրդ ձայներիզը եւրոպական ընտիր երգերու համադրութիւն մըն է, որ կը հմայէ երգիչը իր ձայնով), մաղթելով յառաջ ընթացք վերելք և նորանոր յաջողութիւններ։

Ա. ՄՈՎՍԷՍԵԱՆ

ԼԻԲԱՆԱՆ

ԲԱՑՈՒՄ՝ «ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ»Ի ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

Շաբաթ 23 Ապրիլի յետմիջօրէին, Լիբանանի Հ.Կ.Բ.Մ.-ի Սահակեան Լեւոն Մկրտիչեան Գոլէճի շրջափակէն ներս, տեղի ունեցաւ պաշտօնական բացումը գոլէճի «Ռուբէն Սեւակ» մատենադարանի, հովանաւորութեամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի և ներկայութեամբ՝ նահատակ գրող Ռուբէն Սեւակի դուստր՝ Շամիրամ Սեւակի։ Պաշտօնական հանդիսութեան ներկայ էին Լիբանանի Հայ Առաքելական, Հայ Կաթողիկէ եւ Հայ Աւետարանական եկեղեցիներու հոգեւոր պետերը, պետական նախարար՝ Մեթր Շահէ Պարսումեան, Հայաստանի հաւատարմատար՝ Պր. Երուանդ Մելքոնեան, պետական երեսփոխաններ, Սին էլ Ֆիլ և Պուրճ Համուտի քաղաքապետներ, մտաւորականներ, գրողներ, խմբագիրներ, ուսուցիչներ, մշակութային և կուսակցական միութիւններու ներկայացուցիչներ, և մշակութասէր ընտրանի բազմութիւն մը։

Քայլերգներու յոտնկայս ունկնդրութենէ ետք, հանդիսութեան բացման խօսքը կատարեց Սահակեան Վարժարանի տնօրէն, գրող և բանաստեղծ՝ Պր. Պէպօ Սիմոնեան, որ անդրադարձաւ ձեռնարկի նպատակին և հիմնական առաքելութեան, ապա վարժարանին խնամակալութեան խօսքը, արաբերէնով փոխանցեց Օրդ. Լիւսի Հուլֆայեան, մատենադարանի բարերար և ֆրանսաբնակ մտաւորական՝ Յովհ. Ջիլինկիրեանի (Ռ. Սեւակի եղբօրորդին) խօսքը փոխանցեց «Արարատ» օրաթերթի խմբագիր՝ Ժիրայր Նայիրի, որ մատնանշեց Ռուբէն Սեւակի ազգային-գաղափարական ըմբռնումները, գրողի և բանաստեղծի բնորոշ գիծերը։ Ան անդրադարձաւ Ռ. Սեւակի քաղաքական դիրքորոշումներուն նախաեղեռնեան ժամանակաշրջանին, որ կը յատկանշուէր հեռատեսութեամբ եւ խիզախութեամբ։ Ժիրայր Նայիրի վեր առաւ Ռ. Սեւակի անուան մատենադարանին առաքելութեան, որ պէտք է ըլլայ միտքի և գիտութեան օճախ։ Ապա՝ Ռուբէն Սեւակէն ընթերցում կատարեց Տիկ. Նորա Սարաֆեան-Տեմիրճեանը (Ա՜խ Իմ Հայրենիք)։

Ապա խօսք առաւ, ֆրանսերէն լեզուով, Ռ. Սեւակի դուստրը՝ Շամիրամ Սեւակ, որ խոր շնորհակալութիւն յայտնեց այս ձեռնարկը կազմակերպողներուն։

Պաշտօնական հանդիսութեան եզրափակիչ պատգամը փոխանցեց, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Սարգիսեանը, որ մի քանի կէտերու մէջ խտացուց հանդիսութեան միտք բանին. Ան նշեց թէ իր առաջին այցն է Սահակեան վարժարան, որ ունի տարիներու վաստակ հայեցի կրթութեան, հայ դաստիարակութեան և մշակութային գործունէութեան։ Վեհափառը վեր առաւ Ռ. Սեւակի ընտանիքի շառաւիղներուն շնորհները, գրականութեան և արուեստի նկատմամբ։ Ան ընդգծեց, որ մատենադարանը պէտք է դառնայ հայ աշակերտութեան յաճախումին վայրը և կեդրոնատեղին։

Մատենադարանին բացման ժապաւէնը կտրեց Գարեգին Բ. Վեհափառը, իսկ Ռ. Սեւակի դիմանկարին բացայայտումը կատարեց Շամիրամ Սեւակ։ Մատենադարանին մուտքին, բացումը կատարուեցաւ նաեւ Ռ. Սեւակի դիմաքանդակին, որ գործն է հայրենի քանդակագործ՝ Ալեք Քոչարեանի։

Հանդիսութենէն ետք, տեղի ունեցաւ ընդունելութիւն։

Շնորհաւորելի են, բոլոր անոնք, որոնք սատարեցին սոյն ձեռնարկին յաջողութեան։

ԹՂԹԱԿԻՑ
«ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՅԹ»

ՄԱՐԶԱԿԱՆ

Նշան Մունչեան Աշխարհի Ախոյեան

Անցեալ շաբաթավերջին աւարտին հասաւ բռնցքամարտի աշխարհի առաջնութեան մրցումները, որոնք տեղի ունեցան Թայլանտի մայրաքաղաք Պանքոքի մէջ։

Թեթեւ կշիռքի (106 բաունտ) մրցավարքի դարձեալ գերազանց արդիւնքներ արձանագրելով աշխարհի ախոյեան դարձաւ, երեւանցի բռնցքամարտիկ Նշան Մունչեանը։ Յաղթահար ան պարտութեան մատնեց իր բոլոր մրցակիցները ներառեալ աւարտական հանդիպման սպանացի Մունոզ Ռաֆայէլ Լոզանոն, որուն դէմ առաւելութեան հասաւ 15-6 արդիւնքով։

ՀԱՅ ԹԵՐԹԸ
ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
30 ՅՈՒՆԻՍ 1994

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Կիրակի 19 Յունիս 1994-ի երեկոյեան ժամը 7-ին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ, ի ներկայութեան հայ և օտարազգի հրաւիրեալներու տեղի ունեցաւ պսակադրութիւնը համայնքիս սիրուած երիտասարդներէն՝

ՊՐ. ՍԵՊՈՒՀ ԿԱՊԷԵԱՆԻ

ԸՆԴ

ՕՐ. ԼՈՒՍԱՄԱՐԻ ՊՕՅԱՃԵԱՆԻ

կնքահայրութեամբ փեսին զարմիկին՝ Տէր և Տիկ. Շանթ Կապէեանի։

Արարողութեանց նախագահեց Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Չինչինեան։ Ձեռնադրութիւնը կատարեց Արժ. Տ. Գալուստ Քհնյ. Դաբբինեան և երգեցողութիւնները կատարուեցան «Շնորհալի» երգչախումբին կողմէ ղեկավարութեամբ Պր. Նշան Վարդեանի։

Արարողութեան աւարտին, Սրբազան Հայրը շնորհաւորեց նորապսակ ամոլը և հայրական իր օրհնութիւններուն ընկերացուց իր յորդորները։

Ապա հրաւիրեալներէն ոմանք շարունակեցին իրենց ուրախութիւնը մտերմիկ խրախճանքով մը, Գահիրէի շքեղ պանդոկներէն միոյն մէջ, ուր նորապսակ ամոլը կտրեցին գեղեցիկ կարկանդակը։

Ներկաները երջանիկ կեանքի մաղթանքներ ընելով և կրկին շնորհաւորելով հարսն ու փեսին, ուրախ մեկնեցան սրահէն առաւօտեան ժամերուն։

Այս բարեբաստիկ առթիւ, «Ջահակիր» ջերմօրէն կը շնորհաւորէ նորապսակ ամոլը, անոնց ծնողները՝ Տէր և Տիկ. Սարգիս Կապէեաններն ու Տէր և Տիկ. Գարեգին Պօյաճեանները ինչպէս նաև ընտանեկան բոլոր պարագաները։

* * *

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔ

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1994

Վենետիկի Համալսարանի Հայ Լեզուի և Մշակոյթի խտացեալ դասընթացքը, գործակցութեամբ Պօ—Արաքս Ընկերակցութեան, տեղի պիտի ունենայ 3—25 Օգոստոսին։ Քննութիւնները՝ 26 Օգոստոսին։ Դասընթացքը ունի հինգ հիմնական մակարդակ՝ բացարձակ սկսնակներէ մինչև յառաջացեալներ։ Դասերը տեղի կ՚ունենան Երկուշաբթիէն Ուրբաթ, օրը հինգ պահ, առաւօտեան։ Դասերու ներկայութիւնը պարտադիր է։

Արձանագրութեան սակը ոչ մէկ պարագայի կը փոփոխուի եւ անգամ մը կատարուած վճարումը որեւիցէ պատճառով ետ չի դարձուիր։ Դիմումները պէտք է կատարել անձամբ և գրաւոր՝ նշելով միշտ հեռաձայնի, եթէ կայ՝ նաև հեռապատճէնի (FAX) *թիւ մը։ Պայման է լրացուցած ըլլալ տասնութ տարեկանը։*

Արձանագրութեան սակն է՝ 890.000 (ութ հարիւր իննսուն հազար) իտալական լիրէ կամ ասոր համապատասխանը տարադրամով օրուան սակին համաձայն. այս գումարին 390.000 (երեք հարիւր իննսուն հազար) լիրէի բաժինը պէտք է կանխաւ վճարուի՝ յետ ստանալու ընդունելութեան գրաւոր պատասխանը՝ մինչև սահմանուած պայմանաժամը։ Արձանագրութեան մնացեալ մասը կը վճարուի մուտքի օրը։

Ամէն չէք կամ փոխագիր պէտք է հասցէագրուի միայն այսպէս՝ ASSOCIAZIONE PADUS ARAXES *և ղրկուի հետեւեալ հասցէին՝* c/o Dipt. Studi Eurasiatici – S. Polo 2035 30125 Venezia (Italia): *Կը խնդրուի բոլորէն՝ երբեք չդիմել դրամատնային փոխանցումի* (bank transfer), *միջնորդչէքի շատ բարձր սակերուն պատճառով։ Ամէն պարագայի՝ դրամատնային բոլոր ծախսերը ղրկողին վրայ են։*

Կ՚ընձեռուի բնակութեան հնարաւորութիւն համալսարանական ուսանողատան մը մէջ, որ այս տարի կը գտնուի բուն պատմական Վենետիկի մէջ, ոտքով շուրջ տաս վայրկեան հեռաւորութեամբ դասերու շէնքերէն։ 1—26 Օգոստոս ներառեալ, ամբողջ շրջանին համար, բնակութեան սակն է՝ 400.000 (չորս հարիւր հազար) լիրէ զոյգ սենեակի համար, 650.000 (վեց հարիւր յիսուն հազար) լիրէ առանձին սենեակի համար։

Ուսանողներու ճաշ կամ ընթրիք կ՚արժէ 11.000 (տասնմէկ հազար) լիրէ տեղւոյն վրայ վճարելի։

Ժամանումի օրերն են՝ 1 և 2 Օգոստոս։ Ի հարկին՝ հեռաձայնել Հ. Լեւոն Զէքիեանի հետեւեալ թիւով՝ (041)52.07.737, առաւօտեան 8էն 9 Իտալիոյ ժամով։ Կը խնդրուի՝ լաւ ստուգել ժամերու տարբերութիւնը. բացակայութեան պարագային՝ կրկին փորձել կամ լուր մը թողուլ։ Չհեռաձայնել Վենետիկի Համալսարանի գրասենեակներուն։ Տրուած հեռախօսի համարը կ՚ընդունի նաև հեռապատճէն (FAX)։

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ռաֆֆի Սուլթանեանի ծննդեան ուրախ առթիւ վասն խնդակցութեան, իր ծնողքը՝ Տէր և Տիկին Պերճ Սուլթանեան կը նուիրեն 20

Նոյն բարեբաստիկ առթիւ իր մեծ ծնողքը՝ Տէր և Տիկին Նուպար Սուլթանեան կը նուիրեն 20

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Իր սիրելի ամուսնոյն Ողբ. Փօլ Քիլիթճեանի մահուան հինգերորդ տարելիցին առթիւ եւ անոր քաղցր յիշատակին Տիկին Սիրարփի Քիլիթճեան կը նուիրէ. Փօլ Քիլիթճեան

Հրատարակչական Ֆոնտին	100
Եկեղեցւոյ Պայծառութեան	100
Աղքատախնամին	50
Եկեղեցւոյ Տիկնանց Խնամակալութեան	50
«Այծեմնիկ»ին	50
«Արեւ»ին	50
«Յուսաբեր»ին	50
«Ջահակիր»ին	50

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացած ենք.-

— «ՄԵՐ ԼԻՆԵԼԻՈՒԹԵԱՆ ՈՒՂԻՆ» գիրքը, հեղինակ՝ Մեթր Գասպար Տէրտէրեանի. Նիւթ՝ արաբական արեւելքի հայագաղութները՝ արաբ ազգայնականութեան եւ իսլամ արմատականութեան միջեւ։ 16 էջ, հրատարակութիւն՝ «Ազգային Մշակոյթ» Շաբաթաթերթի, Պէյրութ։

— «ՀՈՐԻԶՈՆ» Շաբաթաթերթի հիմնադրութեան 15ամեակի բացառիկը։ Ճոխ բովանդակութիւն՝ 128 էջ, Գանատա։

— 1994 տարւոյ ՕՐԱՑՈՅՑ-ը։ Տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ։

— Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան «ՀԱՆԴԷՍ ԱՄՍՕՐԵԱՅ»ի Յունուար-Դեկտեմբեր 1994ի թիւը։

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պաշտօնական ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
Հեռ. 4920633
Փոստարկղ թիւ՝ 627

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAVAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս։

ՄԱՀԱԶԴ

Սրտի դառն կսկիծով տեղեկացանք մահը՝

ՓՐՈՖ. ԴՈԿՏ. ԱՐՍԷՆ ՃԵՐԵՃԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Երկուշաբթի 14 Յունիս 1994-ի առաւօտեան Միաց. Նահանգներու՝ Նիւ Ճըրզիի մէջ, յետ երկարատեւ հիւանդութեան։

Թաղման կարգի արարողութիւնները կատարուեցան Ուրբաթ 17 Յունիսի առաւօտեան ժամը 11ին, Հայց. Ս. Ղեւոնդեանց եկեղեցւոյ մէջ, ապա հանգուցեալին մարմինը ամփոփուեցաւ Նիւ Եորքի «Սիտըր Կրով» գերեզմանատան մէջ։

Այս տխուր առթիւ խմբագրութիւնս իր խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնէ իր եղբայրներուն՝ Տէր եւ Տիկ. Արտէն Ճերէճեաններուն եւ Տէր եւ Տիկ. Արամայիս Ճերէճեաններուն եւ համայն Ճերէճեան գերդաստանի անդամներուն։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէրն Պետրոս, Յովհաննէս, Նուպար Տնկճեաններ, ինչպէս նաեւ Պզազեան, Շափշափեան եւ Ապաճեան ընտանիքները կը ծանուցանեն, թէ յառաջիկայ Կիրակի 3 Յուլիս 1994, առաւօտեան, յաւարտ Ս. Պատարագի, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի, իրենց սիրեցեալ մօր եւ քրոջ՝

ՈՂԲ. ՎԱՐԴՈՒՀԻ ՏՆԿՃԵԱՆԻ

(ԾՆԵԱԼ ՇԱՓՇԱՓԵԱՆ)

մահուան քառասունքին առթիւ։

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ-ԳԱՀԻՐԷ

ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ

ԱՒԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ԼԱՀՄԱՃԻՒՆ, ՔՈՒՊԷՊԱ, ՄԱՆԹԸ, ՏԵՐԵՒԻ ԼԻՑՔ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

Բոլոր անոնք որոնք կը փափաքին ունենալ, թող հաճին դիմել սրահ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Ամառուայ եղանակի ընթացքին Միութեանս Մարզադաշտը բաց է ամէն օր, ի բաց առեալ Հինգշաբթի օրէն։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՒԱՔՈՅԹ
ԱՄԷՆ ԵՐԵՔՇԱԲԹԻ ԵՒ ՈՒՐԲԱԹ ԵՐԵԿՈՆԵՐԸ

ԳԱՀԻՐԷ

ՀՐԱՊԱՐԱԿԻ ՎՐԱՅ ԵՆ

Ի գիտութիւն մեր ժողովրդեան կը ծանուցանենք, թէ Ս. Ծննդեան Պատարագի զուգաւոր վիտէօները պատրաստ են եւ ծախու։ Բոլոր անոնք որոնք կը փափաքին ունենալ թող հաճին դիմել Ե.Գ.Մ. Հոգաբարձութեան անդամներուն կամ Գահիրէի Ազգային Առաջնորդարանի դիւանատունը։

Գինն է 50 Ե.Ո.։

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԷՐՁԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեգրամը	Ե.Ո.	308.00
21 կարաթ՝ կրամը		38.50
18 կարաթ՝ կրամը		33.00

4, Զողեպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ԿԱՐ ՈՒ ՁԵՒ
ՎԻՔԹՕՐԻԱ
ԱՄԷՆ ՏԵՍԱԿԻ ԿԱՆԱՑԻ ԶԳԵՍՏՆԵՐ
Հեռ. 906691 (առաւօտեան 10-2, բացի Կիրակի օրերէ)

ՃԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԻՐՈՒԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՅԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1292 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 14 ՅՈՒԼԻՍ 1994 ՀԱՏԸ ՁԵՌ.ՔԷ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ عدد رقم ١٢٩٢ — الخميس ١٤ يوليو

ՄԵՐ ԱՆԿԻՒՆԷՆ

Ի ՎԵՐՋՈՅ ՍԿՍԱՆՔ

(ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՈՒ «ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ» ԱՌԻԹՈՎ)

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՍԱՂՐԵԱՆ

Առածը կ'ըսէ.– «Լաւ է ուշ քան երբեք»։ Մօտաւորապէս 40 տարիներ առաջ ծնունդ առած Հայց. Առաքելական Եկեղեցւոյ երկփեղկումն ու տագնապը, ըստ երեւոյթին, իրենց աւարտին կը հասնին։ Գէթ այդ տպաւորութիւնը կ'առնենք վերահասու դառնալէ ետք Էջմիածնական եւ Կիլիկեան Առաջնորդներու տեղական մամուլին ուղարկած Յայտարարութեան բովանդակութեան։ (Տես «Ճահակիր»՝ թիւ 1290)։

Արդէն բաներ մը կասկածած էինք Էջմիածնական Առաջնորդ Վաչէ Սրբազանի «վերաբերմունքէն», դէպի «միւս ճակատը»։ Դեռ քիչ ժամանակ առաջ, երկու կողմերը կը նմանէին երկաթուղագծի երկու զուգահեռ գիծերուն, որոնք կրնային իրարու հանդիպիլ միայն անհունութեան մէջ... Կար ժամանակ երբ «կողմերէն» մէկուն համար, «միւս» կողմը գոյութիւն չունէր։

Բարեբախտաբար այդ օրերը կը թուին անցեալին պատկանիլ։ Երկու Կաթողիկոսներու սկսած և շարունակուող, փոխադարձ կապերն ու հասկացողութիւնները, սիրալիր և եղբայրական, այնպէս կ'երեւի թէ սկսած են «հասնիլ» ստորադաս մարմիններու, որոնք ահաւասիկ միացեալ յայտարարութիւն կը հանեն, բանակցութիւններու ճամբով, Հայց. Եկեղեցւոյ Թեմական և վարչական միացումին՝ Արեւմտեան Միացեալ Նահանգներու մէջ»։

Կը խօսուի նաեւ «հիմնական հարցերու», մասին, «որոնք լուծման կը կարօտին հասնելու համար ցանկալի միութեան»։

Մեզի ծանօթ չէ թէ ո՞վ և ինչպէ՞ս ծնունդ առած է այս նախաձեռնութիւնը։ Զինհալը որուն ականատես կ'ըլլանք ողջունելի է իբրեւ երեւոյթ, և անմիջապէս աւելցնենք որ եկեղեցական միութիւնը, միջկուսակցական գործակցութեան սկզբունքին հետ, կապուած է մեր կուսակցութեան Ս.Դ.Հ.Կ.-եան ազգային քաղաքական ուղեգծի տիրող յատկանիշը։

Ի՞նչ պէտք է հասկնալ սակայն «Միութիւն» ըսելով։ Ժամանակի և պայմաններու ընթացքին, «Միութիւն» հասկացողութիւնը տարբեր իմաստներ ունեցած է։ Վարդապետական, դաւանաբանական և ծիսական իմաստով, Հայց. Առաքելական եկեղեցին ՄԷԿ եղած է։ Զայն բաժնած են գերակայութեան և վարչական հարցերը։

Մեզի համար, «Միութիւն» հասկացողութիւնը կը նշանակէ Ս. Էջմիածնի նախամեծար Աթոռ ըլլալու պարագան, բաղդատած միւս Կաթողիկոսութեան և Պատրիարքութեանց։ Պաղ պատերազմի արդիւնք, եկեղեցական երկփեղկումը յստակ փոփոխութիւններ մտցուց Էջմիածնի և միւս եկեղեցական կեդրոններու միջեւ, յատկապէս Էջմիածնայ եւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեանց միջեւ, փոփոխութիւններ որոնց արդիւնք ունեցան աւանդական թեմերու շրջաններէն ներս նորերու հաստատումն ու տնօրինումը։ Պաղ պատերազմը եւ Մերձաւոր Արեւելքի քաղաքական տակնուվրայութիւններն ալ առաւել եւս սրեցին ստեղծուած ապօրինութիւնները։

Նաեւ, «Միութիւն» ըմբռնումին մէջ կը մտնէր երկու Կաթողիկոսութեանց իրարու լծակից ըլլալու պարագան, եւ ոչ թէ մրցակից, ինչպէս տասնամեակներու ընթացքին, եւ տեղ-տեղ տակաւին շարունակուող կացութիւնները։ Յառաջ քշուեցան «հաւասարներու մէջ, առաջին» (Primum Inter Pares), *այսինքն երկու կաթողիկոսութիւնները հաւասար են և սակայն Էջմիածինը առաջինն է, եւ կամ «Էջմիածինը՝ Հայաստանի, Անթիլիասը արտասահմանի» համար լուծումներ որոնց նպատակն էր Էջմիածնի հեղինակութեան տկարացումն ու փոխարինումը։*

Ի հարկէ Ս. Միութեան փլուզումի ինչպէս նաեւ Հայաստանի անկախացման երեւոյթները, վրան աւելցած Հայաստանի երկրաշարժն ու Արցախեան պահանջատիրութեան հրամայականները, ձեւով մը պարտադրեցին նոր մտայնութիւնը, որուն վերջին արտայայտութիւնն է Արեւմտեան Միացեալ Նահանգներու մէջ գործող Թեմական Իշխանութեանց յայտարարութիւնը։

Քանի մը նկատառումներ տեղին կը գտնենք.–

ա – Աճապարելու հարց չկայ։ 40 տարի շարունակուեցաւ տագնապը, կրնայ քանի մը տարի եւս սպասել, փափաքելի եւ գոհացուցիչ լուծումներու հասնելու համար։

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ՀՆՉԱԿԵԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼՂՀ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Յունիս 17ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան պատուիրակութիւնը Կեդրոնական Վարչութեան ատենապետ ընկ. Վահրին Ճէրէճեանի գլխաւորութեամբ այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն։ Պատուիրակութեան մաս կը կազմէին Կեդրոնական Վարչութեան անդամներ՝ ընկ. Աւետիս Տէմիրճեան եւ ընկ. Տիրան Ակինեան, Արեւմտ. Ամերիկայի Վարիչ Մարմինի անդամ ընկ. Սեդրակ Անէմեան, Աւստրալիոյ Վարիչ Մարմինի անդամ ընկ. Յովսէփ Նադրեան եւ Հայաստանի կազմակերպութեան քաղաքական դիւանի անդամ ընկ. Էռնէստ Սողոմոնեան։

Հնչակեան պատուիրակութիւնը ընդունուեցաւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ղեկավարութեան կողմէ։ Հանդիպումին կը մասնակցէին ԼՂՀ Գերագոյն Խորհուրդի նախագահի պաշտօնակատար Կարէն Բաբուրեան, Պետական Պաշտպանութեան Կոմիտէի նախագահ Ռոպէրտ Քոչարեան, ԼՂՀ արտաքին գործոց նախարար Արկադի Ղուկասեան եւ այլ պատասխանատուներ։

Անկեղծ մթնոլորտի մէջ անցած խօսակցութիւններուն ընթացքին շօշափուեցան ԼՂՀ ռազմաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրադրութեան առնչուող հարցեր։ Հնչակեան ղեկավարները հաստատեցին կուսակցութեան տեւական ու անվերապահ զօրակցութիւնը եւ աջակցութիւնը Արցախի հայութեան ազգային-ազատագրական պայքարին։ Զրոյցի ժամանակ երկու կողմերը ընդգծեցին Արցախ-Սփիւռք կապերու ամրապնդման ու սերտացման անհրաժեշտութիւնը։

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ՌՈՒՍԱՍՏԱՆ 100 ՄԻԼԻԱՐ ՌՈՒԲԼԻ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀՀ փոխ-վարչապետ Վիգէն Չիթէճեանի եւ ՌԴ փոխ վարչապետ Ալեքսանտր Շոխինի ներկայութեամբ համաձայնագիր մը ստորագրուած է Մոսկուայի մէջ, ուր Ռուսաստան 1994 տարւոյ համար Հայաստանի պիտի տրամադրէ 110 միլիառ ռուբլի պետական վարկ։ Սոյն գումարին 60 միլիառը որոշուած է յատկացնել հայկական ատոմակայանի վերաշխատցութեան ծախսերուն, 10 միլիառը՝ ոչ-արդիւնաբերական կառոյցներու վերականգնման աշխատանքներուն, իսկ մնացեալը տնտեսական այլ նպատակներու։ Պարտքի հատուցումը տեղի պիտի ունենայ 1996-99 թուականներուն ընթացքին։

Միւս կողմէ ՌԴ-ի պաշտպանութեան նախարար Պաւէլ Կրաչեւ ընդդիմացած է Լեռ. Ղարաբաղի հակամարտութեան գօտիին մէջ թրքական խաղաղապահներու տեղաբաշխման։

«ՀԱՅԵՐԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ 19-ՐԴ ԴԱՐՈՒՆ» ԵՒ ՊԱՏՄԱԲԱՆ ՄՈՀԱՄԷՏ ՌԷՖԱԱԹ ԷՄԱՄ

Անցեալ ամսուայ 14 Յունիսի երեկոյեան ժամը 6.30էն 10.30ին, եգիպտացի պատմաբան Մոհամէտ Ռէֆաաթ էմամ, քանի մը տարիներու յարատեւ գիտաշխատութենէ ետք Մանսուրայի համալսարանի գրականութեան կաճառի «Ահմէտ Լոթֆի Էլ Սայէտ» լսարանին մէջ, «Հայերը Եգիպտոսի մէջ 19րդ դարուն» վերտառութեամբ, մագիստրոսի իր թէզի պաշտպանութիւնը կատարեց, ի ներկայութեան քննիչ յանձնախումբի անդամներուն։

Դր. Մ. Ռէֆաաթ շուրջ 40 վայրկեաններու ընթացքին, ամփոփ կերպով ներկայացուց իր թէզի նիւթը, յատկապէս կեդրոնանալով հայերու ունեցած կարեւոր դերը Եգիպտոսի մէջ 19րդ դարուն։ Որմէ ետք քննիչ յանձնախումբին կողմէ յայտարարուեցաւ, որ ան գերազանցիկ յիշատակութեամբ կը տիրանայ մագիստրոսի գիտաստիճանին։ Յաջորդիւ դեռեւս պիտի անդրադառնանք այս մասին։

ՖՈՒԹՊՈԼ ՄՈՆՏԵԱԼ-94

Ո՞վ Պիտի Տիրանայ Աշխարհի Բաժակին ԻՏԱԼԻԱՆ ԹԷ՞ ՊՐԱԶԻԼԸ

Վերջապէս հասնելով աւարտական մրցումին, յառաջիկայ Կիրակի 17 Յուլիս երեկոյեան, Ամերիկայի Միաց. Նահանգներուն մէջ, Իտալիոյ եւ Պրազիլիոյ ազգային հաւաքականները իրարու հետ հանդիպելով, պիտի որոշուի թէ ո՞վ պիտի տիրանայ Ֆութպոլի աշխարհի բաժակին, համաշխարհային 15րդ մրցաշարքին որուն ներկայ պիտի ըլլայ Միաց. Նահանգներու նախագահ Պիլ Քլինթըն։

Անակնկալներով լեցուն եւ խիստ հետաքրքրական այս մրցաշարքը սկսաւ անցեալ Յունիսի 17ին, 24 խումբերու միջեւ, որոնցմէ դուրս մնացին ութ խումբեր։ Մնացեալ 16 խումբերը իրարու հետ մրցելով, դուրս ելան ութ խումբեր եւս։ Ուրեմն անցեալ Շաբաթ եւ Կիրակի օրերուն այդ ութ

(Շար. տես էջ 4)

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՅԱՋՈՂ ԵՐԵԿՈՅԹ ՄԸ

Չորեքշաբթի 6 Յուլիսի երեկոյեան, Հայ Գեղ. Միութեան մէջ տեղի ունեցաւ երաժշտական յաջող երեկոյթ մը, նուիրուած Տիգրան Չուխաճեանի օտար լեզուներով յօրինած մեներգներուն։ Այս առընչութեամբ ուսումնասիրուած բանախօսութեամբ մը հանդէս եկաւ ծանօթ երաժշտագէտ-դաշնակահար Հայկ Աւագեան, որ յատկապէս շեշտը դրաւ Չուխաճեանի օտար լեզուներով եղակի յօրինումներուն վրայ։

Ապա օտար լեզուներով՝ քանի մը մեներգներով ելոյթ ունեցաւ Հալա Էլ Շաւարբի (մեծօսոփրանօ), որ հնչեղ իր ձայնով, զերծ ձեւական կաշկանդումներէ առինքնեց հանդիսականները։

Հ. Շաւարբիի դաշնակի նուագակցութիւնը՝ իր ճարտար մատներով, վարպետօրէն կատարեց նոյնինքն բանախօսը՝ Հ. Աւագեան։

Ա.

ՆԵՐՔԻՆ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

ՆՈՒՊԱՐ ՏԷՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Գ.

ՈՒԿՐԱԻՆԱ

Հայերը զանազան համայնքներ ունէին Ուկրաինայում 10–11-րդ դարերից սկսած, և հետևանք Հայաստանից արտագաղթին, 17րդ դարի սկզբներին գաղութի քանակը բավականի աճած էր: Զանազան քաղաքներում (Թէոդոսիա, Լվով և այլն) կային հայկական բազմաթիւ եկեղեցիներ, դպրոցներ և հայկական կեդրոններ: Բայց 17րդ դարում հայերի բռնի կաթոլիկացման հետևանքով հայկական գաղութի քանակը նուազեց և մեր եկեղեցիներն ու կեդրոնները փակուել սկսեցին: Շատ մարդիկ արտագաղթեցին, իսկ մնացածներն էլ կաթոլիկացան, ձուլուեցին տեղացի լեհերի և ուկրաինացիների հետ և գրեթէ մոռացան իրենց հայկական արմատները: 20րդ դարի կէսերին Ուկրաինայի հայկական գաղութն անհետացաւ և գրեթէ մոռացութեան տրուեց: Փակուեցին բոլոր եկեղեցիներն ու դպրոցները:

ԼՎՈՎ

Երկրաշարժի և հայկական ոգու արդի վերազարթօնքի հետևանքով վերջին մի քանի տարում Լվովում գտնուած օտարախօս հայերը վերյիշելով իրենց հայկական ծագումն և արմատները, դիմում յղեցին Մայր Աթոռ եւ հոգեւորական պահանջեցին Ս. Էջմիածնից: Վեհափառ Հայրապետն այս դիմումի համաձայն Լվով գործուղեց երկու տարի առաջ Էջմիածնի միաբանութեան անդամ Նաթան Վրդ. Յովհաննիսեանին, որ անմիջապէս գործի անցնելով աշխատեց քաղաքում գտնուող հայկական պատմական եկեղեցին (կառուցուած 1363-70 թթ.) հայերին վերադարձնելու համար: Իշխանութիւններն այդ իրաւունքը տուած են արդէն, բայց դժբախտաբար զանազան արգելքների պատճառով դեռ եկեղեցին չէ բացուած: Որով Ս. Պատարագն և եկեղեցական արարողութիւնները մինչեւ այսօր կատարւում են դրսում, փակ եկեղեցու պատի տակ. իսկ հաւատացեալները ներկայ են լինում բացօթեայ վիճակում: Յոյս կայ, որ շուտով դուռը կը բացուի և 600-ամեայ եկեղեցին կը յանձնուի իր բուն տիրոջ՝ Հայ Ուղղափառ հաւատացեալներին: Նաթան Վրդ.ը գործում է այստեղ որպէս Ուկրանահայ համայնքի առաջնորդական տեղապահի պաշտօնով:

ՕԴԵՍԱ

Սա մի կարեւոր նաւահանգիստ է, որ գտնւում է Սեւ Ծովի վրայ: Այսօր եւս զգալի քանակութեամբ մի հայ համայնք կայ այստեղ, բայց ոչ եկեղեցի կայ և ոչ էլ դպրոց ներկայիս: 1890-ական թթ. հայերը կառուցել էին մի եկեղեցի, որն աւերել են գերմանացիները 1914-45 թթ. պատերազմի ժամանակ գրաւման օրերին:

Ներկայիս Օդեսայում կազմուած է հայ համայնքի մշակութային մի միութիւն, որի վարչութեան նախագահն է բժիշկ Հ. Քամալովը: Վարչութիւնը աշխատում է այստեղ վերականգնել հայութեան ազգային ու մշակութային կեանքը եւ ցրուած հայերին քով-քովի բերել: Նաթան Վրդ.ը ծրագրել է այս կարեւոր մեծ քաղաքի հայկական շրջանակում հանգանակութիւն կատարել և մի նոր եկեղեցի կառուցել հայ համայնքի ջանքերով և նիւթական օժանդակութեամբ:

ԿԻԵՎ

Երկրի մայրաքաղաքում եւս կան մի քանի հազար հայեր, որոնց մեծ մասը ռուսախօս է: Այստեղ եւս հայերը յիշում են իրենց արմատները, որով երիտասարդ երկու քոյրեր գործուղուել են Երեւան, որպէսզի սովորեն հայերէն, ապա վերադառնալով Կիեւ, հայ երիտասարդներին սովորեցնեն հայոց լեզուն:

ԹԷՈԴՈՍԻԱ

Գտնւում է Ղրիմի թերակղզում: Այս քաղաքում կան մի շարք հայկական եկեղեցիներ, կառուցուած 14-15-րդ դարերում: Ժամանակին հայկական մեծ համայնք է եղել այստեղ և հայ դպրութեան կարեւոր կեդրոն, բայց յետագայում նուազել է դրա քանակը: Այստեղ է ծնուել, ապրել, գործել ու մահացել աշխարհահռչակ ծովանկարիչ Յովհաննէս Այվազովսկին: Նա թաղ-

(Շար.ը տեսնել էջ 3)

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու, ուրախութեամբ կը յայտնենք թէ Աւստրալիոյ Եկեղեցիներու Խորհուրդը, իր ընդհանուր ժողովը աւարտեց Գշ. 5 Յուլիս 1994ին:

Ժողովը տեղի ունեցաւ Աւստրալիոյ մայրաքաղաք Գանպերրայի մէջ, 1-5 Յուլիս 1994ին:

Միջ-եկեղեցական այս ժողովին Աւստրալահայ թեմի պատուիրակութիւնը գլխաւորեց թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Աղան Ս. Արքեպս. Պալիօզեան, պատուիրակութեան մաս կազմեցին Տիար Աւօ Վարդանեան, Տիկ. Զարդիկ Վարդանեան եւ Օր. Իզապէլ Սմսարեան:

ԱԵԽ.ը վերանուանուեցաւ Աւստրալիոյ մէջ Եկեղեցիներու Ազգային Խորհուրդ:

Աւստրալիոյ Հռովմէական Կաթոլիկ Եկեղեցին յիշեալ խորհուրդի նոր անդամ դարձաւ:

Ժողովի աւարտին, Խորհուրդը Տ. Աղան Ս. Արքեպս. Պալիօզեանը, միաձայնութեամբ նախագահ ընտրեց յառաջիկայ երեք տարիներու համար:

ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՒՍՏՐԱԼԻՈՅ ԵՒ Ն.Զ.-Ի

5 Յուլիս 1994, Սիտնի Աւստրալիա

ԱՊԱՔԻՆՈՒՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք, որ Գահիրէի ազգային երեսփոխան Պր. Գրիգոր Մարգարեան, անցեալ Հինգշաբթի Իտալական հիւանդանոցին մէջ, աղեթափութեան (էրնի) գործողութեան մը ենթարկուած է:

Ուրախ ենք որ գործողութիւնը անցած է յաջող եւ ան երէկ իր բնակարանը վերադառնալով, այժմ ապաքինման շրջան մը կը բոլորէ:

Շուտափոյթ եւ կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի բարեկամին:

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Անմահ Քսան Կախաղաններուն Նուիրուած Հանդիսութիւն

Աւելի քան 1000 հայորդիներ ներկայ եղան Քսան Հնչակեան անմահ հերոսներուն նուիրուած հանդիսութեան, որ տեղի ունեցաւ Կիրակի 19 Յունիսին, Կրենտէյլի «Հայ Սքուլ» սրահին մէջ:

Օրուան հանդիսավարն էր Տիկին Էօժէնի Պետրոսեան:

Բանախօսն էր ընկ. Գէորգ Մէյմարեան, որ մասնաւորաբար հրաւիրուած էր Հայաստանէն այս հանդիսութեան համար: Ան անդամ է Հայաստանի Ս.Դ.Հ.Կ.-ի վարիչ մարմնի, Հ Ս Ս.-ի ատենապետն է և նոյնպէս Հայաստանի արտ. գործոց նախարարութեան դեսպանատուներու յանձնաժողովի անդամ:

Բանախօսը լայնօրէն անդրադարձաւ 20-ներու խորհուրդին: Ապա կեդրոնանալով այսօրուայ իրավիճակին, ըսաւ. «Մենք գտնւում ենք, որ այս դժուարին, անցումային ժամանակաշրջանում Հայաստանի բոլոր ազգային քաղաքական ուժերը մի կողմ դնելով իրենց յաւակնութիւններն ու նեղ կուսակցական շահերը պէտք է համախմբուեն հանրապետութեան նախագահի շուրջը, ամէն կերպ աջակցեն ու սատար կանգնեն նրան նախ և առաջ որպէս անկախ պետականութեան խորհրդանիշ. կամ գոնէ չխանգարեն»:

Գեղարուեստական յայտագիրը սկսողն էր «Սիփան» երգչախումբը ղեկավարութեամբ Հենրիկ Անասեանի. մեր երիտասարդ հայ երգիչները ալ աւելի ճոխացուցին մթնոլորտը, իրենց ազգային – հայրենասիրական եւ կուսակցական երգերով, անոնք էին՝ Արփինէ եւ Էլսի Փեհլիվանեաններ, Ռազմիկ Մանսուրեան, Ալիս Գափլանճեան, Վաչէ Ղազարեան և Արա Շահպազեան:

Ամերիկայի Արեւմտեան շրջանի վարիչ մարմնի խօսքը փոխանցեց ընկ. Տոքթ. Յարութիւն Սաղրեանը, որուն ելոյթը կ՚արծարծէր մեր ներկայ ազգային մտահոգութիւնները:

Երկուսուկէս ժամ յետոյ ներկաները հեռացան դահլիճէն մեծ գոհունակութեամբ, պարտականութիւն կատարած ըլլալու գիտակցութեամբ:

ԹՂԹԱԿԻՑ

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՒԹԵԱՆ 200-ԱՄԵԱԿԻ ՅՈԲԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Հայաստանի մէջ պատրաստութիւններ կը տեսնուին հանդիսաւորապէս նշելու համար «Ազդարար» պարբերաթերթի ու Հայ պարբերական մամուլի եւ լրագրութեան 200 ամեակի յոբելեանը:

Յոբելեանական առաջին հանդիսութիւնները արդէն սկսած են Երեւանի մէջ, համեստ ձեռնարկներով որոնք պիտի յանգին մեծաշուք տօնախմբումի:

Վերջերս Երեւանի մէջ կայացած է Յոբելեանի պատրաստութեան կառավարական յանձնաժողովի նիստ, զոր վարած է Հայաստանի Պետ. նախարար Ա. Ղազարեան:

Հայաստանի Մշակոյթի նախարար Յակոբ Մովսէս համառօտ կերպով ներկայացուցած է յոբելինական միջոցառումներու ցանկը, նշելով որ Երեւանի ու Հնդկաստանի մէջ տեղի պիտի ունենան գիտաժողովներ, որոնց ընթացքին հասարակութեան պիտի ներկայացուի Հայ պարբերական մամուլի պատմութիւնը, «Ազդարար»ի խմբագիր Յարութիւն Քհնյ. Շմաւոնեանի դերը Հայ մշակոյթի պատմութեան մէջ: Յոբելինական հանդիսութիւնները տեղի պիտի ունենան աշնան, որոնց կը նախատեսուի հրաւիրել նաեւ Հնդկաստանի պատուիրակութիւնը, Հնդկաստանի արուեստի ու մշակոյթի գործիչներէ կազմուած:

Այս առթիւ դիտել տուած է որ յոբելեանը լաւ առիթ մը պիտի հանդիսանայ Հայաստան Հնդկաստան դարաւոր կապերու վերականգնման համար:

Հանդիսութիւններու շարքը սկսած է Արտասահմանեան Երկիրներու Հետ Մշակութային Կապերու ու Համագործակցութեան Հայկական Ընկերութեան շէնքին մէջ, «Ազդարար»ի 200 ամեակին նուիրուած ցուցահանդէսով մը:

Հայաստան-Հնդկաստան Ընկերութեան նախաձեռնութեամբ Արտասահմանեան Երկիրներու Հետ Մշակութային Կապերու Ընկերութեան շէնքին մէջ կայացաւ հանդիսաւոր ուրիշ նիստ մը, նուիրուած «Ազդարար»ի հիմնադրութեան 200 ամեակին ու Յարութիւն Քհնյ. Շմաւոնեանի մահուան 170 ամեակին:

Նիստին բացումէն առաջ ներկաները դիտեցին «Ազդարար»ի նուիրուած ցուցահանդէսը, ուր ներկայացուած էին նաեւ աւելի քան յիսուն խորհրդանիշեր, որոնք դրկուած էին այս կապակցութեամբ բացուած մրցումին:

Հանդիսաւոր նիստի ընթացքին խօսք առած է Հայաստան-Հնդկաստան ընկերութեան փոխ նախագահ Յովսէփ Սէմէրեան, որ ի մէջ այլոց ըսած է հետեւեալը.

«Հայ Մշակոյթը ունի իր փառաւոր էջերը: Այդ էջերէն մէկն ալ կը վերաբերի Հայ պարբերական մամուլի ստեղծման: Հայ մամուլի առաջին ներկայացուցիչը եկաւ Հնդկաստանէն

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ՀԱՅԿԱԿԱՆ
վարժարաններէն ներս

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐ

ՊՕՂՈՍԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

Ուրախութեամբ կը տեղեկացնենք մեր կրթասէր հասարակութեան որ վարժարանիս 1993-1994 ուսումնական տարեշրջանի պետական քննութեանց արդիւնքները եղած են հետեւեալները:

ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ *(Իպթիտաէիա)*	100
Անուշ Յարութիւն Միսքճեան	86.33
Ջուլէն Ժօրժ Կասեան	83.66
Սէրժ Վահան Կորտեան	75.66
ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ *(Իտատիա)*	
Ալպէր Սօպհի Պօշրա	92.50
Նշան Ժօրժ Կասեան	84.64
Իվէթ Յարութիւն Միսքճեան	84.28
Հրաչ Պերճ Միսքճեան	73.21
Կարապետ Սարգիս Սումօնճեան	55.00

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

* * *

Խմբագրութիւնս եւս կը շնորհաւորէ զիրենք, իրենց ծնողները, վարժարանի տնօրէնուհին ու ուսուցչական կազմը և կը մաղթէ նորանոր յաջողութիւններ:

ՓՈՔՐ ՆՈԹԵՐ

ԾԵՐԱՑԵԱԼՆԵՐՈՒ ՊԱՐԱԳԱՆ...

(ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒՄ)

Ընկերութեան մէջ շատ քիչ է թիւը այն տարեցներուն, որոնք կը գիտակցին իրենց տարիքի պարագային։ Հազուագիւտ են այն ծերերը, որ կ'ըմբռնեն թէ իրենց արտաքին տեսքը այլեւս հաճելի չէ երիտասարդներու աչքին...։ Որքան ալ խնամուած ըլլան ծերուկի մազերը, որքան ալ դեռ անվնաս մնացած ըլլան անոր աչքերը, որքան ալ տակաւին ծամծմրած չըլլան անոր կզակը, շրթները և բերանը, որքան ալ պահպանուած ըլլայ անոր իյոնեան գեղեցկութիւնը, — անոնք պիտի ազդեն ենթակայի երեւութական և մտայնական արտայայտութիւններու տպաւորութեան։ Ծերերը պէտք է հասկնան, որ իրենց ներկայութիւնը — լռակեաց և մեկուսացած — երիտասարդներու հաւաքոյթին մթնոլորտը կը ծանրացնէ և կը ցնդեցնէ ամէն ուրախութիւն։ Անոնք պիտի զգուշանան երգելու կամ պարելու փորձութենէն։

Այս պատկերը անխուսափելի է կրաւորական դիրքաւորումի պարագային։ Ներգործական յարաբերութեանց նկատմամբ, ծերացեալին պարագան կը դառնայ աւելի սաղսկալի՝ չըսելու համար անհանդուրժելի։ Ծերուկը կը սպասէ, կ'ականկալէ և երբեմն՝ լռելեայն կամ խօսուն՝ կը պահանջէ, որ իր խօսակիցը լսելի բարձր ձայնով խօսի իրեն հետ. ապա և խօսի հատիկ հատիկ բառերով։ Ծերուկը նկատի չ'առներ դիմացինին ժամանակը և զբաղումը։ Ան, իբրեւ խօսակից, կատարեալ բռնակալ մըն է յաճախ։

Տարեցներէն ոմանք կը խորհին և կ'արտայայտուին ալ այնպէս թէ միայն իրենք են հասուն գաղափարներու տէր եղողը, իրենք են միայն վաւերական փորձառութիւն ձեռք ձգած մարդը։ Անվերջանալի և պատկերազարդ ձեւերով կը պատմեն իրենց անցեալի գործունէութիւնը և անպայման կը դատապարտեն իրենց հանդէպ ցոյց տրուած «ապերախտութիւնները»։ «Ե՛ս եղած եմ Եափնոցեանները առաջին սանդխամասէն դէ՛հ դէպի գագաթը բարձրացնողը... Բայց անոնք զիս կ'անգիտանան այսօր...»։

Ծերացեալներէն ոմանք չափէն աւելի քաղաքավար կամ ուրիշները նկատողութեան առնելու գերզգայուն վիճակի մէջ կ'իյնան։ «Ամա՛ն, որ և է վնաս կամ տաղտուկ չպատճառեմ Աբգարին, որ բազմազբաղ բարեկամ մըն է...» հեռախօս կը բանամ ըսելով՝ «արդեօք անյարմար ժամանա՞կ զանգեցի...» — «հինգ վայրկեան ունի՞ք, կրնա՞մ խօսիլ...»։

Այս վիճակները հոգեբանական բարդոյթներ չեն ծերացեալներու պարագային։

Երբեմն, որոշ ծերուկներ, չափազանց համեստ կը դառնան։ Ուրիշներ՝ չափէն աւելի հպարտանք, յոխորտանք կը ցուցաբերեն։ «Օ՜, տաղանդաւոր գրող-ուսուցիչ-արուեստագէտը ես չեմ, այլ Կատարելագործեանը...» — «Ես չե՛մ զիջիր յիշեցնելու Սրբազանին, թէ շքանշանին և կոնդակին արժանի եղողը ե՛ս եմ, ոչ թէ Համբոյեանը»։

Օ՜, երանելի ծերուկներ, ի՜նչ լաւ պիտի ըլլար եթէ ըմբռնէիք որ տարիքի բնական բերումներէն անդին չանցնելով՝ դուք պիտի չյոգնեցնէք ձեր շրջանակի երիտասարդները, որոնք անպայման կը սիրեն ու կը յարգեն ձեզ։

ՀԱՅԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ

Գահիրէ, 15-3-94

* * *

Առողջապահական

ԾԵՐՈՒԹԻՒՆԸ ՈՒՇԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԲԱՒԱՐԱՐ ՔՆԵԼ

Գաղտնիք չէ, որ անբաւարար քունը փոխում է մեր դէմքի գծերը եւ նրան տալիս է յոգնած երեւոյթ: Մինչդեռ հանգիստ ու խոր քունը հանգստացնում է դէմքը առողջ տեսք է տալիս նրան։

Միւս կողմից քնի ժամերին է, որ մեր մարմնի բջիջները առաւելագոյն չափով գործում ու վերանորոգւում են. մասնաւորաբար՝ առաւօտեան ժամը 1-ի շուրջ։ Ահաւասիկ մի պատճառ եւս, որ չարհամարհենք մեր քունը, յարգենք նրա ժամերը եւ գիտակցենք նրա կարեւորութիւնը։

ԶԳՈՒՇԱՆԱՆՔ ԱՐԵՒԻ ԼՈԳԱՆՔԻՑ

Արեւը ոչ միայն բարձրացնում է մեր տրամադրութիւնը, այլեւ գեղեցիկ գոյն է տալիս մորթուն։ Նա նաեւ մեր մարմնին հայթայթում է «D» կենսանիւթ։ Բայց պէտք է լաւ իմանանք, որ յիսուն տարեկանից առաջ մեր մորթու ծերութեան թիւ մէկ պատասխանատուն է նա: Արդարեւ, մորթու կանխահաս ծերութեան եւ կնճիռների յայտնութեան պատճառը արեւի անդրմանիշակագոյն ճառագայթներն են։ Հետեւաբար օգտուենք արեւի բարիքներից, բայց չափաւորենք արեւի լոգանքները եւ յատուկ իւղերով մեր մորթը պաշտպանենք նրա ճառագայթներից։

ՀՈԳ ՏԱՆԵՆՔ ՄԵՐ ՄԷՋՔԻՆ

Քսան տարեկանից սկսած ողնայարի ոսկորների միջեւ գոյութիւն ունեցող նիւթը սկսում է կորցնել իր առաձգականութիւնը։ Ուղիղ և առողջ մէջք ունենալու եւ դրա ճկունութիւնը պահպանելու համար, պէտք է խուսափենք վայրագ մարզանքներից, ծուռ եւ սխալ նստուածքներից եւ շատ ծանր ապրանք շալակելուց։ Զմոռանանք, որ առողջ եւ ուղիղ մէջքը նպաստում է մեր արտաքին տեսքին։

ԽՆԱՄԵԼ ԿԵՑՈՒԱԾՔԸ

Հայելիի դիմաց ուղղենք մեր մէջքը, դէպի ետ տանենք ուսերը եւ ներս քաշենք մեր փորը... մի քանի րոպէի մէջ տասը տարիով կ'երիտասարդանանք։ Օրուայ որեւէ պահին տեւաբար մտածենք այս կեցուածքների մասին եւ անմիջապէս սրբագրենք մեր սխալ դիրքերը։

ՀԱՒԱՍԱՐԱԿՇՌՈՒԱԾ ՈՒՏԵԼ

Ուտելիքների պարագայում նախապատուութիւնը տանք մեր մորթու ծերութիւնը կանխարգելող կենսանիւթերին, որոնք առատօրէն գտնում ենք պտուղների եւ բանջարեղէնների մէջ։ Երբեք չարհամարհենք կիր պարունակող ուտելիքները, այսինքն՝ կաթնեղէնները. կիրը մեր ոսկորների առողջութեան գրաւականն է և նրա շնորհիւ կարող ենք կանխարգիլել ոսկրային մի շարք հիւանդութիւններ, ինչպէս արթրոզը եւ կամ ողնայարի ոսկորների կքումը։

ՄԻ ՄԱՐԶԱՆՔ ՈՐԴԵԳՐԵԼ

Մկանները եւս ձգտում ունեն «հալուելու», եթէ նրանք շարժման մէջ չդնենք. իսկ թոյլ ու տկար մկանները ամբողջովին փոխում են մարմնի գեղեցիկ տեսքը։ Հետեւաբար մարզանքը լաւագոյն միջոցն է նրանց շարժման մէջ դնելու համար, մանաւանդ որ դա նաեւ նպաստում է արեան շրջանառութեան։ Օրական մի քիչ քալելը, աստիճան բարձրանալը եւ առաւօտեան մի քանի ընթացիկ եւ օգտակար շարժումներ կատարելը բաւարար են մեր մկանների առողջութիւնը ապահովելու համար։

Պէյրութ Ա. Օ.

* * *

ՆԵՐՔԻՆ ՍՓԻՒՌՔԻ

(Շար. Բ. էջէն)

ուած է Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: Այստեղ է գտնւում նաև նկարչի հռչակաւոր պատկերասրահը։

Տեղի հայկական պատմական եկեղեցիները ցարդ մնացել են անխնամ: Հայկական զարթօնքի այս օրերին, տեղի իշխանութիւնները որոշել են, որ տեղացի եւ Հայաստանի մասնագէտների համատեղ ջանքերով վերանորոգուեն հայկական պատմական այդ եկեղեցիները, որոնք մեծ արժէք են ներկայացնում։ Այս երեւոյթը մեծ գոհունակութիւն է պատճառել Թէոդոսիայի և ամբողջ ղրիմահայութեան։

Յաջորդ թիւով՝ այլ համայնքներ։

ՆՈՒՊԱՐ ՏԷՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

«Երիտասարդ Հայաստան»

* * *

★ ՍԻՆԵՄԱ ★ ՍԻՆԵՄԱ ★

ԱՀԱԲԵԿԻՉԸ

Եգիպտացի դերասան Ատէլ Իմամ պնդեց որ իր վերջին ֆիլմին անունը մնայ «Ահաբեկիչը», հակառակ որ ոմանք դէմ կեցան և խրատեցին ֆիլմին խորագիրը փոխել։ Նոյնպէս Ատէլ Իմամ պնդեց այս անգամ որ ֆիլմին մէջ յստակ դիրքորոշում ունենալ ահաբեկչութեան դէմ, և ոչ թէ անհասկնալի կամ ներող ինչպէս իր նախորդ ֆիլմը՝ «Ալիրհապ ուա Ալքապապ»։

Ատէլ Իմամի դիմագրական երեւոյթը եգիպտական տիրող կացութեան դէմ նոր չէ, այլ սկսաւ տարիներ առաջ, երբ սկսաւ տագնապը։ Առաջին ընդդիմադրութեան քայլը առաւ, երբ դէմ կեցաւ համալսարաններէն մէկուն մէջ արուեստական գործունէութեան արգիլուելուն: Այն ատեն չվարանեցաւ, հակառակ ազդարարութիւններուն և խրատներուն, փոխադրելու իր «Էլ-Ուատ Սայէտ Էլ Շաղալ» թատերական ներկայացումը, որ ելոյթ կ'ունենար Գահիրէի մէջ, այդ նոյն համալսարանը ուր արգիլուած էր գործել։ Շրջանի բնակիչները և համալսարանի աշակերտները զինք հերոսի ընդունելութեամբ դիմաւորեցին։

Երբ Ատէլ Իմամ իր այս վերջին ֆիլմի՝ «Ահաբեկիչը» նկարահանումը սկսաւ, մեծ արձագանգ ստեղծեց։ Վերջերս ֆիլմը ներկայացուեցաւ յատուկ ցուցադրութեամբ, ուր ներկայ եղան եգիպտացի արուեստագէտներու, ուսանողներու և քաղաքական մարդոց մեծ ամբոխ մը, հակառակ որ սինեմայի տնօրէնութիւնը անծանօթներէ սրահը պայթեցնելու վտանգաւոր ազդարարութիւններ ստացաւ։

Ֆիլմը կ'արծարծէ երիտասարդ տղու մը պատմութիւնը որ կը կոչուի Ալի (Ատէլ Իմամ)։ Ալի անդամ է ծայրայեղ գաղափարներու հետեւող խմբակի մը որուն ղեկավարի դերը կը վերցնէ Ահմէտ Րաթէպ: Ալիին պաշտօն կը տրուի սպաննել ոստիկանական սպաներ, որոնք, ըստ խմբակին, կը չարչարեն բանտին մէջ իրենց անդամներէն ձերբակալուածները և թղթակիցներ որոնք խմբակին դէմ կը գրեն: Մաքրագործումի գործողութիւններէն մին աւարտելէ ետք, մինչ Ալի կ'աճապարէր, Սաուսան ինքնաշարժովը կը զարնէ զինք, ապա տունը կը փոխադրէ որպէսզի հայրը՝ բժիշկ Ապտէլ-Մունըէմ (դերը կը վերցնէ հանգուցեալ դերասան Սալահ Զու Ալֆիգար իր վերջին դերին մէջ) զինք բուժէ: Ատէլ Իմամի և ընտանիքին միջեւ, որ բաղկացած է ծնողքէն, երեք տղայ զաւակներէ և Սաուսանէ, տարօրինակ յարաբերութիւն կը գոյանայ, մանաւանդ «Ահաբեկիչին» կողմէ, որ հաշտ աչքով չի գիտեր ընտանիքին ազատամիտ գաղափարները։

ԱՏԷԼ ԻՄԱՄ
(Ահաբեկիչի դերով)

Սկիզբը, Ալի կը փորձէ ազդել ընտանիքի գաղափարներուն, որուն իւրաքանչիւր անդամ տարբեր քաղաքական կամ կուսակցական հակում ունի։ Սակայն շատ չանցած կը զգայ իր սխալը և երբ որոշում կ'առնէ լքելու ահաբեկչութիւնը և այս ընտանիքին մաս կազմել, կը սպաննուի իր նախորդ բարեկամներուն կողմէ։

Ատէլ Իմամ գիտէ թէ ահաբեկչութեան նիւթը այդքան ալ դիւրին չէ։ Չի բաւեր միայն բարի նպատակներ յղանալ այդ երեւոյթէն ձերբազատուելու համար, ինչպէս որ ինք կ'արծարծէ ֆիլմին մէջ։ Սակայն միեւնոյն ժամանակ, գիտէ թէ բացէն ի բաց արտայայտուիլը կը ձախողեցնէ ֆիլմը և կը վնասէ իր հետապնդած միտքին։ Սէրը լաւագոյն միջոց կը գտնէ անուղղակիօրէն իր խօսքը հասցնելու համար և արտայայտելու իր փափաքը «ահաբեկչութիւնը» վերջացնելու։ Պատմութիւնը գրած է Լենին Էլ Րամլի պարզ և հասկնալի ոճով։ Իսկ բեմադրութիւնը՝ Ատէլ Իմամի, որ անհաբեկչական է երբ ֆիլմի դէպքերը այդպէս կը պահանջեն և մարդկային այլ տեղեր։

Պատրաստեց՝ Զ. Տ.
«ԱՐԱՐԱՏ»

* * *

ԶԱՆՏԵՍԵԼ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿ

ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Այս տարուան Հոկտեմբերի 16-ին պիտի լրանայ հայ պարբերական մամուլի սկզբնաւորութեան երկու հարիւր տարին։

Հնդկաստանի գաղութներէն՝ Մատրասի մէջ, ուր արդէն մշակութային գործունէութիւն ծաւալած էր, Յարութիւն քհյ. Շմաւոնեան՝ 1794 Հոկտեմբեր 16-ին կը ձեռնարկէ «ԱԶԴԱՐԱՐ» ամսագրին հրատարակութեան, ապաւինելով՝ քսանութ հետաքրքիր բաժանորդներու սրտակցութեան....

Բացառիկ նուիրում պահանջող այս ձեռնարկը կը պսակուի տասնութ պրակներու լոյս ընծայումով։ Ասոր կը յաջորդեն Մխիթարեան զոյգ միաբանութիւններուն պարբերական հրատարակութիւնները, եւ երկրագունդի տարածքին գտնուող քաղաքներուն մէջ լոյս տեսած և դեռ շարունակուող բազմաթիւ պարբերաթերթերը։

Պանծալի հրապարակագիրներուն մտքի սփիւռքը ի մի բերելու, եւ կատարուած աշխատանքին մէկ մասը՝ պատշաճ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ով մը հանրութեան ներկայացնելու համար, արդէն ձեռնարկած ենք նախապատրաստական աշխատանքներու։

Այս առիթով ձեռնարկած ենք նաեւ հանրային և անհատական ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ հաւաքածոներու քարտագրումի բարդ աշխատանքին, որուն արդիւնքը պիտի ըլլայ յետագային լոյս տեսնելիք ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՒԱՔԱԾՈՆԵՐՈՒ ՈՒՂԵՑՈՅՑԸ։

Հաւանական է, որ անցեալի մշակութային գանձերէն՝ գովելի ջանադրութեամբ, տակաւին նմոյշներ պահպանուած ըլլան գիտակից եգիպտահայերու մօտ։

Մեր ձեռնարկը լրումին հասցնելու համար՝ կ'առաջարկենք գրասէր անհատներու մօտ գտնուող բոլոր նմոյշներուն մասին տեղեկացնել ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ։

Այս առնչութեամբ, կը խնդրենք կապ պահպանել՝

15, Emad El Din Street - P O·BOX 1079-11511 CAIRO

կամ հեռաձայնել՝ 5919636 համարին։

Պարտք կը զգանք յարգելի հասարակութեան հաղորդելու՝ թէ այս բազմաշխատ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍին նախաձեռնող մարմիններն են՝ Հ.Բ.Ը.Մ. Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովը, Հայ Ազգային Հիմնադրամը, Յուսաբեր Մշակութային Ընկերակցութիւնը, Հայկական Ընթերցասրահը և Հայ Մշակոյթի Բարեկամները։

Շնորհակալութեամբ՝
ՀՊՄ 200-ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՒԹԵԱՆ...

(Շարունակութիւն Բ. էջէն)

Հայ գաղութէն ընտրուած խոնարհ բայց մշակութասէր անձ մը։ Տարբեր կերպ չէր կրնար ըլլալ։ Լուսաւորուիլ ու լուսաւորել ուզողներու մէջէն էր որ պէտք էր գար ջահակիրը, որ պիտի բռնկեցնէր լոյսի ու յոյսի կայծերը։ Այդ լոյսի կայծը եղաւ ուրեմն «Ազդարար»ը եւ անոր հիմնադիրը, 200 տարի առաջ, միայն 28 բաժանորդ ապահոված Յարութիւն Քհնյ. Շմաւոնեանը, իր կեանքի զուգընթաց ելեւէջներով եւ դժբախտութիւններով դաստիարակուած, լուսաւորուած այդ անձէն, որ նախախնամութեան կողմէ ընտրուած էր որպէսզի լուսաւորէր իր ժամանակակիցները»։

Նիստի ընթացքին խօսած է նաեւ Մշակոյթի Նախարար Յակոբ Մովսէս, որ ողջունած է ներկաները ու ձեռնարկը։ Մշակոյթի նախարարը եւ այլ ատենախօսներ ընդգծած են Հայ-Հնդկաստան վաղեմի կապերու զարգացման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ ազգային գոյատեւման մէջ մշակութային արժէքներու, այս պարագային, մամուլին ունեցած նախախնամական դերը

ՀՆՉԱԿԵԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Պատուիրակութեան անդամ ընկ. Յ. Նազրեան Արցախի զոհուած ազատամարտիկներու հիմնադրամին յանձնեց աւստրալահայ համայնքի կողմէ այդ նպատակով հանգանակուած հինգ հազար ամերիկեան տոլար։

Հիւրերը ծանօթացան պատերազմի եւ շրջափակման հետեւանքով ստեղծուած հանրապետութեան արդիւնաբերութեան եւ գիւղատնտեսութեան վերականգնման ուղղութեամբ տարուող աշխատանքներուն, ճշդեցին, թէ այդ հարցով ինչպիսի օգնութեան կարիք կայ։

Յունիս 18ին պատուիրակութեան անդամները ծանօթացան ԼՂՀ մայրաքաղաքին, այցելեցին Շուշի, հանդիպեցան արցախահայութեան տարբեր խաւերու ներկայացուցիչներուն, յատկապէս զինուորականութեան։

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Ողբ. Արթին Վարդուկեանի մահուան տխուր առթիւ, փոխան ցաւակցութեան ընկ. Պետրոս Մովսէսեան կը նուիրէ.

Հայկական Ընթերցասրահին	*10*
«Ջահակիր»ին	*10*

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացանք.-

= «Հայ Արուեստի Միջազգային Ե. Սիմպոզիումի գործերուն Հրատարակութիւնը» *(Վենետիկ 1988)։ Խմբագրուած Հ. Լեւոն Զէքիեանի կողմէ։ Հրատարակութիւն՝ Վենետիկի համալսարանի, Միլանի Հայ Մշակոյթի ուսումնասիրութեան և վաւերագրումի կեդրոնին և Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիային։ Իտալական հանրագիտարան մը հայ արուեստի մասին սկզբնական շրջանէն մինչեւ ԺԸ դար։ Շքեղատիպ հատոր, 862 էջ։ Տպագրութիւն՝ Վենետիկի Մխիթարեան Հայրերու, Սուրբ Ղազար։*

= «ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՅԹ», *Շաբաթաթերթի տարեկան բացառիկը։ Ճոխ բովանդակութիւն՝ Պէյրութ։*

ՖՈՒԹՊՈԼ ՄՈՆՏԻԱԼ-94

(Շար. Ա. էջէն)

խումբերը իրարու հետ պայքարելով յաղթական մնացին Պուլկարիա, Իտալիա, Շուէտ Պրազիլ։

Հետեւաբար, երէկ գիշեր տեղի ունեցան կիսաւարտական մրցումները, ժամը 11ին Իտալիոյ եւ Պուլկարիոյ խումբերը սուր պայքար մը տարին, որ վերջացաւ ի նպաստ Իտալիոյ 2-1 արդիւնքով։ Ապա այս առաւօտեան ժամը 2.30ին, տեղի ունեցաւ երկրորդ մրցումը՝ Պրազիլիոյ եւ Շուէտի խումբերուն միջեւ։ Անխոնջ պայքարէ մը ետք Պրազիլ կարողացաւ պարտութեան մատնել 1-0 արդիւնքով եւ հասնիլ աւարտական՝ ընդդէմ Իտալիոյ հաւաքականին։

Յիշենք թէ, Շաբաթ 16 Յուլիսին, տեղի պիտի ունենայ վերոյիշեալ կիսաւարտական մրցումներուն պարտուած՝ Շուէտի եւ Պուլկարիոյ խումբերուն միջեւ մրցում մը, որոշելու համար 3րդ եւ 4րդ դիրքերը։

Յառաջիկային կրկին պիտի անդրադառնանք սոյն որակաւոր մրցումներուն շուրջ։

ՍԻՄՈՆ ՋԱՄՔԷՐԹԷՆԵԱՆ

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
Հեռ. 4920633
Փոստարկղ թիւ՝ 627

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՄԱՐԶԱՐԱՆԻՍ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ
70-ԱՄԵԱՅ ՅՈԲԵԼԵԱՆԻՆ ԱՌԹԻՒ
Ուրբաթ 22, Շաբաթ 23 եւ Կիրակի 24 Յուլիս 1994-ին
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՍՔԵԹ-ՊՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՔ
ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ
ԳԵՐՇ. Տ. ԶԱՒԷՆ ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆԻ
Բարեխնամ Առաջնորդ Եգիպտոսի Հայոց
ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊԵԱՆԻ
Ատենապետ Գահիրէի Պատկ. Թեմական Ժողովի
ՄՐՑԱՇԱՐՔԻՆ ԲԱԺԱԿԸ ՆՈՒԻՐԱԾ ԵՆ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՀՐԱՉ ՍԻՄՈՆԵԱՆ
Ատենապետ Գահիրէի Պատ. Քաղաքական Ժողովի
ՄՐՑԱՇԱՐՔԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆ ԿԸ ԲԵՐԵՆ
ԳԱՀԻՐԷԻ Հ·Մ·Ը·Մ·-ՆՈՒՊԱՐ-Ի ԵՒ Հ·Մ·Ը·Մ·-ԱՐԱՐԱՏ-Ի
ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ Հ·Մ·Ը·Մ·-ԿԱՄՔ-Ի ԵՒ Հ·Մ·Ը·Մ·-ՆՈՒՊԱՐ-Ի
ԽՈՒՄԲԵՐԸ

Կը հրաւիրենք եգիպտահայ մարզասէր հասարակութիւնը որ իր ներկայութեամբ խանդավառէ և քաջալերէ մեր մարզիկները։

■

Յոբելինական Մեծ Պարահանդէս
«ՌԱՄԱՏԱ ՌԸՆԵՍԱՆՍ»
ՊԱՆԴՈԿԻ ՇՔԵՂ ՍՐԱՀՆԵՐՈՒՆ ՄԷՋ
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՄԲ
«ՏՀԸ ԿՈՍԹՍ» ԽԱՆԴԱՎԱՌ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲԻՆ

Ի ՎԵՐՋՈՅ ՍԿՍԱՆՔ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Միւս կողմէ սակայն երբ անապարանք չկայ կ'ըսենք, չենք ալ փափաքիր որ բանակցութիւնները տասնամեակներու վրայ երկարին, ինչպէս պարագան է Ամերիկայի Արեւելեան ափին։ Մաօ Ցէ Թունկ ըսած է – «Հազար մղոն ճամբան առաջին քայլով կը սկսի»։

բ – «Ցանկալի Միութեան» մը համար, հիմնական հարցերը կը կարօտին յստակացման եւ բանաձեւման։ Առաջին օրէն, մինչեւ այսօր, եկեղեցին կռուախնձոր դարձած է քաղաքական հաշիւներու և ինչպէս վերը շեշտեցինք, ստեղծուած տագնապը եկեղեցականէն աւելի քաղաքական է, եւ արդիւնք՝ պաղ պատերազմի հետապնդած ազդեցութեանց գօտիներուն։ Ներազգային քաղաքական խմբաւորումներն ալ լուրջ դեր խաղցան տագնապի ստեղծման եւ զարգացման մէջ։ Ուշ կամ կանուխ, այս խմբաւորումներն ալ ակնկալուած են իրենց կեցուածքը ճշդելու, եւ լուծումներու մասնակցելու։ Այլապէս չինծու պիտի ըլլան, և փխրուն՝ ձեռք ձգուած արդիւնքները։

Ամէն պարագայի տակ, առաջին քայլը առնուած է։ Լաւատեսութեամբ և յոյսով սպասենք շօշափելի արդիւնքներու։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ-ԳԱՀԻՐԷ

ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ
ԱՒԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ԼԱՀՄԱՃԻՒՆ,
ՔՈՒՊԷՊԱ, ՄԱՆԹԸ, ՏԵՐԵՒԻ ԼԻՑՔ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

Բոլոր անոնք որոնք կը փափաքին ունենալ, թող հաճին դիմել սրահ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեգրամը	Ե. Ո.	308.80
21 կարաթ՝ կրամը		38.60
18 կարաթ՝ կրամը		33.10

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԵՐՈԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱՅԵԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1293 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 28 ՅՈՒԼԻՍ 1994   ՀԱՏԸ ԶԵՌՔԷ 20 Եգ. Դհկ.   عدد رقم ١٢٩٣ — الخميس ٢٨ يوليو ١٩٩٤

ՊԱՏՄԱԿԱՆ

ԼՈԶԱՆԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ

(24 ՅՈՒԼԻՍ 1923)

1922 Նոյ 21ին Սեւրի (1920 Օգոստ.) եւ Լոնտոնի (1921) ժողովներէն յետոյ, երբ Մ. Քեմալ յաղթած է Հայաստանին, Պրեստի (1918) Մոսկուայի (1921 Մարտ) եւ Կարսի (1921 Հոկտ.) դաշնագիրներով բռնագրաւած է Կարս-Արտահանը, զիջած է վրացիներու Բաթումը, Նախիջեւանը պարտադրած է Կարսի դաշինքով ազերիներուն յանձնելը: Ան վռնտած է Ֆրանսան Կիլիկիայէն, Իտալիան՝ Անթալիայէն, յոյները՝ Իզմիրէն եւ ջախջախած է Վենիզելոսի բանակը (100 հազար, որ մինչեւ Անգարա յառաջացած էր), ապահոված է Սեւրի դաշինքին պատռուիլը, անոր ստորագրութենէն երկու ամիս ետք՝ Իտալիայէն, Ֆրանսայէն այդ դաշնագրին յօդուածներուն ջնջումը ապահոված է... Ֆրանսայի հետ (1920-1921) բարեկամական դաշնագիրներ ստորագրած է, Ռուսաստանի օգնութեան (10 միլիոն ոսկի ռուբլի եւ մեծաքանակ զէնք) պէտք չունի այլեւս, որովհետեւ Անգլիոյ լման յանձնուելու երդումը եւ Կարմիր Ռուսը լքելու նոր քաղաքականութիւնը օգտաշատ կը նկատէ. Սվազի եւ Էրզրումի թրքական ազգայնամոլ տարրերուն հետ որոշած է 1919ին «մէկ թիզ հող չյանձնել ոչ հայերուն եւ ո՛չ ալ յոյներուն»: Ցեղասպանութեամբ ջնջած է 1.5 միլիոն հայ եւ 800 հազար յոյներ ալ՝ Պոնտոսէն մինչեւ Իզմիր: Տիրացած է Պոլսոյ, խոստացած է լրիւ գործակցութիւն թուրքը ռուսին դէմ պաշտպանող Անգլիոյ...:

1918ի Հոկտ. 30ին պարզուած, եւ Մուտրոսի մէջ Անգլիոյ յանձնուած Թուրքիան չէ՛ ան այլեւս, Քեմալի օրով:

Պոլսոյ Անգլիոյ ներկայ Վահտէտտին Սուլթանը եւ Իթթիլաֆական Տամատ Ֆէրիտ փաշաները ստորագրած են Սեւրի դաշնագիրը եւ Վան-Պիթլիս-Էրզրում 3 նահանգներուն Հայաստանի կցուելուն համաձայնութիւնը, Քեմալիզմի համար բնաւ ընդունելի չեն: Արաբական երկիրները՝ (2 միլիոն քռ. քմ. Օսմանեան կայսրութենէն) խլած են անգլիացիները եւ ֆրանսացիները... որոնք գոհ են: Քեմալը պէտք է այդ հողերը լքէր... եւ լքելէ ետք սակայն, կ'ուզէր պահել ներկայ 775 հազար քռ. քմ. հողամասը՝ որպէս Օսմանեան կայսրութեան երկրամաս: Այն օրէն որ Դաշնակիցները Հայաստանի Խորհրդայնացումը հաստատեցին, այն օրէն վճռած էին, որ Թուրքիայէն Կարմիր Հայաստանին հող տալը անկարելի էր...:

1920ի աւարտին, Քեմալ յանձնուած էր Անգլիոյ: Նոյ. 29ի Հայաստանը փրկուեցաւ 1920ի Հոկտ.ի ներխուժող Գ. Քարապեքիրի բնաջնջելու ծրագրին գործադրութենէն, բայց Մոսկուան 1921ին գիտնալով հանդերձ որ թուրքը ծախած էր զինք, չկրցաւ գնահատել թուրքին իրաւ դիրքորոշումները եւ Մոսկուայի ու Կարսի (1921 Մարտ եւ Հոկտ.) դաշնագիրներու պատրաստութեան ատեն Թուրքիոյ դէմ... չպաշտպանեց Հայկ. Դատը, մանաւանդ եւ յետագային ալ այդ դաշնագիրները չեղեալ չհամարեց...

Տարտանելէն, Ատալիայէն, Կիլիկիայէն, Իզմիրէն Դաշնակից զօրքերուն հեռացման հարցով քաջալերեց Քեմալի՛զմը...

Սովետ Ռուսաստանը եւ Մ. Նահանգները Դաշնակիցներուն կողմէ որպէս դիտորդ կը մասնակցէին: Տիրողը Անգլիոյ ներկայացուցիչ Լորտ Քըրզընն էր:

Հայերը դիտորդ էին սպասման սրահին մէջ: Ներկայ չըլլայի՛ն հոն՝ գուցէ աւելի լաւ էր:

Քրտածին բայց Քեմալի լիազօր դեսպան՝ Իսմէթ Ինէօնէ (որ հազարաւոր քիւրտեր ջարդած է Տէրսիմի լեռներէն...), ան ո՛չ միայն Սեւրի հայոց տուած 3 նահանգներուն 88,89 յօդուած-

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆ ԷՏՈՒԱՐՏ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ ԻՐ ՀԱՒԱՏԱՐՄԱԳԻՐԸ ԿԸ ՅԱՆՁՆԷ ՆԱԽԱԳԱՀ Հ. ՄՈՒՊԱՐԱՔԻ

Չորեքշաբթի, 20 Յուլիսին, Եգիպտոսի մօտ Արտակարգ և Լիազօր դեսպան Դր. Էտուարտ Նալպանտեան ներկայացաւ Եգիպտոսի Նախագահ Հոսնի Մուպարաքի և յանձնեց իր հաւատարմագիրը:

Արարողութեան աւարտին, Նախագահ Մուպարաք Դոկտ. Է. Նալպանտեանի հետ ունեցաւ առանձին զրոյց, որուն ընթացքին Եգիպտոսի նախագահը խնդրեց փոխանցել իր ողջոյնները Հայաստանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին, ինչպէս նաեւ բարգաւաճման մաղթանքները՝ հայ ժողովուրդին: Երկու կողմերը ցանկութիւն յայտնեցին զարգացնել երկկողմանի յարաբերութիւնները, ամրապնդել և ընդլայնել գոյութիւն ունեցող բարեկամական կապերը:

Կրկին կը շնորհաւորենք յարգելի Արտակարգ և Լիազօր դեսպան Դր. Է. Նալպանտեանին:

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐ ՏԻԱՐ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆ ՅԱՆՁՆ ԱՌԱՒ ՍՏԱՆՁՆԵԼ ԵՐԵՒԱՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՇԻՆՈՒԹԵԱՆ ԾԱԽՍԵՐԸ

93-ամեայ ազգային մեծ բարերար Տիար Ա. Մանուկեան, իրեն ի պատիւ տրուած հանդիսութեանց ընթացքին յայտարարեց թէ յանձն կ'առնէ ստանձնել Երեւանի Մայր Տաճարի շինութեան ծախսերը, որ վստահաբար Հայաստանեայց եկեղեցւոյ պատմութեան մէջ պիտի արձանագրուի ոսկեայ տառերով: Կ'ենթադրուի թէ նման կառոյց մը պիտի արժէ 3էն 5 միլիոն տոլար:

Մասքօ ընկերութեան տնօրէն ժողովի նախագահ Ռիչըրտ Մանուկեան՝ իր հօր ի պատիւ կազմակերպուած հանդիսութեան ընթացքին, Կիրակի 12 Յունիսին ի ներկայութեան աւելի քան 700 հրաւիրեալներու, որոնք եկած էին նշելու Ալեք Մանուկեանի եկեղեցական ծառայութեան 80-ամեակը, սրտաբուխ ելոյթ մը կ'ունենար որ կ'արժեւորէր իր հօր կեանքը հետեւեալ արտայայտութեամբ.

«Ութսուն տարի առաջ էր, երբ հայրս լրջօրէն մտածեց կուսակրօն քահանայ դառնալու մասին: Ան շատ կը փափաքէր իր կեանքը նուիրել Հայաստանեայց եկեղեցիին: Սակայն, բարեբախտաբար ինծի եւ շատերուն համար, ան

(Շար.ը տեսնել էջ 3)

ՀԱՅՐԵՆԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպէս որ նախապէս տեղեկացուցած էինք՝ ՀՀ Ներքին Գործոց Նախարարութենէն վեց մասնագէտներ եկած էին Գահիրէ, հետեւելու համար թմրադեղերու դէմ պայքարին նուիրուած յատուկ դասընթացքներու, որ կազմակերպած էր Եգիպտոսի Ներքին Գործոց Նախարարութիւնը աջակցութեամբ՝ Արտգործոց Նախարարութեան:

Հետեւաբար, 27 պետութիւններու ոստիկանական խումբերու վերապատրաստման դասընթացքները յաջողութեամբ աւարտելու կապակցութեամբ, անցեալ Երեքշաբթի 19 Յուլիսին, Գահիրէի ոստիկանական Ակադեմիային մէջ, գլխաւորութեամբ Եգիպտոսի Նախագահ Հոսնի Մուպարաքի, տեղի ունեցաւ հանդիսաւոր արարողութիւն:

Հայրենի սպաները յանձինս՝ Սերգէյ Մկրտչեանի, Արմէն Առաքելեանի, Յարութիւն Յարութիւնեանի, Տիգրան Ներսէսեանի, Գառնիկ Եղիազարեանի եւ Սարգիս Բաղդասարեանի անցեալ Երկուշաբթի օր վերադարձան Հայրենիք:

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ ԿԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԷ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՍՆԻ ՄՈՒՊԱՐԱՔԻ

Եգիպտոսի ազգային տօնի՝ Յուլիս 23ի յեղափոխութեան 42-րդ տարեդարձին առթիւ, Հայաստանի Հանրապետութեան նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան, շնորհաւորական հեռագիր յղած է Եգիպտոսի նախագահ Մոհամմէտ Հոսնի Մուպարաքի:

Նոյն առթիւ, ՀՀ վարչապետ Հրանդ Բագրատեան եւս հեռագիր մը յղած է եգիպտացի իր պաշտօնակիցին՝ Դոկտ. Աթէֆ Սետքիի:

ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ԹՄՐԱՄՈԼՈՒԹԵԱՆ ԴԷՄ ՊԱՅՔԱՐԸ

Հանրապետութեան մի խումբ մտաւորականներ բաց նամակ են յղել Հայաստանի Հանրապետութեան նախագահին ու խորհրդարանին, որում արտայայտել են իրենց խոր մտահոգութիւնը Հայաստանում դարի խոշորագոյն աղէտներից մէկի՝ թմրամոլութեան տարածման կապակցութեամբ, որը ներկայ սոցեալ տնտեսական ծանր պայմաններում առաւել ցայտուն ու վտանգաւոր է դառնում:

Այնուհետեւ նշելով երկու տարի առաջ ՆԳՆ համակարգում ստեղծուած եւ այժմ լուծարուած նարկոպիզնեսի եւ թմրամոլութեան դէմ պայքարի վարչութեան դրական աշխատանքը, նամակի հեղինակնե-

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

ԱՏՐՊԷՅՃԱՆ ՍՏՈՐԱԳՐԵՑ

Վերջապէս երէկ 27 Յուլիսին, Մոսկուայի մէջ, Ատրպէյճանի կառավարութիւնը ստորագրեց հայ-ատրպէյճանական հակամարտութեան խաղաղ կարգաւորման՝ Մայիս 19-ի ներկայացուած ռուսաստանեան ծրագրի համաձայնագիրը:

Մանրամասնութիւնները յաջորդ թիւով:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Հայկական մամուլին մէջ տրուած զանազան հաղորդագրութիւններէն իմացած ըլլալով որ ի Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոս, Վազգէն Ա. Հայրապետը անհանգստացած է, փութացինք ներքոյիշեալ հեռագիրը ղրկել և Ազգընտիր մեր Հայրապետին մաղթել շուտափոյթ ապաքինում և առողջութիւն։

Նմանօրինակ հեռագիր ղրկուեցաւ նաեւ Աղեքսանդրիոյ Թեմական եւ Քաղաքական Ժողովներուն կողմէ։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա.
Վեհափառ Կաթողիկոս Ամենայն Հայոց
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ

Սիրելի Վեհափառ Տէր,

Եգիպտոսի թեմի Ձեր բոլոր հոգեւոր զաւակները, խիստ մտահոգ են Ձեր անհանգստութեամբ։ Ամէնքս ալ ջերմեռանդօրէն կ'աղօթենք Ձեր շուտափոյթ ապաքինման համար։ Ի խորոց սրտի կը մաղթենք առողջութիւն եւ արեւշատութիւն։

Ձեր ներկայութիւնը յԱթոռ Հայրապետական, ապահովութիւն է բոլորիս համար։ Տայ Աստուած որ դեռ երկար տարիներ գահակալէք, ի պայծառութիւն Հայաստանեայց Առաքելական մեր եկեղեցւոյ եւ յօգուտ մեր բարի եւ արի ժողովուրդին։

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊԵԱՆ — ԶԱՒԷՆ ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆ
ԱՏԵՆԱՊԵՏ ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ — ԱՌԱՋՆՈՐԴ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՑ
ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ Ազգային Իշխանութիւնները ի լրոյ իմացան թէ, Աղեքսանդրիոյ Թեմական Ժողովի յարգելի Ատենապետ, Տիար Նորայր Պէնօհանեան որ ժամանակ մը առաջ, մեկնած էր իր զաւակներուն մօտ ի Գանատա, լեղուցի գործողութեան ենթարկուած է։ Իմացուեցաւ նաեւ թէ, գոհութիւն եւ փառք Աստուծոյ, իր բժիշկ զաւկին եւ այլ բժիշկներու լաւագոյն խնամքին ներքեւ, գործողութիւնը աւարտած է յաջողութեամբ։

Այս առիթով եւ յամենայնի, յարգելի եւ սիրուած Ատենապետ, Տիար Նորայր Պէնօհանեանին, թէ Աղեքսանդրիոյ և թէ Գահիրէի Ազգային Իշխանութիւնները կը մաղթեն արագ ապաքինում եւ քաջառողջութիւն։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 10-ԱՄԵԱԿ

«Ազատ Ղարիպեան» Պարախումբի ՅԱՂԹԱԿԱՆ ԵԼՈՅԹՆԵՐԸ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ

Ասկէ 10 տարիներ առաջ հիմը դրուեցաւ Հալէպի Ն.Ս.Մ. Միութեան պարախումբին, շատերը այն ժամանակ ըսին, որ անհեթեթութիւն է սկսիլ այսպիսի մեծ գործ մը, որուն համար մեր ուժերը տկար են։ Բայց կատարուած գործը եկաւ փաստելու, որ մեր պատասխանատուներն ու պարման-պարմանուհիները նուիրուեցան ամենագեղեցիկին ու ամենաբարոյականին, հայկական պարարուեստի միջոցով տարածելու եւ զարգացնելու հայ մշակոյթը։

Պարուսոյց Աբրահամ Կոստանեանի ղեկավարութեամբ, Ն.Ս.Մ.Մ.-ի պարախումբը այս տարի Մարտ ամսուն, Հալէպի մէջ ունեցան իրենց 10-ամեակի առաջին ելոյթը։ Պաշտօնական հիւրերու կողքին խուռներամ բազմութիւն մը՝ որոնք եկած էին վայելելու պարախումբի երիտասարդ-երիտասարդուհիներու աշխուժութիւնն ու առոյգ արտայայտութեան ընթացքը և հմայիչ ձեւերը։

Ցայտագիրի առաջին մասը կը բաղկանար հետեւեալ պարերէն «Սասուն», «Խաղողի Ողկոյզներ», «Քոչ Նազար», «Խաղ Պար», «Իլիկներ», «Նաւաստիներու պար», «Գնչուներ» և ապա արաբերէն մեներգ։ Ցայտագիրի երկրորդ մասը՝ «Վալս», «Թանկօ», «Քարմէն», «Արաբական պար», «Կինտոներ» «Վրացական պար» «Լեզգինկա»։

Ինչպէս նախորդ տարիներուն, այս տարի նոյնպէս տղոց առնական, հաստատ եւ հմուտ շարժուձեւերը, աղջիկներուն նազելի, համաչափ եւ չորորաքայլ պարելաձեւը, բոլոր պարերուն մէջ շողացող թատերական վարժ արտայայտութիւններուն կողքին... Այս բոլորը իրենց բարերար եւ անխախտ ներգործումը ունեցան հանդիսատեսներուն վրայ, անգամ մը եւս համոզելով բոլորը, որ Ն.Ս.Մ.Մ.-ի պարախումբը արժանի է մի՛շտ բարձր գնահատանքի, հաստատապէս լաւագոյնը ըլլալով սփիւռքահայ իրականութեան մէջ։

Շնորհիւ Ն.Ս.Մ.Մ.-ի վարչութեան անդամներուն, գեղարուեստական ղեկավար Աբրահամ Կոստանեանի, պարախումբի յանձնախումբին եւ անշուշտ բոլոր պարողներու անդուլ ճիգերուն, Ն.Ս.Մ.Մ.-ի խումբը 10 տարիներու ընթացքին 5 երկիրներու մէջ տուած է 100-է աւելի ելոյթներ, մասնակցելով միջազգային տարբեր փառատօներուն, նոյնպէս պարախումբը յաճախ մասնակցած է գաղութիս մէջ տեղի ունեցած մշակութային մեծ ձեռնարկներուն։

Պարախումբի 10-ամեակի առիթով պատրաստուած գրքոյկին՝ Ն.Ս.Մ.Մ.-ի վարչութեան մեր խօսքը բաժինին մէջ իրաւացիօրէն ըսուած է. «10 տարիներու համակ նուիրում, հեւք ու յաղթարշաւ ուր՝ Սուրիոյ, Յունաստանի, Կիպրոսի, Լիբանանի և Մայր հայրենիքի մէջ կայացած բազում հիւրախաղերու և ներկայացուցչական փառատօներու մէջ պատուաւոր տեղ գրաւած, իր ինքնատիպ պարացանկով և գեղարուեստական բարձր ճաշակով կատարուած համոյթները, անվիճելիօրէն զինք կը դասեն արհեստավարժ խումբերու կարգին, միանգամայն շեշտելով անոր «Ազգային մեծ գործ» կատարելու հանգամանքը»։ Վերջին ելոյթին յաղթական 10-ամեակը խորհրդանշող յուշամետալներով պարգեւատրուեցան պարախումբի տղաքն ու աղջիկները առ ի գնահատանք իրենց անսակարկ նուիրումին։

ԹՂԹԱԿԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿԵԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Յուլիս 1-ին Հայաստանի տնտեսութեան նախարար Արմէն Եղիազարեան, Միացեալ Նահանգներու Միջազգային զարգացման գործակալութեան Եւրոպայի ու ԱՊՀ-ի բաժնի փոխ տնօրէն Թոմաս Դայն և Հայաստանի ամերիկեան համալսարանի նախագահ Միհրան Աղպապեան ստորագրեցին տնտեսական քաղաքականութեան հետազօտման և վերլուծական կեդրոնի հիմնադրութեան մասին պայմանագիր։ Նոյն օրը, Ամերիկեան համալսարանին մէջ տեղի ունեցաւ կեդրոնի բացման հանդիսաւոր արարողութիւնը։

Խօսելով այս իրադարձութեան մասին նախարար Եղիազարեան յայտնեց, որ վերլուծական կեդրոնի ստեղծումը մեծ նուաճում մը պիտի ըլլայ Հայաստանի համար ու պիտի նպաստէ Հայ-ամերիկեան յարաբերութիւններու զարգացմանը՝ դնելով զայն աւելի գործնական հիմքերու վրայ։

«Կեդրոնը նախ և առաջ հնարաւորութիւն կը տայ մեր տնտեսութեան համար ստանալ որակեալ փորձաքննութիւններ, միաժամանակ հայ մասնագէտները կը հաղորդակցուեն ամերիկեան մասնագէտներու հետ, կը կատարելագործեն իրենց հմտութիւնները» ըսաւ նախարարը։ Ան յոյս յայտնեց, որ նորաստեղծ այս կառոյցը իր արդիւնաւէտ աշխատանքով ընդօրինակելի կը դառնայ նաեւ միւս երկիրներուն համար։

Ծրագրուած է, որ կեդրոնի գործունէութիւնը սկսի այս տարուայ Սեպտեմբերին։ Տնօրէնը պիտի ըլլայ Ամերիկացի, իսկ փոխ տնօրէնը՝ Հայաստանցի մասնագէտ։ Աշխատողներու ընդհանուր թիւը պիտի հասնի 540 հոգիի։

«Ես լիայոյս եմ, որ ստեղծուող կեդրոնը իր աւանդը կը բերէ Հայաստանի տնտեսական ու ընկերային իրավիճակի բարելաւման» յայտնեց համալսարանի նախագահ Միհրան Աղպապեան։

ՆԵՐՔԻՆ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

ՆՈՒՊԱՐ ՏԷՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Դ.

ՄՈԼԴՈՎԱ

Հայերն այս երկրում ունեն բազմադարեան պատմութիւն։ Երկրի զանազան քաղաքներում հայերն ունեցել են անցեալում բազմաթիւ եկեղեցի, գերեզմանատուն եւ հայկական համայնքներ։ Բայց Խորհրդային իշխանութիւնների տարիներին այդ բոլորի գործունէութիւնը դադարեցուած է եղել։ Երկրի ազատութեան ընդունուած նոր օրէնքի համաձայն մոլդովական իշխանութիւնները մայրաքաղաք՝ Քիշինյովի հայ բնակչութեան վերադարձրեց անցեալ տարի նախկին Սուրբ Աստուածածնի եկեղեցին։ Վեհափառ Հայրապետը Քիշինյով գործուղեց Մայր Աթոռի միաբանութեան երիտասարդ անդամ Սերովբէ Վրդ. Իսախանեանին, որ շուտով սկսեց եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Որով ձեռք բերուած եկեղեցին դարձաւ հայ համայնքի հաւաքավայր կեդրոնատեղին։

Միացեալ ջանքերով կազմակերպուած Մոլդովայի հայերի ընդհանուր ժողովը հանդիսաւորապէս հռչակեց հայ համայնքի վերածնունդը, պատրաստելով մի կանոնադրութիւն։ Այսօր նորակազմ այս համայնքն ենթակայ է Մոսկուայի առաջնորդ Տիրան Արքեպիսկոպոսին, իսկ Սերովբէ Վրդ.ն էլ մեկնեց Սամարղանդ (Միջին Ասիա) պատասխանատու նոր պաշտօնի։

ՈՒԶԲԷՔՍՏԱՆ

Ուզպէքստանի երկրորդ մեծ քաղաքը Սամարղանդն է։ 1905ին այստեղ եղած է հայկական մի համայնք, բաւականի մեծ քանակով, որ ունեցել է եկեղեցի, դպրոց և այլն։ 1917-ի յեղափոխութիւնից յետոյ ամբողջ Միջին Ասիայում գործող հայկական հիմնարկների հետ փակուեցին նաեւ Սամարղանդի հայկական դպրոցն ու եկեղեցին։

Այս տարի Ուզպէքական իշխանութիւնները հայերին վերադարձրին Սամարղանդի եկեղեցին։ Սերովբէ Վրդ.ը գործուղուեց Սամարղանդ լծուելով կազմակերպչական նոր աշխատանքի։ Կազմակերպել սկսեց հանգանակութիւն, հին եկեղեցին նորոգելու և այլ անհրաժեշտ գործերի համար։

Սամարղանդի երկու բնակիչներ՝ Արթուր Մարտիրոսեանն և Ալեքսանդր Մելքումովը հանգանակութեան մասնակցելով մեծ գումարներով, արժանացան Վեհափառ Հայրապետի օրհնութեան կոնդակին։ Հանգանակութիւնը շարունակւում է բնակչութեան մէջ, ստեղծելով մեծ հետաքրքրութիւն, որպէսզի ցրուած համայնքը կեդրոնանայ, ունենայ իր վայելուչ եկեղեցին և ազգային հաւաքավայրը։

Այսպէս ուրեմն նախկին Խորհրդային Միութեան Արեւելքից մինչեւ Արեւմուտքում, Սիպիրեան տափաստաններից մինչեւ Պալթիկայի երկրները, ուր որ հայեր կան, ամենուրեք բորբոքուած է հայի ազգային ոգին և հայրենասիրութիւնն և բազում հայ համայնքներ աշխատում են վերադառնալ իրենց նախնեաց արմատներին։

«Երիտասարդ Հայաստան»

«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ» ՇԱՐՔԻ ԱՌԱՋԻՆ ՅՈՒՇԱԴՐԱՄԸ



Հայաստանի Հանրապետութեան Կեդրոնական դրամատունը հրապարակ հանած է «Ազգային Պատկերներ» շարքի առաջին յուշադրամը, որ նուիրուած էր Սարդարապատի ճակատամարտին։ Ան պատրաստուած է արծաթէ և կը կշռէ մէկ «աունս» (31,1 կրամ)։ Հրապարակ հանուած են թիւով 3000 օրինակներ, որոնց հետ կը տրուի նաեւ «իսկութեան վկայական»։

Յուշանուէրի առաջին երեսին վրայ պատկերուած է զրուագներ Սարդարապատի ճակատամարտի յուշահամալիրէն, «Սարդարապատ» գրութեամբ և ճակատամարտի թուականը՝ «1918»։

Հակառակ կողմի վրայ պատկերուած է Հայաստանի Հանրապետութեան զինանշանը ու գրուած է «Հայաստան 25 դրամ 1994»։

Ամբողջ պատկերագրութիւնը գրուած է երիզափակ շրջանակի մէջ։ Պատկերներն ու գրութիւնները ուռուցիկ են։

Այս յուշանուէրները կարելի է ձեռք ձգել Հայաստանի կեդրոնական դրամատան միջոցաւ։

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Նկարիչ Սիմոն Սամսոնեանի «Ջութակահարուհին» Պարգեւատրուած



Ամերիկահայ եւ նախկին եգիպտահայ համբաւաւոր նկարիչ Սիմոն Սամսոնեանի «Ջութակահարուհին»՝ յարգի գործը, զոր նկարած է արուեստագէտը 1957ին, վերջերս ընտրուած է ամերիկեան McDouglas, Littell & Co· հրատարակութեան կողմէ, իր հրատարակած «The Writer's Craft Transparency Pack» գիրքին համար։ Գիրքը կը պարփակէ համաշխարհային համբաւ ունեցող 16 նկարիչներու գործերը, զոր պիտի գործածուին երկրորդական վարժարաններու աշակերտութեան՝ գեղագրութեան կարողութիւնները բարելաւելու նպատակով։

Սոյն իւղաներկով գծուած նկարը (192 × 128 սմ.) որ ցարդ մաս կը կազմէ արուեստագէտին անձնական հաւաքածոյին մէջ, մեծապէս գնահատուած է բազմիցս զանազան ցուցահանդէսներու ընթացքին։ Նոյնպէս 1961ին, հմայած է մեծ երգահան Արամ Խաչատրեանին, Գահիրէ իր այցելութեան ժամանակ։

Խմբագրութիւնս ջերմօրէն կը շնորհաւորէ մեր սիրելի բարեկամ արուեստագէտ Ս. Սամսոնեանին, մաղթելով նորանոր յաջողութիւններ։

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐ ՏԻԱՐ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆ

իր կեանքը նուիրեց Հայաստանեայց եկեղեցիին՝ տարբեր ձեւով մը։ Երբ ան վարդապետ օծուած ըլլար, այսօր, կանգնած ձեր բոլորին առջեւ, իմ յարգանքս պիտի չկարենայի մատուցանել հոս, Լուիզը եւ իր թոռնիկները այստեղ պիտի չգտնուէին. Մասնօ ընկերութիւնը՝ 70,000 իր աշխատաւորներով գոյութիւն պիտի չունենար եւ թերեւս ալ Տիթրոյթը պիտի չունենար այս նոյակապ եկեղեցին, դպրոցն ու սրահը»։

Նաեւ Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ հոգաբարձութեան ատենապետ Էտուարտ Գօրգոյեան ծանուցանեց, թէ Ալեք Մանուկեանի անունով 500,000 տոլար անձեռնմխելի ֆոնտ մը կը հաստատուէր եկեղեցւոյ կողմէ եւ այդ գումարը կը հայթայթուէր Ալեք Մանուկեանի հիմնած ծերանոցի եկամուտէն։

Այս հանդիսութիւնները դեռ երկար ատեն պիտի մնան ոչ միայն Տիթրոյթահայութեան այլ հրաւիրեալներու յիշողութեան մէջ։ Բայց կայ նաեւ այն իրողութիւնը, թէ 2001 թուականին Ալեք Մանուկեանի բարերարութեամբ կառուցուած Երեւանի մայր տաճարը պիտի յանձնուի հայ ժողովուրդին եւ ապագայ սերունդներուն ու հանդիսանայ մէկ գոհարը հայ ճարտարապետութեան։

ԹՂԹԱԿԻՑ

Ծանօթ Երգչուհի ԱՆՈՒՇՔԱ Ոսկի Մետայլին Կ'արժանանայ

Ուրախութեամբ տեղեկացանք, որ Փարիզի «Օլիմպիայի» հսկայ համերգասրահին մէջ, միջազգային «Ֆրանքֆոնական» մրցումներու երկրորդ փառատօնին, սիրուած երգչուհին Անուշքան արժանացած է երգի ոսկէ մետայլին։

Ան երգած է «Մաաք լա հապիպի» (Հետդ եմ սիրելիս) արաբական երգը որ այնքան գնահատուած է ներկաներուն կողմէ, որ ստիպուած եղած է փակման հանդիսութեան եւս ելոյթ ունենալ։

Յիշենք թէ նոյն բեմին վրայ, ասկէ մօտ 25 տարիներ

(Շար. տես էջ 4)

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

ՀՐԴԵՀ «ՆՈՐ ՕՐ»Ի ԽՄԲԱԳՐԱՏԱՆ ՄԷՋ

Երեքշաբթի, Յուլիս 5-ի երեկոյեան «Թէքէեան» Մշակութային Միութեան Ալթատինայի կեդրոնին մէջ ծագած է հրդեհ մը, որ մեծ վնասներ հասցուցած է Ռամկավար Ազատական Կուսակցութեան օրկան «ՆՈՐ ՕՐ» եռօրեայի խմբագրատան, գրեթէ ամբողջութեամբ փճացնելով զայն։

Հրդեհը սկսելէն անմիջապէս ետք, դէպքի վայրը ժամանած են շրջանի հրշէջ մեքենաները, որոնք յաջողած են կրակը սահմանափակել «Պէշկօթիւրեան» կեդրոնի Բ. յարկին մէջ, նախքան որ բոցը հասնի Ա. յարկի վրայ գտնուող սրահի բաժինը։

Այժմ պատասխանատու մարմիններու կողմէ քննութիւններ կը կատարուին ճշդելու համար թէ, ի՞նչ պարագաներու տակ ծագած է հրդեհը։

Այս ցաւալի պատահարին առթիւ, «ՋԱՀԱԿԻՐ» շուտափոյթ վերանորոգում կը մաղթէ «ՆՈՐ ՕՐ»ի խմբագրատան։

★ ՍԻՆԵՄԱ ★ ՍԻՆԵՄԱ ★

ՎԵՐՋԻՆ ԿԱՅԱՆԸ

ԺԻՐԱՅՐ ԲԱԲԱԶԵԱՆԻ ԵՒ ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻ ՄՐՏԱԴՐՈՒԹԵԱՄԲ ԵՒ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ ԲԵՄԱԴՐՈՒԹԵԱՄԲ

ՊԱՏՐԱՍՏՈՒԱԾ ԺԱՊԱՒԷՆԸ

Հայրենի թէ սփիւռքահայ իրականութեան ծանօթ անուններն են ամուսինքը, դերասան, բեմադրիչ և օժտուած արուեստագէտներ Նորա Արմանի և Ժիրայր Բաբազեաններ, որոնք ամբողջ աշխարհը պտտեցան իրենց «ՀԱՑՔ ԱՐԱՐԱՏ»ի, սքանչելի գրական ծրագիրը մատուցելով հայ թէ օտար ժողովուրդներուն, մրցանակներ շահելով, մասնակցելով Եւրոպայի մէջ ֆրանսական ֆիլմերու, Հայաստանի մէջ հայկական ժապաւէններու, ինչպէս մանաւանդ Հոլիվուտի դժուար ֆիլմարուեստի քննադատները սիրաշահելով և նուաճելով իրենց ամերիկեան բեմադրական փորձառութեամբ։

«ՀԱՑՔ ԱՐԱՐԱՏ»ի այս ծրագիրը Sojourn At Ararad *կազմուած է 1986ին և աշխարհի շրջապտոյտէն ետք այսօր մեզի կը ներկայանայ ֆիլմով մը։*

Այս նոր ժապաւէնը կը կոչուի «ՎԵՐՋԻՆ ԿԱՅԱՆ» որուն մէջ նաեւ իրենց մասնակցութիւնը ունին հայրենի և նախկին Խորհրդային Միութեան մեծանուն դերասան Արմէն Ջիկարխանեան։

Յատուկ ցուցադրութենէն ետք ներկայացուեցաւ Յունիս 24ին և Յուլիս 7ին Լոս Անճելըսի մէջ, իսկ Յուլիս 30ին Ուաշինկթընի մէջ պիտի ներկայացուի։

Յարութիւն Խաչատրեան, տաղանդաւոր բեմադրիչը օգնութեան երկու մեծ արուեստագէտներուն, յաջողած է, հիմնուած «ՀԱՑՔ ԱՐԱՐԱՏ»ի ծրագրին վրայ, կազմել այս ուշագրաւ, հայրենական թատերախաղը, ուր երկու սիրողները, ընտանեկան անհասկացողութիւններ կ'ունենան։ Այդ վէճը ընտանիքի քայքայման պատճառին կը հասցնէ, բայց ամէն կողմ դաղթական, ամէն կողմ թափառական, կու գան Հոլիվուտ դերեր ստանձնելու՝ բայց ստիպուած աղբահաւաքութեան կը դիմեն ապրելու համար, կ'երթան Եւրոպա, իրենց արուեստը այնտեղ եւս չի գնահատուիր, ուրեմն ո՞ւր, թափառական հայ, ո՞ւր ամէն կողմ օտար ամէն կողմ գաղթական ու կը մնայ միակ օթեւան Հայաստան։

Եւ կը մեկնին Հայաստան. այնտեղ կը տեսնեն հայութեան անմխիթար վիճակը, այնտեղ սակայն կը տեսնենք հայ ժողովուրդը, որուն հետ ապրիլ և ստեղծագործել կը մնայ գերագոյն նպատակը։

Այս ժապաւէնը, մենք վստահ ենք որ մեծապէս պիտի քաջալերուի, մեծապէս պիտի գնահատուի։ Բայց այս մասին յառաջիկային, մինչ այդ մեծ ուրախութեամբ կը յանձնենք այս լաւ լուրը մեր հանրութեան ուշադրութեան։

ԹՂԹԱԿԻՑ

ԼՈԶԱՆԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Ները կ'անտեսէր, այլ Անգլիոյ առաջարկած Հայաստանի սահմանին մօտ հայկական օճախ մը տալն ալ... (ան ալ Թուրքիոյ հովանաւորութեան տակ...) կը մերժէր։

Լօզանը թաղեց Սեւրի դաշնագիրը եւ լման գոհացում տուաւ Թուրքիոյ բոլոր պահանջներուն։ Պատմաբան Պընուա Մեշէն կը գրէ, որ Անգլիոյ Լօզանի ներկայացուցիչ Լորտ Քըրզըն, կը փորձէր անտեսել Իսմէթի կարողութիւնը, սակայն շուտով անդրադարձաւ որ ան գիտէր լաւապէս պաշտպանել Թուրքիոյ թէզերը։

Յոյն վարչապետ (նախկին) Վենիզելոս ընդունեց (դեռ երէկ թշնամի) Իսմէթի հետ, այսինքն Թուրքիոյ հետ բարեկամանալը։ Այս առթիւ համաձայնեցան որ Յոյն-Թուրք չլուծուած բոլոր հարցերը կարգադրուին...։ Պընուա Մեշէն կը պատմէ, որ այս՝ Յոյն Թուրք համաձայնութիւնը մեծապէս օգտակար եղաւ Պալքաններուն մէջ խաղաղութեան հաստատման։

Յոյն Թուրք հաշտութեան համաձայնութիւնը գոհունակութեամբ ընդունուեցան Դաշնակիցներուն կողմէ կը գրէ Պ.Մ. եւ կ'աւելցնէ, որ այդ վայրկեանէն սկսեալ Յոյն պատուիրակութիւնը թուրքերուն այլազան հարցերուն զօրավիգ հանդիսացան։

Երկար բանակցութիւններ, խօսակցութիւններ, սակարկութիւններ վերջ գտան 24 Յուլիս 1923ին...

Դաշնակիցները տեղի տուած էին, Թուրքիան յաղթական էր, Հայ Դատը լքուած էր...

ՀՐԱՆԴ ԳԱՆԴՐՈՒՆԻ

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
28 ՅՈՒԼԻՍ 1994

ՊԱՍՔԷԹ ՊՕԼ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 70-ԱՄԵԱԿԸ ԵՒ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՍՔԷԹ-ՊՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՔԸ

Աղեքսանդրիոյ ՀՄԸՄ-Նուպարի հիմնադրութեան 70-ամեակին առթիւ, անցեալ Շաբաթ, 23 և Կիրակի 24 Յուլիսին, տեղի ունեցաւ միջքաղաքային համահայկական պասքէթ-պոլի մրցաշարք մը, հովանաւորութեամբ Եգիպտահայոց Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեանի, Պատւոյ հիւրեր՝ ՀՀ Լիազօր և Արտակարգ դեսպան Դր. և Տիկ. Էդուարդ Նալպանտեան իսկ Նախագահութիւնը ստանձնած էին Տէր և Տիկ. Անդրանիկ Մեսրոպեան։ Մրցաշարքին բաժակը նուիրած էին Գահիրէի Քաղաքական Ժողովի ատենապետ Տէր և Տիկ. Հրաչ Սիմոնեաններ և մետալները նուիրած էին Տէր և Տիկ. Վարդ Ալեքսանեաններ։

Սոյն մրցաշարքին մասնակցեցան Գահիրէէն ՀՄԸՄ-Նուպարի և ՀՄԸՄ-Արարատի խումբերը եւ Աղեքսանդրիայէն՝ ՀՄԸՄ-Նուպարի և ՀՄԸՄ-Կամքի խումբերը, որոնք Շաբաթ օր իրարու հետ մրցակցելով, աւարտական մնացին ՀՄԸՄ-Արարատի եւ ՀՄԸՄ-Կամքի խումբերը։ Հետեւաբար Կիրակի երեկոյեան, երկու խումբերը իրարու դէմ խաղալով, մրցումը վերջացաւ 51-53 արդիւնքով, ի նպաստ ՀՄԸՄ-Կամքի, որ տիրացաւ մրցաշարքին տրամադրուած բաժակին:

Մրցումներու աւարտին մասնակցող զոյգ խումբերու խաղացողներէն ոմանք, անտեղի արտայայտութիւններ եւ անախորժ կռիւի դիմած են։ Կը մաղթենք եւ կը յուսանք, որ ընթացող շրջանի մրցաշարքներուն չեն կրկնուիր նման գայթակղութիւններ, եւ թէ մարզական ակումբներու վարիչները առաջքը կ'առնեն այս տեսակ անվայել դէպքերու։

Յիշենք թէ, Շաբաթ գիշեր տեղի ունեցաւ Յոբելինական մեծ պարահանդէս մը, «Ռամատա Ռենեսանս» պանդոկին մէջ, առաջնորդութեամբ «Տէր Կոսթա» խանդավառ նուագախումբին, որ տեւեց մինչեւ առաւօտեան ժամերը։

Խմբագրութիւնս կը շնորհաւորէ Աղեքսանդրիոյ ՀՄԸՄ-Նուպարի հիմնադրութեան 70-ամեայ յոբելեանը և վերոյիշեալ ձեռնարկներուն յաջողութեան սատարող անդամներուն գլխաւորութեամբ Պր. Վրէժ Սէֆէրեանի, մաղթելով բեղուն գործունէութիւն այժմու վարչութեան։

ԹՂԹԱԿԻՑ

ՖՈՒԹՊՈԼ

ՊՐԱԶԻԼ ԱՇԽԱՐՀԻ ԱԽՈՅԵԱՆ

Ֆութպոլի աշխարհի ախոյեանութեան բաժակին, համաշխարհային 15րդ մրցաշարքին, որ տեղի ունեցաւ Ամերիկայի Միաց. Նահանգներուն մէջ, Կիրակի 17 Յուլիս 1994ի գիշերը, աւարտական մրցումին, Պրազիլի հաւաքականը ճակատելով Իտալիոյ կազմին դէմ, կարողացաւ պարտութեան մատնել իր մրցակիցը և այսպէսով տիրանալ աշխարհի ախոյեանութեան «Մոնտեալ 94»ին։ Խիստ հետաքրքրական այս մրցումը վերջացաւ «փենալթի»ներով՝ 3-2 արդիւնքով։

Տեղի անբաւարարութեան պատճառով, յաջորդ թիւով պիտի տանք մեր թղթակիցին կողմէ՝ «Մոնտեալ 94»ի մասին պատրաստուած հետաքրքրական տեղեկատուութիւնը։

ԾԱՆՕԹ ԵՐԳՉՈՒՀԻ՝ ԱՆՈՒՇՔԱ ՈՍԿԻ ՄԵՏԱԼԻՆ Կ'ԱՐԺԱՆԱՆԱՅ

(Շարունակութիւն Գ. էջէն)

առաջ երգած էր հռչակաւոր եգիպտացի երգչուհի Ում Քալսում։

Կը շնորհաւորենք շնորհալի արուեստագիտուհի՝ Անուշքա Զատրհեանը, որ 5րդ անգամ ըլլալով կ'արժանանայ մրցանակի, պատիւ բերելով թէ Եգիպտոսի եւ թէ Եգիպտահայութեան։

Որքա՜ն փափաքելի պիտի ըլլար որ մեր սիրելի Անուշքան, Եգիպտոսը ներկայացնելով յառաջիկային մասնակցէր ու ելոյթ ունենար Հայաստանի մէջ տեղի ունենալիք փառատօնի մը, եւ ինչու չէ արժանանար առաջին մրցանակի։

Ա. Մ.

ԿԱՐ ՈՒ ՉԷՐ

ՎԻՔԹՕՐԻԱ

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Վարդուհի Տնկճեանի մահուան և քառասունքին, առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրէ Թորոնթոյէն Պր. Մարտիրոս Փափազեան 50 գանատական տոլար։

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ»ԻՆ

Ողբ. Լիլա Միննէթեանի մահուան 3-րդ տարելիցին առթիւ, անոր քաղցր յիշատակին Տիկին Թագուհի Մխիթարեան կը նուիրէ 10

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Իր սիրելի ամուսնոյն՝ Բիւզանդի քաղցր յիշատակին, Տիկ. Շաքէ Կոճամանեան կը նուիրէ.

«Համազգային»ին	100
Հայ Գեղ. Միութեան	100
Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Նուպարեան Ազգ. Վարժ.-ին	50
Գալուստեան Ազգ. Վարժ.-ին	50
«Արեւ»ին	50
«Յուսաբեր»ին	50
«Ջահակիր»ին	50

(Ստանալ «Յուսաբեր»էն)

Տիար Արտաշ Վարդուկեան և Տիկին Սիրարփի Քիլիտճեան իրենց սիրեցեալ եղբօր Արթին Վարդուկեանի մահուան առթիւ և անոր քաղցր յիշատակին կը նուիրեն.

Փոլ Քիլիտճեան Հրատարակչական Ֆոնտին	100
Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Գահիրէի Աղքատախնամին	50
Եկեղեցւոյ Տիկնանց Խնամակալութեան	50
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

ՓՈԼ ՔԻԼԻՃԵԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆՏԻՆ

Ողբ. Արթին Բենիամին Վարդուկեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տէր և Տիկին Բենիամին և Լիւսի Վարդուկեան	100
Տէր և Տիկին Երուանդ Սվաճիպաշեան	25
Տէր եւ Տիկին Արթին Չալլաքեան	25
Տիկին Թագուհի Գազանճեան	20
Տիկ. Անահիտ Վարժապետեան	20
Տիկ. Զուարթ Միննէթեան	20
Տիկ. Սիրարփի Սվաճիպաշեան	15

ԱՅԾԵՄՆԻԿ ՀԱՆԳՍՏԵԱՆ ՏԱՆ

Իր ամուսնոյն Ողբ. Արթին Բենիամին Վարդուկեանի մահուան առթիւ Տիկին Մարսէլ Վարդուկեան կը նուիրէ 100

ԱՂԵՔՍ. Հ.Մ.Ը.Մ.-ՆՈՒՊԱՐԻՆ

Հաւատաւոր Հ.Մ.Ը.Մ.-ական և Միութեանս Սկաուտական Շարժումի հիմնադիր Ողբ. Յովհաննէս Զորլեանի դառնակսկիծ մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տիար Վրէժ Սէֆէրեան	25
Տոքթ. և Տիկին Արթօ Արթինեան	25
Տէր և Տիկին Երուանդ Դաւիթեան	25
Տիկին Անի Թոսունեան և զաւակունք	25
Տէր և Տիկ. Դանիէլ Ճաճեան	25
Տէր և Տիկին Մուշեղ Պասմաճեան	25

ՀԱՅ ԹԵՐԹԸ ԸՆԿԵՐՆ Է ՀԱՅ ՏԱՆ

ՄԱՀԱԶԴ

Ցաւով կ'իմացնենք որ վերջերս Պէյրութի մէջ մահացած է Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան հաւատաւոր անդամներէն եւ Տիրունի Երիտ. Միութեան նախկին պատասխանատու ղեկավարներէն՝

ԸՆԿԵՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՃՈՒՆՏՈՒՐԵԱՆ

Այս տխուր առթիւ «ՋԱՀԱԿԻՐ» իր խորազգաց վշտակցութիւնները կը յայտնէ հանգուցեալի այրիին, զաւակներուն, ընտանեկան պարագաներուն եւ գաղափարի ընկերներուն։

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

Յառաջիկայ Հոկտեմբերին պիտի լրանայ ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ սկզբնաւորութեան երկու հարիւր տարին:

Այս առթիւ՝ պանծալի բոլոր հրապարակագիրներուն միտքի սխրանքը մի բերելով, կատարուած հսկայական աշխատանքին մէկ մասը միայն պատշաճ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍով պիտի ներկայացուի հանրութեան, 1994 Նոյեմբեր 27-ի ընթացքին, Մայրաքաղաքին կարեւոր ցուցասրահներէն մէկուն մէջ։

Հայ քաղաքակրթութեան մէկ երեսակը ներկայացնող այս մեծ ձեռնարկը՝ պատշաճ մակարդակով իրագործուած տեսնելու մտահոգութեամբ, բոլոր միութիւններու յարգարժան վարչութիւններուն բարեհաճ ուշադրութեան կը յանձնենք վերեւ նշուած թուականները, իրենց յառաջիկայ գործունէութիւնը ծրագրելու առթիւ:

Շնորհակալութեամբ՝

ՀՊՄ 200-ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ԶԵԿՈՅՑ

ԵՂԻԱՅԵԱՆ ՖՈՆՏԻ 1994-1995 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐՈՒ

Եղիայեան Սանուց Յանձնախումբը 1994-1995 ուսումնական տարեշրջանին համար, վերանորոգելի կրթաթոշակներէն զատ, կը յատկացնէ նաեւ նոր կրթաթոշակներ արժանաւոր ուսանողներու։

ԿԱՐԵՒՈՐ.—

Ա. Դիմումները պարտադրօրէն պէտք է կատարուին թեկնածուներու կողմէ անձնապէս եւ ձեռագիր։

Բ. Թեկնածուները անձնապէս կը ներկայանան Գահիրէի Ազգային Առաջնորդարան տեսակցութեան համար։

Գ. Անոնք որոնք արդէն դիմումնագիր գրած են եւ ընդունուած, պարտին իրենց յաջողութեան վկայականը ներկայացնել եւ հաստատել նոր շրջանի տեւողութիւնը եւ ուսման ամբողջացման թուականը։

Դ. Նոյն ընտանիքէն երկու եղբայրներ կամ քոյրեր չեն կրնար սան արձանագրուիլ Եղիայեան կրթաթոշակի։

Ե. Վճարումները կ'ըլլան փոխգիրով («չէք») ուղղուած տուեալ համալսարանի անունին։

ԵՂԻԱՅԵԱՆ ՍԱՆՈՒՑ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ԹՄՐԱՄՈԼՈՒԹԵԱՆ ԴԷՄ ՊԱՅՔԱՐԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

րը՝ Ներսէս Արքեպիսկոպոս Պօզապալեանը, Սերո Խանզադեանը, Գէորգ Էմինը, Էդուարդ Խաբեկեանը, Խորէն Աբրահամեանը, Նորայր Մուշեղեանը եւ ուրիշներ, առաջարկում են վերականգնել այդ ծառայութեան իրաւական կարգավիճակը, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի անմիջական ենթակայութեան եւ հսկողութեան ներքոյ։

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝
Ոսկեգրամը Ե. Ո. 313.00
21 կարաթ՝ կրամը 39.00
18 կարաթ՝ կրամը 33.43
4, Զողեպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ՃԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԻՐՈՒԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

Հիմն. 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1294 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 11 ՕԳՈՍՏՈՍ 1994 ՀԱՏԸ ՉՍՌՔԷ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ الخميس ١١ اغسطس ١٩٩٤ — عدد رقم ١٢٩٤

ԶՐՈՅՑ ՏԻՐԱՆ ԱԿԻՆԵԱՆԻ ՀԵՏ

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԱՆԴԱՄ
Ս.Դ.Հ.Կ.-Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ

«ԱՄԷՆ ԲԱՆԷ ԱՌԱՋ՝ ՈՐՊԷՍ ՀԱՅ»

ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՎԱՐԵՑ ՍԱՆԻԿ ՍՃԷՄԵԱՆ

Պարոն Ակինեան, խնդրում ենք պատմել այս անգամ Հայաստան Ձեր այցի նպատակների և առաքելութեան մասին։

Առաջին այցս Հայաստան 1962ին էր։ Այնուհետեւ գրեթէ ամէն տարի եկած եմ Հայաստան, իսկ վերջին տարիներին երբ ընտրուեցայ «Հայաստան» Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ, անշուշտ, Հայաստան իմ այցս ունի իր յատուկ նպատակն ու խնդիրները։ Սակայն այս անգամ ՍԴՀԿ Կեդրոնական վարչութեան անդամներով եկել ենք այստեղ եւ նպատակ ունինք երիտասարդական մարզական կազմակերպութեան (Հ.Մ.Մ.-ի) կեդրոնական գրասենեակի, ինչպէս նաեւ կեդրոնական ակումբի բացումը կատարելու։ Այս ժամանակամիջոցը համընկնում էր նաեւ 20 հնչակեան նահատակներու՝ 1915 թուականի եղեռնի առաջին զոհերի մահուան տարեդարձին։ Նրանք ժամանակին զգացին Իթթիհատի ղեկավարութիւնը ոչնչացնել՝ հայ ժողովրդին փրկելու համար 1915 թուականի եղեռնից։ Գիտակցելով, որ այն ծրագրում էր 1907 թուականից սկսած, կոչ են ըրած ամբողջ հայ ժողովրդին, իր Իթթիհատի թաքուն նորին զոհ չերթան. սակայն, 1914 թուականին ձերբակալուեցան եւ 1915 թուականի Յունիսի 15ին կախաղան հանուեցան։ Ահա՛ օրերս նաեւ այդ նահատակներու յուշատօնը կազմակերպեցինք Երեւանի կամերային երաժշտութեան տանը:

Ինչպիսի՞ն տեսաք այս անգամ Հայաստանը։ Հայրենիք - Սփիւռք կապերն այսուհետեւ ինչպէ՞ս պիտի շարունակուին ըստ Ձեզ։

Հայ ժողովուրդը եւ հայրենիքում, ե՛ւ սփիւռքի մէջ պէտք է գիտակցի միասնութեան կարեւորութիւնը, որովհետեւ միասնութեամբ միայն կարելի է ամբողջական ուժ կազմել, դիմագրաւելու համար Հայաստանի դէմ ցցուած քաղաքական, տնտեսական ընկերային լուրջ վտանգներուն: Մենք եթէ չգիտակցենք միասնութեան կարեւորութիւնը, ամէնուր դժուարութիւնների առջեւ կանգնած կ'ըլլանք։ Սակայն փորձը մեզի կը պարտաւորեցնէ, որ այդ միասնութիւնն իրագործելու համար անհրաժեշտ է յստակ յայտարարութիւն ընդունել՝ գերագոյն հայ ժողովրդի շահերն են, մի կողմ դնելով հատուածամոլութիւնը, իշխանատենչութիւնը եւ միահեծանութիւնը, որոնք մինչեւ այսօր գոյութիւն ունին հայ իրականութեան մէջ։

Պարոն Ակինեան, որպէս «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ի՞նչ էք մտածում հայ նոր սերնդի դաստիարակութեան մասին:

Մեր դպրոցները յետ այսու պէտք է հեռու ըլլան միակողմանի կուսակցական դաստիարակութենէն, որպէսզի թէ՛ սփիւռքում եւ թէ՛ Հայաստանում հայ երեխան մեծանայ ամէն բանէ առաջ որպէս հայ։ Սփիւռքի մէջ կրթական հաստատութիւններ ունինք։ Այնտեղ այս դպրոցներուն մէջ հիմնական մտահոգութիւնը երեխան է եւ անոր ազգային հայեցի դաստիարակութիւնը։

Դժբախտաբար կը նկատենք, որ Հայաստանի մէջ հայ երեխաները դպրոցներէն ներս, ինչպէս նաեւ ընտանիքներուն մէջ՝ այսօրուայ այս պայմաններուն տակ կը թեքուին դէպի կուսակցական պատկանելիութիւնը, փոխարէն՝ հայութեան եւ ազ-

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ»



Հինգշաբթի, 28 Յուլիս 1994ին, ՀՀ Նախագահի մամլոյ ծառայութեանց գրասենեակը տեղեկացուցած է, որ Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան, մեծապէս գնահատելով բացառիկ նուիրումն եւ մատուցած երկարամեայ ծառայութիւնները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Վազգէն Ա.ի շնորհած է «Հայաստանի Ազգային Հերոս» բարձրագոյն կոչում։

Հետեւաբար յաջորդ օրը, 29 Յուլիսին, պատուիրակութիւն մը՝ գլխաւորութեամբ Լ. Տէր Պետրոսեանի այցելած են Վեհափառ Հայրապետին եւ յանձնած կոչման հրամանագիրը, նաեւ քաղաքացիական եւ դիւանագիտական անձնագրեր։ Նոյն բարձրագոյն պետական պարգեւը, առաջինը կը շնորհուի Ամենայն Հայոց Հայրապետին:

Մեր ջերմագին շնորհաւորութիւնները կը յայտնենք Վեհափառ Հայրապետ Վազգէն Ա.ի եւ ի բոլոր սրտէ կը մաղթենք քաջառողջութիւն եւ արեւշատութիւն։

ՄԵԾԱՄՕՐԻ ԱԹՈՄԱԿԱՅԱՆԸ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԷՄ

Վերագործարկման աշխատանքներու ընթացքին ծանօթանալու և անյապաղ լուծում պահանջող հարցերը տեղւոյն վրայ քննարկելու նպատակով, Յուլիս 19ին Հայաստանի վարչապետ Հրանդ Բագրատեան այցելած է Մեծամօրի ատոմակայանը։

Վարչապետը այցելած է ատոմակայանի զանազան բաժինները, ուր կը կատարուին ստուգման, մաքրման, և վերանորոգման աշխատանքները։ Կառավարութեան պետը յատուկ ուշադրութեամբ տեղեկացած է երկրաշարժի դէմ պաշտպանուելու ուղղութեամբ ձեռք առնուող միջոցառումներուն, ինչպէս նաեւ ատոմակայանի ապահովութիւնը հսկող կանխարգելիչ համակարգի տեղադրման աշխատանքներուն։ Նշելով երկրաշարժի դէմ պաշտպանուելու անհրաժեշտութիւնը, վարչապետը բարձր գնահատած է այդ ուղղութեամբ կատարուած ու ընթացքի մէջ եղող աշխատանքները, յայտնելով, որ ատոմակայանը կը վերսկսի աշխատիլ միմիայն այն ատեն, երբ լիակատար կ'ապահովուի անոր անվտանգութիւնը։

Նոյնպէս անցեալ ամսուան մէջ, Հայաստան գտնուող Մագատէի պատուիրակութեան ընդունեց Հայաստանի փոխ վարչապետ Վիգէն Չիթեչեանը: Մագատէ-ի խումբը եկած էր ստուգելու հայկական ատոմակայանի ապահովութեան հետ կապուած կարգ մը տեղամասերու վիճակը, խորհուրդներ տալու ապահովութիւնը զօրացնելու ուղղութեամբ։

Մագատէ-ի փորձագէտները յայտարարեցին, թէ իրենց տրուած են անհրաժեշտ տեղեկութիւններ, արտօնուած է ծանօթանալ սարքաւորումնե-

(Շար. տես էջ 4)

ՆԱԽԱԳԱՀ ԼԵՒՈՆ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ԱՅՑԸ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Աշխատանքային պաշտօնական այցով մը, ՀՀ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան անցեալ Կիրակի, 7 Օգոստոսին, Միացեալ Նահանգներ ժամանեց։

Առջի օր, Տէր Պետրոսեան Սպիտակ Տան մէջ հանդիպում մը ունեցաւ Ամերիկայի նախագահ Պիլ Քլինթընի հետ, ուր երկու նախագահները քննեցին Հայաստան—Միաց. Նահանգներ փոխ—յարաբերութիւնները, նաեւ Լեռ. Ղարաբաղի հակամարտութեան լուծման հարցը եւ երկու երկիրներու հետաքրքրող այլ խնդիրներ։ Ապա Տէր Պետրոսեան և իրեն ընկերացող պատուիրակութիւնը տեսակցութիւններ ունեցան Քլինթընի վարչութեան հետ: Ան հանդիպումներ պիտի ունենայ նաեւ շարք մը բարձրաստիճան պատասխանատու և Գոնկրէսի անդամներու հետ։

Եօթնօրեայ իր այցելութեան ընթացքին, Ուաշինկթընի իր հանդիպումներէն անկախ, Տէր Պետրոսեան և իր պատուիրակութիւնը պիտի այցելեն նաեւ Տիթրոյթ՝ Օգոստոս 12ին, Պոսթըն՝ Օգոստոս 13ին, իսկ Լոս Անճելըս Օգոստոս 14ին, հանդիպելու համար ամերիկեան պաշտօնատարներու և հայ-ամերիկեան համայնքին հետ։

Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի պատուիրակութեան մաս կը կազմեն իր Տիկինը՝ Լիւտմիլա Տէր Պետրոսեանը, ՀՀ Պետնախարար՝ Վազգէն Սարգիսեանը, ՀՀ Արտգործոց նախարար՝ Վահան Փափազեանը, ՀՀ Էքոնոմիքայի նախարար՝ Արմէն Եղիազարեանը, ՀՀ Ֆինանսներու նախարար՝ Լեւոն Բարխուդարեանը, ՀՀ Կեդր. Պանքի նախագահ՝ Բագրատ Ասատրեանը, ՀՀ Նախագահի մամլոյ քարտուղարի պաշտօնակատար Լեւոն Զուրաբեանը, ՀՀ Նախագահի թարգմանիչ՝ Վահրամ Կաժոյեանը, «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի գլխաւոր խմբագիր՝ Այդին Մորիկեանը և ուրիշներ։

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԺՄ-Ի ՀԱՆՐԱՀԱՒԱՔԻ ԱՌԹԻՒ
ՍԱԴՐԱՆՔԸ ՉԻ՛ ԱՆՑՆԻ ...

Յուլիսի 1-ին Ազգային Ժողովրդավարների Միութիւնը (ԱԺՄ: Թատերական հրապարակում անցկացրեց իր երկրորդ հանրահաւաքը։ Առաջինի 6 8 հազարի փոխարէն այս անգամ հաւաքուել էր 20-25 հազար մարդ։ Իսկ դա անակնկալ չէր, քանի որ ձեւականօրէն ԱԺՄ-ի անդամ չեղող Աշոտ Մանուչարեանը առաջին հանրահաւաքին խոստացել էր երկրորդին զգայացունց «յայտարարութիւններ» կատարել եւ պատկերացնո՞ւմ էք, կատարեց, ըստ որում՝ այս անգամ առաջինը ելոյթ ունենալով։ «Երկիր»ը յաջորդ օրը, Յուլիսի 2ին, առաջին էջում տեղ գտած իր թղթակցութիւնը «Մի վառ ելոյթ եւ ... էլի ելոյթներ» խորագրի ներքոյ ամբողջութեամբ նուիրեց Մանուչարեանի ելոյթին, չնշելով, որ դրա «ստեղծած վառ ֆոնից խունացան միւս ելոյթները, նոյնիսկ Վազգէն Մանուկեանինը»։

Ի՞նչ ասաց Մանուչարեանը, բաւարարելու համար իր «զգայացունց» յայտնութիւնները լսելու վազած ամբոխին։

1 – Հայաստանը շրջափակուած է ներսից և շրջափակման կազմակերպիչները Վանօ Սիրադեղեանը, Լեւոն Տէր Պետրոսեանը եւ Բաբկէն Արարքցեանն են։ Նրանք են խոչընդոտում Վրաստանից Հայաստան մտնող երկաթուղով բեռների փոխադրումը, որպէսզի (պատկերացնո՞ւմ էք) ներքին շուկայի աւազակները հնարաւորութիւն ունենան թալանելու ... ժողովրդին։

Անհեթեթութի՞ւն, անկասկած։ Մանաւանդ որ շրջափակումը փաստօրէն շարունակւում է 1988 թուից եւ Աշոտ Մանուչարեանն այդ ժամանակից Լեւոն Տէր Պետրոսեանի կողքին ամենաազդեցիկ դէմքերից մէկն էր ... մինչեւ վերջերս (ներքին գործերի նախարար, ազգային անվտանգութեան գծով նախագահի գլխաւոր խորհրդական եւ այլն)։ Ինչո՞ւ ներսից չէր քանդում ... ներսից իրականացուող շրջափակումը (չէ՞ որ ստացւում է, որ որ ինքն էլ է մեղադրուող երեք գործիչներին... մեղսակցել)։ Ինչո՞ւ պաշտօնից հրաժարուելուց անմիջապէս յետոյ չի խօսել, չի բացել ... ժողովրդի աչքերը։

2 – Հայաստանի տնտեսութիւնը ուշքի չի գալիս, քանի որ աշխատող ձեռնարկութիւնները ապօրինի հարկահանութեան են ենթարկւում ներքին գործերի նախարար Վանօ Սիրադեղեանի կողմից։ Դարձեա՞լ անհեթեթութիւն, անշուշտ։ Բաւարարուենք ասելով, որ դեռ վերջերս ինքը՝ Վանօ Սիրադեղեանը հեռուստատեսային հարցազրոյցի ժամանակ նոյնքան մտահոգ խօսեց այդ ապօրինի հարկահանութեան, հարկային ոչ ճիշտ քաղաքականութեան վնասաբերութեան մասին։

3 – Մանուչարեանը ունեցել է Արցախի հարցի լուծման մի ծրագիր (չասաց, թէ ո՞րն էր այդ ծրագրի էութիւնը) որը նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը մերժել է։ Եթէ դա մերժուած չլինէր, ապա Արցախի հարցը լուծուած կը լինէր այնպէս, որ Ատրպէյճանն ու Թուրքիան հրաժարուած կը լինէին մեր հանդէպ ունեցած թշնամական կեցուածքից... Մանուչարեանը, ըստ երեւոյթին ունկնդիրներին հետաքրքրելու եւ յաջորդ հանրահաւաքին (Յուլիս 15ին) նրանց հրապուրելու համար... աւելին չասաց այս անգամ։ Սակայն, զարմանալի բան, որպէս «ռուսական օրիենտացիայի ջատագով» ճանաչուած, որպէս «Ղարաբաղ Կոմիտէի կոմսոմոլի թեւի ներկայացուցիչ» հռչակուած Մանուչարեանը հասկացրեց, որ ինքը դէմ է Ղարաբաղի հարցի կարգաւորման ... ռուսական ծրագրին։

4 – Հայաստանում վերածնւում է ... Պետական Անվտանգութեան կոմիտէն (Կա. Գէ. Բէն) Ազգային Անվտանգութեան Պետական Վարչութեան պետի պաշտօնակատար Դաւիթ Շահնազարեանի և «Գթութիւն» բարեսիրական միութեան նախագահ պատգամաւոր Խաչիկ Ստամբոլցեանի գլխաւորութեամբ «լրտեսների որս» է կազմակերպւում, Հայաստանում քաղաքական բանտարկեալներ կան (չգիտես ինչո՞ւ իր նախկին օգնական Վահան Աւագեանի անուան կողքին մի երկրորդ անուն չտրուեց...) և այլն։ Դարձեա՞լ անհեթեթութիւն։ Անշո՛ւշտ։ Որովհետեւ դեռ վերջերս, իշխանութիւնից իր հրաժարման պատճառները թուարկելիս, մամլոյ ասուլիսի ժամանակ Աշոտ Մանուչարեանը հանրապետութեան նախագահին մեղադրում էր այն բանի համար, որ նա «օտար մի պետութեան» հաշուին լուծարել է եւ ջախջախում է ... Կա. Գէ. Բէն։

Ի՞նչ է այս բոլորը։ Մեղմ ասած՝ անբարոյութիւն։ Եւ լրագրող Վրոյր Շահվերդեանը Հ.Հ.Շ.-ի պաշտօնաթերթ «Հայք»ում (Յուլիսի 5) շատ աւելի մեղմ է ասել, իր անդրադարձը խորագրելով՝ «Եւ խախտւում են սահմանները բարոյականութեան»։ Ըստ երեւոյթին ինչ որ չափով իրաւացի է նաեւ «Լրագիր» թերթի (Յուլիսի 5 տեսաբան Հայկ Արամեանը, երբ «Աջ ուժերն ընդդէմ Ձախերի» խորագրի ներքոյ յուշում է, որ այսօր Մանուչարեաններն իշխանութեան համար իրենց կռւում կատարում են Մոսկուայի կառավարող վերնախաւի առաւել աջ-պահպանողական ուժերի պատուէրը (ըստ որում՝ յաջողութեան դէպքում Երեւանից կը քշուեն սփիւռքից եկած, յատկապէս ԱՄՆ-ի քաղաքացի բարձրաստիճան պաշտօնատարները...)։

Այո, մեղմ ասած՝ անբարոյական խաղեր են գնում։ Եւ այդ խաղերի գլխաւոր թիրախը հանրապետութեան նախագահն է։ Ներքին գործերի նախարար Վանօ Սիրադեղեանը միայն երեւութապէս գլխաւոր թիրախ (թէպէտ Հ.Հ.Շ.-ին մօտիկ որոշ շրջաններ էլ պատրաստ են նրան զոհ տալ որպէս քաւութեան նոխազ), քանի որ նրա գլխաւորած Ներքին Գործերի Նախարարութիւնն այսօր այն գլխաւոր ուժն է, որը փակում է արկածախնդրական ախորժակների իրականացումը։

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

ԱՊԱՔԻՆՈՒՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք, որ մեր շրջանակի երիցագոյն հաւատաւոր անդամուհիներէն՝ Տիկին Սանդուհի Ջամպաքճեան «Տոր Էլ Շէֆա» հիւանդանոցին մէջ, անցեալ Երկուշաբթի 8 Օգոստոսին, աչքի՝ «քաթարաքթ»ի գործողութեան մը ենթարկուած է։

Ուրախ ենք որ գործողութիւնը անցած է յաջող և ան վաղը էր տունը վերադառնալով ապաքինման շրջան մը պիտի բոլորէ։

Շուտափոյթ և կատարեալ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի անդամուհիին։

ՂԱՐԱԲԱՂԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԱՐԻՒՆ ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

Արցախի ռազմական հիւանդանոցի տարրալուծարանի բժշկուհի Սուսաննա Գասպարեան հաղորդած է հետեւեալ տեղեկութիւնները.-

«Ներկայումս թերեւս չի գտնուիլ մի դէպք, երբ ժամանակ վիրաւոր մարտիկը մահանայ նուիրատուական արեան բացակայութեան պատճառով»։ Ըստ բժշկուհիին, մեծ թիւով արիւն նուիրողներ ամէն օր հիւանդանոց կը ներկայանան, տղամարդիկ ռազմաճակատ գտնուելով, ներկայացողները ընդհանրապէս իգական սեռի ներկայացուցիչներ են։ «Յաճախ է պատահում, որ մեր բժիշկները ընդհատում են վիրահատութիւնը եւ արիւն են յանձնում վիրահատուող մարտիկին նուիրելու համար։ Միայն կարելի է ողջունել, երբ Հայաստանից Արցախ որպէս օգնութիւն արիւն առաքուի», ըսած է Ս. Գասպարեան։

ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ ՈՍԿԻԻ ԱՐԴԻՒՆԱՀԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՒԱՌԻՆ ՄԷՋ

Երեւանի մէջ աւարտեցաւ ԱՊՀ պետութիւններու ոսկի արդիւնահանող ձեռնարկութիւններու ղեկավարներուն խորհրդակցութիւնը։ Յունիս 17ին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը ընդունած էր Ռուսաստանի թանկարժէք մետաղներու եւ թանկարժէք քարերու վարչութեան նախագահ Եւգէնի Պիչքովը։ Հանդիպման ընթացքին ակնարկուած էին Հայաստանի մէջ ոսկիի արդիւնաբերութեան զարգացման եւ այդ ասպարէզին մէջ Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի դաշնութեան միջեւ համագործակցութեան զարգացման խնդիրներ։

Հայաստանը, մասնագէտներու կարծիքով կը դասուի նախկին Խորհրդային Միութեան հանրապետութիւններու առաջիններու շարքին թէ ոսկիի արդիւնահանման ծաւալներով եւ թէ բնական պաշարներով։

ՕՏԱՐԵՐԿՐԵԱՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՒԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ

Հանրապետութեան նախագահ՝ի ստորագրութեամբ լոյս տեսաւ Յունիսի 17 թուակիր «Հայաստանի Հանրապետութեան օրէնքը օտարերկրեայ քաղաքացիների իրաւական վիճակի մասին»։ Սոյն օրէնքը, հիմնուելով միջազգային իրաւունքի հանրաճանաչ սկզբունքների եւ նորմերի վրայ, սահմանում է օտարերկրեայ քաղաքացու Հայաստանի Հանրապետութիւն մուտք գործելու, բնակուելու, տեղաշարժուելու, տարանցիկ ուղեւորութիւններ կատարելու, ելքի, կացութեան կարգավիճակ ստանալու կարգը, ինչպէս նաեւ նրա իրաւունքները եւ պարտականութիւնները Հայաստանի Հանրապետութիւնում։

ՄՈՒՏՔԻ ԱՐՏՕՆԱԳՐԵՐ (ՎԻԶԱ)

Հայաստանի Հանրապետութիւն մուտք գործող օտարերկրեայ քաղաքացուն տրւում են չորս տեսակի արտօնագրեր.

1 – Տարանցիկ (Թրանզիթ) մինչեւ երեք օր ժամկէտով.

2 – Զբօսաշրջիկային (Թուրիսթական մինչեւ քսանմէկ օր ժամկէտով.

3 – Երկարաժամկէտ մինչեւ երեք ամիս ժամկէտով.

4 – Դիւանագիտական։

ԿԱՑՈՒԹԵԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐ

Հայաստանի Հանրապետութիւնում սահմանւում է օտարերկրեայ քաղաքացու կացութեան չորս կարգավիճակ.

1 – ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ.– Սա տրւում է պայմանագրային հիմքով կամ անձնական նպատակով Հայաստան եկած օտարերկրեայ քաղաքացիներին, պետական և կրօնական կրթօջախներում՝ սովորող օտարերկրեայ ուսանողներին, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, ինչպէս նաեւ օտարերկրեայ լրագրողներին, հետազօտողներին, հասարակական կամ կրօնական ծառայութեան հրաւիրուած անձանց, վերջապէս քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով ապաստան փնտռողներին։ Կացութեան ժամանակաւոր կարգավիճակը տրւում է ներքին գործերի նախարարութեան կողմից, մինչեւ մէկ տարի ժամկէտով, որը կարող է երկարաձգուել իւրաքանչիւր անգամ ոչ աւելի, քան մէկ տարի ժամկէտով։

2 – ՍՈՎՈՐԱԿԱՆ.– Սա ներքին գործերի նախարարութեան կողմից տրւում է դիմում ներկայացրած իւրաքանչիւր օտարերկրեայ քաղաքացու, ըստ որում առաջնահերթ կարգով այն մարդկանց, ովքեր օրինական կարգով երեք տարուց աւելի բնակուել են Հայաստանի Հանրապետութիւնում, Հայաստանի Հանրապետութեան նախկին քաղաքացի են կամ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու մերձաւոր ազգական (ամուսին, երեխայ, հայր, մայր, քոյր, եղբայր), ովքեր աւարտել են Հայաստանի պետական կամ հաւատարմագրուած ոչ պետական բարձրագոյն ուսումնական հաստատութիւն, ովքեր ունեն փախստականի կարգավիճակ։ Այս կարգավիճակը տրւում է երեք տարի ժամկէտով, որը կարող է երկարաձգուել։

3 – ՅԱՏՈՒԿ.– Կացութեան յատուկ կարգավիճակ տրւում է ծագումով հայ օտարերկրեայ քաղաքացիներին, *ինչպէս նաեւ Հայաստանում տնտեսական և մշակութային գործունէութեան ծաւալող այլ օտարերկրեայ քաղաքացիներ։ Այս կարգավիճակը տրւում է* տասը տարի ժամկէտով, *ըստ որում՝ մէկից աւելի անգամ։*

4 – ԲԱՑԱՌԻԿ.– Կացութեան բացառիկ կարգավիճակ տրւում է Հայաստանի Հանրապետութիւնում օտարերկրեայ պետութիւնների դիւանագիտական և հիւպատոսական ներկայացուցչութիւնների օտարերկրեայ քաղաքացի հանդիսացող ծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին նրանց ծառայութեան ժամկէտով։

Կացութեան բացառիկ կարգավիճակ կարող է տրուել նաեւ միջազգային կազմակերպութիւնների օտարերկրեայ քաղաքացի հանդիսացող ծառայողներին։

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ» ՇԱՐՔԷՆ ՆՈՐ ՅՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Կեդրոնական Դրամատան կողմէ հրապարակ ելաւ «Ազգային Պատկերներ», շարքի հերթական յուշադրամը «Սասունցի Դաւիթ» դիւցազնավէպի հերոսի քանդակով, որ կը խորհրդանշէ թշնամիի դէմ մարտնչող հայ ժողովուրդի ազատատենչ ոգին։

Յուշադրամները՝ թիւով 5000 հատ, թուագրուած են եւ իւրաքանչիւրին հետ կը տրուի իսկութեան վկայագիր։

25 դրամ անուանական արժէքով արծաթեայ յուշադրամը կը կշռէ մէկ ունցիա (31.3 կրամ), տրամագիծը՝ 38 միլիմեթր։

Յուշադրամի մէկ երեսին վրայ պատկերուած է Հայաստանի զինանշանը, որու տակ գրուած է «Հայաստանի Հանրապետութիւն» «25 դրամ» եւ հրապարակման տարին՝ 1994։

Միւս երեսի վրայ պատկերուած է Սասունցի Դաւիթի քանդակը «Սասունցի Դաւիթ» մակագրութեամբ։

Ամբողջ պատերագրութիւնը առնուած է երիզափակ շրջանակի մէջ։ Պատկերներն ու գրութիւնները ուռուցիկ են։

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ՄԱՆՈՒԷԼ ԱԴԱՄԵԱՆ

ՍԷԳ ԴԱՐԵՐՆ Ի ՎԵՐ

Ով որ դիմացաւ Բելի բռնութեան
Եւ ասորական հմայիլներուն...
Պարսից՝ ահարկու զունդերուն մատեան
Ով որ դիմացաւ կամքով աննկուն,

Հին Բիւզանդիոնի նենգաւոր դաւին
Ու Լենկ խաներու մոլուցքին վայրի
Արմատներ ցնցող Մեծ Մղձաւանջին
Ով որ դիմացաւ հոգիով արի

Այն նոր դարերուն պիտի դիմանայ
Եկող դարերուն կը մնայ ոտքի,
Երբեմն նաեւ պիտի ծառանայ,
Պիտի մռրկի նաեւ բորբոքի։

Ով որ Տէր Զօրի դժոխքը տեսաւ
Նոխազներ տուաւ մէկուկէս միլիոն
Ու ասկէ յետոյ նոր կեանք մը գտաւ
Միջոցներ անցաւ մղոն առ մղոն՝

Առանց կրակի գիտէ ջերմանայ
Ապրիլ յոյսերով, չոր նկանակով
Յիսուսով՝ ապրիլ ընդհուպ հշտանայ
Տակաւին պահել հոգեկան կորով

Կամ արհամարել սեւ մահն անգամ։
Ով որ դիմացաւ հազարամեակներ
Աշխարհին տալով լուսեղէն պատգամ
Ան կը քալէ սէգ դարերն ի վեր։

ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ԱՄԱՌ

Գարունը հեռուէն եկաւ յամրաքայլ
Ձնծաղիկներ արթնցան մէկէն
Գարունը փռեց գոյները շռայլ
Եւ վեր բարձրացաւ մթին ձորերէն,

Այնտեղ լեռներու բարձր կատարին
Կարծր ժայռերու պարիսպներուն տակ
Տաք էր, տօթ ամառ, կիսուած էր տարին
Կիսուած էր սուրով, հրդեհ էր, կրակ։

Բուք ու բորանին ահաւոր ձմրան
Բարձր լեռներու յամառ, հողմավար
Զառիկողն ի վեր կրակ էր ճամբան.
Վերը շուրջ տարին տօթ էր, տաք ամառ։

Կենաց եւ մահու մարտերն են այնտեղ
Գարնան ծաղկունքը ոչ ոք կը յիշէր
Ձգուած է պանր զերթ լարուած աղեղ
Խօցուած թշնամին կը հիւսէ դաւեր։

Ու զոհեր, զոհեր ուրիշ ելք չկայ
Ուրիշ տեղ չկայ որ ապրին պատուով
Եւ ցեղը՝ միայն այսպէս կը տոկայ՝
- Ապրելու համար մեռնիլ սուրբ մահով։

Ամառ է վերը տարին շուրջ բոլոր
Այնտեղ կը կռեն զէնքեր ու փամփուշտ,
Շուտով կ'ընկրկի թշնամին մոլոր
Արիւնաքամ է գայլը արիւնռուշտ։

ՏԵՍԱԿԷՏ

Շ-նոր-հա-կա-լու-թիւն

Ով որ առիթը ունեցաւ հայկական կազմակերպութեան մը մէջ կամաւոր աշխատելու, անպայման հաստատած ըլլալու է, որ անոնք չափազանց ժլատ են շնորհակալական արտայայտութիւններու մէջ։

Կը յիշեմ օր մը, երբ պատանի էի, վաստակաւոր ու բազմաջան երէց մը, խօսքը ուղղելով նորագրեալ տղոց, սապէս ըսաւ. «Սիրելինե՛ր, աշխատի՛լ առանց ակնկալութեան, տա՛լ ձեր լաւագոյնը և ունենա՛լ հոգեկան գոհունակութիւնը անգին ծառայած ըլլալու ու մանաւա՛նդ, երբե՛ք չսպասել շնորհակալութիւն, որովհետեւ փորձառութեամբ գիտեմ որ այդ մէկը պիտի չգայ. երբե՛ք»։

Ես այդ ժամանակ կ'անգիտանայի երէց եղբօրս խօսքին կշիռն ու իմաստը։ Յետագային, շատերու նման, ես ալ անցայ ակմբային աշխատանքային «ճամբաներէն» գիշերս ցերեկս խառնելով ու... առանց որեւէ ակնկալութեան. «շնորհակալութիւնը» պարզապէս գոյութիւն չունէր միութենական բառարանին մէջ։

Բայց որքան շատ էր թիւը անոնց, որ առանց այդ աւիշին ու բերանացի թէ գրաւոր «վարձատրութեան» կը կորսնցնէին իրենց աշխատանքի թափը, յուսալքուած, անապահով ու օգտագործուած կը զգային։ Անկասկած, բոլորս կը գիտակցինք շնորհակալական խօսքերու կարեւորութեան, քանի որ վերջ ի վերջոյ ամենէն հաւատացեալ զինուորագրեալն իսկ ատոր պահանջը կը զգայ ատենը մէյ մը. սակայն որքա՜ն ժլատ ենք մեր անմիջական ստորադասներուն կամ աշխատակիցներուն հանդէպ (եւ, որքա՜ն պիտի ուզէինք — ատենը մէյ մը — շնորհակալական խօսք մը լսել ուրիշներէ)։

Յաճախ կը մտածեմ, եթէ կամաւորներու փոխարէն ունենայինք վճարովի և օտար աշխատողներ, հաւանաբար մեր շնորհակալութիւնները բիւրապատիկ տեղային անոնց գլխուն...։

Տակաւի՛ն, կայ աւելի վատն ու անընդունելին: Երբ կազմակերպութեան օժանդակողը կ'ըլլայ ոչ-միութենական մը (ըլլայ աշխատանքային կամ նիւթական օժանդակութիւն), հազիւ թէ կը բարեհաճինք բերանացի մեր երախտագիտութիւնը յայտնել... և այն ալ՝ յաճախ ֆրանսերէն կամ անգլերէն լեզուներով,

Սկսայ փնտռել այս բացթողութեան պատճառը. ինչո՞ւ արդեօք հայերս այդքան դժուարութեամբ շնորհակալական խօսք կ'ուղղենք։ Միակ բացատրութիւնը, որ բաւական տրամաբանական թուեցաւ ինծի, լեզուական, արտայայտչական և առոգանութեան հարցն էր. աշխարհի տիրապետող տասնէ աւելի լեզուներուն մէջ հայերէնը այն քիչերէն է, որուն մէջ «շ-նոր-հա-կա-լու-թիւն»ը վեց վանկանի է եւ այդքան դժուար հնչելի (մերսի-ին և թենքյու-ին վարժուածներուս համար)· դատեցէ՛ք.

Մեր-սի, Թէնք-եու, շուք-րան, կրա-սիաս, կրա-ցիէ, չոք-շիւ-քիւր, տան-քը, Թաք-Թաք, սբա-սի-պը, ար-րի-կա-տօ, եւլն. եւլն.։

Արդեօք պէտք է որ ցտեսութեան նման (ց...), շնորհակալութի՜ւնն ալ կրճատենք, սապէս՝ «շ»...

ՎԻԳԷՆ ՖՈՒՐՈՒՆՃԵԱՆ

(Հորիզոն)

Լինսի Հիմնարկը
ՄԷԿ ՄԻԼԻՈՆ ՏՈԼԱՐ ՅԱՏԿԱՑՈՒՑԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻՆ

Գըրք Գիրքորեանի ամերիկեան ԼԻՆՍԻ Հիմնարկը մէկ միլիոն տոլար նուիրած է Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի Առաջնորդարանին, իբրեւ մարդասիրական օժանդակութիւն Հայաստանին եւ Ղարաբաղին յատկացնելու համար։

Անցեալ Մարտ ամսուն, Վաչէ Արք. Յովսէփեան եւ Արցախի Առաջնորդ Պարգեւ Եպս. Մարտիրոսեան հանդիպում ունեցած էին ԼԻՆՍԻ Հիմնարկի նախագահ Ճէյմս Ալեանեանին հետ եւ վերջինիս տեղեակ պահած էին Հայաստանի եւ Արցախի ներկայ կացութեան մասին, շեշտելով օժանդակութիւնը շարունակելու անհրաժեշտութիւնը։

Ամերիկահայ բարերարը նաեւ 200 հազար տոլար նուիրած է Կիլիկիոյ Թեմի Ազգային Առաջնորդարանի դասագիրքերու պատրաստութեան աշխատանքներուն եւ 525 հազար տոլար ազգային վարժարաններուն։ Անցեալին եւս Հիմնարկը 200 հազար տոլարով օժանդակած էր արդիական դասագիրքերու պատրաստութեան ծրագրին: Հիմնարկը 100 հազար տոլար նուիրած է նաեւ Արշակ Տիգրանեան վարժարանին։

ԼԻԲԱՆԱՆ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶԻ ՄԱՀՈՒԱՆ 10-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԵՐԵԿՈՅ

Չորեքշաբթի 22 Յունիսի երեկոյեան, կազմակերպութեամբ Նոր Սերունդ Մշակութային Միութեան, Լիբանանի՝ Ազգային Ռուբինեան վարժարանին մէջ, տեղի ունեցաւ մեծ բանաստեղծ Յովհաննէս Շիրազի մահուան տասնամեակին նուիրուած գրական-դասախօսական երեկոյ։

Դասախօսական ձեռնարկը եկած էին քաջալերելու մշակութասէր-գրասէր բազմութիւն մը։ Յանուն Ն.Ս.Մ.Մ.-ի ձեռնարկին բացման խօսքը կատարեց Օր. Մաքրուհի Երկանեան, որ վեր առաւ Յովհ. Շիրազ բանաստեղծին արժանիքները, անոր դերը հայ նոր գրականութեան մէջ։ Ապա Յովհ. Շիրազէն երեք փոքր քերթուածներ ասմունքեց փոքրիկն Շիրազ Ճերէճեան, համարձակ եւ հաղորդական ոճով։ Որմէ ետք Յովհ. Շիրազի «Արարատ» երգը ներկայացուց շնորհալի արուեստագէտ Գէորգ Հաճեան, դաշնամուրի ընկերակցութեամբ Օր. Թորիկեանի։ Ապա օրուան հանդիսավարը ներկայացուց երեկոյին դասախօսուհին՝ Տիկ. Լենա Կէօքճեան-Փօչօղլեանը։ Ան եղած է շրջանաւարտ Երեւանի Պետական համալսարանի բանասիրական բաժանմունքին։ Կը պաշտօնավարէ Վահան Թէքէեան Վարժարանի միջնակարգ դասարաններէն ներս՝ հայոց լեզու և գրականութիւն։

Օրուան դասախօսուհին նախ ընդգծեց անոր տեղը հայ ազգային գրականութեան մէջ, որուն պարգեւած է մեծարժէք անկորնչելի էջեր։ Ապա ան անդրադարձաւ Շիրազի մանկապատանեկան շրջանին, անոր կապուածութեան հայրենի հողին եւ Շիրակ գաւառին հետ։ Ան թուեց Շիրազի գլխաւոր երկերը, անդրադարձաւ յատկապէս «Գարնանամուտ», «Յուշարձան Մայրիկիս», «Քնար Հայաստանի» հատորներուն։ Դասախօսուհին յատկապէս կեդրոնացաւ Շիրազի քերթուածներուն, որոնք նուիրուած են մօր եւ հայրենիքին։

Դասախօսուհին շեշտը դրաւ Շիրազի հայրենասիրական բանաստեղծութիւններուն վրայ. յատկապէս՝ հողի, բռնագրաւեալ Հայաստանին, Մասիսին, կիսաւեր Անիին, Արագածին. Շիրազի նուիրուած գործերը նկատեց

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ

հրաւէր պայքարի։ Ան անդրադարձաւ Շիրազի պայքարի ոգիին, ազգային դաստիարակութեան՝ զէնքով, սուրով հայրենիք ձեռք բերելու իրողութեան։ Իր խօսքի աւարտին, դասախօսուհին նշեց, որ Շիրազի ոգին եղաւ Արցախեան պայքարին դրդապատճառը։

Ձեռնարկի աւարտին Շիրազի գրականութիւնը ներկայացուեցաւ բեմականացմամբ, արուեստագէտներ Սիլվա Գոնդրաճիի և Վարդան Մկրտիչեանի կատարմամբ։ Վարդան Մկրտիչեան ներկայացուց Շիրազի կերպարը իսկ Ս. Գոնդրաճի տուաւ քաղուածքներ անոր գրական ժառանգէն՝ «Գարնանամուտ»էն մինչեւ հայրենասիրական գործերու ընդմէջէն։

Ցամենայն դէպս, ձեռնարկը շնորհաւորելի էր, իր որակին և ներկայացուած ձեւին համար։

ԹՂԹԱԿԻՑ

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

Յառաջիկայ Հոկտեմբերին պիտի լրանայ ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ սկզբնաւորութեան երկու հարիւր տարին:

Այս առիթով՝ պանծալի բոլոր հրապարակագիրներուն միտքի սխրանքը մի բերելով, կատարուած հսկայական աշխատանքին մէկ մասը միայն պատշաճ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍով պիտի ներկայացուի հանրութեան, 1994 Նոյեմբեր 27-ի ընթացքին, մայրաքաղաքին կարեւոր ցուցասրահներէն մէկուն մէջ։

Հայ քաղաքակրթութեան մէկ երեսակը ներկայացնող այս մեծ ձեռնարկը՝ պատշաճ մակարդակով իրագործուած տեսնելու մտահոգութեամբ, բոլոր միութիւններու յարգարժան վարչութիւններուն բարեհաճ ուշադրութեան կը յանձնենք վերեւ նշուած թուականները, իրենց յառաջիկայ գործունէութիւնը ծրագրելու առիթով:

Շնորհակալութեամբ՝
ՀՊՄ 200-ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
11 ՕԳՈՍՏ. 1994

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՒ ՊԱՏՈՒԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Դոկտ. Էտուարտ Նալպանտեանի
Եւ Ազնուափայլ Տիկնոջ
ԵԳԻՊՏՈՍԻ ՄՕՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԼԻԱԶՕՐ ԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՍՊԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒԵԼՈՒՆ ԱՌԹԻՒ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ
ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ
ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ
Շաբաթ, 3 Սեպտեմբեր 1994, երեկոյեան ժամը 8.30ին
ՀԵԼԻՈՊՈԼՍՈՅ ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ
Հրաւէր հայ հասարակութեան անխտիր
ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ - ԳԱՀԻՐԷ

ՕՏԱՐԵՐԿՐԵԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

(Շարունակութիւն Բ. էջէն)

ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ ԵՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԷՍ

Օտարերկրեայ քաղաքացին Հայաստանի Հանրապետութիւնում ունի մտքի, խօսքի, խղճի եւ դաւանանքի ազատութեան իրաւունք Հայաստանի Հանրապետութիւնի օրէնսդրութեանը համապատասխան նաեւ իրաւունք ունի պահպանելու իր ազգային լեզուն, մշակոյթը և սովորոյթները։ Օտարերկրեայ քաղաքացին Հայաստանի Հանրապետութիւնում չունի ընտրական իրաւունք, չի կարող անդամագրուել Հայաստանի Հանրապետութիւնի հասարակական քաղաքական որեւէ կազմակերպութեան (կուսակցութեան), չի կարող ընտրուել կամ նշանակուել այնպիսի պաշտօնների կամ զբաղուել այնպիսի գործունէութեամբ, որոնց համար Հայաստանի Հանրապետութիւնի օրէնսդրութեամբ նախատեսուած է ունենալ Հայաստանի Հանրապետութիւնի քաղաքացիութիւն։

«ՄԱՍԻՍ»

ՁՐՈՅՑ ՏԻՐԱՆ ԱԿԻՆԵԱՆԻ ՀԵՏ

(Շարունակութիւն Ա. էջէն)

գային դաստիարակութեան։ Երեխան պէտք է ամբողջական դաստիարակութիւն ստանայ եւ գիտակցական մակարդակ հասնելէն ետք թող ինք ազատօրէն ընտրէ իր կուսակցական պատկանելիութիւնը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը այսօր գոյութիւն ունեցող միակ կազմակերպութիւնն է, որ կ'ընդգրկէ հայ ժողովրդի բոլոր հատուածները, ինչպէս Հայրենիք-Սփիւռք, այնպէս նաեւ հայ իրականութեան մէջ գործող բոլոր քաղաքական հոսանքներն ու համայնքները։

Անցեալ երեք տարիներու «Հայաստան» համահայկական հիմնադրամը այսպիսի կազմաւորում ունեցած ըլլալուն համար կարողացաւ համահայկական մակարդակի աշխատանքներ կազմակերպել եւ որոշակիօրէն օգնել Հայաստանի տնտեսական վերակառուցման, ինչպէս նաեւ մեր ժողովրդի տնտեսական հոգսերը թեթեւացնելուն, ինչպէս որ անցեալ ձմռանը մենք որոշակիօրէն կարողացանք, թեթեւցնել հայրենաբնակ ժողովրդի ծանր դժուարութիւնները, սփիւռքի մէջ հանգանակելով շուրջ 25 միլիոն տոլար եւ այդ գումարով կարողացանք հայրենիք բերել որոշակի քանակութեամբ վառելիք եւ ապահովեցինք որոշ թիւով մանկապարտէզների, ծննդատների, դպրոցների, շտապ օգնութեան կայանների, հիւանդանոցների եւ հացի գործարանների բնականոն աշխատանքը։

Ի՞նչ բարեմաղթութիւն ունէք հայրենաբնակ մատաղ սերնդին:

Մենք հաւատ ունենք Հայաստանի ապագայ սերնդի նկատմամբ։ Համոզուած ենք, որ այս դժուարութիւնները ժամանակաւոր են, որովհետեւ այս դժուարութիւններու հիմնահարցը Արցախի ազատագրական շարժումն է, եւ կը կարծենք, որ այս հարցը կարճ ժամանակ մը ետք իր քաղաքական լուծումը պէտք է գտնայ, որմէ յետոյ վերջ կը գտնէ շրջափակումը, եւ նոր սերունդը կ'անդրադառնայ շինարար եւ արդիւնաբերող իր կեանքին։

Յունիս, 1994 «ԿԱՆՉ»

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Պր. Յակոբ Աւետիսեան ընդ Օր. Մարի Խաչատուրեանի բարեբաստիկ ամուսնութեան առթիւ վասն շնորհաւորութեան Տիկին Անոյշ Պալեան կը նուիրէ 20

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրենց ամուսնոյն և հօր՝ Ողբ. Սերոբ Թիւթիւնճեանի մահուան 13-րդ տարելիցին առթիւ Տիկին Նուարդ Թիւթիւնճեան եւ որդին՝ Յակոբ կը նուիրեն.

Ս. Պօղոս-Պետրոս Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Տիգրան Երկաթ Մշակ. Միութեան	30
Հ.Մ.Ը.Մ.-Նուպարին (Աղեքս)	30
«Արեւ»ին	20
«Յուսաբեր»ին	20
«Ջահակիր»ին	20

Ողբ. Հայկ Օհաննէսեանի և Մարի Սոսոյեանի քաղցր յիշատակին Տիկին Շաքէ Օհաննէսեան կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	25
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

Ողբ. Վահան Չէչճէնեանի քաղցր յիշատակին Տիկին Անի Չէչճէնեան և զաւակները՝ Հարի և Ռաֆֆի կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	25
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

(Ստանալ «Արեւ»էն)

ՄԵԾԱՄՕՐԻ ԱԹՈՄԱԿԱՅԱՆԸ ՊԻՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԻ

(Շար. Ա. էջէն)

րու վիճակին, հայ մասնագէտներու հետ քննարկել կատարուած աշխատանքներու արդիւնքը և երաշխաւորագրեր պատրաստել աթոմակայանի ապահովութիւնը բարձրացնելու համար։ Մագաթէ-ի ներկայացուցիչները նաեւ նշեցին, թէ շահագործման յանձնելու ուղղութեամբ տարուող աշխատանքներու ծաւալը բաւարար է, իսկ որոշ պարագաներուն անգամ կը գերազանցէ այլ աթոմակայաններու մէջ կատարուած աշխատանքի ծաւալը։ Օտար փորձագէտի մը կարծիքով, 1994-95 ձմրան աթոմակայանի վերագործարկումը հնարաւոր կը նկատուի։

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
Հեռ. 4920633
Փոստարկղ թիւ՝ 627

ՀԱՅ
ԹԵՐԹԸ
ԸՆԿԵՐՆ Է
ՀԱՅ ՏԱՆ

ԾՆՈՒՆԴ

Ուրախութեամբ տեղեկացանք, որ Չորեքշաբթի 3 Օգոստոսին, Տէր և Տիկին Վահան և Ռանիա Տէր Յակոբեաններ բախտաւորուած են աղջիկ զաւակով մը, զոր անուանակոչած են Մարի։

Այս ուրախ առթիւ կը շնորհաւորենք նորածինին ծնողքը, մեծ ծնողները, յատկապէս Տէր և Տիկին Լեւոն Տէր Յակոբեանները, մաղթելով երջանիկ և երկար կեանք նորածին մանկան:

⁂

Ուրախութեամբ տեղեկացանք, որ անցեալ Կիրակի 7 Օգոստոսին, Տէր եւ Տիկին Ռաֆֆի եւ Ալիս Բլատեաններ բախտաւորուած են աղջիկ զաւակով մը, զոր անուանակոչած են Լիզա։

Այս բարեբաստիկ առիթով կը շնորհաւորենք նորածինին ծնողները, մեծ ծնողները՝ յատկապէս Բլատեան եւ Տէփոյեան ընտանիքները, մաղթելով արեւշատ եւ երկար կեանք նորածինին։

ՍԱԴՐԱՆՔԸ ՉԻ՛ ԱՆՑՆԻ...

(Շարունակութիւնը Բ. էջէն)

«Իշխանութիւնը կը փոխուի Սեպտեմբերի 17ին, ժամը 12:30–ին», «Ազգ» օրաթերթին (Յուլիսի 5) «կէս կատակ - կէս լուրջ» յայտարարել է Ա. Մանուչարեանը: Հերթական անմտութի՞ւն: Ըստ որու ժողովրդին, հետաքրքրելու եւ 15 օր անց աւելի շատ մարդ թատերական հրապարակ հրապուրելու, «ժողովրդին ակտիւ գործողութիւններ» հրաւիրելու միտումի կողքին կայ նաեւ հանրապետութեան նախագահին հունից հանելու, նրա հանգիստ-ինքնավստահ կեցուածքը խախտելու եւ ոստիկանութիւնը զօրաշարժելու մղելու միտում։ Զուր ջանքեր։ Մենք հաստատապէս կարող ենք ասել, որ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը կը պահպանի իր արժանապատիւ կեցուածքը, սադրանքների առաջ տեղի չի տայ, մանաւանդ ոչ մի դէպքում ներքին գործերի մարմիններին չի օգտագործի հրապարակը խառնակիչներից մաքրելու։ Այդ գործի համար, քանզի ժողովուրդը կայ:

Եթէ անհրաժեշտ լինի՝ ժողովուրդն ինքը կ'ասի իր խօսքը։

Իսկ Հայաստանի Հնչակեանները հասարակական քաղաքական առողջ այլ ուժերի հետ, ժողովրդի շարքերում են։

ՀՆՉԱԿԵԱՆ ՄԱՄԼՈՅ ԵՒ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՄԵԿՆԱԲԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
ԳԱՀԻՐԷ
ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ
ԱՒԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ԼԱՀՄԱՃԻՒՆ,
ՔՈՒՊԷՊԱ, ՄԱՆԹԸ, ՏԵՐԵՒԻ ԼԻՑՔ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ
Բոլոր անոնք որոնք կը փափաքին ունենալ, թող հաճին դիմել սրահ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին:
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	5 Ե.Ո.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար	30 տոլար

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԵՐՋԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝
Ոսկեգրամը Ե.Ո. 314.00
21 կարատ՝ կրամը 39.25
18 կարատ՝ կրամը 33.65
4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ԿԱՐ ՈՒ ՁԵՒ
ՎԻՔԹՈՐԻԱ
ԱՄԷՆ ՏԵՍԱԿԻ ԿԱՆԱՑԻ ԶԳԵՍՏՆԵՐ
Հեռ. 906691 (առաւօտեան 10 - 2, բացի Կիրակի օրերէ)

[illegible]

ՃԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԻՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԵԱՆ
Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1295 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 25 ՕԳՈՍՏՈՍ 1994 ՀԱՏԸ ԶՆՈՒԹԷ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ الخميس ٢٥ اغسطس — ١٢٩٥ عدد رقم

ԱՇԽԱՐՀԱՍՓԻՒՌ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ՍՈՒԳԻ ՄԷՋ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն. Ս. Օ. Տ. Տ. ՎԱԶԳԷՆ Ա.-Ի ԱՆԴԱՐՄԱՆԵԼԻ ԿՈՐՈՒՍՏԸ ՑՆՑԵՑ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

ԻՄԱՍՏՈՒՆ ՀՈՎՈՒԱՊԵՏԻՆ ՎԱԽՃԱՆՈՒՄԸ

Անցեալ Հինգշաբթի 18 Օգոստոսին, համայն հայութիւնը, ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի խոր սուգի մատնուեցաւ, իմանալով ցաւալի վախճանումը՝ Ամենայն Հայոց Սրբազնագոյն Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա.ի։

Առաքելաշունչ Վեհափառին բօթը յուզեց բոլորն անխտիր, իր բարի հոգին աւանդելով յուզեց եւ բոլոր զինք ճանչցողները։ Արդարեւ անպակաս էին օտարներու ներկայութիւնը Մայր Աթոռ Ս. Էջմիածին, որոնք հիացումով կ'արտայայտուէին, իմաստութեամբ օժտուած այս մեծ մարդուն մասին։

Եկեղեցական Վեհափառ Վազգէն Ա. հազիւ Լուսաւորչի Աթոռին վրայ բարձրացած՝ Ս. Էջմիածինը ճշմարիտ ուխտատեղիի մը վերածած էր, որ իր օրով մեծապէս շէնցաւ ու զօրացաւ, ուր մեծ թիւով հաւատացեալներ կու գային նուիրական պարտք մը սեպելով, Էջմիածնի կամարներուն տակ՝ հաղորդուելու հայ ժողովուրդի սրբութիւններով եւ Վեհափառ Հայրապետի աջը համբուրելով։

Հաւատարմութեան ռահվիրայ մըն էր Ան, որ ամբողջ 39 տարիներ անխոնջ նուիրումով ծառայեց Հայ Ազգին եւ Հայաստանեայց Եկեղեցիին, քաջ հովուի յատուկ անձնուիրութեամբ։

Առ այդ, Հայաստանի մէջ, կառավարութեան նշանակած պետական յանձնախումբին եւ Ս. Էջմիածնի Գերագոյն Հոգե-

(Շար.ը տեսնել էջ 3)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոս, Հայաստանի Հանրապետութեան Ազգային Հերոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Առաջինի յուղարկաւորութեան պետական միջոցառումների մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոս, Հայաստանի Հանրապետութեան Ազգային Հերոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Առաջինի յուղարկաւորութիւնը կազմակերպելու համար որոշում եմ.

1- Ստեղծել յուղարկաւորութեան կազմակերպման յանձնաժողով հետեւեալ կազմով.—

Լեւոն Տէր Պետրոսեան (Նախ.)
Բաբկէն Արարքցեան
Գագիկ Յարութիւնեան
Հրանտ Բագրատեան
Արա Սահակեան
Արմենակ Ղազարեան
Վանօ Սիրադեղեան
Վահան Փափազեան
Ռաֆայէլ Պապայեան
Արա Բաբլոյեան
Սէն Արեւշատեան
Ֆադէյ Սարգսեան
Սիլվա Կապուտիկեան
Գրիգոր Խանջեան
Երուանդ Աղուանեան
Հրաչեայ Յովսէփեան

2- Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Առաջինի աճիւնը 1994 թուականի Օգոստոսի 26ին հանդիսաւորութեամբ տեղափոխել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Օգոստոսի 26էն մինչեւ Վեհափառ Հայրապետի յուղարկաւորութիւնը՝ Օգոստոսի 28ը, յայտարարել համազգային սուգ։

Հայաստանի Հանրապետութեան Նախագահ
Լ. ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Երեւան, 18 Օգոստոս 1994թ.

ՀԱՆԳԻՍՏ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ՎԱԶԳԷՆ Ա. ՎԵՀԱՓԱՌ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, Ի ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ

Այսօր առաւօտեան, խոր ցաւով ու վշտով իմացանք թէ Հայաստանեայց Առաքելական մեր Ս. Եկեղեցւոյ պետը, պայքարելէ ետք անողոք հիւանդութեան դէմ, Հինգշաբթի 18 Օգոստոսի վաղ առաւօտեան, հանգեաւ ի Տէր։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Վեհափառ Կաթողիկոսի վախճանումով, հայ ժողովուրդն ու Հայաստանեայց Եկեղեցին կ'ողբան, անդարմանելի կորուստը Հովուապետին, որ դժուար ժամանակներուն, իմաստութեամբ, քաջութեամբ, շուրջ չորս տասնամեակներ հովուեց եկեղեցին ու ժողովուրդը։

Կ'ողբանք շինարար Կաթողիկոսը, մեր հայրենիքին ու Մայր Աթոռին պայծառութեան համար աշխատող անխոնջ ախոյեանը։ Կ'ողբանք մեր հոգեւոր պետն ու հայրենանուէր Վեհափառը։ Խաղաղասէր ու հայրախնամ հովուապետը։

Հայ ժողովուրդը ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի սուգի մէջ է այս կորուստին առթիւ։

Կ'աղօթենք, որ ողորմած Աստուած լուսէ օթարաններուն մէջ հանգչեցնէ մեծագործ ու մեծանուն Հայրապետին մաքրափայլ հոգին, ի շարս եկեղեցւոյ եռամեծ հայրապետներուն։

Աղօթք, խունկ եւ օրհնութիւն իր քաղցր յիշատակին։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ — ԳԱՀԻՐԷ

ՄԱՀԱԶԴ

Խոր վշտով յայտնում ենք, որ 1994 թուականի Օգոստոսի 18ին, երկարատեւ հիւանդութիւնից յետոյ, վախճանուեց Ամենայն Հայոց Կաթողիկոս, Հայաստանի Հանրապետութեան Ազգային Հերոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Առաջինը։

Ստեղծուել են Վեհափառ Հայրապետի յուղարկաւորութիւնը կազմակերպող եկեղեցական եւ պետական յանձնաժողովներ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Հայկական Վարժարաններէն Ներս

ԵԳԻՊՏԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ
ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՔՆՆՈՒԹԵԱՆՑ
ԼԱՒԱԳՈՅՆ ԱՐԴԻՒՆՔԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂՆԵՐԸ

Ուրախութեամբ տեղեկացանք որ Աղեքսանդրիոյ Պօղոսեան Ազգ. վարժարանի աշակերտուհիներէն՝ ԳԱՐԻՆ ԼԷՅԼԷԿԵԱՆ երկրորդական բաժնի գրական ճիւղի պետական քննութեանց յաջողած է 92.5 առ հարիւր պատուաբեր արդիւնքով։

Առիթէն օգտուելով հպարտութեամբ կ'արձանագրենք որ Գարինի ունեցած այս գնահատելի արդիւնքով, ան կը գրաւէ ամբողջ Աղեքսանդրիոյ գրական ճիւղի երրորդ դիրքը։ Ան նաեւ անդամ է Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի պասքէթ պոլի աղջկանց խումբին եւ սկաուտական շարժման։

Ջերմապէս կը շնորհաւորենք զինք, իր ծնողքը Տէր եւ Տիկ. Միսաք եւ Վարդուհի Լէյլէկեանները նաեւ Պօղոսեան վարժարանի տնօրէնութիւնը, մաղթելով նորանոր յաջողութիւն իր համալսարանական ուսմանց մէջ։

⁂

Դարձեալ ուրախութեամբ տեղեկացանք որ Նուպարեան Ազգ. վարժարանի երկրորդական բաժնի աշակերտներէն ԿԱՐՕ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ 75.3 առ հարիւր արդիւնքով առաջին հանդիսացած է։ Բաց աստի Կրթական Նախարարութեան օրէնքին, այս արդիւնքին վրայ կ'աւելնայ նաեւ 3 առ հարիւր միջին մը (ընդամէնը՝ 78.3 արդիւնք), քանի որ «Կէզիրէ» մարզական ակումբի պասքէթ պոլի խումբը, որուն անդամ է Կարօ, առաջին հանդիսացած էր Եգիպտոսի կրտսերներու ախոյեանութեան։ Ան նոյնպէս պասքէթ պոլի կարեւոր մարզիկներէն մին է Հելիոպոլսոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի խումբին մէջ։

Կարօյին նախասիրութիւններէն մէկն է նաեւ դրոշմաթուղթ հաւաքելը, որուն կը մասնակցի զանազան միջազգային մրցաշարքերու արժանանալով գնահատանքներու։

Սրտագինս կը շնորհաւորենք զինք, իր ծնողքը՝ արուեստագէտ Տէր եւ Տոքթ. Վանէ եւ Հերմինէ Վարժապետեանները ու ընտանեկան պարագաները, մաղթելով փայլուն յաջողութիւն համալսարանական ուսմանց մէջ եւս։

ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

Պատիւ կը զգանք կրկին հրատարակելու հետեւեալ 1993-94 տարեշրջանի Նուպարեան, Գալուստեան եւ Աղեքսանդրիոյ՝ Պօղոսեան ազգային վարժարաններու երկրորդական բաժնի գիտական եւ գրական ճիւղերուն [illegible] մէջ ուսանողներու պետական քննութիւններուն յաջողած արդիւնքները, իւրաքանչիւր իր կարգութեան համաձայն

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳԻՏԱԿԱՆ ՃԻՒՂ	100
Կարօ Վարժապետեան	75.3
Թրէսի Իրասեան	69.3
ԳՐԱԿԱՆ ՃԻՒՂ	
Լինտա Յակոբեան	67.7
Վէժ Սիմոնեան	61.2

ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳԻՏԱԿԱՆ ՃԻՒՂ	100
Էտուար Միլաս	58

ՊՕՂՈՍԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱԿԱՆ ՃԻՒՂ	100
Գարին Լէյլէկեան	92.5
ԳԻՏԱԿԱՆ ՃԻՒՂ	
Ալին Ազնաւուրեան	77

⁂

Խմբագրութիւնս կը շնորհաւորէ զիրենք, իրենց ծնողները, վարժարաններու տնօրէններն ու ուսուցչական կազմերը եւ կը մաղթէ նորանոր յաջողութիւններ։

ԱՊԱՔԻՆՈՒՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք որ, Շաբաթաթերթիս վեթերան խմբագիր ընկեր Սարգիս Պօյաճեան, Մոնրէալի մէջ սրտային տագնապի մը պատճառաւ հիւանդանոց փոխադրուած է, ուր այժմ անմիջական խնամքի տակ կը գտնուի։

Շուտափոյթ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի ընկերոջ։

ԳԱՀԻՐԷ

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԸ ՄԱՍՆԱԿՑԻ ԱԶԳԱԲՆԱԿՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Տեղեկացանք որ Գահիրէի մէջ, Սեպտեմբեր 5-13ին տեղի ունենալիք Ազգաբնակութեան Միջազգային Համագումարին Հայաստան եւս պիտի բերէ իր մասնակցութիւնը, որ կը կայանայ ամէն տասը տարին անգամ մը։

Այս համագումարը պիտի գլխաւորէ Նախագահ Հոսնի Մուպարաք։ Ներկայ պիտի գտնուին 14 երկիրներու նախագահներ և մօտ 140 երկիրներ արդէն ներկայացուցած են իրենց զեկուցագիրները։ Գահիրէ պիտի ժամանեն աւելի քան 10 հազար ազգաբնակութեան մասնագէտներ և ոչ-կառավարական կազմակերպութիւններու մօտաւորապէս հազար պատասխանատուներ, ինչպէս նաեւ մեծ թիւով մամուլի ներկայացուցիչներ։

Համագումարի ընթացքին պիտի քննարկուին վեց հիմնական հարցեր որոնք են.–

ա) ընտանեկան ծրագրաւորում, ընտանեկան բարեկեցութիւն և առողջութիւն.

բ) Միջավայր և զարգացում.

գ) Ազգաբնակութեան վերաբերող քաղաքականութիւն.

դ) Կանայք և իրենց իրաւունքները.

ե) Ազգաբնակութեան աճ.

զ) Ազգաբնակութեան գաղթ։

Յիշենք թէ, Նախագահ Հ. Մուպարաք աւելի քան 10 օր առաջ, անդրադառնալով Համագումարի յանձնարարութիւններուն շուրջ, հաստատեց որ Եգիպտոս վերապահ պիտի մնայ այն բոլորին նկատմամբ, որոնք կը հակասեն երկնային օրէնքներուն և կրօնական արժէքներուն։

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

ԲԱՐԵՐԱՐ ՎԱՀԱՆ ՇԱՄԼԵԱՆ ՄԷԿ ՄԻԼԻՈՆ ՏՈԼԱՐ ԿԸ ՆՈՒԻՐԷ

Համագումարներու կեդրոնին մէջ կայացած հաւաքի ընթացքին, բեմ հրաւիրուեցաւ ազգային բարերար Պր. Վահան Շամլեան, որ խանդավառ ելոյթ մը ունենալով յայտնեց իր համակրանքն ու վստահութիւնը նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի անձին ու

(Շար. տես էջ 4)

ԹԵՄԻՍ ԲԱՐԵԽՆԱՄ ԱՌԱՋՆՈՐԴ
ԳԵՐՇ. Տ. ԶԱՒԷՆ Ս. ԱՐՔ. ՉԻՆՉԻՆԵԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԿՆԵՑԱՒ

Հոգելոյս եւ Երջանկայիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետի վախճանման առիթով եւ համազգային թաղման արարողութեան մասնակցելու համար, Եգիպտահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեան անցեալ Երեքշաբթի 23 Օգոստոսի վաղ առաւօտեան, Յունաստանի ճամբով Մայր Աթոռ Ս. Էջմիածին մեկնեցաւ։

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, որ Աղեքսանդրիոյ ծանօթ ազգայիններէն և մեր բարեկամ՝ Տէր և Տիկին Դանիէլ և Մայտա Ճուճուեաններու դուստրը՝ ԼԻՍՕ ՃՈՒՃՈՒԵԱՆ այս

տարեշրջանի երկրորդական բաժնի գիտական ճիւղի պետական քննութեանց կարողացած է ձեռք բերել 82.5 առ հարիւր։ Այս արդիւնքին վրայ կ'աւելնայ նաեւ 1.5 առ հարիւր եւս (ընդամէնը՝ 84 առ հարիւր արդիւնք) տրուած ըլլալով որ իր յաճախած «Ինկլիշ Կըրլզ Գոլէճ» վրժ.ի պասքէթ պոլի խումբը Եգիպտոսի վարժարաններու խումբերու ախոյեանութեան առաջնութիւնը շահած էր այս տարի։ Ան նաեւ մաս կը կազմէ Աղեքսանդրիոյ Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի պասքէթ պոլի աղջկանց խումբին, և սկաուտական շարժման։

Շնորհալի Լիսօն իր նախնական և պատրաստական ուսումը ստացած է Պօղոսեան Ազգ. վարժարանէն ներս և շրջանաւարտած նոյնքան պատուաբեր արդիւնքով։

Սրտանց կը շնորհաւորենք զինք և իր ծնողքն ու ընտանեկան պարագաները և փայլուն յաջողութիւն կը մաղթենք համալսարանական իր ուսմանց մէջ եւս։

ՀԱՅԱՍՏԱՆ

Ճոն Կիրակոսեանի Յիշատակին

Վերջերս տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի գիտական խորհրդի ընդլայնուած նիստ՝ նուիրուած անուանի գիտնական եւ պետական գործիչ Ճոն Կիրակոսեանի ծննդեան 65ամեակին։ ԳԱԱ. արեւելագիտութեան ինստիտուտի նոր պատմութեան բաժնի վարիչ Ռուբէն Սաֆրաստեանն իր ելոյթում ներկայացուց Ճ. Կիրակոսեանի համառօտ կենսագրութիւնը, նշելով որ իր ապրած տարիները նա նուիրաբերել է պատմական ճշմարտութեան բացայայտմանը։

Պատմաբան-հայագէտի գործունէութիւնը ընդգրկում է 20 տարուց աւելի ժամանակաշրջան։ Իր աշխատութիւններով նա սկիզբ դրեց «Հայկական Հարցի երկրորդ փուլին», բացայայտեց այդ հարցի նկատմամբ արեւմտեան տէրութիւնների վարած երկդիմի քաղաքականութիւնը, Օսմանեան Թուրքիայի գործած ոճիրները։

Որպէս դիւանագէտ նա վարեց համարձակ, ազգանպաստ քաղաքականութիւն, երբեք չդաւաճանեց իր սկզբունքներին։

Նիստին մասնակցում էին գիտութեան եւ մշակոյթի գործիչներ, գիտնականի հարազատներ։

Ճոն Կիրակոսեան նաեւ գործել է իբրեւ պետական անձնաւորութիւն, եւ արտաքին գործերի նախարար, ծառայելով իր ժողովրդին եւ անոր պատմութեան տարածման ամբողջ աշխարհում։

Արժանի պատիւ հայազգի գիտնականին եւ քաղաքական գործչին։ Յիշենք թէ գիտնականին որդին է Յունաստանի մօտ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Դոկտ. Արման Կիրակոսեանը, որ անցեալ տարի ՀՀ արտաքին գործոց նախարարի պաշտօնակատարն էր։

(Զ.)

ՇԻՆԱՐԱՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐԸ

Հայ Առաքելական Եկեղեցւոյ 130-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետը վախճանեցաւ, սակայն իր ետին ձգեց բեղմնաւոր և շինարարական գործունէութիւն։ Իր ժողովրդանուէր աշխատանքով, անբասիր կենցաղով եւ համեստ բնաւորութեամբ կարողացած էր նուաճել ողջ հայութեան սէրն ու վստահութիւնը։

Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. ծնած է 20 Սեպտեմբեր 1908ին, Ռումանիոյ մայրաքաղաք Պուխարեստի մէջ։ Վեհափառ Հայրապետի հայրն ու մեծ հայրը ժառանգաբար արհեստաւորներ եղած են։ Հայրը՝ Աբրահամ Պալճեան, բնիկ Թեքիրտաղցի, արհեստով կօշկակար։ 1895 թուականին Կոստանդնուպոլսոյ ծանօթ հայկական տխուր իրադարձութիւններու ժամանակ, իր եղբայրներուն ու քոյրերուն հետ գաղթած է Ռումանիա և հաստատուած Պուխարեստ։

Քանի մը տարիներ ետք՝ 1907ին Աբրահամ կ'ամուսնանայ բնիկ Եդիրնեցի օրիորդ Սիրանուշի հետ։ Սիրանուշ վարժուհին համեստ կոչումով և մանաւանդ բարի ու առոյգին՝ նախքան Ռումանիա երթալը, եօթ տարի որպէս ուսուցչուհի պաշտօնավարած է Ռոդոստոյի հայոց Ս. Թագաւոր եւ Ս. Խաչ թաղի ազգային վարժարաններուն մէջ։

Նորապսակ ընտանեկան երդիքը 20 Սեպտ. 1908ին կը բախտաւորուի Լեւոն-Կարապետ երջանիկ ծնունդով։

Իրենց միակ զաւակը, առաջին անգամ այբբենարանը սկսած է հեգել ուսուցչուհի մօր ծունկերուն վրայ։ 1913ին, Պալճեան ընտանիքը կ'այցելէ Կոստանդնուպոլիս։ Փոքրիկ Լեւոն-Կարապետը կը յաճախէ Գետիկ-փաշայի ազգային մանկապարտէզը։ 1914ին կը վերադառնան Ռումանիա, ուր ան կը շարունակէ իր ուսումը տեղւոյն հայկական մանկապարտէզին մէջ, մինչեւ 1916 թուականը։ Համաշխարհային առաջին պատերազմին, Պալճեան ընտանիքը ապաստան կը գտնէ Օդեսա քաղաք։ 1919ին կրկին կը վերադառնայ Ռումանիա։

Ուսումնատենչ պատանի Լեւոնը իր նախնական և միջնակարգ ու բարձրագոյն ուսումը կը ստանայ Պուխարեստի նախ հայկական ապա գերմանական ու պետական ուսումնական հաստատութիւններուն մէջ։

1928 թուականին երիտասարդ Լեւոնը կը վերջացնէ միջնակարգ վարժարանի առեւտրական ճիւղը, միաժամանակ հետեւելով հայկական վարժարանի կից հայոց լեզուի և գրականութեան գիշերօթիկ դասընթացքներուն։

Լեւոն-Կարապետ Պուխարեստի մէջ կ'անդամակցի Հայ Մարմնակրթական Միութեան և մինչեւ 25 տարեկան աշխատած՝ այդ միութեան մէջ, նախ որպէս սկաուտ, ապա ղեկավար անդամ։

Երիտասարդ Լեւոնի առջեւ կը բացուի գործունէութեան աւելի լայն ասպարէզներ։ Փնտռուած «ասմունքի վարպետ» կ'ըլլայ բոլոր հանդէսներուն։ 1929 թուականէն սկսեալ օգնական ուսուցչի և քարտուղարի պաշտօն կը ստանձնէ Պուխարեստի հայոց վարժարանին մէջ, միաժամանակ շարունակելով իր ուսումը։ 1931-32ին կը մտնէ Պուխարեստի պետական համալսարանի գրականութեան և փիլիսոփայութեան հիմնարկը, մասնագիտանալով մանկավարժութեան, հոգեբանութեան և հասարակական գիտութիւններու ճիւղերը։ Երիտասարդ համալսարանականը մեծ սիրով եւ եռանդով կը զբաղուի մանկավարժութեան, գրականութեան և փիլիսոփայութեան առաջաւոր մտքերու ուսումնասիրութեամբ։ Նոյն շրջանին կ'աշխատի ազգային վարժարաններու մէջ։

Գործօն մասնակցութիւնը կը բերէ հայ-ազգային, կուլտուրական աշխատանքներուն, ինչպէս՝ Հայ Մատենադարանին ու Հայ Մշակոյթի Բարեկամներու ընկերակցութեան։ Աւելին օգտուելով Լ. Պալճեան կը հետեւի նաեւ գրաբարի դասընթացքներու, պոլսահայ մտաւորական Յ. Ճ. Սիրունիի ղեկավարութեան ներքեւ։

1936 թուականին բազմակողմանիօրէն զարգացած, ան կ'աւարտէ պետական համալսարանը, աւարտաճառ ներկայացնելով՝ «Կարգապահութեան հարցը մանկավարժութեան մէջ» թեման և կը վկայուի որպէս մանկավարժ։ 1937ին կ'աւարտէ նաեւ համալսարանի գործնական մանկավարժութեան բաժինը։

1929-1943 տարիներուն Դր. Լ. Պալճեան ունեցած է հանրօգուտ ուսուցչական աշխատանք Պուխարեստի հայ կեանքէն ներս, ուր կը սիրէին իրեն բոլորը, որովհետեւ ան թէ՛ կը ջամբէր ուսում եւ գիտութիւն եւ թէ՛ մանաւանդ կը ներշնչէր հայրենասիրական ոգի և հայ մշակոյթի սէր։

1937-1942 տարիներուն, որոշ մտերմութիւն ստեղծած է ռումանահայ թեմի առաջնորդ հանգուցեալ Տ. Յուսիկ Արք. Զօհրապեանի հետ, հոգեւոր եւ մտաւորական գետնի վրայ։ Այս շրջանին է որ ապագայ Հայրապետը կը ծանօթանայ Հայ եկեղեցւոյ՝ պատմութեան, դաւանանքին, իրաւակարգին և կազմակերպութեան։ Նոյն շրջանին է որ իր գիտակցութեան մէջ կ'ամրապնդուի սէրը դէպի Ս. Էջմիածին։ Երիտասարդ ուսուցիչը իր ազատ ժամերը կ'անցընէր Սրբազանի գրադարանին մէջ, պարապելով աստուածաբանութեամբ։

1942 Հոկտեմբերին կը վախճանի Առաջնորդ Սրբազան Հայրը, թափուր ձգելով Աթոռը։ Նախախնամական տնօրինութեամբ ան կը կոչուի այդ բարձր հոգեւոր առաքելութեան նուիրական գործին։ Այսպէս, ժողովուրդի ընտրութեամբ 30 Սեպտ. 1943ին, Դր. Լեւոն-Կարապետ Աթէնքի Հայոց Ս. Կարապետ եկեղեցւոյ մէջ Յունաստանի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Կարապետ Արք. Մազլումեանի ձեռքով վարդապետ կը ձեռնադրուի վերանուանուելով Տէր Վազգէն վարդապետ, կնքահայրութեամբ՝ ռումանահայ թեմական խորհուրդի անդամներէն Ռուբէն Իսրայէլեանի։ Ուսուցիչը կը դառնայ վարդապետ, հրաժարելով աշխարհիկ կեանքէն։

Երիտասարդ վարդապետը Ռումանիա վերադառնալով, իր քառասունքը կ'անցընէ Սուչավայի հայոց Ս. Հաճկատար պատմական վանքին մէջ, արմաշական Տ. Գնէլ Ա. քահանայ Մանտաչեանի հոգեւոր վարժողութեան տակ։

23 Մայիս 1948ին, [illegible] Վեհափառ Հայրապետ՝ Գէորգ Զ. Ս. Էջմիածնի Մայր Տաճարին մէջ Վազգէն վարդապետին կը շնորհէ ծայրագնութեան աստիճան։ 8 Յուլիս 1951ին, Գէորգ Զ. Կաթողիկոսը Վազգէն Ծ. վ.-ին եպիսկոպոսական աստիճան կը շնորհէ։

1954-ի Մայիսին Երջանկայիշատակ Գէորգ Զ. Կաթողիկոսի թաղման առիթով Վազգէն Սրբազան կը գլխաւորէ ռումանահայ թեմի պատգամաւորութիւնը։ 1954ի Յունիսին Ս. Էջմիածնի մէջ գումարուած եպիսկոպոսական ժողովին, Գերշ. Տ. Վազգէն Եպս. Պալճեան կ'ընտրուի Ս. Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամ։

1955-ի Յունուարին պուլկարահայ թեմի դիմումով, Տ. Վազգէն եպիսկոպոս կը ստանձնէ նաեւ պուլկարահայ թեմի առաջնորդի պարտականութիւնները, հոն եւս ունենալով բեղուն գործունէութիւն և գնահատելի արդիւնքներ։

30 Սեպտեմբեր 1955ին Ս. Էջմիածնի մէջ գումարուած Ազգային-Եկեղեցական սրբագումար ժողովը, խանդավառ մթնոլորտի մէջ, Ամենայն Հայոց Հայրապետ ընտրեց Ռումանիոյ և Պուլկարիոյ բարեխնամ Առաջնորդ բարձրաշնորհ Տ. Վազգէն Եպս. Պալճեանին։

Կիրակի 2 Հոկտեմբեր 1955ին, վեհաշուք հանդիսութեամբ Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ նորընտիր Հայրապետի Կաթողիկոսական օծումը։

Վեհափառ Հայրապետի ընտրութիւնն ու գահակալութիւնը հանդիսացաւ մեր ազգային եկեղեցական տարեգրութեան բացառիկ ու անմոռանալի տարեթիւերէն մէկը։

Բացի ուսուցչական, հասարակական, եկեղեցական, վարչական բեղմնաւոր գործունէութեանց, Վեհափառ Հայրապետը ունեցած է նաեւ գրական շնորհակալ աշխատանք, որուն մասին պիտի անդրադառնանք յաջորդիւ։

Իր գահակալութեան սկզբնական շրջանէն սկսեալ յորդորներով, կոնդակներով և քարոզներով լուսաւոր փարոս մը հանդիսացաւ Հայ Եկեղեցւոյ և պատմութեան, վերջին 39 տարիներուն։

Ան իր ուսերուն վրայ ծանրացող պարտականութեանց գիտակից այս մեծ Հայրապետը բարձրաղաղակ աւետարանեց Աստուածային խաղաղութիւնը և եղաւ խաղաղութեան առաքեալ մը։ Ան այդ՝ քանիցս պարգեւատրուեցաւ մեծ պատուութիւններու և կարեւոր անձնաւորութիւններու կողմէ։

Շինարար Կաթողիկոս Վազգէն Ա. ի անունը ոսկի տառերով պիտի արձանագրուի Հայաստանեայց Եկեղեցւոյ երջանկայիշատակ կաթողիկոսներուն շարքին մէջ։

Ա.

ՎԵՀԱՓԱՌ ՎԱԶԳԷՆ ԱՌԱՋԻՆ (1956 թ.)
Լուսանկար՝ ՔԱՒՈՒՔ-ի

■

... «Բոլորս մէկ համախմբուած կ'աղօթենք առ Աստուած, որպէսզի Տէրը անսասան պահէ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, հայ ժողովուրդը, եւ մեր կեանքի ապագան ըլլայ պայծառ եւ լուսաւոր, եւ ամէն մէկս իր պարտքը կատարէ իր խղճին հանդէպ, Աստուծոյ եւ Ազգին առջեւ։ Այդ պարտքը կատարելու զգացումով ապրինք, այդ պարտքը կատարած ըլլալու սուրբ զգացումով ալ օր մը հեռանանք այս անցաւոր աշխարհէն, հետք մը թողլով շինարար եւ կենարար, ի փառս յաւերժական հայ ժողովուրդին»։

ՎԱԶԳԷՆ Ա.

Վեհափառը կը ստորագրէ «ՋԱՀԱԿԻՐ»ի՝ Նոր Շրջանի ա. թիւը 1963ին

ԻՄԱՍՏՈՒՆ

(Տար. Ա. էջէն)

ւոր Խորհուրդի համաձայն գործակցութեամբ, որոշուեցաւ 40 օրուայ եկեղեցական եւ 3 օրուայ համազգային սուգ յայտարարել եւ Վերջին օծումն ու յուղարկաւորութեան արարողութիւններ կատարել յառաջիկայ Կիրակի 28 Օգոստոսի առաւօտեան ժամը 11ին։ Այս առթիւ Ս. Էջմիածին կը ժամանեն Հայաստանեայց Եկեղեցւոյ Նուիրապետական աթոռներու գահակալները՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Գարեգին Բ., Երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ թեմերու զոյգ պատրիարքները, սփիւռքահայ թեմերու հոգեւոր Պետերը, հանրածանօթ դէմքեր եւ մեծ թիւով հայ թէ օտար ներկայացուցիչներ։

Սուգի մէջ է նաեւ Եգիպտահայութիւնը։ Հոգեւոր Գերագոյն Պետը երկու անգամ օրհնաբեր այցելութեամբ Եգիպտոս ժամանած է նախ Փետրուար ամսի 1956ին, ապա Նոյեմբեր 1963ին։ Նոյն օրերուն, գեղեցիկ զուգադիպութեամբ մը «Ջահակիր» շաբաթաթերթի (Նոր Շրջանի) առաջին թիւը լոյս կը տեսնէր 27 Նոյ. 1963։ Հետեւաբար, յիշատակ մըն է մեզի համար, որ ունինք իր օրհնութեան [illegible], «Ջահակիր»ի ա. թիւը [illegible] Հայրապետական ստորագրութեամբ։

Իր ննջման առթիւ յանուն «Ջահակիր»ի խմբագրութեան, Հայկական Ընթերցասրահի վարչութեան եւ անդամներուն, «Նոր Սերունդ» Մշակ. Միութեան, Հ.Մ.Մ.-ի եւ Տիկնանց «Մարօ» Յանձնախումբի ցաւակցական հեռագիր յղուեցաւ Ս. Էջմիածին։ Նաեւ ի նշան սուգի Հայկ. Ընթերցասրահը փակ մնաց երեք օրեր։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա.ի անունը յաւերժացուած պիտի մնայ մեր մեծ կաթողիկոսներուն առաջին շարքին վրայ։

Խունկ ու ծաղիկ իր անմոռանալի յիշատակին։

Ա. Մ.

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

25 ՕԳՈՍՏ. 1994

ԸՄԲՇԱՄԱՐՏ



ՀԱՅ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐՈՒ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՊՈԼՍՈՅ ՄԷՋ

Յունա հռոմէական ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական ախոյեանութեան, որ տեղի ունեցաւ 28էն 31 Յուլիսին, Կ. Պոլսոյ մէջ, հայ մարզիկները տուն վերադարձան երկու ոսկէ և արծաթէ մետալով։ Այս առթիւ Թուրքիոյ մէջ առաջին անգամ ըլլալով հնչած է Հայաստանի պետական հիմնը և բարձրացած եռագոյնը, ի պատիւ 20 ամեայ Արմէն Նազարեանի, որ աւարտական հանդիպումին մէկ վայրկեանի ընթացքին, 10—0 հաշուով յաղթած է թուրք մարզիկին։ Արմէն Նազարեան (52 քիլօ) նաև անցեալ տարի աշխարհի երիտասարդներու և այս տարուան Եւրոպայի ախոյեան է։

Եւրոպայի Երիտասարդներու ախոյեան դարձած է նաև Տիգրան Մկրտչեան (48 քիլօ) որ անցեալ տարի յաղթական հանդիսացած էր Եւրոպայի կրտսերներու ախոյեանութեան։ Ալմէն Մկրտչեան (27 քիլօ) արժանացած է արծաթէ մետալի։

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Պարտք կը զգամ իմ խոր երախտագիտութիւնս յայտնել երիտասարդ ակնաբոյժ ՏՈՔԹ. ՏԻԳՐԱՆ ԵՌ ԱԿԻՍԵԱՆԻՆ, որուն բարձր մասնագիտացուածութեան և հոգածութեան շնորհիւ, յաջողութեամբ կատարուեցաւ աչքի քաքարաքի գործողութիւնս։

ՍԱՆԴՈՒՀԻ ՋԱՄԳԱԲՃԵԱՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Գահիրէի Քաղաքական Ժողովը, գործադրելով «Վ. Զաքարեան» հայերէն լեզուի և հայագիտական նիւթերու ուսուցչաց ֆոնտին յատուկ կանոնագրութեան տրամադրութիւնները, որոշեց 1994 Յունուար — Յունիս վեցամսեայ շրջանին համար Գալուստեան, Նուպարեան և Պօղոսեան վարժարաններէն ներս այս նիւթերը դասաւանդող ուսուցիչ-ուսուցչուհիներուն եգ. ոսկի 5519 93 դ.կ. քաջալերական յատկացում կատարել 29 Օգոստոս 1994էն սկսեալ Գահիրէի և Աղեքսանդրիոյ Առաջնորդարաններուն մէջ։

ՏԵՂԵԿԱՑՈՒ ԴԻՒԱՆ
ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՁԵԿՈՅՑ

Յաւէտ ողբացեալ բարերար Տէր և Տիկին Բարսեղ Ներսէսեան, իրենց վաղամեռիկ և միամօր զաւկին, տղր. Մաթէոս Ներսէսեանի քաղցր յիշատակին, հաստատած էին, Հիմնադրամ մը, Ներսէսեան. գոհունակութեամբ կը տեղեկացնենք թէ, ըստ նոյն Հիմնադրամի կանոնագրին, ընթացիկ տարեշրջանի տոկոսային եկամուտները պիտի բաշխուին հետեւեալ կերպով —

	Ե.Ո
Եկեղեցւոյ Պայծառութեան	433,20
Հայ Աղքատախնամ ընկերակցութեան	433,20
Գալուստեան Ազգային վարժարանին	433,20
Նուպարեան Ազգային վարժարանին	433,20
Այծեմնիկ Տիկնանց Միութեան	433 20
Հայ Կարմիր Խաչին	433.20
Ազգային Առաջնորդարանին	288,80
	2888 —

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԻՐՔԻՓԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ

Ոսկեգրամը	Ե. Ո.	314 00
21 կարատ՝ գրամը		39.25
18 կարատ՝ կրամը		33.65

4, Զաղէկ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ԿԱՐ ՈՒ ՁԵՒ
ՎԻՔԹՈՐԻԱ

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Տիկին Սիլվարդ Վարդուկեան, Տէր և Տիկին Ալթօ Վարդուկեան (ԱՄՆ) Տէր և Տիկին Ժանօ Վարդուկեան, իրենց սիրեցեալ տագրոջ և հօրեղբօր՝ տղր. Արթին Վարդուկեանի մահուան քառասունքին առթիւ և անոր քաղցր յիշատակին կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Փօլ Թ. Լիտճեան	
Հրատարակչական Ֆոնտին	50
Այծեմնիկ Հանգստեան Տան	50
«Արեւ»ին	20
«Յուսաբեր»ին	20
«Ջահակիր»ին	20

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

ԱՂԵՔՍ Հ Մ Ը.Մ.-ՆՈՒՊԱՐԻՆ

Տիկին Մակի Անտոնեան իր ապաքինման ուրախ առթիւ կը նուիրէ 100

Մարզարանիս սկաուտական շարժման հիմնադիր՝ Ողբ. Յովհաննէս Զօրլեանի [illegible] մահուան քառասունքին առթիւ Տոքթ. և Տիկին Կարօ Ասորեան կը նուիրեն 25

ՊՐ. ՎԱՀԱՆ ՇԱՄԼԵԱՆ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՏՈԼԱՐ ԿԸ ՆՈՒԻՐԷ

(Շար. Բ. էջէն)

վարած քաղաքականութեան։

Պր. Վ. Շամլեան իր տպաւորիչ խօսքի աւարտին յայտնեց, թէ մէկ միլիոն ամերիկեան տոլար կը նուիրէ Հայաստանին՝ գործածուելու համար ըստ կարիքի։

Վահան Շամլեանի խօսքերը ընդունուեցան յոտնկայս ծափահարութիւններով։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAVAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511). Եգիպտոս։

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
Հեռ. 4920633
Փոստարկղ թիւ՝ 627

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ

ՀՆՉԱԿԵԱՆ ՄԱՄՈՒԼԸ

ՄԵՐ ՅԱՋՈՐԴ ԹԻՒՈՎ՝

Տեղի անբաւարարութեան պատճառաւ, յաջորդ թիւով պիտի տանք «Յուսաբեր» օրաթերթի Ս.Դ.Հ.Կ.ի դէմ արշաւած ծաղրանկարին մասին անդրադարձումը։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնը տնօրինած է որ յառաջիկայ Կիրակի, 28 Օգոստոս 1994ին առաւօտեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, Ս. Պատարագի ընթացքին տեղի ունենայ յատուկ հոգեհանգստեան պաշտօն, ի հանգիստ հոգւոյն նորոգ վախճանեալ՝

Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԷՆ Ա.
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԵՐՋԱՆԿԱՅԻՇԱՏԱԿ ՀԱՅՐԱՊԵՏԻ

Կը հրաւիրենք հաւատացեալ ժողովուրդը ներկայ գտնուելու հայրենասէր ու եկեղեցասէր, մեծանուն Հայրապետի հոգւոյն ի հանգիստ աղօթելու համար։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՏԽՐՈՒՆԻ

Տէր եւ Տիկ. Նշան Գայսէրլեան եւ զաւակունք, Տիկին Քոլէթ Քիւրքճեան, Տէր եւ Տիկ. Տիրան Քիւրքճեան, Տէր եւ Տիկ. Գրիգոր եւ Նայիրի Պետրոսեան, Տէր եւ Տիկ. Նուրհան Քիւրքճեան եւ զաւակունք, Տէր եւ Տիկ. Արթին Յակոբեան, Տէր եւ Տիկ. Էդուար Յակոբեան, Տէր եւ Տիկ. Ռոպէր Չիլինկիրեան (Աւստրալիա) ինչպէս նաեւ Յակոբեան, Աչուկեան, Պետրոսեան, Չիլինկիրեան եւ Մանասիլի ընտանիքները ցաւ ի սիրտ կը ծանուցանեն մահը իրենց կնոջ, հօրաքրոջ, մօրաքրոջ եւ ազգականին՝

ՈՂԲ. ԳՈՀԱՐ-ՄԱՐԻ ԳԱՅՍԷՐԼԵԱՆԻ

որ հանգեաւ ի Տէր Չորեքշաբթի 24 Օգոստոս 1994ին առաւօտեան, սրտի տագնապի հետեւանքով։

Յուղարկաւորութեան սգոյ արարողութիւնը տեղի ունեցաւ նոյն օրը, կէսօրէ ետք ժամը 3ին, Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց մատրան մէջ, եւ հանգուցեալին մարմինը ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

Խմբագրութիւնս իր զգացուած ցաւակցութիւնները կը յայտնէ Գայսէրլեան և Քիւրքճեան ընտանիքներուն և բոլոր ազգակից պարագաներուն։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայաստանի Հանրապետութեան Ազգային Հերոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Առաջինի վախճանման տխուր առիթով ՀՀ Դեսպանութիւնում Օգոստոսի 24ին և 25ին, առաւօտեան ժամը 1 —2, կը տեղադրուի սգոյ յուշամատեան։

ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՅԵՏԱՁԳՈՒԱԾ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնս կը տեղեկացնէ յարգոյ հասարակութեան թէ հոգելոյս և երջանկայիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԷՆ Ա. Հայրապետին վախճանման առիթով Հայոց Եկեղեցին և համայն մեր ազգը սուգի մատնուած ըլլալով, յետաձգուած է Եգիպտոսի մէջ հաւատարմագրուած արտակարգ եւ լիազօր դեսպան Տոքթ. Եդ. Նալպանտեանի և իր տիկնոջ ի պատիւ տրուելիք շնորհաւորական ընդունելութիւնը։

Ընդունելութեան նոր թուականը իր ատենին պիտի ծանուցուի։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ — ԳԱՀԻՐԷ

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

Յառաջիկայ Հոկտեմբերին պիտի լրանայ ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ սկզբնաւորութեան երկու հարիւր տարին։

Այս առիթով՝ պանծալի բոլոր հրապարակագիրներուն մտքի սխրանքը մի բերելով, կատարուած հսկայական աշխատանքին մէկ մասը միայն պատշաճ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍով պիտի ներկայացուի հանրութեան, 1994 Նոյեմբեր 27ի ընթացքին, մայրաքաղաքին կարեւոր ցուցասրահներէն մէկուն մէջ։

Հայ քաղաքակրթութեան մէկ երեսակը ներկայացնող այս մեծ ձեռնարկը՝ պատշաճ մակարդակով իրագործուած տեսնելու մտահոգութեամբ, բոլոր միութիւններու յարգարժան վարչութիւններուն բարեհաճ ուշադրութեան կը յանձնենք վերեւ նշուած թուականները, իրենց յառաջիկայ գործունէութիւնը ծրագրելու առիթով։

Շնորհակալութեամբ՝
ՀՊՄ 200-ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՉԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԻՐՈՒԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԵԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1296 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 8 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1994 ՀԱՏԸ ԳԻՆԸ 20 եգ. դհկ. عدد رقم ١٢٩٦ — الخميس ٨ سبتمبر ١٩٩٤

ՓՈԽԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ

Ողբերգութիւն թէ՞ խեղկատակութիւն

(«ՅՈՒՍԱԲԵՐ» ՕՐԱԹԵՐԹԻ ՄԷԿ ԾԱՂՐԱՆԿԱՐԻՆ ԱՌԻԹՈՎ)

Հայրենիքի մէջ թէ սփիւռքի՝ բոլոր հայաշատ գաղութներուն մէջ կուսակցական պայքարը սկսած է ծաւալիլ՝ Զարախօսութիւնը, դատապարտումը կամ բամբասանքը իրենց գագաթնակէտին հասած են։ Թէեւ այս բոլորը բնական կը նկատենք, տրուած ըլլալով որ, այդ տեղերը գոյութիւն ունին սխալը ձաղկելու իրաւունք, ինչ-ինչ հաշիւներով ցեխարձակում կամ իշխանութեան ձգտելու երազային ակնկալութիւններ եւլն., եւլն.։

Սակայն գալով նօսրացած գաղութներուն, կը հաւատանք որ փոքր համայնքներու մէջ աւելորդ է եւ անհեթեթ իրարու խծբծելը, իրարու վարկաբեկելը, այլեւ ընդհակառակը, պէտք է ողջամտօրէն եւ անշահախնդրօրէն մօտենալ համայնքի զանազան հարցերուն. հարթել բոլոր դժուարութիւնները միասնականութեամբ, եւ անշուշտ անխախտ պահել գոյութիւն առած համագործակցութիւնը։

Այս օրինակներէն կրնանք հետեւցնել, որ անստորագիր գոյացած վերոյիշեալ «համաձայնութիւն»ը կրնայ ոտքի կանգնիլ ու յառաջանալ միայն փոխադարձ յարգանքի շնորհիւ։

Պայման չէ որ իրարու հետ միացող եւ գործակցող տարրերը նոյն բնոյթն ու նկարագիրը ունենան կամ՝ նոյն պահանջներն ու ձգտումները։

Սակայն առողջ դատողութեան տէր ամէն հայ, որքան ատեն որ կը պահուի համագործակցութիւնը պարտք կը զգայ զարկ տալ անոր։ Ահա այս է որ կը պահանջուի այսօ՛ր Եգիպտահայ համայնքէն ներս:

Գալով Հայրենիքին՝ ազգային, միասնականութեամբ ու հայկական պետականութեան ու կառոյցներու ուժեղացմամբ, ապա զօրավիգ կանգնելով ազգընտիր Նախագահ՝ Լեւոն Տէր Պետրոսեանին եւ օրինաւոր իշխանութեանց կողքին՝ կարելի պիտի ըլլայ նորահաստատ պետականութեան յարատեւումը:

Ընթերցողները հարց պիտի տան թէ ինչո՞ւ տուինք այս բացայայտ յորդորները։ Հարցը այն է որ, Եգիպտոսի մէջ Դաշնակցութեան օրկան՝ «Յուսաբեր» օրաթերթը իր 9 Օգոստոսի թիւին մէջ, Միաց. Նահանգներ հրատարակուող «Ասպարէզ» օրաթերթէն արտատպելով, ծաղրանկար մը հրատարակած է Մասիս 94 ստորագրութեամբ, որուն մէջ ժխտական վերաբերմունք ցոյց տուած է Հնչակեան կուսակցութեան դէմ։

Նախ ըսենք թէ ծաղրանկար մը յաջող կը նկատուի, երբ ծաղրանկարիչը իր թաքուն միտքը կ'արտայայտէ կամ կը թելադրէ տեսակէտ մը հիւմուրով, եւ ոչ թէ կոպիտ կերպով։

Հետեւաբար «տափակ» այդ նկարին մէջ ներկայացուած է հեռատեսիլէն պաստառ մը, ուր գծուած է Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի գլուխը, նաեւ իր մէկ յայտարարութիւնը՝ «Կուսակցութիւնները ժամանակավրէպ են»։ *Իսկ ծաղրանկարին վարի մասը կը ներկայացնէ մօրուքաւոր դէմք մը, որ վստահաբար վերջերս անհատական գնահատանքի արժանացած Պր. Հրայր Յովնանեանը ըլլայ, նաեւ ծափահարող երկու զոյգ ձեռքեր, որուն ձեռքերէն մէկ զոյգին վրայ գրուած է Հնչակեան կուսակցութեան՝ Ս.Դ.Հ.Կ.-ին սկզբնատառերը։ Այս բոլորին ներքեւը գրուած է. «Վերեւի երգիծանկարը ընդունիլ իբրեւ ողբերգութիւն»։*

Մէկ խօսքով այս ծաղրանկարով Դաշնակցութիւնը ըսել կ'ուզէ Հնչակեան կուսակցութիւնը կը ծափահարէ Նախագահ Լ. Տէր Պետրոսեանի ամէն ըսածին, նոյնիսկ եթէ ան յարձակի կուսակցութիւններուն կամ մեր կուսակցութեան վրայ։ (Առ ի տեղեկութիւն՝ Նախագահ Պետրոսեան կուսակցութիւններու դէմ վերոյիշեալ միտքը արտայայտած էր Հ. Յովնանեանի ի պատիւ տրուած պատուասիրութեան ընթացքին, տեսերիզի միջոցաւ)։

Սակայն իսկական ողբերգութիւնը հոն է, որ խեղճ ծաղրանկարիչը եւ իր շուրջի պատասխանատուները տեղեակ չէին որ Հնչակեան կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի պաշտօնաթերթի պատասխանատու խմբագիր Տոքթ. ընկ. Յարութիւն Սաղրեան «20 Կախաղաններու» առթիւ, 19 Յունիսի իր ելոյթին մէջ, աւելի քան 1000 հայորդիներու ներկայութեան, քննադատելով Նախագահի արտայայտութիւնը ըսած է.

«... խմբաւորումներու ժխտական կարծիքը մեզ այնքան չմտահոգէր որքան վերջերս լսուած խոպոտ ձայները, յատկապէս Հայաստանէն եկած, որ հայ դասական կուսակցութիւն-

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՎԵՐՋԻՆ ՕԾՈՒՄՆ ՈՒ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Կիրակի 28 Օգոստոս 1994ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ սուրբ զանգերը կը ղօղանջէր։ Թախիծը պատած էր ամենուրէք։ Հազարաւոր ազգայիններ եկած էին վերջին հրաժեշտ տալու իրենց Հոգեւոր Պետին։

Մեծ է կորուստը հայ ժողովուրդին: Հսկայ ամբոխ մը եկած էր հայրենի հողին յանձնելու՝ բոլորին սիրելի Սրբազնագոյն Կաթողիկոսին անկենդան մարմինը։

Արդարեւ առաւօտեան ժամը 10ին բազմաթիւ հոգեւորականներու, կառավարական բարձրաստիճան պաշտօնեաներու եւ ներկայացուցիչներու, օտար դիւանագէտներու, մտաւորականներու եւ մեծ թիւով հաւատացեալներու, գլխաւորութեամբ ՀՀ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի, մուտք գործեցին Ս. Էջմիածնի Մայր Տաճար, ուր պիտի պատարագէր Կ. Պոլսոյ Պատրիարք Ամենապատիւ Տէր Գարեգին Արք. Գազանճեան։ Ամենապատիւ Պատրիարք Սրբազան Հօր կ'ընկերանային 12 արքեպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ եւ սարկաւագներ։

Ծերունազարդ Կաթողիկոսին աճիւնը տեղ գրաւած էր Սուրբ Սեղանին առջեւ, ուր սարկաւագներու ընդմիջէն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Գարեգին Բ. կատարեց օծումը, որուն յաջորդեց սրտաշարժ դամբանական խօսքը։ «Եղաւ Ամենայն Հայոց Կաթողիկոս ոչ տիտղոսով, ոչ պաշտօնով, ոչ անունով միայն, այլ հաւատքով, համոզումով, Տիրոջ սիրով եւ ամբողջական ինքնամատուցումով համայն հայ ժողովուրդի անխտական ոգիին», ըսաւ վեհափառ Հայրապետը։

Դամբանական խօսեցաւ նաեւ Ս. Էջմիածնի Կաթողիկոսական տեղապահ Երուսաղէմի Պատրիարք Թորգոմ Արք. Մանուկեանը, որ յատկապէս անդրադարձաւ հոգելոյս Հայրապետի անբասիր բնաւորութեան, հայրենասիրութեան եւ մարդասիրութեան մասին։

Ս. Պատարագի վերջաւորութեան Վեհափառի աճիւնը, թափօրով մայր դռնէն դուրս բերելով, փոխադրուեցաւ զանգակատան կողքին՝ գերեզմանափոսի մը առջեւ: Խունկով ու աղօթքով, կատարուեցան թաղման արարողութիւններ, որուն յաջորդեց Նախագահ Լ. Տէր Պետրոսեանի հրաժեշտի խօսքը:

«Վեհափառ Հայրապետ, միշտ գտնուելով Ամենայն Հայոց բարձրութեան վրայ, իր իմաստուն եւ հաւասարակշռուած գործունէութեամբ, անվրէպ ձեռնարկներով ու ծանրակշիռ խօսքով կարողացաւ եկեղեցին ու իր հօտը հեռու պահել աղէտալի փորձութիւններից եւ անվերականգնելի կորուստներից»։

«Վազգէն Կաթողիկոսի լուսաւոր կերպարը յաւէրժ կը մնայ իւրաքանչիւր քաղաքացու սրտում որպէս եկեղեցականութեան, անձնուիրութեան եւ հաւատարմութեան խորհրդանիշ, իսկ նրա աղօթքները որպէս պահապան հրեշտակներ մշտապէս կը հսկեն մեր փշոտ ուղին»։

Հուսկ ուրեմն դամբանական խօսելու հրաւիրուեցաւ Ամենայն Վրաց Կաթողիկոս

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Տ. ԹՈՐԳՈՄ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ԸՆՏՐՈՒԱԾ

Հինգշաբթի 25 Օգոստոսի երեկոյեան, Եպիսկոպոսաց եւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի միացեալ ժողովի ընթացքին կաթողիկոսական տեղապահ ընտրուած է Երուսաղէմի Պատրիարք Տ. Թորգոմ Արք. Մանուկեանը, ժամանակաւորապէս փոխարինելու վերջերս վախճանած Ամենայն Հայոց Վազգէն Ա. Կաթողիկոսին։

Երկուշաբթի, Օգոստոս 29ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնայ մէջ տեղի ունեցած է անդրանիկ նիստ մը, գլխաւորութեամբ Ամեն. Պատրիարք Սրբազանին, ուր նկատի առնուած են կաթողիկոսական ընտրութիւններու հարցը եւ եկեղեցական այլ հարցեր։

⁂

75-ամեայ Տ. Թորգոմ Արք. Մանուկեան, Երուսաղէմի Պատրիարքը ծնած է 1919ին Պաղտատի մէջ: 1939ին եկեղեցական ձեռնադրուած է եւ եպիսկոպոսացած 1962ին։ 23 տարիներ վարած է ԱՄՆի Հայկական Եկեղեցւոյ Արեւելեան թեմը, Նիւ Եորք քաղաքի մէջ։ Իսկ 1991ին ընտրուած է Երուսաղէմի Պատրիարք։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԵՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

1994 թ. Սեպտեմբերի 5ին Գահիրէի համաժողովների պալատում բացուեց ՄԱԿ-ի կողմից անցկացուող Ազգաբնակչութեան եւ զարգացման միջազգային համաժողովը։ Հայաստանի Հանրապետութիւնը ներկայացուած է կառավարական պատուիրակութիւնով, որը գլխաւորում է Հ.Հ. պետական նախարար Արմենակ Ղազարեանը։ Պատուիրակութեան կազմում են նաեւ

(Շար. տես էջ 2)

ՄԻԱՑ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

ՄԻՕՐԵԱՅ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 3ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Հովանաւորութեամբ Հայաստանի Հանրապետութեան Ուաշինկթընի դեսպանատան եւ կազմակերպութեամբ Նոր Սերունդ Մշակութային Միութեան, Շաբաթ, 24 Սեպտեմբեր 1994ի առաւօտեան, ժամը 10էն մինչեւ կ.ե. ժամը 5-ը, Հայ Ժողովական Միացեալ Եկեղեցւոյ՝ Աւագեան սրահին մէջ տեղի պիտի ունենայ միօրեայ գիտաժողով մը, նուիրուած Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակման 3րդ տարեդարձին:

Գիտաժողովի նիւթն է՝ Նորանկախ Հայաստանի Զարգացման Հեռանկարները եւ Սփիւռքահայութիւնը:

Սոյն գիտաժողովին իրենց մասնակցութիւնը պիտի բերեն հետեւեալ անձնաւորութիւնները,

Հայր Արշէն Այվազեան — Պետութիւն-Եկեղեցի յարաբերութիւն
Վան Գրիգորեան — Առեւտրական
Նախ. Սեպուհ Թաշճեան — Ուժանիւթի հարցեր
Փրոֆ. Գինկ Պանաեան — Տնտեսական հարցեր
Փրոֆ. Հրայր Տէգմաճեան — Զուգահեռներ Ա. եւ Բ. հանր. միջեւ
Դոկտոր Ժօ Բէշիշեան — Արտաքին քաղաքական հարցեր:

ՆԻՒ ԵՈՐՔ

ՀՐԱՅՐ ՅՈՎՆԱՆԵԱՆ Ի ՊԱՏՈՒԻ

Անցեալ Յունիսի սկիզբը հայկական համայնքը յարգեց իր կարկառուն անդամներէն մէկը, «Հայկական Համագումար»ի նախագահ Հրայր Յովնանեանը: Նիւ Եորքի Ուոլտորֆ-Աստորիա պանդոկի սրահներուն մէջ, կալա հիւրասիրութեան մը ընթացքին, Յովնանեան ստացաւ «Հայկական Համագումար»ի պատկառելի ծառայութիւն» մրցանակը: Ճաշկերոյթի ներկայ եղան Հայաստանի փոխ-նախագահ Գագիկ Յարութիւնեան, Կոնկրեսման Լիհման, Յովնանեան ընտանիքի անդամներ, եւ շուրջ 700 հիւրեր Ամերիկայի եւ աշխարհի զանազան անկիւններէն:

Ձեռնարկի կազմակերպիչ յանձնախումբի նախագահուհի Շաքէ Մինեանի խօսքէն ետք, կը գործադրուէր բաւականին երկար յայտագիր մը, վկայութիւններով յատկանշուած Հրայր Յովնանեանի որ գտնուած է Հայաստանի օգնութեան առաջին գիծերուն վրայ:

Հայաստանի կառավարութիւնը այս ձեռնարկին ներկայացուած էր փոխ-նախագահ Գագիկ Յարութիւնեանի կողմէ: Խօսք առնելով, ան անդրադարձած է Յովնանեանի արժանիքներուն եւ իրեն նուիրած մեծարժէք դիմանկարը:

Տեսաներիզով խօսք առած է նաեւ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան, որ ընդհանրապէս արտայայտուած է սփիւռքի դերին մասին, Հայաստանի պետականութեան եւ կառավարութեան օգնութեան ծառայելու գծով:

Ձեռնարկին ներկայ էին նաեւ ՍԱԿ ի դեսպան Ալեքսանդր Արզումանեան եւ Ամերիկայի մօտ դեսպան Ռուբէն Շուքարեան:

ԹՂԹԱԿԻՑ

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ ԹԷ՞ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹԻՒՆ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Երբ պէտք է իրենք զիրենք լուծարքի ենթարկեն կամ դադրին գործունէութենէ եւ կամ հայրենադարձ դառնան:

Արտասահմանի ազգային կուսակցութեան ճակատագրի մասին մտահոգուելէ աւելի թող Հայաստանի քաղաքական եւ պետական շրջանակները զբաղին առաւելաբար իրենց «Տունը կարգի դնելով»: Անոնք տակաւին ունին անաւարտ առաքելութիւն մը, որ ուրիշ բան չէ եթէ ոչ հետապնդելու հայ դատի թղթածրարը, մինչեւ անոր բարւոք եւ գոհացուցիչ լուծումը: Մեր կուսակցութիւնը ինչպէս վստահ եմ եւ միւս երկու ազգային կուսակցութիւնները երբեք պիտի չդադրին հայ դատը հետապնդելէ մինչեւ որ թշնամին ճանչնայ ցեղասպանութեան ոճիրը»:

(Տես՝ «Մասիս» շաբաթաթերթ թիւ 22 Յունիս 25, 1994):

Վերջապէս Դաշնակցական կուսակցութեան եւ «Յուսաբեր»ի պատասխանատուներուն կ'ուզենք ճշտել, թէ նախագահ Լ. Տէր Պետրոսեան իր բոլոր թերութիւններով ու բոլոր խոցելի կողմերով եւ սակայն նաեւ իր բոլոր արժանիքներով եւ բարեմասնութիւններով, ան ազգընտիր նախագահն է, Նորաստեղծ ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետութեան:

Մենք ալ մեր ձեռքին տակ ունինք Դաշնակցութեան դէմ քննադատական եւ «գաղթեր բացող» յօդուածներ, սակայն համայնքիս անդորրութիւնը չխանգարելու մտահոգութեամբ, յարմար չենք նկատեր արտատպելը:

Լրջութիւն պահանջուած դժուարին այս օրերուն, պէտք թելադրենք «Յուսաբեր»ի կուսակցական մեր բարեկամներուն, որ գէթ Եգիպտոսի մէջ խեղկատակ, զրպարտական եւ անյարիր ծաղրանկարներ արտատպելու փոխարէն, աւելի շինիչ յօդուածներ արտատպեն, սատար հանդիսանալու համար ազգապահպանման նուիրական գործին, եւ անշուշտ հայրենիքին:

Ա. Մ.

ԱՊԱՔԻՆՈՒՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Կը տեղեկանանք որ Շաբաթաթերթիս վեթերան խմբագիր ընկեր Սարգիս Պալաեան, Մոնրէալի մէջ, Ուրբաթ 26 Օգոստոսին, սրտի բարդ գործողութեան մը ենթարկուած է:

Սիրելի ընկերը ցարդ հիւանդանոցին մէջ մնալով, ան միջական խնամքի տակ կը գտնուի:

Շուտափոյթ ապաքինում կը մաղթենք մեր արժանաւոր ընկերոջ:

ՀԱՅԱՍՏԱՆ

75 ՆՈՐԱԳԻՐՆԵՐ ՄԻԱՑԱՆ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՇԱՐՔԵՐԸ

Անցեալ ամսուայ վերջերը Վանաձորի մէջ պատուասիրութեան մը ընթացքին, տեղի ունեցաւ 75 նորագիրներու Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան շարքերը ընդունուելու երդման արարողութիւնը:

Ընդունելութեան ներկայ գտնուեցան վերջերս Հայաստան ժամանող Հնչակեան պատուիրակները, գլխաւորութեամբ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան ատենապետ ընկեր Վահրիճ Ճէրէճեանի:

Օրուան խորհուրդը բացայայտող ելոյթով խօսք առաւ Ս.Դ.Հ.Կ Հայաստանի եւ Ներքին սփիւռքի կազմակերպութեան կեդրոնական վարչութեան նախագահ ընկեր Եղիա Նաճարեան եւ ուրիշներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Եգիպտոսում Հ.Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան Էդուարդ Նալբանդեանը, Հ.Հ. սոցիալական ապահովութեան նախարար Աշոտ Եսայեանը, Հ.Հ. առողջապահութեան փոխնախարար Վահագն Դեմիրճեանը, Հ.Հ. կառավարութեան արարողակարգի պատասխանատու Արտակ Յարութիւնեանը, Գահիրէում Հ.Հ. դեսպանութեան 2-րդ քարտուղար Արման Յակոբեանը եւ 3-րդ քարտուղար Արեգ Յովհաննիսեանը:

ՄԱԿ-ի հիմնական համաժողովին զուգահեռ անցկացուող ոչ կառավարական կազմակերպութիւնների համաժողովում Հայաստանի Հանրապետութիւնը ներկայացնում է Մերի Խաչիկեանը (Հայաստանի ընտանեկան առողջութեան կազմակերպութիւն):

Սեպտեմբերի 3ից 4ը Գահիրէում կայացաւ նաեւ Ազգաբնակչութեան եւ զարգացման խորհրդարանականների համաժողովը, որին մասնակցում էր Հ.Հ. Գերագոյն խորհրդի քարտուղար Վարազդատ Աւոյեանը:

ԵԶԴԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Ստորեւ կը հրատարակենք հարցազրոյց մը, որ Թեհրանի մէջ լոյս տեսնող «Արաքս» ամսաթերթը կատարած է Հայաստանի եզդիների հոգեւոր առաջնորդ Հասան Հասանեանին հետ: «Արաքս»ի խմբագրութիւնը նախ պէս կարգ մը ծանօթութիւններ կու տայ եզդիներու մասին, որմէ ետք խօսքը կու տայ Հասանեանին:

Եզդիները հին զրադաշտականներ են: (Կրօնքով՝ իսլամ):

Ըստ 1989 թուի մարդահամարի, Հայաստանում բնակւում են 52.000 եզդիներ, նրանք ապրում են Հայաստանի տարբեր շրջաններում ու գիւղերում, ունեն նոյն իրաւունքներն ու պարտականութիւնները, որն ունի Հայաստանի իւրաքանչիւր բնակիչ քաղաքացի:

Մեր զրուցակիցն է Հայաստանի եզդիների հոգեւոր առաջնորդ Հասան Հասանեանը: Նրան ենք խնդրում իր ժողովրդի մասին լրացուցիչ բացատրութիւններ տալ:

ՀԱՍԱՆ ՀԱՍԱՆԵԱՆ.– Եզդի ժողովուրդը շատ բաներով է նմանւում հայ ժողովրդին, մասնաւորապէս մենք էլ ենք սփռուած աշխարհով մէկ: Այսօր աշխարհում եզդիների թիւը հասնում է 7.5-8 միլիոնի: Նրանց խոշորագոյն մասը՝ 1.5 միլիոն ապրում է Իրաքում՝ իր հայրենիքում, ուր եւ գտնւում են մեր սրբավայրերը, գերագոյն հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդի նստավայրը: Այնպէս որ Իրաքի հիւսիսը մեր ժողովրդի բնօրրանն է եղել, մենք այնտեղից ենք գաղթել այլ երկրներ:

ԱՐԱՔՍ – Նախկին ԽՍՀՄ հանրապետութիւններից իւրաքանչիւրում եզդիների վիճակը նոյնն է, թէ նրանց նկատմամբ եղել են տարբեր մօտեցումներ:

Հ.Հ.– Կարող եմ ասել, որ նախկին ԽՍՀՄ-ում բոլոր մարդկանց եւ ազգութիւնների իրաւունքները համարեայ համահաւասար էին: Բայց Հայաստանի եզդիների վիճակը մի քիչ աւելի բարւոք էր: Դրա ապացոյցն է, որ Հայաստանի եզդիները աւելի շատ են պահել իրենց լեզուն, կենցաղը, նիստ ու կացը, ազգային սովորութիւնները, ծէսերը եւ այլն, ի դէպ դա ճիշդ է թէկուզ ողջ աշխարհի եզդի համայնքների հետ համեմատելիս: Հայաստանում եզդիներն աւելի բարւոք վիճակում են, քանի որ ճանաչել եւ յարգուել է նրանց ինքնութիւնը, իսկ դա բերել է մեր երկու ժողովրդների առաւել բարեկամութեանը մինչ այն աստիճան, որ մենք ազատօրէն հայկական սրբավայրեր ենք գնում (Էջմիածնի վանք, Ս. Սարգիս, Թուխ Մանուկ, Խոր Վիրապ, Ամենայն Փրկիչ եւ ...), մոմ վառում, մատաղ անում եւ այլն:

ԱՐԱՔՍ.– Իսկ որոշակի ինֆորմացիա ունե՞ք նախկին ԽՍՀՄ հանրապետութիւններում եզդիների վիճակի մասին:

Հ.Հ.– Գրեթէ ամենուրեք էլ եզդիների վիճակը բարւոք է եղել, քանի որ փաստօրէն նրանք հաստատուել են հարազատ միջավայրում յատկապէս Հայաստանում, Վրաստանում եւ Ռուսաստանում: Իսկ մի քանի հանրապետութիւններում էլ վիճակը տարբեր է եղել, ուր եւ հարկադրաբար եզդիները ներկայացել են որպէս քըրտեր...

ԱՐԱՔՍ.– ՄԱԿ-ի մարդու իրաւունքների յանձնաժողովը երբեւէ հետաքրքրւում է ձեզանով:

Հ.Հ.– Պարզապէս Հայաստանի անկախութիւնից յետոյ է, որ ՄԱԿ-ը ակտիւ ներկայութիւն ունի այստեղ եւ մենք վերջերս միայն հանդիպեցինք նրանց ներկայացուցիչներին եւ հետաքըրքրուեցինք այլ երկրներում ապրող մեր եղբայրների մասին:

ԱՐԱՔՍ.– Պրն. Հասանեան, դուք ՀՀ Գերագոյն Խորհրդի անդամ չէք, բայց եւ յաճախ էք մասնակցում խորհրդարանի նիստերին...

Հ.Հ.– Այո, ես խորհրդարանի պատգամաւոր չեմ ընդունուել, բայց եւ խորհրդարանում ներկայացնելով եզդի փոքրամասնութեան շահերը մասնակցում եմ բոլոր նիստերին, հարկ եղած ժամանակ ելոյթ եմ ունենում եւ մասնակցում բոլոր աշխատանքներին: Ես որպէս փորձագէտ անդամակցում եմ ՀՀ ԳԽ-ի փոքրամասնութիւնների եւ ազգութիւնների յանձնաժողովին (ինչպէս նաեւ ՀՀ անկախութեան հանրաքուէի յանձնաժողովին):

ԱՐԱՔՍ.– Արդեօ՞ք Ձեզ չի մտահոգում, որ ձեր այժմեան քիչ թէ շատ բարւոք-արտօնեալ վիճակը լինի ժամանակաւոր, եւ դուք յետագայում զրկուէք ձեր որոշ իրաւունքներից...

Հ.Հ.– Ինձ այդպէս չի թւում աւելին, ես հաւատ ունեմ ապագայի նկատմամբ եւ թւում է ինձ ամէն ինչ հենց մեզանից է կախուած: Հայաստանում կան բոլոր հնարաւորութիւնները մեր ապագան կառուցելու համար:

Ղարաբաղեան շարժումից յետոյ եզդիներն էլ բարձրացրին իրենց ձայնը յանուն ազգային իրաւունքների: 1990 թուից Հայաստանում լոյս է տեսնում «Եզդիների Ձայն» շաբաթաթերթը: Օրական կէս ժամ ռադիօ-հաղորդում է տրւում եզդիերէն լեզուով ծրագիր:

Մեր զրուցակիցն է այդ շաբաթաթերթի եւ ռադիոհաղորդման խմբագիր Հասան Թամոյեանը:

ԱՐԱՔՍ.– Խնդրում ենք մի քանի խօսք ասէք ձեր թերթի մասին:

ՀԱՍԱՆ ԹԱՄՈՅԵԱՆ.– Հայաստանում հրատարակուող եզդիական թերթը եզակի երեւոյթ է աշխարհում, այդքան կարող եմ ասել: Ինչ խօսք, մեր թերթն էլ հանրապետութեան միւս թերթերի նման ունի շատ դժուարութիւններ (թուղթ, էլէկտրոէներգիայի եւ այլն): Աւելացնեմ նաեւ, որ թերթը լոյս է տեսնում մեր միջոցներով, պետական որեւէ օժանդակութիւն չի ստանում:

ԱՐԱՔՍ.– Ինչի՞ մասին է գրում Ձեր թերթը:

Հ.Թ.– Նախ մեր խնդիրների եւ փրոպլեմների մասին, այնուհետեւ նաեւ այստեղի շատ հարցերի: Մասնաւորապէս մեր թերթում մեծ տեղ է զբաղեցնում Ղարաբաղեան իրադարձութիւնների մեկնաբանութիւնը: Ի դէպ, նշեմ, որ եզդիները սկզբից եւեթ ակտիւ մասնակցութիւն են ունե-

(Շար.ը տեսնել էջ 3)

ՀՆՉԱԿԵԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՆԵՐ ԿԸ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԵԱՆ

Սփիւռքի տարբեր երկիրներէ Հնչակեան պատուիրակներ ժամանեցին Երեւան ներկայ ըլլալու համար Վազգէն Ա. Հայրապետի յուղարկաւորութեան։

Օգոստոս 24ին Երեւան ժամանեցին Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան կեդրոնական վարչութեան ատենապետ ընկեր Վահրիճ Ճէրէճեան, Լիբանանի շրջանի ատենապետ ընկեր Սեպուհ Գալփաքեան, սփիւռքահայ պատասխանատու ընկերներ՝ Սեդրակ Աճէմեան, Մացակ Փոլատեան եւ հասարակական յայտնի գործիչ և «Տօնիկեան» հրատարակչութեան տնօրէն՝ Փարամազ Տօնիկեան։

Նախ Երկուշաբթի 22 Օգոստոսին Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի եւ Ներքին սփիւռքի կազմակերպութեան կեդր. վարչութեան պատուիրակութիւն մը այցելեց Մայր Աթոռ եւ դիւանապետ Գերշ. Տ. Ներսէս Արք. Պօզապալեանին եւ ներկայացուց սփիւռքի եւ Հայաստանի Հնչակեանութեան խոր վիշտն ու ցաւակցութիւնները։

Յաջորդ օրը՝ Երեքշաբթի 23 Օգոստոսին, յանուն Հայաստանի եւ Ներքին սփիւռքի Հնչակեան կազմակերպութեան՝ ընկեր Եղիա Նաճարեան, ուղեկցութեամբ Հայաստանի Հնչակեան կազմակերպութիւններու ղեկավարներու, այցելեցին Մայր Աթոռ, ուր ընդունուեցան դիւանապետ Տ. Ներսէս Արք.ի եւ Մայր Աթոռի «փրոթոքոլ»ի ղեկավար Գերշ. Տ. Ոսկան Արք. Գալփաքեանի կողմէ։

Հինգշաբթի 25 Օգոստոսին, ժամանող պատուիրակները ընկերակցութեամբ Հայաստանի Հնչակեան ղեկավարութեան անդամներու յանձինն՝ ընկերներ Հրանտ Ամիրեանի, Ալեքսանդր Խաչատրեանի, Գէորգ Թիւֆէնքչեանի և Ինեսա Սողոմոնեանի այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին եւ ցաւակցութիւն յայտնեցին ազգիս ծանր կորուստին առթիւ։

ԵԶԴԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

(Շարունակութիւնը Բ. էջէն)

ցել այս ուղղութեամբ։ Մեր երիտասարդները կողք-կողքի պաշտպանում են Հայաստանի սահմանները ու Ղարաբաղի բնակչութեանը։ Մինչ հիմա ունեցել ենք նաեւ հինգ զոհ, որոնցից երեքը թաղուած են Ֆիտայիների Եռաբլուր գերեզմանոցում։ Մեր թերթը լայնօրէն փրոփականդում է եզդիների մասնակցութիւնը հանրապետութեան տարբեր աշխատանքներում ու կառոյցներում։

Վերջերս Արմավիրում բացուեց աշխարհի միակ եզդիական դպրոցը... Ուզում եմ ասել Հայաստանը այն երկիրն է, որտեղ մենք հաւատով և յոյսով ենք նայում ապագային, ամէն ինչ էլ կը ստացուի, եթէ մենք ձգտենք, չարչարուենք, տանջուենք եւ մենք պարտաւոր ենք դա անել, քանի որ սա նաեւ մեր հայրենիքն է, այստեղ են թաղուած մեր պապերն ու երիտասարդները եւ մենք էլ պիտի այս հողին արժանանանք։ Այնպէս, որ չկայ խոչընդոտող ոչ մի հանգամանք:

ԱՐԱՔՍ.— Մենք էլ ենք հաւատում, որ Ձեր օփյեկտիւ լաւատեսութիւնը կը խթանէ Ձեր նպատակների իրագործմանը: Նաեւ շնորհակալութիւն ենք յայտնում հարցազրոյցին մասնակցելու համար:

* *

ՎԵՀԱՓԱՌԻ ՎԵՀ ԿԵՐՊԱՐԸ ՄԵԶ ՊԱՀԱՊԱՆ

Ստորեւ կու տանք Շէյխ Հասան Հասանեանի յուզիչ ցաւակցական յօդուածէն քանի մը հատուածներ, որ ան գրած է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա.ի վախճանման առթիւ։

«Ջ.»

«Հայ ժողովրդի նման ծանր կորուստ կրեց եւ նրա վիշտն ու սուգը հարազատ եղբօր պէս կիսում է նաեւ եզդի ժողովուրդը: Որովհետեւ Վազգէն Առաջին Հայրապետը ոչ միայն Կաթողիկոսն էր Ամենայն Հայոց, այլեւ ամենասիրելի Առաջնորդը եւ անփոխարինելի խորհրդատուն եզդի ժողովրդի»։

«... Վազգէն Առաջին Հայրապետը, ահա եզդի ժողովրդի համար նախ եւ առաջ խորհրդանիշն էր Հայաստանի, հայ ժողովրդի, Էջմիածնի։ Սակայն ոչ միայն այդ»։

«... Նա նաեւ ողջունեց ու քաջալերեց Հայաստանում եզդիների սեփական հոգեւոր—կրօնական կենտրոն ստեղծելու գաղափարը եւ իր բարոյական ու նիւթական օգնութիւնը բաշխեց մեզ:

Այդ ամէնի համար էր, որ Ամենայն Հայոց իմաստուն Հայրապետը հռչակուեց եզդի ժողովրդի Ազգային Հերոս...»։

ՇԷՅԽ ՀԱՍԱՆ ՀԱՍԱՆԵԱՆ

■

«Մենք՝ քրիստոնեաներս, հաւատում ենք, որ բոլոր մարդիկ Աստծու զաւակներն են։ Հետեւաբար բոլոր մարդիկ եւ ժողովուրդ եղբայրներ են»։

... «Յանուն համայն աշխարհի խաղաղութեան, հողագնդի բոլոր պետութիւններին կը ցանկանամ խաղաղ գոյակցութիւն»։

ՎԱԶԳԷՆ Ա.

ԳԱՀԻՐԷ

Յատուկ Հոգեհանգիստ Նորոգ Վախճանեալ Երջանկայիշատակ Վեհափառ Հայրապետ Վազգէն Ա.-ի

Կիրակի 28 Օգոստոսին, նոյն օրը որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ տեղի կ'ունենար համազգային թաղման արարողութիւնը, նոյն պահուն Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ տեղի կ'ունենար յատուկ հոգեհանգստեան պաշտօն, ի հանգիստ հոգւոյ նորոգ վախճանեալ երջանկայիշատակ Հայրապետ Տէր Վազգէն Ա.ի։

Ներկայ էին Գահիրէի Թեմական Ժողովի ատենապետ Պր. Անդրանիկ Մեսրոպեան, Գահիրէի մօտ ՀՀ Դեսպանութեան քարտուղար Պր. Արեգ Օհաննիսեան, համայնքի ներկայացուցչական դէմքեր և սգակիր ազգայիններ։

Օրուան պատարագիչն էր Արժ. Տ. Գրիգոր Քհնյ. Օհանեան, շրջապատուած եկեղեցւոյ սարկաւագներով ու դպիրներով։

Յաւարտ Ս. Պատարագի, Ազգային Առաջնորդարանի դահլիճին մէջ ցաւակցութիւններ ընդունեցին Արժ. Տէր Հայրն և Պր. Ա. Մեսրոպեան։

Սրտայոյզ խօսքերով ելոյթ ունեցան յաջորդաբար «Արեւ»ի շրջանակի կողմէ՝ Պր. Կարպիս Եազըճեան, Պր. Ա. Օհաննիսեան և Արժանապատիւ Տէր Հայրը, որոնք յատկապէս շեշտը դրին վախճանեալին խաղաղասիրութեան և իմաստութեան վրայ։

Յատուկ բացուած տոմարին մէջ արտաազգայիններ ցաւակցական գիրեր արձանագրեցին, որոնց կարգին, յատուկ արձագրութիւն մը թողեցին Եգիպտոսի՝ Հնչակեան կուսակցութիւնը։

Յիշենք թէ Եգիպտահայոց Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեան կը բացակայէր նոյն օրը, տրուած ըլլալով որ ան Մայր Աթոռ Ս. Էջմիածին մեկնած էր, ներկայ գտնուելու համար հոգելոյս Վեհափառ Հայրապետին յուղարկաւորութեան։

Այս առթիւ Հայաստան մեկնած էին նաեւ՝ Ղպտի ուղղափառ եկեղեցւոյ կողմէ Արժ. Պիշոյ և Սրապիոն եպիսկոպոսները։

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

Գ. Մ.

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏ ՎԱԶԳԷՆ Ա.-Ի ՎԱԽՃԱՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԵՐԸ

Բոլորին ծանօթ էր, թէ վերջին հինգ ամիսներուն, խիստ վատթարացած էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա.ի առողջական վիճակը քաղցկեղի հիւանդութեան պատճառաւ։



Ամբողջ այդ շրջանին, Ան Հանրապետութեան փորձառու բժիշկներու անձնակազմի մնայուն հսկողութեան տակ կը գտնուէր։ Սակայն Մայիս ամսուն Ազգիս Հայրապետը ստիպուած եղաւ Ֆրանսա ճամբորդել բժշկական ստուգման ու բուժման կապակցութեամբ։ Դժբախտաբար Յունիս ամսուայ մէջ ետ վերադառնալով Նորին Սրբութիւնը սկսաւ անկողնոյ ծառայել։

Չորեքշաբթի 17 Օգոստոսին, երեկոյեան ժամը 7ին, յանկարծ առողջական վիճակը կտրուկ վատթարացաւ։ Թէեւ ունէր գիտակցութեան առկայութիւն։ Սակայն աստիճանաբար կորսնցուց խօսելու և արտայայտելու կարողութիւնը։

Երբ կացութիւնը այլեւս անյոյս էր Վեհափառը ընդունեց վերջին Ս. հաղորդութիւնը։ Հետեւաբար Չորեքշաբթի ամբողջ գիշերը Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսները կը հսկէին Վեհափառի մահիճի մօտ աղօթքներով, սաղմոսներով և Նարեկի ընթերցանութեամբ։

Դժբախտաբար Վեհափառ Հայրապետը վերջնականապէս կորսնցուցած էր իր գիտակցութիւնը և Հինգշաբթի առաւօտեան ժամը 7.15ին աւանդեց իր ազնիւ հոգին։

«Հայաստան» Հիմնադրամը

ՎԵՀԱՓԱՌԻՆ ՄԱՍԻՆ

ՀՀ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորութեամբ 29 Օգոստոսին տեղի ունեցաւ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի վարչութեան ժողովը, որուն ընթացքին քննարկուեցաւ Հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի Սեպտ. 13—17 կայանալիք ժողովին հետ կապուած հարցեր:

Յիշենք թէ հոգելոյս Հայրապետ Վազգէն Ա. Հիմնադրամի հոգաբարձու եւ պատուոյ անդամ էր: Վարչութիւնը վախճանեալ Կաթողիկոսին մասին ցաւակցական գիր մը մէջ բերած է.

«Բոլոր թեմերին ու էջմիածնական եկեղեցիներին յորդորեց սատար կանգնել, աջակցել ու ամէն կերպ օժանդակել այս գործին։ Հոգաբարձուների խորհրդի բոլոր նիստերին ներկայ եղաւ ու իր օրհնութիւնը բերեց այն բոլոր գործերին, որ պիտի արուէին»։

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՎԵՐՋԻՆ ՕԾՈՒՄՆ ՈՒ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Պատրիարք երանելի Իլիա Բ.ը, որ շեշտը դրաւ վախճանեալ եկեղեցիներու հոգատարութեան եւ վանքերու ու տաճարներու վերականգնման վրայ։ Ապա եզրակացնելով իր յուզիչ խօսքը ըսաւ ան. «Դուք մեծ հոգեւոր հայր կորսնցուցիք, մենք՝ հոգեւոր եղբայր եւ բարեկամ»։

Դագաղին մէջէն վերցնելով գաւազանը, խոյրը եւ վակասը, դրուեցաւ վեղարը եւ աճիւնը ծածկուեցաւ փիլոնով։

Տխուր էր պահը երբ մայր հողին կը յանձնուէր հանգուցեալին անկենդան մարմինը։

Վերջին օծման արարողութիւնները փակեց Վեհափառ Գարեգին Բ. Կաթողիկոսը։ Հայրապետին ձայնակցեցան ներկայ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները:

⁂

Նոյն օրը երեկոյեան «Արմենիա» հիւրանոցի ճաշարանին մէջ տեղի ունեցաւ հոգեհաց 300 հրաւիրեալներու ներկայութեան։

Յարգանք իր վաստակաբեկ ոսկորներուն։

Մ.

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
8 ՍԵՊՏ. 1994

ԴՐՈՇՄԱԹՈՒՂԹ

ԵԳԻՊՏԱՀԱՅԵՐ ԵՒ ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐ ԿԸ ՄԱՍՆԱԿՑԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆ – 94» ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻՆ

ԳԼԽԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ ՊՐ. ԽԷՉՕ ՅԱԿՈԲԵԱՆԻ

Այս տարի եւս Հայաստանի մէջ տեղի կ'ունենայ դրոշմաթուղթի միջազգային՝ «Հայաստան—94» ցուցահանդէսը, նուիրուած Հայաստանի դրոշմահաւաքներու միութեան 25-ամեակին։

Ինչպէս նախորդ տարիներուն, այս ցուցահանդէսին պիտի մասնակցին նաեւ եգիպտահայ թէ եգիպտացի դրոշմահաւաքներ, որոնց ներկայացուցիչն է համայնքիս ծանօթ ազգայիններէն՝ Պր. Խէչօ Յակոբեան։



Պր. Խէչօ Յակոբեան

Ցուցահանդէսին Եգիպտոսը կը ներկայացնեն՝ Պր. Ալթօ Գասպարեան, ներկայացնելով Սուտանական հաւաքածոյ, Երիտասարդական մրցանքին, խոստմնալից կրտսեր՝ Արմէն Վարժապետեան, ներկայացնելով երկաթուղիի կայաններ հաւաքածոն։ Գալով Պր. Խ. Յակոբեանին, ան իր պատւոյ մասնակցութիւնը կը բերէ, ներկայացնելով եգիպտական, թղթատարական պահարաններու հաւաքածոն, որ նախորդ տարի ոսկէ մետալի և բաժակին տիրացած էր։

Իսկ եգիպտացի մասնակցողներէն՝ կը ներկայացնեն Դոկտ. Ատէլ Ֆարիտ (դրոշմահաւաքներու եգիպտական ակումբի նախագահ), կը ներկայացնէ եգիպտական օդային թղթատարութեան հաւաքածոն։ Տոքթ. Իպրահիմ Շոքրի՝ եգիպտական պանդոկներու և գիւղական ծառայութեան հաւաքածոները։ Դոկտ. Ֆարիտ Մեհիար՝ պաշտօնական թղթատարութիւնը և Պր. Մոհամէտ Շամսէլտին կը ներկայացնէ եգիպտական թղթատարական պահարաններու հաւաքածոյ։

Մեր յաջողութեան մաղթանքները կը յայտնենք բոլոր մասնակիցներուն և լիայոյս ենք, որ ինչպէս նախորդին, այս տարի եւս անոնք պատուաբեր գնահատանքներու կ'արժանանան։ Նոյնպէս յաջողութիւն կը մաղթենք Պր. Խէչօ Յակոբեանին իր առաքելութեան մէջ, որ անցեալ երեքշաբթի առաւօտեան միամսեայ շրջապտոյտով մը մեկնեցաւ Երեւան։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	5 Ե.Ո.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար	30 տոլար

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ

Ոսկեգրամը	Ե. Ո.	311.20
21 կարատ՝ կրամը		38.90
18 կարատ՝ կրամը		33.35

4, Զաղէկ փողոց, Ապտէլ Խալէք Սարուար, Գահիրէ - Հեռ. 3901151

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Տէր եւ Տոքթ. Վաչէ Վարժապետեան իրենց զաւկին՝ Կարոյի Երկրորդական Բաժինը փայլուն յաջողութեամբ աւարտելուն ուրախ առթիւ կը նուիրեն 100

Տէր և Տիկին Դանիէլ Ծոճոեան իրենց դուստրին՝ Լիւսիի Երկրորդական Բաժինը փայլուն յաջողութեամբ աւարտելուն ուրախ առթիւ կը նուիրեն 100

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Տիար Տիգրան Պօղոսեան, յաջող վիրաբուժական գործողութեան մը ենթարկուած ըլլալուն ուրախ առթիւ կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	100
Հայ Կարիքի Խաչին	100
Հ.Մ.Ը.Մ.-Արարատին	100
Հ.Մ.Ը.Մ.-Նուպարին	100
Նուպարեան Ազգային Վարժարանին	100
Կոկանեան Սրահին	100
Հ.Գ.Մ.-ի	100
«Արեւ»ին	100
«Յուսաբեր»ին	100
«Ջահակիր»ին	100

Տէր և Տիկ. Ռուբէն Թէրզիպաշեաններու երկրորդ մանչ զաւակով մը՝ Վարդան, բախտաւորուելնուն ուրախ առթիւ, մեծ ծնողքը՝ Տէր և Տիկին Յակոբ Թէրզիպաշեան և Տէր և Տիկին Յակոբ Մարգարեան կը նուիրեն.

«Արեւ»ին	50
«Յուսաբեր»ին	50
«Ջահակիր»ին	50

(Ստանալ «Յուսաբեր»էն)

Իրենց շատ սիրելի և անմոռանալի մօր և մեծմօր Ողբ. Արուսեակ Ջիքճեանի (ԱՄՆ) մահուան առաջին տարելիցին առթիւ. Տէր և Տիկին Արամ Աջիկեան եւ զաւակունք կը կատարեն հետեւեալ նուիրատուութիւնները.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Գահիրէի Աղքատախնամին	50
Այծեմնիկ Հանգստեան Տան	50
Գալուստեան Ազգային Վարժարանին	50
Նուպարեան Ազգային Վարժարանին	50
Հայ Կարիքի Խաչին	50
Հ.Մ.Ը.Մ.-Նուպար (Հելիպ.)	50
«Արեւ»ին	50
«Յուսաբեր»ին	50
«Ջահակիր»ին	50

(Ստանալ «Արեւ»էն)

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Շնորհակալութեամբ ստացանք.— ՕՐ. ՕՐՈՐԱ ԷՄՃԵԱՆԷ (ԱՄՆ) 1994-ի բաժանորդագինը՝ 30 ամերիկեան տոլար։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:

ԿԱՐԴԱՑԷՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ
ՀՆՉԱԿԵԱՆ ՄԱՄՈՒԼԸ

ԾՆՈՒՆԴ

Ուրախութեամբ տեղեկացանք, որ համայնքիս ծանօթ երիտասարդներէն Տէր եւ Տիկ. Ռուբէն եւ Սիլվա Թէրզիպաշեաններ վերջերս բախտաւորուած են երկրորդ մանչ զաւակով մը, զոր անուանակոչած են Վարդան։

Այս ուրախ առթիւ կը շնորհաւորենք նորածինին ծնողները, մեծ ծնողները՝ Տէր եւ Տիկ. Յակոբ Թէրզիպաշեանները ու Տէր եւ Տիկ. Յակոբ Մարգարեանները, մաղթելով երջանիկ եւ երկար կեանք նորածին մանկան։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Կիրակի, 25 Սեպտեմբեր 1994, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ հռչակման առթիւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, յընթացս Ս. Պատարագի տեղի պիտի ունենայ Գոհաբանական Մաղթանք մայր հայրենիքի խաղաղութեան, անսասանութեան եւ բարգաւաճութեան համար։ Կը հրաւիրենք մեր համայնքի հաւատացեալները ներկայ ըլլալու արարողութեանց, աղօթելու համար մեր հայրենիքի անկախութեան ամրապնդման եւ մեր ժողովուրդի բարօրութեան համար:

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

Յառաջիկայ Հոկտեմբերին կը լրանայ ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ սկզբնաւորութեան երկու հարիւր տարին:

Այս առիթով՝ պանծալի բոլոր հրապարակագիրներուն միտքի սխրանքը մի բերելով, կատարուած հսկայական աշխատանքին մէկ մասը միայն պատշաճ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍով պիտի ներկայացուի հանրութեան, 1994 Նոյեմբեր 27-ի ընթացքին, Մայրաքաղաքին կարեւոր ցուցասրահներէն մէկուն մէջ։

Հայ քաղաքակրթութեան մէկ երեսակը ներկայացնող այս մեծ ձեռնարկը՝ պատշաճ մակարդակով իրագործուած տեսնելու մտահոգութեամբ, բոլոր միութիւններու յարգարժան վարչութիւններուն բարեհաճ ուշադրութեան կը յանձնենք վերեւ նշուած թուականները, իրենց յառաջիկայ գործունէութիւնը ծրագրելու առիթով:

Շնորհակալութեամբ՝
ՀՊՄ 200-ԱՄԵԱԿԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Ամառնային արձակուրդէն վերադարձած ըլլալով, Տոքթ. ՀԱՆՐԻ ԲԵՏԵՐԵԱՆ կը ծանուցանէ, թէ սովորական ժամերուն հիւանդներ կ'ընդունի իր բուժարանին մէջ։

ՊՕՂՈՍԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ ՄԵԼԳՈՆԵԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ

Պօղոսեան Ազգ. Վարժարանի եւ Մելգոնեան Մանկապարտէզի հոգաբարձութիւնը եւ տնօրէնութիւնը կը տեղեկացնէ, յարգելի ծնողներուն թէ 1994-95 ուսումնական տարեշրջանի վերամուտը տեղի պիտի ունենայ Շաբաթ 17 Սեպտեմբեր 1994ին առաւօտեան ժամը 9ին։

Արձանագրութիւնները եւ վճարումները տեղի պիտի ունենան միայն Սեպտեմբեր 12էն մինչեւ Սեպտ. 15, առաւօտեան ժամը 9էն 12։

Նորեկ աշակերտներուն համար կը խնդրուի բերել 3 փոքր լուսանկար եւ ծննդեան վկայագրին բնագիրը։

ՊՕՂՈՍԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ
ԵՒ ՄԵԼԳՈՆԵԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ
ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ ԵՒ ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ ԳԱՀԻՐԷ
ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ
ԱՒԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ԼԱՀՄԱՃԻՒՆ,
ՔՈՒՊԷՊԱ, ՄԱՆԹԸ, ՏԵՐԵՒԻ ԼԻՑՔ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

Բոլոր անոնք որոնք կը փափաքին ունենալ, թող հաճին դիմել սրահ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՉԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)
TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ
Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1297 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 22 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1994 ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ سبتمبر ٢٢ الخميس — ١٢٩٧ عدد رقم

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԶՕՐԱՑՆԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ

21 Սեպտեմբեր։ Հայաստանի հանրապետութեան վերականգնման երրորդ տարեդարձը։ Թուական մը որ անտարակոյս պատմութեան մէջ անկիւնադարձային իմաստ և նշանակութիւն ունեցաւ, լուսաւոր ապագայի մը հեռանկարով դարբնուած։

Հայաստան՝ երկիր մը որ իր 20րդ դարու պատմութիւնը սկսաւ արիւնով ու սպանդով, որուն անմիջապէս յաջորդեց հերոսական Սարդարապատի խոյանքը, ուր իր կոտորակուած զաւակները միասնական կեցուածքով հիմը դրին առաջին հանրապետութեան։

Հայաստանի հանրապետութիւն: Առաջինը, հայոց պատմութեան ընթացքին որ դժբախտաբար ներքին կարգ մը դժուարութեանց զոհ երթալով, կորսնցուցինք հիմնադրութենէն երկու տարի ետք։

Հայաստանի երկրորդ հանրապետութիւն։ Ցաւի ու ստրկութեան մէջ տառապող մարդկութեան, մանաւանդ հիւսիսային կողմի բնակիչներուն, կը խոստանար ազատութիւն և բարօրութիւն։ Այդ համայնավար գաղափարաբանութեան հոսանքին ներքեւ, Հայաստանի մէջ հիմը կը դրուէր երկրորդ հանրապետութեան։ Կոմունիստական գաղափարաբանութեամբ կլանուած Հայաստանը, իր 70-ամեայ կեանքին ընթացքին ծանր ու դաժան օրեր ապրելով հանդերձ ունեցաւ մշակութային, գիտական, մարզական ու շինարարական զարգացումներ, որոնք արդիւնքը ըլլալով հայ մտքին ու բազուկին, է՛ր նաեւ արդիւնքը արտաքին թշնամիներէ պաշտպանուածութեան, շնորհիւ խորհրդայնացումին...

Խորհրդային Հայաստանին, անոր յաջորդեց երրորդ հանրապետութիւն՝ 21 Սեպտեմբեր 1991ին, որ ամբողջութեամբ կը տարբերի միջազգային քաղաքական ըմբռնողութեան մէջ։

Հայաստանի անկախութիւն։ Անտարակոյս իւրաքանչիւր հայու անաղարտ երազանքն էր։ Եւ սակայն չկայ ազատութիւն և չկայ անկախութիւն առանց զոհողութեան, առանց նուիրուածութեան։ Արդարեւ Հայաստանը պէտք ունի գերագոյն զոհողութեան և գերագոյն անկախութեան....։ Պէտք ունի բոլոր հայերուն անխտիր, հայրենիքի սահմաններէն ներս թէ դուրս։

Հայաստանով և Սփիւռքով է որ պիտի թեւածէ հայութեան արծիւը, հասնելու համար յաւերժութեան եւ գերագոյն ու ամբողջական ազատութեան: Թէ՛ Հայաստանի և թէ՛ Սփիւռքի մէջ բնակող իւրաքանչիւր հայ, անկախ իր ըմբռնումներէն, գաղափարական ու քաղաքական իր հայեցողութիւններէն, պարտի համախմբուիլ Հայաստանի Իշխանութեան շուրջ, յօգուտ հայ պետութեան զօրացման, յօգուտ Արցախի ազատագրման եւ Հայ Դատի յաղթանակին։

Բոլորս ալ գիտենք թէ կան հայկական կարգ մը կազմակերպութիւններ, որոնք այսօր կը գտնուին հակադիր կողմերու վրայ, Իշխանութեան դէմ։ Սակայն այդ չի նշանակեր թէ Իշխանութիւն և ընդդիմադրութիւն չեն կրնար գործակցիլ ի շահ Հայաստանի պահպանման ու անկախ պետականութեան զօրացման։ Ճակատագրական այս օրերուն, անհրաժեշտութիւնը կը պահանջէ որ ամէն ընդդիմադիր քաջ գիտնայ դեմոկրատական ըմբռնումներն եւ ըստ այնմ գործակցի, ամէն բանէ վեր դասելով հայրենիքի շահերը։

Հակառակ 1988-ի երկրաշարժի աղէտին, Արցախի վեց տարիներէ ի վեր շարունակուող ազատագրական պատերազմին և Ատրպէյճանի Հայաստանի շրջափակման հետեւանքով ստեղծուած ծանրակշիռ պայմաններուն, անցնող երեք տարուան ընթացքին հայրենիքը մնաց կանգուն, նաեւ ամրապնդուեցաւ Հայաստանի ճանաչումը ժողովուրդներու եւ միջազգային ատեաններու մօտ, շնորհիւ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հաւասարակշռուած քաղաքականութեան և վարչական ու քաղաքական իրատեսութեան։

Հայրենի ժողովուրդին բարգաւաճութիւնը ապահովող միակ ճշմարիտ հայրենասիրութեան ուղին, ներկայիս միասնական և ներդաշնակուած աշխատանքով հզօրացնելն է Հայաստանի պետականութիւնը, ապահովելու համար մեր ազատութիւնը։

Կեցցէ՛ ազատ, անկախ Հայաստանը՝ հայ ժողովուրդի դարաւոր իղձերու մարմնաւորումը։

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԵՐԵԿՈՅԹ

Երէկ, Չորեքշաբթի 21 Սեպտ.ի երեկոյեան, ՀՀ Դեսպանատան մէջ տեղի ունեցաւ երեկոյթ մը նուիրուած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 3-րդ տարեդարձին։

Մանրամասնութիւնները պիտի տանք յաջորդիւ։

ԴՈԿՏ. ԱՀՄԷՏ ՖԱԹՀԻ ՍՐՈՒՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Շաբաթ 18 Սեպտեմբեր 1994ին, Քոփենհակընի մէջ, Եգիպտոսի խորհրդարանի նախագահ Դոկտ. Ահմէտ Ֆաթհի Սրուր, Միջազգային Խորհրդարանական Միութեան նախագահ ընտրուած է։ Խորհրդարանական 92րդ սոյն համաժողովին Դոկտ. Սրուր ստացած է 219 քուէարկողներու 116 ձայնը, իսկ իրեն մրցակից Չիլիի Ծերակոյտի նախագահ Կաբրիէլ Վալտիս ստացած է 103 քուէ։ Նախագահութեան շրջանը պիտի տեւէ չորս տարիներ։

Պատուաբեր այս ընտրութեան առիթով նախագահ Հոսնի Մուպարաք շնորհաւորական հեռագիր մը յղած է Դոկտ. Ֆ. Սրուրին, շեշտելով թէ միջազգային այս ծառայութեամբ, Եգիպտոս պիտի շարունակէ յարգել մարդկային իրաւունքները ու ժողովրդավարական սկզբունքները:

Ժողովի վերջաւորութեան նորընտիր նախագահ Ֆ. Սրուր ելոյթ ունենալով, յայտնած է իր շնորհակալական խօսքը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՄԱԿ-Ի ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԵՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ

1994 Թ. Սեպտեմբերի 5ից 13ը Եգիպտոսի մայրաքաղաք Գահիրէում կայացաւ ՄԱԿ-ի Ազգաբնակչութեան և զարգացման միջազգային գոնֆերանսը, որին մասնակցեցին պատուիրակութիւններ 182 պետութիւններից: Աւելի քան 20.000 մասնակիցներ՝ աննախադէպ թիւ համաժողովների անցկացման պատմութիւնում, քննարկեցին մարդկութեան առջև կանգնած կարեւորագոյն ժողովրդագրական, էկոլոգիական, տնտեսական, առողջապահական և այլ խնդիրները։ Գոնֆերանսն առանձնայատուկ հետաքրքրութիւն էր ներկայացնում Հայաստանի համար, քանի որ քննարկման առարկայ էին նաեւ զարգացող պետութիւններին տրամադրուելիք օգնութեան հնարաւորութիւնները։

Գոնֆերանսի աշխատանքին մասնակցող Հայաստանի Հանրապետութեան կառավարական պատուիրակութիւնը գլխաւորում էր Հ.Հ. պետական նախարար Արմէնակ Ղազարեանը։ Պատուիրակութեան կազմում էին նաև Եգիպտոսում Հ.Հ. արտակարգ և լիազօր դեսպան Էդուարդ Նալբանդեանը, Հ.Հ. աշխատանքի և սոցիալական ապահովութեան նախարար Աշոտ Եսայեանը, Հ.Հ. առողջապահութեան փոխնախարար Վահագն Դեմիրճեանը, Հ.Հ. կառավարութեան արտաքին կապերի վարչութեան աւագ մասնագէտ Արշակ Յարութիւնեանը, Գահիրէում Հ.Հ. դեսպանութեան երկրորդ քարտուղար Արման Յակոբեանը և երրորդ քարտուղար Արեգ Յովհաննիսեանը։

Սեպտեմբերի 12ին գոնֆերանսի պլենար նիստում ելոյթ

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՄԱՍՆԱԿՑԻ ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՆ

Չորեքշաբթի, Օգոստոս 31ին, յատուկ հրաւէրով եւ յանուն Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի եւ Ներքին սփիւռքի կազմակերպութեան՝ ընկ. Եղիա Նաճարեան մասնակցեցաւ Հայոց Համազգային Շարժումի, Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցութեան, Ազգային Ինքնորոշում Միաւորում - Քրիստոնեավարներ կազմակերպութեան, Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան եւ Հայաստանի Քրիստոնեայ-Դեմոկրատ Միութեան

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

Նախագահ Լ. Տէր Պետրոսեան ելոյթ պիտի ունենայ ՄԱԿ-ի մէջ

Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան Սեպտեմբեր 25ին պիտի այցելէ Նիւ Եորք։ Չորս օրեայ այցելութեան ընթացքին Նախագահը ելոյթ պիտի ունենայ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան 49րդ ընդհանուր ժողովին առջեւ ու նաեւ հանդիպումներու շարք մը պիտի ունենայ այլ երկիրներու պատուիրակութեանց ղեկավարներուն և ՄԱԿ-ի ղեկավարութեան հետ։

Այս հանդիպումներու ընթացքին քննարկման առարկայ պիտի դառնան Լեռնային Ղարաբաղի խաղաղութեան գործընթացն ու ՄԱԿ-ի գործնական մասնակցութիւնը, միջազգային մարդասիրական օժանդակութիւնը եւ այլ հարցեր։

Ժամանման օրը, Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան Ներկայ

(Շար. տես էջ 3)

ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ-ԱԼԻԵՒ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԿՐՆԱՅ ՅԱՋՈՐԴԵԼ ԵՌԱԿՈՂՄ ԳԵՐԱՍՏԻՃԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հինգշաբթի Սեպտեմբեր 8-ին, Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան մեկնեցաւ Մոսկուա, ուր նոյն օրը հանդիպում ունեցաւ Ատրպէյճանի ղեկավար Հայտար Ալիեւի հետ։ Բանակցութիւնները շարունակուեցան նաեւ յաջորդ օրը՝ Ուրբաթ, Սեպտեմբեր 9ին եւ նոյն օրը երեկոյեան Հայաստանի Նախագահը վերադարձաւ Երեւան։

Ռուսաստանի արտաքին գործոց Նախարար Անտրէ Քոզիրեւի համաձայն, 6 ժամ տեւող դռնփակ հանդիպումներու ընթացքին քննարկուած է Լեռնային Ղարաբաղի իրադրութեան կարգաւորման հարցը և Քոզիրեւի խօսքերով «ճեղքում» իրականացուած է այդ նպատակով։ «Հեռանկարի վրայ մենք մտադիր ենք նախապատրաստել եռակողմ գերաստիճան հանդիպում» ըսած է Քոզիրեւ։

Շաբաթ, Սեպտեմբեր 10ին Հայաստանի Նախագահի մամլոյ

(Շար. տես էջ 2)

ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱՐԿԸ 150 ՀԱԶԱՐ ՏՈԼԱՐ ԿԸ ՅԱՏԿԱՑՆԷ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԻՆ

Լինսի հիմնարկը վերջերս յայտարարեց, որ 150,000 տոլարի յատկացում մը կատարած է, խթանելու համար Ռազմավարական և Ազգային Հետազօտութիւնների Հայկական Կեդրոնի հիմնադրման աշխատանքները:

Կեդրոնի հիմադիրն է Հայաստանի Հանրապետութեան առաջին արտաքին գործոց նախարար Պր. Ռաֆֆի Յովհաննէսեան: Կեդրոնը, որուն բացումը տեղի ունեցաւ Սեպտեմբերի 1-ին, իբրեւ նախնական նպատակ, պիտի զբաղի Հայաստանի կառավարման, արտաքին քաղաքականութեան, տնտեսութեան մինչեւ իսկ բնութեան պահպանման վերաբերող հարցերու ուսումնասիրութեամբ ու հետազօտութեամբ:

Անդրադառնալով Կեդրոնի աշխատանքները քաջալերելու գծով կատարուած յատկացումին, Պր. Յովհաննէսեան իր խորին շնորհակալութիւնը յայտնեց Լինսի հիմնարկին: Ան աւելցուց ըսելով, որ «Լինսի Հիմնարկը առաջիններէն է, որ կը գիտակցի Հայաստանի ապագային վերաբերող և ռազմավարական բնոյթ ունեցող հարցերու կապակցութեամբ ներդրում կատարելու»: Յովհաննէսեան նաեւ ըսաւ, որ յատկացումը առիթ պիտի ընձայէ Հայաստանի մօտիկ թէ հեռաւոր ապագաներուն դիմագրաւելիք հարցերուն լուծումներ գտնելու նպատակով միջազգային չափանիշով ակադեմական և մասնագիտական կարելիութիւններէն օգտուելու:

Իր վերջերս հրապարակած մէկ ուսումնասիրութեան մէջ, Պր. Յովհաննէսեան գիտել կու տար, որ Խորհրդային Միութեան փլուզումը խորիմաստ ազդեցութիւն ունեցած է Հայաստանի և ընդհանրապէս միջազգային յարաբերութեանց ոլորտին վրայ: Ան այս առթիւ ըսաւ, որ Կեդրոնը պիտի գործէ իբրեւ հանրային տեղեկութեան, վերլուծման եւ արխիւներու մէկտեղման անկախ աղբիւր, ինչպէս նաեւ իբրեւ մասնագիտական վայր՝ խաղաղութեան, ապահովութեան, բախումներու լուծման, քաղաքական և իրաւական բարեփոխման, տնտեսական, բնութենական և ընկերային քաղաքականութեանց վերաբերող հարցերու արծարծման: Այս իմաստով, կոչուած է նախատեսելու ապագայի հարցերը եւ անոնց լուծումներ որոնելու մտադրութեամբ ուսումնասիրութիւններ կատարելու:

ՌԱՖՖԻ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ

Շարունակելով գնահատել Լինսի Հիմնարկի կատարած յատկացումը, Պր. Յովհաննէսեան աւելցուց – «Իմ փափաքս է, որ կեդրոնի ձգտումներ հետապնդող գործունէութեան նկատմամբ Լինսի Հիմնարկի քաջալերանքը իբրեւ օրինակ ծառայէ այն անհատներուն, հիմնարկներուն եւ ընկերութիւններուն, որոնք յանձնառութիւնը ունին մտածելակերպի նոր հարթակներ ստեղծելու մեր անկախ հանրապետութեան համար»:

Կեդրոնին աշխատանքներուն ծանօթանալու, ինչպէս նաեւ անոր նեցուկ կանգնելու նպատակով տուրքերէ զերծ ձեր նուիրատուութիւնները ուղարկելու համար կարելի է դիմել հետեւեալ հասցէին.–

Ռազմավարական և Ազգային Հետազօտութիւնների Հայկական Կենտրոն
4 Խորհրդարանի փողոց, Երկրորդ յարկ
Երեւան, Հայաստան 375001:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ

(Շարունակութիւն Ա. էջէն)

ունեցաւ Եգիպտոսում Հ.Հ. դեսպան Է. Նալբանդեանը, որը նախ ներկայացրեց Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի ուղերձը գոնֆերանսի մասնակիցներին, ապա անդրադարձաւ Հայաստանի ժողովրդագրական ներկայ վիճակին և գոնֆերանսում քննարկուող հարցերի շրջանակի ներքոյ Հայաստանի առջև կանգնած կոնկրէտ խնդիրներին:

Գոնֆերանսում տարածուեց նաև ազգաբնակչութեանը վերաբերող հայկական պաշտօնական զեկուցագիրը:

Հայկական պատուիրակութիւնը հանդիպումներ ունեցաւ Եգիպտոսի աշխատուժի նախարար Ահմատ էլ-Ամմաուիի և սոցիալական հարցերի նախարար Ամալ Օսմանի, ինչպէս նաև գոնֆերանսում մասնակցող մի շարք պատուիրակութիւնների ղեկավարների հետ: Հ.Հ. դեսպանութիւնում կայացաւ նաև հանդիպում եգիպտահայ գաղութի ներկայացուցիչների հետ:

Գոնֆերանսի նախօրէին անցկացուեց նաև Ազգաբնակչութեան և զարգացման խորհրդարանականների միջազգային գոնֆերանսը, որին մասնակցեց Հ.Հ. Գերագոյն Խորհրդի քարտուղար Վարազդատ Աւոյեանը:

ՄԱԿ-ի պաշտօնական գոնֆերանսին զուգահեռ անցկացուող ոչ կառավարական կազմակերպութիւնների համաժողովում մասնակցում էր Ընտանիքի առողջութեան պահպանման հայկական ընկերութեան տնօրէն Մերի Խաչիկեանը:

Հ.Հ. ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՆԱԽԱԳԱՀ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՔԸՐՔ ԳՐԻԳՈՐԵԱՆԻ ՀԵՏ

Հնչակեան Մ. Թ. Գրասենեակ-Երեւան

ԼՈՍ ԱՆՃԵԼՈՍ, 9 ՍԵՊՏ. 1994.— Ստոյգ աղբիւրներէ կ'իմանանք, որ ՀՀ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան, իր Օգոստոս 14-15ին Լոս Անճելոս տուած այցելութեան ընթացքին, մասնաւոր հանդիպում մը ունեցած է Քըրք Գրիգորեանի հետ: Հայ մեծահարուստ Ք. Գրիգորեան Նախագահին խոստացած է օժանդակել 25 միլիոն տոլարով, «Մեծամօր» Ատոմակայանի վերաբացման ծախսերուն գործածուելու համար:

ԳԵՂԱՐՈՒԵՍՏ

ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ Հայկ Սարգիսեան Փարիզի Մէջ

Մէկ ու կէս տարիէ ի վեր կազմուած է Հ.Բ.Ը.Մ.-ի Փարիզի երգչախումբը, բաղկացեալ երկսեռ ու ամէն տարիքի պատկանող երգի սիրահարներէ: Խմբավարութիւնը ստանձնած է արուեստագէտ Հայկ Սարգիսեան: Վերջերս երգչախումբը տուած է իր երկրորդ համերգը, ընտանեկան խանդավառ մթնոլորտի մը մէջ: Բացման կարճ խօսք արտասանած է Կարապետ Տաքէսեան, որ գրուածանքով արտայայտուած է տոհմիկ երգին մասին: Համերգի առաջին բաժնին մէջ հրամցուած են երգեր փոխն ի փոխ Մայիլեանէ, Ալթունեանէ, Կոմիտասէ և Եկմալեանէ: Երկրորդ բաժնին մէջ, ներկաները հաճոյքով ունկնդրած են Կոմիտասէ, Աւետիսեանէ և Յովհաննէսեանէ կտորներ: Յայտագիրը իր լրումին հասած է Տարօնի շրջանէն ժողովրդական երգով մը, «Նինօ», որ խանդավառած է ներկաները: Ելոյթներուն դաշնակով ընկերակցած է Օր. Ա. Սլաճեան, իսկ սրինգով Տիկ. Անահիտ Սարգիսեան:

ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ-ԱԼԻԵՒ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

(Շար. Ա. էջէն)

քարտուղարի պաշտօնակատար Լեւոն Զուրաբեան «Ռոյթըրզ» մամլոյ գործակալութեան թղթակիցին յայտնած է թէ՝ Տէր Պետրոսեան-Ալիեւ հանդիպումը մեծ կարեւորութիւն կը ներկայացնէ: «Միաժամանակ սակայն, հիմնական տարակարծութիւններ կարելի չեղաւ յաղթահարել» ըսած է Զուրաբեան, աւելցնելով որ, երկու կողմերէն մասնագէտներ պիտի շարունակեն լուծել այդ դժուարութիւնները:

Միւս կողմէ, Ատրպէյճանի Նախագահ Հայտար Ալիեւ «Ասսա-Իրատա» մամլոյ գործակալութեան ըսած է. «Քննարկեցինք բազմակողմանի հարցեր: Համաձայնութեան եկանք որոշ հարցերու շուրջ, սակայն այլ հարցեր կը մնան վիճելի: Ամէն պարագայի, ես կը խորհիմ, որ այս հանդիպումը անհրաժեշտ էր եւ մեզի պիտի բերէ, անկասկած օգուտ»:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ տեղեկացանք որ մեր բարեկամներէն Տէր եւ Տիկին Միսաք եւ Մարօ Չէչէնեաններու կրտսեր որդին՝ Պր. Արմէն Չէչէնեան, յաջողութեամբ աւարտած է Հելուանի համալսարանի ճարտարագիտութեան փաքիւլթէն՝ ելեկտրական բաժինը «շատ լաւ» պատուաբեր յիշատակութեամբ:

Պր. Չէչէնեանի պաշտպանած թէզը «INPUT OUTPUT INTERFACING»-ը եղած է ու արժանացած գերազանց գնահատանքի: Ան իր նախնական ուսումը ստացած է Գալուստեան Ազգ. վարժարանի մէջ, ապա յաճախած Սէնթ Ժօրժ երկրորդական վարժարանը եւ աւարտած զայն նոյնքան աջողութեամբ:

Նշենք թէ Պր. Արմէն օժտուած է գեղարուեստական յատկութիւններով, ըլլայ ան հայկական՝ պար, երգ կամ թատրոն:

Սրտագին կը շնորհաւորենք զինք եւ իր ծնողքը, մաղթելով իրեն կեանքի մէջ եւս նոյնքան փայլուն յաջողութիւն:

ՖՈՒԹՊՈԼ

Հ.Մ.Մ. ՊՈՍՏՈՆ ՅԱՂԹԱԿԱՆ

Տարի մը ճիգի բոլորած, Պոստոնի Հայ Մարզական Միութիւնը (Հ.Մ.Մ.) Մեսեչուսէթ Նահանգի ոտնագնդակի լաւագոյն խումբերուն մին դարձաւ արձանագրելով փայլուն յաջողութիւններ Նահանգի ոտնագնդակի մրցաշարքին մէջ:

Կիրակի, 14 Օգոստոսին Մեսեչուսէթ Նահանգի ախոյեանութեան դարձի մրցումները տեղի ունեցան: Հ.Մ.Մ. ճակատեցաւ Հ.Մ.Ը.Մ Պոստոնի դէմ եւ տարաւ փայլուն յաղթանակ մը՝ 5–0, 400է աւելի հանդիսականներու ներկայութեան:

Այս մրցումին լաւագոյն խաղացողներն եղան Մանօն (Եգիպ) եւ Յակոբ Պարտազեանը, որ լաւ ապագայ խոստացող մարզիկներ են:

Կը շնորհաւորենք Հ.Մ.Մ.-ի մարզիկներն ու մարզիչները եւ կը մաղթենք աւելի փայլուն յաղթանակներ:

ԹՂԹԱԿԻՑ

ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՄԱՍՆԱԿՑԻ

(Շարունակութիւն Ա. էջէն)

ղեկավարներու խորհրդակցական թիւով 4րդ հանդիպումին եւ մասնակցութիւն բերաւ մէկ օր համատեղ յայտարարութեան խմբագրման: Հանդիպումի սկզբնաւորութեան ողջունելով հայրենիքի դիմագրաւած բարդ ժամանակներուն հասարակական քաղաքական կազմակերպութիւններու համախմբման եւ համագործակցութեան միտումը, ընկ. Նաճարեան ըսաւ, որ Հայաստանի Հնչակեանները կը մերժեն ընկերային-տնտեսական վարդապետութեան հիմամբ կուսակցութիւններու «աջ» եւ «ձախ» խմբաւորումներու մէջ տեսնելու փորձերը:

«Ս.Դ.Հ.Կ.-ի համար, իր ծնունդեան օրից, առաջնային ու անմիջականը եղել է Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման յաղթանակը, որին պէտք է յաջորդի ժողովրդավարական ուղիներով ընկերային-տնտեսական կարգի ընտրութիւնը: Ներկայումս Հայ ժողովրդի առաջ կանգնած են ազգային ծանր հիմնախնդիրներ՝ որոնք հրամայական են դարձնում ազգային համախմբումը եւ որոշ պայմաններում ընկերային-տնտեսական խնդրից հրաժարելը դաւաճանութեան համազօր կը լինի: Ս.Դ.Հ.Կ.-ը պատրաստ է այդ հիմնախնդիրների բարեյաջող լուծման գործում համագործակցել ազգային ցանկացած ուժի ու կազմակերպութեան հետ, առանց նուազագոյն չափով նահանջելու իր ընկերային-տնտեսական ընտրանքից» յայտնեց ընկ. Նաճարեան:

Բազմակուսակցական հերթական հանդիպումը տեղի ունեցաւ 7 Սեպտեմբերին, ուր ստորագրուեցաւ «Համատեղ յայտարարութիւն» մը, կուսակցապետերուն կողմէ, որ պիտի տանք յաջորդ թիւով:

ՉԱՆՏԵՍԵԼ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ԼԵՄՈՆԸ

Ներկայիս, շուկայի վրայ առատօրէն գտնուող և համեմատաբար մատչելի գինով լեմոնը ունի բուժիչ, ամոքիչ և սնուցիչ բազմաթիւ յատկութիւններ։

Անիկա հարուստ է A և B և մանաւանդ C կենսանիւթերով, ինչպէս նաեւ՝ երկաթով, կիրով և փոսփորով։ Ծանօթ է, որ C կենսանիւթը կը զօրացնէ արեան երակներուն դիմադրականութիւնը և ճկունութիւն կու տայ անոնց։ Երակներու տկարութիւն ունեցողները, ինչպէս նաեւ լնդի արիւնահոսութիւն ունեցողները պէտք է որ առատօրէն լեմոն սպառեն:

Լեմոնը ունի մանրէասպան յատկութիւն։ Քանի մը կաթիլ լեմոնի հիւթը կրնայ սպաննել քոլերայի, թիֆոյիտի կամ տիզանթերիի մանրէները։ Երբ ուտելէ առաջ լեմոն քամենք ձուկի, ոստրէի կամ միսի վրայ՝ համեմելու մտադրութեամբ, չենք մտածեր որ միաժամանակ կը հականեխենք այս սնունդները։

Նոյնպէս, կարելի է քանի մը կաթիլ լեմոնի հիւթ դնել այն ըմպելի ջուրին մէջ, որուն մաքրութենէն կը կասկածինք:

Լեմոնը, իր պարունակած «սիթրիք» կոչուած թթուով՝ մեծապէս կ'օգնէ մարսողութեան և կը հականեխէ մարսողական գործարանները, ճիշդ թարմ ու սերը չառնուած մածունին նման:

Դժուարամարսութեան պարագային, կարելի է լեմոնի կեղեւները տասը վայրկեան ջուրի մէջ եռացնել և այդ ջուրը տաք տաք խմել։ Մէկ լեմոնի հիւթ, թէյի մէկ դգալ «պայքարպոնաթ»՝ գաւաթ մը ջուրի մէջ՝ կը յաղթահարեն անմարսողութիւնը:

Լեմոնի հիւթը, թեթեւ «լիմոնատ»ի ձեւին տակ, հիւանդանոցներուն մէջ կու տան հիւանդներուն, անոնց ծարաւը յագեցնելու և արիւնը դիւրահոս դարձնելու համար։

Միւս կողմէ, կոկորդի ցաւի կամ բորբոքումի լաւագոյն դարմանը գտած կ'ըլլանք, եթէ մէկ լեմոնի հիւթը լուծենք գաղջ ջուրի մէջ և անով լուանք մեր կոկորդը։

Լեմոնի հիւթը իր հականեխիչ և բուժիչ զոյգ յատկութիւններով կրնայ իբրեւ դեղ ծառայել ամէն տեսակի վէրքի կամ թաղանթի դարմանումին համար։

Երբ ուրիշ միջոցներէ զուրկ ենք՝ քիթի արիւնահոսումը կրնանք դադրեցնել՝ բամպակի կտոր մը լեմոնի հիւթին թաթխելով և ենթակային ռունգերուն մէջ դնելով։

Շաբաթը երկու անգամ կարելի է ակռաները խողանա-

(Շար.ը տեսնել էջ 4)

Հայրենասիրութիւնը, Ազգային Պարտաւորութիւնը եւ Սփիւռքահայերս

Վերջին հինգ տարիներուն սփիւռքահայութեան յուզող շատ եւ բազմազան հարցեր կան։

Եղան հսկայական փոփոխութիւններ (եւ դեռ կը շարունակուին), թէ միջազգային եւ թէ հայկական մակարդակներու վրայ: Վերոյիշեալ վերնագրի էր թեան բովանդակութեան մասին շատ գրուած է, վիճաբանութեան նիւթ եղած, եւ դեռ պիտի շարունակուի վճռորոշ դեր կատարել հայրենասիրութիւն հասկացողութիւնը սփիւռքահայ լայն զանգուածներուն մօտ, որոնք շփոթած են հայրենասիրութիւնը եւ ազգասիրութիւնը եւայլ հարցեր իրար հետ։

Պարզէն ալ պարզ է, որ հայրենասիրութիւնն ու ազգասիրութիւնը իրար լրացնող օղակներ են, բայց այնուամենայնիւ կան տարբերութիւններ: Արդ ո՛վ ունի ազգային հպարտութեան զգացում, հետեւաբար եւ անհրաժեշտօրէն պիտի ըլլայ իսկական հայրենասէր մը։ Դժբախտաբար շատ մը սփիւռքահայերու մօտ այդպէս չէ... Նոյնիսկ նախապատուութիւն կը տրուի կուսակցական շահերուն, ապա միւս բարոյական եւ կենսական պարտաւորութիւններուն։ Օտարամոլութեան, ազգային հայրենասիրական պարտաւորութիւններէ զուրկ ըլլալու պատճառով, սփիւռքի երեք միլիոն հայութեան (40է աւելի գաղութներու մէջ) միայն կէսը գիտեն հայերէն խօսիլ, հետեւաբար երբ չկայ ազգային մաքուր լեզուամտածողութիւն, ինչպէ՞ս խօսիս եւ համոզես հայրենասիրութեան եւ ազգային պարտաւորութիւններու մասին, երբ հայ անհատը հետդ կը խօսի անգլերէն, ֆրանսերէն, սպաներէն...։

Իսկական եւ անխարդախ հայրենասիրութիւնը (նոյնիսկ երբ հեռու կ'ապրին), այդ երկրի հանդէպ սփիւռքահայու վերաբերմունքը բնորոշող ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ եւ ԲԱՐՈՅԱԿԱՆ զուլալ սկզբունք ունենալն է։ Հարազատ հայը ով առողջ միտք եւ կենսունակ սիրտ ունի, ուրեմն պիտի ըլլայ հայրենասէր, պիտի ցնծայ եւ հոգեպարար ոգեւորութեամբ ձգտի մասնակից նորանկախ հայրենիքի բարգաւաճման գործին անսակարկօրէն ծառայելու:

Հաւատարիմ ըլլալ հայրենիքի գերագոյն շահերուն կը նշանակէ՝ ինքնազոհողութեան պատրաստակամութիւն, իր հայրենիքի սոցիալական եւ մշակութային նուաճումներուն հանդէպ հպարտութիւն եւ ակնածանք, յարգանք հայրենիքի պատմական անցեալի եւ ժառանգած աւանդոյթներուն հանդէպ, կարեկցիլ եւ գիտակցօրէն աջակցիլ ժողովուրդի կրած տառապանքներուն եւ պայքարին թէ՛ բարոյապէս եւ թէ՛ նիւթապէս։

Ի՞նչ են մեր զուտ ազգային պարտաւորութիւնները մեր նորանկախ հայրենիքին հանդէպ, երբ երեք տարիներէ ի վեր դժուարին պայմաններու մէջ կը կերտուի անկախութեան գործընթաց:

Նախ ըսենք, որ եթէ իսկապէս պիտի կարենանք գիտակցօրէն կատարել մեր ազգային բազում պարտաւորութիւնները, ապա պիտի ունենանք [illegible] գիծերէն մին՝ հասարակական գիտակցութիւն եւ կարգապահութիւն։ Սկզբունքայնութիւն, կը նշանակէ հետապնդելով որոշ նպատակ մը (այստեղ ծառայել հայրենիքին եւ ազգին), համոզուած ըլլալ այդ սկզբունքին վրայ եւ հետեւողականօրէն իրագործել զայն: Ըսած են, որ «առանց որոշակի աստիճանի վստահութեան անհնարին կը դառնայ համատեղ գործունէութիւնը եւ մարդկային հաղորդակցումը»: Հետեւաբար խօսքի եւ գործի միասնութիւնը ազգային պարտաւորութիւններ կատարելու ծիրին մէջ առաջնային է: Զարմանալի է, թէ ողբերգական, երբ մտածենք, որ մէկ միլիոն հաշուող ամերիկահայերու մէջ նիւթապէս միջակ եւ հարուստ 50 հազար անհատ կա՞յ արդեօք, որպէսզի կարենան տարին գոնէ ՄԷԿ անգամ հազար տոլար նուիրաբերեն հայրենիքի վերակառուցման հսկայ գործին, այսինքն տարին 50 միլիոն տոլար. չկա՞ն... անշուշտ կան եւ այն ալ շա՛տ, բայց կը «գործեն» միայն խօսքով։ Ունենալ առողջ կենսադիրքորոշում, համոզումներով, նպատակներով հայեացքներով եւ խիղճով համալրուած։ Ազնուութիւն, որտեղ արդարամտութիւնը, հաւատարմութիւնը, համոզուածութիւնը, անկեղծութիւնը այս բոլոր ազգային պարտաւորութիւնը կատարելու միջոցներն են։ Այսինքն գիտակցօրէն ունենալ վերոյիշեալ բարոյական-մարդկային յատկանիշներ եւ զանոնք գործնականօրէն իրագործելն է, որ մեզի պիտի ներշնչէ ազգային պարտականութիւն կատարած ըլլալու ազնիւ եւ անշահախնդիր հրճուանքը։

Վերոյիշեալ յատկութիւններուն կու գան միանալու՝ աշխատասիրութիւնը, մարդկայնութիւնը, արժանապատուութիւնը, ինքնագործունէութիւնը, նախաձեռնութիւնը, անձնազոհու-

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

★ ՍԻՆԵՄԱ ★ ՍԻՆԵՄԱ ★

ՀԱՆՃԱՐԵՂ ՖԻԼՄ ՄԸ ՇԱՐԼԻ ՇԱՓԼԻՆԻ ՄԱՍԻՆ

Ան եղաւ, տուեալ մէկ պահուն, մարդ մը – ոչ միայն երգիծողը – անհաւասարելի հռչակով, ամենաժողովրդականը աշխարհի մէջ: Եւ այդ շրջանին միայն 25 տարեկան էր։ Իսկ 26 տարեկանին դարձաւ բազմամիլիոնատէր: 30 տարեկանին կ'իշխէր Հոլիվուտի վրայ։

Ամերիկեան սինեմայի փառքը կազմող և նոյնիսկ զինք որդեգրած երկրին՝ ԱՄՆ-ի Շարլ Շափլին, մեղադրուեցաւ իր «կասկածելի» ընկերային ու քաղաքական համոզումներուն համար։ Մինչեւ իսկ զինք արտաքսեցին Մ. Նահանգներէն, երբ Անգլիա կը գտնուէր ուղեւորութեամբ մը։ Արտաքսեցին, ինչո՞ւ։ Որովհետեւ ընկերվարական մտքեր ունէր։ Աշխատաւորութեան իրաւունքը կը պաշտպանէր անողոք ու կեղեքիչ կապիտալիզմի մը դէմ որ մարդը վերածած էր մեքենայի։ Բարօր ու ազատ կեանք կը ցանկար բոլոր մարդոց համար հաւասարապէս։ Նաեւ՝ համակրանք ունէր Խ. Միութեան հանդէպ։ Այս բոլորը, ԱՄՆ-ի տէրերուն աչքին, անքաւելի մեղք կը կազմէին։

Շափլին հաստատուեցաւ Զուիցերիա, ուր վերջացուց իր օրերը (1977ին)։ Մինչ այդ, սակայն շնորհուեցաւ իրեն որ 1972ին երթայ Հոլիվուտ ստանալու համար Օսքար մը, յատուկ, «պատուոյ Մրցանակ մը» ըսուեցաւ. ասով Մ. Նահանգները ներողութիւն խնդրած եղաւ հանճարեղ դերասանէն։

Շափլինի կեանքը եղաւ բեղուն, զարմանահրաշ։ Այն աստիճան՝ որ արժէր ֆիլմի վերածել իր կեանքը։ Այս նպատակին լծուած է անգլիացի ֆիլմարտադրիչ մը՝ Ռիչըրտ Աթենպորօ («Կանտի» ֆիլմին հեղինակը)։

Հսկայ ու դժուարին ձեռնարկ մը։ Կ'ըսուի թէ պիտի չ'ուշանայ ժապաւէնին հրապարակ իջնելը, պարզ անունի մը տակ, որ է՝ «Շափլին»: Գրեթէ պատրաստուած է ֆիլմը անկրկնելի, յաճախ խորապէս յուզիչ։ Մեկնաբանութեան մարզի մէջ կատարելութիւնը գրեթէ բացարձակ է, սկսելով երիտասարդ Ռոպէր Հաունի կրտսերէն, որ զարմանալի նմանութիւն ստեղծած է իր տիպարին հետ։

Բեմադրիչը կ'ըսէ.– «Շափլին խաղալու համար, պէտք կար բաւականաչափ երիտասարդ դերասանի մը որ պատանի-երիտասարդը կերպաւորէ, և բաւականաչափ փորձառուի մը որ կարենայ մարմնաւորել 50, 60 եւ 80 տարեկան մարդը։ Պէտք էր ունենար հաճելի արտաքին ու ըլլար ռոմանթիք, երգելու ատակ, գրաւչութիւն, լաւ «քոմիտիէն» մը ու լաւ պարող. միաժամանակ, տեղափոխուելու ի վիճակի մէկը ամէն տեղ ու պարագային, և ամէն անգամին ալ վայելչօրէն»։ Ուրիշ խօսքով՝ բազմաշնորհալի և ոչ-սովորական արժանիքներ ունեցող մը։

Այստեղ հետաքրքրական է մէջբերել զգայութիւնը Ժերալտին Շափլինի որ ֆիլմին մէկ ուրիշ դերակատարն է. «Շատ խռովիչ եղաւ հանդիպումս Ռոպէր Հաունի «Ճաունիօր»ի հետ։ Իր մէջ տեսայ հայրս այնպէս, ինչպէս ճանչցած եմ, ունեցած իմ առջեւ։

Ժերալտին Շափլինի պարագան ֆիլմին մէջ, շատ յատկանշական է, իր մեծ մօր դերն է որ կը խաղայ, այսինքն՝ իր հօր՝ Շարլի Շափլինի մօր դերը։ Ժերալտին կ'ըսէ. «Կարգ մը արարներու մէջ, քանի որ Ռոպէր Հաունի «Ճաունիօր» կը կարծէր, հայրս ըլլալ, կը խորհէր իր առջեւ ունեցած ըլլալ ոչ թէ դերասանուհի մը, այլ՝ զիս, Ժերալտին Շափլինը։ Ուրեմն՝ զիս կը կոչէր աղջիկս, մինչդեռ ես իր մօր դերը կը խաղայի։ Շատ Ֆրէօյտական էր ասիկա ինծի համար ալ: Նկատեցէք թեւերուս մէջ ունէի հայրս, երիտասարդ մարդ մը եւ, աղջկայ մը համար, ասիկա գերագոյն երազն է»։

Ուրիշ շատ ծանօթ դէմքեր կան «Շափլին» ֆիլմին մէջ, որ մօտ օրէն «լոյս պիտի տեսնէ» զային։ Այն ատեն, անտարակոյս, որ արտայայտուելու առիթ պիտի ունենանք, աւելի հանգամանօրէն խօսելու և գնահատելու հանճարեղ մարմնաւորելու յաւակնող ֆիլմը։

Ա. Օ.

L. ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ ԵԼՈՅԹ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅ ՄԱԿ-Ի ՄԷՋ

(Շարունակութիւնը Ա. էջէն)

պիտի գտնուի Ամերիկահայ գաղութի կողմէ կազմակերպուած հրապարակային հաւաքի մը, որ տեղի պիտի ունենայ Նիւ Եորքի Մարիոթ Մարքի հիւրանոցին մէջ:

Սեպտեմբեր 26 եւ 27ին Նախագահ Տէր Պետրոսեան հանդիպում պիտի ունենայ ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղար Պութրոս Ղալիի և ամերիկեան գործարար շրջանակներու հետ։

Սեպտեմբեր 28ի կ.ե. ժամը 3-ին Հայաստանի Նախագահը խօսք պիտի առնէ ՄԱԿ-ի Ընդհանուր [illegible] առջեւ, ապա պիտի գտնուի իրեն ի պատիւ ՄԱԿ-ի մօտ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանեանի կողմէ կազմակերպուած ընդունելութեան մը՝ Հայաստանի անկախութեան 3-րդ տարեդարձին առթիւ։

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
22 ՍԵՊՏ. 1994

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Կիրակի, 25 Սեպտեմբեր 1994, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ հռչակման առթիւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, յընթացս Ս. Պատարագի տեղի պիտի ունենայ Գոհաբանական Մաղթանք մայր հայրենիքի խաղաղութեան, անսասանութեան եւ բարգաւաճութեան համար։ Կը հրաւիրենք մեր համայնքի հաւատացեալները ներկայ ըլլալու արարողութեանց, աղօթելու համար մեր հայրենիքի անկախութեան ամրապնդման եւ մեր ժողովուրդի բարօրութեան համար։

Ե.Գ.Մ. ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Դաշնակի Մենանուագ

Կատարմամբ

ՀԱՅԿ ՍԻԱԳԵԱՆԻ

Կիրակի, 25 Սեպտեմբեր 1994, կ.ե. ժամը 8.30ին
ԳԱՀԻՐԷԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ԿԵԴՐՈՆԻ
ՉԱՅՔՈՎՍՔԻ ՀԱՆԴԻՍԱՍՐԱՀԻՆ ՄԷՋ
127 Էլ-Թահրիր փողոց, Տոքքի

ՅԱՅՏԱԳԻՐ՝

Ե. ՀԵՍԼԵՐ, Ա.-Պ. ԽԱՑՐԱԹ, Ֆ. ԼԻՍՏ,
Կ. ՊԱՆՇՋԻՔՈՎ, Ա. ՊՈՐՈՏԻՆ, Ա. ՍՊԵՆԴԻԱՐԵԱՆ

Մուտքը ազատ է

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Ի ՅԻՇԱՏԱԿ ՓՐՈՖ. ԴՈԿՏ. ԱՐՄԷՆ ՃԵՐԷՃԵԱՆԻ

Փրոֆ. Դոկտ. Արմէն Ճերէճեանի տխուր մահուան առթիւ, իրենց ներկայութեամբ, նամակով, հեռագրով եւ փոխան ծաղկեպսակի նուէրներով, մեր խոր վշտին մասնակցող ազգականներուն, բարեկամներուն եւ Պաշտօնական Մարմիններուն, կը յայտնենք խորին շնորհակալութիւններ եւ առ ի խոր յարգանք մեր եղբօր անմոռանալի յիշատակին որպէս անթառամ ծաղիկներ, կ'ընենք հետեւեալ նուիրատուութիւնները, (ամերիկեան տոլարով)։

Արարատ Օրաթերթին, Պէյրութ Լիբանան	*200*
Սահակեան Կիլիկեան դպրոցներու օժանդակ մարմնին Նիւ Ճըրսի Մ.Ն.	*200*
Մասիս Շաբաթաթերթին, Լոս Անճելըս Գալիֆ. Մ.Ն.	*100*
Լուսաբաց Շաբաթաթերթի, Թորոնթօ Գանատա	*100*
Ջահակիր Շաբաթաթերթի, Գահիրէ Եգիպտոս	*100*
Նոր Հաճըն եռամսեայ թերթին, Արժանթին	*100*

ՏԷՐ ԵՒ ՏԻԿ. ԱՐՍԷՆ ՃԵՐԷՃԵԱՆ
ՏԷՐ ԵՒ ՏԻԿ. ԱՐԱՄԱՅԻՍ ՃԵՐԷՃԵԱՆ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՍՓԻՒՌՔԱՀԱՅԵՐՍ

(Շարունակութիւն Գ. էջէն)

թիւնը եւայլն։

Մեր անձնական շահերը, բազում եւ անվերջ ըսի-ըսաւները մեկդի դնելով պիտի պայքարինք կենսական նպատակներու ընտրութեան եւ իրագործման համար։ Նպատակ գիտակցութիւնն ու կամքը զանց գործնապէս արտացոլելու հայրենասիրութեան եւ ազգային պարտաւորութիւնները կատարած ըլլալու իրականութիւնը։

Պէտք կարենա՞նք զարգացնել մեր ինքնագիտակցութիւնը եւս, որպէսզի ազգային արժանապատուութեամբ կատարենք այնպիսի արարքներ, որոնք մեր պատկերացումով գործը քայլ մը առաջ տանելով մեզ իսկական հպարտութիւն ներշնչեն։

Իսկական եւ հարազատ հայրենասիրութիւնը այն է, երբ ինչպիսի վարչակարգ որ ըլլայ հայրենիքի մէջ, մենք պատրաստ ենք յարգել զայն, ամբողջապէս նուիրուիլ անոր բարօրութեան, ոչ թէ որպէս անձ կամ իշխանութիւն տեսնել այնտեղ, այլեւ պէտք սիրենք հողը... հայրենիքի ամբողջականութիւնը, որը մրակն է, անփոխարինելին եւ յաւերժը։

Պէտք սրբագրու՞մ այդ բազում սխալները, որոնք կատարուեցան եւ դեռ կը կատարուին հայրենիքի եւ ազգի հանդէպ... կը յուսանք... բայց վերապահ լաւատեսութեամբ։

Մեծ մանկավարժի եւ հասարակական գործիչի խօսքերով կ'ըսենք. «Հայրենիքի հանդէպ պարտականութիւնը մարդու սրբութիւնն է»։

ՅՈՎՍԷՓ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Նախկին եգիպտահայ, այժմ մոնթրէալաբնակ՝ Պր. Աւետիս Գնաճեան, խմբագրատան այցելութեան ուրախ առթիւ կը նուիրէ 20

Առ ի գնահատութիւն թերթիս ազգային եւ հայրենասիրական գործունէութեան, ընկեր Տիգրան Սարաֆեան (Պէյրութէն), կը նուիրէ ամերիկեան 10 տոլար։

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրենց շատ սիրելի եւ թանկագին ամուսնոյն եւ հօր՝ Ողբ. Լեւոն Հեղինեանի կսկծալի մահուան առթիւ, Տիկ. Վիքթորիա Հեղինեան եւ զաւակները Ռաֆֆի եւ Նայիրի կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	*30*
Աղքատախնամին	*30*
Հայ Կարիքի Խաչին	*30*
«Այծեմնիկ»ին	*30*
Հ.Բ.Ը.Մ.-ին	*30*
Գալուստեան Ազգ. Վարժ.-ին	*30*
Գալուստեան հաշիւ սեղանին	*30*
Հել. «Յուսաբեր» ակումբին	*20*
Հ.Մ.Ը.Մ.-Արարատին	*20*
Նիբր Իսթ Հայկ. Ակումբին	*20*
«Արեւ»ին	*20*
«Յուսաբեր»ին	*20*
«Ջահակիր»ին	*20*

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Շնորհակալութեամբ ստացանք.- Պր. ՍԵԴԻ ԳՕՋՈՒՆԵԱՆԷ (Սիտնի) 1994 տարւոյ իր բաժանորդագինը՝ աւստրալիական 50 տոլար։

ԼԵՄՈՆԸ

(Շար. Գ. էջէն)

կել լեմոնի հիւթով, եթէ կ'ուզենք ձիւնի պէս ճերմկցնել ու փայլեցնել զանոնք, իսկ իւղոտ մորթ ունեցողները կրնան ամէն առտու իրենց դէմքը օծել լեմոնի հիւթով, դարմանելու համար այդ անպատեհութիւնը։

Լեմոնի տեւական գործածութիւնը կը նպաստէ անոնց, որոնք լեարդի անհանգստութիւն, յօդացաւ կամ երիկամներու աշխատանքի խանգարում ունին։

«ԱՐԱՐԱՏ»

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
Հեռ. 4947542
Փոստարկղ թիւ՝ 627

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս։

ՄԱՀԱԶԴ

Ցաւով իմացանք, որ Կիրակի 14 Օգոստոս 1994ին, իր մահկանացուն կնքած է Լիբանանեան Ֆութպոլի երբեմնի աստղերէն, հաւատաւոր Հ.Մ.Ը.Մ.-ական մարզիկ՝

ՄԱՐՏԻԿ ՉԱՓԱՐԵԱՆ

Ան երկար տարիներ եղած է Հ.Մ.Ը.Մ.-ի Ֆութպոլի յառաջապահ ռմբակուն, եւ իր օրով Հ.Մ.Մ. տիրացած է 60 ական բաժակներու Լիբանանի ախոյեանութեան։ Ողբացեալը մաս կազմած է նաեւ Լիբանանի հաւաքականին։

Խմբագրութիւնս իր ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալին բոլոր պարագաներուն։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէր եւ Տիկին Արսէն եւ Մարի Էմիրզեան եւ զաւակը Ալին, Պր. Պետրոս Մովսէսեան, Պր. Աւետիս Մովսէսեան, Տէր եւ Տիկին Յովսէփ Մովսէսեան եւ զաւակը Ալեքս, ինչպէս նաեւ Մովսէսեան, Պետրոսեան, Յակոբեան, Պասըլի, Ճազու, Փափիլի, Սարգիս, Տէօվլէթեան, Թիւրապեան, Էմիրզեան, Գրիգորեան ընտանիքները, եւ համայն սգակիր պարագաները ներկայիս կը ծանուցանեն թէ Կիրակի 9 Հոկտեմբեր 1994-ի առաւօտեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, յաւարտ Ս. Պատարագի հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ եղբօր, մօրեղբօր, զարմիկին եւ ազգականին վաղամեռիկ՝

ՈՂԲ. ՆՈՐԱՅՐ ՄՈՎՍԷՍԵԱՆԻ

մահուան առաջին տարելիցին առթիւ։

Ողբացեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Աղեքս. Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի անդամական ընդհանուր ժողովը տեղի պիտի ունենայ Ուրբաթ, 14 Հոկտեմբեր 1994 երեկոյեան ժամը 8-ին, Միութեանս «Նազարէթ Զամպաքեան» սրահին մէջ, հետեւեալ օրակարգով.

1- Ընթերցում եւ վաւերացում նախորդ ընդհանուր ժողովի ատենագրութեան։

2- Ընթերցում եւ վաւերացում վարչութեան բարոյական համարատուութեան 1-7-1993-էն 30-6-1994։

3- Ընթերցում եւ վաւերացում վարչութեան նիւթական համարատուութեան 1-7-1993-էն 30-6-1994։

4- Ընթերցում 1993-94 տարեշրջանի հաշուեքննիչի տեղեկագրին։

5- Ընթերցում եւ վաւերացում 1994-1995 տարեշրջանի պիւտճէի նախահաշիւին։

6- Ընթերցում եւ վաւերացում 1994-1995 շրջանի գործունէութեան ծրագրին։

7- Ընտրութիւն 1994-1995 տարեշրջանի հաշուեքննիչի եւ պատուագինի որոշում։

Որոշեալ ժամուն մեծամասնութիւն չգոյանալու պարագային, ժողովը կը յետաձգուի մէկ ժամով, որմէ ետք օրինական կը նկատուի

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

✶✶

ՁՐՕՍԱՊՏՈՅՏ ԴԷՊԻ ԳԱՀԻՐԷ

Շաբաթ 8 եւ Կիրակի 9 Հոկտ. 1994
ներկայ գտնուելու համար Հելլ. Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՍՔԷԹ ՊՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՔԻՆ
(Մանրամասնութիւնները յաջորդիւ)

ՀԵՌԱԽՕՍԻ ՆՈՐ ԹԻՒ

*Շաբաթաթերթիս Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչ եւ թղթակից՝ Պր. Մինաս Պանտոյեանի բնակարանի նոր թիւն է **4947542**։*

*Գործի թիւն է՝ **4920633** (Դիւանատուն Աղեքսանդրիոյ Ազգային Առաջնորդարանի)։*

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԻՐՋԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ

Ոսկեգրամը	Ե.Ո.	311.20
21 կարատ՝ կրամը		39.00
18 կարատ՝ կրամը		33.42

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo
Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Արտօնատէր — ԱՅՏԱ ՍԵՐՈՎԲԵԱՆ
Սեփականատէր՝ խմբագիր — ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1298 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 6 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1994
ՀԱՏԸ ՁԵՌՔԷ 20 Եգ. Դհկ.
عدد رقم ١٢٩٨ — الخميس ٦ أكتوبر ١٩٩٤

«ՋԱՀԱԿԻՐ»Ի ՇՐՋԱՆԱԿԸ ՍՈՒԳԻ ՄԷՋ

ՄԱՀ ՄԵԾ ՂԵԿԱՎԱՐ ՄՏԱՒՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ ՍԱՐԳԻՍ Մ. ՊԱԼԱԵԱՆԻ



Ճակատագրի սեւ մանգաղը անգութօրէն հնձեց արժանաւոր վեթերան ընկեր մը, «Ջահակիր» շաբաթաթերթիս՝ «Նոր շրջանի» հիմնադիր-սեփականատէր, վաստակաւոր խմբագիր, մտաւորական մը, Հնչակեան հաւատաւոր բազմամեայ ղեկավար մը, Գահիրէի Հայկական Ընթերցասրահի ցկեանս պատուոյ նախագահ մը, եգիպտահայ ազգային գործիչ մը եւ ընտանիքի տիպար հայր մը:

Հանգուցեալ ընկերը անցեալ Դեկտեմբեր ամսուն մեծարուած էր եռաշնորհ վեհափառ Վազգէն Ա.ի կողմէ Սրբազան Կոնդակով ու Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ Շքանշանով, որպէս գնահատանքի արտայայտութիւն իր 60 տարիներու ազգային, հասարակական, մշակութային եւ լրագրական յարատեւ գործունէութեանց:

Ղեկավար ընկերը անկեղծ, արդար ու յանդուգն էր իր արտայայտութիւններուն, գրութիւններուն կամ բոցաշունչ ճառերուն մէջ:

Սակայն վերջին ամիսներուն սրտի ու ոտքի հիւանդութիւնները մեծապէս ազդած էին տրամադրութեան վրայ: Եւ ահա անցեալ Երկուշաբթի 3 Հոկտ.ի երեկոյեան ժամը 7ին, Մոնթրէալի մէջ իր մահկանացուն կնքեց բոլորիս սիրելի պատուական հայորդի՝ Սարգիս Պալաեանը:

Երթա՛ս բարեաւ, սիրելի եւ անմոռանալի ընկեր, թող քու հողակոյտդ զովանայ մեր աչքերէն կաթած արցունքի կաթիլներովը եւ մենք բնաւ պիտի չմոռնանք քեզ, քանի որ քու ուղիէդ է որ պիտի ընթանանք մենք, բոլորս:

Հանգիստ ննջէ՛, սիրելի ընկեր, եւ քու աճիւններդ թող հանգչին յաւիտենական խաղաղութեամբ:

ՄԱՀԱԶԴ

Հայկական Ընթերցասրահի Հիմնադիրներու Խորհուրդը, Վարչական կազմը, Նոր Սերունդ Մշակ. Մարմինը, Հ.Մ.Մ. Երիտ. Մարմինը, Տիկնանց «Մարօ» Յանձնախումբը եւ «Ջահակիր» շաբաթաթերթի խմբագրութիւնը, խոր կսկիծով կը գուժեն իրենց երկարամեայ ղեկավար, ցկեանս պատուոյ նախագահ, բազմամեայ խմբագիր՝

ԸՆԿԵՐ ՍԱՐԳԻՍ Մ. ՊԱԼԱԵԱՆԻ

մահը, որ տեղի ունեցաւ Երկուշաբթի, 3 Հոկտեմբեր 1994, Մոնթրէալի մէջ, սրտի տագնապի հետեւանքով:

Ազգային յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի պիտի ունենայ այսօր, Հինգշաբթի, 6 Հոկտեմբեր 1994 կ.ա. ժամը 11ին, Մոնթրէալի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ:

ՏԽՐՈՒՆԻ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնս, հեռաձայնային տեղեկատուութեամբ, խոր ցաւով վերահասու եղաւ եւ ներկայիս կը գուժէ մահը ի Գանատա, Թեմական Ժողովոյ նախկին անդամ, Հայկական Ընթերցասրահի ցկեանս պատուոյ նախագահ, ղեկավար, մտաւորական, «Ջահակիր» շաբաթաթերթի «Նոր շրջանի» հիմնադիր—սեփականատէր, բազմամեայ խմբագիր եւ Սրբազան կոնդակաւ Ս. Սահակ—Մեսրոպ շքանշան ստացած

ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆԻ

1916 — 1994

որ ի Տէր հանգեաւ, սրտի տագնապի հետեւանքով, Երկուշաբթի 3 Հոկտեմբեր 1994ին, հիւանդանոցին մէջ:

Տէրը թող լուսաւորէ ազգային անխոնջ ու նուիրեալ գործիչին հոգին, յաւիտենական երանութեան մէջ:

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ — ԳԱՀԻՐԷ

ՄԱՀԱԶԴ

Երկուշաբթի 3 Հոկտեմբեր 1994ի երեկոյեան ժամը 7ին, մահկանացուն կնքեց եգիպտահայ ազգային գործիչ, Հնչակեան հաւատաւոր երկարամեայ ղեկավար, «Ջահակիր» թերթի պատասխանատու խմբագիր, Գահիրէի Հայկական Ընթերցասրահի ցկեանս պատուոյ նախագահ՝

ԸՆԿԵՐ ՍԱՐԳԻՍ Մ. ՊԱԼԱԵԱՆԸ

Ս.Դ. Հնչակեան կուսակցութիւնը կը սգայ նուիրեալ ընկերոջ մահը՝ եւ այս տխուր առիթով իր խորազգած ցաւակցութիւնը կը յայտնէ համայն Հնչակեան ընկերներուն եւ իր հարազատներուն:

Ս.Դ. Հնչ. Կուսակցութեան
Գանատայի Շրջանի Վարիչ Մարմին

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

ՍԻՐԵՑԵԱԼ ՎԵՀԱՓԱՌԻՆ ՔԱՌԱՍՆՕՐԵԱՅ ԼՐՄԱՆ ԱՌԹԻՒ

Քառասուն օրեր առաջ հայ ժողովուրդը եւ մեր նորանկախ պետականութիւնը ծանր կորուստ կրեց՝ վախճանումովը երջանկայիշատակ Կաթողիկոս Վազգէն Ա.ի: Հայոց հաւատքի բերդն ու հայրենիք սփիւռք հոգեւոր կամուրջը շուրջ քառասնամեակ մը ամուր պահող՝ Հայ Եկեղեցւոյ մեծագոյն սպասաւորը չկայ այլեւս: Այսօր համայն հայութիւնը կը խոնարհի բարի ու անմոռանալի յիշատակին առջեւ:

Հետեւաբար անցեալ Կիրակի 2 Հոկտ. 1994ի առաւօտեան, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին մէջ, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

(Շար. տես էջ 3)

……

ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԱՓՐԻԿԵԱՆ ԵՒ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՀՐՇԷՋ ՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Ս.Թ. Սեպտեմբերի 30ից մինչեւ Հոկտեմբերի 4ը Գահիրէում էր գտնուում Հայաստանի հրշէջ պահպանութեան վարչութեան պետ Պր. Լեւոն Դաւթեանը, որը ներկայացնում էր Հայաստանը Գահիրէում ընթացող հրշէջ ծառայութիւնների եւ բնական աղէտների նուիրուած միջազգային համաժողովում:

Համաժողովի նպատակն էր քաջալերել կամաւորների մասնակցութիւնը հրշէջ պահպանութեան ծառայութիւններում եւ քննարկել այդ բնագաւառում միջազգային համագործակցութեան հնարաւորութիւնները:

Պր. Դաւթեանը մի շարք հանդիպումներ ունեցաւ օտարերկրեայ իր գործընկերների հետ, որոնց ընթացքում շօշափուեցին փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող խնդիրները:

ԳԱՀԻՐԷ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՆՇՈՒՄ

Հ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆՈՒՄ

— Ս.Թ. Սեպտեմբերի 21-ի առաւօտեան Գահիրէում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւն պաշտօնապէս այցելեց Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան Նախագահ Հուսնի Մուպարաքի անձնական ներկայացուցիչ Մակէտ Ալ-Հատին եւ Նախագահի անունից շնորհաւորեց Հայաստանի անկախութեան հռչակման երրորդ տարեդարձի կապակցութեամբ։

ՀՀ դեսպանութիւնը շնորհաւորագրեր ստացաւ նաեւ ԵԱՀ արտգործնախարար Ամր Մուսայից։

Նոյն օրը, երեկոյեան, դեսպանութիւնում կայացաւ հանդիպում՝ Եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Եգիպտոսում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Պր. Եդուարդ Նալբանդեանը, որն այնուհետեւ ներկայացրեց ՀՀ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի ճառը՝ արտասանուած Երեւանում՝ Անկախութեան երրորդ տարեդարձի առիթով կայացած հանդիսաւոր ընդունելութեան ընթացքում։

Պր. Ե. Նալբանդեանը ներկայացրեց նաեւ հայ-եգիպտական յարաբերութիւնների զարգացման արդի ընթացքը։

ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ

Հակառակ անոր որ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց վախճանման քառասնօրեայ լրման հոգեհանգիստը չէր կատարուած տակաւին, եւ Եգիպտահայ թեմը սգաւոր է, այնուամենայնիւ, Կիրակի 25 Սեպտեմբերին, Գահիրէի Ազգային Առաջնորդարանը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին տօնական մթնոլորտի մէջ էին։ Գլխաւոր դրան վրայ կը ծածանէին եգիպտական եւ Հ. Հանրապետութեան դրօշները։ Ազգային Վարժարանի աշակերտները ներկայ եղան արարողութեանց եւ վարժարանի օթօպիւսը հաւատացեալները փոխադրեց արուարձաններէն դէպի եկեղեցի, որովհետեւ մեր հայրենիքի անկախութեան, պետութեան ամրացման եւ հայ ժողովուրդի բարօրութեան համար, աղօթք եւ Գոհաբանական մաղթանք պիտի կատարուէր, անկախութեան երրորդ տարեդարձին առթիւ։

Ս. Պատարագի սկիզբէն եկեղեցւոյ դասին մէջ տեղ գրաւած էին Հ. Հանրապետութեան դեսպանատան ներկայացուցիչ Տիար Արեգ Յովհաննէսեան, Թեմական եւ Թաղական ժողովներու յարգելի ատենապետները։

Ս. Պատարագը մատուցեց, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Սրբ. Արքեպս. եւ Գոհաբանական մաղթանքէն ու յատուկ շարականներու երգեցողութենէն վերջ քարոզ խօսեցաւ եւ յայտնեց թէ տարեդարձը թէեւ 21 Սեպտեմբերին էր, սակայն գործնականութենէն ելնելով, մաղթանքը կը կատարուէր Կիրակի 25 Սեպտեմբերին։

Մեր հայրենիքի անկախութեան եւ Արցախի սահմաններուն անվտանգութեան, պետականութեան ամրացման, հայրենի ժողովուրդի բարօրութեան եւ յառաջդիմութեան համար մաղթանքներ ըլլաւ։

Ս. Պատարագէն ետք, ժողովուրդը հրաւիրուեցաւ Ազգային Առաջնորդարանի գահլիճին մէջ, ուր Տիկնանց Խնամակալութեան անդամուհիները հիւրասիրեցին ներկաները։ Դահլիճին մէջ խօսք առին ծանօթ մտաւորական Տիար Յակոբ Համբիկեան որը խօսեցաւ հայրենասիրական փառաւոր ճառ մը եւ ապա Հ.Հ. դեսպանատան ներկայացուցիչ Տիար Արեգ Յովհաննէսեան։

Վերջաւորութեան հաւաքը փակուեցաւ Սրբազան Հօր արտասանած պահպանիչով։

ԴԻՒԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, որ մեր բարեկամներէն, ազգային երեսփոխան՝ Տէր եւ Տիկին Տիգրան Պօղոսեաններու դուստրը՝ Տիկին Նեւին Մելիքեան Միաց. Նահանգներու մէջ, Արիզոնա համալսարանէն պատուոյ յիշատակութեամբ վկայուած է պսակաւոր գիտութեան (Master Science)։

Յիշենք թէ Նեւին իր նախնական եւ երկրորդական ուսումը ստացած է Նուպարեան Ազգ. վարժարանին մէջ եւ ապա տեղափոխուած՝ Միացեալ Նահանգներ։

Ջերմօրէն կը շնորհաւորենք զինք, իր ծնողքը եւ ամուսինը՝ Պր. Ռոպէր Մելիքեանը, մաղթելով ուսումնական նոր նուաճումներ։

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Աղեքս. Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի անդամական ընդհանուր ժողովը տեղի պիտի ունենայ Ուրբաթ, 14 Հոկտեմբեր 1994 երեկոյեան ժամը 8-ին, Միութեանս «Նազարէթ Զամպաքեան» սրահին մէջ, հետեւեալ օրակարգով.

1- Ընթերցում եւ վաւերացում նախորդ ընդհանուր ժողովի ատենագրութեան։

2- Ընթերցում եւ վաւերացում վարչութեան բարոյական համարատուութեան 1-7-1993-էն 30-6-1994։

3- Ընթերցում եւ վաւերացում վարչութեան նիւթական համարատուութեան 1-7-1993-էն 30-6-1994։

4- Ընթերցում 1993-94 տարեշրջանի հաշուեքննիչի տեղեկագրին։

5- Ընթերցում եւ վաւերացում 1994-1995 տարեշրջանի պիւտճէի նախահաշիւին։

6- Ընթերցում եւ վաւերացում 1994-1995 շրջանի գործունէութեան ծրագրին։

7- Ընտրութիւն 1994-1995 տարեշրջանի հաշուեքննիչի եւ պատուագինի որոշում։

Որոշեալ ժամուն մեծամասնութիւն չգոյանալու պարագային, ժողովը կը յետաձգուի մէկ ժամով, որմէ ետք օրինական կը նկատուի

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

⁂

ՋՐՕՍԱՊՏՈՅՏ ԴԷՊԻ ԳԱՀԻՐԷ

Շաբաթ 8 եւ Կիրակի 9 Հոկտ. 1994
Ներկայ գտնուելու համար Հելպ. Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՍՔԷԹ ՊՈԼԻ ՄՐՑԱՇԱՐՔԻՆ

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանդա-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:



Վախճանեալ Կաթողիկոս Վազգէն Ա. Հայկ. Ընթերցասրահի սանդուխներէն վեր կը բարձրանայ (1963)։

ՀՆՉԱԿԵԱՆ ՄԱՄՈՒԼ

ԽՕՍՔ ՅԻՇԱՏԱԿԻ

Սգոյ ամպը ծածկեց երկինքը հայոց՝ Շիջեցաւ Հայրապետը Ամենայն Հայոց։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հնադարեան զմբէթներէն բարձրացող տխրահունչ մահազանգին ձայնը կայծակի արագութեամբ հասաւ հայկական ամենէն հեռաւոր գաղութներն անգամ։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին վախճանումը ամենախոր սուգի մատնեց համայն հայութիւնը՝ հայրենաբնակ թէ արտերկրի։

Ոչ եւս է իմաստուն Հայրապետը, որ շուրջ չորս տասնամեակներ հովուեց մեր ժողովուրդը։ Նման այն նաւապետին, որ գիտէ յաղթահարել բոլոր փոթորիկները ու ապահով ափ հասցնել իրեն վստահուած ուղեւորները: Վազգէն Ա. գիտցաւ անաղարտ պահել Հայոց Եկեղեցին, Հայոց Հաւատքը, գիտցաւ՝ ճակատել բազմաբնոյթ դժուարութիւններուն ու խոչընդոտներուն, հայրենաբնակ մեր ժողովուրդին մօտ վառ պահել քրիստոնէական զգացումները ու ապրիլ մինչեւ 1991 Սեպտեմբեր 21ի Հայաստանի Անկախութեան պատմական հանգրուանը, զոր ողջունեց նաեւ իբրեւ մեր ժողովուրդի քրիստոնէական վերածնունդի հանգրուան. ողջունեց [illegible], բարձր ու անվթար բռնած Լուսաւորչի [illegible] ջահը, անով լուսաւորելու համար ճանապարհը նաեւ՝ անկախութեան ջահակիրներուն։

Ոչ եւս է Շինարար Կաթողիկոսը, շնորհիւ իր բացառիկ ջանասիրութեան, շրջահայեցութեան ու հեռատեսութեան գիտցաւ առաւելագոյն չափով օգտուիլ ժամանակաշրջանի ընձեռած հնարաւորութիւններէն՝ կառուցանելու, բարենորոգելու ու վերականգնելու համար հայ ազգային - եկեղեցական բազմադարեան անփոխարինելի կոթողներ ու յիշատակարաններ։ Շինեց անցեալի պայմաններու ու պարագաներու տակ, որոնք բազմապատկեցին իր շինարարի արժանիքները։

Ոչ եւս է Կաթողիկոսը, որուն անհատական հմայքը, հեղինակութիւնն ու վարքը տակաւ բարձրացուցին Հայ Առաքելական Ս. Եկեղեցւոյ փառքն ու շուքը միջազգային եկեղեցական շրջանակներուն մէջ։

Իր աստուածահաճոյ, եկեղեցանուէր, ժողովրդասէր, հայրենասէր գործունէութեամբ, անբասիր ու անաղարտ անհատականութեամբ, բարի համբաւով արդարացուց Ամենայն Հայոց Հայրապետի կոչումն ու առաքելութիւնը, վայելելով մեր ողջ ժողովուրդի անխտիր բոլոր հատուածներուն անխառն սէրը, յարգանքն ու համակրանքը, որուն մէջ միայն փնտռեց իր գերագոյն վարձատրութիւնը։

«ԱՐԱՐԱՏ»

Պէյրութ

ՎԱԽՃԱՆԵՑԱՒ ԻՄԱՍՏՈՒՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

(ՄԱՀՈՒԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԻՆ ԱՌԹԻՒ)

Հազա՛ր անգամ կրկնուած բառերով չենք կրնար արտայայտուիլ, նորոգ վախճանեալ մեծ և անկրկնելի Վազգէն Ա. Պալճեան կաթողիկոսին մասին։

Եթէ կայ չափանիշ մը, որ մարդկային աստիճանը կամ մակարդակը կը ցուցնէ, առիկա Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. ամենայն հայոց Կաթողիկոսին համար, իմաստուն բառն է։ Հայաստանեայց առաքելական եկեղեցին գրեթէ անփոխարինելի կորուստ ունեցաւ։

Ան իմաստուն էր, որովհետեւ համայնավարական ամենախիստ դրութեան ներքեւ ու կրօնի ուրացումին, հալածանքին, արգելքներուն և սահմանափակումներուն ընդմէջէն, գիտցաւ շրջահայեաց ըլլալ եւ հաւասարակշռութիւն պահել։

Հակակրօն իշխանութեան հետ լեզու գտաւ։ Ե՛ւ աննարինը հնարաւոր դարձուց։ Գիտցաւ եւ կրցաւ տալ «զկայսերն կայսեր եւ զԱստուած Աստուծոյ»։ Աւելի՛ն։ Յարգուեցաւ ու սիրուեցաւ, թէ Հայաստանի ղեկավարներէն եւ թէ՛ Մոսկուայի աշխարհացունց իշխանաւորներէն։ Վեհափառը խոստովանած է՝ «...Կաթողիկոսի ընտրութեան արդիւնքը զ՚ մատնեց գրեթէ վհատութեամբ եւ [illegible] զգացումներով»։ «ԶԱստուած փնտռելու ճամբին, ես գտայ Ս. Էջմիածինը ու իմ հայրենիքը եւ խոնարհուեցի ճակատագրին առջեւ»։

39 տարիներ սրտեռանդ աշխատանքով եւ ամենայն ձեռնհասութեամբ եկեղեցաշէն ու հայրենաշէն գործունէութիւն ունեցաւ։ Նորոգեց 56 եկեղեցիներ, նաեւ՛ բազմաթիւ շինութիւններ կատարեց։ Իսկապէս հրաշալի վաստակ։ Բացառիկ է շինարարական գործունէութիւնը։ Արդարօրէն արժանացաւ մեծագոյն շինարար տիտղոսին։

Յատկանշանական է յիշել, թէ Ս. Գայիանէ տաճարին բակին մէջ գտնուող աղբիւրին վրայ քանդակել տուած է. «Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներէն»։ Ս. Էջմիածնի տաճարին բակին մէջ Խրիմեան Հայրիկի աղբիւրին վրայ փորագրել տուած է. «Հայ մարդ, յիշիր դու միշտ երկաթէ շերեփը Հայրիկի»։ Նաեւ Րաֆֆի «Խենթ»ին գերեզմանին նոր շիրմաքար զետեղած է։ Հոգիի այս պոռթկումներով, ցեղն է որ կը խօսի Վեհափառին մէջէն...։

Տարիներ առաջ Արցախ այցելած է և խոր վիշտ ապրած, ժողովուրդին վիճակուած ճակատագրով։ Արցախեան արդար դատը Վեհափառին կողմէ յոյժ բնական եւ բանական պահանջ համարուեցաւ։ Ե՛ւ քաջերու օրրան Արցախին զօրավիգ եղաւ։ Իսկ 1994ին, Ս. Ծնունդի Իր քարոզին աղերսած է առ Աստուած. «Ամենակարող Աստուած, հասիր մեզ օգնութեան Արցախի արդար հարցի յաղթանակին»։

Երախտաշատ Վեհափառը բարձր մշակոյթի եւ ճաշակի տէր էր։ Լայն մտահորիզոնի տէր։ Ազգային բոլոր հարցերու նկատմամբ հետաքրքրութիւններ ունէր։ Եւ մեծ բաւականութիւն կը զգար, երբ մտաւորականներով շրջապատուէր։ Իր մէջ ամենազանցելին կրօնական հաւատքն էր և ազգային անշէջ ոգին։

Հայաստանի Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, փոխ Նախագահը, վարչապետը եւ խորհրդարանի Նախագահը Վեհափառին այցելեցին, վախճանումէն 20 օրեր առաջ եւ յանձնեցին հրամանագիրը Զինք «Ազգային հերոս» կոչող։

⁂

Վեհափառը անտարակոյս ամենազգած յուզումը ունեցաւ 1988 Դեկտ. 7ի ահռելի երկրաշարժին առթիւ։ Փութաց Լենինական, ժողովուրդը մխիթարելու համար։ Յետոյ չմոռցաւ կոչ ուղղելու հայ մայրերուն, որ աւելի զաւակներ ունենան...։

Հոգեկան ալեկոծումներ ունեցաւ Սումկայիթի, Կիրովապատի եւ Պաքուի ազերիներուն սարքած հայկական ջարդերուն պատճառով։ Հայաստանի անկախութեան հռչակումով Իր ներհուն հոգին անհունօրէն երջանկացաւ։

Շնորհիւ իր անսպառ եռանդին, նուիրական առաքելութեան լծուելով, ճամբորդեց գրեթէ ամբողջ աշխարհը, այցելելու համար ամենուրեք ցրուած իր հօտին։ Իր հմտալից եւ հմայիչ քարոզները բազմաթիւ են, որոնց մէջ նշելի են ՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹԵԱՆ հրաւէրները։ Սիրոյ առաքեալ էր։ Ամէն տեղ Իր խաղաղութեան խօսքը ըրաւ։

Ապագային Վեհափառին լիակատար կենսագրութիւնը կատարողը պարզապէս պիտի ապշի։ Պիտի շուարի, թէ ինչ բանի աւելի հիանայ...։

Ան մեր եկեղեցական պատմութեան մէջ, երաշնորհ և նշանաւոր կաթողիկոսներուն եւ կրօնականներուն առաջին շարքին կը պատկանի։ Այդ անմահներն են. — Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սահակ Կաթողիկոս, Ս. Մեսրոպ, Ներսէս Շնորհալի, Նարեկացի, Ղեւոնդ Երէց, Հայր Ղեւոնդ Ալիշան, Մխիթար Աբբայ, Մաղաքիա Օրմանեան, Խրիմեան Հայրիկ, Կոմիտաս Վարդապետ, Եղիշէ Դուրեան և Գարեգին Ա. Յովսէփեանց Կաթողիկոս։ Այժմ արքայութեան մէջ, վերոյիշեալ յոյլին հետ կը ճախրէ Վազգէն Ա. Կաթողիկոս։

Աստուածատուր օրհնութիւն էր հայութեան։ Աննման բարութեամբ սուրբի դէմք ունէր։

Իր յիշատակը մի՛շտ վառ է և անմեռ։

Իր վախճանումով սկիզբ առած բացակայութիւնը մնայուն չէ՛։ Ան կը մնայ մշտական ներկայութիւն։

Աղեքսանդրիա

ՄԿՐՏԻՉ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՍԻՐԵՑԵԱԼ ՎԵՐԱՓԱՌԻՆ ՔԱՌԱՍՆՕՐԷԻՑ ԼՐՄԱՆ ԱՌԹԻՒ

(Շար. Ա. էջէն)

Ս. Եկեղեցւոյ դասին մէջ տեղ գրաւած էին Եգիպտոսի մօտ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Դր. Էդուարդ Նալպանդեան, Թեմական եւ Քաղաքական ժողովներու ատենապետները, յանձինս՝ ՊՊ. Անդրանիկ Մեսրոպեանի եւ Հրաչ Սիմոնեանի, Ազգային բարերար եւ մտաւորական-երաժիշտ Մր. Եդուարդ Յակոբեան։ Նաեւ եկած էին մեր զոյգ վարժարաններու աշակերտութիւնը։

Հանդիսաւոր Ս. Պատարագ մատուցանեց թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Չինչինեան։

Երգեցողութիւնները կատարուեցան «Շնորհալի» երգչախումբին կողմէ, ղեկավարութեամբ Բրշ. Նշան Աւագ Սարկաւագ Վարդեանի եւ երգեհոնահարութեամբ Օր. Արփի Ճանիկեանի։

Վախճանեալ վեհ. Վազգէն Ա. և Թեմակալ Հոգելոյս Տ. Մամբրէ Արք. Սիրունեան «Ջահակիր» թերթը կը կարդան (1963)։

Առաջնորդ Սրբազան Հայրը յատուկ պատշաճի արտառոյց քարոզ մը խօսեցաւ, անդրադառնալով երանաշնորհ Հայրապետի կեանքի զանազան փուլերուն եւ կատարած գործերուն։

Եկեղեցական արարողութիւններէն ետք, ժողովուրդը հրաւիրուեցաւ Ազգ. Առաջնորդարանի դահլիճը, ուր՝ վշտակցութիւններ ընդունեցին Առաջնորդ Սրբազան Հայրն ու զոյգ ժողովներու յարգելի ատենապետները։ Խօսք առաւ Հ. Գ. Միութեան ցկեանս պատուոյ նախագահ Պր. Վահագն Տեփոյեան, վեր հանելով իրեն յատուկ հռետորութեամբ երջանկայիշատակ Հայրապետին մեծագործութիւնները։

Առաջնորդ Սրբազան Հօր հակիրճ փակման խօսքերով, վերջ գտաւ ընդունելութիւնը։

Թող բարին Աստուած լոյսերու մէջ խաղաղեցնէ Իր հոգին եւ Հայ Եկեղեցին անսասան պահէ եւ օծէ արժանաւոր յաջորդով մը։ Ա. Մ.

ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ԱՌԹԻՒ

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՎԵՀԱՓԱՌԸ

Ս. Էջմիածնի հարիւր երեսուներորդ գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա., Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանումը խոր սուգի մատնեց ոչ միայն Հայաստանեայց Առաքելական եկեղեցին այլ եւ Հայաստանի Հանրապետութիւնը և սփիւռքահայութիւնը։

Արդէն երեք տարի առաջ ողջունած էր Հայաստանի Հանրապետութեան ծնունդը։ Իր ժողովուրդին հետ ապրեցաւ, տառապեցաւ Վեհափառը և իր կեանքը եղաւ ամբողջական նուիրում։

Ծնած է Պուքրէշ (Ռումանիա), 20 Սեպտ. 1908ին, Թէքիրտաղցի ծնողքէ։ Իր աւազանի անունը Լեւոն եղած է։ Լեւոն Կարապետ Պալճեան շրջանաւարտ է Պուքրէշի համալսարանէն ուր հետեւած էր գրականութեան և փիլիսոփայութեան ճիւղերուն, մասնագիտանալով մանկավարժութեան, հոգեբանութեան եւ հանրային գիտութեան։

Եղած՝ Յակոբ Ճ. Սիրունիի աշակերտ։ Նուիրուած է ուսուցչական ասպարէզին (1923էն 1943)։ Վարդապետ ձեռնադրուած 1943ին, 35 տարեկանին, Յունաստանի մէջ, ձեռամբ տեղւոյն առաջնորդ Գերշ. Տ. Կարապետ Արք. Մազլումեանի եւ կը վերանուանուի՝ Վազգէն։ Կը ստանձնէ Պուլկարիոյ ապա Ռումանիոյ առաջնորդութիւնները։ 1955 Սեպտեմբեր 30ին Զինք կ՚ընտրեն Կաթողիկոս, երբ 47 տարեկան էր։ Կը վախճանի 18 Օգոստոս 1994ին, 86 տարեկանին, 39 տարի գահակալելէ ետք։

1936ին, իր համալսարանական աւարտական թէզը եղած է «Արդիական դաստիարակութեան մէջ, կարգապահութեան հարցը»։ Իր գիրքերն են. «Մուսա Լերան հայերը Ֆրանց Վերֆելի վէպին մէջ», «Խրիմեան Հայրիկ որպէս դաստիարակ», «Խօսք հայրենիքի մասին», «Հայրենի արեւին տակ», Իր «Հովուական այցելութեանց նկարագրականները»՝ չորս հատորներով։ Եղած է հիմնադիրը «Հերկ» թերթին։ Անցեալ Սեպտեմբեր 1993ին, լոյս տեսաւ Փրոֆ. Վարագդատ Յարութիւնեանի յօդուածաշարքը՝ «Մեր շինարար կաթողիկոսը», կաթողիկոսի ծննդեան 85ամեակի առթիւ գրուած։

Ն.Ս.Օ. Վազգէն Ա. եղաւ առաջին ամենայն հայոց կաթողիկոսը, որ մեր երկրորդ հանրապետութեան ծնունդին ներկայ եղաւ, զայն օգնեց, պաշտպանեց եւ այս պատճառով Զինք կը կոչենք «Անկախութեան Վեհափառը»։ Որքա՜ն տառապանք, որքա՜ն զրկանք, վիշտ, անհասկացողութիւն... Ղարաբաղեան հիմնահարցի պաշտպան, հայ մարտիկը իր քով գտաւ մխիթարանքը, յոյսը եւ վստահութիւնը յաղթանակին։ Ահաւոր երկրաշարժը նոյն 1988 տարուան Դեկտ. 7ին, նոյնիսկ Լիբանանի 18 տարուան պատերազմը իր սիրտը և հոգին քանդեցին։

Լուսաւոր դէմք՝ կրցաւ ամբողջավար վարչակարգի անաստուած ղեկավարութեան, յարգանք պարտադրել, կրցաւ յաջողիլ զիջումներ խլել, կրցաւ ամենածանր օրերուն մեր եկեղեցւոյ միասնութիւնը պահել, զայն կազմակերպել եւ սփիւռքը կապել հայրենիքին։ Եղաւ շինարար կաթողիկոս մը։ Աւելի քան քսան եկեղեցիներ վերանորոգուեցան Հայաստանի մէջ։ 25 անգամ ուղեւորուեցաւ Սփիւռք, աստանդական հայութիւնը մխիթարելու, խանդավառելու և յուսադրելու համար։

Վազգէն Ա. այլեւս պատմութեան մաս կը կազմէ։ Իր կեանքն ու գործը պիտի ուսումնասիրուի ապագային, բայց մենք իբրեւ ժամանակակիցներ, չենք կրնար չհիանալ իր մտքի մեծութեան, ազգային եւ կրօնական ծառայութեան, իր օրինակելի կենցաղին, իր դիւանագէտի հանճարին, իր դիմադրականութեան, քաջութեան, համբերութեան եւ կազմակերպչական ոգիին վրայ։

Եղաւ իսկական յաջորդը Խրիմեաններու, Աշտարակեցիներու, Շնորհալիներու։ Հայրենասէր, հեռատես, խաղաղութեան համար պայքարող։ Ան արժանաւորապէս տիրացաւ «Պատուոյ Նշան» շքանշանին ապա «Հայ ժողովուրդի հերոս զաւակ» բարձրագոյն պատիւին։

Վազգէն Ա. Կաթողիկոս ստացաւ Հ.Հ.ի առաջին ինքնութեան թուղթը և դիւանագիտական անցագիրը։

Հանգիստ իր հոգւոյն։

ՅԱԿՈԲ ՀԱՄԲԻԿԵԱՆ

Գահիրէ

ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ԵՐՋԱՆԿԱՅԻՇԱՏԱԿ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Հայրապետի

ՎԱԽՃԱՆՄԱՆ ՔԱՌԱՍՆՕՐԷԻՑ ԼՐՄԱՆ ԱՌԹԻՒ
Կիրակի 9 Հոկտեմբեր 1994ի առաւօտեան
Ս. Պատարագ կը մատուցուի
Ս. Պօղոս - Պետրոս եկեղեցւոյ մէջ
ԿԸ ՊԱՏԱՐԱԳԷ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ

ԳԵՐՇ. Տ. ԶԱՒԷՆ ԱՐՔԵՊՍ. ՉԻՆՉԻՆԵԱՆ

Երանաշնորհ, շինարար, հայրենանուէր ու մեծագործ Հայրապետի հոգւոյն հանգստեան համար։

Հոգեհանգստեան արարողութիւն կը կատարուի ժամը 10.30ին արարողութիւններէն ետք, հաւաք Ազգային Առաջնորդարանի մէջ ուր Առաջնորդ Սրբազան Հայրն ու Ազգային Իշխանութեան Ատենապետը կը ստանան սգակիր հաւատացեալներու ցաւակցութիւնները։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

6
ՀՈԿՏ.
1994

ՏԽՐՈՒՆԻ

Այրի Տիկ. Ժագլին Պալաեան, Տէր եւ Տիկին Շանթ Պալաեան եւ զաւակները՝ Ֆիլիփ եւ Ստեֆանի, Տիկին Մարօ Պալաեան եւ զաւակները՝ Նաթաշա եւ Ժիլիանա, Տէր եւ Տիկին Զաւէն Պալաեան, Տիկին Անոյշ Պալաեան, Տէր եւ Տիկին Թագւոր Արապեան եւ զաւակները՝ Ռաֆֆի եւ Անի (Լոս Անճելըս), Տէր եւ Տիկին Մարտիկ Պալաեան եւ զաւակները՝ Ժիրայր եւ Մարալ (Գահիրէ), Տէր եւ Տիկին Վանիկ Վարժապետեան եւ զաւակները՝ Կարօ եւ Արմէն (Գահիրէ), Տէր եւ Տիկին Դանիէլ Ճռճռեան եւ զաւակները՝ Կարէն եւ Լիւսի (Աղեքսանդրիա), Տէր եւ Տիկին Վաչէ Պալաեան եւ զաւակը՝ Վաչէ, Հապէշեան, Չիքճեան, Ժարժուռա, Պոռֆենլ, Աճիկեան, Գազանճեան, Արապեան, Զօրայեան, Վարժապետեան, Ճռճռեան, Շահպենտէրեան ընտանիքները եւ համայն ազգակից պարագաները ցաւ ի սիրտ կը ծանուցանեն մահը իրենց սիրելի ամուսնոյն, հօր, մեծհօր, եղբօր, հօրեղբօր եւ ազգականին որ՝

ՍԱՐԳԻՍ Մ. ՊԱԼԱԵԱՆԻ

որ հանգեաւ ի Տէր Երկուշաբթի, 3 Հոկտեմբեր 1994 կ.ե. ժամը 7ին, Մոնթրէալի «Ռոյեալ Վիքթորիա» հիւանդանոցին մէջ։

Ազգային յուղարկաւորութեան տխուր արարողութիւնը տեղի պիտի ունենայ Հինգշաբթի, 6 Հոկտեմբեր 1994, կ.ա. ժամը 11ին, Մոնթրէալի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ։

Այս տխուր առթիւ «Ջահակիր» և իր շրջանակը իրենց խորզգաց ցաւակցութիւնները կը յայտնեն հանգուցեալ ընկերոջ այրիին՝ ընկ.հի Ժագլինին, զաւակներուն՝ Տէր և Տիկ. Շանթ Պալաեանի, Տիկ. Մարօ Պալաեանի և եղբօր՝ ընկեր և ընկ.հի Զաւէն Պալաեանի ինչպէս նաև ընտանեկան ազգակից բոլոր պարագաներուն։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէր եւ Տիկին Արսէն եւ Մարի Էմիրզեան եւ զաւակը Ալէն, Պր. Պետրոս Մովսէսեան, Պր. Աւետիս Մովսէսեան, Տէր եւ Տիկին Յովսէփ Մովսէսեան եւ զաւակը Ալեքս, ինչպէս նաեւ Մովսէսեան, Պետրոսեան, Յակոբեան, Պաւոլի Ճագու, Փափիլի, Սարգիս, Տէօվլէթեան, Թիւապեան, Էմիրզեան, Գրիգորեան ընտանիքները, եւ համայն ազգական պարագաները ներկայիս կը ծանուցանեն թէ Կիրակի 9 Հոկտեմբեր 1994-ի առաւօտեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, յաւարտ Ս. Պատարագի հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ եղբօր, մօրեղբօր, զարմիկին եւ ազգականին վաղամեռիկ՝

ՈՂԲ. ՆՈՐԱՅՐ ՄՈՎՍԷՍԵԱՆԻ

մահուան առաջին տարելիցին առթիւ։

Ողբացեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ-ԳԱՀԻՐԷ

Ի ՆՇԱՆ ՍՈՒԳԻ

Հայկական Ընթերցասրահի ցկեանս Պատուոյ Նախագահ և երկարամեայ գործօն անդամ՝ Ողբ. ընկեր Սարգիս Պալաեանի դառնակսկիծ մահուան առթիւ, ի նշան սուգի, Հայկ. Ընթերցասրահը փակ պիտի մնայ մինչեւ Ուրբաթ 7 Հոկտեմբեր 1994։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԷՐԶԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ

Ոսկեգրամը	Ե. Ո. 311.20
21 կարատ՝ կրամը	38.90
18 կարատ՝ կրամը	33.35

4, Զողէպ փողոց, Աբտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Տէր եւ Տիկին Միսաք Չէչճէնեան, իրենց զաւկին՝ Պր. Արմէնի համալսարանական փայլուն յաջողութեան ուրախ առթիւ կը նուիրեն	50
Ողբ. Սարգիս Պալաեանի կսկծալի մահուան առթիւ (Մոնթրէալ), վասն ցաւակցութեան Տէր և Տիկին Յակոբ Էքսէրճեան կը նուիրեն	25

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Իր սիրելի տագրոջ Ողբ. Սարգիս Պալաեանի դառնակսկիծ մահուան տխուր առթիւ (Մոնթրէալ), վասն ցաւակցութեան Տիկին Անոյշ Պալաեան կը նուիրէ.

Հայկական Ընթերցասրահին	25
Գահիրէի Ազգատախնամին	25
Գալուստեան Ճաշի Սեղանին	25
«Ջահակիր»ին	25

Իրենց սիրելի հօրեղբօր Ողբ. Սարգիս Պալաեանի կսկծալի մահուան տխուր առթիւ (Մոնթրէալ), վասն ցաւակցութեան Տէր եւ Տիկին Մարտիկ եւ Սոնա Պալաեան կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	50
«Ջահակիր»ին	50
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	20
Նուպարեանի Ճաշի Սեղանին	25
Գալուստեանի Ճաշի Սեղանին	25
Եկեղեցւոյ Տիկնանց Խնամակալութեան	25
Գահիրէի Ազգատախնամին	25
Գահիրէի Հ.Բ.Ը.Միութեան	25
Հ.Մ.Ը.Մ.-Նուպար (Հելպ)	25

Նոյն տխուր առթիւ Տէր եւ Տիկ. Թագւոր եւ Սաթօ Արապեան (Լոս Անճելըս) կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	50
«Ջահակիր»ին	50

Նոյն տխուր առթիւ Տէր եւ Տիկին Վահէ եւ Հերմինէ Վարժապետեան կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	25
Նուպարեանի Ճաշի Սեղանին	25
«Ջահակիր»ին	25

Նոյն տխուր առթիւ Տէր եւ Տիկին Դանիէլ եւ Մայտա Ճռճռեան կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	50
«Ջահակիր»ին	50
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25

Ողբ. ընկեր Սարգիս Պալաեանի դառնակսկիծ մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	20
Հայկական Ընթերցասրահին	20
«Ջահակիր»ին	20

Ողբ. Խաչատուր Րէիսեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան Պետրոս և Աւետիս Մովսէսեան եղբարք կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Հայ Կարմիր Խաչին	10
«Ջահակիր»ին	10

Նոյն տխուր առթիւ՝ Տէր և Տիկին Մարտիկ Պալաեան կը նուիրեն.

«Յուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

(Բոլոր Նուիրատուութիւնները Ստանալ «Ջահակիր»էն)

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
Հեռ. 4947542
Փոստարկղ թիւ՝ 627

ՏԽՐՈՒՆԻ

Տէր եւ Տիկին Վարուժան Կապէեան եւ դուստրը՝ Թալին, Տէր եւ Տիկին Շանթ Կապէեան եւ զաւակունք, Տէր եւ Տիկին Ղազարոս Րէիսեան (Պոլիս), Տէր եւ Տիկին Վազգէն Մատուրեան (Պոլիս), Տոքթ. Շահնուր Շանէն (Պոլիս), Տէր եւ Տիկին Պերճ Կիւլլիւեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տէր եւ Տիկին Հայկ Թորգոմեան եւ զաւակունք (Աւստրալիա), Տիար Շապուհ Րէիսեան (Պոլիս), Տէր եւ Տիկին Հրայր Շանէն եւ զաւակունք (ԱՄՆ), Տէր եւ Տիկին Արա Շանէն եւ զաւակունք (ԱՄՆ), Տէր եւ Տիկին Պերճ Րէիսեան եւ դուստրը (Պոլիս) Տէր եւ Տիկին Հրանդ Քէչէկ եւ զաւակունք (Գանատա), Տէր եւ Տիկին Վարուժան Մատուրեան եւ զաւակունք (Պոլիս), Տէր եւ Տիկին Ճօ Թեվերէ (ԱՄՆ), Տէր եւ Տիկին Ժիրայր Արապեան եւ զաւակը (Պոլիս), ինչպէս նաեւ Վարբօնեան, Վառվառեան, Ղալիֆեան, Կապէեան, Նալպանտեան ընտանիքները եւ համայն ազգակից պարագաները, ցաւ ի սիրտ կը ծանուցանեն մահը իրենց սիրեցեալ հօր, մեծհօր, եղբօր, հօրեղբօր, մօրեղբօր եւ ազգականին, ողբացեալ՝

ԽԱՉԱՏՈՒՐ ՐԷԻՍԵԱՆԻ

որ հանգեաւ ի Տէր, Երկուշաբթի 26 Սեպտեմբերի գիշերը, յետ երկարատեւ հիւանդութեան։

Յուղարկաւորութեան արարողութիւնը տեղի ունեցաւ Երեքշաբթի 27 Սեպտեմբեր 1994ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը փոխադրուեցաւ Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց Ազգային գերեզմանատուն եւ ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

Այս տխուր առթիւ խմբագրութիւնս իր զգացուած ցաւակցութիւնները կը յայտնէ Տէր և Տիկին Վարուժան Կապէեանի և հանգուցեալին ազգակից բոլոր պարագաներուն։

ՄԱՀԱԶԴ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնն ու Եկեղեցւոյ Հոգաբարձութիւնը կը գուժեն մահը պատուական ազգայինին, վարժարաններու նուիրատուին՝

ԽԱՉԱՏՈՒՐ ՐԷԻՍԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի գիշերը, յետ երկարատեւ հիւանդութեան։

Ողբացեալի թաղումը տեղի ունեցաւ Երեքշաբթի 27 Սեպտեմբերին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը փոխադրուեցաւ Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց Գերեզմանատան մատուռը, ապա ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ — ԳԱՀԻՐԷ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Յառաջիկայ 9 Հոկտեմբեր 1994-ին, ՏՕՆ Է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ. Մեսրոպայ, Եղիշէի, Մովսէսի Քերթողին, Դաւիթ Անյաղթ Փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն և Ներսէսի Կլայեցւոյն։

Ազգային - եկեղեցական այս տօնին առիթով, Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ, Ս. Պատարագի մատուցմամբ հոգեհանգստեան մասնաւոր պաշտօն պիտի կատարուի հայ մշակոյթի պանծացման կապակցութեամբ, գրչի վաստակաւորներու, մշակոյթի պաշտպաններուն և Ազգային բարերարներու

ՏԻԱՐ ԱՒԵՏԻՍ ՉԱԳԸՃԵԱՆԻ

և կողակցին

ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ ՉԱԳԸՃԵԱՆԻ

(ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ ՎԵՐԺԻՆ ՉԱԳԸՃԵԱՆ ՖՈՆՏԻ)

և

ՏԻԱՐ ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆԻ

(ՀԻՄՆԱԴԻՐ ՓՕԼ ՔԻԼԻՏՃԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆՏԻ)

հոգւոյն ի հանգիստ։

Սկիզբ Ժամերգութեան առաւօտեան ժամը 8.15-ին
Ս. Պատարագ — — 10.-ին
Հոգեհանգիստ — — 11.-ին

ՏԵՂԵԿԱՏՈՒ ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ — ԳԱՀԻՐԷ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	5 Ե.Ո.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար	30 տոլար

ՃԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير

جريدة أسبوعية

ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨

صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR

HEBDOMADAIRE ARMENIEN

B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908

Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Rédacteur en chef : SARKIS BALAYAN

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1299 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 20 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1994 ՀԱՏԸ ԶՆՈՒԲԷ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ أكتوبر ٢٠ الخميس — ١٢٩٩ عدد رقم

ԸՆԿԵՐ ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆԻ ՄԱՀՆ ՈՒ ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

> *... Գնաց հոն՝ ուր յաւիտենական խաղաղութիւն կը տիրէ, խաղաղութիւն մարմինի, խաղաղութիւն մտքի, խաղաղութիւն հոգիի. հոն՝ ուր մեծ ժամադրավայր մըն է բոլոր ապրող էակներուն համար, որոնք ուշ կամ կանուխ պարտին անպայման ժամանել...։*
>
> ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆ

Երկուշաբթի 3 Հոկտեմբեր 1994 երեկոյեան ժամը 7։

Տխուր է այսօր համայն Մոնրէալահայ գաղութը,

Տխուր է համայն եգիպտահայ գաղութը։

Տխուր է մանաւանդ Ս.Դ.Հ. Կուսակցութիւնը,

Լուր՝ կայծակի արագութեամբ տարածուեցաւ ամենուրեք: Ընկեր Սարգիս Պալաեան ոչ եւս է...

Կարճատեւ հիւանդութենէ ետք, հանգչեցաւ առ յաւէտ, անսակարկ ու անբասիր սիրտ մը, որուն կեանքը շաղախուած ու շղթայուած էր, ըլլայ Եգիպտահայ կամ Գանատահայ կեանքի՝ մօտ 60 տարիներու պատմութեան հետ։

Երեքշաբթի 5 Հոկտեմբերի երեկոյեան ժամը 2էն մինչեւ գիշերուան ժամը 10, զանազան խաւերէ, բազմաթիւ ընկերներ եկած էին իրենց ցաւակցութեան տուրքը մատուցանելու ողբացեալ սգակիր պարագաներուն։

Իսկ Հինգշաբթի 6 Հոկտեմբերի առաւօտեան, հարիւրաւոր սգաւորներ ներկայ եղան իրենց սիրելիին թաղումին...։

Ժամը 11ին Մոնրէալի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ զանգակները տխրօրէն հնչեցին, ձայնակցելու Սրբազան Հօր՝ Յովնան Արք. Տէրտէրեանի «ի վերին Երուսաղէմ»ին։ Այս տխուր արարողութեան՝ Ս. Խորանի իրենց մասնակցութիւնը բերին Հոգշ. Արարատ վրդ. Գալթաքճեան, Տէր Բարթող աւագ քհնյ. Խըրքանեան եւ Տէր Տաթեւ քհնյ. Մէնէնկիչեան ինչպէս նաեւ Բրճ. աւագ սրկ. Օննիկ Գալուստեան։

Սրբազան Հօր իմաստալից մէջբերումը Ս. Աւետարանէն «Յովհաննու» գլուխ 12րդ-էն էր՝ *«Եթէ ցորենի հատիկը հողին մէջ իյնալով չի մեռնիր՝ միայն ինք կը մնայ, իսկ եթէ մեռնի շատ արդիւնք կու տայ»։* Օրինակը որքա՜ն կը յարմարէր, այդ ցորենի հատիկի արդիւնքը, ողբ. ընկեր Սարգիսի տենչանքն եւ յարատեւ աշխատանքին, որուն պտուղը ուշ կամ կանուխ, իր քայլերուն հետեւող երիտասարդութիւնն էր, որ պիտի քաղէր...

Ապա ի խորոց սրտէ Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան Մոնրէալի Մասնաճիւղին կողմէ ընկեր Պերճ Գոգորեան տխո՜ւր դամբանական մը կարդաց, այս մե՛ծ ու նուիրե՛ալ կուսակցական գործիչին։

Կուսակցական ռահվիրայի մը վայել ու արժանի փառքով, հանգուցեալին դագաղը, գաղափարական ընկերներու կողմէ, ուսամբարձ առաջնորդուեցաւ՝ եկեղեցիին դուրս։

Եւ որպէս վերջին հանգրուան, գերեզմանատան մէջ, թաց աչքերով իր զգայացունց խօսքը ուղղեց ընկեր Վահան Գազանճեան։

... Բաժանումը խիստ դժուար էր... սակայն անխուսափելի: Հեռացաւ ընկեր Սարգիս, իր սիրելիներէն ու հարազատներէն... յաւիտեան։

... Հեռացաւ, յաւիտեա՞ն։ Ո՛չ։

Ան իր շունչով ու ոգիով, իր յարատեւ կամքի ուժով եւ իր իրատես ու ողջամիտ կուսակցականի մտածելակերպով, միշտ պիտի մնա՛յ օրինակելի հայր, գաղափարակից եւ հայրենասէրը...։

Հանգի՛ստ...

ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿԵԱՆ

«Ազգային Հերոս»

Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հրամանագրով, ազգային բարերար և Հ.Բ.Ը. Միութեան Պատուոյ Նախագահ Պր. Ալեք Մանուկեանի շնորհուած է «Հայաստանի Ազգային Հերոս» կոչումը։

Նոյնպէս ՀՀ Նախագահի յատուկ հրամանագրով մը, Պր. Ա. Մանուկեան ստացած է «Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն»։

Խմբագրութիւնս իր ջերմագին շնորհաւորութիւնները կը յայտնէ մեծ բարերար Ալեք Մանուկեանին, մաղթելով արեւշատութիւն և քաջառողջութիւն:

Հ.Հ. – ԷՐԻՏՐԻԱՅԻ ԳՈՄԻՒՆԻՔԷ

1994թ. Հոկտեմբերի 16ին, Գահիրէի ՀՀ դեսպանութիւնում կայացաւ համատեղ հայ-էրիտրեական կոմիւնիկէի ստորագրում, որով երկու պետութիւնների միջեւ հաստատւում են դիւանագիտական յարաբերութիւններ։ Հայկական կողմից կոմիւնիքէն ստորագրեց Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ և Լիազօր դեսպան Էդուարդ Նալբանդեանը, Էրիտրեական կողմից՝ Եգիպտոսում Էրիտրեայի Արտակարգ և Լիազօր դեսպան Մուհամմադ Ալի Ումրը։ Կոմիւնիքէի ստորագրման արարողութեանը ներկայ էին Գահիրէում Հայաստանի և Էրիտրեայի դեսպանութիւնների աշխատակիցները։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՒՏՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ ՄՕՏԵՆՈՒՄ Է ԱՒԱՐՏԻՆ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը ս.թ. Հոկտեմբերի 4ին Կէզիրա Շերաթոն հիւրանոցի Ազիզա դահլիճում կազմակերպել էր հանդիպում եգիպտացի գործարար մարդկանց հետ՝ Հայաստանում Հոկտեմբեր ամսին բացուող առեւտրի խրախուսման եգիպտական մշտական կենտրոնին առնչուող գործնական խնդիրները ուսումնասիրելու համար:

Հանդիպման ընթացքում ելոյթ ունեցաւ Գահիրէում Հ.Հ. դեսպան Է. Նալբանդեանը, որը ներկայացրեց կենտրոնի բացմանը առնչուող նախապատրաստական աշխատանքների արդի վիճակը։ Նա ծանօթացրեց ներկաներին Հայաստանի արդիւնաբերական համակարգի հնարաւորութիւններին, տնտեսական բարեփոխումների ընթացքին, էներգետիկ ճգնաժամի յաղթահարման ուղիներին, անդրադարձաւ Հայաստանի արդի միջազգային տնտեսական յարաբերութիւններին եւ դրանց զարգացման հեռանկարներին։ Հ.Հ. դեսպանը յայտնեց նաեւ մօտակայ ժամանակներում Գահիրէում Միջին Արեւելքի երկրների հայ եւ արաբ գործարար մարդկանց համաժողով կազմակերպելու՝ դեսպանութեան մտադրութեան մասին։ Այդ գաղափարը հաւանութեան է արժանացել Եգիպտոսի կառավարական շրջանակների եւ ողջունուել է եգիպտացի եւ արաբ նշանաւոր գործարարների կողմից։

Հանդիպմանը ելոյթ ունեցան նաեւ Եգիպտոսի արդիւնաբերութեան առաջին փոխնախարար դր. Ահմատ Հասան Մարէյը, Եգիպտոսի արդիւնաբերողների միութեան նախագահ Մուհամատ Ֆարիտ Խամիսը, Եգիպտոսի արտգործնախարարութեան ԱՊՀ երկրների բաժնի վարիչ Օմար Ալ-Ֆարուքը, որոնք քաջալերեցին եգիպտացի գործարարներին՝ նպաստելու Հայաստանի հետ առեւտրա-տնտեսական կապերի զարգացմանը։

Միջոցառմանը ներկայ էր մօտ չորս տասնեակ գործարար մարդ։

Ս.Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՆԵՐՔԻՆ ՍՓԻՒՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՊԼԵՆՈՒՄԸ

Հինգշաբթի, Սեպտեմբերի 22ին, Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի եւ Ներքին սփիւռքի կազմակերպութեան նորընտիր Կենտրոնական վարչութիւնն ու Վերստուգիչ յանձնաժողովը հաւաքուեցին պլենումի, որը վարեց կազմակերպութեան նախագահ ընկեր Եղիա Նաճարեանը եւ որին ներկայ եղաւ Կենտրոնի անդամ ընկեր Տիրան Ակինեանը։

Պլենումում Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի Ներքին սփիւռքի կենտրոնական վարչութեան ատենապետ ընտրուեց ընկեր Հրանդ Ամիրեանը, ատենադպիր՝ ընկերուհի Անահիտ Առաքելեանը, գանձապահ՝ ընկեր Սեւակ Պետրոսեանը: Վերստուգիչ յանձնաժողովի նախագահ ընտրուեց ընկեր Գէորգ Թիւֆէնքճեանը։

Պլենումում ելոյթ ունեցան ընկերներ Տիրան Ակինեանը եւ Եղիա Նաճարեանը, կարեւորութեամբ ծանրանալով ինչպէս ամբողջ Ս.Դ.Հ.Կ.-ի, այնպէս էլ յատկապէս նրա հայաստանեան կազմակերպութեան առաջ ծառացած խնդիրների վրայ։

(Տեղի անբաւարարութեան պատճառով, յաջորդ թիւով պիտի տանք Ս.Դ. Հնչ. կուսակցութեան Երեւանի մէջ կայացած առաջին Քոնֆերանսի մանրամասնութիւնները)։

ՎԵՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ «ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ»Ը ՉԻ ՆՇԱՆԱԿԵՐ ՈՐ ԱՋ ՈՒԺԵՐՈՒ «ՊԼՈՔ» ՍՏԵՂԾՈՒԱԾ Է

Սեպտ. 7ի «Յայտարարութիւն»ը, որ ստորագրուած է վեց կուսակցութիւններու կողմէ, վերջերս կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ տեղեկացուեցաւ, որ այդ փաստաթուղթի ստորագրումը՝ մտահոգութիւն է ներկայ շրջանի անկախ հայկական պետականութեան առջեւ կանգնած դժուարութիւններու առթիւ:

Ասուլիսի ընթացքին ՔԴՄ-ի նախագահ Ազատ Արշակեան ընդգծեց թէ «յայտարարութեան» ստորագրումը չի նշանակեր որ արդէն նախընտրական պլոք է ստեղծուած, աւելին՝ մամլոյ ասուլիսի մասնակցողները նկատեցին, որ այնքան ալ ճիշդ չէ խօսիլ «աջ պլոք»ի ստեղծման մասին, քանի որ բոլոր կազմակերպութիւնները աջակողմեան չեն հանդիսանար:

⁂

ՀԱՄԱՏԵՂ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Համոզուած, որ

— Իրականացուել է պետականութեան վերականգնման հայ ժողովրդի դարաւոր իղձը,

— առկայ են նուաճումներ անկախութեան, հայոց պետականութեան ամրապնդման և ժողովրդավարութեան հիմքերի հաստատման գործում,

— հողի սեփականաշնորհմամբ սկիզբ դրուեց նոր արդիւնաւէտ տնտեսական յարաբերութիւնների ձեւաւորմանը,

— և ռազմական և քաղաքական առումով Արցախեան ճակատում ձեռք են բերուել յաջողութիւններ, թէեւ դրանք դեռ չեն ամրագրուել իրաւական տեսակէտից:

Միաժամանակ, քննարկելով Հայաստանի ներկայ քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, արձանագրում ենք, որ

— Սահմանադրութեան բացակայութիւնը խոչընդոտում է պետութեան քաղաքական, տնտեսական և իրաւական համակարգերի կատարելագործմանը,

— մասնաւոր սեփականութեան սահմանադրօրէն ամրագրուած չլինելը կայուն երաշխիքներ չի ապահովում նրա զարգացման համար,

— տնտեսութեան միւս ոլորտներում սեփականաշնորհման յապաղումը արգելակում է տնտեսութեան զարգացմամբ, կառավարման համակարգի և մեկնարկող շուկայական տնտեսակարգի անհամապատասխանութիւնը խոչընդոտում է ձեռներէցութեան զարգացմանը,

— չի յաղթահարուել բիւրոկրատական ապարատի ամենակարողութիւնը, կաշառակերութիւնը և կոռուպցիան խարխլում են հասարակութեան բարոյական հիմքը,

— իրաւապահ մարմինների աշխատանքում չի հաստատուել օրէնքի գերակայութիւնը, նրանց գործունէութիւնը յաճախ ուղղուած է սեփական բարեկեցութեան ապահովմանը,

— հարկային քաղաքականութիւնը չի նպաստում տնտեսութեան արագ վերականգնմանն ու զարգացմանը,

— կառավարութեան գործունէութիւնը, փոխանակ նպաստելու հեռանկարային ծրագրերի մշակմանը և իրականացմանը, հիմնականում ուղղուած է օրախնդիր հարցերը մի կերպ լուծելուն,

— պատշաճ ուշադրութիւն չի դարձւում ժողովրդի մէջ ազգային արժէքների, նրա հոգեւոր, մտաւոր և նիւթական ժառանգութեան պահպանմանն ու զարգացմանը:

Այնպիսի բարդ քաղաքական իրադրութիւնում, որում յայտնուել է Հայաստանը, երբ գերտէրութիւններ եւ հարեւան որոշ երկրները ամէն ինչ անում են Հայաստանի վրայ ազդու լծակներ ձեռք բերելու համար, անթոյլատրելի է ներքաղաքական կեանքում այնպիսի անկայունութեան ստեղծելը, որը կարող է պատճառ դառնալ կորցնելու ձեռք բերած յաջողութիւնները:

Նման իրավիճակը առաջացնում է բնական դժգոհութիւն քաղաքական ուժերի, իշխանութիւնների և վերջին հաշուով պետութեան նկատմամբ:

Իշխանութիւնները պէտք է առաւելագոյն ուշադրութիւն դարձնեն թերութիւնները վերացնելուն, որպէսզի կարողանան սեղմ ժամկէտում երկիրը դուրս բերել բարոյաքաղաքական և սոցիալ-տնտեսական այս վիճակից:

Մենք՝ քաղաքական կազմակերպութիւնների ներկայացուցիչներս, յայտարարում ենք, որ բոլոր ջանքերը կը ներդնենք Սահմանադրութիւնը՝ որպէս պետութեան կայացման հիմնական երաշխիք, կարճ ժամկէտում ընդունելու, սեփականաշնորհման գործընթացը արագացնելու գործում և կը շարունակենք խորհրդակցութիւնները պետութեան և ժողովրդի հետ ծառացած խնդիրները համատեղ լուծելու եւ ժողովրդին փորձութիւններից զերծ պահելու համար:

Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցութիւն՝
Կ. ԿՈՍՏԱՆԴԵԱՆ
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւն՝
Ե. ՆԱԶԱՐԵԱՆ
«Մտաւորական Հայաստան» միութիւն՝
Հ. ԹՈՔՄԱՃԵԱՆ
Հայոց Համազգային Շարժում
ՏԷՐ ՅՈՒՍԻԿ ԼԱԶԱՐԵԱՆ
Հայաստանի Քրիստոնեայ Դեմոկրատական միութիւն՝
Ա. ԱՐՇԱԿԵԱՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցութիւն՝
Ա. ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ

7 Սեպտեմբեր 1994 թ.

ԳԱՀԻՐԷ

ՀԱՅԿ ԱՒԱԳԵԱՆԻ ՈԳԵՇՈՒՆՉ ՄԵՆԱՆՈՒԱԳԸ

*Կիրակի **25 Սեպտ. 1994**ի երեկոյեան ժամը **8.30**ին, Գահիրէի Ռուսական Մշակոյթի Կեդրոնին մէջ, ժամադրուած էինք ներկայ գտնուելու դաշնակի մենանուագի մը, որուն մենակատարն էր երիտասարդ արուեստագէտ Հայկ Աւագեան:*

Սիրուած դաշնակահարը այս անգամ եկած էր հրամցնելու մեզի նոր յայտագիր մը, որ կը բաղկանար Եոհան Հենդէլի, Ապու Պաքր Խայրաթի, Լիսթի, Պանչչէքովի, Ալեքսանտր Պորոտինի և Ա. Սպենդիարեանի գործերէն, ուր անվերապահօրէն գնահատուեցաւ բոլոր ներկաներուն կողմէ՝ յատկապէս տեղացի ականաւոր արուեստագէտներու:

Հակառակ իր երիտասարդ տարիքին, Հայկ իսկական վարպետի մը հմտութեամբ, առաջին պահէն սկսեալ կարողացած էր մաքնիսացնել ունկնդիրները, շնորհիւ իր քաղցրալուր և իւրայատուկ ոճով նուագածութեան:

Հ. Աւագեան կատարեալ հասկցողութեամբ կը նուագէ. կարծէք երաժշտական կտորին խորքը թափանցած, կ'ապրի և կ'ապրեցնէ ներկայ հասարակութիւնը: Նաեւ գիտէ խնամուած ու հաւասարակշռուած յայտագիր մը պատրաստել, ուր կը ջանայ ներդաշնակութիւն մը հիւսել ընտրուած երաժիշտներուն ու անոնց գործերուն միջեւ, ինչ որ հոգեկան հաճոյք մը կու տայ ունկնդիրին:

Լաւ երաժշտական վայելքի գիշեր մըն էր, որ իր լրումին հասցուց համակրելի արուեստագէտը, յայտագրէն դուրս նուագելով Ա. Պապաճանեանի «Էքսփրոմթ»ին:

Վստահ ենք որ զգայուն դաշնակահար Հայկ Աւագեան, շատ աւելի լայն ճանաչում պիտի ունենայ մօտ ապագային:

Ի բոլոր սրտէ կը մաղթենք նորանոր յաջողութիւններ մեր սիրելի արուեստագէտին սպասելով նոր համերգի ժամադրավայրը:

Ա. Մ.

ԴՐՈՇՄԱԹՈՒՂԹ

ԵԳԻՊՏՈՍԻ ՓԱՅԼՈՒՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆ-94» ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻՆ

Ինչպէս որ նախապէս տեղեկացուցած էինք, որ այս տարի դրոշմաթուղթի միջազգային «Հայաստան-94» ցուցահանդէսին նուիրուած Հայաստանի դրոշմահաւաքներու միութեան 25-ամեակին, Եգիպտոսէն իրենց մասնակցութիւնը բերած էին եգիպտահայ թէ եգիպտացի դրոշմահաւաքներ:

Այս առընչութեամբ հպարտութեամբ կ'արձանագրենք եգիպտական պատուաբեր մասնակցութեան արդիւնքները.-

— Ոսկէ մետալը՝ Դր. Ֆարիտ Մեհիարին եւ Մեծ մրցանակը:

— Երկու հատ ոսկեզօծ մեծ մետալ՝ Դր. Իպրահիմ Շաքրիին եւ ՀՖՄ-ի մրցանակը: (Տրուած ըլլալով որ ան մասնակցած էր երկու հաւաքածոներով):

— Ոսկեզօծ մեծ մետալ՝ Պր. Մոհամէտ Շամսէլտինին եւ ՀՖՄ-ի մրցանակը:

— Ոսկեզօծ մետալ՝ Դր. Ատէլ Ֆարիտին եւ ՀՖՄ-ի մրցանակը:

— Արծաթէ մետալ Պր. Արթօ Գասպարեանին:

— Հայաստանի «Փոստ» ձեռնարկութեան մրցանակը եւ արծաթէ մետալ՝ Պր. Խէչօ Յակօբեան:

— Պետական մրցոյթին՝ ոսկեզօծ մեծ մետալ կրտսեր Արմէն Վարժապետեանին:

Նշենք թէ, սոյն փայլուն յաջողութիւններուն մեծ բաժին ունի Պր. Խէչօ Յակօբեան, որ որպէս Եգիպտոսի ներկայացուցիչ, քանի մը տարիէ ի վեր, հայրենիք մեկնելով կը ներկայացնէ մասնակցողներուն հաւաքածոները, միաժամանակ իր մասնակցութիւնը բերելով ցուցահանդէսի դատակազմին: Առիթէն օգտուելով տեղեկացնենք թէ Պր. Յակօբեան օրերս Հոլանտա մեկնած է, ուր տեղի կ'ունենայ միջազգային ցուցահանդէս մը (FIPA-94), որուն՝ իրենց մասնակցութիւնը բերած են ՊՊ. Խ. Յակօբեան (երկու հաւաքածոներով), Վաչէ Վարժապետեան, Կարօ Վարժապետեան եւ Շէրիֆ Սամրա:



Վերի ներկայացուած երկու գծանկարները կը ներկայացնեն «Հայաստան-94» ցուցահանդէսի յուշամետալը, զոր պատրաստուած ու 200 օրինակ կազմկոմիտէին նուիրուած է, համայնքիս սիրուած ազգայիններէն՝ Պր. Վարդ Ալեքսանեան:

Շնորհաւորելի են բոլորը:

Ա. Մ.

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԷՏՆԵՐԸ ԿԸ ՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ՝ ՎԵՑԵՐՈՐԴ ՅԱՏՈՒԿ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Ս. թ. Սեպտեմբերի 30ին Գահիրէ ժամանեցին Հայաստանի ներքին գործերի նախարարութեան 3 գնդապետներ՝ Սամուէլ Ասատրեանը, Արշալոյս Բուդաղեանը, Հայկ Միլիտոնեանը՝ ոստիկանական ակադեմիայում յատուկ դասընթացների մասնակցելու համար: Հայ մասնագէտների խումբը կը ծանօթանայ Եգիպտոսի ոստիկանութեան վարչական համակարգին:

Նոյեմբեր ամսին Գահիրէ կը ժամանի երիտասարդ դիւանագէտների նոր խումբ՝ եգիպտական դիւանագիտական ակադեմիայում դասընթացների մասնակցելու համար:

Դա կը լինի հայ մասնագէտների վեցերորդ խումբը, որը վերապատրաստում է անցնում Եգիպտոսում:

Դասընթացները կազմակերպուած են Եգիպտոսի արտաքին գործերի նախարարութեան աջակցութեամբ, ընդ որում ճանապարհի եւ կեցութեան բոլոր ծախսերը հոգում է եգիպտական կողմը:

ՔԱՆԱՏԱ

ՔՐԻՍԹԻՆ ՋԱՏՐՃԵԱՆԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ ՄՈՆԹՐԷԱԼԻ ՄԷՋ

*Անցեալ Սեպտեմբեր ամսուայ **16**ին, Մոնթրէալի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ՝ «Իփեքեան Սրահ»ին մէջ, բացումը կատարուած է երկու երիտասարդ արուեստագէտներու նկարչական ցուցահանդէսին, յանձինն՝ նախկին եգիպտահայ Քրիսթին Ջատրճեանի և նախկին սուրիահայ Սարգիս Պարսումեանի:*

Կարգ մը ձիրքերով օժտուած արուեստագիտուհի Ք. Ջատրճեան, ծանօթ է եգիպտահայ համայնքին ոչ միայն իր նկարչական տաղանդով, այլ իր առինքնող ձայնով և ճկուն հայկական պարերով:

*Ան այս անգամ ներկայացուցած էր, մէկը միւսէն գեղեցիկ **16** կտաւէ նկարներ, որ կը մարմնաւորէին հայուհիի կերպարներով, ինչպէս՝ արիութիւնը, եղեռնը, պայքարը, բարեկամութիւնը, վերածնունդը, երկրաշարժը և այլն:*

Նորանոր յաջողութիւններ կը մաղթենք մեր սիրելի արուեստագիտուհիին:

Ա.

ԷՋՄԻԱԾԻՆ

Երջանկայիշատակ Վեհ. Վազգէն Ա.-ի
ՍՐԲԱՏԱՌ ԿՈՆԴԱԿԸ
ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

ՎԱԶԳԷՆ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՒ ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ
ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵ-
ԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՅՍ ՍՐԲՈՅ ԷՋՄԻԱԾՆԻ

Քրիստոսաւանդ սիրոյ ողջոյն եւ օրհնութիւն հայրապետական Տ.Տ. Գարեգին Երկրորդին, Կաթողիկոսին Մեծի Տանն Կիլիկիոյ, Տ. Թորգոմայ Արքեպիսկոպոսին, Պատրիարքին Հայոց Սրբոյ Երուսաղէմի, Տ. Գարեգին Արքեպիսկոպոսին, Պատրիարքին Հայոց Կոստանդնուպոլսոյ, նաեւ մօրէն Արքեպիսկոպոսաց, Վարդապետաց եւ Քահանայից, Թեմական եւ Թաղական Խորհրդոց Խորհրդոց եւ սիրեցեալ համայն հաւատացեալ ժողովրդեան հայոց։

Աստուծոյ ողորմութեամբ մեր Մայր դաստիարակ Եկեղեցին ահա շուրջ հազար և յոթ հարիւր տարիներից ի վեր իր հոգեւոր ու ազգային առաքելութիւնը շարունակում է մեր հաւատացեալ ժողովրդի ծոցում, ի՛ Հայաստան և ի՛ սփիւռս աշխարհի, վայելելով բարոյական և նիւթական օժանդակութիւնը ազգի հաւատացեալ զաւակների։

Վերջին երկու դարերի հայ մամուլի պատմութեան գործունէութեան անդաստանում, որպէս առհավիրայ, մեր ազգային եկեղեցու համեստ, սակայն իմաստուն և հեռատես մի քահանայ, որ ծնուած էր 1750թ. Պարսկաստանի Շիրազ քաղաքում, Տ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՇՄԱՒՈՆԵԱՆ անունով, 1794 թ. հեռաւոր Հնդկաստանի Մադրաս հայաբնակ քաղաքում, հրատարակեց «ԱԶԴԱՐԱՐ» անունով մի ամսագիր, որ լոյս է տեսել ընդամէնը 18 համար, սակայն այն հանդիսացել է նախակարապետը հետագայում աճած, զարգացած և հազարապատիկ բազմապատկուած հայ թերթերի։ Փաստօրէն «ԱԶԴԱՐԱՐ»ը հանդիսացել է հայ մամուլի հիմնադիրն ու առաջամարտիկը։

Ազգապահպանութեան նուիրական գործի համար գլխաւոր կռուանները հանդիսանում են մեր Մայր Եկեղեցին, ազգային մշակոյթը, կրթական հաստատութիւնները, ինչպէս նաև հայ մամուլը։

Հայ թերթը հանապազօրեայ հացի նման խիստ անհրաժեշտ է մեր ազգակիցների համար։ Պատմական, գիտական և գրական արժէքաւոր յօդուածներից բացի, հայ մամուլը խիստ անհրաժեշտ է աշխարհասփիւռ հայութեանը միաւորելու և կապ պահպանելու Մայր Հայրենիքի հետ։ Մեր օրերին առաւել եւս անսահման մեծ է հայ մամուլի առաքելութիւնը հայութեան ծոցում։

Երջանկայիշատակ Տ. Յարութիւն աւագ քահանան հանդիսացել է առաջին երախտաւորը։

«ԱԶԴԱՐԱՐ»-ի լոյս ընծայման 200-ամեակի և մեծանուն հեղինակի վախճանման 170-ամեակի առթիւ, ընդառաջելով անկախ մեր Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարար մեծայարգ Տիար Յակոբ Մովսէսի միջնորդութեան, երախտապարտ սրտով պանծացնում ենք նախաշաւիղ ամսագրի 200-ամեայ տարեդարձը և օրհնում երանաշնորհ Տ. Յարութիւն աւագ քահանայ Շմաւոնեանի պայծառ յիշատակը։

«Լցէք զխնդութիւնս իմ. զնոյն խորհիջիք, զնոյն սէր յանձին ունիջիք. համաշունչք միախորհուրդք» *(Փիլիպ., Բ 2)*։

Վազգէն

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուաւ կոնդակս ի 21 փետրուարի
1994 Փրկչական ամի,
եւ ի տումարիս Հայոց ՌՆԽԳ
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի:
Համ. 2027



اليوبيل المئوى الثانى للصحافة الأرمنية

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ 200 - ԱՄԵԱԿ
BICENTENARY OF ARMENIAN PRESS

Նախաձեռնող Մարմիններ

Հ.Բ.Ը.Մ. ԵԳԻՊՏՈՍԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՅՈՒՍԱԲԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

Ցուցահանդէս

ՀԻՆԳՇԱԲԹԻ՝ 3 ՆՈՅԵՄԲԵՐ 1994-ԻՆ, Կ.Ե. ԺԱՄԸ 7-ԻՆ,

ԷԼ ՀԱՆԱԿԵՐ ԱՐՈՒԵՍՏԻ ԿԵԴՐՈՆԻՆ ՄԷՋ,
ՕՓԵՐԱՅԻ ՏԱՐԱԾՔԻՆ, ԿԷԶԻՐԷ
Տնօրէնուհի Փրոֆ. Դոկտ. **ՀՈՏԱ ՈՒԱՍՖԻ**ի հրաւէրով,

Եգիպտոսի մէջ՝

Հնդկաստանի դեսպանուհի
Ն. Վ.
ԱՐՈՒՆՏՀԱՏԻ ԿՈՇ

Հայաստանի դեսպան
Ն. Վ. Դոկտ.
ԷՏՈՒԱՐՏ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ

Պիտի բարեհաճին բացումը կատարել
ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿԻՆ,

Ինչպէս նաեւ

Եգիպտահայ առաջին կիսամսեային հրատարակութեան
130-րդ տարեդարձին առիթով կազմակերպուած ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻՆ:

Ցուցահանդէսը բաց պիտի մնայ

4-7 Նոյեմբեր 1994-ին, Կ.Ա. ժամը 10-էն մինչեւ Կ.Ե. ժամը 10

ԱՌԱՋԻՆ

— Հայ առաջին բանաստեղծուհին Սահակդուխտն է։

— Հայ առաջին տպագրիչն է Յակոբ Մեղապարտ, ան կը տպագրէ առաջին հայերէն տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրք» 1512 թուականին։

— Առաջին հայերէն տպագիր օրացոյցը կը տպուի Աբգար Թոխաթեցիի ջանքերով, Վենետիկի մէջ 1557 թուականին։

— Գրական գործերէն առաջինը Գրիգոր Նարեկացիի ստեղծագործութիւնն է, որ կ'արժանանայ տպագրութեան, «Մատեան Ողբերգութեան»։

— Հայ հեղինակներէն առաջինը Ներսէս Շնորհալիի «Յիսուս Որդին» երգն է, որ որպէս ամբողջական գործ լոյս կը տեսնէ 1643ին Վենետիկի մէջ։

— Հայ առաջին տպագիր բառարանը Հայ - Լատինական բառարանն է, որ Ֆ. Ռիվոլայի հեղինակութեամբ կը տպուի 1621ին։

— Հայ բառարանագրութեան առաջին հիմնադիրը Մխիթար Սեբաստացին է։ Անոր «Բառգիրք Հայկազեան Լեզուի»ն կը բովանդակէ մօտ 100 հազար բառի բացատրութիւն (2 հատոր, 1749)։

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Ներքոյիշեալ ծանուցագիրը ստացած ենք Աւստրալիոյ Հայոց Ազգային Առաջնորդարանէն, անգլերէն լեզուով․ թարգմանաբար զայն կը ներկայացնենք Եգիպտահայ ընթերցողներուն։

1.- ԱԶԴԱՐԱՐ առաջին հայ պարբերաթերթի հրատարակութեան երկհարիւրամեակին առթիւ 1794 - 1994.

2.- Ի Չինսուրահ Ս. Յովհ. Մկրտիչ հայ եկեղեցւոյ հիմնարկէքի առթիւ 1695 - 1995.

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

Հեռաւոր Արեւելքի եւ Հնդկաստանի Հայրապետական Պատուիրակ

ԳԵՐՇ. Տ. ԱՂԱՆ ՍՐԲ. ԱՐՔԵՊՍ. ՊԱԼԻՈԶԵԱՆԻ

Սոյն առիթները հանդիսադրելու համար կազմակերպուած է ուխտագնացութիւն, բոլոր հայ գաղութներէն մասնակցիլ փափաքողներով,

Ի ՄԱՏՐԱՍ ԵՒ Ի ԿԱԼԿԱԹԱ

17 Փետրուար	*1995-ին Ս. Պատարագ ի Մատրաս.*
18 Փետրուար	*Հոգեհանգիստ հոգւոյս Յ. Քհնյ. Շմաւոնեան շիրիմին վրայ.*
19 Փետրուար	*Կալկաթայի Ս. Նազարէթ եկեղեցւոյ մէջ Ս. Պատարագ.*
21 Փետրուար	*Այցելութիւն Թանկրայի հայ եկեղեցւոյ եւ գերեզմանատան.*
23 Փետրուար	*Ի Սայտապատ, 1758-ին կառուցուած հայ եկեղեցիի այց.*
25 և 26 Փետրուար	*Ի Չինսուրահ, Ս. Յովհ. եկեղեցւոյ մէջ, կառուցուած 1695-ին, երրորդ դարադարձի առթիւ, Ս. Պատարագ։*

Հետաքրքրուողները պարտին դիմել Տիկին Պէսսի Եոհաննէսի, քարտուղար. 75-10 Բուրլինա փողոց, Ջաթցվուտ, Նիւ Սաութ Ուէյլս 2067, Աւստրալիա։

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՋԱՆՏԵՍԵԼ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
20 ՀՈԿՏ. 1994

ԾՆՈՒՆԴ

Ուրախութեամբ տեղեկացանք, որ Տոքթ. եւ Տիկ. Գրիգոր եւ Ալին Բետէրեաններ (Մոնթրէալ) բախտաւորուած են երկրորդ մանչ զաւակով մը, զոր անուանակոչած են Ալէն:

Այս ուրախ առթիւ մեր սրտագին շնորհաւորութիւնները կը յայտնենք նորածին մանկան ծնողքը, մեծ ծնողներ՝ Տէր եւ Տիկ. Հենրի Բետերեաններուն ու Տէր եւ Տիկ. Ստեփան Եղոյեաններուն, մաղթելով երջանիկ եւ երկար կեանք նորածինին։

* * *

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Անցեալ Կիրակի 2 Հոկտեմբեր 1994ի երեկոյեան ժամը 7ին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ, ի ներկայութեան մեծ թիւով հրաւիրեալներու տեղի ունեցաւ պսակադրութիւնը համայնքիս սիրուած երիտասարդներէն՝

ՊՐ. ԳԱՌՆԻԿ ԿՐՊՈՅԵԱՆԻ

ԸՆԴ

ՕՐ. ՍՕՍԷ ՊԱՅՐԱՄԵԱՆԻ

կնքահայրութեամբ փեսին եղբօր՝ Պր. Արմէն Կրպոյեանի։

Արարողութեանց նախագահեց Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Չինչինեան։ Ձեռնադրութիւնը կատարեց Արժ. Տ. Գալուստ Քհնյ. Դարբինեանը եւ երգեցողութիւնները կատարուեցան «Շնորհալի» երգչախումբին կողմէ ղեկավարութեամբ Պր. Նշան Վարդեանի։

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը շնորհաւորեց նորապսակ ամոլը եւ հայրական իր օրհնութիւններուն ընկերացուց իր յորդորները։

Ապա հոծ թիւով հրաւիրեալներ շարունակեցին իրենց ուրախութիւնը Հելիոպոլսոյ՝ «Յուսաբեր» ակումբին մէջ, ուր երջանկութեան կենացներ պարպեցին եւ նորապսակ ամոլը կտրեցին գեղեցիկ կարկանդակը։

Ներկաները երջանիկ կեանքի մաղթանքներ ընելով եւ կրկին շնորհաւորելով հարսն ու փեսին, ուրախ մեկնեցան սրահէն առաւօտեան ժամերուն:

Այս բարեբաստիկ առթիւ, խմբագրութիւնս կը շնորհաւորէ նորապսակ ամոլը, կնքահայրը, Տոքթ. եւ Տիկ. Սուրէն եւ Սոնա Պայրամեանները, ինչպէս նաեւ ընտանեկան բոլոր պարագաները։

* * *

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Կիրակի, 25 Սեպտ. 1994ի կ.ե. ժամը 5ին, Փարիզի Ս. Յովհաննէս-Մկրտիչ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ պսակադրութիւնը՝

ՊՐ. ԺԱՆ ԺԱՔ ԼԸՔՈՔԻ

ԸՆԴ

ՕՐ. ՄԱՐԻ ՊԷՏԻԿԵԱՆԻ

կնքահայրութեամբ Պր. Գեղամ Տէր Սարգիսեանի:

Ապա մեծ թիւով հրաւիրեալներ շարունակեցին իրենց ուրախութիւնը Փարիզի «Ալեք Մանուկեան» Մշակ. կեդրոնին մէջ, ուր զուարճացան եւ երջանիկ կեանքի մաղթանքներ ընելով շնորհաւորեցին հարսն ու փեսին եւ մեկնեցան գեղատեսիլ սրահէն առաւօտեան ժամերուն:

Այս ուրախ առթիւ «Ջահակիր» ջերմօրէն կը շնորհաւորէ նորապսակ ամոլը, հարսին հայրը՝ Պր. Նազարէթ Պէտիկեանը ինչպէս նաեւ ընտանեկան բոլոր պարագաները։

* * *

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԻՐՔԻՓԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ

Ոսկեգրամը	Ե. Ո.	307.20
21 կարատ՝ կրամը		38.40
18 կարատ՝ կրամը		32.90

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Սարգիս Պալաեանի կսկծալի մահուան տխուր առթիւ (Մոնրէալ), վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Նկարիչ Սիմոն Սամսոնեան (ԱՄՆ) ամերիկեան տոլար	30
Տէր եւ Տիկ. Տիգրան Պօղոսեան	50
Տէր եւ Տիկ. Արամ Աբիկեան	50
Պր. Յովհաննէս Տէր Պետրոսեան	25
Տիկ. Սաթենիկ Վարձապետեան եւ դուստրը՝ Թագուհի	25
Տիկ. Անահիտ Սարգիս եւ դուստրը՝ Սոնիա	20
Տիկին Նելլի Պետրոսեան	20
Տէր եւ Տիկ. Եդուարդ Աւագեան	20
Տէր եւ Տիկ. Յակոբ Տէօվլէթեան	20
Պր. Արթօ Սարաֆեան	20
Տէր եւ Տիկին Արթօ Պըլըքտանեան	20
Տէր եւ Տիկին Օննիկ Պըլըքտանեան	20
Տէր եւ Տիկ. Յակոբ Համբիկեան	20
Օր. Նուէր Թոգաթլեան	10
Վաղամեռիկն Նորայր Մովսէսեանի մահուան Ա. տարելիցին առթիւ, անոր քաղցր յիշատակին Օր Անահիտ Խաչատուրեան կը նուիրէ	10

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ»ԻՆ

Վաղամեռիկն Նորայր Մովսէսեանի մահուան Ա. տարելիցին առթիւ եւ անոր քաղցր յիշատակին կը նուիրեն.

Տէր եւ Տիկին Նուպար Տէօվլէթեան	30
Պր. Յովհաննէս Տէր Պետրոսեան	25
Տէր եւ Տիկ. Եդուարդ Աւագեան	10
Տէր եւ Տիկին Յակոբ Տէօվլէթեան	10
Պր. Արթօ Սարաֆեան	10

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Տիկին Գոլէթ Քիւրքճեան, Տէր եւ Տիկին Տիրան Քիւրքճեան, Տէր եւ Տիկին Նուրհան Քիւրքճեան եւ զաւակունք, ողբացեալ Գոհար-Մարի Գայսերլեանի մահուան քառասունքին առթիւ կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	100
Գահիրէի Աղքատախնամին	100
Այծեմնիկին	100
Հայ Կարմիր Խաչին	100
Նուպարեան Ազգային Վարժարանին	50
«Արեւ»ին	20
«Յուսաբեր»ին	20
«Ջահակիր»ին	20

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

Իրենց սիրելի եղբօր, վաղամեռիկն Նորայր Մովսէսեանի մահուան Ա. տարելիցին առթիւ եւ անոր քաղցր յիշատակին ՊՊ. Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբարք եւ Տէր եւ Տիկին Յովսէփ Մովսէսեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Գալուստեան Ազգ. վրժ.ի ճաշի սեղանին	25
Նուպարեան Ազգ. վրժ.ի ճաշի սեղանին	25
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

Նոյն տխուր առթիւ Տէր եւ Տիկին Արսէն եւ Մարի Էմիրզեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Հայկական Ընթերցասրահին	50
Գալուստեան Ազգ. վրժ.ի ճաշի սեղանին	25
Նուպարեան Ազգ. վրժ.ի ճաշի սեղանին	25
«Արեւ»ին	25
«Յուսաբեր»ին	25
«Ջահակիր»ին	25

(Վերոյիշեալ նուիրատուութիւնները ստանալ «Ջահակիր»էն)

ՄԱՀԱԶԴ

Գահիրէի Ազգային Իշխանութիւնը, մեր զոյգ վարժարաններու ուսուցչական կազմերը, Տնօրէնութիւնը եւ Հոգաբարձական կազմեր, խոր ցաւով կը գուժեն մահը՝

ՕՐ. ՊԵՐՃՈՒՀԻ ԴՊԻՐԵԱՆԻ

բազմամեայ ուսուցչուհի եւ մանկավարժ որ հանգչեցաւ ի Տէր 5 Հոկտեմբեր 1994ի առաւօտեան, յետ երկարատեւ հիւանդութեան, Ողբացեալը իր վերջին օրերուն փոխադրուած էր իտալական հիւանդանոց ուր եւ շիջեցաւ։

Թաղմանական արարողութիւնը տեղի ունեցաւ Ս. Մինասի Ազգային գերեզմանատան մատուռին մէջ եւ մարմինը ամփոփուեցաւ ընտանեկան դամբարանին մէջ:

Բարձրեալն Աստուած թող յարուցանէ զնա, հայ աշակերտութեան եւ դպրոցին նուիրուած ուսուցչուհին։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ — ԳԱՀԻՐԷ

■

«ՋԱՀԱԿԻՐ» եւ իր շրջանակը իրենց զգացուած ցաւակցութիւնները կը յայտնեն հանգուցեալի զարմիկին՝ Երաժիշտ Մօ. Եդուարդ Յակոբեանի եւ ազգակից բոլոր պարագաներուն։

Օր. Սօսէ Պայրամեանի ընդ Պր. Գառնիկ Կրպոյեանի բարեբաստիկ ամուսնութեան ուրախ առթիւ, վասն խնդակցութեան Տէր եւ Տիկին Օննիկ Կարիպեան կը նուիրեն.

«Արեւ»ին	20
«Յուսաբեր»ին	20
«Ջահակիր»ին	20

(Ստանալ «Արեւ»էն)

Պր. Գառնիկ Կրպոյեանի ընդ Սօսէ Պայրամեանի ամուսնութեան ուրախ առթիւ Տոքթ. եւ Տիկին Էտի Գասապեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Հ.Մ.Ը.Մ.-Արարատին	10
Հայկական Ընթերցասրահին	10

Ստանալ «Ջահակիր»էն)

Վաղամեռիկն Նորայր Մովսէսեանի մահուան Ա. տարելիցին առթիւ եւ անոր քաղցր յիշատակին Տոքթ. եւ Տիկին Էտի Գասապեան կը նուիրեն.

«Արեւ»ին	10
«Յուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

Իրենց սիրելի հօրեղբօր Ողբ. Սարգիս Պալաեանի կսկծալի մահուան տխուր առթիւ (Մոնթրէալ), վասն ցաւակցութեան Տէր եւ Տիկին Վահէ եւ Հերմինէ Վարժապետեան կը նուիրեն.

Հայկական Ընթերցասրահին	50
Նուպարեանի Ճաշի Սեղանին	50
«Ջահակիր»ին	50

Ողբ. Սարգիս Պալաեանի մահուան տխուր առթիւ, վասն ցաւակցութեան Տէր եւ Տիկին Արսէն Էմիրզեան կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	20
Հայկական Ընթերցասրահին	20
«Ջահակիր»ին	20

Ողբ. Սարգիս Պալաեանի (Մոնթրէալ) մահուան տխուր առթիւ Տոքթ. եւ Տիկին Հենրի Բետերեան կը նուիրեն.

«Արեւ»ին	20
«Ջահակիր»ին	20

Նոյն տխուր առթիւ Մօ. Եդուարդ Յակոբեան կը նուիրէ.

«Ջահակիր»ին	15
Հայկական Ընթերցասրահին	15

Նոյն տխուր առթիւ Օր. Նարդուհի Թըրբալեան կը նուիրէ.

Հայկական Ընթերցասրահին	10
«Ջահակիր»ին	10

Այրի Տիկին Լոլա Աւանեան եւ որդին՝ Պր. Գէորգ, իրենց շատ սիրելի եւ թանկագին ամուսնոյն եւ հօր՝ ողբ. Սիմոն Աւանեանի մահուան քառասունքին առթիւ կ՚ընեն հետեւեալ նուիրատուութիւնները.

Եկեղեցւոյ Պայծառութեան	10
Գահիրէի Աղքատախնամին	10
Կոկանեան Սրահին	10
Հայ Կարմիր Խաչին	10
Հ.Մ.Ը.Մ.-Նուպարին (Հելիպ.)	10
Գալուստեան Ազգային Վարժարանին	10
Նուպարեան Ազգային Վարժարանին	10
«Արեւ»ին	10
«Յուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

ՓՕԼ ՔԻՒՐՃԵԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՖՈՆՏԻՆ

Ողբ. Հրանդ Եագուպեանի մահուան տխուր առթիւ վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տիկին Սիրարփի Քիլիճեան	25
Տիար Արտաշ Վարդուկեան	25
Իր սիրելի ամուսնոյն ողբ. Արթին Վարդուկեանի քաղցր յիշատակին, Տիկին Մարսէլ Վարդուկեան կը նուիրէ.	50

* * *

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացանք.— «ՍԱՒԱՌՆԻԼ ԿԵԱՆՔԻ ԴԺՈՒԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԷՆ ՎԵՐ», կրօնաշունչ գիրք, հեղինակ՝ Ճ. Ֆ. Հաւրման, թարգմանիչ՝ Վանեա Յասրգնեան:

156 էջ, մաքուր տպագրութիւն Ստանալու համար դիմել «ԲԱՆԲԵՐ»ի խմբագրութեան, Մարսէյլ՝ Ֆրանսա:

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն դրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանտա-փոստ դրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝
Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
Հեռ. 4947542
Փոստարկղ թիւ՝ 627

ՃԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1300 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 20 ՆՈՅԵՄԲԵՐ 1994   ՀԱՏԸ ՁԵՌՔԻ 20 Եգ. Դհկ.   عدد رقم ١٣٠٠ — الخميس ٣ نوفمبر ١٩٩٤

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

ՈՒՐՈՒԱԳԻԾ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

1794 Թուականի Հոկտեմբերի 16-ին «Ազդարար» պարբերականին ծնունդը դարձաւ հայ մամուլին նախադուռը։ Ան աշխարհ եկաւ Հնդկաստանի Մադրաս քաղաքի աւագերէց Յարութիւն Քահանայ Շմաւոնեանի «Անշուք Մատրին» մէջ։ Այդ օրն ալ, իբրեւ հայ մամուլի ծննդեան օր, հայութեան մտաւոր կեանքին մէջ դարձաւ մեծ դարձակէտ մը։ Արդարեւ, այդ օր հայ ազգը մուտք կը գործէր քաղաքակիրթ ազգերու ընտանիքէն ներս։ Որովհետեւ, Եւրոպայի մէջ լրագրութիւնը՝ մեզմէ մէկ դար առաջ արդէն մտած էր առաւել կատարելագործուած պայմաններու մէջ։ Իսկ Հնդկաստան 1784 թուականէն ունէր իր մամուլը Կալկաթա քաղաքին մէջ «Քալքիթ Կազէթ» անունով։

Շմաւոնեան քահանան մինակ չէր իր հրատարակչական գործին մէջ, խմբագրական մարմին մը ունէր «վերակացուներէ» բաղկացեալ։ Հայ առաջին պարբերականի խմբագիր-հրատարակիչ Շմաւոնեան Քահանան իր ժամանակի զարգացած և լայն մտահորիզոնի տէր գործիչներէն եղած է։ Ծանօթ էր շարք մը լեզուներու, ունեցած է գրական բարձրաճաշակ պատկերացում լրագրական ասպարէզի վերաբերեալ ըստ ժամանակի պահանջքին։ Այսպէս է, որ «Ազդարար»ը, բացի հայ առաջին պարբերականը ըլլալու պատիւէն, արժէքաւոր է նաեւ իբրեւ 18-րդ դարու հնդկահայ իրականութեան պատկերը արտացոլող պատմական աղբիւր։

«Ազդարար»ի բովանդակութիւնը կազմուած էր չորս գլխաւոր բաժիններէ. առեւտրական, քաղաքական, ազգային եւ գրական։ Եւ որովհետեւ հնդկահայ մեծահարուստ վաճառականներ կարեւոր նպաստ կը բերեն թերթի անտեսականին, այդ պատճառով ալ առեւտրական բաժինը կը գրաւէր թերթին մեծագոյն մասը։ Քաղաքական բաժնին նիւթ կը դառնային եւրոպական եւ տեղական լրագիրներէն քաղուած լուրեր։ Ազգային բաժնով տեղեկութիւններ կը տրուէին Հայաստանի եւ դուրսի աշխարհի հայութեան անցուդարձերու վերաբերեալ։ Գրականին համար նիւթ կը դառնային ինքնագիր եւ թարգմանական գործեր՝ գրաբար աղքատիկ լեզուով։

«Ազդարար»ը աղքատիկ էր արտաքին տեսքով, որովհետեւ այդ ժամանակներուն տակաւին նախնական վիճակի մէջ էր Հնդկաստանի տպագրական արուեստը։

Թերթը նուիրուած էր՝ «բարեպաշտ պարոնաց եւ մաքրակենցաղ տիկնանց Մադրասին հայոց»։ Լեզուն՝ գրաբար, ժամանակի պահանջքով։

«Ազդարար» լոյս կը տեսնէ միայն 18 թիւ, ու կը դադրի 1796ին։

Այնուհետեւ, Շմաւոնեանի մշակութանպաստ օրինակին համբով, Վենետիկի Մխիթարեան հայրերէն Հայր Ղուկաս Ինճիճեան, իբրեւ տարեթերթեր, 1800-1802ին լոյս կ՚ընծայէ նախ՝ «Տարեգրութիւն»ը և ապա, 1803-1820 թուականներուն՝ «Եղանակ Բիւզանդեան»ը։

1830-ական թուականներուն, Պոլսոյ մէջ լոյս կը տեսնէ արեւմտահայոց առաջին թերթը՝ «Լրոյ Գիր Մեծի Տէրութեանն Օսմանեան» պարբերականը, որ կարճ ժամանակի ընթացքին յաջորդաբար կը կոչուի՝ «Յայտարար» և «Սուրհանդակ Բիւզանդեան» անուններով։

Զմիւռնիոյ մէջ 1839ին սկսուած «Շտեմարան Պիտանի Գիտելեաց» ամսագիրը, Պոլիս տեղափոխուելով, կը ստանայ՝ «Աւետաբեր Շտեմարան Պիտանի Գիտելեաց» նոր անունը, և կը գոյատեւէ 60 տարի։

1840 թուականին, Զմիւռնիոյ մէջ Ղուկաս Պաղտասարեան կը հիմնէ «Արշալոյս Արարատեան»ը, որ հետագային, Յարութիւն Սվաճեանի խմբագրութեամբ կը շարունակուի մինչեւ 1887 թուականը, և կ՚ունենայ 47 տարիներու կեանք։

1843-ին, Վենետիկի Մխիթարեան Միաբանութեան իբրեւ պաշտօնաթերթ, հրատարակուիլ կը սկսի «Բազմավէպ»ը, Մխիթար Աբբայի, Հ. Ղեւոնդ Ալիշանի, Հ. Միքայէլ Չամչեանի ուղիներով։ 1971-էն ետք լոյս կը տեսնէ տարեկան 2-3 հատորով, հայագիտական, բանասիրական և կրօնագիտական բովանդակութեամբ։

1845-ին, Կալկաթայի մէջ, Մեսրոպ Թաղիաթեանի խմբագրութեամբ հրատարակուիլ կը սկսի «Ազգասէր» անունով շաբաթաթերթը՝ «Քաղաքական, տնտեսական, բնական եւ բարոյական գիտելեաց» նիւթերով։ Կը դադրի՝ 1852-ին։

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ ՏԵՂԱՏԱՐԱՓ ԱՆՁՐԵՒ ԵՒ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ

Երէկ, Չորեքշաբթի առաւօտեան, Եգիպտոսի զանազան շրջաններու մէջ տեղի ունեցան տեղատարափ անձրեւ եւ հեղեղումներ, առաւելաբար Վերին Եգիպտոսի շրջանին մէջ։

Մեծ թիւով բնակարաններ փլուզուած եւ զանազան վայրեր հրկիզուած են։ Մարդկային կորուստները կեդրոնացած են Ասիութի, Սոհակի եւ Քենայի կառավարչութիւններուն մէջ, որոնց թիւը կը հասնի 750 հոգիի։ Իսկ նիւթական վնասները կը գնահատուին մօտ 1.5 միլիոն Եգ. ոսկիի։

◆

ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

Պուտրոս Ղալի Յոռետես Չէ

Երէկ, Չորեքշաբթի 2 Նոյ.ին, ՄԱԿ-ի ընդհ. քարտուղար՝ Պուտրոս Ղալի Պաքուէն եւ Թիֆլիսէն ետք Երեւան ժամանեց, ուր ընդունուեցաւ նախ արտգործ. նախարար Վ. Փափազեանի, ապա՝ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի կողմէ։

Գլուխ-գլուխի տեսակցութենէ ետք, նախագահին եւ ընդհ. քարտուղարին հանդիպումին մասնակցած են նաեւ պաշտօնական պատուիրակութիւնները։ Պուտրոս Ղալի յայտարարած է, որ Հայաստան եւ Ատրպէյճան համաձայն են «քայլ առ քայլ» մօտեցման մը Ղարաբաղի հարցին կարգաւորութեան համար։ Շեշտած է սակայն, թէ ՄԱԿ-ը ոչ մէկ լիազօրութիւն ունի միջնորդի դեր կատարելու։

Նախագահ Տէր Պետրոսեան ալ պարզած է իր տեսակէտը՝ Ղարաբաղի կնճիռին կարգաւորումը պէտք է ըլլայ հանգրուան առ հանգրուան եւ համաձայնութիւններով՝ Ապահովութեան Խորհուրդի շրջագիծին մէջ։

◆

ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Անցեալ Հոկտեմբերի՝ 22էն 24 օրերուն, Երեւանի մէջ կայացաւ «ԿԻՆԸ 21 ՐԴ Դարի ՇԵՄԻՆ» թեմայով առաջին միջազգային համաժողովը, որ նախաձեռնած էր Կանանց Համահայկական Միութիւնը։

Համաժողովի բացումը կատարեց Հայաստանի Հանրապետութեան առաջին Տիկին Լիւդմիլա Տէր Պետրոսեան, որ ի միջի այլոց ընդգծեց.

— «Ուրախ եմ, որ մեզ մօտ առաջին անգամ կը հնչեն փրոպլեմներ՝ կապուած կանանց հետ, որովհետեւ առանց կնոջ անհնարին է կառուցել նոր կեանք, նոր մտածելակերպ, նոր պետութիւն, անհնար է տեղափոխուել տոտալիտար ռեժիմից դէպի դեմոկրատական մտածելակերպ, դէպի դեմոկրատական պետութիւն»։

Համաժողովի մասնակիցներուն ողջունեցին եւ Հ.Հ. փոխ նախագահ Գագիկ Յարութիւնեան և ՀԲԸՄ-ի նախագահ Տիկին Լուիզ Սիմոն Մանուկեան։ Ժողովի ընթացքին ելոյթ ունեցաւ նաեւ Հ.Հ. մօտ Եգիպտոսի հաւատարմատար Դոկտ. Ֆուատ Ռասլան, իսկ եգիպտահայութենէն՝ ներկայ գտնուեցաւ, որ հիւրաբար Հայաստան կը ժամանէր այդ շրջանին, համայնքիս ծանօթ անձնաւորութիւններէն՝ Տիկին Նուէր Ալեքսանեան։

Համաժողովին գլխաւոր հարցերը որ արծարծուեցան՝ «Կինը և մարդու իրաւունքները», «Կինը և բռնութիւնը» «Սոցիալական արդարութիւնն ու կինը և այլ հարցեր։

Համաժողովի վերջին օրը, Հոկտ. 24ին, «Էրեբունի» հիւրանոցին մէջ բացումը կատարուեցաւ բուժ — քոյրերու քոլէճի հանդիսաւոր բացումը։

Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

Ի Պատուի

Գրական եւ ազգային կեանքին իր բերած բազմամեայ եւ բազմապիսի նպաստներուն համար Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի պատուոյ նախագահ Վիկտոր Համբարձումեանին շնորհուած է «Ազգային Հերոսի» կոչում հայրենիքի շքանշանի յանձնումով։

Ծ. ԱԶՆԱՒՈՒՐ

Պարգեւատրուած

ՄՈՆԹ ԳԱՐԼՕ.- Կը տեղեկանանք որ երէկ 2 Նոյ.ին, Ֆրանսայի Մշակոյթի Նախարար՝ Ժագ Թուպոն Շարլ Ազնաւուրին շնորհած է արուեստից և գրականութեան ազգային կարգի հրամանատարի աստիճանը որ բարձրագոյնն է այդ կարգին։

◆

«ՆԱՅԻՐԻՏ» ԿԸ ՎԵՐԱՐՏԱԴՐԷ

Հայաստանի արդիւնաբերութեան գլխաւոր ձեռնարկութիւնը՝ «Նայիրիտ» վերսկսած է գործել։ Վերականգնուած և արդիական թեքնոլոժիա սարքաւորումներով կատարելագործուած գիտա-արտադրական միաւորը իր գլխաւոր արտադրութեան՝ քաուչուկի կողքին կ՚արտադրէ նաեւ քիմիական այլ նիւթեր, որոնց զգալի մասը կ՚արտածուի ԱՊՀ-ի եւ Պալթեան երկիրներ, մաս մըն ալ կ՚օգտագործուի Հայաստան։

Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան Քոնֆերանսով Աւարտուեց Հիմնադիր Համագումարը

Սեպտեմբեր 16-17-ին Երեւանի մէջ կայացաւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի և ներքին սփիւռքի կազմակերպութեան առաջին Քոնֆերանսը, որը որոշուած էր կայացնել 1993-ի Մայիսին Հիմնադիր Համագումարի ընթացքին, որպէս համագումարի շարունակութիւն։

Սեպտեմբեր 16-ին Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Արեւելագիտութեան Ինստիտուտի դահլիճէն ներս հաւաքուած էին Կեդրոնական վարչութեան անդամներ եւ փոխ-անդամներ, վերստուգիչ յանձնաժողովի անդամներ, «Նոր Սերունդ» Մշակութային Միութեան ներկայացուցիչներ, Երեւանէն եւ հանրապետութեան տարբեր շրջաններէն ժամանած 56 պատգամաւորներ ու հիւրեր։ Առաջին Քոնֆերանսին առաջին նիստին բացումը կատարելով, Հայաստանի Հնչակեանութեան ղեկավար ընկ. Եղիա Նաճարեան ոգեկոչեց նորոյ հանգուցեալ Վազգէն Ա. Հայրապետի եւ Հիմնադիր Համագումարէն յետոյ զոհուած ազատամարտիկներու յիշատակը, խնդրելով մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգել անոնց յիշատակը։ Քոնֆերանսին նախագահութիւնը վարեցին ընկ. Եղիա Նաճարեան, աւագագոյն պատգամաւոր՝ դոկտոր-փրոֆեսոր ընկ. Երուանդ Ղազարեան և Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր ընկ. Նորիկ Խախանեան։

Օրակարգի առաջին հարցը Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի եւ ներքին սփիւռքի կազմակերպութեան Ծրագիր-Կանոնագրի վերջնական հաստատման հարցն էր: Զեկուցումով հանդէս եկաւ խմբագրական յանձնաժողովի նախագահ ընկեր Ա. Մելքոնեան, որ պատգամաւորներուն մանրամասն ներկայացուց հիմնադիր համագումարի ընթացքին առաջին ընթերցմամբ ընդունուած Ծրագիր-Կանոնագրի վրայ կատարուած խմբագրական բնոյթի աշխատանքները, համաձայն կատարուած դիտողութիւններուն և տրուած յանձնարարականներուն:

Բազմաթիւ պատգամաւորներ իրենց ելոյթներով բարձր գնահատական տուին Ծրագիր-Կանոնագրի հեղինակային խումբի եւ խմբագրական խորհուրդի աշխատանքին։ Ընկ. Եղիա Նաճարեան իր ելոյթին մէջ ծանրացաւ պատմա-քաղաքական այն նախադրեալներուն վրայ, որոնք Հայաստանի Հնչակեան կազմակերպութիւնը հարկադրեցին մտածել Ս.Դ.Հ.Կ-ի ծրագրային դրոյթներուն նոր ձեւով մօտենալու մասին, կուսակցութեան մօտակայ եւ հեռակայ նպատակառաջադրանքները վերադասաւորելու եւ առանց տուրք տալու քարացած տոկմաներու, սոցիալ դեմոկրատական ընտրանքը ձախ-ծայրայեղական միտումներուն չ'ստորադասելու հրամայականի մասին։

Առաջին Քոնֆերանսը միաձայնութեամբ ընդունեց և [illegible] պահէն սկսեալ Հայաստանի եւ ներքին սփիւռքի Հնչակեանութեան համար ուղեցոյց հանդիսացող Նոր Ծրագիրը, որ վերագրանցման համար պիտի ներկայացուի Հայաստանի Հանրապետութեան Արդարադատութեան Նախարարութեան։

Քոնֆերանսին ընդարձակ ճառով ելոյթ ունեցաւ Ս.Դ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնի անդամ ընկ. Տիրան Ակինեան։ Ան բարձր գնահատական տալով Հայաստանի Հնչակեանութեան հայրենանպաստ գործունէութեան, անոր մէջ տեսաւ հաւատարմութիւնը Հնչակեան աւելի քան մէկ դարեայ աւանդոյթին։

Անդրադառնալով Ս.Դ.Հնչակեան Կուսակցութեան մասնակցութեամբ վերջերս վեց կուսակցութիւններու կողմէ հրապարակուած միատեղ յայտարարութեան, ընկ. Ակինեան զայն բնութագրեց իբրեւ կարեւորագոյն իրագործութիւն՝ հանրապետութեան ներքաղաքական կեանքին ներս։ Ընկ. Ակինեան նշեց, որ մեր կուսակցութեան համար չէ եղած եւ չկայ աւելի կարեւոր նպատակ, քան ազգային ամուր եւ կայուն պետականութեան գոյառումը՝ որպէս հայ ժողովուրդի մեծագոյն իղձի կենսագործման նախապայման։

Քոնֆերանսի երկրորդ նիստին Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական դրութեան եւ կուսակցութեան ներքին հարցերուն շուրջ զեկուցեց Խորհրդարանի Սահմանադրական յանձնաժողովի անդամ ընկ. Լեւոն Սողոմոնեան։ Տնտեսական իրադրութեան պատկերը ներկայացուց ապապետականացման յանձնաժողովի անդամ ընկ. Ստեփան Մանթարլեան։

Ներկայացուած զեկոյցներու շուրջ արտայայտուեցան շարք մը պատգամաւորներ։ Ծաւալուեցաւ մտքերու աշխոյժ փոխանակութիւն, ընդարձակ եւ բովանդակալից ելոյթներ ունեցան Վանաձորի մասնաճիւղի լիազօր-ատենապետ, գրող, լրագրող ընկ. Արսէն Սարգսեան, «Արծուաշէն» մասնաճիւղի ատենապետ, գրող, մանկավարժ ընկ. Աստուածատուր Հայենց, «Վանիկ» մասնաճիւղի ատենապետ ընկ. Ալպերտ Գաբրիէլեան, Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի [illegible] փոխ-տնօրէն ընկ. Մանուէլ Մարկոսեան, Կեդրոնական վարչութեան փոխանդամ ընկ. Միքայէլ Մայիլեան, ազատամարտիկ Կարէն Խալաթեան, Հայ աւագագոյն Թրքագէտ-պատմաբան, դոկտոր-փրոֆէսոր Երուանդ Ղազարեան և ուրիշներ։

Առաջին Քոնֆերանսը ընդունեց շարք մը բանաձեւեր և որոշումներ։

Նոր ընդունուած կանոնագրի հիման վրայ նորընտիր Կեդրոնական վարչութեան անդամները իրենց կազմէն Ս.Դ.Հ.Կ-ի Հայաստանի եւ ներքին սփիւռքի կազմակերպութեան Նախագահի պաշտօնին թեկնածու առաջարկեցին ընկ. Եղիա Նաճարեանը։ Ան պատգամաւորներու առջեւ հանդէս եկաւ ծրագրային ճառով, որմէ ետք ներկայ 56 պատգամաւորները միաձայն ընկ. Նաճարեանը հաստատեցին կազմակերպութեան նախագահի պաշտօնին վրայ։

Այսպիսով Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի եւ ներքին սփիւռքի կազմակերպութեան առաջին Քոնֆերանսը, որպէս հիմնադիր համագումարի շարունակութիւնը աւարտեց իր աշխատանքները։

ՀՆՉԱԿԵԱՆ ՄԱՄԼՈՅ ԵՒ
ՔԱՐՈԶՉՈՒԹԵԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

ՆՇԱՆԱՌՈՒԹԻՒՆ

Հերի Գազանճեան ԱԽՈՅԵԱՆ ՀԱՆԴԻՍԱՑԱՒ

Կիրակի 22 Հոկտ. 1994ին Աղեքսանդրիոյ «Նասի Էլ Սէտ Էլ Սամանտարի» նաւառութեան ակումբին մէջ տեղի ունեցած տարեկան ախոյեանութեան մրցումներուն, համայնքիս տիպար մարզիկներէն՝ Պր. Հերի Գազանճեան մասնակցած 45 նաւառու մարզիկներու վրայ, ախոյեան հանդիսացած ու առաջին մրցանակին եւ մետալին արժանացած է, Ան տուփի աղաւնի նաւառութեան մէջ 22—20ի վրայ արդիւնքով, առաջնութիւնը շահած է եւ արժանացած դասական կազմի և մասնագէտներու բարձր գնահատանքին։

Նշենք թէ այս պատուաբեր արդիւնքով, Հ. Գազանճեան յառաջիկայ տարի՝ 1995ին իր մասնակցութիւնը պիտի բերէ Սպանիոյ մէջ կայանալիք ախոյեանութեան մրցումներուն։

Կը շնորհաւորենք սիրելի մարզիկ Հերի Գազանճեանը եւ նորանոր յաջողութիւններ կը մաղթենք զինք։

ԸՆԴԻՄԱԴԻՐՆԵՐՈՒ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ

Հոկտեմբեր 5ին ՀՅԴ-ի Հայաստանի ԿԿ-ի գրասենեակին մէջ ՀՅԴ, ԱԺՄ, ԱԻՄ, ՀԴԿ և ՍԻՄ կազմակերպութիւնները ստորագրեցին միացեալ յայտարարութիւն մը, որ փաստօրէն ծնունդ կու տայ քաղաքական նոր դաշինքի մը։

Յայտարարութեան տակ ստորագրող կազմակերպութիւնները մտահոգութիւն կը յայտնեն Հայաստանի մէջ ստեղծուած իրավիճակին և Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցութիւններու մասին։ Այս վերջինի կապակցութեամբ յայտնելով, որ վտանգուած է Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը։ Անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, յայտարարութեան հեղինակները կ'ըսեն, թէ իրավիճակը օրըստօրէ աւելի կը վատանայ։

Այս հինգ կուսակցութիւնները կը գտնեն, որ ստեղծուած կացութենէն միակ ելքը ներկայ «Իշխող վարչախումբի» հեռացումն է իշխանութենէն և ազգային համաձայնութեան կառավարութեան ձեւաւորումը։

ՏԽՐՈՒՆԻ

ՍՈՒԳԻ ՄԷՋ Է ՀՆՉԱԿԵԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ

Մեծ ցաւով իմացանք մահուան գոյժը, Ս.Դ.Հ. Կուսակցութեան ղեկավար անդամներէն՝ Եգիպտահայ Ազգային — Հասարակական գործիչ ու «Ջահակիր» Շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր, Գահիրէի Հայկական Ընթերցասրահի երկարամեայ պատասխանատուներէն՝ ԸՆԿԵՐ ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆԻՆ, որ իր մահկանացուն կնքեց Երկուշաբթի 3 Հոկտ. 1994 ի երեկոյեան ժամը 7ին, բժշկական գործողութեան առընթեր, Մոնրէալի մէջ։

Հանգուցեալ ընկերը ծառայեց իր ազգին ու եղաւ նուիրեալ հայրենասէր մը, ջերմ պաշտպան Սուրբ Էջմիածինի ու հաւատաւոր զաւակը Հայաստանեայց Առաքելական Մայր Եկեղեցւոյ՝ պարգեւատրուեցաւ սրբատառ Կոնդակով։

Այսօր կը սգանք կորուստը, մենք իր ընկերներն ու հարազատները, կը ցաւակցինք իր Տիկնոջ՝ ընկերուհի Ժագլինին ու զաւակներուն՝ Տէր եւ Տիկին Շանթ Պալաեանին, Տիկին Մարօյին ու զաւակներուն, եղբօր՝ Տէր եւ Տիկին ընկեր Ջաւէն Պալաեանին ու զաւակներուն եւ Եգիպտոս՝ Տէր եւ Տիկին Մարտիկ Պալաեանին։

Յարգանքով կը խոնարհինք իր դագաղին առջեւ։

Ս.Դ.Հ. Կուսակցութեան Կեդր. Վարչութեան անդամներ

ՊԵՏՐՈՍ ՄՈՒՇԵՆԵԱՆ *(Թորոնթօ)* ԱՐՍԷՆ ՃԵՐԷՃԵԱՆ *(Նիւ Ճըրզի)*

ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ ԳԱԶԱՆՃԵԱՆԻ ԴԱՄԲԱՆԱԿԱՆԸ

ԽՕՍՈՒԱԾ ՈՂԲ. ԸՆԿԵՐ ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆԻ ԴԱԳԱՂԻՆ ԱՌՋԵՒ

Սգակիր հայրենակիցներ,

Այսօր, ամէնս եկած ենք այստեղ, սրտի դառն կսկիծով համակուած արցունքալից աչքերով, խոնարհելու անկենդան մարմինին առջեւ եւ որ քիչ յետոյ պիտի յանձնենք հողին։

Սարգիսի կեանքին լոյսը մարեցաւ, սակայն դեռ կը ճառագէ իր ոգեկան անմարելի լոյսը, հայրենասիրական լոյսը, ազգային գիտակցութեան լոյսը՝ որ մեզ բոլորս առաջնորդող լոյս մը պիտի ըլլայ, մեր համայն ազգային գործունէութեանց ընթացքին։

Կորուստը մեծ է, դժուար փոխարինելի։

Այս կորուստը կը սգան հանգուցեալին այրին, զաւակները, քոյրերը, եղբայրը եւ ընտանեկան բոլոր պարագաները։ Այս կորուստը կ'ողբան նաեւ եգիպտահայութիւնն ու մոնրէալահայութիւնը։

Հայ ժողովուրդը իր պատմութեան ընթացքին շատ կորուստներ ունեցած է, սգացեր է եւ շատ լացեր է, եւ սակայն գիտցած է եւ իմաստութիւնը ունեցած է ինքզինք մխիթարելու եւ ստեղծած է կամքն Աստուծոյ Մտածելակերպը։

Սարգիս եղաւ ընկերային ու եռանդուն։ Ան չեղաւ լոկ կուսակցական մը, այլ իր գործունէութեանց կողքին, եղաւ նաեւ առաջնորդ մը՝ ազգային, ընկերային, մշակութային մեր կեանքին։ Ան յոգնեցուց իր մարմինը, մաշեցուց իր հոգին, իր սիրտն ու միտքը, սակայն կը մեկնի ճակատաբաց, հրաժեշտ կու տայ մեզի հպարտօրէն, հայու իր պարտականութիւնները մեծապէս կատարած ըլլալու ներքին մեծ գոհունակութեամբ։

Իր մանկութեան օրերէն իսկ երգած էր.

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի որ իւր ազգին ծառայութեան կը զոհուի»:

Սարգիս ծառայեց իր ազգին անսակարկ եւ անդադրում:

Երանի թէ հայութիւնը, մանաւանդ սփիւռքահայութիւնը, հանգուցեալին նման ունենար բազմաթիւ նուիրեալ ազգային ծառայողներ։

Ան ապրեցաւ մաքուր կեանք մը, անբասիր՝ անբիծ: Եղաւ ճշմարտասէր եւ ճշմարտախօս ու չի վարանեցաւ արդարին՝ արդար ըսելու եւ անարդարը քննադատելու, առանց անձնական նեղմիտ հաշիւներու:

Կեանքը մեծ վազք մը եղաւ իրեն համար, վազք մը անդադրում, որ յոգնեցուց ֆիզիքականը, սակայն ան տակաւ տկարացուց իր առողջութիւնը եւ դանդաղեցուց իր գործունէութեան վազքը՝ որ դժբախտաբար եղաւ ճակատագրական:

Սիրելի Սարգիս,

Քեզի հանդէպ սիրոյ մեր այս արտայայտութիւնները միայն այս պահուս չէ որ կ'արտայայտենք: Դուն, միշտ ալ եղար մեզի սիրելի՝ որպէս ուղիղ եւ արդար, սիրելի՝ որպէս ազգասէր եւ հայրենասէր, անկեղծ մեծ եղբայր՝ բոլորիս եւ մանաւանդ ճշմարտասէր քու կեանքիդ ամբողջ ընթացքին։

Դուն գործեցիր եւ պայքարեցար «բարին», գեղեցիկին ու արդարին ծառայելու նշանաբանով, բարիով գործեցիր, տեսար գեղեցիկին ու արդարը՝ կեանքի մէջ, ու այսօր կ'երթաս բարիով հանգչելու յաւի-

(Շար.ը տեսնել էջ 4)

ՈՒՐՈՒԱԳԻԾ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

(Շարունակութիւն Ա. էջէն)

1846-ին, Կովկասի մէջ հրատարակուիլ կը սկսին «Կաւկազ» անունով առաջին երեք թերթեր՝ հայերէն, վրացերէն եւ թուրքերէն լեզուներով։ Սակայն կարճ ժամանակ անց կը փոխանուի անոնց հրատարակութիւնը՝ տարբեր պատճառներով։ Ապա, հրապարակ կու գայ «Կովկաս» թերթը, եւ կ'ապրի միայն մէկ տարի։

1847-ին, Վիեննայի մէջ լոյս կը տեսնէ «Եւրոպա» քաղաքական, ուսումնական շաբաթաթերթը։ Կը հրատարակուի 16 տարի։

1850-1851-ին Գաբրիէլ Պատկանեանի խմբագրութեամբ լոյս կը տեսնէ Կովկասահայ երկրորդ պարբերականը՝ «Արարատ»ը՝ աշխարհաբար լեզուով։ Այստեղ կը տպագրուին իր բանաստեղծ զաւկին Գամառ Քաթիպայի գրական առաջին փորձերը։

Կովկասահայ առաջին ամսագիրը կը հանդիսանայ «Կռունկ Հայոց Աշխարհի»ն, որ լոյս կ'ընծայուի 1860-ին, Մարկոս Աղաբէկեանի խմբագրութեամբ։ Այս թերթին շուրջ կը բոլորուին ժամանակի յայտնի գրողներէն՝ Խրիմեան Հայրիկ, Մելքիսեդէք Արք. Մուրատեան, Գարեգին Վարդապետ Սրուանձտեան, Պերճ Պռօշեան, Գամառ Քաթիպա, Ստեփան Պալասանեան։ Կը դադրի 1863 թուականին։

1863-ին, Անգլիոյ Մանչեսթր քաղաքին մէջ հրատարակուիլ կը սկսի «Երկրագունտ»ը, որ կ'ունենայ մէկ տարուան կեանք։ Նոյն թուականին, Մուշի մէջ լոյս կ'ընծայուի «Արծուիկ Տարօնոյ» ամսագիրը Խրիմեան Հայրիկի եւ Գարեգին Վարդապետ Սրուանձտեանի խմբագրութեամբ։

1868-ին, Գէորգ Դ. Ամենայն հայոց կաթողիկոսը հիմը կը դնէ «Արարատ» կրօնական, բարոյական, պատմա-բանասիրական և ազգային ամսագրին, որ 1918-ին կը դադրի, և ապա 1946-ին, Գէորգ Զ. Ամենայն հայոց Հայրապետի ջանքերով վերահրատարակուիլ կը սկսի «Էջմիածին» նոր անունով։

1872-ին, Թիֆլիսի մէջ Գրիգոր Արծրունին կը հիմնէ «Մշակ» թերթը, որ կովկասահայ լրագրութեան մէջ կարեւոր դեր կը խաղայ իր օգտակար նուաճումներով և 50 տարուայ երկարատեւ կեանքով։ 1892ին, Գրիգոր Արծրունիի մահէն ետք, մինչեւ 1921 թուականը կը շարունակէ, եւ ապա կը դադրի համայնավարութեան մուտքին։ Խմբագրութիւնը յաջորդաբար կը ստանձնեն Ալեքսանդր Քալանթարը, Համբարձում Առաքելեանը և Լէօն։

1881-ին, Իզմիրի մէջ, Մատթէոս Մամուրեան հիմը կը դնէ «Արեւելեան Մամուլ»ին, որ կը շարունակուի մինչեւ 1908 թուականը։ 1874-1885 թուականներուն, Հմայեակ Վարդապետ Դիմաքսեան կը հրատարակէ «Լոյս» գրական-կրօնական շաբաթաթերթը, որ հետագային Բաբգէն Վարդապետ Կիւլեսէրեանի (ապա՝ Կիլիկեան Աթոռի Աթոռակից-կաթողիկոս) խմբագրութեամբ կը սկսի վերահրատարակուիլ նոյն անունով եւ «Նոր շրջան» սկզբնաւորութեամբ, 1905-1906 թուականներուն։

1880 թուականին, Երեւանի մէջ լոյս կը տեսնեն «Պսակ» թերթը Վասակ Պապաջանեանի խմբագրութեամբ, եւ առաջին առողջապահական թերթը, Բժ. Լեւոն Տիգրանեանի հրատարակութեամբ։

1882-ին և 1883-ին կը հրատարակուին երկու մանկական հանդէսներ՝ «Բուրաստան Մանկանց»ը՝ Պոլիս եւ «Աղբիւր»ը՝ Թիֆլիս։ Նոյն թուականին Թիֆլիսի մէջ, Ն. Խոսրովեանի խմբագրութեամբ կը հրատարակուի «Վարժարան» մանկավարժական հանդէսը, և 1884-ին, Փեթերզպուրկի մէջ Հ. Տէր Յովհաննէսեանի խմբագրութեամբ՝ «Մանկավարժանոց» մանկավարժական հանդէսը։

1856-1864 թուականներուն, Պոլսոյ մէջ կը հրատարակուի «Մեղու» և «Հիւսիսափայլ»ը Մոսկուա, Ստեփան Նազարեանի խմբագրութեամբ։

1866-էն լոյս կը տեսնէ Երուսաղէմի Պատրիարքութեան պաշտօնաթերթ «Սիոն»ը, պատմա-բանասիրական, կրօնա-բարոյական բովանդակութեամբ։

1884-1908 թուականներուն, Պոլսոյ մէջ հրատարակուեցաւ «Մասիս»ը։

1884-1915 թուականներուն, Պոլսոյ մէջ հրատարակուած է «Արեւելք» օրաթերթը։ 1913-ին կոչուած է «Լուսին», «Պայքար», «Լրաբեր» և «Ջեզոց» անուններով։ Յաջորդաբար խմբագրած են Բիւզանդ Քէչեան, Ա. Արփիարեան, Լ. Բաշալեան, Ե. Սրմաքէշխանլեան և Ե. Օտեան։

1887-ին, Ժընեւի մէջ լոյս կը տեսնէ Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան կեդրոնական օրկան «Հնչակ» շաբաթաթերթը։ Իսկ 1894ին, Աթէնքի տպարանէն լոյս կը տեսնէ նոյն՝ Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան «Ապտակ» զաւեշտաթերթը։

1887-էն, Վենետիկի Մխիթարեան հայրերու կողմէ լոյս կ'ընծայուի «Հանդէս Ամսօրեայ» հանդէսը, իբրեւ բարոյական, ուսումնական, արուեստագիտական, հայագիտական, բանասիրական ամսագիր։ Աշխատակցած են՝ Գ. Խալաթեան, Ա. Սարուխան, Կ. Բասմաջեան, Հ. Աճառեան, Ն. Ադոնց, Մ. Օրմանեան, Լէօն, Նորայր Բիւզանդացի, Ն. Աղբալեան, Մ. Աբեղեան, Ա. Ալպոյաճեան և այլ յայտնի գրագէտներ։

1891-ին, Թիֆլիսի մէջ լոյս կ'ընծայուի Հ.Յ. Դաշնակցութեան կեդրոնական օրկան «Դրօշակ»ը։

1896-ին, Պոլսոյ Ազգ. Պատրիարքութիւնը հրատարակել կը սկսի «Բիւզանդիոն»ը։

Արշակ Չօպանեանին «Անահիտ»ը հրատարակուիլ կը սկսի Փարիզի մէջ, 1898-ին, ու կը հասնի մինչեւ 1949 թուականը։

Յաջորդիւ պիտի տանք 19-րդ դարու հրատարակուած հայ մամուլի անունները։

«ՄԱՍԻՍ» Տ. ՍԱՐԳԻՍ Ա. ՔՀՆՑ. ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

ԱԶԴԱՐԱՐ

اليوبيل المئوى الثانى للصحافة الأرمنية

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ 200 - ԱՄԵԱԿ

BICENTENARY OF ARMENIAN PRESS

Ցուցահանդէս

Նախաձեռնող Մարմիններ

- Հ.Բ.Ը.Մ. ԵԳԻՊՏՈՍԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ
- ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
- ՅՈՒՍԱԲԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆ
- ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
- ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

ՀԻՆԳՇԱԲԹԻ՝ 3 ՆՈՅԵՄԲԵՐ 1994-ԻՆ, Կ.Ե. ԺԱՄԸ 7-ԻՆ,

ԷԼ ՀԱՆԱԿԵՐ ԱՐՈՒԵՍՏԻ ԿԵԴՐՈՆԻՆ ՄԷՋ,
ՕՓԵՐԱՅԻ ՏԱՐԱԾՔԻՆ, ԿԵԶԻՐԷ
Տնօրէնուհի Փրոֆ. Դոկտ. **ՀՈՍԱ ՈՒԱՍՖԻ**ի հրաւէրով,

Եգիպտոսի մէջ՝

Հնդկաստանի դեսպանուհի	Հայաստանի դեսպան
Ն. Վ.	**Ն. Վ. Դոկտ.**
ԱՐՈՒՆՏՀԱՏԻ ԿՈՇ	**ԷՏՈՒԱՐՏ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ**

Պիտի բարեհաճին բացումը կատարել
ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿԻՆ,

Ինչպէս նաեւ
Եգիպտահայ առաջին կիսամսեային հրատարակութեան
130-րդ տարեդարձին առիթով կազմակերպուած ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻՆ:

Ցուցահանդէսը բաց պիտի մնայ
4-7 Նոյեմբեր 1994-ին, Կ.Ա. ժամը 10-էն մինչեւ Կ.Ե. ժամը 10

Եգիպտահայութեան Առաջին Թերթը՝ «ԱՐՄԱՒԵՆԻ»

Մուրատ Վարժապետի անդրանիկ զաւակը՝ Աբրահամ Մուրատեան Օրնիկոմիդիոյ մէջ՝ «Հայրենասէր», Փարիզի մէջ՝ «Փարիզ» եւ Եգիպտոսի մէջ ալ «Արմաւենի» անուն թերթեր հրատարակած է, Եգիպտոսի հայ գաղութին համար կը նկատուի Եգիպտահայ Լրագրութեան Հայրը:

Ան 1863ին թոֆախսի բռնուելով կու գայ Աղեքսանդրիա, ուր առողջանալով կը հաստատուի Գահիրէ ու Թաղական Խորհրդոյ ատենադպիր եւ Խալէնեան վարժարանի տեսուչ կ'անուանուի։

Իր գործունէութիւնը զինքը համակրելի կը դարձնէ Նուպար փաշայի, որ կը քաջալերէ իրեն թերթ մը հրատարակելու: Այս մասին օրուան առաջնորդը՝ Տ. Մկրտիչ Եպս. Քէֆսիզեան (ապա կաթողիկոս Սիսի) ամէն աջակցութիւն կ'ընէ իրեն եւ 1865 Մարտ 16ին լոյս կը տեսնէ «Արմաւենի» անունով լրագիրը։ Թերթին կենահայր կ'ըլլայ Գրիգոր Մարկոսեան, որ Հնդկաստանի ժառանգական գործերով՝ այն օրերուն Գահիրէ կը մնար։ Իսկ թերթին պաշտօնական արտօնութիւնը կը ստանայ Յովսէփ Մանուկեան։

Դժբախտաբար Եգիպտոսի մէջ խոլերան ճարակիլ սկսելով, Աբրահամ Մուրատեան կը դադրեցնէ «Արմաւենի»ն հրատարակել եւ կը մեկնի Պոլիս, ուր սակայն խոլերան իրմէ առաջ հոն ալ հասած էր։ Հետեւաբար կրկին կը վերադառնայ Գահիրէ, սակայն առանց կարենալ հրատարակելու թերթը, առաջնորդին ունեցած կարգ մը խռովութիւններուն պատճառով։

Ա. Մուրատեան 1870ին կը վերադառնայ Պոլիս, ուր կը զբաղուի ուսուցչութեամբ եւ Սեպտեմբեր 1903ին կը մեռնի Պոլիս:

386 ԶԱՆԳՈՒԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑ

ՀՀ արդարադատութեան նախարարութեան մամուլի և զանգուածային լրատուութեան միւս միջոցների գրանցման վարչութիւնը տեղեկացնում է, որ վերին տուեալներով Հայաստանում գործում է 386 զանգուածային լրատուութեան միջոց, այդ թւում՝ 40 անուն հեռուստածրագիր, 14 ռադիօ, 18 լրատուական գործակալութիւն, 264 անուն թերթ, 52 անուն ամսագիր։

Միւս կողմէ հասարակական քաղաքական կազմակերպութիւնների գրանցման վարչութեան խորհրդատու Անահիտ Անանիկեանը նշեց, որ Հայաստանում այսօրուայ դրութեամբ գրանցուած են մօտ 700 հասարակական և հասարակական-քաղաքական կազմակերպութիւն և 42 քաղաքական կուսակցութիւն։

ԼՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՍԿԻԶԲԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ ՄԷՋ

Իտալիա՝ 1563ին, Ֆրանսա՝ 1605ին, Զուիցերիա՝ 1609ին, Աւստրիա՝ 1610ին, Գերմանիա՝ 1612ին, Անգլիա՝ 1622ին, Սպանիա՝ 1626ին, Շուէտ՝ 1644ին, Ռուսաստան՝ 1703ին Յունաստան՝ 1828ին, Սուրիա 1841ին։

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
3 ՆՈՅ. 1994

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Շաբաթ, 22 Հոկտեմբեր 1994-ի երեկոյեան ժամը 5.00ին Մոնրէալի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր եկեղեցւոյն մէջ, ի ներկայութեան հայ և օտարազգի հրաւիրեալներու տեղի ունեցաւ պսակադրութիւնը համայնքիս սիրուած երիտասարդներէն՝

ՊՐ. ՅԱԿՈԲ Դ. ԷՎԵՐԵԿԼԵԱՆԻ

ԸՆԴ

ՕՐ. ՆՈՆԱ ԱԲԱՐՅԵԱՆԻ

կնքահայրութեամբ Տէր և Տիկին Յարութիւն և Անի Էվերեկլեանի։

Այս բարեբաստիկ առթիւ, «Ջահակիր» ջերմօրէն կը շնորհաւորէ նորապսակ զոյգը, անոնց ծնողներուն՝ Տէր եւ Տիկ. Դաւիթ Յ. Էվերեկլեաններուն ու Տէր. եւ Տիկ. Յարութիւն Աբարեաններուն, ինչպէս նաեւ ընտանեկան բոլոր պարագաներուն:

❁ ❁ ❁

ԴԱՇՆԱԿԻ ՄԵՆԱՆՈՒԱԳ

Կատարմամբ

Հայկ Աւագեանի

Կիրակի, 13 Նոյեմբեր 1994, երեկոյեան ժամը 8.00ին

ԳԱՀԻՐԷԻ ՕՓԵՐԱՅԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃԻՆ ՄԷՋ

ՅԱՅՏԱԳԻՐ

ՈՒ. ՊԸՐՏ, Ֆ. ԼԻՍԴ, Ա. ՍՊԵՆԴԻԱՐԵԱՆ,
Ա.-Պ. ԽԱՅՐԱԹ, Ռ. ՇԹՐԱՈՒՍ

ՄՈՒՏՔԸ՝ 10 Ե.Ո. ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ՝ 2 Ե.Ո.

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Տոքթ. և Տիկին Սուրէն և Սոնիա Պայրամեան, Տիար Արմէն Կրպոյեան, այսու կու գան հրապարակաւ իրենց շնորհակալութիւնը և երախտագիտութիւնը յայտնել Եգիպտահայ Թեմի բարեխնամ Առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Զաւէն Ս. Արքեպս. Չինչինեանին, Եգիպտահայ Կաթողիկէ համայնքի վիճակաւոր Գերաշնորհ Պետրոս Եպս. Թարմունիին և Արժանապատիւ Տ. Գալուստ Քհնյ. Դարբինեանին, որոնք հովանաւորեցին, ներկայ գտնուեցան և ձեռնտուութիւնը կատարեցին իրենց դուստրին՝ Սօսէի և եղբօր՝ Դանիէլի Ս. Պսակի արարողութեան։

Շնորհակալութիւն, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի սարկաւագաց և դպրաց դասուն, «Շնորհալի» երգչախումբին՝ ղեկավարութեամբ տիար Նշան Վարդեանի և երգեհոնահարութեամբ օր. Արփի Ճանիկեանի։

Որդիական սրտագին շնորհակալութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին և Լիբանանահայոց Առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Արամ Ս. Արքեպս. Քէշիշեանին, իրենց շնորհաւորական օրհնութեան հեռագրերուն համար։

Երախտագիտական շնորհակալութիւններ, Գահիրէի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Ն.Վ. դոկտ. և Տիկին Էտուարտ Նալպանտեանին, Հ.Հ. դեսպանատան քարտուղար ներկայացուցիչներուն, Եգիպտահայ մամուլ՝ «ՅՈՒՍԱԲԵՐ»ի, «ԱՐԵՒ»ի և «ՋԱՀԱԿԻՐ»ի վարչութեանց և անձնակազմին, Հ.Մ.Ը.Մ. «ԱՐԱՐԱՏ»ի և «ՅՈՒՍԱԲԵՐ» Հելիոպոլսոյ ակումբի յարգարժան վարչութեանց, ընտանեկան հարազատներու, մօտակայ ու հեռաւոր բարեկամներու, և բոլոր անոնց, որոնք իրենց ներկայութեամբ, անձամբ, նուէրով, հեռագրով, բացիկով, նամակով, գործակցութեամբ կամ բարենպատակ հաստատութեանց նուիրատուութիւններ կատարելով, շնորհաւորեցին իրենց դուստրին և եղբօր ամուսնութիւնը։

Կրկնակ շնորհակալութիւն և լաւագոյն մաղթանքներ բոլորին։

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Շաբաթ, 26 Նոյեմբեր 1994 կ.ե. ժամը 7-ին

ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍ

կը խնդրուի նկատի ունենալ

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Սարգիս Պալաեանի տխուր մահուան առթիւ (Մոնրէալ) վասն ցաւակցութեան կը նուիրեն.

Տոքթ. Աստղիկ Փափազեան	50
Տէր եւ Տիկին Եդուարդ Դաւիթեան	30
Տոքթ. և Տիկ. Սուրէն Պայրամեան	25
Տէր եւ Տիկին Հայկ Ժամկոչեան (Թորոնթօ)	25
Տէր և Տիկին Նուպար Սիմոնեան	20
Տէր եւ Տիկին Հրաչ Սիմոնեան	20
Տէր և Տիկին Պետրոս Ոսկերիչեան	20
Պր. Մինաս Պանթոյեան	20
Պր. Դանիէլ Օհանեան	20
Պր. Սիմոն Զամքէրթէնեան	10

Պր. Վահրամ Յ. Բրուտեանի աչքի յաջող գործողութեան (Տոքթ. Տիգրան Ժ. Յովակիմեանի վիրահատութեամբ) ուրախ առիթով Տէր և Տիկ. Հայկ Ժամկոչեան (Թորոնթօ) կը նուիրեն 25

«ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ»ԻՆ

Ողբ. Խաչատուր Ռէիսեանի տխուր մահուան և քառասունքին առթիւ Օր. Տիանա Գոգորեան կը նուիրէ 10

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Տէր և Տիկին Վարուժան Կապլեան և դուստրը Թալին, Տէր և Տիկին Շանթ Կապլեան և զաւակունք, իրենց սիրելի հօր և մեծ հօր Ողբ. Խաչատուր Ռէիսեանի մահուան քառասունքին առթիւ կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	100
Գահիրէի Աղքատախնամին	100
Հայ Կարմիր Խաչին	100
Գալուստեան Ազգային Վարժարանին	100
Նուպարեան Ազգային Վարժարանին	100
«Արեւ»ին	100
«Յուսաբեր»ին	100
«Ջահակիր»ին	100

Ողբ. ընկեր Սարգիս Պալաեանի կսկծալի մահուան առթիւ, վասն ցաւակցութեան ընկեր Վրէժ Սէֆէրեան կը նուիրէ.

Հայկական Ընթերցասրահին	50
«Ջահակիր»ին	50

Ողբ. Խաչատուր Ռէիսեանի տխուր մահուան առթիւ, վասն ցաւակցութեան Տոքթ. Աստղիկ Փափազեան կը նուիրէ.

«Արեւ»ին	30
«Յուսաբեր»ին	30
«Ջահակիր»ին	30

Ստանալ «Ջահակիր»էն)

ԸՆԿ. Վ. ԳԱԶԱՆՃԵԱՆԻ

(Շար. Բ. էջէն)

տենականութեան գիրկը։ Բարիով երթաս Սարգիս ջան եւ բարիով թող խաղաղ եւ հանգիստ հանգչին հոգիդ եւ յոգնաբեկ անիւներդ։

Արցունքոտ աչքերով եկած ենք քու խոնարհելու դագաղիդ առջեւ, եկած ենք անխօս եւ անձայն զովերգելու քու բեղուն կեանքն ու գործունէութիւնները։ Կու գամ յայտնել մեր ընտանիքի, ընկերներուն եւ բարեկամներուն զգածուած խոր ցաւակցութիւններ, ընտանիքիդ բոլոր անդամներուն անխտիր։

Սիրելի՛ Սարգիս, լոյսերու մէջ հանգչիս եւ հողը թեթեւ գայ վրադ։

6 Հոկտ. 1994

ՄՈՆԹՐԷԱԼ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի Տիկին Ժագլին Պալաեան, Տէր եւ Տիկին Շանթ Պալաեան եւ զաւակները, Տիկին Մարօ Պալաեան եւ զաւակները, Տէր եւ Տիկին Զաւէն Պալաեան, Տիկին Անոյշ Պալաեան, Տէր եւ Տիկին Թագւոր Արապեան եւ զաւակները, Տէր եւ Տիկին Մարտիկ Պալաեան եւ զաւակները, Տէր եւ Տիկին Վահէ Վարժապետեան եւ զաւակները, Տէր եւ Տիկին Դանիէլ Ճոճոեան եւ զաւակները, Տէր եւ Տիկին Վահէ Պալաեան եւ զաւակը եւ համայն ազգակից պարագաները կը ծանուցանեն թէ Կիրակի 13 Նոյեմբեր 1994ի առաւօտեան, Մոնրէալի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ, յաւարտ Ս. Պատարագի հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ ամուսնոյն, հօր, մեծհօր, եղբօր, տագրոջ, հօրեղբօր եւ ազգականին՝

ՈՂԲ. ՍԱՐԳԻՍ Մ. ՊԱԼԱԵԱՆԻ

մահուան Քառասունքին առթիւ։

Ողբացեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ԳԱՀԻՐԷ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

803 Այրի Տիկին Ժագլին Պալաեան, Տէր և Տիկին Շանթ Պալաեան և զաւակները, Տիկին Մարօ Պալաեան և զաւակները, Տէր և Տիկին Զաւէն Պալաեան, Տիկին Անոյշ Պալաեան, Տէր և Տիկին Թագւոր Արապեան և զաւակները, Տէր և Տիկին Մարտիկ Պալաեան և զաւակները, Տէր և Տիկին Վահէ Վարժապետեան և զաւակները, Տէր և Տիկին Դանիէլ Ճաճաեան և զաւակները, Տէր և Տիկին Վահէ Պալաեան և զաւակը և համայն ազգակից պարագաները կը ծանուցանեն թէ Կիրակի 13 Նոյեմբեր 1994ի առաւօտեան, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարին մէջ, յաւարտ Ս. Պատարագի հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ ամուսնոյն, հօր, մեծհօր, տագրոջ, հօրեղբօր և ազգականին՝

ՈՂԲ. ՍԱՐԳԻՍ Մ. ՊԱԼԱԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ։

Ողբացեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէր և Տիկ. Վարուժան Կապլեան և դուստրը Թալին, Տէր և Տիկ. Շանթ Կապլեան և զաւակունք, և համայն ազգակից 804 պարագաները կը յայտնեն, թէ Կիրակի 6 Նոյեմբեր 1994-ի առաւօտեան, յետ աւարտման Ս. Պատարագի, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին մէջ, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ հօր, մեծհօր և ազգականին ողբ.

ԽԱՉԱՏՈՒՐ ՌԷԻՍԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ։

Հանգուցեալի յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՆ

Տպագրական դժուարութեանց պատճառով, սոյն թիւը լոյս տեսաւ մէկ շաբաթ ուշացումով։

Այս առթիւ մեր ընթերցողներուն ներողամտութիւնը կը հայցենք:

ՀԵՌԱԽՕՍԻ ՆՈՐ ԹԻՒ

Տէր և Տիկին Մարտիկ Պալաեանի բնակարանի նոր թիւն է 4176956։

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԻՐՔԻՓԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեգրամը	Ե. Ո.	310.00
21 կարաթ՝ կրամը		38.80
18 կարաթ՝ կրամը		33.25

4, Զողէկ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز : السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1301 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 17 ՆՈՅԵՄԲԵՐ 1994 ՀԱՏԸ ՉԵՌՔԻ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ نوفمبر ١٧ الخميس — ١٣٠١ عدد رقم

ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԲԱԺԱՆՈՒՄ

ԸՆԿԵՐ ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԻՆ ԱՌԹԻՒ

Քառասուն օրեր անցած են այն օրէն, երբ եգիպտահայ գաղութը յատկապէս եւ Հնչակեան կուսակցութիւնը ընդհանրապէս իր արժանաւոր ընկերներէն մին կորսնցուց։

Անվերադարձ մեզմէ բաժնուեցաւ հայրենասէր վետերան ընկեր Սարգիս Պալաեանը, որ ասկէ 17 տարիներ առաջ Եգիպտոսը ձգելով, հաստատուած էր Գանատա։ Թէեւ իր հաւատաւոր նուիրուածութիւնը եւ բեղուն գործունէութիւնը համայնքէն հեռու, չէինք մոռցած երբեք։ Ինչպէս կարելի էր մոռնալ «Ջահակիր»ի (նոր շրջանի) հիմնադիրը, որուն յարատեւ ցուցմունքներուն շնորհիւ, թերթս ունեցած է որոշ յառաջդիմութիւններ։ Ինչպէս կարելի է մոռնալ գործունեայ ընկեր Պալաեանը, որ իր այնքան սիրած՝ Հայկական Ընթերցասրահի գործունէութեամբ կը հետաքրքրուէր հանգամանօրէն։ Ան մտահոգ էր եգիպտահայ գաղութի ապագայով։

Ողբ. ընկեր Սարգիս առաքինի եւ ուղղամիտ իր բնաւորութեամբ, Մոնթրէալի մէջ եւս բերաւ իր գործօն մասնակցութիւնը որպէս ղեկավար եւ որպէս մտաւորական։

Ան յանդուգն էր եւ անկեղծ իր արտայայտութիւններուն մէջ։ Չէր սիրեր կեղծիքն ու շողոքորթութիւնը։ Իր բազմապիսի գրութիւններուն մէջ քանիցս արդարօրէն քողազերծած է իրականութիւններ, եւ համայնքային կեանքի կարգ մը հարցերու շուրջ, համարձակօրէն պարզած լուսաբանութիւններ, անհիմն տարաձայնութիւններու առաջքը առնելու մտադրութեամբ։ Ընկեր Սարգիս համոզական իր ոճով, ելոյթներու կամ բանախօսութիւններու ընթացքին եւս անվախօրէն ձաղկած է թերացողն ու սխալողը։

Ողբացեալ ընկեր Սարգիս նուիրեալ կուսակցական մը եղաւ։ Գաղափարապէս իր խառնուածքով, համոզուած էր որ Հնչակեան կուսակցութիւնը կարեւոր դեր մը ունի կատարելիք արտասահմանի մէջ, քանի՛ դեռ պայքար կայ ձուլումի դէմ, քանի՛ դեռ համահայկական գործունէութեամբ մը կարելի պիտի ըլլայ փրկել «մնացորդաց»ը ներկայ Հայաստանի շուրջ համախմբելով զանոնք։ Իր անզուգական հօր՝ ռահվիրայ Ողբ. Մարտիրոսի նման, եղաւ Հնչակեան հերոս մը, որ խորապէս համոզուած էր՝ Հնչակեանութեան միջոցաւ օգտակար հանդիսանալ հայրենիքին ու մարդկութեան։

Հանգուցեալին գրած ոգեւորիչ հայրենասիրական խմբագրականներէն եւ բացառիկ ճառերէն կարելի է գտնել, թէ ան որքա՜ն կապուած էր իր հայրենիքին։ Ընկեր Սարգիս իր ամբողջ կեանքի ընթացքին ուժգնութեամբ պաշտպան կանգնեցաւ թէ՛ իր կուսակցութեան սկզբունքներուն եւ թէ՛ Հայաստանի վերելքին։

Սիրելի Սարգիս Պալաեան թէեւ իր ետին թողուց արցունք եւ տխրութիւն, եւ սակայն ան իր ետին ձգեց նաեւ քաղցր յիշատակներու գիրք մը, որուն իւրաքանչիւր էջին վրայ արձանագրուած են իր բեղուն եւ օգտաշատ կեանքի ընթացքին կատարած գործերը, յօգուտ իր համայնքին, յօգուտ իր հայրենիքին, յօգուտ իր հաւատքին եւ գաղափարաբանութեան։

Ողբացեալ Սարգիս ընդմիշտ փակելով իր աչքերը, յաւիտենականութեան մէջ գնաց, միանալու համար իր հերոս եղբօր՝ Նուպար Պալաեանին։

Այսօր երբ ան անվերադարձ բաժնուած է մեզմէ եւ սակայն իր յիշատակը կ'ապրի ու թարմ պիտի մնայ բոլորին սրտերուն մէջ։

Հանգիստ ննջէ՛ սիրելի ընկեր, եւ քու աճիւններդ թող հանգչին յաւիտենական խաղաղութեամբ։

ԱՒԵՏԻՍ ՄՈՎՍԷՍԵԱՆ

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ Վ. ՓԱՓԱԶԵԱՆ՝ «ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆՔ ԹՐՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՄԷՋ»

ՀՀ արտաքին գործոց նախարար Վահան Փափազեան «Ինթերֆաքս» լրատուական գործակալութեան թղթակցի տուած հարցումի մը պատասխանած է. «Մենք վճռականօրէն դէմ ենք թուրքական զինուորականների մասնակցութիւնը, հակամարտութեան գօտի, մի հանգամանք, որը չեն կարող հաշուի չառնել միջազգային կազմակերպութիւնները»։

Միւս կողմէ Կիրակի 13 Նոյ.ին ԵԱՀԽ Մինսկի խումբի նոր նախագահ, շուէտ դիւանագէտ՝ Պիւներ Հայաստան այցելելով, Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հետ քննարկած է Ղարաբաղի մէջ միջազգային զօրքեր տեղակայելու հարցը։ Ան այս առթիւ պարզած է, յայտարարելով թէ սոյն ուժերու կազմին մէջ մեծ տեղ պիտի ունենայ Ռուսիոյ խաղաղապահ ուժերը, նաեւ ըսած, որ դեռ չէ որոշուած ուժերու ճիշդ թիւը, որ պիտի առաքուի հակամարտութեան գօտի։

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ ԳԱՀԻՐԷՈՒՄ

Ս. թ. Նոյեմբերի 3 ին Գահիրէի խոշորագոյն ցուցասրահում՝ Էլ-Հանակէր Արուեստի Թանգարանում հանդիսաւոր պայմաններում եւ մեծ յաջողութեամբ բացուեց հայ մամուլի 200-ամեակին և եգիպտահայ մամուլի 130-ամեակին նուիրուած ցուցահանդէս։ Ցուցահանդէսը բացեցին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալպանտեանը և Հնդկաստանի դեսպան Արունդհատի Կոշը։ Արարողութեանը ներկայ էր Եգիպտոսի նախագահի քաղաքական գրասենեակի տնօրէն Ուսամա Ալ-Պազը։ ԵԱՀ արտգործնախարարութեան և այլ հիմնարկութիւնների բարձրաստիճան պաշտօնեաներ, բազմաթիւ օտարերկրեայ դեսպաններ, եգիպտական և օտարերկրեայ լրատուական միջոցների թղթակիցներ, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ Գերշ. Տ. Զաւէն Արքեպիսկոպոս Չինչինեանի գլխաւորութեամբ։

Ցուցահանդէսի կազմակերպման համար ծաւալուն եւ քրտնաջան նախապատրաստական աշխատանք է տարել այդ կապակցութեամբ ստեղծուած յատուկ յանձնաժողովը՝ Եգիպտոսի Հ.Բ.Ը.Մ. շրջանային յանձնաժողովի, Հայ Ազգային Հիմնադրամի, «Յուսաբեր» Մշակութային Ընկերակցութեան, Հայկական Ընթերցասրահի, Հայ Մշակոյթի Բարեկամների մասնակցութեամբ։

Ցուցահանդէսում ներկայացուած են հայ մամուլի և տպագրութեան երկդարեայ պատմութեան նմոյշներ՝ սկսած Հնդկաստանում տպագրուած առաջին հայերէն թերթից մինչեւ մերօրեայ բազմաբնոյթ և բազմապիսի մամուլը։ Հայնածաւալ ձեւով է ներկայացուած հայաստանեան և Սփիւռքի մերօրեայ հայ մամուլը։ Յատուկ նշւում է ժամանակակից հայ մամուլի տեղը համաշխարհային ժողովրդավար մասսայական լրատուութեան բնագաւառում։

Եգիպտացի եւ օտարերկրեայ հիւրերը, ինչպէս նաեւ լրատուական միջոցներից հրաւիրուած թղթակիցները մեծ հետաքրքրութիւն ցուցաբերեցին ներկայացուած նիւթերի նկատմամբ եւ արտայայտեցին իրենց գոհունակութիւնը ցուցահանդէսի կազմակերպման բարձր մակարդակից։

ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

■

Սոյն յաջող ցուցահանդէսի մասին կրկին պիտի անդրադառնանք յաջորդիւ։ (Ջ.)

ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Գահիրէի Թեմական Ժողովը Ի նիստ պիտի գումարուի Ազգային Առաջնորդարանիս մէջ, յառաջիկայ Ուրբաթ երեկոյեան, 18 Նոյեմբեր 1994ին ժամը 8ին։

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԴԻՒԱՆԱԳԷՏ Արմէն Մելքոնեան ՀՀ ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ դիւանագէտ Արմէն Մելքոնեան Հոկտ. 30ին, Գահիրէ ժամանած է ՀՀ Եգիպտոսի դեսպանութեան մէջ պաշտօնավարելու Ա. քարտուղարի աստիճանով։

Պր. Ա. Մելքոնեան աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի Արեւելագիտութեան Ֆաքիւլթէթի Արաբական բաժինը։ Ան նախ աշխատած է Հարաւային Եմէն՝ որպէս թարգման, ապա աշխատած է Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի Արեւելագիտութեան Ինստիտուտին մէջ։ Պաշտպանած է գիտական թէզ՝ «Հայկական միջնադարեան աղբիւրները Արաբական Խալիֆայութեան մասին» թեմայով։ 1992 Յունուարէն սկսեալ պաշտօնավարած է Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի մէջ։ Նախ որպէս մամլոյ ծառայութեան աւագ աշխատակից, ապա՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահի օգնական։ Նախքան Գահիրէ գործուղուիլը, որոշ ժամանակ պաշտօնավարած է Հ.Հ. Արտգործնախարարութեան մէջ։ Ան հեղինակ է շարք մը գիտական եւ հրապարակախօսական յօդուածներու,

Խմբագրութիւնս բարի գալուստ և յաջողութիւն կը մաղթէ դիւանագէտ Արմէն Մելքոնեանի և իր տիկնոջ Նազինէի ու իրենց զաւակներուն՝ Աշոտի և Անիի։

ՀԱՅԿ ԱՒԱԳԵԱՆԻ

ՅԱՋՈՂ ՄԵՆԱՆՈՒԱԳԸ

Անցեալ Կիրակի 13 Նոյ.ի երեկոյեան, Գահիրէի Օփերային մէջ տեղի ունեցաւ դաշնամուրի շքեղ մենանուագ մը, կատարողութեամբ երիտասարդ դաշնակահար Հայկ Աւագեանի։

Սոյն մենանուագին մասին պիտի անդրադառնանք յաջորդ թիւով։

ՀԱՅԿ ԴՊԻՐԵԱՆԻ ԱՆՄՈՌԱՑ ՅԻՇԱՏԱԿԻՆ

(ԱՆՈՐ ՆԱՀԱՏԱԿՄԱՆ 50-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹԻՒ)

ՄՕ. ԵՏՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆ

Յիսուն տարիներ առաջ, Բ. Աշխարհամարտի վերջալոյսին, անժամանակ, 34 տարեկան հասակին մէջ, հիւսիսային Ֆրանսայի մէկ անկիւնը, գազազած էսէսներու գնդացիրի հարուածներուն տակ, կը նահատակուէր հայ ժողովուրդի հերոս զաւակ՝ Ֆրանսայի արձակազէններու խմբակի մը կորովի հրամանատար Հայկ Դպիրեան: Ան կ'իյնար հերոսի մահով, գալիք սերունդներու ազատութեան ու երջանկութեան համար՝ յաղթանակի լուսաշող արեւը չտեսած:

Յուշերեկոյթ նուիրուած Հայկ Դպիրեանին, Հայկական Ընթերցասրահին մէջ (1968)։

Ձախէն՝ Ողբ. Սարգիս Պալաեան, Մօ Ե. Յակոբեան, Ողբ. Ազնիւ Դպիրեան, Ողբ. Հայրօ Հինայեկեան, Ողբ. Պերճուհի Դպիրեան եւ Ողբ. Մարկրիթ Յակոբեան:

Անդրանիկ զաւակը Հնչակ յեղափոխական Տէր Դաւիթ քահանայի, Հայկ ծնած էր Ատապազար, 1910ին։ Անոր մայրը երիցուհի Ազնիւ, եղած էր նոյն քաղաքի վաստակաւոր դաստիարակչուհիներէն:

Տակաւին անչափահաս՝ Հայկ ականատես կ'ըլլայ հայ ժողովուրդի սարսափելի ողբերգութեան, 1915ին իր ծնողքին հետ աքսորուելով [illegible] եւ անծառ սոսկալի հանգրուան, որ կը կոչուէր Սուլթանիէ։ Հոն էր, որ կիսաքաղց բազմանդամ Դպիրեան ընտանիքի հիւրընկալ երդիքին տակ ապաստան պիտի գտնէր փախստական Երուանդ Օտեան եւս։

1922ին Դպիրեաններու բազմաչարչար ընտանիքը՝ երկարամեայ թափառականութենէ մը ետք կը հանգրուանէր Գահիրէ, ուր՝ որոշ ժամանակ մը, արժամեայ բնակութիւն կը հաստատեն իրենց հարազատին գեղագործ Ստեփան Յակոբեանի մօտ։ Պատանի Հայկ կը յաճախէ տեղւոյն Գալուստեան Ազգ. Վարժարանը, որուն ընթացքը աւարտելէ յետոյ իր ուսումը կը շարունակէ Շուպրա Թաղամասի Պէրպէրեան վարժարանին ներս։ Աւելի ուշ, ան կը հետեւի նաեւ Գահիրէի Ամերիկեան Համալսարանի դասընթացներուն։ Այդ տարիներուն Հայկ, որ գրական շնորհներով օժտուած էր, իր աշխատակցութիւնը կը բերէ Գահիրէի մէջ լոյս տեսնող «Համազգային» ամսագրին: 1931ի, վերջերը, հետապնդուելով անգլիական Եգիպտոսի գրաւման բանակի գաղտնի սպասարկութեան ոստիկանութեան կողմէ՝ [illegible], կ'աքսորուի Պաթում, ուրկէ կ'անցնի Երեւան ուր կ'ընդունուի տեղւոյն պետական համալսարանի Ֆիզիքա-մաթեմաթիքական բաժինը։ Երեք տարի ետք կը ղրկուի Մոսկուա, ուր կը համալրէ իր ուսումը յաջողութեամբ աւարտելով տեղւոյն համալսարանի լեզուաբանական բաժինը։

1935ին՝ որոշ առաքելութեամբ մը, կը ղրկուի Սպանիա։ Տարի մը ետք զինք կը գտնենք Ֆրանսայի մէջ, ուր մտերմութիւն կը հաստատէ բանաստեղծ Միսաք Մանուշեանի հետ։ Փարիզի մէջ կ'ամուսնանայ եւ կը բախտաւորուի զոյգ աղջնակներով՝ Ազատուհի եւ Տիանա:

Երկրորդ Աշխարհամարտին, երբ գերման ֆաշիստական բանակները կայծակնամարտով մը կը գրաւեն Ֆրանսան, Դպիրեան մտրակուած ազատութեան համար մարտնչելու վեհ գաղափարէն, իբրեւ առաջին գծի մարտիկ, կը մտնէ արձակազէններու շարքերէն ներս։ Շնորհիւ իր աննկուն կամքին, նախաձեռնող ոգիին եւ մարտիկի բացառիկ կարողութիւններուն, շուտով կը նշանակուի արձակազէններու առանձին ջոկատի մը հրամանատար։

Տարիներ շարունակ, ի գին ամէն տեսակի զոհողութիւններու, զրկանքներու եւ զարհուրելի վտանգներու, այդ անվեհեր մարտիկը՝ խորապէս համոզուած յաղթանակի անխուսափելիութեան վրայ, իր քաջարի զինակիցներուն հետ գործակցաբար կը կատարէ յանդուգն սխրագործութիւններ։

Դաշնակից բանակներու Ֆրանսա ցամաքահանումէն քանի մը ամիս առաջ, Ֆրանդ գիւղի շրջակայքին մէջ, Հայկ իր մարտընկերներուն հետ անակնկալօրէն կը պաշարուի գերման զինեալ ուժերէ։ Այդ օրհասական վայրկեաններուն, հակառակ թշնամի զօրքերու ակնյայտ գերազանցութեան, ան կ'ընդունի մարտահրաւէրը, եւ պայքարի իր դիրքին վրայ հաստատ մնալով, ետ կը մղէ բազմաթիւ գրոհներ։ Սակայն ի վերջոյ, անհաւասար այդ պայքարին մէջ, թշնամիին ծանր ականանետներու ուժեղ կրակէն յաղթահարուած, կը ձերբակալուի եւ անասելի տանջանքներէ ետք, կը գնդակահարուի գիւղին հրապարակին վրայ, գիւղացիներուն գթառատ այլ օգնելու անզօր հայեացքներուն տակ։

Ֆրանսայի ազատագրումէն և գերման զինեալ ուժերու անձնատուութենէն ետքն է միայն, որ Հայկի եւ իր նահատակ ընկերներուն աճիւնները կը տեղափոխուէին Փարիզ, ուր մեծաշուք հանդիսութեամբ կ'ամփոփուէին յատուկ դամբանի մը մէջ։

Քանի մը տարի ետք՝ պետական մասնաւոր հրամանագրով մը, հերոս մարտիկի բնակավայրի փողոցներէն մին պիտի վերակոչուէր Հայկի անունով։

Ճակատագրի անիմանալի տնօրինութեամբ՝ այսօր Հայկի նահատակումէն յիսուն տարիներ ետք, անոր կրտսեր քոյրը՝ վաստակաւոր դաստիարակչուհի Պերճուհին ինք եւս կրթական մարզէն ներս հերոսուհի մը, — քառասուն օրեր առաջ իր յոգնաբեկ աչքերը ընդմիշտ կը փակէր, յաւիտենականութեան մէջ երթալ միանալու համար իր հերոս եղբօր։

Խունկ եւ աղօթք անմոռանալի զարմիկներուս՝ Հայկի և Պերճուհիի անթառամ ու քաղցր յիշատակին։

ՊԱՀ ՄԸ

Ողբացեալ Ընկեր Սարգիս Պալաեանի ՅԻՇԱՏԱԿՈՎ ԻԲՐԵՒ ՅԵՏԻՆ ՈՂՋՈՅՆ

ԴԱՒԻԹ Յ. ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

Այդ երեկոյ թախիծը սրտիս, վշտաբեկ կը փութամ մահատուն:

Սգակիր բարեկամներով կը յորդին անցքերն ու մեծ դահլիճը ուր զետեղուած է իր յետին հրաժեշտը տալու ընկ. Սարգիս Պալաեանի անշնչացած յոգնատանջ մարմինը։

Ողբ. Սարգիս Պալաեան Մայր Հայրենիքի մէջ

Դողդոջ քայլերով կը հասնիմ, անհամար ծաղկեպսակներով ողողուն փակ դագաղին մօտ. կը խոնարհիմ յարգալիր։

Ու ահա՛... կարծես կը ժպտի ան ինծի, կը խօսի՞, կը լսեմ իր խանդավառ ձայնը, առինքնող խօսքերը որոնք կը հոսին շրթներէն, ինչպէս առուն մշտահոս եւ անհատնում։ Կը տեսնեմ գրչի եւ գաղափարի նուիրաբերուած իր համակ կեանքը, հերոսատիպ անձը, որ ահա՛, անընդհատ կը շրջի երկիրներ ու քաղաքներ, ամէնուրեք կը սրտապնդէ, մարդիկը կ'ոգեւորէ, կը գոռա՞յ բեմերէն՝ Անմահ Քսաններու պատգամները կը սփռէ աշխարհասփիւռ հայ սրտերուն:

Կը մարգարէանա՞յ... «Դուք վաղը պիտի տեսնէք Արեւելքի հորիզոնին վրայ, անկախ Հայաստանը»

Ու ի՞նչ աներեւակայելի հրճուանք, ահա՛ զարերու անուրջը կ'իրականանայ, կը ծնի այդ երանելի հայու բոյնը, կը ղօղանջեն զանգերը Ս. Էջմիածնին ու ծիծեռնակներ կը բերեն իրեն սրբատառ կոնդակն ու Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշանները։

(Շար. տես էջ 3)

ՁԵԿՈՅՑ

ՈՂԲ. ՄԱՐԿՐԻԹ - ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Մօ. Եդուարդ Յակոբեան իր յաւէտ ողբացեալ կնոջ բազմավաստակ երգչուհի և Ազգային Բարերարուհի Մարկրիթ-Պայծառ Յակոբեանի քաղցր յիշատակին, հաստատած էր հիմնադրամ մը։ [illegible] գոհունակութեամբ կը տեղեկացնենք, թէ ըստ այն հիմնադրամի կանոնագրին, ընթացիկ տարուայ տոկոսային եկամուտները Դեկտեմբեր 1էն սկսեալ պիտի բաշխուին հետեւեալ կերպով.—

	Ե. Ոսկի
«Արեւ»ին	1200
«Յուսաբեր»ին	1200
«Ջահակիր»ին	600
Մերճանեան և Գալուստեան մանկապարտէզներու ուսուցչուհիներուն	800
Հոգեւորականներուն (Գահիրէ և Աղեքսանդրիա)	400
«Շնորհալի» երգչախումբին	650
Սարկաւագաց դասին	200
Պատանի դպիրներուն	50
Ընդհանուր գումար՝	5100

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԹԵՄԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՅՈՒՂԱԿՑԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՍՏԱՑՈՒԱԾ ՊՐ. ՀԱՅԿ ԺԱՄԿՈՉԵԱՆԷ

ՈՂԲ. ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ԱՌԹԻՒ

Սիրելի ընկ. Զաւէն Պալաեան,

ՄՈՆԹՐԷԱԼ

Կը փութամ, ես եւ կինս՝ [illegible], մեր խորունկ վշտակցութիւնը յայտնել Տիկին Ժագլին Ս. Պալաեանին եւ զաւակներուն՝ Տէր եւ Տիկին Շանթ Պալաեանի եւ Տիկին Մարօյի եւ զաւակներուն, քրոջ եւ Տիկնոջ ե զաւակներուն, այրի Տիկին Անոյշ Պալաեանի եւ զաւակներուն եւ Պալաեան գերդաստանի միւս անդամներուն՝ անկրկնելի եղբօրս՝ ՍԱՐԳԻՍ Մ. ՊԱԼԱԵԱՆԻ կսկծալի մահուան առթիւ։

Այսօր մեզի հասած «Մասիս» շաբաթաթերթի Հոկտ. 8-ի թիւին մէջ կարդացինք որ այս դժբախտութիւնը պատահած է Հոկտ. 3-ին։

Ողբացեալ Սարգիսը, որդի՝ [illegible] պար ուսուցիչ Մարտիրոս Ս. Պալաեանի եւ եղբայրը՝ նոյնքան ախոյժ Ողբ. Նուպարի եւ անձնուէրն Զաւէնի — Գալուստեան վրժ. ինձմէ երկու կարգ վարի աշակերտ էր, ուշիմ, ջանասէր եւ հայրենասէր։ Հաւատարիմ իր ծնողքին՝ Պէրպէրեան վարժարանի մէջ ստացած իր զարգացումը՝ իր անձնական գործերէն աւելի՝ յատկացուց ազգային — հասարակական (Հնչակեան) գործունէութեան։ Եգիպտոսի Հնչակեանութիւնը եղաւ ու մնաց յառաջապահ դիրքերու վրայ, պատնէշին վրայ, ինչպէս կ'ուզեմ: (Մինչեւ այսօր) Հայ հասարակութիւնը, իր բոլոր խաւերով, զօրավիգ կանգնեցաւ Պալաեաններուն, ժամանակի զարօյթներուն համեմատութեամբ։ (Այսօր, ես զիս սփոփուած կը դաւանիմ, «Ջահակիր»ը (1963) իրեն փոխանցելուս համար, օրհնութեամբը Վազգէն Ա. Կաթողիկոսին), Սարգիս Պալաեան, իր եղբայրներուն թիկնապահութեամբ, նաեւ «Ջահակիր»ով եւ Հայկական Ընթերցասրահով, աւելի քան 60 տարի՝ բարձր պահեց Հնչակեանութեան եւ Հայ Մշակոյթի ջահը ([illegible]): Սարգիս Պալաեան, իր անձնական զոհաբերութիւններովը, անձնուէր գործիչի տիպար մը դարձաւ յաջորդ երիտասարդութեան։ Զոհեց իր առողջութիւնը, զոհեց իր քսակը եւ ազգային — հայրենասիրական արդիւնքներ արտադրեց։

Կը բաժնենք ձեր սուգը, սգացինք:

ՀԱՅԿ ԺԱՄԿՈՉԵԱՆ

Թորոնթօ, 12 Հոկտ. 1994

ՎԱԶԳԷՆ Ա.Ի ՆՈՒԻՐՈՒԱԾ ԴՐՈՇՄԱԹՈՒՂԹ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա.ի դիմանկարով դրոշմաթուղթ մը կը հրապարակուի: Այս մասին համաձայնութիւն ձեռք ձգուած է Լոնտոնի «Հաուզ օֆ Քուինզ» ընկերութեան հետ։

Կաթողիկոսական ընտրութիւնը որոշուած է կայացնել 3 Ապրիլ 1995ին։

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ

ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԻՆ ԱՌԹԻՒ

Դառն կսկիծով տեղեկացայ Հայկական Ընթերցասրահի ցկեանս նախագահ և «Ջահակիր»ի նոր շրջանի հիմնադիր և անոր երկարամեայ խմբագիր Սարգիս Մարտիրոս Պալաեանի անժամանակ մահուան գոյժը, խոր սուգի մատնելով ոչ միայն անոր հարազատները այլեւ բոլոր անոնք որոնք զինք մօտէն կը ճանչնային կամ գործակցած էին անոր հետ։

Յաւէտ ողբացեալը եգիպտահայ իրականութենէն ներս կը հանդիսանար այն հազուագիւտ դէմքերէն մէկը, որ ամբողջ էութեամբ ներթափանցուած իր ստանձնած պարտականութեանց նուիրականութեան գիտակցութեամբ, տարիներ շարունակ՝ անսպառ կորովով և մեծ նուիրումով գործած էր ոչ միայն իր անմիջական գաղափարական շրջանակին մէջ, այլեւ ազգային ծիրէն ներս։

Արդարեւ Սարգիս՝ հաւատարիմ իր այլասիրական սկզբունքներուն, իր աջակցութիւնը չզլացաւ համայնքիս ազգային, եկեղեցական և կրթական բազմապիսի գործերուն՝ որպէս Գահիրէի Գործադիր Ժողովի եռանդուն անդամ, նաեւ Եկեղեցւոյ և ազգային կրթական զոյգ յարկերու հոգաբարձու:

Օժտուած տոկուն անհատականութեամբ, ան՝ որպէս անբասիր ու ողջմիտ կուսակցական, եղաւ Հնչակեան գաղափարականութեան աննահանջ դրօշակակիրը այս ափերուն։ Եւ այս բոլորը նուիրագործուած Մայր հայրենիքի և Ս. Էջմիածնի հանդէպ ունեցած անպարագրելի սիրով ու հաւատքով։ Ընտանեկան յարկէն ներս ևս յաւէտ ողբացեալը եղաւ անթերի ամուսին մը և հոգածու հայր մը։

Սարգիս Պալաեան ընդմիշտ կը հեռանար այս անցաւոր աշխարհէն իր պարտականութիւնները լիովին կատարած հայորդիի մը սրտի անհուն գոհունակութեամբ, արժանաւոր հետք ձգելով եգիպտահայ պատմութեան մատեանին մէջ և բարի յիշատակ մը՝ մեր սրտերէն ներս։

Այս տխուր առթիւ՝ վշտաբեկ սրտով, կու գամ ցաւակցութիւններս յայտնելու յաւէտ ողբացեալին անմխիթար այրիին, զաւակներուն, հարազատներուն ինչպէս նաև «Ջահակիր»ի խմբագրութեան, Հայկական Ընթերցասրահի վարչութեան, Տիկնանց «Մարօ Յանձնախումբի անդամներուն և Հ.Մ.Մ.-ի երիտասարդ մարմնին։

Հանգիստ յաւէտ ողբացեալ Սարգիս Պալաեանի յոգնաբեկ աճիւններուն և խաղաղութիւն իր հոգիին:

Կը խոնարհիմ անոր անմեռ յիշատակին առջեւ։

ՄՕ. ԵԴՈՒԱՐԴ ՅԱԿՈԲԵԱՆ

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ ԳԻՐ ՍՏԱՑՈՒԱԾ

Ընկեր Ժան Աբոյեանէ

ՈՂԲ. ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ԱՌԹԻՒ

Յարգելի ընկերներ,

Խորապէս ցաւեցայ իմանալով մահուան գոյժը թերթիդ հիմնադիր – խմբագիր, հասարակական գործիչ եւ Սոց. Դեմկրատ. Հնչակեան կուսակցութեան ղեկավար դէմքերէն՝ ընկեր Սարգիս Պալաեանի։

Ընկերոջ կորուստով, Հնչակեան Կուսակցութիւնը կը կորսնցնէ արժանաւոր ղեկավար մը եւ կուսակցութեան վարկին ու արժանապատուութեան բծախնդիր Հնչակեան մը։

Հաճեցէք ընդունիլ իմ խոր ցաւակցութիւններս այս մեծ կորուստին համար։

Վստահ եմ, որ ընկ. Սարգիս Պալաեանի յիշատակը միշտ վառ պիտի մնայ բոլոր ազնիւ ու անշահախնդիր Հնչակեաններուն սրտերուն մէջ։

Յարգանք իր յիշատակին։

ԺԱՆ ԱԲՈՅԵԱՆ

(Փասատենա)

ՆՈՒՊԱՐԵԱՆ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Շաբաթ, 26 Նոյեմբեր 1994 կ.ե. ժամը 7-ին

ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՍ

կը խնդրուի նկատի ունենալ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Կը խնդրուի նկատի ունենալ Շաբաթ 10 Դեկտ. 1994-ի գիշերը։ Եգիպտահայ Ազգային Իշխանութիւններուն միջոցաւ տրուելիք ձեռնարկի թուական չխաչաձեւել։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԳԱՀԻՐԷԻ ԵՒ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ

Ընկեր Պերճ Գոզորեանի Դամբանականը

ԽՕՍՈՒԱԾ ՈՂԲ. ԸՆԿԵՐ ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆԻ ԴԱԳԱՂԻՆ ԱՌՋԵՒ ՄՈՆԹՐԷԱԼԻ Ս. ԳՐ. ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՆ ՄԷՋ

(ՀԻՆԳՇԱԲԹԻ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1994)

Սգակիր բարեկամներ,

Այսօր եկած ենք խոնարհելու դագաղին առջեւ հայու մը որ իր կեանքի ամբողջ ընթացքին եղաւ խոնարհ հայրենասէր մը, նուիրուած գաղափարապաշտ մը եւ տոհմիկ ընտանիքի մը օրինակելի հայրը։

Ընկեր Սարգիս Պալաեան ծնած է 1916 թուականի Դեկտեմբեր 31ին՝ Գահիրէ։ Անդրանիկ որդին է Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան բազմաբեղուն գործիչ, հմուտ քարտէսագիր ու գեղագրիչ Մարտիրոս եւ վաստակաւոր դաստիարակչուհի Սաթենիկ Պալաեաններուն. նաեւ թոռը՝ Հնչակ անուանի գործիչ Թեռիի (Սարգիս Պալաեան)։

Ընկեր Պալաեան իր նախակրթութիւնը ստացած է Գահիրէի Գալուստեան Ազգ. վրժ.ի մէջ: 1933 թուականին վկայուած է տեղւոյն Պէրպէրեան Քոլէճէն Գիտութեան Պսակաւորի աստիճանով։

1940 թուականին, Սարգիս Պալաեան իր ճակատագիրը կը կապէր ընկերուհի Ժագլին Սերովբեանի հետ՝ բախտաւորուելով զոյգ զաւակներով:

1977 թուականին ընկեր Պալաեան իր կնոջ հետ վերջնական կայք կը հաստատէր Գանատայի՝ Մոնրէալ քաղաքը, իր զաւակներուն մօտ։

Հոս եւս հակառակ յառաջացած տարիքին, ան մեկուսացման դիրքերուն վրայ չմնաց, այլ ինքնամատոյց շարունակեց իր ազգային — ընկերային ծառայութիւնները։

Ան՝ Հ.Բ.Ը. Միութեան Մոնրէալի մասնաճիւղին խնդրանքով, շրջան մը սիրայօժար խմբագրած է «ԱՅԳ» ամսագիրը։ Նշանակուած էր Մոնրէալի «Ոսկեայ — տարիք» յանձնախումբի փոխ ատենապետ։ Բաց աստի, 1980 թուականէն մինչեւ 1984 թուականը ատենապետած է Հիւսիսային Ամերիկայի՝ Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան տարեկան պատգամաւորական ժողովները։ Անոր վստահուած էր Հիւսիսային Ամերիկայի Հնչակեան կուսակցութեան կեդրոնի ատենապետութիւնը:

Ընկեր Ս. Պալաեան ծնած եւ մեծցած է Գահիրէի մէջ։ Եգիպտահայ մօտիկ անցեալի ազգային խռովարար կեանքի հունին մէջ էր, որ առաւելապէս արգասաւորուած էր անոր ազգային, հասարակական, կուսակցական բեղուն գործունէութիւնը, իր բազմերանգ երեսներով։

Արդարեւ ողբացեալ ընկերը, Եգիպտահայ իրականութենէն ներս հանդիսացաւ այն հազուագիւտ դէմքերէն մէկը, որ իր յօժարակամ ու սրտանց աջակցութիւնը չզլացաւ, ամէն անգամ որ ազգօգուտ ծառայութիւն մը առաջարկուեցաւ իրեն։

Քանիցս ընտրուած է Գահիրէի համայնքի ազգային երեսփոխան: Երկար տարիներ մաս կազմած էր Գահիրէի եւ Հելիոպոլսոյ ազգային ու կրթական յարկերու ինչպէս նաեւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգաբարձական կազմերուն։

Ընկեր Սարգիսի աշխատանքի կենսունակութիւնը պայմանաւորուած էր մայր հայրենիքի եւ Ս. Էջմիածնի հանդէպ ունեցած ջերմեռանդ սիրով։

Բ. աշխարհամարտի տարիներուն, ան մաս կազմած է «Սասունցի Դաւիթ» հրասայլի ֆոնտի յանձնախումբին, ապա աւելի ուշ՝ ընտրուած «Եգիպտահայ Ներգաղթի մարմին»ի գործօն անդամ։

Ընկեր Պալաեան, պատանի հասակէն զինք արձանագրուած էր Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան շարքերէն ներս։ Ան, գործած է իրատես եւ ողջամիտ կուսակցականի դիրքերէն դիտելով։ Օժտուած տոկուն անհատականութեամբ եւ պայքարող ոգիով՝ ողբացեալը շուտով դարձած էր յառաջապահ դրօշակակիրը Հնչակեան գաղափարախօսութեան Եգիպտոսի մէջ, անձնուրաց նուիրումի գեղեցիկ օրինակը տալով երիտասարդ սերունդին:

Վետերան ընկերը վաղ տարիքէն դրսեւորած էր հրապարակագրի անուրանալի ձիրքեր։ Տակաւին դպրոցական պատանի՝ հրատարակած է Գալուստեան Ազգ. վրժ.ի «Արարատ» խմորատիպ պարբերաթերթը։

Ան որպէս թղթակից աշխատակցած է արտասահմանի Հնչակեան մամուլին։ Սակայն, ընկեր Սարգիս իր ամբողջ կարողութիւնը ծաւալած էր «ՋԱՀԱԿԻՐ» թերթի էջերէն ներս, որուն սեփականութիւնն ու խմբագրապետութիւնը ստանձնած էր 1963 թուականի Մարտի 1էն սկսեալ, զայն շուտով վերածելով պատկերազարդ շաբաթաթերթի, մարզական եւ երիտասարդական բաժիններով:

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

Ողբացեալ ընկեր
Սարգիս Պալաեան
խօսած պահուն

ՈՂԲ. ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆԻ ԻՄԱՍՏԱԼԻՑ ԽՕՍՔԵՐԷՆ

«Այս դժուարին և ճակատագրական օրերուն անհրաժեշտ է որ հայը, ուր որ ալ գտնուի, ինչ մտածելակերպի և գաղափարական ուղղութեան հետեւորդ ալ ըլլայ, պարտի անվերապահօրէն բարոյապէս, մտաւորապէս և նիւթապէս օժանդակել Հայաստանի Նորանկախ Հանրապետութեան»։

⁂

«Համահայկականութիւն ցանկալ, փափաքիլ, երազել ու քարոզել եւ միաժամանակ պայքարիլ մեր Մայր Հայրենիքին դէմ, սա լոկ ինքնախաբէութիւն է»։

ՊԱՀ ՄԸ

(Շար. Բ. էջէն)

Կը յուսադրէ ամբոխները.- «Մեզ կը կախէք, *կ'ըսէ,* բայց վաղը քանի հազարներ պիտի հետեւին մեզի»:

Արդարեւ, ահա՛ կը գոյանայ քանի հազարեակներ հաշուող հայրենի բանակը, կը կատարէ իր հպա՛րտ, շքերթ– զօրահանդէսը Ազատութեան հրապարակին վրայ։

Այս երեւոյթին ի տես ի՜նչպէս չպայթի հայ մարդու սիրտը..

Կը փափաքիմ խօսիլ... երբ՝ «Ի Վերին Երուսաղէմ» շարականը կը լեցնէ մթնոլորտը: Կը սթափիմ։ Ազնիւ քահանաներ փութացեր են բերելու իրենց աղօթքը։

Շարականը կը թրթռայ ողբաձայն, կը ճմլէ սրտերը, արցունքները կը վերածուին հեծկլտուքի։

«Հայր Մեր» մը արտաբուխ, մտաբերա՜ն, կը թռչի բոլորի շրթներէն։ Կը միախառնուի խունկի ծուխին եւ ննջեցեալին հոգին պարուրած՝ գուլա՜յ, գուլա՜յ կը բարձրանայ վեր, կը տարածուի երկինքին մէջ ու կը հասնի Բարձրեալին անդարձ մեկնողին անմոռանալի յիշատակներն ու թանկագին վաստակը անջնջելիօրէն դրոշմած՝ բոլորիս հոգւոյն մէջ։

ԴԱՒԻԹ Յ ԷՎԵՐԵԿԼԵԱՆ

(Մոնթրէալ)

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
17 ՆՈՅ. 1994

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Գահիրէի Ազգային Իշխանութեան տնօրինութեամբ, Կիրակի, 20 Նոյեմբեր 1994-ին, Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց մատուռին մէջ, յաւարտ Ս. Պատարագի, պիտի կատարուի հոգեհանգստեան պաշտօն, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարի «Շնորհալի» երգչախումբի բազմավաստակ մեներգչուհի եւ Ազգային Բարերարուհի բարեյիշատակ՝

ՄԱՐԿՐԻԹ - ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ

մահուան չորրորդ տարելիցին առթիւ։

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ — ԳԱՀԻՐԷ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Հայկական Ընթերցասրահի Վարչական կազմը, Տիկնանց «Մարօ» Յանձնախումբի, «Նոր Սերունդ» Մշակութային Մարմին»ը, Հ.Մ.Մ. Երիտ. Մարմինը եւ «Ջահակիր» շաբաթաթերթի խմբագրութիւնը ներկայիս կը ծանուցանեն, թէ Կիրակի, 20 Նոյեմբեր 1994ին Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց Մատուռին մէջ, յաւարտ Սուրբ Պատարագի հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Ազգային Բարերարուհի բարեյիշատակ՝

ԸՆԿԵՐՈՒՀԻ ՄԱՐԿՐԻԹ-Պ. ՅԱԿՈԲԵԱՆԻ

մահուան չորրորդ տարելիցին առթիւ։

Հայկական Ընթերցասրահի անդամ-անդամուհիներէն, ինչպէս նաեւ հանգուցեալ ընկերուհիին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Մօ. Եդուարդ Յակոբեան, Տէր եւ Տիկ. Ժագ Յակոբեան եւ զաւակունք, Օրդ. Անժէլ, Ժագլին եւ Պր. Պիէռ Յակոբեաններ, Տիկին Գեղանոյշ Սարգիսեան, Տէր եւ Տիկին Գաբրիէլ Արապեան եւ դուստրը, Տիկին Սրբուհի Սարգիսեան եւ համայն սգակիր պարագաները ներկայիս կը ծանուցանեն, թէ Կիրակի 20 Նոյեմբեր 1994ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, յաւարտ Ս. Պատարագի հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ կնոջ եւ ազգականին՝ յաւէտ Ողբ.

ՄԱՐԿՐԻԹ - ՊԱՅԾԱՌ ՅԱԿՈԲԵԱՆԻ

մահուան չորրորդ տարելիցին առթիւ։

Հանգուցեալին յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ԸՆԿԵՐ ՊԵՐՃ ԳՈԳՈՐԵԱՆԻ ԴԱՄԲԱՆԱԿԱՆԸ

(Շարունակութիւն Գ. էջէն)

Փորձառու եւ փայլուն հրապարակագիրը՝ իր ազգային եւ ընկերային պարտականութիւններուն կողքին, հետեւողական եւ նպատակասլաց աշխատանք կատարած է «Ջահակիր»ը դարձնելու Հնչակեան Գաղափարականութեան բարձրախօսը, միաժամանակ մեծապէս նպաստելով Հայրենիք — Սփիւռք կապերու ամրապնդման եւ հայապահպանման գործին։ Իր լրագրական փայլուն արժանիքներուն եւ հայրենանուէր գործունէութեան համար, սիրելի ընկերը քանիցս Հայաստան հրաւիրուած էր, եւ վերջապէս, արժանացած՝ վախճանեալ Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետին Սրբազան Կոնդակին եւ Ս. Սահակ — Ս. Մեսրոպ ոսկեայ շքանշանին։

... Սիրելի ընկեր Սարգիս,

Այս հրաժեշտի վերջին պահուն, երբ փորձենք համառօտ յայտարարի վերածել քու ազգային — հասարակական ողջ գործունէութիւնդ, պիտի տեսնենք որ անսակարկ նուիրումի ոգին եղած է քու կեանքիդ մղիչ ուժը, փոխարէնը սպասելով ո՛չ շահ եւ ո՛չ ալ փառք, այլ միայն հոգեկան գոհունակութիւնը ծառայելու ժողովուրդիդ եւ հայրենիքիդ... եւ ասիկա լաւագոյն գնահատականն է, որ մենք կրնանք տալ նուիրեալ եւ անբասիր կուսակցական գործիչի մը...

Երթաս բարեաւ սիրելի ընկեր,

Երթաս բարեաւ այս վաղանցուկ աշխարհէն, գնա՛ հոն՝ ուր քու սիրելիներէդ շատեր արդէն այնտեղ են. գնա՛ միացի՛ր անոնց որոնք յաւիտենականութեան գիրկը կը գտնուին՝ հոն, ուր վաղ թէ ուշ ամէնքս պիտի գանք կրկին միանալու։

Վա՛րձքդ կատար քաջ մարտիկ։ Խունկ ու վարդ քու մեծապայծա՛ռ յիշատակիդ....

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ողբ. Սարգիս Պալաեանի տխուր մահուան եւ քառասունքին առթիւ, անոր քաղցր յիշատակին, կը նուիրեն.

Տէր եւ Տիկին

Խոսրով Զաքարեան	50
Պր. Պետրոս Գոգորեան	10

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Մօ. Եդուարդ Յակոբեան իր անմոռանալի կնոջ յաւէտ ողբացեալ Մարկրիթ - Պայծառ Յակոբեանի մահուան չորրորդ տարելիցին առթիւ, անոր անթառամ ու քաղցր յիշատակին կը նուիրէ.

Եկեղեցւոյ Պայծառութեան	50
Աղքատաց Հոգաբարձութեան	30
Ս. Եկեղեցւոյ Տիկնանց Խնամակալութեան	30
Հայ Կարմիր Խաչին	30
«Այծեմնիկ» Միութեան	30
«Արեւ»ին	30
«Յուսաբեր»ին	30
«Ջահակիր»ին	30

(Ստանալ Գահիրէի Ազգային Առաջնորդարանէն)

Ողբ. Թագւոր Քէօմիւրճեանի քառասունքին առթիւ Տիկին Շաքէ Օհաննէսեան եւ զաւակունք կը նուիրեն.

Եկեղեցւոյ Պայծառութեան	20
«Արեւ»ին	10
«Յուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

(Ստանալ «Արեւ»էն)

ՃՇԴՈՒՄ

Անցեալ թիւի առաջին էջին վրայ, գրաշարական անուշադրութեան պատճառով երեւցած թուականը պէտք է ըլլայ Հինգշաբթի 3 Նոյեմբեր 199, փոխան՝ 20 Նոյ.ի։

ՍՏԱՑԱՆՔ

Շնորհակալութեամբ ստացանք «ԲԱԶՄԱՎԷՊ» Հայագիտական Պաշտօնաթերթի 1994 տարւոյ բացառիկ թիւը (Վենետիկ) «Բազմավէպ»ի 150 ամեակին առթիւ։

Ինչպէս ամէն տարի, այս անգամ եւս հարուստ է 1994-ի «Բազմավէպ»-ի բովանդակութիւնը, իր աւելի քան 500 էջերով։ Սոյն հրատարակութեան մասին պիտի անդրադառնանք յաջորդիւ։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք դեռ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը: Չէք կամ մանտա-փոստ ղրկել «M. BALAVAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս:

«Ջահակիր»ի Աղեքսանդրիոյ պատուակալ ներկայացուցիչն ու թղթակիցն է՝

Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆ
Հեռ. 4947542
Փոստարկղ թիւ՝ 627

ԾՆՈՒՆԴ

Ուրախութեամբ կը տեղեկանանք, որ Հայկական Ընթերցասրահի ժրաջան երիտասարդներէն ճարտարագէտներ՝ Տէր եւ Տիկ. Յակոբ եւ Լենա Իրաւեաններ, ամսոյս 5ին, Մոնթրէալի մէջ բախտաւորուած են առաջնեկ դուստրիկով մը, զոր անուանակոչած են Արմինէ։

Այս բարեբաստիկ առիթով, կը շնորհաւորենք նորածին մանկան ծնողները, մեծ ծնողները՝ Հայկ. Ընթերցասրահի փոխ ատենապետ Տէր եւ Տիկ. Հայկ Իրաւեաններն ու Տէր եւ Տիկ. Գէորգ Գէորգեանները (Հալէպ) մաղթելով նորածին մանկան առողջ եւ երջանիկ կեանք։

⁂

Ուրախութեամբ տեղեկացանք, թէ մեր բարեկամներէն՝ Տոքթ. եւ Տիկին Վիգէն եւ Ալին Ճիզմէճեաններ բախտաւորուած են առաջնեկ դուստրիկով մը, զոր անուանակոչած են Ասպէ։

Այս ուրախ առթիւ կը շնորհաւորենք նորածինին ծնողքը, մեծ ծնողքը՝ Տոքթ. եւ Տիկին Հրաչեայ Ճիզմէճեաններն ու Տէր եւ Տիկին Արթօ Պըլըքճեանները, մաղթելով ալեւշատ եւ երկար կեանք նորածինին։

⁂

Ուրախութեամբ կը տեղեկանանք, որ մեր բարեկամներէն Դոկտ. եւ Տիկին Վարուժան եւ Կասիա Գազանճեաններ ամսոյս 10-ին, բախտաւորուած են առաջնեկ մանչ զաւակով մը, զոր անուանակոչած են Արիազատ։

Այս ուրախ առթիւ ջերմօրէն կը շնորհաւորենք նորածինին ծնողները եւ մեծ ծնողները, մաղթելով նորածին մանկան երջանիկ եւ երկար կեանք։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Մօ. Եդուարդ Յակոբեան, Տէր եւ Տիկին Ժագ Յակոբեան եւ զաւակունք, Տիար Պիէռ, Օրդ. Անժէլ եւ Ժագլին (ԱՄՆ), Տիանա եւ Ազատուհի Դպիրեաններ (Ֆրանսա) եւ համայն սգակիր պարագաները ներկայիս կը ծանուցանեն, թէ Կիրակի 20 Նոյեմբեր 1994ին, Հելիոպոլսոյ Ամենայն Սրբոց Մատուռին մէջ, յաւարտ Ս. Պատարագի, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց սիրեցեալ զարմիկներուն, հօր եւ հօրաքրոջ, յաւէտ ողբացեալներ՝

ՊԵՐՃՈՒՀԻ ԴՊԻՐԵԱՆԻ

(ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ)

մահուան քառասունքին առթիւ եւ անոր նահատակ եղբօր՝

ՀԱՅԿ ԴՊԻՐԵԱՆԻ

(ՖՐԱՆՍԱՑԻ ԱՐՁԱԿԱԶԷՆՆԵՐՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ)

նահատակման 50 րդ տարելիցին առթիւ:

Հանգուցեալներուն յիշատակը յարգողներէն կը խնդրուի ներկայ գտնուիլ։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ
ԳԱՀԻՐԷ

ԱՆԴԱՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Հայկական Ընթերցասրահի տարեկան անդամական ընդհ. ժողովը տեղի պիտի ունենայ Հինգշաբթի, 22 Դեկտեմբեր 1994 երեկոյեան ժամը 8ին, սրահիս մէջ։

ՕՐԱԿԱՐԳ.–

1- Ընթերցում եւ վաւերացում նախորդ ընդհ. ժողովի ատենագրութեան։
2- Ընթերցում վարչութեան [illegible] (1-7-93էն 30-6-94) բարոյական հաշուետուութեան։
3- Ընթերցում եւ վաւերացում տարեկան (1-7-93էն 30-6-94) նիւթական հաշուեկշռին։
4- Ընթերցում հաշուեքննիչի տեղեկագրին։
5- Ընտրութիւն հաշուեքննիչի։
6- 1994-1995 տարեշրջանի պիւտճէի վաւերացում։
7- Առաջարկներ եւ թելադրութիւններ։

ԾԱՆՕԹ.– Վերոյիշեալ ժամուն մեծամասնութիւն չգոյանալու պարագային, ժողովը կը յետաձգուի մէկ ժամով, որմէ ետք ժողովը օրինաւոր կը նկատուի։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ
ԹԷՐՋԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—
ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեգրամը	Ե. Ո.	309.60
21 կարաթ՝ կրամը		38.70
18 կարաթ՝ կրամը		33.15

4, Զաղկոյ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ՃԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

Հիմնուած 1948

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1302 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1994 ՀԱՏԸ ԶԵՌՔԷ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ عدد رقم ١٣٠٢ — الخميس ١ ديسمبر

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՉԱԿԵԱՆՈՒԹԻՒՆԸ ԶՕՐԱՎԻԳ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Սոցիալ - Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի եւ Ներքին Սփիւռքի կազմակերպութեան Կեդրոնական Վարչութիւնը Նոյեմբերի 11ին գումարուած իր ընդլայնուած նիստում քննարկեց Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Կեդրոնական դրամատան՝ Միջազգային արժութային Ֆոնդի հետ համատեղ մշակած տնտեսական քաղաքականութեան ծրագիրը, որը օրերս ներկայացուելու է Գերագոյն Խորհրդին։

Կեդրոնական Վարչութեան ատենապետ ընկեր Հրանդ Ամիրեան գործուղման մէջ գտնուելու կապակցութեամբ ընթերցուեց նրա գրական գնահատականով յանձնարարութիւնը՝ պաշտպանել ծրագիրը։ Այդ յանձնարարութեան հիմքում դրուած էին կուսակցութեան ղեկավարութեանը տրամադրուած ծրագրի ամբողջական տեքստի վերաբերեալ տնտեսագէտների խմբի եզրակացութիւնը եւ վարչապետ Հրանդ Բագրատեանի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների, ինչպէս նաեւ Կեդրոնական դրամատան տնօրէնի հետ հանդիպման ժամանակ ստացուած լուսաբանութիւնները։ Կազմակերպութեան նախագահ ընկեր Եղիա Նաճարեանը հաղորդում կատարեց եւ կուսակ-

(Շարունակութիւնը տեսնել էջ 4)

* * *

ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀՐԱՒԻՐԷ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի և Ներքին սփիւռքի կազմակերպութեան Կեդրոնական Վարչութիւնը Երկուշաբթի, Նոյեմբեր 14ի նիստին, աչքի առաջ ունենալով կազմակերպութեան դիմագրաւած շարք մը անյետաձգելի հիմնահարցերուն արմատական լուծում տալու հրամայականը, միաձայնութեամբ որոշած է Դեկտեմբերի երկրորդ կէսին հրաւիրել կազմակերպութեան արտահերթ համագումար։

Նոյն օրը հրաւիրուած կուսակցութեան ժողովը հաւանութիւն տալով առնուած որոշումին ճշդած է նաեւ համագումարի օրակարգերը։

Կեդրոնական Վարչութեան Երեքշաբթի, Նոյ. 15ի արտահերթ նիստին, Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի և Ներքին սփիւռքի կազմակերպութեան նախագահ ընկեր Եղիա Նաճարեան գրաւոր դիմումով յայտնած է թէ, համագումարի ընթացքին առողջական պատճառներով պիտի ներկայացնէ իր հրաժարականը կուսակցութեան նախագահի և «Հնչակի» խմբագրապետի զոյգ պաշտօններէն՝ առիթ տալու համար, որ յառաջիկայ խիստ կարեւոր ժամանակաշրջանի համար ընտրուի կազմակերպութեան նոր նախագահ։

Կեդրոնական Վարչութեան նիստին որոշուեցաւ Ս.Դ.Հ.Կ. կեդրոնի հետ խորհրդակցելու համար արտասահման ուղարկել յատուկ պատուիրակութիւն։

«Հնչակի» Նոյեմբեր 16ի թիւին մէջ լոյս տեսած պաշտօնական հաղորդագրութեամբ Կեդրոնական Վարչութիւնը կը հրաւիրէ բոլոր կուսակցական մասնաճիւղերը, որպէսզի ընտրեն իրենց պատգամաւորները՝ ներկայացնելու նաեւ արտահերթ համագումարի օրակարգերը։

Ճշդուած օրակարգերի շարքին են Հայաստանի քաղաքական, ընկերային ու տնտեսական իրավիճակը, Գերագոյն Խորհուրդի յառաջիկայ ընտրութիւնները, կուսակցութեան յառաջիկայ ընդհանուր համագումարը, Հայաստանի կազմակերպութեան տնտեսական ճգնաժամը յաղթահարելու ուղիները և կուսակցութեան նախագահի հրաժարականի հարցը։

Եգիպտական Առեւտրական Կեդրոն ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Հայաստանի Հանրապետութեան և Եգիպտոսի միջեւ առեւտուրի և արդիւնաբերութեան խրախուսման կեդրոն բացուեցաւ 21 Նոյեմբերին, Երեւանի՝ թեթեւ արդիւնաբերութեան նախարարութեան շէնքի առաջին յարկի դահլիճին մէջ։

Սոյն կեդրոնի բացման համար Երեւան ժամանած էին պատուիրակութիւն մը գլխաւորութեամբ Եգիպտոսի արդիւնաբերութեան նախարար Դր. Իպրահիմ Ֆաուզիի, նաեւ 20 եգիպտացի գործարար շրջանակներէն ներկայացուցիչներ։

Պատուիրակութեան կ'ուղեկցէին Եգիպտոսի մօտ ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան Դոկտ. Էդուարդ Նալպանտեան և ՀՀ

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

* * *

ԳԱՀԻՐԷԻ ՊԱՏԿ. ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

Պատկ. Թեմական Ժողովի՝ 26 Նոյեմբեր 1994ի նիստը տեղի ունեցաւ Գահիրէի Ազգ. Առաջնորդարանի դահլիճին մէջ, նախագահութեամբ թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեանի եւ ատենապետութեամբ Պր. Անդրանիկ Մեսրոպեանի եւ 18 երեսփոխաններու ներկայութեամբ։

Նախորդ նիստի վաւերացումէն ետք, ատենական գործողութիւններու օրակարգին վրայ ստացուած էր Պր. Վահրամ Բրուտեանի կողմէ երկու նամակներ, Ողբ. Սաթենիկ Ճանիկ Զագրի կտակին գործադրութեան շուրջ։

Տրուած ըլլալով որ սոյն կտակը գրանցուած է Գահիրէի Հ.Բ.Ը. Միութեան մասնաճիւղին, ժողովի ատենապետը առաջարկեց յատուկ նամակ մը յղել մասնաճիւղի վարչութեան, խնդրելով իրենցմէ լուսաբանութիւններ, կտակի գործադրութեան պայմաններու կապակցութեամբ։

Քաղաքական ժողովի միամեայ (Դեկտ. 1993էն Նոյ. 1994)

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՈՔԻ ԹԱԳԱՒՈՐԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆ - ՄԱՐՈՔ ԿԱՊԵՐԸ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Էդուարդ Նալբանդեանը Նոյեմբերի 14ին ժամանեց Մարոքի մայրաքաղաք Ռաբաթ։ Այստեղ Է. Նալբանդեանը Մարոքի թագաւոր Հասան Բ.ի փոխանցեց ՀՀ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի ուղերձը։ Հայ Դիւանագէտը Նոյեմբեր 15-17-ը հանդիպումներ ունեցաւ վարչապետ, արտգործնախարար Աբդել Լաթիֆ Ֆիլալիի, արտաքին գործերի պետնախարար Թայիպ Ֆասի Էլ-Ֆիհրիի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտօնատար անձանց հետ։ Զրոյցների ընթացքում քննարկուել են տարբեր բնագաւառներում երկկողմանի համագործակցութեան զարգացման, միջպետական յարաբերութիւնների ամրապնդման հնարաւորութիւնները։ Կողմերը փոխանակել են քննարկել են տնտեսական ոլորտում մի շարք համաձայնագրերի նախագծեր։ Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել մօտ ապագայում փոխհամաձայնեցնել եւ ստորագրել երկու պետութիւնների միջեւ տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցութեան, առեւտրական, կրկնակի հարկումից խուսափելու, ներդրումների խրախուսման մասին պայմանագրեր։ Փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի շուրջ բանակցութիւնները շարունակելու նպատակով Մարոքի կառավարութիւնը պատրաստակամութիւն է յայտնել բարձրաստիճան պատուիրակութիւն ուղարկել Երեւան։

(Շար. տես էջ 2)

ԱՐԺ. Տ. ՄԻՒՌՈՆ ՔՀՆՅ. ՍԱՐԳԻՍԵԱՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆՍ ՄԷՋ

Երկուշաբթի, 28 Նոյ.ի երեկոյեան, խմբագրատունս այցելեց Արժ. Տ. Միւռոն Քհնյ. Սարգիսեան։ Նորօծեալ Տէր Հայրը վերջերս քահանայ ձեռնադրուած էր Սուտանահայ գաղութին համար, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, ձեռնադրութեամբ թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեանի եւ ընկերակցութեամբ՝ Գահիրէի Քաղաքական Ժողովի ատենապետ Պր. Հրայր Սիմոնեանի։

Արժ. Տէր Հօր հետ ունեցանք հաճելի խօսակցութիւն, գլխաւոր հարց ունենալով՝ սփիւռքահայութիւնը ու հայ երիտասարդութիւնը։ Ապա նիւթին առանցքը առաւ համայնքային կեանքը։ Յարգելի հիւրը նաեւ հետաքրքրուեցաւ թերթիս գործունէութեամբ խոստանալով աշխատակցիլ յառաջիկային, յօդուածներ ուղարկելով անոր։

(Շար. տես էջ 4)

ՖՈՒԹՊՈԼ

Հ.Մ.Մ. ՊՈՍՏՈՆ ՄԵՍԷՉՈՒՍԷԴ ՆԱՀԱՆԳԻ ԲԱԺԱԿԱԿԻՐ

Կիրակի 13 Նոյ.ին, Ուոթըրթաունի մարզադաշտին վրայ Հ.Մ.Մ.ի Պոստոնի կազմը Մէսէչուսէդ նահանգի բաժակի աւարտական խաղին հասած ըլլալով, մրցակցեցաւ յունական՝ «Օփորթմանս» խումբին դէմ եւ փայլուն յաղթանակ մը արձանագրելով, յաղթեց 2-1 արդիւնքով։ Այսպէս՝ Հ.Մ.Մ.ի խումբը կ'արժանանայ Մէսէչուսէդ նահանգի բաժակակիրի պատուաւոր տիտղոսին։ Ան այս յաղթանակով, իրաւունք պիտի ունենայ յաջորդ տարւան ներկայացնելու իր նահանգը, Միացեալ Նահանգներու բաց առաջնութեան մրցումներուն։

Այս առթիւ կը շնորհաւորենք Հ.Մ.Մ.ի շրջանային վարչութիւնն ու կազմը, մաղթելով նորանոր նուաճումներ։

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

Արդի Հայուհիին Պատգամ Մը

«ՀԵՐՈՍՈՒՀԻՆ ՄԱՐԻ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ» ԳԻՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

ԴՈԿՏ. ՆՈՒԱՐԴ ԵԱՂԼԵԱՆ

Վերջերս Նիւ Եորքի մէջ լոյս տեսած «Հերոսուհին Մարի Չիլինկիրեան» գրքոյկին ընթերցումը առիթ հանդիսացաւ աւելի եւս գնահատելու հայ կնոջ արիութիւնը եւ խոչընդոտներ յաղթահարելու զօրաւոր կամքը։ Գիրքին մէջ տեղ են գտած Լիբանանահայ մտաւորականներու՝ Ժիրայր Նայիրիի, Պէպօ Սիմոնեանի, Հրանդ Գանգրունիի, Գաբրիէլ Մոլոյեանի եւ ուրիշներու վկայութիւններն ու տպաւորութիւնները Մարիին մասին։ Գիրքի խմբագիրն է Արմինէ Գէօզկէրեանը։ Հերոս Մարիին մօտէն ճանչցող բարեկամներու եւ կուսակցական ընկերներու գրութիւնները վեր կ'առնեն անոր յիշատակը յայտնաբերելով իր անձին անզուգական յատկանիշները — զուարթամտութիւնն ու զոհաբերութեան ոգին։ Անոնք հիացումով կ'անդրադառնան Մարիի կենսաձեւին, հասարակական գործիչի հանգամանքին, և իր անհուն սիրոյն եւ գուրգուրանքին՝ իբր մայր։ Իր զաւակներէն մին կը յիշէ հերոս մօր ձեռքերը որոնց վրայ կեանքի խուէջները օրհնաբեր կնճիռներ էին քանդակած։ Անոր ձեռքի կնճիռներուն ու [illegible] մէջ հետքեր կային հացի խմորի, արիւնի, պայքարի ու զէնքի, դառնութեան, ուժի եւ յաղթանակի»։ Լիբանանահայ իր կուսակցական ընկերները կը յիշեն զինք իբր տիպար հայուհի մը որ կարողութիւնն ունէր իմաստութեամբ ղեկավարելու ուսերուն դրուած պարտականութիւնները։ Իբր մայր ան իր զաւակներուն տուած է մարդոց սիրելու կարողութիւն, շրջապատը յարգելու գիտակցութիւն և ազգին ու եկեղեցիին ծառայելու անսակարկ նուիրում։ Իբր կուսակցական գնահատելի եղած է անոր ոգեւորիչ քաջալերանքը, բարոյական կորովն ու ուժը եւ այն անվախ քաջութիւնը որ ներշնչած է պայքարի իր ընկերներուն։

Հերոս Մարին միշտ պատրաստ եղած է օգնութեան հասնելու (մանաւանդ 1958-ի եւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի շրջանին) Թաղի պաշտպանութեան համար կռուող երիտասարդներուն, խնամելու վիրաւորներուն, կերակրելու եւ քաջալերելու զիրենք, ինքնամոռաց նուիրումով։ Իրեն ծանօթներ կը նկարագրեն զինքն իբր հօր՝ «Հերոս Ասատուրի արժանի դուստրը որ եղաւ շնորհալի տանտիկին, օրինակելի կողակից, մայր ու տիպար հայուհի»։

Այս գիրքին ընթերցումը հիացումով համակեց զիս, երբ նշմարեցի թէ ինչպէս Հերոս Մարին աւանդական հայ մօր և ժամանակակից հասարակական գործիչի դերերը միաձուլած է տաղանդաւոր կերպով, նոր իմաստ տալով «տիպար հայուհի» յղացքին։ Վերյիշեցի «Տիկնայք Փափկասունք»ի անձնազոհութեան, հայրենասիրութեան եւ նկարագրի տոկունութեան, մեզի ժառանգ ձգած արժանիքները։ Դարերու ընթացքին, անհատներ և հասարակական այլեւայլ խմբաւորումներ իրենց բաժինը բերին ծաւալելով այդ ժառանգութիւնը՝ զանազան դրսեւորումներով։ Հեթում Թագաւորի կողակից Զապէլ Թագուհիի խիզախութիւնն ու առաքինութիւնը վառ օրինակ է այդպիսի նկարագրի։ Աւելի եւս, նոյն նկարագիրը կը տեսնենք երբ հայ կիներ և կանանց միութիւններ իրենց բարեսիրական, դպրոցասիրական ու ընկերային ծառայութեան գործունէութիւններով, աւելի եւս կ'ընդգծեն իգական սեռի նշանակալի ներդրումը կեանքի յառաջընթացին մէջ։

Հերոս Մարիին կեանքը իր այժմէական պատգամը ունի արդի հայուհիներուն, այն թէ՝ աւանդականը եւ արդիականը կարելի է իրար քով բերել միացնելով իմացական ու զգացական տարածքները ՀԱՅ ԿԻՆ յղացքին, շեշտելով հայ կնոջ բարեմասնութիւնները, արիութիւնն ու ստեղծագործ ոգին, տեսիլքն ու երազը և սիրելու անսահման կարողութիւնը՝ իր ընտանիքին ու ազգին հանդէպ։

Նիւ Եորք

ԳԱՀԻՐԷԻ ՊԱՏԿ. ԹԵՄԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

(Շարունակութիւն Ա. էջէն)

բարոյական տեղեկագիրը կարդացուեցաւ եւ ներկաները ծափահարութեամբ գնահատեցին Թաղ. ժողովի ատենապետ Պր. Հրաչ Սիմոնեանի եւ իր ժողովակից անդամներուն յաջող գործունէութիւնը։

1993 տարւոյ նիւթական հաշուեկշիռը բացատրագիրը կարդաց Պր. Բիւզանդ Բուռեան, որմէ տեղեկացանք, թէ Գահիրէի Ազգ. Առաջնորդարանի վերոյիշեալ տարուան հաշիւները փակուած են մօտ Ե Ո. 960.000 առաւելութեամբ։

1995 տարւոյ Թեմական ժողովի դիւանը մնաց անփոփոխ։ Ուստի վերընտրուեցաւ դիւանը հետեւեալ ձեւով - Պր. Անդրանիկ Մեսրոպեան՝ ատենապետ, Պր. Եդուարդ Զարդարեան՝ փոխ ատենապետ, Տոքթ. Սուրէն Պայրամեան՝ ատենադպիր եւ Պր. Հայկ Իրասեան՝ փոխ ատենադպիր։

Օրակարգի վերջին հարցը՝ Մայր Աթոռէն ստացուած նամակն ու ներառեալ հարցարանն էր, Ամենայն Հայոց Հայրապետի ընտրութեան մասին։ Այս առնչութեամբ ժողովը որոշեց պատգամաւորի ընտրութեան հարցը փոխանցել Թեմական համագումարի ժողովին։

Մ.

ՄԻԱՑ. ՆԱՀԱՆԳՆԵՐ

ՆՈՐԱԳԻՐՆԵՐՈՒ ՄՈՒՏՔԸ ՀՆՉԱԿԵԱՆ ՇԱՐՔԵՐԷՆ ՆԵՐՍ

Հինգշաբթի, Նոյեմբեր 10ին Ս.Դ.Հնչակեան Կուսակցութեան Փասատինայի կեդրոնատեղիին մէջ տեղի ունեցած երդման արարողութեան մը ընթացքին 15 նորագիրներ՝ ընդհանրապէս «Կայծ» երիտասարդական Միութեան անդամներ, մուտք գործեցին Մայր Կուսակցութեան շարքերէն ներս։

Արարողութեան ներկայ էին Ս.Դ.Հ.Կ. Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմնի անդամները, մասնաճիւղերու պատասխանատու ընկերներ, վեթերան ընկերներ և օրուայ կնքահայր, Հիւսիսային Սուրիոյ ղեկավար ընկեր Ղեւոնդ Գալաջեան։

Երդման պաշտօնական արարողութեան յաջորդեց աւանդական խրախճանք, որու ընթացքին կատարուեցան խանդավառ ելոյթներ, ազգային երգեր ու արտասանութիւններ։

ՀԱՅԱՍՏԱՆ

ԼԴԿ ԿԸ ՄԻԱՆԱՅ

Եօթ կուսակցութիւններու՝ Ս.Դ.Հ.Կ., ՀՌԱԿ, Հ.Հ.Կ., Հ.Ք.Ժ.Մ., «Մտաւորական Հայաստան» և ԼԴԿ, վերջին հանդիպումի ընթացքին լուծուած է Լիպերալ Դեմոկրատ Կուսակցութեան դաշինքին միանալու հարցը։

Արդարեւ՝ Հայաստան Ռամկավար Ազատական Կուսակցութենէն հեռացած խումբին կողմէ ծնունդ առած այս կուսակցութիւնը թէեւ կը մասնակցէր դաշինքի գործունէութեան, սակայն տակաւին իր ստորագրութիւնը չէր դրած վեց կուսակցութիւններու «Համատեղ Յայտարարութեան» տակ։

Վերոյիշեալ հանդիպումի ընթացքին տեղի ունեցած է քուէարկութիւն, որու համաձայն թոյլ տրուած է ԼԴԿ-ին ստորագրելու «յայտարարութիւնը»։ Ձեռնպահ մնացած է ՀՌԿ-ը։

ԵՐԵՒԱՆ

ԱՏՐՊԷՅՃԱՆԵՐԷՆԸ ՊԵՏ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ՄԷՋ

Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետում արաբերէնի, պարսկերէնի եւ թուրքերէնի կողքին սկսել են դասաւանդել ատրպէյճաներէն։ Դեկան Գուրգէն Մելիքեանի գնահատմամբ, այդ լեզուի իմացութեանն այսօր չափազանց անհրաժեշտ է Հայաստանի համար։

Եգիպտական Առեւտրական Կեդրոն ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Գահիրէի դեսպանութեան վարչական և տնտեսական հարցերու քոնսուլը Պր. Մարտին Պալաեան։

Նոյն օրը Կեդրոն այցելեց ՀՀ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան և առանձնազրոյց ունեցաւ պատուիրակութեան ղեկավարութեան հետ։

Եգիպտացի պատուիրակութիւնը և գործարար ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Հայաստանի զանազան արդիւնաբերական ձեռնարկութիւններու ղեկավարներու հետ և այցելեցին «Հրազդանմաշ», «Նաիրիտ», «Հայհաստոց» միաւորումները և «Տոսպ» թրիքոթաժի ընկերութիւնը, ինչպէս նաև սնունդի արդիւնաբերութեան շարք մը հաստատութիւններ։

Այս մասին դեռեւս պիտի անդրադառնանք յաջորդիւ։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՈՔԻ ԹԱԳԱՒՈՐԻՆ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Էդուարդ Նալբանդեանը զրուցակիցներին մանրամասնօրէն ներկայացրել է Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան գլխաւոր ուղղութիւնները, նրա աշխարհաքաղաքական տեղը և դերը, հանգամանալից կերպով պարզաբանել ղարաբաղեան հիմնահարցի շուրջ ՀՀ դիրքորոշումը և հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղուած ջանքերը։ Մարոքեան կողմը գոհունակութիւն է յայտնել, որ հանդիպումը հայ դեսպանի հետ հնարաւորութիւն ընձեռեց աւելի ամբողջական պատկերացում կազմել քննարկուող հարցերի եւ ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ։ Հայկական տեսակէտների պարզաբանումը Մարոքի իշխանութիւններին կարեւոր է յատկապէս այն առումով, որ Դեկտեմբերի 11-14-ը Գազապլանքայում գումարուելու է Իսլամական Կոնֆերանս կազմակերպութեան գագաթնաժողովը որը նախկինում բազմիցս անդրադարձել է ղարաբաղեան հիմնահարցին։

Նոյեմբեր 17ին Ռաբաթում ստորագրուեց Հայաստանի Հանրապետութեան և Մարոքի Թագաւորութեան արտգործնախարարութիւնների միջեւ կոնսուլտացիաներ անցկացնելու մասին արձանագրութիւն, ըստ որի կողմերը, ելնելով Հայաստանի և Մարոքի միջեւ բարեկամական կապերն ամրապնդելու ձգտումից և համատեղ նպատակներից, պայմանաւորուել են պարբերաբար խորհրդակցութիւններ անցկացնել երկկողմանի, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ՝ թէ անմիջականօրէն արտգործնախարարութիւնների միջեւ, թէ միջազգային տարբեր կազմակերպութիւններում և կոնֆերանսներում։ Արձանագրութիւնը ստորագրել են հայկական կողմից՝ Եգիպտոսում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Է. Նալբանդեանը, Մարոքի կողմից՝ արտաքին գործերի պետական նախարար Թալիպ Ֆասսի Էլ-Ֆիհրին։ Ի դէպ, այս արձանագրութիւնը առաջին փաստաթուղթն է, որ Մարոքը ստորագրում է ԱՊՀ որեւէ երկրի հետ։ Փաստաթղթերի ստորագրման արարողութիւնից յետոյ Է. Նալբանդեանը Մարոքի հեռուստատեսութեան թղթակցին իր հարցազրոյցում յայտնեց այն մասին, որ երկու պետութիւնների միջեւ ստորագրուած այս առաջին փաստաթղթին կը յաջորդեն մի շարք այլ պայմանագրեր, որոնք կը նպաստեն մեր երկրների միջեւ կայուն եւ դինամիկ յարաբերութիւնների հաստատմանը՝ նոր որակ հաղորդելով մեր ժողովուրդների դարաւոր կապերին և ամրապնդելով նրանց բարեկամութիւնը։

Նոյեմբեր 18ին Է. Նալբանդեանը Գազապլանքայում հանդիպում ունեցաւ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Դեսպանը նրանց հանգամանօրէն պատմեց Հայաստանում տիրող իրավիճակի, բարեփոխումների ընթացքի, ծառացած խնդիրների մասին, պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիւ հարցերի։ Հայ դեսպանի այցելութիւնը և հանդիպումները լայնօրէն արձագանգուեցին և լուսաբանուեցին Մարոքեան լրատուական գործակալութիւնների կողմից։

Մարոքի հետ Հայաստանի յարաբերութիւնների աշխուժացումը պայմանաւորուած է այն անառարկելի հեղինակութեամբ, որն այդ պետութիւնը վայելում է միջազգային և տարածաշրջանային մակարդակով։ Այն Արաբական Լիկայի, Աֆրիկեան Միասնութեան Կազմակերպութեան, Մաղրիպի Համագործակցութեան Միութեան, Իսլամական Կոնֆերանս և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպութիւնների ակտիւ անդամ է։ Պատահական չէ, որ վերջերս, մօտ վեց ամսուայ պարբերութեամբ, Գազապլանքայում կայացան ԳԱՏՏ-ի, այնուհետեւ Միջին Արեւելքում և Հիւսիսային Աֆրիկէում տնտեսական զարգացման միջազգային համաժողովները։ Դրանք նշանակալից իրադարձութիւններ էին համաշխարհային տնտեսական ինտեգրացիայի ծաւալման գործընթացում։

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

18 Նոյեմբեր 1994

ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՆ

Տպագրական դժուարութեանց պատճառով, սոյն թիւը լոյս տեսաւ մէկ շաբաթ ուշացումով։

Այս առթիւ մեր ընթերցողներուն ներողամտութիւնը կը հայցենք։

ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ 200-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

ՈՒՐՈՒԱԳԻԾ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

(Բ)

1903-1904 թուականներուն, Փեթերզպուրկի մէջ հրատարակուած է երկհատորանի «Բանբեր Գրականութեան և Արուեստի» պատկերազարդ հանդէսը, ականաւոր պատմաբան եւ բանասէր Ն. Ադոնցի խմբագրութեամբ։ «Բանբեր»ի էջերուն մէջ կարեւոր տեղ տրուած է նաեւ արեւմտահայ գրականութեան երեւելիներէն՝ Ա. Արփիարեանին, Լ. Շանթին, Ռ. Զարդարեանին, Ե. Օտեանին, Սիամանթոյին, Վ. Թէքէեանին և այլոց։

«Մուրճ» հասարակական, քաղաքական, գրական ամսագիրը հրատարակուած է 1889-1907 թուականներուն, Թիֆլիսի մէջ, խմբագրութեամբ՝ Ա. Արասխանեանի։ Աշխատակցած են՝ Պ. Պռօշեան, Ա. Ծատուրեան, Վ. Փափազեան, Ղ. Աղայեան, Յ. Թումանեան, Ա. Իսահակեան, Դ. Դեմիրճեան և ուրիշներ։ «Մուրճ»ը կը հանդիսանայ արեւելահայ լաւագոյն գրական հանդէսը։ 1901ին «Մուրճ»ը կը սկսի իր նոր շրջանը։ Այստեղ է, որ առաջին անգամ լոյս տեսան Թումանեանի «Սասունցի Դաւիթ»ը, «Փարուանա»ն, «Թմկաբերդի Առումը» գործերը։

Այնուհետեւ լոյս տեսան՝ «Գեղարուեստ»ը՝ 1908-1921ին, Թիֆլիսի մէջ «Արեւելեան Մամուլ»ը Զմիւռնիոյ մէջ 1871-1909 թուականին։ «Տարազ»ը 1890-1919, Թիֆլիսի մէջ, «Լումա»ն՝ 1896-1912ին, Թիֆլիս, «Շանթ»ը՝ 1911-1919ին, Պոլիս, «Ոստան»ը՝ 1911-1912 Պոլիս, «Մեհեան»ը՝ 1914-1915ին, «Շիրակ»ը՝ 1909ին, Աղեքսանդրիա, «Արօր»ը՝ 1910-1912ին, Հայաստանի մէջ, որուն մէջ յօդուածներ ունին՝ Վ. Փափազեան, Ե. Զարենց, Ստեփան Զօրեան, Դ. Դեմիրճեան, Վ. Թոթովենց։

Դարասկզբի պարբերական մամուլի մէջ կարեւոր նորութիւն էր երգիծական հրատարակութեանց աննախընթաց առատութիւնը՝ յատուկ հանդէսներով, դառնալով հասարակական տրամադրութեանց արտայայտման միջոց, ազդեցիկ ձեւերէն մէկը։ Ասոնցմէ էին՝ «Հայելի»ն 1905-1907ին, Թիֆլիս, «Սափրիչ»ը՝ 1906-1908ին, Փեթերզպուրկ, «Մախլասա»ն՝ 1913-1914, Թիֆլիս, «Խաթաբալա»ն՝ 1906-1916ին, Թիֆլիս։ Իսկ, արեւմտահայոց մօտ, Պոլիս՝ «Կավռօշ»ը՝ 1908-1924ին «Խարազան»ը՝ 1909-1910ին, «Կիկօ»ն՝ 1909-1914ին, «Զուռնա»ն՝ 1911-1912, «Մանանա»ն՝ 1913-1914ին, Պոլսոյ մէջ, «Աւել»ը՝ 1909-1909 Գահիրէ։

Երգիծականներու մէջ տաղանդաւորը կը հանդիսանար Յակոբ Պարոնեանի «Խիկար»ը՝ 1888 թուականներուն։

«Արեւելք»ին շուրջ հաւաքուած գրական սերունդին շնորհիւ, նոր կերպարանք կը ստանայ ընդհանրապէս հայ լրագրութիւնը։ Ծաւալով արեւմտահայ գրականութեան սիւնը դառնալիք այդ հոյլը կը գլխաւորէին՝ Գրիգոր Զոհրապ, Տիգրան Կամսարական, Երուանդ Օտեան եւ Մելքոն Կիւրճեան՝ հայ արձակին հետագայ վարպետները։ «Արեւելք»ի միջոցով գրական ասպարէզ մուտք կը գործէ Արշակ Չօպանեան։ «Արեւելք»ով աշխարհաբարը գրականութեան տակ կը դառնայ, և հայ լրագրութիւնը նոր կերպարանք կը ստանայ։ Այս մասին լսենք Գրիգոր Զոհրապը. «...Պոլսոյ մէջ նոր լրագրութիւնը «Արեւելք»ով կը սկսի, աւելի շատ իմաստասիրութիւն հանրային խնդիրներուն, աւելի մօտ տեղեկութիւն եւրոպական ազգերու վրայ... Գրականութիւնը նոր լրագրութեան համար պարտի այն հայելին ըլլալ, որուն մէջ հասարակութեան բարքը կը ցոլանայ...»։

Արդարեւ, «Արեւելք»ի և «Մասիս»ի սերունդները՝ 1890էն ետք ալ դեռ մնացին հայ մտքին յառաջապահները։

Մարքսիստական առաջին հայերէն հանդէսը՝ «Նոր Խօսք» անունով, հրատարակուած է Թիֆլիսի մէջ 1902ին։ 1902-1920 թուականներուն, Թիֆլիսի մէջ հրատարակուած են հայերէն 50 տարբեր անուններով օրաթերթ և հանդէս։

1923-1925 ժամանակաշրջանին, հայ գաղթականութիւնը հազիւ ոտք կոխած հիւրընկալ ափերուն վրայ, կը ձեռնարկէ հայ մամուլի ստեղծման։ Յաջորդաբար լոյս կը տեսնեն շուրջ 60 օրաթերթ եւ հանդէս, մասնաւորաբար Ֆրանսա, Ամերիկա, Սուրիա, Լիբանան, Պուլկարիա, Յունաստան եւ Արժանթին։ Հրատարակուող հանդէսներէն բազմաւոր եղան՝ «Արեգ»ը, «Կոչնակ»ը եւ մանաւանդ «Հայրենիք» օրաթերթն ու ամսագիրը, որոնց շուրջ երկար տարիներ բոլորուած մնացին հայ մտքի ու գրչի վերապրած վարպետները։ Հրապարակի վրայ էին՝ Բենիամին Թաշճեան, Գուրգէն Մխիթարեան, Զ. Եսայեան, Համաստեղ, Օշական, Իսահակեան, Շանթ և այլ մեծեր։ Միլիոնաւոր օտարներ իր մէջ ձուլող Ամերիկայի մէջ, այդ թուականներուն շուրջ 120,000 հայութիւնը կրցաւ անաղարտ պահել հայ գրականութեան տոհմիկ նկարագիրը։

Ապտիւլ Համիտի գահակալութեան վերջերուն՝ 1876ին, Պոլսոյ մէջ 47 թերթեր լոյս կը տեսնէին։ Ասոնցմէ 13-ը՝ թուրքերէն, 1-ը՝ արաբերէն, 9-ը՝ յունարէն, 9-ը հայերէն, 3-ը պուլկարերէն, 2-ը՝ հրէերէն, 7-ը՝ ֆրանսերէն, 2-ը՝ անգլերէն և 1-ը՝ գերմաներէն։

Անբարենպաստ պայմաններու հարկադրանքով ալ պոլսահայ գրականութիւնը պարփակուած մնաց հայ մամուլի էջերուն մէջ, և այնտեղ ալ գտաւ իր ապաստանը։

Իսկ, Խորհրդային Միութեան մէջ, 1905-1917 թուականներուն, խղճալի վիճակի մէջ կը գտնուի հայ մամուլը։ Վրայ հասնող Հոկտեմբերեան Յեղափոխութեամբ կը վերանայ ազատ խօսքը և ամէնուրեք կը հաստատուի համայնավարական մենատիրութիւն։

Քսաներորդ դարասկզբին նկատելիօրէն կ՚աճի գրական-գեղարուեստական հանդէսներու քանակը, դառնալով հայ գրականութեան տարածման և ծանօթացման գործօն միջոց։ Արդէն, պարբերաբար հրատարակուող օրագիր թէ ամսագիր եղան պայմաններու ծնունդ, բաւարարութիւն տալու համար նոր պահանջքներուն։ Թուրքիոյ, Անդրկովկասի կամ այլ աշխարհամասերու մէջ լոյս տեսնող գրական հանդէսներու մեծ տոկոսը կուսակցական-գաղափարական պատկանելիութիւն չունէր, այլ կը ձգտէր ասպարէզ տալ տարբեր հոսանքներու հետ առնչուող հեղինակներու գործերուն։

1930 թուականին, Անթիլիասի նորաբաց վանքին մէջ Բաբգէն Աթոռակից Կաթողիկոսի խմբագրապետութեամբ կը սկսի տեսնել «Հասկ» հանդէսը, չորս մեծադիր էջերով։ Յետագային դարձաւ բազմաէջ. իբրեւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պաշտօնաթերթը։

Հանդէսները եղած են՝ շաբաթական, առօրեայ, երկշաբաթական, ամսական երկամսեայ, եռամսեայ և կիսամեայ։ Հայ պարբերական մամուլին պատմութիւնը սկսուած է հանդէսներու հրատարակութեամբ։

1794-1900 թուականներուն սկսուած հայկական թերթերու եւ հանդէսներու գումարը եղած է 377 տեսակ։ Իսկ 1901-1920 թուականներուն՝ 974 տեսակ։ Քսաներորդ դարու առաջին երկու տասնամեակներուն հրատարակուած են 722 թերթ, դեռ չհաշուած՝ նախապէս հիմնադրուած և շարունակուող օրաթերթերն ու ամսագրերը։ Իսկ, հայ պարբերական մամուլի ծագումէն՝ 1794էն ետք, մէկ դարու տեւողութեան ընթացքին ունեցած ենք 277 անուն հրատարակութիւն

«ՄԱՍԻՍ»

Տ. ՍԱՐԳԻՍ Ա. ՔՀՆՅ. ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

(ՎԵՐՋ)

ՊԱՆԾԱԼԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ ՄԸ ԳԱՀԻՐԷԻ ՄԷՋ

Արդարեւ աննախընթաց երեւոյթ մըն էր Եգիպտահայ գաղութին համար, Հայ պարբերական մամուլի 200-ամեակին, ինչպէս նաեւ Եգիպտահայ առաջին կիսամեային հրատարակութեան 130րդ տարեդարձին առիթով կազմակերպուած նոր ցուցահանդէսը, որ տեղի ունեցաւ Հինգշաբթի, 3 Նոյեմբեր 1994ի երեկոյեան, Գահիրէի Օփերայի՝ «Էլ Հանակէր» Արուեստի Կեդրոնին մէջ։

Պանծալի եւ ներկայանալի նաեւ գրեթէ անթերի այս ցուցահանդէսը հաւաքական եւ բծախնդիր աշխատանքի արդիւնք մըն էր, որուն մասին գրուած էր անցեալ թիւով։ Անկասկած Եգիպտահայ համայնքը թէեւ չէ մնացած առաջուան բիւր, սակայն ցարդ որակաւոր եւ արժէքաւոր անձեր ունի իր մէջ, որոնք երբ կը համախմբուին իրարու հետ, երբ կը համաձուլեն իրենց ուժերը (գէթ մշակութային գործունէութեան մէջ), կ՚արդիւնաբերեն հպարտանալի գործունէութիւն։

Լուսանկարին մէջ կ՚երեւին, ձախէն աջ՝ «Էլ Հանակէր» Կեդրոնի տնօրէնուհի, Փրոֆ. Դր. Հուտա Ուսուֆի, Ռուսաստանի դեսպան՝ Փոլիաքոֆ, Հնդկաստանի դեսպանուհի Տիկ. Արունտհատի Կոշ, Հայաստանի դեսպան Դր. Էտուարտ Նալպանտեան և Հ.Բ.Ը.Մ.-ի ատենապետ Պր. Պերճ Թէրզեան։

Հետեւաբար շուրջ երեք տարիէ ի վեր աշխատանք կը տարուէր համայնքէն ներս, սոյն ցուցահանդէսը արժանաւորապէս պանծացնելու համար, յատկապէս օտար ընտրեալ հասարակութեան առջեւ։ Առ այդ, նշմարեցինք ստուար թիւով ներկայ եգիպտացի թէ օտարազգի հասարակութիւն մը, որ զմայլանքով կը դիտէր ու կը տեղեկանար հայ մամուլի երկդարեայ պատմութեամբ։ Անշուշտ, Եգիպտոսի մօտ արտակարգ եւ լիազօր դեսպան Դր. Էտուարտ Նալպանտեան (որ բացումը կատարեց Հնդկաստանի դեսպանուհի Արունտհատի Կոշի հետ), իր կարեւոր բաժինը բերաւ այս կապակցութեամբ։

Նշենք թէ թերթերու ցուցանմոյշներու մեծ մասը տրամադրած էր համայնքիս մշակութասէր ազգայիններէն՝ Տոքթ. Սուրէն Պայրամեան։ Նոյնպէս մեծապէս սատար հանդիսացած է սոյն ցուցահանդէսի յաջողութեան եւ գաղափարի յղացած՝ հայերէն լեզուի աւագ ուսուցիչ, բանասէր Պր. Տիգրան Գէորգեան:

Վարձքը կատա՛ր բոլոր անոնց, որոնք ծանր աշխատանք տարին ու ճիգ չխնայեցին, համագործակցաբար, մէջտեղ բերելու սոյն արժէքաւոր ցուցահանդէսը։

Կը սպասենք նման ձեռնարկներ եւս յառաջիկային։

Ա. Մ.

ՄՕՏ ՕՐԻՆ

Լոյս պիտի տեսնէ ծանօթ արուեստագէտ՝

ԼԵՒՈՆ ԵԿԱՒԵԱՆԻ

քանի մը երգերու երաժշտական նոր մշակումները:

Հայերէն երգերու այս գեղեցիկ եւ հմայող ձայներիզը պիտի կատարէ հռչակաւոր եւ սիրուած երգիչ՝

ԱՏԻՍ ՀԱՐՄԱՆՏԵԱՆ

Սոյն ձայներիզի արձանագրութիւնը որոշուած է սկսիլ 1995ին։

Ատիսի կողմէ շատ գնահատուած Լեւոնի իւրայատուկ մշակումները վստահ ենք թէ դուք նոյնպէս, պիտի գնահատէք զայն։

Ուրախ ենք որ Լեւոն Եկաւեան, Ատիս Հարմանտեանի նման վաստակաւոր եւ յարգուած երգիչի մը հետ պիտի համագործակցի, որպէսզի հայ երգարուեստը իր բարձունքին վրայ մնայ ու բարգաւաճի:

Մանրամասնութիւնները յաջորդիւ։

«ՄԱՍԻՍ»

Միաց. Նահանգներ

* * *

ՃԱՏՐԱԿ

Ֆետերացիան Հաւանութիւն Տուեց

Ֆրանսիայում կայացած շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պրեզիդենտական խորհրդի նիստը, քննարկելով 1996 թուականի շախմատային օլիմպիադայի մրցավայրի հարցը, հաւանութիւն տուեց այն Երեւանում անցկացնելու առաջարկին, Արմէնփրեսի թղթակցին ասաց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի քարտուղար «Օլիմպիադա 96» նախապատրաստական յանձնաժողովի քարտուղար Գ. Յովհաննիսեանը: Վերջնական որոշումն ընդունուելու է այս տարուայ դեկտեմբերին, ՖԻԴԵ-ի մոսկովեան կոնգրեսում։

Գ. Յովհաննիսեանը խորհրդի նիստում հրապարակել է ՀՀ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի ուղերձը ՖԻԴԵ-ին։

ՄԱՀԱԶԴ

Գահիրէի Ազգային Առաջնորդարանս ստացած է հետեւեալ հեռագիրը ստորագրուած Տիար Նուպար Տէր Միքայէլեանէ.—

Ցաւով կը գուժենք մահը՝

ՓՐՈՖ. ՅՈՎՍԷՓ ԹԻՒԹԻՒՆՃԵԱՆԻ

որ տեղի ունեցաւ Կիրակի, 13 Նոյ. 1994ին յետ երկարատեւ հիւանդութեան։

Ողբացեալ Փրոֆ. Յ. Թիւթիւնճեան, նախկին Եգիպտահայ, ներգաղթած եւ ակնառու համբաւի տիրացած էր հոգեբուժական ուսմունքներու մէջ իբրեւ կարեւոր հեղինակ։

Տէրը թող լուսաւորէ հանգուցեալի հոգին։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Գահիրէում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը յայտնում է, որ ս.թ. Հոկտեմբերի 1-ից սկսուած է Հայաստանի Հանրապետութիւնում քաղաքացիների սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման գործընթացը։ Ըստ հաստատուած կարգի, Հայաստանի սահմաններից դուրս գտնուող ՀՀ քաղաքացիները հասանելիք սերտիֆիկատները ստանալու համար պէտք է տուեալ պետութիւնում գտնուող դիւանագիտական կամ հիւպատոսական ներկայացուցչութիւնների միջոցով լիազօրագրեր ձեւակերպեն Հայաստանի Հանրապետութիւնում բնակուող քաղաքացիների անուամբ։

Ուստի, խնդրում ենք Եգիպտոսում ժամանակաւոր կամ մշտապէս բնակուող ՀՀ քաղաքացիներին մինչեւ ս.թ. Նոյեմբերի 27-ը ներառեալ ներկայանալ Գահիրէում ՀՀ դեսպանատուն՝ 12 Լոթֆի Հասսունա, Տոքքի հասցէով՝ անհրաժեշտ լիազօրագրեր ձեւակերպելու համար։

Լրացուցիչ տեղեկութիւնների համար զանգահարել՝ 3605625։

ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՉԱԿԵԱՆՈՒԹԻՒՆԸ ԶՕՐԱՎԻԳ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ

(Շարունակութիւնը Ա. էջէն)

ցութիւնների ղեկավարների խորհրդակցական հաւաքներում ծրագրի քննարկման ընթացքին վերաբերեալ, հաստատելով, որ նոր սիստեմական քաղաքականութեան ծրագիրը կոնսենսուսային հաւանութեան է արժանացել։ Ինչպէս ընդգծուած է կեդրոնական վարչութեան ատենապետի յայտարարութիւնում,- ասաց Եղիա Նահարեանը,- ծրագիրը առաջընթաց նոր քայլ է Հայաստանում սիստեմական նոր համակարգին անցման ճանապարհին, եւ ուրեմն, եթէ կառչէինք նեղ - դոկտրինալ նկատառումներից, որպէս սոցիալ - դեմոկրատական կուսակցութիւն մենք այն պէտք է եթէ ոչ մերժէինք, ապա ընդունէինք լուրջ վերապահութիւններով եւ առարկութիւններով։ Սակայն ներկայումս, նոր յարաբերութիւնների անցման անխուսափելիութեան եւ սիստեմական վերափոխութիւնների օրինականութեան, անհրաժեշտութեան եւ օգտակարութեան ազդակներից անկախաբար, Հայաստանի Հնչակեանութեան ղեկավարութիւնը համոզուած է, որ կառավարութեան նոր սիստեմական քաղաքականութեան ծրագրին լուրջ այլընտրանք չկայ եւ չի էլ կարող լինել, Հայաստանի Հանրապետութեան ընդհանուր ծանրագոյն պայմաններում Հնչակեանութեան առաքելութիւնը պէտք է լինի սեւեռուն հետեւել, որ կառավարութիւնը վարած սոցիալական ակտիվ քաղաքականութիւնը եւ արտադրութեան խթանմանը նպաստելի գների արձակման զուգընթաց չբերանայ յսակ գործող մեխանիզմների պատշաճ փոխյատուցում կատարելու ընկերայնօրէն անապահով խաւերին։

Մտքերի համակողմանի փոխանակութիւնից յետոյ Ս.Դ.Հ.Կ. Հայաստանի եւ ներքին Սփիւռքի կազմակերպութեան Կեդրոնական Վարչութիւնը միաձայն որոշեց յանձնարարել Գերագոյն Խորհրդի Հնչակեան եւ համակիր պատգամաւորներին՝ պաշտպանելու վարչապետ Հրանդ Բագրատեանի կառավարութեան նոր սիստեմական քաղաքականութեան ծրագիրը։

ԶԱՆՏԵՍԵԼ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Վաղամեռիկն Նորայր Մովսէսեանի մահուան Ա. տարելիցին առթիւ եւ անոր քաղցր յիշատակին Տէր եւ Տիկ. Տիգրան Պօղոսեան կը նուիրեն 50

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Ճարտարապետներ Տէր եւ Տիկին Յակոբ եւ Լենա Իրատեանները (Փանամա-Մոնրէալ) առջնեկ դստրիկով մը՝ Արմինէ, բախտաւորուած ըլլալնուն ուրախ առթիւ Տէր եւ Տիկին Հայկ Իրատեան կը նուիրեն.

«Յուսաբեր»ին 20
Հայկական Ընթերցասրահին 20 x 805

Նոյն ուրախ առթիւ Ճարտարապետ Գէորգ Իրատեան կը նուիրէ

«Յուսաբեր»ին 10
Հայկական Ընթերցասրահին 10 x 806

(Ստանալ «Արեւ»էն)

ՍՏԱՑՈՒԱԾ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Շնորհակալութեամբ ստացանք.- Դր. ԺՈՐԺ ՊԱՅՐԱՄԵԱՆԷ (Ֆրանսա) 1994 տարուայ իր բաժանորդագինը՝ 150 ֆրանսական ֆրանք։

ԱՐԺ. ՏԷՐ ՄԻՒՌՈՆ ԽՄԲԱԳՐԱՏԱՆՍ ՄԷՋ

(Շար. Ա. էջէն)

Արժ. Տ. Միւռոն քհնյ. Սարգիսեան, օրինական պահեցողութիւնը աւարտած ըլլալով, Կիրակի 27 Նոյ.ին, իր անդրանիկ Ս. Պատարագը մատուցանեց։ Պատարագէն ետք, Ազգ. Առաջնորդարանի դահլիճին մէջ, ի պատիւ իրեն տեղի ունեցաւ փոքր հիւրասիրութիւն մը, ուր վերջին խօսք առնողը եղաւ Արժ. Տէր Հայրը։ Իր զուսպ արտայայտութիւնները խոստմնալից եկեղեցականի մը տպաւորութիւնը թողեց բոլորիս վրայ։

Հակառակ երիտասարդ տարիքին, Արժ. Տ. Միւռոն քհնյ. Սարգիսեան զարգացած, խոհեմ եւ [illegible] եկեղեցական մըն է։ Աստուած տուած է շնորհ եւ վստահ ենք որ Տէր Հայրն ալ պիտի օգտագործէ զայն, իր առաքելութեան մէջ։

Յարգելի հիւրը այս գիշեր պիտի մեկնի Սուէզ։ Բարի ճանապարհ եւ բարի յաջողութիւն կը մաղթենք Արժ. Տէր Հօր։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք դեռ չեն դրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանդա-փոստ դրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ (11511), Եգիպտոս։

ԾՆՈՒՆԴ

Ուրախութեամբ տեղեկացանք որ մեր բարեկամներէն Տէր եւ Տիկին Նուրհան եւ Կարինէ Քիւրքճեաններ բախտաւորուած են երրորդ զաւակով մը, զոր անուանակոչած են Մելիսա։

Այս ուրախ առթիւ ջերմօրէն կը շնորհաւորենք նորածինին ծնողները եւ մեծ ծնողները՝ Տիկին Քալէք Քիւրքճեանն ու Տիկին Անահիտ Չինկիրեանը, մաղթելով արեւշատ եւ երջանիկ կեանք դստրիկին։

Ընդունելութիւն - Պատուասիրութիւն

Ի ՊԱՏԻՒ
Ն. Վ. ԴՈԿՏ. ԷՏՈՒԱՐՏ ՆԱԼՊԱՆՏԵԱՆԻ
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆ
ԵՒ ԻՐ ՀԱՄԵՍՏԱՓԱՅԼ ՏԻԿՆՈՋ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ
ԳԱՀԻՐԷԻ ԵՒ ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ
ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆՑ
Շաբաթ, 10 Դեկտեմբեր 1994, կ.ե. ժամը 8.30ին
«ՍՈՆԵՍԹԱ» ՊԱՆԴՈԿԻ «ՓՐԷՆՍԷՍ» ՍՐԱՀԻՆ ՄԷՋ
Մուտքը Հրաւէրով

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ-ԳԱՀԻՐԷ.

ԱՆԴԱՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Հայկական Ընթերցասրահի տարեկան անդամական ընդհ. ժողովը տեղի պիտի ունենայ Հինգշաբթի, 22 Դեկտեմբեր 1994 երեկոյեան ժամը 8ին, սրահիս մէջ։

ՕՐԱԿԱՐԳ.–

1- Ընթերցում եւ վաւերացում նախորդ ընդհ. ժողովի ատենագրութեան։
2- Ընթերցում վարչութեան ամեական (1-7-93էն 30-6-94) բարոյական համարատուութեան։
3- Ընթերցում եւ վաւերացում տարեկան (1-7-93էն 30-6-94) նիւթական հաշուեկշռին։
4- Ընթերցում հաշուեքննիչի տեղեկագրին։
5- Ընտրութիւն հաշուեքննիչի։
6- 1994-1995 տարեշրջանի պիւտճէի վաւերացում։
7- Առաջարկներ եւ թելադրութիւններ։

ԾԱՆՕԹ.– Վերոյիշեալ ժամուն մեծամասնութիւն չգոյանալու պարագային, ժողովը կը յետաձգուի մէկ ժամով, որմէ ետք ժողովը օրինաւոր կը նկատուի։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ
ԱՒԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ԼԱՀՄԱՃԻՒՆ,
ՔՈՒՊԷՊԱ, ՄԱՆԹԸ, ՏԵՐԵՒԻ ԼԻՑՔ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

Բոլոր անոնք որոնք կը փափաքին ունենալ, թող հաճին դիմել սրահ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Հ.Մ.Ը.Մ.ՆՈՒՊԱՐ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

ՊԱՍՔԷԹ ՊՈԼԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ
Ա. ԴԱՍԱԿԱՐԳԻ ՏՂԱՔ
Երեքշաբթի, 6 Դեկտեմբեր 1994 կ.ե. ժամը 8ին
Հ.Մ.Ը.Մ.- ՆՈՒՊԱՐ ԸՆԴԴԷՄ ՏԷԽԷԼԱ
Հ.Մ.Ը.Մ.-Նուպարի դաշտին վրայ
Սիրալիր հրաւէր բոլորին

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ

ԹԷՐՋԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ
—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ՝

Ոսկեգրամը	Ե. Ո.	309.60
21 կարատ՝ կրամը		38.70
18 կարատ՝ կրամը		33.15

4, Զողէպ փողոց, Ապտէլ Խալէք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. 3901151

ՋԱՀԱԿԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Հիմնուած 1948

چاهاكير
جريدة أسبوعية
ص.ب ٢١١١ بالقاهرة ج.م.ع - ت: ٣٩١٤٩٠٨
صاحبة الامتياز: السيدة عايدة سيروبيان (بالايان)

TCHAHAKIR
HEBDOMADAIRE ARMENIEN
B. P. 2111 Le Caire (R.A.E.) Tél. 3914908
Adresse Télégraphique : TCHAHAKIR, Cairo

ՆՈՐ ՇՐՋԱՆ ԹԻՒ 1303 — ՀԻՆԳՇԱԲԹԻ 22 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1994 ՀԱՏԸ ՁԵՌՔԻ 20 Եգ. Դհկ. ١٩٩٤ ديسمبر ٢٢ الخميس — ١٣٠٣ عدد رقم

Հայ-Եգիպտական Տնտեսական Կապերն Աշխուժանում Են.

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ

Ինչպէս հաղորդել է Եգիպտոսում Հ.Հ. դեսպանութեան խօսնակ Վարուժան Գազանճեանը, Նոյեմբերի 22ին Երեւանում մեծ շուքով տեղի է ունեցել Եգիպտոսի առեւտրա-արդիւնաբերական խրախուսման մշտական կենտրոնի բացման արարողութիւնը։ Այս առիթով Գահիրէից Հայաստան էր ժամանել 30 հոգուց բաղկացած պատուիրակութիւն՝ արդիւնաբերութեան եւ հանքային ռեսուրսների նախարար Իպրահիմ Ֆաուզիի գլխաւորութեամբ։ Պատուիրակութեան կազմում ընդգրկուած էին Եգիպտոսի տարբեր նախարարութիւնների, առեւտրա-արդիւնաբերական խոշոր ձեռնարկութիւնների եւ ընկերութիւնների ներկայացուցիչներ, գործարար մարդիկ, թղթակիցներ։

Կենտրոնը, փաստօրէն, գործնական մակարդակի է բարձրացնում երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւնները եւ հրաշալի հնարաւորութիւններ ստեղծում դրանց զարգացման համար՝ իրականութիւն դարձնելով փոխշահաւէտ համագործակցութեան մասին այն մտադրութիւնները, որոնք դեռ 1992 թ. Մայիսին Հ.Հ. Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի՝ Գահիրէ այցելութեան ժամանակ ամրագրուել էին տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցութեան մասին հայ-եգիպտական միջպետական համաձայնագրի ստորագրումով։ Կենտրոնի կարեւորութիւնն ընդգծւում է յատկապէս այն իրողութեամբ, որ առաջին անգամն է Հայաստանում օտարերկրեայ արտադրանքի մշտական ցուցադրում կազմակերպւում, եւ որ դա Եգիպտոսի առայժմ միակ այդօրինակ հաստատութիւնն է ԱՊՀ երկրներում, ուստի, այն ստանում է նաեւ տարածաշրջանային նշանակութիւն:

Կենտրոնի բացման հանդիսութեանը, որը մեծ հետաքրքրութիւն էր առաջացրել Երեւանում, հիւրերի հետ միասին ներկայ էին Հ.Հ. արդիւնաբերութեան նախարար Աշոտ Սաֆարեանը, թեթեւ արդիւնաբերութեան նախարարի պաշտօնակատար Աշոտ Պաղտասարեանը, Եգիպտոսում Հ.Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան Եդուարդ Նալպանտեանը, Հայաստանում Եգիպտոսի գործերի հաւատարմատար Ահմատ Ֆուատ Ռասլանը, Հ.Հ. նախարարութիւնների, գերատեսչութիւնների պատասխանատու պաշտօնեաներ, ձեռնարկութիւնների, արտադրական միաւորումների տնօրէններ, Երեւանում հաւատարմագրուած օտարերկրեայ դիւանագէտներ, լրագրողներ, հասարակայնութեան ներկայացուցիչներ։

⁂

Բացումից անմիջապէս յետոյ Առեւտրա-արդիւնաբերական խրախուսման կենտրոն այցելեց Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը: Նա բարձրաստիճան հիւրերի ուղեկցութեամբ դիտեց Կենտրոնի ցուցասրահում ներկայացուած Եգիպտոսի 33 պետական եւ մասնաւոր արդիւնաբերական ընկերութիւնների արտադրատեսակները՝ սննդամթերք, կենցաղային գործածութեան եւ բժշկական նիւթեր ու սարքաւորումներ, տեքստիլ-տրիքոտաժեղէն, կահոյք եւ այլն։

Այնուհետեւ հանրապետութեան Նախագահը հանդիպեց եւ առանձնազրոյց ունեցաւ նախարար Իպրահիմ Ֆաուզիի հետ։ Հանդիպմանը ներկայ էին դեսպան Եդուարդ Նալպանտեանը եւ հաւատարմատար Ահմատ Ֆուատ Ռասլանը: Զրոյցի ընթացքում քննարկուեցին երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցութեան հետագայ զարգացմանն առնչուող

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԳԱԼՍՏԵԱՆ ՍՊԱՆՆՈՒԱԾ

Անցեալ Շաբաթ 17 Դեկտ.ին Երեւանի մէջ սպաննուած է Երեւանի նախկին քաղաքապետ, եւ Ղարաբաղ կոմիտէի հիմնադիր անդամներէն Համբարձում Գալստեան։

Ան 39 տարեկան էր եւ վերջին շրջանին առեւտրականութեամբ կը զբաղուէր։ Թէեւ ցարդ չեն գտած ահաբեկիչները սակայն հարցը Ազգային Անվտանգութեան վարչութեան յանձնարարութեամբ որոշուած է քննիչ յանձնախումբ կազմել եւ նուազագոյն ժամկէտի մէջ երեւան հանել ոճրագործը։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԹՈՒՆՈՒԶԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ս.Թ. Նոյեմբերի 30ին Թունուզի հանրապետութեան մայրաքաղաք ժամանեց եգիպտոսում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Էդուարդ Նալբանդեանը։ Յաջորդ օրը նա հանդիպեց վարչապետ Համիտ Քարաուիին, որին յանձնեց Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի ուղերձը՝ հասցէագրուած Թունուզի Հանրապետութեան Նախագահ Զէյն Էլ-Աբեդին Բէն Ալիին։ Թունուզի վարչապետի և հայ դեսպանի միջեւ ծաւալուած երկարատեւ զրոյցի ընթացքում քննարկուեցին երկու երկիրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը, տարբեր բնագաւառներում փոխշահաւէտ համագործակցութեան ծաւալման հնարաւորութիւններին, տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր։ Է. Նալբանդեանը հանգամանալի կերպով ներկայացրեց ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ Հայաստանի գործադրած ջանքերը եւ սկզբունքային դիրքորոշումը։ Ընդգծեց այդ հակամարտութեանը կրօնական բնոյթ հաղորդելու փորձերի անընդունելիութիւնը։ Անդրադառնալով Հայաստանում ընթացող տնտեսական բարեփոխումներին, դեսպանն այդ առումով կարեւորեց Թունուզի հարուստ փորձը։

Շնորհակալութիւն յայտնելով ուղերձի համար, Համիտ Քարաուին դեսպանին խնդրեց ՀՀ Նախագահին հաղորդել Թունուզի Նախագահի ջերմ ողջոյնները եւ բարեմաղթութիւնները։ Նա նշեց, որ իր երկիրը ձգտում է բնականոն յարաբերութիւններ զարգացնել ԱՊՀ երկիրների, այդ թւում նաեւ Հայաստանի հետ։ Վերջինիս հետ

(Շարունակութիւնը տեսնել էջ 3)

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԵԹՈՎՊԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԱՅ-ԵԹՈՎՊԻԱԿԱՆ ԱՒԱՆԴԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՒՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 13-ին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան Էդուարդ Նալբանդեանը ժամանեց Ադիս Աբեբա։ Յաջորդ օրը նա հանդիպում և երկարատեւ զրոյց ունեցաւ Եթովպիայի Նախագահ Մելես Զենաուիի հետ, որին յանձնեց ՀՀ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի ուղերձը։ Առանձնազրոյցի ընթացքում քննարկուեցին երկկողմ յարաբերութիւններին, տարբեր բնագաւառներում համագործակցութեան զարգացմանն առնչուող հարցեր։ Յատուկ ընդգծուեց, որ դարերի խորքից եկող հայ-եթովպական աւանդական բարեկամութիւնը լաւ հիմք է նոր աշխարհաքաղաքական պայմաններում երկու ժողովուրդների միջեւ ամուր, գործնական կապեր հաստատելու համար։ Է. Նալբանդեանը Նախագահ Մ. Զենաուիին հանգամանալի կերպով ներկայացրեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականութեան գլխաւոր ուղղութիւնները, հանրապետութիւնում անցկացուող տնտեսական բարեփոխումների ընթացքը, Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման հարցում։ Մ. Զենաուին խնդրեց դեսպանին իր անկեղծ բարեկամական ողջոյնները հաղորդել ՀՀ Նախագահ Լ. Տէր Պետրոսեանին, իսկ հայ ժողովրդին, որի նկատմամբ եթովպացիները ամենաջերմ զգացումներն են տածում, նա առաջընթացի և բարգաւաճման մաղթանքներ յղեց։

Ադիս Աբեբա երկօրեայ այցի ընթացքում դեսպան Է. Նալբանդեանը հանդիպումներ ունեցաւ Եթովպիայի արտգործնախարար

(Շարունակութիւնը տեսնել էջ 2)

Ատրպէյճանական Յարձակումներ Արցախի Մէջ

Անցեալ Հինգշաբթի 15 Դեկտ.ին, լրատուական աղբիւրները տեղեկացուցին թէ ատրպէյճանական կազմաւորումները հրաձգային զէնքերով գնդակոծած են Իջեւանի շրջանի պաշտպանական դիրքերը Սարի գիւղի ուղղութեամբ։ Նոյնպէս գնդակոծութիւն տեղի ունեցած է Վաղաշէնի ուղղութեամբ։ Տուժածներ չկան: Լրատուական աղբիւրներուն համաձայն սահմանապահները պատասխան գործողութիւններու չեն դիմած։

ԼԵՒՈՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ ՀՀ ԱՌԵՒՏՈՒՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Կը տեղեկանանք, որ անցեալ Ուրբաթ Դեկտ. 16ին, ՀՀ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հրամանագրով, Լեւոն Մանուկի Խաչատրեան ՀՀ առեւտուրի նախարար նշանակուած է։

ՊԱՏՈՒԱՍԻՐՈՒԹԻՒՆ
Ի ՊԱՏԻՒ
ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆ ԴՐ. Է. ՆԱԼՊԱՆՏԵԱՆԻ

Շաբաթ, 10 Դեկտ. 1994ի երեկոյեան Գահիրէի «Սոնեսթա» պանդոկին մէջ, տեղի ունեցաւ պատուասիրութիւն մը ի պատիւ Եգիպտոսի մօտ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Դր. Էտուարտ Նալպանտեանի եւ իր ազնիւ տիկնոջ, կազմակերպութեամբ՝ Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ ազգային իշխանութիւններուն եւ ի ներկայութեան համայնքիս հանգամանաւոր դէմքերուն:

Սոյն մեծարանքի ընդունելութեան մասին պիտի անդրադառնանք յառաջիկային:

110 Վանաձորցիներ Կը Միանան ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

Կիրակի Նոյեմբեր 27ին, մարդաշատ էր Վանաձորի (Կիրովականի) քաղաքային մշակոյթի պալատի դահլիճը։ Այնտեղ մի քանի հարիւր մարդ էր հաւաքուել՝ հանդիպելու Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Հայաստանի եւ Սփիւռքի կազմակերպութեան կեդրոնական վարչութեան պատուիրակութեան հետ։

Վանաձորի Ս.Դ.Հ.Կ. մասնաճիւղի լիազօր-ատենապետ գրող եւ հասարակական գործիչ Արմէն Սարգսեանը ներկաներին ծանօթացրեց կուսակցութեան անցեալի եւ ներկայի էութիւնը, խօսեց հանրապետութեան կեանքի դժուարին այս հանգրուանում կազմակերպութեան գործունէութեան եւ Հնչակեանների խնդիրների մասին։ Այնուհետեւ ելոյթ ունեցած Հնչակեանները հաւաստեցին, որ ամէն ինչ կ'անեն Ս.Դ.Հ.Կ. ցուցմունքները կեանքի կոչելու համար:

Օրուայ ամենայուզիչ պահն էր՝ նորագիրների երդման արարողութիւնը։ Աւելի քան 110 վանաձորցիների մի մեծ խումբ ե՛կաւ համալրելու 107-ամեայ կուսակցութեան հաւատաւորների շարքերը։

ՄԻԱՑԵԱԼ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Ցեղասպանութեան 80-ամեակին Առթիւ

Մեծ Եղեռնի 80-ամեակին առիթով, Միաց. Նահանգներու մէջ երեք կուսակցութիւնները յանձին՝ Ս.Դ.Հ.Կ.-ի, Հ.Յ.Դ.-ի և Ռ.Ա.Կ.-ի կեդր. վարչութիւնները կոչ ուղղած են ամէնուրեք, որ համայն հայութեամբ՝ եկեղեցական իշխանութիւններով, կուսակցութիւններով ու միութիւններով, միասնական խմբով ոգեկոչեն ցեղասպանութեան 80-ամեակը յառաջիկայ Ապրիլ 1995ին։

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ

(Շարունակութիւնը Ա. էջէն)

հարցեր: Երեկոյեան տեղի ունեցաւ պատուիրակութեան մամլոյ ասուլիսը, որին նաեւ մասնակցում էին նախարարներ Ա. Սաֆարեանը եւ Ա. Պաղտասարեանը, դեսպան Է. Նալպանտեանը, հաւատարմատար Ֆուատ Ռասլանը։

Երեւանում գտնուելու ընթացքում պատուիրակութեան անդամները ընդունելութիւն գտան Հ.Հ. կառավարութիւնում։ Նրանք հանդիպումներ ունեցան պետնախարար Գագիկ Մարտիրոսեանի, արտգործնախարար Վահան Փափազեանի, արդիւնաբերութեան նախարար Աշոտ Սաֆարեանի, պարէնի եւ մթերումների նախարար Դաւիթ Զադոյեանի, թեթեւ արդիւնաբերութեան նախարարի պաշտօնակատար Աշոտ Պաղտասարեանի, Կենտրոնական պանկի նախագահ Բագրատ Ասատրեանի հետ։ Զրոյցների ընթացքում քննարկուել են փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցեր։ Հիւրերը եղան մի շարք ձեռնարկութիւններում, ծանօթացան Հայաստանի արդիւնաբերութեան հնարաւորութիւններին։ Եգիպտացիները ցոյց տուեցին, որ առկայ են փոխշահաւէտ տնտեսական համագործակցութեան բոլոր նախադրեալները, ուրուագծուեցին այդ համագործակցութեան հեռանկարները։ Թէ՛ պաշտօնական, եւ թէ՛ առանձին ընկերութիւնների ու ձեռնարկութիւնների մակարդակով պայմանաւորուածութիւններ ձեռք բերուեցին քաղաքացիական աւիացիայի, սննդի տեքստիլ արդիւնաբերութեան, կահոյքի, մեքենաշինական սարքաւորումների, տարատեսակ կենցաղային ապրանքների արտադրութեան, ապրանքափոխանակութեան եւ այլ բնագաւառներում։

Յատկանշական է, որ այցելութեան աւարտից յետոյ պատուիրակութեան մէջ ընդգրկուած որոշ գործարարներ յետաձգեցին իրենց վերադարձը Եգիպտոս՝ հայ նոր գործընկերների հետ շփումները ու բանակցութիւնները շարունակելու նպատակով:

Բարեյաջող մեկնարկած հայ-եգիպտական տնտեսական համագործակցութեան խթանման յաջորդ իրադարձութիւնը կը դառնայ, անշուշտ, մօտ ապագայում Երեւանում գումարուելիք հայ-եգիպտական միջկառավարական յանձնաժողովի նիստի ընթացքում երկու երկրների միջեւ տնտեսական բնոյթի մի շարք կարեւոր փաստաթղթերի ստորագրումը, որոնց փաթեթն արդէն իսկ պատրաստ է։

Հաղորդուել է նաեւ, որ Կենտրոնի բացման կապակցութեամբ Հ.Հ. նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը ողջոյնի ուղերձ է յղել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուպարաքին։

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԷՆ

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐԵԱՆ
Պարգեւատրուած

Անցեալ Դեկտեմբեր 14ին, ՀՀ նախագահի հրամանագրով, հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարեանը պարգեւատրուած է Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Ջերմապէս կը շնորհաւորենք նախկին եգիպտահայ սիրուած երգչուհի Գ. Գասպարեանը։

ՀՀ ԳԱԱ-Ի ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐՈՒ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՒ ՅԱՆՁՆՈՒՄ

Ինչպէս ծանօթ է Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիային Նախագահութեան 11 Մայիս 1994ի նիստին ընտրուած Ակադեմիայի ինը նոր արտասահմանեան անդամներէն երեքը Իտալիայէն էին, Փրոֆ. Ներ Ջանկարլօ Բոլոնիեզի, Պաոլօ Կունէօ և Հ. Լեւոն Զէքիեան։ Փրոֆ. Բոլոնիեզի ծանօթ՝ իր լեզուաբանական ուսումնասիրութիւններով ու նպաստով հայ-իրանական լեզուական փոխանցումներու, ինչպէս նաեւ յունաբան հայերէնի ուսումնասիրութեան։ Փրոֆ. Կունէօ ծանօթ՝ հայ ճարտարապետութեան պատմութեան իր ներդրումներով եւ մանաւանդ հայ ճարտարապետութեան յուշարձաններու հանագիտարան մը կազմող իր երկհատոր մենագրութեամբ։ Հ. Լեւոն Զէքիեան ծանօթ՝ հայ մտքի եւ ինքնագիտակցութեան զարգացման այլեւայլ դրսեւորումներու մասին իր ուսումնասիրութիւններով եւ ազգային-հասարակական գործունէութեամբ։

Անցեալ Սեպտեմբերի վերջերը եւ Հոկտեմբերի սկիզբները յիշեալ անձերը գտնուեցան Երեւան և այդ առիթով պաշտօնապէս յանձնուեցան իրենց ակադեմական վկայականները, 26 Սեպտեմբերին՝ Հ. Լեւոն Զէքիեանի, 28 Սեպտ.ին՝ Փրոֆ. Կունէոյի, եւ 5 Հոկտեմբերին՝ Փրոֆ. Բոլոնիեզիի։ Վկայականները յանձնուեցան Ակադեմիայի նախագահ Փրոֆ. Ֆադէյ Սարգսեանի կողմէ:

ԴԻՒԱՆ ՊՈ ԱՐԱՔՍ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ

ԳԱՀԻՐԷ

ՔՆԱՐԱԿԱՆ ՄՐՄՈՒՆՋՆԵՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՍԵԴԱ ԳԷՈՐԳԵԱՆ

Կիրակի 27 Նոյ.ի երեկոյեան, Հելիոպոլսոյ Կուկանեան Սրահին մէջ, ժամադրավայրն էր ըմբոշխնելու և ունկնդրելու համայնքիս տաղանդաւոր և սիրուած ասմունքող Տիկին Սեդա Գէորգեանին, որ մօտաւորապէս մէկուկէս ժամ երկարաշունչ քերթուածներով թովեց ներկայ արուեստասէր հասարակութիւնը։

Ան իւրայատուկ ոճով և հոյակապ առոգանութեամբ մեզի հրամցուց փունջ մը հայրենասիրական քերթուածներ՝ բոլորը հայրենի յայտնի բանաստեղծ Վահագն Դաւթեանի գործերէն, ինչպէս՝ «Աչք սիրոյ և սրի», «Գիշերային զրոյց Նարեկացու հետ» և «Հայերգութիւն» բանաստեղծութիւնները, որոնք մեծապէս գնահատուեցան ներկաներուն կողմէ։

Տիկ. Ս. Գէորգեան գիտէ տիրապետել բեմին, որովհետեւ կ'ասմունքէ հասկացողութեամբ ու խոր ապրումով։ Իր յանդուգն կեցուածքով և զուսպ շարժումներով կարողացաւ մեկնաբանել տաղանդաւոր բանաստեղծին խորիմաստ քերթուածները։

Յայտագրի սկզբնաւորութեան բացման խօսքով ելոյթ ունեցաւ Կուկանեան Սրահի պատուոյ նախագահ Պր. Կարպիս Եազըճեանը, որ նախքան բեմ հրաւիրելը գրուատեց շնորհալի ասմունքողը։

Ելոյթի վերջաւորութեան խօսք առնելու հրաւիրուեցաւ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Զաւէն Ս. Արք. Չինչինեանը, որ յստակօրէն բացատրելէ ետք ասմունքի նշանակութիւնը, յայտնեց իր խանդավառ գնահատանքը օրուան երեկոյթին շուրջ։

Կ'ողջունենք Տիկ. Սեդա Գէորգեանին, իր այս տպաւորիչ «Քնարական» երեկոյթին առթիւ, մաղթելով նորանոր յաջողութիւններ:

Ա. Մ.

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

2 Նոյեմբեր 1994ին, Վերին Եգիպտոսի մէջ պատահած հեղեղներու հետեւանքով, բազմահազար եգիպտացիներ սնանկ եւ ինչազուրկ մնացին, անոնց տուները փլան։ Շուրջ հինգ հարիւր անձեր ահեղ հրդեհի զոհ գացին, Տէրէնքա անունով գիւղաքաղաքին մէջ։

Բնական այս աղէտին հետեւանքներու վերացման կամ մեղմացման վերաբերմամբ, Գահիրէի Ազգային Իշխանութիւնը, ի դիմաց Եգիպտահայ գաղութին եւ եգիպտական հայրենիքին հանդէպ հայրենասիրական պարտականութեան գիտակցութեամբ, եգիպտական ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ միջոցաւ եւ ձեռամբ յարգելի Տոքթ. Գէորգ Մազլումեանի, ՔՍԱՆ ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԵԳ. ՈՍԿԻՈՅ նուիրատուութիւն կատարեց։

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԵԹՈՎՊԻԱՅԻ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Սեյում Մեսֆինի, մի շարք բարձրաստիճան պաշտօնեաների, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի տեղակալ Լայշի Նակերի և Աֆրիկեան Միասնութեան կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի տեղակալ Անմատ Հակկակի հետ, մասնակցեց ՄԱԿ-ի Աֆրիկայի համար տնտեսական յանձնաժողովի տարեկան եզրափակիչ նիստին։

Է. Նալբանդեանը Ադիս Աբեբայի «Արարատ» ակումբում հանդիպում ունեցաւ հայ համայնքի հետ։ Հայ դեսպանի հետ զրուցելու, հեռաւոր հայրենիքի մասին նրանից լուրեր քաղելու էին եկել մօտ 150-հոգիանոց փոքրիկ համայնքի համարեա թէ բոլոր անդամները: Է. Նալբանդեանը նրանց պատմեց Հայաստանի իրավիճակի, յաջողութիւնների և դժուարութիւնների, ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացի մասին, պարզաբանեց, թէ Հայրենիքի առջեւ ծառացած խնդիրների լուծման մէջ դեր պէտք է կատարի Սփիւռքը:

ՀՀ դեսպանի այցելութիւնը Եթովպիայի մայրաքաղաք փաստօրէն Հայաստանի անկախութեան ձեռք բերելուց յետոյ երկու պետութիւնների միջեւ առաջին պաշտօնական շփումն էր։ Այն լայնօրէն լուսաբանուեց եթովպական լրատուական միջոցների կողմից:

Հայ-եթովպական յարաբերութիւններն ունեն հնագոյն պատմութիւն։ Դրանք սկիզբ են առնում վաղ միջնադարից։ Առաջին հայերը Եթովպիայում հաստատուել են դեռ 7-րդ դարում։ Համայնքը յատկապէս ստուարացել է 19-րդ դարում։ Հայերը նշանակալի դեր են խաղացել Եթովպիայի քաղաքական, առեւտրա—տնտեսական և մշակութային կեանքում։

Այսօր առկայ են բոլոր նախադրեալները հայ-եթովպական յարաբերութիւնների զարգացման մի նոր փուլի սկզբնաւորման համար;

ԽՈՐԵՆԱՑԻԻ ԵՒ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

ՖՐԱՆՍԵՐԷՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Իբր հետեւութիւն Աննի եւ Ժան-Փիէռ Մահէի աշխատասիրութեամբ եւ թարգմանութեամբ՝ ֆրանսերէն նորագոյն հրատարակութեան, լոյս տեսած է Խոժակ Պալըգճեանի նոյնպէս ֆրանսերէն աշխատութիւնը՝ Remarques sur les dits anachronismes dans le texte des manuscrits – copies de l'Histoire de l'Armenie par Moise de Khorene et la philologie Armenienne խորագրով։

Այս շահեկան ոճով խտացեալ ուսումնասիրութիւնը կ'ընդգրկէ Ե. դարու մեր Պատմահօր ինքնութեան եւ իր «Պատմութիւն Հայոց» մեծակշիռ երկին վաւերականութեան ճշգրտումը, իբրեւ խորենացիագիտութեան աղբիւրներու վկայակոչութեամբ եւ հայ բանասիրութեան հիմունքներու քննարկման լոյսին տակ։ Այստեղ մէկ նոր եւ պարզ ապացուցումով կը ճշդուի Պատմահօր երկին թուականը։ Ձեռագիր - օրինակներու շփոթ կամ տարակուսելի հատուածներու պարագան կը բնորոշուի իբր արդիւնք գրիչներու ձեռամբ հետագայ աղաւաղումներու եւ ընդմիջարկութեանց։ Կը ներկայացուին շարք մը բանաւոր լուծումներ որով ուսումնասէր խորենացիագէտներ՝ ինչպէս Ա. Մուշեղեան, Լ. Միրիջանեան, եւն., յաջողապէս հարթած են քանի մը դարէ ի վեր արծարծուող թիւրիմացութիւնները։ Աշխարհահռչակ օտար եւ հայ գիտնականներու հեղինակաւոր կարծիքներուն մէջբերումով ինչպէս նաեւ պատշաճ բանաւոր փաստարկումով՝ ցոյց կը տրուի կամայական ու հակապատմական բնոյթը ակադեմական հայագիտութեան մէջ տեղ գտած իրանապաշտ տեսութեան, սեմապաշտ տեսութեան եւ ոչ-հայկական նախահայաստանի մը տեսութեան։ Կը մատնանշուի հնչոյթային համեմատական տարազներուն վերլուծման լեզուաբանական մեթոդը ի հակադրութիւն մինչեւ օրս լեզուաբաններու կողմէ կիրարկուած հնչիւնային փոփոխութեանց օրէնքներու մեթոդին որ ցարդ անզօր եղած է հայերէն լեզուի մեկնութեան համար մէկ գիտական ամբողջական համակարգ զարգացնելու։ Արդ, հնչոյթային համեմատական տարազներու մեթոդով կը տրուին ինքնայատուկ վերլուծական աղիւսակներ առ ի բացայայտում հիթիթերէն, ուրարտերէն եւ հայերէն լեզուներու սերտ առնչութեան, համեմատական գլխաւոր եզր ունենալով լատիներէն եւ ռոման լեզուները։ Կը շեշտուի նաեւ Հայաստանի աշխարհագրութեան եւ պատմութեան վերաբերեալ զանազան անուանումներու բնիկ հայկական ծագումը:

Ինչպէս կը նշուի՝ հեղինակի հայագիտական աշխատանքը՝ սկսած շուրջ քառասուն տարի առաջ իր «Նոր տեսութիւն հայերէնի ստուգաբանութեան» համեստ հրատարակութեամբ (Գահիրէ, 1955), ատենին արժանացած է օտար եւ հայ երեւելի գիտնականներու եւ ուսումնականներու գնահատանքին։ Պալըգճեան նմանապէս ծանօթ անուն մըն է ուսումնասէր հասարակութեան մօտ շնորհիւ իր հայագիտական աշխատակցութեանց Պոսթոնի «Armenian Review», Մոնթրէալի «Հորիզոն» եւ «Արմաշ» մշակութային պարբերականներուն։

Պատմական, լեզուաբանական եւ հնագիտական տուեալներու վրայ հիմնուած եւ աղբիւրագիտական յղումներով ճոխ ներկայ ուսումնական հակիրճ բայց բազմաշխան ակնարկը կը նշէ հայ ժողովուրդի գոյութիւնը իր սկզբնական բնօրրան հայրենիքի՝ Հայաստանի եւ Փոքր Ասիոյ հողամասի տարածքին վրայ ամենավաղնջական հնադարէն ի վեր։

* * *

ՅՈՐԴԱՆԱՆ

ՀԱԼԷՊԻ Ն.Ս.Մ.Մ.-Ի ՊԱՐԱԽՈՒՄԲԻ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ ՃԱՐԱՇԻ ՄԷՋ

Ճարաշը Յորդանանի հնագոյն դարերէն եկող քաղաքներէն մէկն է, ուր Յորդանանցիք վերջին տասնամեակներուն փառատօններ կազմակերպելը սովորութեան վերածած են։

Ահա այս տարի, Արաբական Մշակոյթի այս տօնախմբութեան իրենց մասնակցութիւնը բերին Ն.Ս.Մ. Միութեան տղաքը, որոնց կազմը փրոֆեսիոնալիզմի հասած պարախումբ մը կը ներկայացնէ, ղեկավարութեամբ՝ Երեւանի մէջ ուսանած ու բոլորէն սիրուած Աբրահամ Կոստանեանի:

Խումբը Ամմանի մէջ պաշտօնապէս դիմաւորուած է Ճարաշի Փառատօնը կազմակերպողներուն եւ քաղաքի հայերուն կողմէ, եղբայրական ջերմութեամբ։

Հալէպի մէջ, այս պարախումբը գոյութեան եկաւ 1984 թուականին եւ տասնամեակ մը ամբողջ խանդավառ ծափերու արժանացաւ ոչ միայն Սուրիոյ բոլոր քաղաքներուն, այլ նաեւ Պէյրութի մէջ ու Յունաստանի, Կիպրոսի մէջ ու Հայաստանի։

Ուրեմն, հայ տղաքը, այս անգամ իրենց պարարուեստին հմայքը ցուցադրեցին Յորդանանի մէջ Ճարաշի Փառատօնի բեմէն, որուն կը մասնակցէին ոչ միայն Յորդանանեան ու Արաբական խումբեր, այլ նաեւ խումբեր ու անհատներ՝ եկած Եւրոպայէն ու Նոր Զելանտայէն։

Ճարաշի Փառատօնը մշակութային ձեռնարկ է։ Հոն ելոյթ կ'ունենան երգիչներ, նուագածուներ, պարախումբեր, թատերական խումբեր. տեսակ մը արուեստի խճանկար։

Նոր Սերունդ Մշակութային Միութեան պարարուեստի այս խումբը կը գլխաւորէր կազմակերպութեան գեղարուեստական ղեկավար՝ Աբիկ Կոստանեանը։ Խումբին ընդհանուր պատասխանատուն՝ Ճորճ Գույումճեանն էր, իրեն օգնական ունենալով Սարգիս Գալաքեանը։

Այս խումբը Ճարաշի Փառատօնին, Արտեմիս Թատրոնի սրահի բեմին վրայ ունեցած է երկու ելոյթ, արժանանալով արաբ, հայ եւ օտարերկրեայ հիւրերու բարձր

(Շար. տես էջ 4

ԱՊԱՔԻՆՈՒՄԻ ՄԱՂԹԱՆՔ

Տեղեկացանք, որ Գահիրէի Պատկ. Թեմական Ժողովի փոխ ատենապետ եւ Հայ Գեղ. Միութեան [illegible] ատենապետ Պր. Եդուարդ Զարդարեան, վերջերս սրտի անակնկալ տագնապ մը անցուցած է ու փոխադրուած «Զամալէք» հիւանդանոցը:

Ուրախ ենք որ այժմ իր առողջական վիճակը աւելի բարելաւուած է եւ ան մօտերս իր բնակարանը պիտի վերադառնայ։

Շուտափոյթ ապաքինում կը մաղթենք մեր սիրելի բարեկամին։

* * *

ԴՐՈՇՄԱԹՈՒՂԹ

Եգիպտահայերու Յաջողութիւնները Հոլանտայի Մէջ

Ինչպէս որ նախապէս տեղեկացուցած էինք, Հոլանտայի մէջ դրոշմաթուղթի միջազգային ցուցահանդէս մը տեղի ունեցած է Հոկտեմբեր 17-23-ին, «FEPA 94» որուն Եգիպտոսէն իրենց մասնակցութիւնը բերած են եգիպտահայ թէ եգիպտացի դրոշմահաւաքներ։

Հետեւաբար եգիպտահայ երեք մասնակցողներէն՝

— Համայնքիս ծանօթ ազգային Պր. Խէչօ Յակոբեան որ ներկայ գտնուած է ցուցահանդէսին եւ մասնակցած երկու հաւաքածոներով, տիրացած է 2 ոսկէ մետալի։

— Երիտասարդ դրոշմահաւաք Կարօ Վարժապետեան ստացած է արծաթ մետալ։

— Ծանօթ արուեստագէտ-նկարիչ Վահէ Վարժապետեան շահած է արծաթ-պրոնզեայ մետալ։

Ջերմօրէն կը շնորհաւորենք բոլոր մասնակցողները այս պատուաբեր արդիւնքին համար, նորանոր յաջողութեան մաղթանքներով բոլորին:

Ա.

* * *

Շարլ Ազնաւուր Unesco-ի Յատուկ Դեսպան

Երկուշաբթի 12 Նոյեմբերին, Փարիզում ՀՀ-ի դեսպանատան՝ «Էլիզէյական դաշտերի» պողոտայում գտնուող, ժամանակաւոր գրասենեակում տեղի ունեցաւ համեստ սակայն նշանակալից մի հանդիպում։

Աշխարհահռչակ երգիչ, ՀՀ-ի «շրջուն դեսպան» Շարլ Ազնաւուրին շնորհուելու էր,

(Շար.ը տեսնել էջ 4)

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԱՌԵՒՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ



Աջէն ձախ՝ ՀՀ արտգործնախարարութեան Ա. քարտուղար՝ Պօղոս Սարաճեան, ՀՀ Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեան, ՀՀ թեթեւ արդիւնաբերութեան նախարարի պաշտօնակատար՝ Աշոտ Պաղտասարեան, Հայաստանի մօտ Եգիպտոսի դեսպանութեան թարգման՝ Յովհաննէս Տիգրանեան, ՀՀ արդիւնաբերութեան նախարար Աշոտ Սաֆարեան, Հայաստանի մօտ հաւատարմատար Դր. Ֆուատ Ռասլան, Կեդրոնի տնօրէն՝ Ապտէլ Ֆաթթահ Պհերի, Եգիպտոսի արդիւնաբերութեան նախարար Իպրահիմ Ֆաուզի եւ Եգիպտոսի մօտ ՀՀ լիազօր եւ արտակարգ դեսպան Դր. Էտուարտ Նալպանտեան։

Ձախէն աջ՝ Կեդրոնի տնօրէն՝ Ապտէլ Ֆաթթահ Պհերի, Եգիպտոսի արդիւնաբերութեան նախարար՝ Իպրահիմ Ֆաուզի, ՀՀ արդիւնաբերութեան նախարար՝ Աշոտ Սաֆարեան եւ Երեւանի «Հրազդանմաշ» գործարանի տնօրէն՝ Թելման Տէր Պետրոսեան:

Լուսանկարներ՝ Մ. Պ.-ի

ՑԱՒԱԿՑԱԿԱՆ ԳԻՐ ՍՏԱՑՈՒԱԾ

Դր. Նուպար Տէր Միքայէլեանէ

ՈՂԲ. ՍԱՐԳԻՍ ՊԱԼԱԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ԱՌԹԻՒ

Յարգելի խմբագրութիւն,

Ստացայ «Ջահակիր»ի Հոկտ. 6 ի համարը եւ մեծագոյն ցաւով կարդացի մեր սիրեցեալ Սարգիս Պալաեանի մահուան տխուր լուրը։ Մենք իրարու ծանօթ ենք եղած շուրջ 65-67 տարի առաջ, երբ դասընկերներ էինք Պէրպէրեան վարժարանում։ Սրտակից ընկերներ էինք։ Կորուստը մեծ է: Շատ ափսոս, որ շուտ մեկնեց։

Անկեղծ ցաւակցութիւններս բերէք խմբագրութեան, կուսակցութեանը եւ սրանից բոլոր շրջանակներին, ինչպէս նաեւ Եգիպտահայութեան, որոնց անսահման նուիրումով ծառայեց աւելի քան կէս դար: Թող նրա բարի անունն ու յիշատակը միշտ անմոռաց մնան մեր եւ բոլորի յիշողութեան մէջ

ՆՈՒՊԱՐ ՏԷՐ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ
Ս. Էջմիածնի Դիւանատան
Ձեռագրատան Վարիչ

* * *

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԹՈՒՆՈՒԶԻ

(Շարունակութիւն Ա. էջէն)

դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը նա համարեց մօտ ապագայի գործ։

Երկօրեայ այցի ընթացքում Եդուարդ Նալբանդեանը հանդիպումներ է ունեցել Թունուզի մի շարք բարձրաստիճան պաշտօնատար անձանց հետ, որոնց հետ քննարկել փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր, ձեռք բերել պայմանաւորուածութիւններ, հետագայում պաշտօնական եւ խորհրդակցական շփումները շարունակելու շուրջ։

ՀՀ դեսպանի այցելութիւնը, որը փաստօրէն Հայաստանից առաջին պաշտօնական առաքելութիւնն էր Թունուզ, լայնօրէն լուսաբանուել է տեղի զանգուածային լրատուութեան միջոցների կողմից։

ՋԱՀԱԿԻՐ
ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
22 ԴԵԿՏ. 1994

ՖՈՒԹՊՈԼ

ՇԻՐԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԽՈՅԵԱՆ

Ֆութպոլի Հայաստանի ախոյեանութիւնը վերջ գտաւ Գիւմրիի ներկայացուցիչ Շիրակի ախոյեանութեամբ. Երեւանի Հ.Մ.Ը.Մ.-ը գրաւեց Բ. տեղը, երրորդ՝ Արարատ, 4-րդ՝ Հ.Մ.Մ.-Ֆիմա։

Այս մրցումներէն ետք ընդհանուր դասաւորումը կը պարզէ հետեւեալ պատկերը.-

1 –	Շիրակ	52 կէտ
2 –	Հ.Մ.Ը.Մ.	45
3 –	Արարատ	43
4 –	Հ.Մ.Մ.-Ֆիմա	36
5 –	Բանանց	35
6 –	Կոտայք	27
7 –	Ցեմենտ	26
8 –	Ազնաւուր	25
9 –	Երազանք	23
10 –	Զանգեզուր	22
11 –	Վան	22
12 –	Նայիրիտ	18
13 –	Բ.Մ.Ա. Արայի	17
14 –	Լոռի	16
15 –	Կանազ	5

Ուրեմն ախոյեանը Շիրակն է, որ յառաջիկայ մարզաշրջանին պիտի ներկայացնէ Հայաստանը Եւրոպայի Բաժակի (ՈՒԷՖԱ) մրցումներուն, իսկ վերջին չորս տեղերը գրաւողները՝ Նայիրիտ, Բ.Մ.Ա. Արայի, Լոռի և Կանազ պիտի մրցին այլեւս Բ. դասակարգին մէջ։

Շ. Ո.

⁂

Ատրպէյճան, որու ՈՒԷՖԱ-ի տուած որոշումով արգիլուած էր Եւրոպայի Ազգերու Բաժակի խաղալ իր հողին վրայ, երկրին ներքին անկայուն իրավիճակին պատճառաւ, որոշած է իր մրցումները խաղալ Թուրքիա եւ այս ուղղութեամբ ընտրած է սեւծովեան քաղաք՝ Տրապիզոնը։

«ՑՆՈՍՔ»

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՀՆԴԿԱՍՏԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Ներքոյիշեալ ծանուցագիրը ստացած ենք Աւստրալիոյ Հայոց Ազգային Առաջնորդարանէն, անգլերէն լեզուով. թարգմանաբար զայն կը ներկայացնենք ընթերցողներուն։

1.- ԱԶԴԱՐԱՐ առաջին հայ պարբերաթերթի հրատարակութեան երկհարիւրամեակին առիթով 1794 – 1994.

2.- Ի Չինսուրահ Ս. Յովհ. Մկրտիչ հայ եկեղեցւոյ հիմնարկէքի առիթով 1695 – 1995.

ՀՈՎԱՆԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

Հեռաւոր Արեւելքի եւ Հնդկաստանի Հայրապետական Պատուիրակ

ԳԵՐՇ. Տ. ԱՂԱՆ ՍՐԲ. ԱՐՔԵՊՍ. ՊԱԼԻՈԶԵԱՆԻ

Սոյն առիթները հանդիսադրելու համար կազմակերպուած է ուխտագնացութիւն, բոլոր հայ գաղութներէն մասնակցել փափաքողներով,

Ի ՄԱՏՐԱՍ ԵՒ Ի ԿԱԼԿԱԹԱ

17 Փետրուար	1995-ին Ս. Պատարագ ի Մատրաս.
18 Փետրուար	Հոգեհանգիստ հոգելոյս Յ. Բհնյ. Շմաւոնեանի շիրիմին վրայ.
19 Փետրուար	Կալկաթայի Ս. Նազարէթ եկեղեցւոյ մէջ Ս. Պատարագ.
21 Փետրուար	Այցելութիւն Թանկրայի հայ եկեղեցւոյ եւ գերեզմանատան.
23 Փետրուար	ի Սայտապատ, 1758-ին կառուցուած հայ եկեղեցիի այց.
25 և 26 Փետրուար	ի Չինսուրահ, Ս. Յովհ. եկեղեցւոյ մէջ, կառուցուած 1695-ին, երրորդ դարադարձի առիթով, Ս. Պատարագ։

Հետաքրքրուողները պարտին դիմել Տիկին Պէսսի Եոհաննէսի, քարտուղար. 75-10 Բալրինա փողոց, Չաթզվուտ, Նիւ Սաութ Ուէյլս 2067, Աւստրալիա։

ԴԻՒԱՆ ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻՆ

Արցախաբնակ կոմպոզիտոր Սերգէյ Մարկոսեանը ստեղծում է «Ասք Արցախի Մասին» եռամասանի սիմֆոնիան՝ «Գանձասար», «Արնաներկ Ազատութիւն» և «Լեռների կանչը» նուիրուած Արցախի ազգային-ազատագրական պայքարին։

Խնդրում է Արցախի, Մայր Հայաստանի ինչպէս նաեւ սփիւռքի բարերարներին, նեցուկ կանգնել կոմպոզիտորներին՝ սիմֆոնիայի ստեղծման ու նրա հրապարակային կատարման գործում։

Ցանկութեան դէպքում դիմել.—
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Վ. ՄԱՄԻԿՈՆԵԱՆ փողոց, տուն 10, բնակարան 2
Հեռախօս.- 4-42-32 հեղինակին։

Կը խնդրուի արտատպել բոլոր հայկական թերթերուն.

«ՋԱՀԱԿԻՐ»ԻՆ

Ճարտարագէտներ՝ Տէր եւ Տիկ. Յակոբ եւ Լինա Իրատեաններ, աղջիկնիկ դստրիկով մը՝ Արմինէ, բախտաւորուած ըլլալնուն ուրախ առթիւ կը նուիրեն.

Տէր և Տիկ. Եդուարդ Աւագեան	10
Պր. Հայկ Աւագեան	10
Պետրոս եւ Աւետիս Մովսէսեան եղբայրք	10

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Ողբ. Հայկազ Տուրսունեանի մահուան տխուր առթիւ և անոր քաղցր յիշատակին Տիկին Ֆաթմա Կոհարի և զաւակունք կը նուիրեն.

Ս. Պօղոս-Պետրոս

Եկեղեցւոյ Պայծառութեան	20
Տիգրան Երկաթին	20
«Արեւ»ին	10
«Յուսաբեր»ին	10
«Ջահակիր»ին	10

ՇԱՐԼ ԱԶՆԱՒՈՒՐ ՅԱՏՈՒԿ ԴԵՍՊԱՆ

(Շար. Գ. էջէն)

այս անգամ, Փարիզում «Իւնեսկօ»ի մօտ «ՀՀ»ի յատուկ դեսպանի տիտղոս։

Հայաստանի առաջին Տիկին Լուսինէ Տէր Պետրոսեանի գլխաւորութեամբ, մի համեստ թիւով պատուիրակութեան ու ներկայ էին վարչապետ Հրանդ Բագրատեան, Հայաստանի կենտրոնական բանկի տնօրէն Բագրատ Ասատրեան, «Իւնեսկօ»ի ֆրանսացի պատասխանատուներ, եւ այլ անձնաւորութիւններ կատարուած արարողութեան ընթացքում, միջազգային ձայնին տրուեց խնդրոյ առարկայ փաստաթուղթը։

ՀԱԼԷՊԻ Ն.Ս.Մ.Մ.-Ի ՊԱՐԱԽՈՒՄԲԸ

(Շար. Գ. էջէն)

գնահատանքին։

Հեռատեսիլէն, բազմահազար մարդոց ուրախութիւն պատճառած է խումբին ելոյթը բազմաբնոյթ իր պարերով և նոր հանդերձանքով, ուր բնութեան շատ մը գոյները ծիածան կը կապէին։

Թող չարունակուի Նոր Սերունդ Մշակութային Միութեան արուեստի ելքը, այդ է հմայիչ դէմքը մեր ժողովուրդին։

Թող միշտ արուեստով ներկայանանք աշխարհին։

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Կը խնդրենք արտասահմանի մեր այն բաժանորդներէն, որոնք ցարդ չեն ղրկած իրենց բաժնեգինը, բարի ըլլան մեզի փութացնելու զայն, դիւրացնելու համար մեր գործը։ Չէք կամ մանդա-փոստ ղրկել «M. BALAYAN»ի անունին եւ ուղարկել փոստարկղ թիւ 2111, Գահիրէ *(11511)*, Եգիպտոս։

ՀՐԱՊԱՐԱԿ ԵԼԱՒ

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԻ
1995 ՏԱՐՒՈՅ «ԵՐԵՒԱՆ» ՊԱՏԻ ՕՐԱՑՈՅՑԸ

(52-ՐԴ ՏԱՐԻ)

ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒԱԾ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ
ԳՈՒՆԱՒՈՐ ՆԿԱՐՈՎ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ «ՆՈՒՊԱՐ» ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏԱՆ
Ն. ԵՒ Հ. ՍԻՄՈՆԵԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒ

Ունենալու համար դիմել Սրահ՝ ամէն երեկոյ կամ հեռ. 3914908։
Աղեքսանդրիոյ մէջ դիմել Պր. ՄԻՆԱՍ ՊԱՆՏՈՅԵԱՆԻ հեռ. 4947542։

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ-ԳԱՀԻՐԷ.

ՏՐԱՄԱԴՐԵԼԻ ԵՆ

ԱՒԱՆԴԱԿԱՆ ԹՕՓԻԿ, ԼԱՀՄԱՃՈՒՆ, ՔՈՒՊԷՊԱ, ՄԱՆԹԸ, ՏԵՐԵՒԻ ԼԻՑՔ ԵՒ ԳԱՆԵԼՈՆԻ

Բոլոր անոնք որոնք կը փափաքին ունենալ, թող հաճին դիմել սրահ ամէն երեկոյ ժամը 7—11 եւ կամ հեռաձայնել 3914908 թիւին։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

«ՋԱՀԱԿԻՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԸ ՆՈՒԷՐ

ՁԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐՈՒՆ

Այն ազգայինները, որոնք կը փափաքին Նոր Տարուան առթիւ «Ջահակիր» նուիրել՝ Հայաստանի կամ արտասահմանի իրենց ազգականներուն և բարեկամներուն, կրնան հեռաձայնել Թերթիս վարչութեան (հեռ. 5914968) ամէն օր կ.ե. ժամը 9էն 12 (ի բաց առեալ Կիրակի օրերէն)։ Իսկ Աղեքսանդրիոյ մէջ, պր. Մինաս Պանտոյեանին։ Տարեկան բաժանորդագրութեան սակն է 15 եգ. ոսկի (պարզ փոստով) և 25 եգ. ոսկի (օդային փոստով)։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐ»Ի

ՄԵՐՃԱՆԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ

ՀԷԼԻՈՊՈԼԻՍ

Ուրբաթ, 30 Դեկտեմբեր 1994 կ.վ. ժամը 5-ին

ԱՄԱՆՈՐԻ ԱՒԱՆԴԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ

ԳԱՀԻՐԷԻ ԱՂՔԱՏԱՑ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

ԳՐԱՒՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆ

Շաբաթ 4 Փետրուար 1995 կ.ե. ժամը 9-ին

«ՊԸԼԸՔՏԱՆԵԱՆ ՍՐԱՀ»ԻՆ ՄԷՋ

ՏԱՐԵԿԱՆ ԱՒԱՆԴԱԿԱՆ ԱՆՈՒՇԱՊՈՒՐԱՍԵՂԱՆ

Մանրամասնութիւններ յաջորդիւ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Պարզ փոստ	Օդային փոստ
Եգիպտոսի բաժանորդներէն	5 Ե.Ո.	—
Արաբական երկիրներ	—	5 տոլար
Եւրոպայի, Ամերիկայի, Գանատայի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու բաժանորդներէն	15 տոլար	30 տոլար

ՄԱՐՏԻԿ ԵՒ ՌՈՒԲԷՆ

ԹԻՐՔԻՊԱՇԵԱՆ ԵՂԲԱՐՔ

—*— ԳՈՀԱՐԱՎԱՃԱՌ —*—

ՈՍԿԻԻՆ ՕՐՈՒԱՅ ԳԻՆԸ

Ոսկեգրամը Ե.Ո.	302.00
21 կարաթ՝ կրամը	37.75
18 կարաթ՝ կրամը	32.35

4, Զողեպ փողոց, Ապտել Խալեք Սարուաթ, Գահիրէ - Հեռ. **3901151**

ՄԱՄՈՒԼԸ ԴՊՐՈՑ Է

دار [illegible] — رقم الايداع [illegible]